ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

ԳԻՐՔ ԾՆՆԴԵԱՆ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
ՈՐԴՒՈՅ ԴԱՒԹԻ ՈՐ-
ԴՒՈՅ ԱԲՐԱՀԱՄՈՒ.
ԱԲՐԱՀԱՄ ԾՆԱՒ ԶԻ-
ՍԱՀԱԿ. ԻՍԱՀԱԿ
ԾՆԱՒ ԶՅԱԿՈԲ.
ՅԱԿՈԲ ԾՆԱՒ ԶՅՈՒ-
ԴԱ ԵՒ ԶԵՂԲԱՐՍ Ն-
ՐԱ. ՅՈՒԴԱ ԾՆԱՒ
ԶՓԱՐԷՍ ԵՒ ԶԶԱՐԱ Ի
ԹԱՄԱՐԱՅ. ՓԱՐԷՍ
ԾՆԱՒ ԶԵԶՐՈՎՆ.
ԵԶՐՈՎՆ ԾՆԱՒ ԶԱՐ-
ԱՄ. ԱՐԱՄ ԾՆԱՒ
ԶԱՄԻՆԱԴԱԲ. ԱՄԻ-
ՆԱԴԱԲ ԾՆԱՒ ԶՆԱԱՍ-
ՈՆ. ՆԱԱՍՈՆ
ԾՆԱՒ ԶՍԱՂՄՈՆ.
ՍԱՂՄՈՆ ԾՆԱՒ

ԶԲՈՎՍ Ի ՌԱՔԱԲԱՅ.
ԲՈՎՍ ԾՆԱՒ ԶՈՎԲԷԴ
Ի ՀՌՈՒԹԱՅ. ՈՎ-
ԲԷԴ ԾՆԱՒ ԶՅԵՍՍԷ.
ՅԵՍՍԷ ԾՆԱՒ ԶԴԱՒԻԹ
ԱՐՔԱՅ. ԴԱՒԻԹ
ԾՆԱՒ ԶՍՈՂՈՄՈՆ Ի
ԿՆՈՋԷՆ ՈՒՐԻԱՅ.
ՍՈՂՈՄՈՆ ԾՆԱՒ
ԶՌՈԲՈՎԱՄ. ՌՈ-
ԲՈՎԱՄ ԾՆԱՒ ԶԱԲԻԱ.
ԱԲԻԱ ԾՆԱՒ ԶԱՍԱՓ.
ԱՍԱՓ ԾՆԱՒ ԶՅՈՎՍԱ-
ՓԱՏ. ՅՈՎՍԱՓԱՏ
ԾՆԱՒ ԶՅՈՐԱՄ.
ՅՈՐԱՄ ԾՆԱՒ ԶՈԶԻ-
ԱՅ. ՈԶԻԱ ԾՆԱՒ ԶՅՈՎ-
ԱԹԱՄ. ՅՈՎԱԹԱՄ
ԾՆԱՒ ԶԱՔԱԶ. ԱՔԱԶ
ԾՆԱՒ ԶԵԶԵԿԻԱՅ.

12 17b

F 12

Gospel book dated 966
formerly in the Armenian
monastery of the Antonians
near Constantinople.

(I. [illegible])

[illegible] 18[illegible] [illegible]

1429 [illegible]

[illegible] 1844 [illegible] 26 [illegible]

[illegible]

1844 [illegible] 18

Hovannes Amirk[illegible]
1843

Hovann[illegible]

[illegible]







Կանոն Թ. Յորս. Բ

| Ղուկաս | Յովհաննէս |
|---|---|
| Լ | ՃԼԹ |
| Լ | ՃԿԸ |
| ՃԿԲ | ՃԿԴ |
| ՃԿԲ | ՃԿԴ |
| ՄՂԳ | ՃՂԶ |
| ՄՂԳ | ՃՂԷ |
| ՄՂԳ | ՃՂ |
| ՅԳ | ՃՂ |
| ՅԷ | ՃՂ |
| ՅԺԲ | ՃՂ |
| ՅԺԳ ՅԷ | ՃՂԶ |
| ՅԺԲ | ՃՂԶ |
| ՅԳ | ՃՂԸ |
| ՅԷ | ՃՂԸ |
| ՅԺԲ ՅԽ | ՃՂԳ |
| ՅԽ | ՄԺԷ |
| ՅԽԱ | ՄԺԸ |
| ՅԽԱ | ՄԺԸ |
| ՅԽԱ | ՄԺԸ |

Կանոն Ժ. Յորում իւրաքանչիւր

| Մատթէոս | Մարկոս | |
|---|---|---|
| Ա | ՃԽԶ | [illegible] |
| Բ | ՃԽԸ | |
| Գ | ՃԾԵ | |
| ԺԴ | ՃԾԹ | |
| ԽԷ | ՃՁԳ | [illegible] |
| ԽԸ | ՃՁԵ | [illegible] |
| ԽԹ | ՃՂԵ | [illegible] |
| ԾԲ | ՃՂԹ | [illegible] |
| ԿԶ | ՄԺԲ | [illegible] |
| ԿԹ | ՄԺԵ | [illegible] |
| ՀԳ | ՄԺԹ | [illegible] |
| ՁԲ | ՄԻԱ | |
| ՂԲ | ՄԽԴ | [illegible] |
| ՂԴ | ՄԽԵ | [illegible] |
| ՂԷ | ՄԽԹ | [illegible] |
| ՂԸ | ՄԾԹ | [illegible] |
| ՃԲ | ՅԺԲ | [illegible] |
| ՃԴ | ՅԺԳ | [illegible] |
| ՃԶ | ՅԺԴ | [illegible] |
| ՃԹ | ՅԺԵ | [illegible] |
| ՃԻ | ՅԺԸ | [illegible] |
| ՃԻԳ | ՅԻԱ | [illegible] |
| ՃԻԴ | ՅԻԲ | [illegible] |
| ՃԻԵ | ՅԻԳ | |
| ՃԻ | ՅԽԱ | |
| ՃԻԳ | ՅԽԲ | |
| ՃԻԵ | ՅԽԳ | |
| ՃԻԷ | ՅԽԴ | |







| Ղուկաս | Ղուկաս | |
|---|---|---|
| ա<br>գ<br>ե<br>ժ | ճհզ<br>ճհգ<br>ճձզ<br>ճղբ | մկբ<br>մհբ<br>մղզ |
| ժբ<br>ի<br>[illegible] | ճղբ<br>ճղգ<br>ճղզ | մղը<br>յա<br>յգ<br>յզ |
| լ<br>ծ<br>ձա<br>կէ<br>կէ | ճղը<br>ճղթ<br>ճղէ<br>ճղդ | յե<br>յժզ<br>յի<br>յիզ |
| ղբ<br>ղզ<br>ճգ<br>ճզե | [illegible]<br>[illegible] | յլա<br>յլգ<br>յլթ |
| ճժգ<br>ճժէ<br>ճիբ | միէ<br>մլզ<br>մկբ | յխբ |
| ճիգ<br>ճլա<br>ճխգ<br>ճխթ | մծզ<br>մհլ | |
| ճծբ<br>ճծե<br>ճծէ<br>[illegible] | մկգ<br>մկը<br>մկգ | |
| ճկը | մղթ | |

| Յով | հան | նէ | ս |
|---|---|---|---|
| գ<br>ե<br>թ<br>ժբ | կը<br>կթ<br>հա<br>հգ<br>հզ | ճհզ<br>ճձը<br>ճձա<br>ճձզ | մզ<br>մէ<br>մթ<br>մժբ |
| ժգ<br>ժզ<br>ժը<br>իբ | հը<br>ձա<br>ձգ<br>ձզ | ճղզ<br>ճղէ<br>ճղը<br>ճղթ | մժգ<br>մժզ<br>մժը<br>միա |
| իգ<br>իե<br>իթ<br>լա | ձէ<br>ձը<br>ղգ<br>ղէ<br>ղթ | ճղ<br>ճղա<br>ճղգ<br>ճղե | միգ<br>միզ<br>միը<br>մլ |
| լգ<br>լզ<br>լթ<br>խբ | ճբ<br>ճգ<br>ճզ<br>ճը | ճձգ<br>ճձզ<br>ճձէ<br>ճձը | մլբ<br>մլգ |
| խգ<br>խե<br>ծ<br>ծբ | ճժ<br>ճժբ<br>ճժզ<br>ճժէ | ճձա<br>ճձգ<br>ճձե | |
| ծգ<br>ծզ<br>կը<br>կ | ճլա<br>ճլզ<br>ճլէ<br>ճլը | [illegible]<br>[illegible]<br>[illegible]<br>[illegible] | |
| կբ<br>կգ<br>կե | ճխ<br>ճխբ<br>ճխգ | ճխզ<br>ճխէ<br>[illegible] | |
| | | | |
| | | | |







ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

ԳԻՐՔ ԾՆՆԴԵԱՆ ՅԻ ՔԻ
ՈՐԴՒՈՅ ԴԱՒԹԻ . ՈՐ
ԴՒՈՅ ԱԲՐԱՀԱՄՈՒ .
ԱԲՐԱՀԱՄ ԾՆԱՒ ԶԻ
ՍԱՀԱԿ . ԻՍԱՀԱԿ
ԾՆԱՒ ԶՅԱԿՈԲ .
ՅԱԿՈԲ ԾՆԱՒ ԶՅՈՒ
ԴԱ ԵՒ ԶԵՂԲԱՐՍ ՆՈ
ՐԱ . ՅՈՒԴԱ ԾՆԱՒ
ԶՓԱՐԷՍ ԵՒ ԶԶԱՐԱՅ Ի
ԹԱՄԱՐԱՅ . ՓԱՐԷՍ
ԾՆԱՒ ԶԵՍՐՈՄ .
ԵՍՐՈՄ ԾՆԱՒ ԶԱՐ
ԱՄ . ԱՐԱՄ ԾՆԱՒ
ԶԱՄԻՆԱԴԱԲ . ԱՄԻ
ՆԱԴԱԲ ԾՆԱՒ ԶՆԱԱՍ
ՈՆ . ՆԱԱՍՈՆ
ԾՆԱՒ ԶՍԱՂՄՈՆ .
ՍԱՂՄՈՆ ԾՆԱՒ

ԶԲՈՈՍ Ի ՌԱՔԱԲԱՅ .
ԲՈՈՍ ԾՆԱՒ ԶՈՎԲԷԴ
Ի ՀՌՈՒԹԱՅ . ՈՎ
ԲԷԴ ԾՆԱՒ ԶՅԵՍՍԷ .
ՅԵՍՍԷ ԾՆԱՒ ԶԴԱՒԻԹ
ԱՐՔԱՅ . ԴԱՒԻԹ ԾՆ
ԱՒ ԶՍՈՂՈՄՈՆ Ի
ԿՆՈՋԷՆ ՈՒՐԻԱՅ .
ՍՈՂՈՄՈՆ ԾՆԱՒ
ԶՌՈԲՈՎԱՄ . ՌՈԲ
ՈՎԱՄ ԾՆԱՒ ԶԱԲԻԱ .
ԱԲԻԱ ԾՆԱՒ ԶԱՍԱՓ .
ԱՍԱՓ ԾՆԱՒ ԶՅՈՎՍԱ
ՓԱՏ . ՅՈՎՍԱՓԱՏ
ԾՆԱՒ ԶՅՈՎՐԱՄ .
ՅՈՎՐԱՄ ԾՆԱՒ ԶՈԶԻԱ .
ՈԶԻԱ ԾՆԱՒ ԶՅՈՎԱ
ԹԱՄ . ՅՈՎԱԹԱՄ
ԾՆԱՒ ԶԱՔԱԶ . ԱՔԱԶ
ԾՆԱՒ ԶԵԶԵԿԻԱՅ

ԵԶԵԿԻԱՅ ԾՆԱՒ ԶՄ
ԱՆԱՍԷ · ՄԱՆԱՍԷ
ԾՆԱՒ ԶԱՄՈՎՆ · Ա
ՄՈՎՆ ԾՆԱՒ ԶՅՈՎ
ՍԻԱ · ՅՈՎՍԻԱ
ԾՆԱՒ ԶՅԵՔՈՆԻԱ
ԵՒ ԶԵՂԲԱՐՍ ՆՈՐԱ
ԱՌ ԳԵՐՈՒԹԵԱՄԲՆ
ԲԱԲԵԼԱՑՒՈՑ ·
ՅԵՏ ԳԵՐՈՒԹԵԱՆՆ ·
ԲԱԲԵԼԱՑՒՈՑ · ԾՆ
ԱՒ ՅԵՔՈՆԻԱ ԶՍԱ
ՂԱԹԻԷԼ · ՍԱՂԱ
ԹԻԷԼ ԾՆԱՒ ԶԶՈՐ
ՈԲԱԲԷԼ · ԶՈՐՈ
ԲԱԲԷԼ ԾՆԱՒ ԶԱԲԻ
ՈՒԴ · ԱԲԻՈՒԴ ԾՆ
ԱՒ ԶԵՂԻԱԿԻՄ · ԵՂ
ԻԱԿԻՄ ԾՆԱՒ ԶԱԶՈՐ
ԱԶՈՐ ԾՆԱՒ ԶՍԱԴՈՎԿ ·

ՍԱԴՈՎԿ ԾՆԱՒ ԶԱՔԻՄ
ԱՔԻՄ ԾՆԱՒ ԶԵՂԻՈՒԴ
ԵՂԻՈՒԴ ԾՆԱՒ ԶԵՂԻ
ԱԶԱՐ · ԵՂԻԱԶԱՐ
ԾՆԱՒ ԶՄԱՏԹԱՆ ·
ՄԱՏԹԱՆ ԾՆԱՒ ԶՅ
ԱԿՈԲ · ՅԱԿՈԲ
ԾՆԱՒ ԶՅՈՎՍԷՓ ԶԱ
ՅՐՆ ՄԱՐԻԱՄԱՅ ·
ՈՐՈՒՄ ԽՕՍԵՑԵԱԼ
ԷՐ ԶՄԱՐԻԱՄ ԿՈՅՍ ·
ՅՈՐՄԷ ԾՆԱՒ ՅՍ ՈՐ
ԱՆՈՒԱՆԵՑԱՒ ՔՍ
ԱՐԴ ԱՄԵՆԱՅՆ ԱԶԳ
ՅԱԲՐԱՀԱՄԷ ՄԻՆՉԵ
ՑԴԱՒԻԹ · Ա ԶԳՔ ՉՈՐ
ԵՔՏԱՍԱՆ ·
ԵՒ ԴԱՒԹԷ ՄԻՆՉԵ
ՑԳԵՐՈՒԹԻՒՆՆ ԲԱԲ
ԵԼԱՑՒՈՑ ԱԶԳՔ ՉՈ

ՐԵՔՏԱՍԱՆՔ ·
ԵՒ Ի ԳԵՐՈՒԹԵՆԷՆ ԲԱ
ԲԵԼԱՑՒՈՑ ՄԻՆՉԵՒ
ՑՔՍ ԱԶԳՔ ՉՈՐԵՔՏԱ
ՍԱՆՔ ·
ԵՒ ՅԻ ՔԻ ԾՆՈՒՆԴՆ ԷՐ
ԱՅՍՊԷՍ ·
Ի ԽՕՍԵԱԼ ԷՐ ԶՄԱՅՐՆ
ՆՈՐԱ ԶՄԱՐԻԱՄ ՅՈՎՍ
ԷՓԱՅ · ԵՒ ՄԻՆՉ ՉԵՒ
ԵԿԵԱԼ ԱՌ ՄԻՄԵԱՆՍ
ԳՏԱՒ ՅՂԱՑԵԱԼ Ի ՀՈԳ
ՒՈՅՆ ՍՐԲՈՅ ·
ԵՒ ՅՈՎՍԷՓ ԱՅՐ ՆՈՐԱ
ՔԱՆԶԻ ԱՐԴԱՐ ԷՐ ԵՒ ՈՉ
ԿԱՄԷՐ ԱՌԱԿԵԼ ԶՆԱ ·
ԽՈՐՀԷՐ ՅԱՒ ԼՌԵԼԵԱ
ՅՆ ԱՐՁԱԿԵԼ ԶՆԱ
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ՆԱ ԶԱ
ՅՆ ԱԾԷՐ ԶՄՏԱՒ ·

ԱՀԱ ՀՐԵՇՏԱԿ ՏՆ Ի
ՏԵՍԼԵԱՆ ԵՐԵՒԵՑԱՒ
ՆՄԱ ԵՒ ԱՍԷ · ՅՈՎՍ
ԷՓ ՈՐԴԻ ԴԱՒԹԻ · ՄԻ
ԵՐԿՆՉԻՐ ԱՌՆՈՒԼ ԱՌ
ՔԵԶ ԶՄԱՐԻԱՄ ԿԻՆ ՔՈ ·
ՔԱՆԶԻ ՈՐ Ի ՆՄԱՅՆ
ԾՆԵԱԼ Է Ի ՀՈԳՒՈՅՆ
ՍՐԲՈՅ Է · ԾՆՑԻ
ՈՐԴԻ ԵՒ ԿՈՉԵՍՑԵՍ
ԶԱՆՈՒՆ ՆՈՐԱ ՅՍ ·
ԶԻ ՆԱ ՓՐԿԵՍՑԷ ԶԺ
ՈՂՈՎՈՒՐԴ ԻՒՐ Ի ՄԵ
ՂԱՑ ԻՒՐԵԱՆՑ ·
ԱՅԼ ԱՅՍ ԱՄԵՆԱՅՆ
ԵՂԵՒ · ԶԻ ԼՑՑԻ ՈՐ
ԱՍԱՑԱՒ Ի ՏԷ Ի ՁԵՌՆ
Է ՄԱՐԳԱՐԷԻ ·
ԱՀԱ ԿՈՅՍ ՅՂԱՍՑԻ ԵՒ
ԾՆՑԻ ՈՐԴԻ · ԵՒ ԿՈ

ԵՍ·ՅԱՅՆԺԱՄ ՆԱՆՆՈՐԱ
ԷՄԱՆՆԱՌԵՒԵՏՈՐԴ·ԱՐԴ·
ՄԱՏՆԵՑԱՒ ՄԱՆՉԱՆ·
ՆԻ ՁԿԱՐԹ·ՈՒ·ՅԵԼԱՑ ՅԱՌ·
ԱՌ·ԻՓ ԻՐ ՆՈՅԱՆՐԻԱՐ
ԱՐՈՒՐԴԵՍԱՒՐԱՐԱՄԱՅ
ԵԱՅՅԵՄԱՆՐՇՐԱՆ
ՔՆ· ԵՒԱՌ·ՅԻՍՈՒՆԶՆ
ԲՆԻԻՐ· ԵՒՈՂՋԻՒՐ
ԵՐՇՆԱՄԲՆՁԵԻԾՆԱ·
ԶԱՄԵՆԱՅՆՔԱՐՈԶԷՐ
ՆԻՆ· ԵՒԱՌՋԵԱՅՑԶԱ
ՆՈՒԵՆՈՐԱ ՅՈՒ· — Յ —
ԱԻԾԵԱՆԵՐՆՅԻ Ի
ԲԵԴԻՐ ԵՍՈՐՐԵԱՈՒՐԱ
ՆԻ ՅԱՌ·ՈՒՐՍ ՆԵՐԱԱ
ԴԻ ԱՐՐԱՅԻ
Ա ՅԱՌ ՈՐՅԱՐԵԻ·ԵԱՐ
ԵՆԻՆՅԵՐ· ԵՒԱՄԵՆ
ՈՒՐԵ ՈՐԾՆԱԻԱՐՐԱՅՆ

ՀՐԵԻՑ· ԶԻՐԵԱՄՔ
ԶԿԱՍՐԴՆՈՐԱՅԱՐԵԻ
ԵԼՔ· ԵՒԵՂԱՐԵՐԿՆԻՐ
ՊԱՏԻԱՆԵԱՆՆՄԱ
ԵԻԲՐԵՒԼՈՒԱՒԱՐՐԱՅ
ՅԵՐԱՔԴԵԱՌ·ՈՒՈՒԵՅՄ
ԵԻԱՄԵՆԱՅՆԵՄՐԵՆԵՐ
ԻՐԺՈՂՈՎՈՒՐԴԶԿԱՆ
ՆԱՅՆՐԻԱՅՐԱՆԱՊԵՍ
ԵԻՋԻՊԻՐՍԺՈՂՈՎ
ԴԻԱՆՆ· ՅԱՐՅԱՆԵՐ
ԲՆՈՅԱՆԻ· ԵԱ·ԵԱՐԲ
ԾԻԱՆԻՅԻՐՍՆ·
ԵԲՆԹԻԱԱՄԵՆՑԻԱ· Ի
ԲԵԴԻԼԵՍՆՅՐԵԱՍԻԵԱ
Ո ԻԱՅՈՒՊԵՍՐԵԱԼ Ի
ՉԵՍՆՄԱՐԻԱՐԵԱ
ԵԻԴԱԲԵԴԼԵՄԵՐԵԻՐ
ՅԱՌԴԱՅ· ԱՉԲՆՉԱՐ
ՓԱՆԻԵՍՅԻՇԻԿԱՆԵ

ՅՈՒԴԱՅ · Ի ՔԷՆ ԵԼՑԷ
ԻՆՁ ԻՇԽԱՆ · ՈՐ ՀՈ
ՎՈՒԵՍՑԷ ԶԺՈՂՈՎՈՒՐԴ
ԻՄ ԶԻՍՂ ·

ՅԱՅՆԺԱՄ ՀԵՐՈՎԴԷ
Ս ԳԱՂՏ ԿՈՉԵԱՑ ԶՄՈ
ԳՍՆ · ԵՒ ՍՏՈՒԳԵԱՑ
Ի ՆՈՑԱՆԷ ԶԺԱՄԱՆ
ԱԿ ԱՍՏԵՂՆ ԵՐԵՒԵԼՈՅ ·
ԵՒ ԱՌԱՔԵԱՑ ԶՆՈՍԱ
Ի ԲԵԹՂԵՀԷՄ · ԱՍԷ ·
ԳՆԱՑԷՔ ՍՏՈՒԳԵՑԷՔ
ՎԱՍՆ ՄԱՆԿԱՆՆ ·
ԵՒ ՅՈՐԺԱՄ ԳՏԱՆԻՑ
ԷՔ ԱԶԴ ԱՐԱՐԷՔ ԻՆՁ
ԶԻ ԵՒ ԵՍ ԵԿԵԱԼ ԵՐԿԻՐ
ՊԱԳԻՑ ՆՄԱ ·

ԵՒ ՆՈՔԱ ԻԲՐԵՒ ԼՈՒԱՆ
Ի ԹԱԳԱՒՈՐԷՆ ԳՆԱՑԻՆ
ԵՒ ԱՀԱ ԱՍՏՂՆ ԶՈՐ
ՏԵՍԻՆ ԸՆԴ ԱՐԵՒԵԼՍ · ԱՌ
ԱՋԻ ՆՈՑԱ ԵՐԹԱՅՐ
ՄԻՆՉԵՒ ԵԿԵԱԼ ԵԿԱՑ
Ի ՎԵՐԱՅ ՈՒՐ ԷՐ ՄԱՆՈՒԿՆ ·

ԻԲՐԵՒ ՏԵՍԻՆ ԶԱՍՏՂՆ
ԽՆԴԱՑԻՆ ՅՈՅԺ ՈՒՐ
ԱԽՈՒԹԻՒՆ ՄԵԾ ·

ԵՒ ԻԲՐԵՒ ՄՏԵԱԼ Ի ՏՈՒՆ
ՏԵՍԻՆ ԶՄԱՆՈՒԿՆ ՀԱ
ՆԴԵՐՁ ՄԱՐԻԱՄԱՒ
ՄԱՐԲՆ ԻՒՐՈՎ · ԵՒ
ԱՆԿԵԱԼ ԵՐԿԻՐ ՊԱԳԱ
ՆԷԻՆ ՆՄԱ · ԵՒ ԲԱՑ
ԵԱԼ ԶԳԱՆՁՍ ԻՒՐԵԱՆՑ
ՄԱՏՈՒՑԻՆ ՆՄԱ ՊԱ
ՏԱՐԱԳՍ · ՈՍԿԻ ·
ԵՒ ԿՆԴՐՈՒԿ · ԵՒ
ԶՄՈՒՌՍ ·

ԵՒ ՀՐԱՄԱՆ ԱՌԵԱԼ Ի
ՏԵՍԼԵԱՆ ՉԴԱՌՆԱ

ՄԿՐՏԻՉ ՔԱՐՈԶԷՐ ՅԱ
ՆԱՊԱՏԻՆ ՀՐԷԱՍՏԱ
ՆԻ. ԵՒ ԱՍԷՐ. ԱՊԱՇ
ԽԱՐԵՑԷՔ ԶԻ ՄԵՐՁ
ԵԱԼ Է ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ
ԵՐԿՆԻՑ.

ԶԻ ՍԱ Է ՎԱՍՆ ՈՐՈՅ Ա
ՍԱՑԱՒ Ի ՁԵՌՆ ԵՍԱ
ԵԱՅ ՄԱՐԳԱՐԷԻ
ՈՐ ԱՍԷ.

ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈՅ ՅԱ
ՆԱՊԱՏԻ. ՊԱՏՐԱ
ՍՏԵՑԷՔ ԶՃԱՆԱ
ՊԱՐՀ ՏՆ. ՈՒՂԻՂ
ԱՐԱՐԷՔ ԶՇԱՒԻՂՍ
ՆՈՐԱ.

ԵՒ ԻՆՔՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ
ՈՒՆԷՐ ՀԱՆԴԵՐՁ
Ի ՍՏԵՒՈՅ ՈՒՂՏՈՒ.
ԵՒ ԳՕՏԻ ՄԱՇԿԵՂԷՆ

ԸՆԴ ՄԷՋ ԻՒՐ. ԵՒ ԿԵ
ՐԱԿՈՒՐ ՆՈՐԱ ԷՐ ՄԱՐԱԽ
ԵՒ ՄԵՂՐ ՎԱՅՐԵՆԻ.

ՅԱՅՆԺԱՄ ԵԼԱՆԷԻՆ
ԱՌ ՆԱ ԱՄԵՆԱՅՆ ԵՐՄ
ԱՑԻՔ. ԵՒ ԱՄԵՆԱՅՆ
ՀՐԷԱՍՏԱՆ. ԵՒ ԱՄԵ
ՆԱՅՆ ԿՈՂՄԱՆՔՆ ՅՈՐԴԱ
ՆԱՆՈՒ. ԵՒ ՄԿՐՏԷԻՆ
Ի ՆՄԱՆԷ Ի ՅՈՐԴԱՆԱՆ
ԳԵՏ. ԵՒ ԽՈՍՏՈՎԱ
ՆԵԱԼ ԶՄԵՂՍ ԻՒ
ՐԵԱՆՑ.

ԵՒ ՏԵՍԵԱԼ ԶԲԱԶՈՒՄՍ
Ի ՍԱԴՈՒԿԵՑՒՈՑ ԵՒ
ՓԱՐԻՍԵՑՒՈՑ ԵԿԵԱԼ
Ի ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ
ԱՍԷ ՑՆՈՍԱ.

ԾՆՈՒՆԴՔ ԻԺԻՑ. ՈՎ
ՑՈՅՑ ՁԵԶ ՓԱԽՉԵԼ Ի

ԲԱՐԿՈՒԹԵՆԷՆ ՈՐ ԳԱ
ԼՈՑՆ Է · ԱՐԱՐԷՔ
ԱՅՍՈՒՀԵՏԵՒ ՊՏՈՒՂ
ԱՐԺԱՆԻ ԱՊԱՇԽԱՐ
ՈՒԹԵԱՆ · ԵՒ ՄԻ ՍԿ
ՍԱՆԻՑԻՔ ԱՍԵԼ ՅԱՆՁ
ԻՆՍ ՁԵՐ ԹԷ ՈՒՆԻՄՔ
ՀԱՅՐ ԶԱԲՐԱՀԱՄ ·
ԱՍԵՄ ՁԵԶ · ԶԻ ԿԱՐ
ՈՂ Է ԱԾ Ի ՔԱՐԱՆՑՍ
ՅԱՅՍՑԱՆԷ ՅԱՐՈՒՑ
ԱՆԵԼ ՈՐԴԻՍ ԱԲՐԱՀԱՄՈՒ ·
ԱՀԱՒԱՍԻԿ ՏԱՊԱՐ ԱՌ
ԱՐՄԵՆ ԾԱՌՈՑ ԿԱՅ ·
ԱՄԵՆԱՅՆ ԾԱՌ ՈՐ ՈՉ
ԱՌՆԷ ՊՏՈՒՂ ԲԱ
ՐԻ · ՀԱՏԱՆԻ ԵՒ Ի
ՀՈՒՐ ԱՐԿԱՆԻ ·
ԵՍ ՄԿՐՏԵՄ ԶՁԵԶ
ՋՐՈՎ ՅԱՊԱՇԽԱՐՈՒ

ԹԻՒՆ · ԲԱՅՑ ՈՐ ԶԿ
ՆԻ ԻՄ ԳԱՅ · ՀԶԱՒՐԱԳ
ՈՅՆ Է ՔԱՆ ԶԻՍ · ԵՒ
ԵՍ ՉԵՄ ԲԱՒԱԿԱՆ
ԲԱՌՆԱԼ ԶԿԱՒՇԻ
ԿՍ ՆՈՐԱ · ՆԱ ՄԿ
ՐՏԵՍՑԷ ԶՁԵԶ ՀՈ
ՒՈՎՆ ՍՐԲՈՎ ԵՒ ՀՐՈՎ
ՈՐՈՅ ՀԵԾԱՆՈՑՆ
Ի ՁԵՌԻՆ ԻՒՐՈՒՄ ԵՒ
ՍՐԲԵՍՑԷ ԶԿԱԼ ԻՒՐ ·
ԵՒ ԺՈՂՈՎԵՍՑԷ ԶՑ
ՈՐԵԱՆՆ Ի ՇՏԵՄԱՐ
ԱՆՍ ԻՒՐ · ԵՒ ԶՅԱՐ
ԴՆ ԱՅՐԵՍՑԷ ԱՆ
ՇԷՋ ՀՐՈՎ · Ե
ՅԱՅՆԺԱՄ ԳԱՅ ՅՍ
Ի ԳԱԼԻԼԵԷ Ի ՅՈՐ
ԴԱՆԱՆ ԱՌ ՅՈՎՀԱՆ
ՆԷՍ ՄԿՐՏԵԼ Ի ՆՄԱՆԷ

ՆԻՑԻՄԱՅՆՔԵՆԵԱՄՐԻՆ
ԼՈՅՐՁՆԱԵՐԱՈԷՐ .
ԲՆՉԳԻԺՐՈՅԷԻՔԷՆ
ԱՒՐՃԵԼ . ԵԻԴՕՒԱՈ-
ԻՈԴԻԱՆ .
ԳԱՋՐՈՒԻԱՆԻԵՋՅՈՒԵՒ
ԼԱՌԱՑՆԱ . ՅԵԳԻ
ԺՈՒՐԱՅԺՈՂԻԱՅՈ
ԿԷՍԼԱԼԼՈՒԵՉԼՆԱԽ
ՁԱՄԵՆԱՅՆԱՐԻԱՐ
ՈՒԼԻԻՆՈ . ԵԻԱԿԱ
ԼԻՈՅԴԵԺՆԱՐԱ .
ՆԻԻԲՐԵՒՈՐՆՐԺԵՅԱՒ
ՅՈՒ . ԵԼԱԱԴԱՆԱ
ԿԻԻՀԵՈՅԱԼԺԻ .
ԵՒԱՅՆՔԱՅԱԼՆՈՒ
ԵՐԿԻՐ .
ՆԻԵԺԵՈՉՅՈՒԻԲԵԱՅ
ՁԻԻՀԱՆԵՐԻԲՐԻՒՁԱ
ԴԱՐՆԻԻԻԻԴԱՅՐԻԱԷ

ՐԱՅՆԱՐՈՒ
ՆԻԱՉԱՃԱՅՆԻՅԵՐԱ
ՆԻՑՈՒՐԱՈԷՐ . ՏԱԷ
ՈՒԳԻԻՄՈՒՐԵԼԻ .
ԸԵԻՈՒՐՅԱԽԵՑԱ
ՅԱՅՆԺԱՄԱՐԱՐԵՑԱ-
ՑՈՅՑԱՆԱԿԱՃԻՅՈՒԻ
ԼՈՅՆ ՓՈՒՇԵԱԼԻՈՒԺԱՆ
ՆԻԿԱՅԵԱԼ ՁՔԱՈ-ԱՈ
ՈՒՆԺԻԻԵԻՁՔԱՈ-ԱՈ
ՈՒՆԴԻԻՃԵՐ . ԱԿԱ
ԼՔԱԼՑԵԱԻ .
ՆԻԱԵԺՈՒՑԵԱԼՓՈՒՇ
ԻՃՆԱՈՒՑՆԱ . ԵԻԵ
ՈՒԿԻԻԵՈՒԱՅ . ԱԱԱՁԻ
ԼՐԻԻՆԼՈՒԱՅՈՒՐԻՆ .
ՀԱՅԼԻՅԻՆ .
ՆԱԿԱ ԺԱՈՒԱՆԻԵԺ
ԵՒԱՈՒԷ . ԴԻՐԱԷ Ի
ՈՒԵԱՉՅԱՅԻՄԻԱՅ

ԿԵՑՑԷ ՄԱՐԴ· ԱՅԼ
ԱՄԵՆԱՅՆ ԲԱՆԻՒ ՈՐ ԵԼ
ԱՆԷ Ի ԲԵՐԱՆՈՅ ԱՅ·

ՅԱՅՆԺԱՄ ԱՌԵԱԼ ԱԾ
Է ԶՆԱ ՍԱՏԱՆԱՅ Ի ՔԱ
ՂԱՔՆ ՍՈՒՐԲ· ԵՒ ԿԱՑՈՒ
ՑԱՆԷ Ի ՎԵՐԱՅ ԱՇՏԱՐ
ԱԿԻ ՏԱՃԱՐԻՆ· ԵՒ Ա
ՍԷ ՑՆԱ ԵԹԷ ՈՐԴԻ ԵՍ
ԱՅ· ԱՐԿ ԶՔԵԶ ԱՍՏԻ
Ի ՎԱՅՐ· ԶԻ ԳՐԵԱԼ Է
ԵԹԷ ՀՐԵՇՏԱԿԱՑ ԻՒՐՈՑ
ՊԱՏՈՒԻՐԵԱԼ Է ՎԱՍՆ ՔՈ·
Ի ՎԵՐԱՅ ՁԵՌԱՑ ԲԱՐՁ
ՑԵՆ ԶՔԵԶ· ԶԻ ՄԻ ԵՐ
ԲԵՔ ՀԱՐՑԵՍ ԶՔԱՐԻ ԶՈ
ՏՆ ՔՈ· ԱՍԷ ՑՆԱ ԴԱՐ
ՁԵԱԼ ԳՐԵԱԼ Է· ԵԹԷ
ՄԻ ՓՈՐՁԵՍՑԵՍ ԶՏՐ
ԱԾ ՔՈ·

ԴԱՐՁԵԱԼ ԱՌՆՈՒ ԱԾԷ
ԶՆԱ ՍԱՏԱՆԱՅ· Ի ԼԵ
ԱՌՆ ՄԻ ԲԱՐՁՐ ՅՈՅԺ·
ԵՒ ՑՈՒՑԱՆԷ ՆՄԱ ԶԱ
ՄԵՆԱՅՆ ԹԱԳԱՒՈՐՈՒ
ԹԻՒՆՍ ԱՇԽԱՐՀԻՍ·
ԵՒ ԶՓԱՌՍ ՆՈՑԱ· ԵՒ
ԱՍԷ ՑՆ[illegible]Ա· ԶԱՅՍ
ԱՄԵՆԱՅՆ ՔԵԶ ՏԱՑ·
երկիր
ԵԹԷ ԱՆԿԵԱԼ ՊԱԳԱ
ՆԻՑԵՍ ԻՆՁ· ՅԱՅՆ
ԺԱՄ ԱՍԷ ՑՆԱ ՅՍ·
ԵՐԹ ՅԵՏՍ ՍԱՏԱՆԱ·
ԶԻ ԳՐԵԱԼ Է· ՏՆ ԱՅ Ք
ՈՒՄ· ԵՐԿԻՐ ՊԱԳՑԵՍ
ԵՒ ԶՆԱ ՄԻԱՅՆ ՊԱՇ
ՏԻՑԵՍ·

ԺԷ ԱՊԱ ԵԹՈՂ ԶՆԱ ՍԱՏ
ԱՆԱՅ· ԵՒ ԱՀԱ ՀՐԵՇ
ՏԱԿՔ ՄԱՏԵԱՆ· ԵՒ ՊԱՇ

Ա ԺԵ   ԱՐ Ե   Յ ԻԶ

ՅԵՐԿՆ ՁԵԶ· :Կ

Ս ՈՒԲՐԵՂԻ ԼՈՒԱՒՅՈՒ Ե

ԹԵՅՈՒՀԱՆԵԼԻՍԱՄ

ՆԵՅԱԻ· ՄԵԿԱԵՑԱԻ·

ԵԻԳՆԱՅԻԳԱՂԵՂԻԱՅ·

Ե ԹՈՂ ԶՆԱԶՊԱՐԵԹ·

ԵԻԵԿՆ ԲՆԼԱԼԵՅԱԻ Ի

ԼԱ ՔԱՌՆԱԻՈՒՄԻԾՈՒ

ԼԶԵՐԿՆ· ԻՍԱՀՄԱՆ

ԶԱԲՈՂՈՒՆԻ· ԵԻՆԵՔ

ԹԱՂԻՄԱՅ·

Զ ԻՒ· ԾԾԻԲԱՆ ՆՈՐԱՍԱ

ՅԱԻԻ ՉԵՈ ՆԷՍԱԵԱՅ

ՄԱՐԴԱՐԵԻ· ԵՐԿԻՐ

ԶԱԲՈՒԳՈՒՆԻ· ԵԻԵՐ

ԿԻՐՆԷ ՔԹԱՂԻՄԱՅ·

Ճ ԱՆԱՊԱՐ ՀԾՈՒԱՒ

ՅԱՅՆԿՈՅՍՅՈՐԴԻԱՆ

ԱՆՈՒ ԳԻԱՂԵՂԻԱՅ ՀԵ

ԹԱՆՍՍԱՅ·

ԺՈՂՈՎՈՒՐԴՔՆ

ՅԵՐԿԻՒՂԱԻՐԻ· ԵՅԵՍ

ԶԼ ՈՅՍՄԵԾ· ԵԻՈՐ

ՈՅՆՍՅԵԿՆՅՈՃԻԱՐ

ՀԻԵԻԻՍՅՈՒԵՐՈՒՄԱՀՈՒ

ԼՈՅՍԾԱԳԵՈՅՆՈՅԱ·

Յ ԱՅՆԺ ՀԵՅԵՄԱՒՈՒ

ՔԱՐՈԶԵԼ ՅՈՒԵԻՍՈՒԵԼ

ԱՊԱՃԻՒՄԻՅԷՔԶ Ի

ՄԵՐՉԵԱԼ ԷԱՐՔԱՅՈՒ

ԹԵԱՆՆԵՐԿԻՑ·

Մ ԻՆՉԴԵԹԶԳՆԱՅՐ

ՅՄՐՂԱԴԵԶՐԾՈՎ ՈՒՆ

ԳԱՂԻՂԵԱՑԻՈՅ· Ե

ՅԵՄԷՐԿՈՒՍԵՂ ԲԱՐՍ·

ԶՍԻՄՈՎՆ ԶԿՈՉԵՑԵ

ԱԼ ՊԵՅՐՈՍ· ԵԻԶԱ

ՆԴՐԷԱՍԶԵՂԲԱՅՐՆՈ

ՐԱ· ԱՐԿԵԱԼՈՒԹԿԱՆ

ԻԾՈՎ ՔԱՆԶԻ ՁԿՆՈՐՍ

Ք·

ԷԻՆ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԵԿԱ
ՅՔ ԶԿՆԻ ԻՄ · ԵՒ ԱՐԱՐ
ԻՑ ԶՁԵԶ ՈՐՍՈՐԴՍ ՄԱ
ՐԴԿԱՆ · ԵՒ ՆՈՔԱ
ԹՈՂԵԱԼ ՎԱՂՎԱՂԱԿԻ
ԶՈՒՌԿԱՆՍՆ · ԳՆԱՑ
ԻՆ ԶՀԵՏ ՆՈՐԱ ·
ԻԲ ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱԼ ԱՆՏԻ
ՅԱՌԱՋ · ԵՏԵՍ ԱՅԼ
ԵՐԿՈՒՍ ԵՂԲԱՐՍ · ԶՅ
ԱԿՈԲՈՍ ԶԵԲԵԴԵԱՅ
ԵՒ ԶՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԵՂ
ԲԱՅՐ ՆՈՐԱ Ի ՆԱՒԻ ՀԱՆ
ԴԵՐՁ ՀԱՐԲՆ ԻՒՐԵԱՆՑ ·
ԵՒ ԿՈՉԵԱՑ ԶՆՈՍԱ ·
ԵՒ ՆՈՔԱ ԹՈՂԵԱԼ
ՎԱՂՎԱՂԱԿԻ ԶՆԱՒՆ ԵՒ ԶՀ
ԱՅՐ ՆԻՒՐԵԱՆՑ · ԳՆԱ
ՑԻՆ ԶՀԵՏ ՆՈՐԱ ·

Ա · ԻԲ    ԱԴ · ԻԸ    Յ · ԻԶ

ԻԳ ԵՒ ՇՐՋԷՐ ՅԻՍՈՒՍ Ը
ՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԿՈՂՄՆ ԳԱ
ԼԻԼԵԱՑՒՈՑ · ՈՒՍՈՒ
ՑԱՆԷՐ Ի ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՆՈՑԱ · ԵՒ ՔԱՐՈԶԷՐ
ԶԱՒԵՏԱՐԱՆՆ ԱՐՔԱՅ
ՈՒԹԵԱՆՆ · ԵՒ ԲԺՇ
ԿԷՐ ԶԱՄԵՆԱՅՆ ՀԻՒ
ԱՆԴՈՒԹԻՒՆՍ ԵՒ ԶԱ
ՄԵՆԱՅՆ ՑԱՒՍ Ի ԺՈՂ
ՈՎՐԴԵԱՆՆ ·
ԵՒ ԵԼ ԼՈՒՐ ՆՈՐԱ ԸՆԴ
ԱՄԵՆԱՅՆ ԵՐԿԻՐՆ
ԱՍՈՐՒՈՑ · ԵՒ ՄԱՏՈՒ
ՑԻՆ ԱՌ ՆԱ ԶԱՄԵՆԱՅՆ
ՀԻՒԱՆԴՍ ՈՐ ՆԵՂԵԱԼ
ԷԻՆ · Ի ՊԷՍ ՊԷՍ ՑԱՒՍ
ԵՒ Ի ՏԱՆՋԱՆՍ · ԵՒ
ԶԴԻՒԱՀԱՐՍ · ԵՒ ԶԼ
ՈՒՍՆՈՏՍ · ԵՒ ԶԱՆԴ

Ը · ԻԴ    ԱՐ · ԺԸ

ԱՄԱԼՈՅԾՍ · ԵՒԲԺՇԿ
ԵԱՑԶՆՈՍԱ · ԵՒԳՆ
ԱՑԻՆԶՀԵՏՆՈՐԱ
ԺՈՂՈՎՈՒՐԴՔԲԱԶՈՒՄՔ
ԻԳԱԼԻԼԵԱՅԵՒԻԴԵԿԱ
ՊՈԼԵԱՅ · ԵՒՅԵՐՍՂՄԷ ·
ԵՒԻՀՐԷԱՍՏԱՆԷ · ԵՒ
ՅԱՅՆԿՈՅՍՅՈՐԴԱՆ
ԱՆՈՒ · ԵՒԲԺՇԿԵԱՑ
ԶՆՈՍԱ ·
ԽԴ ԵՒՏԵՍԵԱԼԶԺՈՂՈՎՈՒ
ՐԴՍՆ ԵԼԻԼԵԱՌՆ · ԵՒ
ԻԲՐԵՒՆՍՏԱՒ · ՄԱ
ՏԵԱՆԱՌՆԱԱՇԱԿԵՐ
ՏՔՆՈՐԱ ·
ԽԵ ԵՒԲԱՑԵԱԼԶԲԵՐԱՆ
ԻՒՐՈՒՍՈՒՑԱՆԷՐԶՆՈ
ՍԱԵՒԱՍԷՐ ·
ԽԶ ԵՐԱՆԻԱՂՔԱՏԱՑՀՈԳ
ՒՈՎ · ԶԻՆՈՑԱԷԱՐՔԱ
Դ
ԽԴ
ԽԵ
ԽԶ

Դ
ԽԶ
ԽԷ

ՈՒԹԻՒՆԵՐԿՆԻՑ ·
ԽԷ ԵՐԱՆԻՍԳԱՒՈՐԱՑԶԻ
ՆՈՔԱՄԽԻԹԱՐԵՍՑԻՆ ·
ԽԸ ԵՐԱՆԻՀԵԶՈՑ · ԶԻ
ՆՈՔԱԺԱՌԱՆԳԵՍՑԵՆ
ԶԵՐԿԻՐ ·
ԽԹ ԵՐԱՆԻՈՐՔԱՂՑԵԱԼԵՒ
ԾԱՐԱՒԻԵՆԱՐԴԱՐՈՒ
ԹԵԱՆ · ԶԻՆՈՔԱՅԱԳ
ԵՍՑԻՆ ·
Ծ ԵՐԱՆԻՈՂՈՐՄԱԾԱՑ ·
ԶԻՆՈՔԱՈՂՈՐՄՈՒԹԻ
ՒՆ ԳՏՑԵՆ ·
ԵՐԱՆԻԱՅՆՈՑԻԿՈՐ
ՍՈՒՐԲԵՆՍՐՏԻՒՔ · ԶԻ
ՆՈՔԱԶԱԾՏԵՍՑԵՆ ·
ԵՐԱՆԻԽԱՂԱՂԱՐԱՐԱՑ
ԶԻՆՈՔԱՈՐԴԻՔԱՅԿՈՉ
ԵՍՑԻՆ ·
ԵՐԱՆԻՈՐՀԱԼԱԾԵԱԼԷ
Ա
ԽԷ
ԽԸ
ԽԹ
Ե

ԱՐ
ԾԲ

Դ
ԽԸ
ԽԹ
ԾԳ
ԾԽԹ

ՅԵԱԼ ՎԱՍՆ ԱՐԴԱՐՈՒ
ԹԵԱՆ · ԶԻ ՆՈՑԱ Է ԱՐ
ՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ ·
ԵՐԱՆԻ Է ՁԵԶ · ՅՈՐԺԱՄ
ՆԱԽԱՏԵՍՑԵՆ ԶՁԵԶ
ԵՒ ՀԱԼԱԾԻՑԵՆ · ԵՒ ԱՍԻ
ՑԵՆ ԶԱՄԵՆԱՅՆ ԲԱՆ ՉԱՐ
ԶՁԷՆՋ ՍՈՒՏ ՎԱՍՆ ԻՄ ·
ՑՆԾԱՑԷՔ · ԵՒ ՈՒՐԱԽ
ԼԵՐՈՒՔ · ԶԻ ՎԱՐՁՔ ՁԵՐ
ԲԱԶՈՒՄ ԵՆ ՅԵՐԿԻՆՍ ·
ԶԻ ԱՅՆՊԷՍ ՀԱԼԱԾԵ
ՑԻՆ ԶՄԱՐԳԱՐԷՍՆ ՈՐ
ՅԱՌԱՋ ՔԱՆ ԶՁԵԶ Է
ԻՆ ·
ԴՈՒՔ ԷՔ ԱՂ ԵՐԿՐԻ · ԱՊԱ
ԵԹԷ ԱՂՆ ԱՆՀԱՄԻ ·
ԻՒ ՅԱՂԵՍՑԻ · ՈՉ ԻՄԻՔ
ԱԶԴԻՑԷ ԱՅՆՈՒՀԵՏԵՒ
ԲԱՅՑ ԵԹԷ ԸՆԿԵՆՈՒԼ

ԱՐՏԱՔՍ ԵՒ ԿՈԽԱՆ ԼԻՆ
ԵԼ Ի ՄԱՐԴԿԱՆԷ ·
ԴՈՒՔ ԷՔ ԼՈՅՍ ԱՇԽԱՐ
ՀԻ · ՈՉ ԿԱՐԷ ՔԱՂԱՔ
ԹԱՔՉԵԼ ՈՐ Ի ՎԵՐԱՅ
ԼԵՐԻՆ ԿԱՅՑԷ · ԵՒ
ՈՉ ԼՈՒՑԱՆԵՆ ՃՐԱԳ
ԵՒ ԴՆԵՆ ԸՆԴ ԳՐՈՒԱՆ
ԱՒ · ԱՅԼ Ի ՎԵՐԱՅ ԱՇ
ՏԱՆԱԿԻ · ԵՒ ԼՈՅՍ
ՏԱՅ ԱՄԵՆԵՑՈՒՆ ՈՐ Ի
ՏԱՆՆ ԻՑԵՆ · ԱՅՆ
ՊԷՍ ԼՈՒՍԱՒՈՐԵՍՑԻ
ԼՈՅՍ ՁԵՐ ԱՌԱՋԻ ՄԱՐ
ԴԿԱՆ · ՈՐՊԷՍ ԶԻ
ՏԵՍՑԵՆ ԶԳՈՐԾՍ ՁԵՐ
ԶԲԱՐԻՍ · ԵՒ ՓԱՌԱՒ
ՈՐԵՍՑԵՆ ԶՀԱՅՐ ՁԵՐ
ՈՐ ՅԵՐԿԻՆՍ Է ·
ՄԻ ՀԱՄԱՐԻՔ ԵԹԷ ԵԿԻ

ԼՈՒԾԱՆԵԼ ԶԱՒՐԷՆՍ
ԿԱՄ ԶՄԱՐԳԱՐԷՍ · ՈՉ
ԵԿԻ ԼՈՒԾԱՆԵԼ · ԱՅԼ
ԼՆՈՒԼ ·
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ · ՄԻ
ՆՉԵՒ ԱՆՑՑԵՆ ԵՐԿԻՆՔ
ԵՒ ԵՐԿԻՐ · ՅՈՎՏ ՄԻ ՈՐ
ՆՇԱՆԱԽԵՑ ՄԻ · ՈՉ
ԱՆՑՑԷ ՅԱՒՐԻՆԱՑ ԵՒ
Ի ՄԱՐԳԱՐԷԻՑ ՄԻՆՉԵՒ
ԱՄԵՆԱՅՆ ԵՂԻՑԻ ·
ՈՐ ԼՈՒԾՑԷ ՄԻ ԻՆՉ
Ի ՊԱՏՈՒԻՐԱՆԱՑՍ
ՅԱՅՍՑԱՆԷ ՓՈՔՐՈՒՑ
ԵՒ ՈՒՍՈՒՍՑԷ ԱՅՆՊԷՍ
ԶՄԱՐԴԻԿ · ՓՈՔՐ ԿՈ
ՉԵՍՑԻ ՅԱՐՔԱՅՈՒԹԵ
ԱՆՆ ԵՐԿՆԻՑ ·
ԻՍԿ ՈՐ ԱՌՆԻՑԷ ԵՒ
ՈՒՍՈՒՍՑԷ ՆԱ ՄԵԾ
ԿՈՉԵՍՑԻ ՅԱՐՔԱՅՈՒ
ԹԵԱՆՆ ԵՐԿՆԻՑ ·
ԲԱՅՑ ԱՍԵՄ ՁԵԶ ·
ԶԻ ԵԹԷ ՈՉ ԱՌԱՒԵԼ
ՈՒՑՈՒ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ
ՁԵՐ ԱՒԵԼԻ ՔԱՆ ԶԴՊ
ՐԱՑՆ ԵՒ ԶՓԱՐԻՍԵ
ՑՒՈՑՆ · ՈՉ ՄՏԱՆԻ
ՑԷՔ ՅԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ

ԵՐԿՆԻՑ · Ե
ԼՈՒԱՐՈՒՔ ԶԻ ԱՍԱՑԱՒ
ԱՌԱՋՆՈՑՆ ԹԷ ՄԻ
ՍՊԱՆԱՆԵՐ · ԶԻ ՈՐ
ՍՊԱՆԱՆԻՑԷ ՊԱՐՏԱ
ԿԱՆ ԼԻՑԻ ԴԱՏԱՍՏԱ
ՆԻ ·
ԱՅԼ ԵՍ ԱՍԵՄ ՁԵԶ ·
ԵԹԷ ԱՄԵՆԱՅՆ ՈՐ
ԲԱՐԿԱՆԱՅ ԵՂԲԱՒՐ
ԻՒՐՈՒՄ ՏԱՐԱՊԱՐՏ

ՊԱՐՏԱԿԱՆ ԼԻՑԻ ԴԱՏԱ
ՍՏԱՆԻ· ԵՒ ՈՐ ԱՍԻՑԷ
ՑԵՂԲԱՅՐ ԻՒՐ ՅԻՄԱՐ ՊԱՐ
ՏԱԿԱՆ ԼԻՑԻ ԳԵՀԵՆ
ՀՐՈՅՆ·
ԵԹԷ ՄԱՏՈՒՑԱՆԻՑԵՍ
ԶՊԱՏԱՐԱԳՍ Ի ՎԵՐԱ
ՍԵՂԱՆՈՅՆ· ԵՒ ԱՆԴ
ՅԻՇԵՍՑԵՍ ԹԷ ԵՂԲԱ
ՅՐ ՔՈ ՈՒՆԻՑԻ ԻՆՉ ԽԷԹ
ԶՔԷՆ· ԹՈՂ ԶՊԱՏԱ
ՐԱԳԴ ՔՈ ԱՆԴ ԱՌԱՋԻ ՍԵՂ
ԱՆՈՅՆ· ԵՒ ԵՐԹ ՆԱԽ
ՀԱՇՏԵԱՑ ԸՆԴ ԵՂԲԱ
ՒՐ ՔՈՒՄ· ԵՒ ԱՊԱ ԵԿԵԱԼ
ՄԱՏՈՒՍՑԵՍ ԶՊԱՏ
ԱՐԱԳՍ ՔՈ·
ԼԶ ԵՐ ԻՐԱՒԱԽՈՀ ԸՆԴ ՈՍ
ՈԽԻ ՔՈՒՄ ՎԱՂՎԱՂԱԿԻ
ՄԻՆՉԴԵՌ ԻՑԵՍ ԸՆԴ

Մ· ԼԶ· Ղ· ՃԿԵ·

ՆՄԱ Ի ՃԱՆԱՊԱՐՀԻ·
ԳՈՒՑԷ ՄԱՏՆԻՑԷ ԶՔ
ԵԶ ՈՍՈԽՆ ԴԱՏԱՒՈՐԻՆ·
ԵՒ ԴԱՏԱՒՈՐՆ ԴԱՀ
ՃԻ· ԵՒ ԱՐԿԱՆԻՑԻՍ
Ի ԲԱՆՏ· ԱՄԷՆ ԱՍԵ
ՄՔԵԶ· ՈՉ ԵԼԱՆԻՑԵՍ
ԱՆՏԻ· ՄԻՆՉԵՒ ՀԱՏ
ՈՒՑԱՆԻՑԵՍ ԶՅԵՏԻ
ՆԱՔԱՐԱԿՆ·
ԼԷ ԼՈՒԱՐՈՒՔ ԶԻ ԱՍԱՑԱՒ
ՄԻ ՇՆԱՆԱՐ· ԲԱՅՑ ԵՍ
ԱՍԵՄ ՁԵԶ· ԶԻ ԱՄԵ
ՆԱՅՆ ՈՐ ՀԱՅԻ Ի ԿԻՆ
ՄԱՐԴ ԱՌ Ի ՑԱՆԿԱՆԱ
ԼՈՅ ՆՄԱ· ԱՆԴԷՆ ՇՆԱ
ՑԱՒ ԸՆԴ ՆՄԱ Ի ՍՐՏԻ
ԻՒՐՈՒՄ·
ԵԹԷ ԱԿՆ ՔՈ ԱՋ ԳԱՅԹ
ԱԳՂԵՑՈՒՑԱՆԷ ԶՔԵԶ

Մ· ԼԷ

ԽԼԵԱ ԶՆԱ ԵՒ ԸՆԿԵԱ
Ի ՔԷՆ· ԶԻ ԼԱՒ Է ՔԵԶ
ԹԷ ՄԻ ՅԱՆԴԱՄՈՑ
ՔՈՑ ԿՈՐԻՑԷ· ԵՒ ՄԻ
ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐՄԻՆԴ
ԱՆԿԱՆԻՑԻ Ի ԳԵՀԵՆ·
ԵՒ ԵԹԷ ԱՋ ՁԵՌՆ ՔՈ
ԳԱՅԹԱԿՂԵՑՈՒՑԱ
ՆԷ ԶՔԵԶ· ՀԱՏ ԶՆԱ
ԵՒ ԸՆԿԵԱ Ի ՔԷՆ· ԶԻ
ԼԱՒ Է ՔԵԶ ԹԷ ԿՈՐԻՑԷ
ՄԻ ՅԱՆԴԱՄՈՑ ՔՈՑ·
ԵՒ ՄԻ ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐ
ՄԻՆԴ ԱՆԿԱՆԻՑԻ Ի
ԳԵՀԵՆ·
Ա[illegible] ԱՍԱՑԱՒ ԵՒ
ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԱՐՁԱԿԷ
ԶԿԻՆ ԻՒՐ ՏԱՑԷ ՆՄԱ
ԶԱՐՁԱԿՄԱՆՆ·
ԲԱՅՑ ԵՍ ԱՍԵՄ ՁԵԶ·

ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԱՐ
ՁԱԿԷ ԶԿԻՆ ԻՒՐ ԱՌԱ
ՆՑ ԲԱՆԻ ՊՈՌՆԿՈՒ
ԹԵԱՆ· ՏԱՅ ՆՄԱ
ՇՆԱԼ· ԵՒ ՈՐ ԶԱՐՁԱԿ
ԵԱԼՆ ԱՌՆԷ ՇՆԱՅ·
ԴԱՐՁԵԱԼ ԼՈՒԱՐՈՒՔ ԶԻ
ԱՍԱՑԱՒ ԱՌԱՋՆՈՑ·
ՄԻ ԵՐԴՆՈՒՑՈՒ ՍՈՒՏ·
ԲԱՅՑ ՀԱՏՈՒՑԵՍ ՏՆ
ԶԵՐԴՄՈՒՆՍ ՔՈ·
ԱՅԼ ԵՍ ԱՍԵՄ ՁԵԶ· Ա
ՄԵՆԵՒԻՆ ՄԻ ԵՐԴՆՈՒԼ·
ՄԻ ՅԵՐԿԻՆՍ· ԶԻ ԱԹՈՌ
ԱՅ· ԵՒ ՄԻ ՅԵՐԿԻՐ
ԶԻ ՊԱՏՈՒԱՆԴԱՆ Է
ՈՏԻՑ ՆՈՐԱ· ԵՒ ՄԻ
ՅԷՄ ԶԻ ՔԱՂԱՔ Է ՄԵԾ·
Ի ԹԱԳԱՒՈՐԻ· ԵՒ ՄԻ Ի ԳԼ
ՈՒԽ ՔՈ ԵՐԴՆՈՒՑՈՒ



ԶԻ ՈՉ ԿԱՐԵՍ ՄԱԶ
ՄԻ ՍՊԻՏԱԿ ԱՌՆԵԼ ԵՒ
ԿԱՄ ՍԵԱՒ·
ԼԸ ԱՅԼ ԵՂԻՑԻ ԲԱՆ ՁԵՐ
ԱՅՈՆ· ԱՅՈ· ԵՒ ՈՉՆ
ՈՉ· ԶԻ ԱՒԵԼԻ ՔԱՆ
ԶԱՅՆ Ի ՉԱՐԷՆ Է·
ԼՈՒԱՐՈՒՔ ԶԻ ԱՍԱՑԱՒ
ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ· ԵՒ
ԱՏԱՄՆ ԸՆԴ ԱՏԱՄԱՆ·
ԱՅԼ ԵՍ ԱՍԵՄ ՁԵԶ· ՄԻ
ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻՆ·
ԼԹ ԱՅԼ ԵԹԷ ՈՔ ԱԾԻՑԷ ԱՊ
ՏԱԿ ՅԱՋ ԾՆՕՏ ՔՈ·
ԴԱՐՁՈՅ ՆՄԱ ԵՒ ԶՄԻ
ՒՍՆ· ԵՒ ՈՐ ԿԱՄԻՑԻ
ԸՆԴ ՔԵԶ ԴԱՏԵԼ ԵՒ ԱՌՆՈՒԼ
ԶՇԱՊԻԿԴ· ԹՈՂ Ի
ՆՄԱ ԵՒ ԶԲԱՃԿՈՆԴ·
ԵՒ ՈՐ ՏԱՐԱՊԱՐՏԱԿ ԱՐ

Մ ԼԸ ԼԹ — Ղ ԾԴ

ԿԱՅԷ ԶՔԵԶ ՄՂՈՆ ՄԻ·
ԵՐԹ ԸՆԴ ՆՄԱ ԵՒ ԵՐԿՈՒ·
ՈՐ ԽՆԴՐԷ Ի ՔԷՆ
ՏՈՒՐ ՆՄԱ· ԵՒ ՈՐ ԿԱ
ՄԻ ԱՌ Ի ՔԷՆ ՓՈԽ ԱՌՆՈՒԼ
ՄԻ ԱՐԳԵԼՈՒՐ Ի ՆՄԱՆԷ·
ԼՈՒԱՐՈՒՔ ԶԻ
ԱՍԱՑԱՒ· ՍԻՐԵՍՑԵՍ
ԶԸՆԿԵՐ ՔՈ ԵՒ ԱՏԵՍՑԵՍ
ԶԹՇՆԱՄԻ ՔՈ·
Խ ԱՅԼ ԵՍ ԱՍԵՄ ՁԵԶ·
ՍԻՐԵՑԷՔ ԶԹՇՆԱՄԻ
ՁԵՐ· ԱՒՐՀՆԵՑԷՔ
ԶԱՆԻԾԻՉՍ ՁԵՐ·
ԲԱՐԻ ԱՐԱՐԷՔ ԱՏԵԼԵԱՑ
ՁԵՐՈՑ· ԵՒ ԱՂՕԹՍ
ԱՐԱՐԷՔ ՎԱՍՆ ԱՅՆՈ
ՑԻԿ ՈՐ ԼԼԿԵՆ ԶՁԵԶ
ԵՒ ՀԱԼԱԾԵՆ· ԶԻ
ԵՂԻՑԻՔ ՈՐԴԻՔ ՀՕՐ

Մ Խ — Ղ ԾԵ

ՁԵՐՈՅ ՈՐ ՅԵՐԿԻՆՍ Է։
ԶԻ ԶԱՐԵԳԱԿՆ ԻՒՐ ԾԱ
ԳԷ Ի ՎԵՐԱ ՉԱՐԱՑ ԵՒ
ԲԱՐԵԱՑ. ԵՒ ԱԾԷ ԱՆ
ՁՐԵՒ Ի ՎԵՐԱՅ ԱՐԴԱ
ՐՈՑ ԵՒ ՄԵՂԱՒՈՐԱՑ.
ԶԻ ԵԹԷ ՍԻՐԷՔ ԶԱՅՆ
ՈՍԻԿ. ՈՐ ՍԻՐԵՆՆ ԶՁ
ԵԶ. ԶԻՆՉ ՎԱՐՁՔ ԵՆ.
ՈՉ ԱՊԱՔԷՆ ԵՒ ՄԱՔՍԱՒ
ՈՐՔ ԶՆՈՅՆ ԳՈՐԾԵՆ.
ԵՒ ԵԹԷ ՏԱՅՑԷՔ ՈՂՋՈ
ՅՆ ՄԻԱՅՆ ԲԱՐԵԿԱՄԱՑ
ՁԵՐՈՑ. ԶԻՆՉ ԱՒԵԼԻ
ԱՌՆԷՔ. ՈՉ ԱՊԱՔԷՆ
ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐՔ ԵՒ
ՄԵՂԱՒՈՐՔ ԶՆՈՅՆ
ԳՈՐԾԵՆ.
ԱՐԴ ԵՂԵՐՈՒՔ ԴՈՒՔ ԿԱ
ՏԱՐԵԱԼՔ. ՈՐՊԷՍ ԵՒ



ՀԱՅՐՆ ՁԵՐ ԵՐԿՆԱՒՈՐ
ԿԱՏԱՐԵԱԼ Է.



ԶԳՈՅՇ ԼԵՐՈՒՔ ՈՂՈՐ
ՄՈՒԹԵԱՆ ՁԵՐՈՒՄ
ՄԻ ԱՌՆԵԼ ԱՌԱՋԻ
ՄԱՐԴԿԱՆ ՈՐՊԷՍ ԹԷ
Ի ՑՈՅՑ ՅԱՆՉ ՆՈՑԱ.
ԳՈՅԷ ՎԱՐՁՍ ՈՉ ԸՆԴ
ՈՒՆԻՑԻՔ Ի ՀԱՒՐԷՆ ՁԵ
ՐՄԷ ՈՐ ՅԵՐԿԻՆՍ Է։
ԱՅԼ ՅՈՐԺԱՄ ԱՌՆԻ
ՑԵՍ ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ.
ՄԻ ՀԱՐԿԱՆԵՐ ՓՈՂ
ԱՌԱՋԻ ՔՈ. ՈՐՊԷՍ
ԿԵՂԾԱՒՈՐՔՆ ԱՌՆԵՆ
Ի ԺՈՂՈՎՈՒՐԴՍ ԵՒ Ի
ՀՐԱՊԱՐԱԿՍ. ՈՐՊԷ
ԶԻ ՓԱՌԱՒՈՐԵՍՑԻՆ
Ի ՄԱՐԴԿԱՆԷ։
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ.

ԱՌՆՈՒՆ ԶՎԱՐՁՍ ՆՈ
ՑԱ · ԱՅԼ ԴՈՒ ՅՈՐԺԱՄ
ԱՌՆԻՑԵՍ ՈՂՈՐՄՈՒԹԻ
ՒՆ · ՄԻ ԳԻՏԱՍՑԷ ՁԱԽ
ՔՈ ԶԻՆՉ ԳՈՐԾԷ ԱՋ ՔՈ ·
ՈՐՊԷՍ ԶԻ ԵՂԻՑԻ ՈՂՈՐ
ՄՈՒԹԻՒՆ ՔՈ Ի ԾԱԾ
ՈՒԿ · ԵՒ ՀԱՅՐ ՔՈ ՈՐ
ՏԵՍԱՆԷ Ի ԾԱԾՈՒԿ ՀԱ
ՏՈՒՍՑԷ ՔԵԶ ՅԱՅՏՆԱ
ՊԷՍ ·

իդ ԵՒ ՅՈՐԺԱՄ ՅԱՂՕԹՍ
ԿԱՅՑԷՔ · ՄԻ ԼԻՆԻՔ
ԻԲՐԵՒ ԶԿԵՂԾԱՒՈՐՍ
ԶԻ ՍԻՐԵՆ Ի ԺՈՂՈՎ
ՈՒՐԴՍ ԵՒ ՅԱՆԿԻՒՆՍ
ՀՐԱՊԱՐԱԿԱՑ ԿԱԼ Յ
ԱՂՕԹՍ · ՈՐՊԷՍ ԶԻ
ԵՐԵՒԵՍՑԻՆ ՄԱՐԴԿԱՆ ·
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ ·

ա իդ   դ ձիդ

ԱՌՆՈՒՆ ԶՎԱՐՁՍ ՆՈ
ՑԱ · ԱՅԼ ԴՈՒ ՅՈՐ
ԺԱՄ ԿԱՅՑԵՍ ՅԱՂՕ
ԹՍ · ՄՈՒՏ Ի ՍԵՆԵԱԿ
ՔՈ · ԵՒ ՓԱԿԵԱ ԶԴ
ՈՒՐՍ ՔՈ · ԵՒ ԿԱՑ ՅԱՂ
ՕԹՍ ԱՌ ՀԱՅՐ ՔՈ
Ի ԾԱԾՈՒԿ · ԵՒ ՀԱՅՐ
ՔՈ ՈՐ ՏԵՍԱՆԷ Ի ԾԱԾ
ՈՒԿ ՀԱՏՈՒՍՑԷ ՔԵԶ
ՅԱՅՏՆԱՊԷՍ ·

ԵՒ ՅՈՐԺԱՄ ՅԱՂՕԹՍ
ԿԱՅՑԷՔ · ՄԻ ՇԱՂԱ
ԿՐԱՏ ԼԻՆԻՔ ԻԲՐԵՒ
ԶՀԵԹԱՆՈՍՍՆ · ԶԻ
ՀԱՄԱՐԻՆ ԵԹԷ Ի
ԲԱԶՈՒՄ ԽԱՒՍԻՑ ԻՒՐ
ԵԱՆՑ ԼՍԵԼԻ ԼԻՆԻՑԻՆ ·
ԱՐԴ ՄԻ ՆՄԱՆԻՑԷՔ ՆՈ
ՑԱ · ԶԻ ԳԻՏԷ ՀԱՅՐՆ

ՁԵՐ ԵՐԿՆԱՒՈՐ ԶԻՆՉ
ՊԻՏՈՅ Է ՁԵԶ ՄԻՆՉ
ՉԵՒ ՁԵՐ ԽՆԴՐԵԱԼ Ի
ՑԷ Ի ՆՄԱՆԷ:
ԴՈՒՔ ԱՐԴ ԱՅՍՊԷՍ ԿԱՑ
ՋԻՔ ՅԱՂԱՒԹՍ·
ՀԱՅՐ ՄԵՐ ՈՐ ՅԵՐԿԻՆՍ
ԵՍ ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒ
ՔՈ· ԵԿԵՍՑԷ ԱՐՔԱՅ
ՈՒԹԻՒՆ ՔՈ· ԵՂԻՑԻ
ԿԱՄՔ ՔՈ, ՈՐՊԷՍ ՅԵՐ
ԿԻՆՍ ԵՒ ՅԵՐԿՐԻ· ԶՀԱՑ
ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՈՐԴ
ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ, ԵՒ
ԹՈՂ ՄԵԶ ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ
ՈՐՊԷՍ ԵՒ ՄԵՔ ԹՈՂՈՒՄՔ
ՄԵՐՈՑ ՊԱՐՏԱՊԱՆԱՑ·
ԵՒ ՄԻ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ Ի
ՓՈՐՁՈՒԹԻՒՆ· ԱՅԼ
ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՉԱՐԷ

ԶԻ ՔՈ Է ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ
ԵՒ ԶՕՐՈՒԹԻՒՆ ԵՒ
ՓԱՌՔ ՅԱՒԻՏԵԱՆՍ ԱՄԷՆ:
ԽԴ ԶԻ ԵԹԷ ԹՈՂՈՒՑՈՒՔ
ՄԱՐԴԿԱՆ ԶՅԱՆՑԱ
ՆՍ ՆՈՑԱ· ԹՈՂՑԷ
ԵՒ ՁԵԶ ՀԱՅՐՆ ՁԵՐ
ԵՐԿՆԱՒՈՐ, ԱՊԱ ԵԹԷ
ՈՉ ԹՈՂՈՒՑՈՒՔ ՄԱՐԴ
ԿԱՆ ԶՅԱՆՑԱՆՍ ՆՈ
ՑԱ· ԵՒ ՈՉ ՀԱՅՐՆ ՁԵՐ
ԹՈՂՑԷ ՁԵԶ ԶՅԱՆՑԱ
ՆՍ ՁԵՐ:
ԽԵ ԵՒ ՅՈՐԺԱՄ ՊԱՀԻՑԷՔ
ՄԻ ԼԻՆԻՔ ԻԲՐԵՒ ԶԿԵՂ
ԾԱՒՈՐՍՆ ՏՐՏՄԵՐԵՍՔ·
ՈՐ ԱՊԱԿԱՆԵՆ ԶԵՐԵՍ
ԻՒՐԵԱՆՑ· ՈՐՊԷՍ ԶԻ
ԵՐԵՒԵՍՑԻՆ ՄԱՐԴԿԱՆ·
ԵԹԷ ՊԱՀԻՑԵՆ·

մ
խդ
խե

դ
ճԻԶ

ԱՄԵՆ ԱՍԵՄ ՁԵԶ·
ԸՆԿԱԼԵԱԼ ԵՆ ԶՎԱՐՁՍ ՆՈՑԱ·
ԱՅԼ ԴՈՒ ՅՈՐԺԱՄ ՊԱՀ
ԻՑԵՍ· ԱՒԾ ԶԳԼՈ
ՒԽ ՔՈ· ԼՈՒԱ ԶԵՐԵՍՍ
ՔՈ· ԶԻ ՄԻ ԵՐԵՒԵՍՑԻՍ
ՄԱՐԴԿԱՆ ՆԻԲՐԵԻ ԶՊԱ
ՀՈՂ· ԱՅԼ ՀԱՒՐ ՔՈՒՄ
Ի ԾԱԾՈՒԿ· ԵՒ ՀԱՅՐՆ
ՔՈ ՈՐ ՏԵՍԱՆԷ Ի ԾԱԾՈՒ
ԿԸ ՀԱՏՈՒՍՑԷ ՔԵԶ·
ՄԻ ԳԱՆՁԷՔ ՁԵԶ ԳԱՆՁ
Ս ՅԵՐԿՐԻ· ՈՒՐ ՑԵՑ
ԵՒ ՈՒՏԻՃ ԱՊԱԿԱՆԵՆ·
ԵՒ ՈՒՐ ԳՈՂՔ ԱԿԱՆՀԱ
ՏԱՆԵՆ ԵՒ ԳՈՂԱՆԱՆ·
ԽԶ ԱՅԼ ԳԱՆՁԵՑԷՔ ՁԵԶ
ԳԱՆՁՍ ՅԵՐԿԻՆՍ· ՈՒՐ
ՈՉ ՑԵՑ ԵՒ ՈՒՏԻՃ ԱՊԱ
ԿԱՆԵՆ· ԵՒ ԳՈՂՔ ԱԿԱՆ

ԽԶ
Ը

ՀԱՏԱՆԵՆ ԵՒ ԳՈՂԱՆԱՆ·
ԶԻ ՈՒՐ ԳԱՆՁՔ ՁԵՐ ԵՆ·
ԱՆԴ ԵՒ ՍԻՐՏՔ ՁԵՐ ԵՂԻ
ՑԻՆ·
ԽԷ ՃՐԱԳ ՄԱՐՄՆՈՅ ԱԿՆ Է·
ԵԹԷ ԱԿՆ ՔՈ ԱՌԱՏ Է·
ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐՄԻՆԴ
ԼՈՒՍԱՒՈՐ ԵՂԻՑԻ· ԱՊԱ
ԹԷ ԱԿՆ ՔՈ ՉԱՐ Է· ԱՄԵ
ՆԱՅՆ ՄԱՐՄԻՆԴ ԽԱՒԱՐ
ԻՆ ԵՂԻՑԻ·
ԻՍԿ ԵԹԷ ԼՈՅՍԴ ՈՐ Ի ՔԵԶ Է
ԽԱՒԱՐ Է· ԽԱՒԱՐՆ ՈՐ
ՉԱՓ ԵՒՍ·
ԽԸ ՈՉ ՈՔ ԿԱՐԷ ԵՐԿՈՒՑ ՏԵՐ
ԱՆՑ ԾԱՌԱՅԵԼ· ԿԱՄ
ԶՄԻՆ ԱՏԻՑԷ ԵՒ ԶՄԻ
ՒՍՆ ՍԻՐԵՍՑԷ· ԿԱՄ
ԶՄԻՆ ՄԵԾԱՐԵՍՑԷ
ԵՒ ԶՄԻՒՍՆ ԱՐՀԱՄԱՐ

Ա
ԽԷ
ԽԸ

Դ
ՀԱ
ԿԹ

ՀԻՑԷ. ՈՉ ԿԱՐԷՔ ԱՅ
ԾԱՌԱՅԵԼ. ԵՒ ՄԱՄ
ՄՈՆԱՅԻ.
ՎԱՍՆ ԱՅՍՈՐԻԿ ԱՍԵՄ
ՁԵԶ. ՄԻ ՀՈԳԱՅՑԷՔ
ՎԱՍՆ ՈԳՒՈՑ ՁԵՐՈՑ
ԶԻՆՉ ՈՒՏԻՑԷՔ. ԿԱՄ
ԶԻՆՉ ԸՄՊԻՑԷՔ. ԵՒ
ՄԻ ՎԱՍՆ ՄԱՐՄՆՈՑ
ՁԵՐՈՑ ԹԷ ԶԻՆՉ ԶԳԵ
ՆՈՒՑՈՒՔ. ՈՉ ԱՊԱՔԷՆ
ՈԳԻ ԱՌԱՒԵԼ Է ՔԱՆ ԶԿԵ
ՐԱԿՈՒՐ. ԵՒ ՄԱՐՄԻՆ
ՔԱՆ ԶՀԱՆԴԵՐՁՍ.
ՀԱՅԵՑԱՐՈՒՔ Ի ԹՌ
ՉՈՒՆՍ ԵՐԿՆԻՑ. ԶԻ
ՈՉ ՎԱՐԷՆ ԵՒ ՈՉ ՀՆՁԵ
ԵՒ ՈՉ ԺՈՂՈՎԵՆ Ի ՇՏԵ
ՄԱՐԱՆՍ. ԵՒ ՀԱՅՐՆ
ՁԵՐ ԵՐԿՆԱՒՈՐ ԿԵՐԱԿՐԷ

ԶՆՈՍԱ. ՈՉ ԱՊԱՔԷՆ
ԴՈՒՔ ԱՌԱՒԵԼ ԷՔ ՔԱՆ
ԶՆՈՍԱ. ԻՍԿ ՈՎ Ի
ՁԷՆՋ ԱՌ ՀՈԳԱԼ ԻՒՐ.
ՅԱՒԵԼՈՒԼ Ի ՀԱՍԱԿ ԻՒՐ
ԿԱՆԳՈՒՆ ՄԻ.
ԵՒ ՎԱՍՆ ՀԱՆԴԵՐՁԻ
ԶԻ ՀՈԳԱՅՔ. ՀԱՅԵՑԱ
ՐՈՒՔ Ի ՇՈՒՇԱՆՆ ՎԱՅՐԵ
ՆԻ. ՈՐՊԷՍ ԱՃԷ. ՈՉ
ՋԱՆԱՅ. ԵՒ ՈՉ ՆԵՆԷ.
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ. ԶԻ
ԵՒ ՈՉ ՍՈՂՈՄՈՆ ՅԱ
ՄԵՆԱՅՆ Ի ՓԱՌՍ ԻՒՐ
ՈՒՄ ԶԳԵՑԱՒ ԻԲՐԵՒ
ԶՄԻ Ի ՆՈՑԱՆԷ. ԻՍԿ
ԵԹԷ ԶԽՈՏՆ ՎԱՅՐԻ ՈՐ
ԱՅՍՕՐ Է. ԵՒ ՎԱՂԻՒ
Ի ՀՆՈՑ ԱՐԿԱՆԵԼՈՑ
ԱԾ ԱՅՆՊԷՍ ԶԳԵՑՈՒ

Կ. ԽԶ. Կ. ԼԴ.

ԿԱՆԷ ։ ՈՐՉԱՓ ԵՒՍ
ԱՌԱՒԵԼ ԶՁԵԶ ԹԵՐԱ-
ՀԱՒԱՏՔ ։ ՄԻ ԱՅՍՈՒՀԵ-
ՏԵՒ ՀՈԳԱՅՑԷՔ ։ ԵՒ
ԱՍԻՑԷՔ ։ ԶԻՆՉ ԿԵՐԻ-
ՑՈՒՔ ։ ԿԱՄ ԶԻՆՉ ԱՐԲԻ-
ՑՈՒՔ ։ ԿԱՄ ԶԻՆՉ ԱՐԿ-
ՑՈՒՔ ։ ԶԻ ԶԱՅԴ ԱՄԵՆ-
ԱՅՆ ՀԵԹԱՆՈՍՔ ԽՆԴ-
ՐԵՆ ։ ՔԱՆԶԻ ԳԻՏԷ ՀԱ-
ՅՐՆ ՁԵՐ ԵՐԿՆԱՒՈՐ ։
ԵԹԷ ՊԻՏՈՅ Է ՁԵԶ ԱՅԴ
ԱՄԵՆԱՅՆ ։
ԽՆԴՐԵՑԷՔ ՆԱԽ ԶԱՐ-
ՔԱՅՈՒԹԻՒՆ ԱՅ ։ ԵՒ
ԶԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ ։
ԵՒ ԱՅԴ ԱՄԵՆԱՅՆ ՅԱՒ-
ԵԼՑԻ ՁԵԶ ։
ՄԻ ԱՅՍՈՒՀԵՏԵՒ ՀՈԳԱ-
ՅՑԷՔ ՎԱՍՆ ՎԱՂՈՒԻ ։

ԶԻ ՎԱՂԻՒՆ ՎԱՍՆ ԻՒՐ
ՀՈԳԱՍՑԷ ։ ՇԱՏ Է ԱՒ-
ՈՒՐՆ ՉԱՐՆ ԻՒՐ ։
ՄԻ ԴԱՏԻՔ ։ ԶԻ ՄԻ ԴԱ-
ՏԻՑԻՔ ։ ԶԻ ՈՐՈՎ ԴԱՏ-
ԱՍՏԱՆԱՒ ԴԱՏԻՔ ԴԱՏ-
ԵՍՑԻՔ ։ ԵՒ ՈՐՈՎ ՉԱՓ-
ՈՎ ՉԱՓԷՔ ։ ՉԱՓԵՍ-
ՑԻ ՁԵԶ ։
ԶԻ ՏԵՍԱՆԵՍ ԶՇԻՒՂ
ՅԱԿԱՆՆ ԵՂԲՕՐ ՔՈ ։ ԵՒ
Ի ՔՈՒՄ ԱԿԱՆԴ ԶԳԵՐ-
ԱՆԴ ՈՉ ՆՇՄԱՐԵՍ ։
ԿԱՄ ԶԻԱՐԴ ԱՍԵՍ ՑԵՂ-
ԲԱՅՐ ՔՈ ։ ԵՂԲԱՅՐ ԹՈՂ
ՀԱՆԻՑ ԶՇԻՒՂԴ ՅԱ-
ԿԱՆԷ ՔՈՒՄՄԷ ։ ԵՒ ԱՀ
ԱՒԱԴԻԿ Ի ՔՈՒՄ ԱԿԱՆԴ
ԳԵՐԱՆԴ ։
ԿԵՂԾԱՒՈՐ ։ ՀԱՆ ՆԱ

ԶԳԵՐԱՆԴ ՅԱԿԱՆԷ ՔՈՒՄ
ՄԷ· ԵՒ ԱՊԱ ՏԵՍՑԵՍ
ՀԱՆԵԼ ԶՇԻՒՂԴ ՅԱԿ
ԱՆԷ ԵՂԲՕՐ ՔՈ·
ՄԻ ՏԱՅՔ ԶՍՐԲՈՒԹԻ
ՒՆ ՁԵՐ ՇԱՆՑ· ԵՒ
ՄԻ ԱՐԿԱՆԷՔ ԶՄԱՐԳԱ
ՐԻՏՍ ՁԵՐ ԱՌԱՋԻ
ԽՈԶԱՑ· ԶԻ ՄԻ ԿՈ
ԽԵՍՑԵՆ ԶՆՈ
ՍԱ· ԵՒ ԴԱՐՁԵԱԼ ՊԱՏԱ
ՌԵՍՑԵՆ ԶՁԵԶ:
ԽՆԴՐԵՑԷՔ· ԵՒ ՏԱՑ
ՑԻ ՁԵԶ· ՀԱՅՑԵՑԷՔ·
ԵՒ ԳՏՋԻՔ· ԲԱԽԷ
ՑԷՔ· ԵՒ ԲԱՑՑԻ ՁԵԶ·
ԶԻ ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԽՆԴՐԷ
ԱՌՆՈՒ· ԵՒ ՈՐ ՀԱՅՑԷ
ԳՏԱՆԷ· ԵՒ ՈՐ ԲԱԽԷ·
ԲԱՑՑԻ ՆՄԱ·

Ո ՈՔ Ի ՁԷՆՋ ՄԱՐԴ
ՈՐ ԽՆԴՐԵՍՑԷ ՈՐԴԻ ԻՒՐ
ՀԱՑ· ՄԻԹԷ ՔԱՐ ՏԱ
ՑԷ ՆՄԱ· ԵՒ ԿԱՄ ԽՆԴ
ՐԵՍՑԷ ՁՈՒԿՆ· ՄԻԹԷ
ԱՒՁ ՏԱՅՑԷ ՆՄԱ· ԻՍԿ
ԱՐԴ ԵԹԷ ԴՈՒՔ ՈՐ ՉԱ
Ր ԷՔ ԳԻՏԷՔ ՊԱՐԳԵՒՍ
ԲԱՐԻՍ ՏԱԼ ՈՐԴՒՈՑ ՁԵ
ՐՈՑ· ՈՐՉԱՓ ԵՒՍ ԱՌԱ
ՒԵԼ ՀԱՅՐՆ ՁԵՐ ՈՐ ՅԵ
ՐԿԻՆՍ Է ՏԱՑԷ ԲԱ
ՐԻՍ ԱՅՆՈՑԻԿ ՈՐ ԽՆԴ
ՐԵՆ Ի ՆՄԱՆԷ·
ԱՄԵՆԱՅՆ ԶՈՐ ՄԻ
ԱՆԳԱՄ ԿԱՄԻՑԻՔ
ԵԹԷ ԱՐԱՍՑԵՆ ՁԵԶ
ՄԱՐԴԻԿ· ԱՅՆՊԷՍ
ԱՐԱՍՋԻՔ ԵՒ ԴՈՒՔ ՆՈ
ՑԱ· ԶԻ ԱՅՍ ԻՆՔՆ Է

ԱՒՐԷՆՔ ԵՒ ՄԱՐԳԱՐԷՔ:
ՄՏԷՔ ԸՆԴ ՆԵՂ ԴՈՒՌՆ:
ԶԻ ԼԱՅՆ Է ԴՈՒՌՆ
ԵՒ ԸՆԴԱՐՁԱԿ ՃԱՆԱ
ՊԱՐՀ · ՈՐ ՏԱՆԻ Ի ԿՈՐ
ՈՒՍՏ · ԵՒ ԲԱԶՈՒՄՔ
ԵՆ ՈՐ ՄՏԱՆԵՆ ԸՆԴ ՆԱ·
ՔԱՆԶԻ ՆԵՂ Է ԴՈՒՌՆ:
ԵՒ ՆԵՂ ՃԱՆԱՊԱՐՀ·
ՈՐ ՏԱՆԻ Ի ԿԵԱՆՍ: ԵՒ
ՍԱԿԱՒՔ ԵՆ ՈՐ ԳՏԱՆԵՆ
ԶՆԱ ·
ԶԳՈՅՇ ԼԵՐՈՒՔ Ի ՍՈՒՏ
ՄԱՐԳԱՐԷԻՑ · ՈՐ ԳԱՆ
ԱՌ ՁԵԶ ՀԱՆԴԵՐՁԻՒՔ
ՈՉԽԱՐԱՑ · ԵՒ Ի ՆԵՐՔ
ՈՅ ԵՆ ԳԱՅԼՔ ՅԱՓՇՏԱ
ԿՈՂՔ · Ի ՊՏՂՈՑ ՆՈ
ՑԱ ԾԱՆԻՋԻՔ ԶՆՈՍԱ·
ՄԻԹԷ ՔԱՂԻՑԵՆ Ի ՓՇ

ՈՑ ԽԱՂՈՂ : ԿԱՄ Ի
ՏԱՏԱՍԿԷ ԹՈՒԶ ·
ԱՅՍՊԷՍ ԱՄԵՆԱՅՆ
ԾԱՌ ԲԱՐԻ · ՊՏՈՒՂ
ԲԱՐԻ ԱՌՆԷ · ԵՒ ԾԱՌ
ՉԱՐ ՊՏՈՒՂ ՉԱՐ ԱՌՆԷ·
ՈՉ ԿԱՐԷ ԾԱՌ ԲԱՐԻ ՊՏ
ՈՒՂ ՉԱՐ ԱՌՆԵԼ· ԵՒ
ՈՉ ԴԱՌՆԱԼ ԾԱՌ ՉԱՐ
ՊՏՈՒՂ ԲԱՐԻ ԱՌՆԵԼ:
ԱՄԵՆԱՅՆ ԾԱՌ ՈՐ ՈՉ
ԱՌՆԷ ՊՏՈՒՂ ԲԱՐԻ ·
ՀԱՏԱՆԻ ԵՒ Ի ՀՈՒՐ Ա
ԿԱՆԻ · ԱՊԱ Ի ՊՏՂՈՑ
ՆՈՑԱ ԾԱՆԻՋԻՔ ԶՆՈ
ՍԱ ·
ՈՉ ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԱՍԷ Ի
ՑԻՍ ՏՐ ՏՐ · ՄՏՑԷ
Յ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՐ
ԿՆԻՑ · ԱՅԼ ՈՐ ԱՌՆԷ

ԶԷՁ ԻՆՔՆ ՈՎ ՀԱՒՐԻՆԵՌՅ
ՈՐ ՅԵՐԿԻՆՍ ԵՍ·
ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ
ՅԻՍ ՅԱՒՈՒԹՑԱՅՆ
ՈՒՆ · ՃԸ ՃԸ · ՈՉՅ
ՆԱՒՆ ՔՐՍՄԱՐԴԿԱՆ
ՅԱՔ: ԵՒ ԶԱՅՆՈՒՆՔ
ՔՈՎԵՒՈՉԻՆՔ · ԵՒ
ՅԱՆՈՒՆՔՐՈՁԱՒՐՈՒ
ՈՒԲԵՆՈՒՆՁՈՒՄՈՒՐ
ԱՐԱՔ · ԵՒ ՅԱՅՅՆԵԱ
ԱՍԱՅԵՅՆՈՒՍ · ԵՐԵ
ՈՉԵՐՐԵՔԴԻՆԵԻՁ Չ
ԷՁ ԻՐԱՅՍԱՅԷՔ ՅԻ
ՆԷՍԱՄԵՆԵՔԱՆ ՈՐ
ԴՈՐԾԷՔՁՄՆԱԻՐԷՆ·
ՈՒԹԻՒՆ ·
ԱՄԷՆ ԱՅՆ ՍԱՐԳԱԷ
ՁԲ ԱՆՄՍԻՄՁ ԱՅՍ
ՈՍԻ · ԵՒ ԱՌՈՒՆԷՁԷ

ԱՅ: ՆՄԱՆԵՆԻՅԷ
ԿԱՆ ԻՄ ԱՆՁ ՆՈՅ·
ՈՐԾՆԵԱԼ ԷՅԶ ԺՈՒՆ
ԻՒՐԻԱԶԵՐԱԶԻՒՄ
ԽՆԴՐԵՑԷՔ · ԵՒ
ՏԱՅԵՆ ՏԵՔ · ՀԱՉԷ
ՅԵՆ ԳՈՂԱՔ · ԲԱԽԷ
ՅԵՆՉ ԺՈՒՆԷՆ · ԵՒՈՉ
ՆԱՐԺԱՆԵՅԱՒ · ՔԱՆ
ՁԻԻԱԷՐԱԱԻՄՆՉԱԱ
ԺԱԺԱՆԷՐ ·
ՀԻԱՄԷՆԱՅՆ ՈՐԱԱ
ՁԲԱՆԻՄԱՄԷԻՈՉԱՈ
ՆԷՁՆՈՒԱՆ · ՆԱՄՆ
ԷՍԾԷԱՈՒՆՅԻՄԱՐԻ
ՈՐԾՆԵԱԼ ԷՅԶ ԺՈՒՆԻ
ԻԱԷՐԱՅԱԻԱՁՈՅ:
ԽՆԴՐԵՑԷՔ:
ՅԱՐԵԱՆՆԻՆԵՐ:
ՀՆՉԷՅԵՆՅՈՂԱՐ:

ՀԱՅՐՆ ԶԵԲԵԴԷՈՍ · ԵՒ Ա
ԱՒ · ԵՒ ԵՐԹԵԱԼ ԶԿՆԻ ՆՈ
ՐԱ · ՄՏԱՆԷ Ի ԿԱՓԱՌՆԱՈՒՄ ·
ԵՒ ՎԱՂՎԱՂԱԿԻ Ի ՇԱԲԱԹ
ԵԱՆ ՅՍ ԶԱՄԵՆԱՅՆ
ԶԲԱՆՆ ԶԱՅՆ ՈՒՍՈՒՑ ·
ԶԱՐՄԱՑԵԱԼ ԷԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒՐԴՔՆ ԸՆԴ ՎԱՐԴԱ
ՊԵՏՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ ·
ԶԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՄԲ
ՈՒՍՈՒՑԱՆԷՐ · ԵՒ ՈՉ
ՈՐՊԷՍ ԴՊԻՐՔՆ ·
ԵՒ ՅԱՆԿԱՐԾԱԿԻ ԷՐ
ԱՅՐ ՄԻ · ՅՈՐՈՒՄ
ԶԱՅՍ ՊԻՂԾ ԷՐ · 
ԱՂԱՂԱԿԵԱՑ · 
ԵՒ ԱՍԷ ԶԻ ԿԱՅ ՄԵՐ ԵՒ
ՔՈ ՅՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ
ԵԿԻՐ ԿՈՐՈՒՍԱՆԵԼ ·
ԵՍ · ԳԻՏԵՄ ԶՔԵԶ

ԼԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԶՔԵԶ ՍՈՒՐԲԵԼ ·
ԶԻ ԿԱՅ ՄԵՐ ԵՒ ՔՈ ·
ՀԱՍՈՅ ՅՍ ՆԱԶ · ԵՒ
ԱՍԷ · ԿՈՐՈՒՍ · ՍՈՒՐԲ
ԵՍ · ԵՒ ՍԱՍՏԵԱՑ
ՆՄԱ ՅՍ · ԵՒ ԱՍԷ ՊԱՊԱՆՁԵԱՑ
ԱՐՏԱՔՍ ԵԼ · ԵՒ ՍԱՍ
ՏԵԱՑ · ԵՒ ԱՍԷ ՑՆԱ ՅՍ
ԶԻ ՊԱՊԱՆՁԵԱՑ · ԵՒ ԵԼ
Է ՄԱՐԴՈՅՆ · ԱՅՍ ՊԻՂԾ
ՅՈՅԺ ՅԶԱՐՆ ՀԱՐՑԱՆԷԻՆ
ՆԱՆԻ · ԵՒ ԱՍԷԻՆ
ԶԻՆՉ ԻՆՉ ԱՐԴԵՕՔ Է
ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՆՈՐ
ՈՐ Ի ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ԵՒ ԱՅՍՈՑ ՊԻՂԾՈՑ
ՀՐԱՄԱՅԷ · ԵՒ ԼՍԵՆ
ՆՄԱ · ԵՒ ԵԼ ԼՈՒՐ ՆՈՐԱ
ՎԱՂՎԱՂԱԿԻ ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ
ԳԱՒԱՌՍ ԳԱԼԻԼԵԱՑՒՈՑ ·

ՍՈՒՍ ԼԵՅԾ։ ՉԱՐԱՉԱՐՍ
Ն.ՀԵՍԼ.
Ա ԱՅՆԺԱՄ՝ ԵՏԵՍ
ԵՒԵՐ ՀԱՍԵՑԻՑՋԵԱՆ։
Դ ԱՐՁԱՒ ԱՆԻԵՐ ՀԱՐ
ԻՐԱՊԵՐ ՆԵԻՍԱՆ՝
ՃՇ՝ ԶԵՄԲԱՐԻԱԿԱՆ
ԵԹԵՐ ԹՅԱՐՆԱԻԻՍ
ՈՍԿԵՐՆԻ ՅԵՍ․ ԱՅԴ
ՍԱՄԲԱՆԻԵՐԲՋ ՀԱՆԵՍ
ՅԻՍԱՆՈՒՔՆԻՍ՝ ՔԱՆ
ԶԻԵԵՍԱՅՐԻԻԸՆԻՀ
ԻԱՆՈՒԹԵՍՐԵՍ՝
ՈՐՆԻՍԸՆԻԲՆԵԻՉԻՆ
ՍԻՐՈՒ․ ՍԱՍԱՐՍԱՍ․
ԵՐԹ․ ԵԻԵՐԹԱՅ․ ԵԻ
ԱՅԴՍՐԹԵԿ՝ ԵԻ
ԴԻԱՅ․ ԵԻԾԱՈՒՍԻՒՍ
ՈՒՍԹԵՍՐԱԶԱՅ․ ԵԻ
ՍԱՆԷ․

Ի ԲՐԵՒԼ ՈՒՍԻ ՅՍ ԶԱՐ
ՄԱ ՅԱՒ․ ԵՒ ԱՍԷ ՅԱՅ
ՈՍԿՈՐԶ ՀԵՐՆԵՐԹ
ԱՅԲ՝ ԱՄԷՆ ԱՍԵՄ
ՁԵԶ․ ԵՒ ԱՌ ՅԻ ԴԻԱՅ
ԴԻՍ ՉԱՒԱՐԱՒԵՍՑԻ ԵՐ
ԲԵՔ
Ա ԱՅՅԱՄԱՄՂԵԶ․
ԶԻԲԱԶՈՒՍՔՅԱՐԵՒ
ԵԼԻՅԵՒՅԱՐԵՒՈՒՂՐԻՅ
ԵՆԵԱՅԷՆԵԻԲԱԶ ՄԵՍ
ՅԷՆԸՆԻԱԲՐԱ ՀԱՍՈՒ
ԵԻԸԵԻՍ ՀԱԿԱՅԵԻ
ԸՆԻՅԱՆՈՒԲԱՅՅԱՐ
ՔԱՅՈՒԹԵՍՐՆԵՐԿՆԻ․
ԵԻՈՐԴԻՔ ՆԱՐՔԱՅՈՒԹ
ԱՆԵԼ ՅԵՆԻԻՍԻԱՐՆ
ՆԵՐՔԻՆ․ ՍՆԻԵԴԻ
ՅԻՍԱՆԵԻՆԱՆԱՐՍԱՆ
Ի ԻՍԱՆԷՅՍ ՅՀԱՐԻԻ

ԱՊԵՏՆ · ԵՐԹ ։ ԵՒ ՈՐ
ՊԷՍ ՀԱՒԱՏԱՑԵՐԴ ԵՂ
ԻՑԻ ՔԵԶ ·
ԵՒ ԲԺՇԿԵՑԱՒ ԾԱՌԱՅՆ
ՆՈՐԱ · ՅԱՅՆ ԺԱՄՈՒ
ՄԻՆ ·
ԿԵ ԵՒ ԵԿԵԱԼ ՅՍ Ի ՏՈՒՆ ՊԵՏ
ՐՈՍԻ · ԵՏԵՍ ԶԶՈՔ
ԱՆՉ ՆՈՐԱ ԴՆԵԱԼ
ՋԵՐՄԱՄԲ ՏԱՊԵԱԼ · ԿԱԼ
ԱՒ ԶՁԵՌԱՆԷ ՆՈՐԱ ·
ԵՒ ԵԹՈՂ ԶՆԱ ՋԵՐՄՆ ·
ՅԱՐԵԱՒ ԵՒ ՊԱՇՏ
ԷՐ ԶՆԱ ·
ԻԲՐԵՒ ԵՂԵՒ ԵՐԵԿՈՅ ·
ՄԱՏՈՒՑԻՆ ԱՌ ՆԱ ԴԻՒ
ԱՀԱՐՍ ԲԱԶՈՒՄՍ · ԵՒ
ԵՀԱՆ ԶԱՅՍՍՆ ԲԱՆԻՒ
ԵՒ ԶԱՄԵՆԱՅՆ ՀԻՒԱՆ
ԴՍ ԲԺՇԿԵԱՑ ·

Մտ ԿԵ · Մր ԺԵ · Ղ ԼԶ

ԶԻ ԼՑՑԻ ԲԱՆՆ ՈՐ Ա
ՍԱՑԱՒ Ի ՁԵՌՆ ԵՍԱՅԵԱ
ՄԱՐԳԱՐԷԻ · ՆԱ ԶՀ
ԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՍ ՄԵ
Ր ԷԱՌ · ԵՒ ԶՑ
ԱՒՍ ՄԵՐ ԲԱՐՁ ։
ԻԲՐԵՒ ԵՏԵՍ ՅՍ ԺՈՂՈՎՈՒ
ՐԴ ԲԱԶՈՒՄ ՇՈՒՐՋ ԶԻՒՐԵՒ ·
ՀՐԱՄԱՅԵԱՑ ԵՐԹԱԼ
ՅԱՅՆ ԿՈՅՍ ·
ԿԶ ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱԼ ԴՊ
ԻՐ ՄԻ ԱՍԷ ՑՆԱ · ՎԱՐ
ԴԱՊԵՏ ԵԿԻՑ ԶԿ
ՆԻ ՔՈ ՈՒՐ ԵՒ ԵՐ
ԹԻՑԵՍ ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ · ԱՂՈՒ
ԵՍՈՒՑ ՈՐՋՔ ԳՈՆ · ԵՒ
ԹՌՉՆՈՑ ԵՐԿՆԻՑ
ԲՈՅՆՔ · ԲԱՅՑ ՈՐԴՒ
ՈՅ ՄԱՐԴՈՅ ՈՉ ԳՈՅ

Մտ ԿԶ · Ղ ՃԼԵ

[illegible]

[illegible]

ՅՈՅԺ· ՈՐՊԷՍ ԶԻ ՈՉ ԷՐ
ՀՆԱՐ ԱՆՑԱՆԵԼ ՈՒՐՈՒՔ
ԸՆԴ ԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ·
ԱՂԱՂԱԿԵՑԻՆ ԵՒ ԱՍԵՆ
ԶԻ ԿԱՅ ՄԵՐ ԵՒ ՔՈ ՅՍ ՈՐ
ԴԻ ԱՅ· ԵԿԻՐ ՅԱՌԱՋ ԺԱՄՈՒ
ՏԱՆՋԵԼ ԶՄԵԶ·
ԵՒ ԷՐ ՀԵՌԱԳՈՅՆ Ի ՆՈՑ
ՆԷ· ԵՐԱՄԱԿ ՄԻ ԽՈԶ
ԻՑ ԱՐԱԾԵԱԼՆ· ԵՒ
ԴԵՒՔՆ ԱՂԱՉԷԻՆ ԶՆ
ԵՒ ԱՍԷԻՆ· ԵԹԷ ՀԱ
ՆԵՍ ԶՄԵԶ ԱՍՏԻ· ՀՐԱ
ՄԱՆ ՏՈՒՐ ՄԵԶ ԵՐԹԱԼ
ՅԵՐԱՄԱԿՆ ԽՈԶԻՑ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ԵՐԹԱՅՔ·
ԵՒ ՆՈՔԱ ԵԼԵԱԼ ԳՆԱՑ
ԻՆ ՅԵՐԱՄԱԿՆ ԽՈԶԻՑ·
ԵՒ ԴԻՄԵԱՑ ԵՐԱՄԱԿՆ Ի
ԴԱՐԻՎԱՅՐ Ի ԾՈՎՆ·

ԵՒ ՄԵՌԱՆ Ի ՋՈՒՐՍՆ·
ԵՒ ԽՈԶԱՐԱԾՔՆ ՓԱԽ
ԵԱՆ· ԵՒ ԵՐԹԵԱԼ Ի
ՔԱՂԱՔՆ ՊԱՏՄԵՑԻՆ
ԶԱՄԵՆԱՅՆ· ԵՒ ԶԴԻ
ՒԱՀԱՐԱՑՆ·
ԵՒ ԱՀԱ ԱՄԵՆԱՅՆ ՔԱ
ՂԱՔՆ ԵԼ ԸՆԴ ԱՌԱՋ ՅԻ
Ի ԲԵՐԵԼ ՏԵՍԱՆԵԼ ԶՆԱ·
ԱՂԱՉԵՑԻՆ ԶԻ ԳՆԱՍ
ՑԷ Ի ՍԱՀՄԱՆԱՑ ՆՈՑԱ·
ԵՒ ՄՏԵԱԼ Ի ՆԱՒ ԱՆՑ
ՅԱՅՆԿՈՅՍ· ԵՒ ԵԿՆ
Ի ՔԱՂԱՔՆ ԻՒՐ· ԵՒ ԱՀԱ
ՄԱՏՈՒՑԻՆ ԱՌ ՆԱ ԱՆԴ
ԱՄԱԼՈՅԾ ՄԻ ՈՐ ԴՆ
ԷՐ Ի ՄԱՀԻՃՍ·
ԵՒ ՏԵՍԵԱԼ ՅՍԻ ԶՀԱ
ՒԱՏՍ ՆՈՑԱ ԱՍԷ ՑԱՆԴ
ԱՄԱԼՈՅԾՆ· ՔԱՋ

ԵԱԼ ԼԻՆԻՆ ՔԵԶ ՄԵՂՔ
ՔՈ․ ԵՒ ԱՀԱ ՈՄԱՆՔ Ի
ԴՊՐԱՑՆ ԱՍԷԻՆ ԸՆԴ ՄԻՏԻ
ՔՍ ՀԱՅՀՈՅԷ ԴԱ․
ԵՒ ԾԱՆՈՒՑԵԱԼ ՅՍԻ ԶԽՈՐ
ՀՈՒՐԴՍ ՆՈՑԱ․ ԱՍԷ
ՑՆՈՍԱ․ ԸՆԴԷՐ ԽՈՐՀԻՔ
ԴՈՒՔ ՉԱՐԻՍ Ի ՍԻՐՏՍ ՁԵՐ․
ԶԻՆՉ ԴԻՒՐԻՆ Է ԱՍԵԼ
ԹՈՂԵԱԼ ԼԻՆԻՆ ՔԵԶ
ՄԵՂՔ ՔՈ․ ԹԷ ԱՍԵԼ ԱՐԻ
ԵՒ ՇՐՋԵԱՑ․
ԲԱՅՑ ԶԻ ԳԻՏԱՍՋԻՔ
ԵԹԷ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ
ՈՒՆԻ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ
ՅԵՐԿՐԻ ԹՈՂՈՒԼ ԶՄԵՂՍ․
ՅԱՅՆԺԱՄ ԱՍԷ ՑԱՆԴ
ԱՄԱԼՈՅԾՆ․ ԱՐԻ ԱՌ
ԶՄԱՀԻՃՍ ՔՈ ԵՒ ԵՐԹ
Ի ՏՈՒՆ ՔՈ․

ԵՒ ՅԱՐՈՒՑԵԱԼ ԳՆԱՑ Ի
ՏՈՒՆ ԻՒՐ ։ ԻԲՐԵՒ ՏԵՍ
ԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՔՆ ԶԱՐ
ՄԱՑԱՆ․ ԵՒ ՓԱՌԱՒՈՐ
ԱՌՆԷԻՆ ԶԱԾ․ ԶՏՈՒՈՂՆ
ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒ
ԹԵԱՆ ՄԱՐԴԿԱՆ ։
ԵՒ ԱՆՑԵԱԼ ԸՆԴ ԱՅՆ ՅՍԻ
ԵՏԵՍ ԱՅՐ ՄԻ ԶԻ ՆՍՏԷՐ
Ի ՄԱՔՍԱՒՈՐՈՒԹԵԱՆ
ՄԱՏԹԷՈՍ ԱՆՈՒՆ ։
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ ԵԿ ԶՀԵՏ
ԻՄ ։ ԵՒ ՅԱՐՈՒՑԵԱԼ
ԳՆԱՑ ԶՀԵՏ ՆՈՐԱ ։
ԵՒ ԵՂԵՒ ԻԲՐԵՒ ԲԱԶՄԵԱԼ
ԷՐ ՆԱ Ի ՏԱՆ ՆՈՐԱ․ ԵՒ
ԲԱԶՈՒՄ ՄԱՔՍԱՒՈՐՔ
ԵՒ ՄԵՂԱՒՈՐՔ ԵԿԵԱԼ
ԲԱԶՄԷԻՆ ԸՆԴ ՅՍԻ
ԵՒ ԸՆԴ ԱՇԱԿԵՐՏՍ ՆՈՐԱ ։

[illegible]

[illegible]

ՏԻԿՔՆ· ԵՒ ԳԻՆԻՆ ՀԵՂ
ՈՒ· ԵՒ ՏԻԿՔՆ ԿՈՐՆՉԻ
Ն· ԱՅԼ ԱՐԿԱՆԵՆ ԶԳԻՆԻ
ՆՈՐ Ի ՏԻԿՍ ՆՈՐՍ · ԵՒ
ԵՐԿՈՔԵԱՆ ՊԱՀԻՆ:
ՄԻՆՉԴԵՌ ՆԱ ԶԱՅՍ
ԽՕՍԷՐ ԸՆԴ ՆՈՍԱ·
ԱՀԱ ԻՇԽԱՆ ՄԻ ՄԱՏՈՒՑ
ԵԱԼ ԵՐԿԻՐ ՊԱԳԱՆ
ԷՐ ՆՄԱ ԵՒ ԱՍԷՐ· ԴՈՒ
ՍՏՐ ԻՄ ԱՅԺՄ ՎԱԽՃ
ԱՆԵՑԱՒ· ԱՅԼ ԵԿ
ԵԴ ԶՁԵՌՆ ՔՈ Ի
ՎԵՐԱՅ ՆՈՐԱ· ԵՒ ԿԵՑՑԷ·
ՅԱՐԵԱՒ ՅԻՍՈՒՍ ԳՆԱՑ
ԶԿՆԻ ՆՈՐԱ ԱՇԱԿԵՐ
ՏՕՔ ԻՒՐՈՎՔ·
ԵՒ ԱՀԱ ԿԻՆ ՄԻ ՈՐ ԵՐԿՈ
ՏԱՍԱՆ ԱՄԵԱՅ ՏԱՌԱ
ՊԷՐ·

ՅԵՏՈՅ ՄԵՐՁԵՑԱՒ Ի
ԾՈՊՍ ՀԱՆԴԵՐՁԻ
ՆՈՐԱ· ՔԱՆԶԻ ԱՍԷՐ Ի
ՄՏԻ ԻՒՐՈՒՄ· ԹԷ ՄԻ
ԱՅՆ ՄԵՐՁԵՆԱՄ Ի ՀԱՆԴ
ԵՐՁՍ ՆՈՐԱ ՓՐԿԻՄ·
ԵՒ ՅԻՍՈՒՍ ԴԱՐՁԱ
ԵՒ ԵՏԵՍ ԶՆԱ· ԱՍԷ Ց
ՆԱ· ՔԱՋԱԼԵՐԵԱՑ
ԴՈՒՍՏՐ· ՀԱՒԱՏՔ ՔՈ
ԿԵՑՈՒՑԻՆ ԶՔԵԶ· ԵՒ
ՓՐԿԵՑԱՒ ԿԻՆՆ Ի ԺԱՄ
ԷՆ ՅԱՅՆՄԱՆԷ·
ԵՒ ԵԿԵԱԼ ՅԻՍՈՒՍ ՅՏՈՒՆ
ԻՇԽԱՆԻՆ· ԵՒ ԵՏԵՍ
ԶՓՈՂԱՀԱՐՍՆ· ԵՒ ԱՄԲ
ՈԽ ՅՈՅԺ· ԱՍԷ ՑՆՈՍԱ·
Ի ԲԱՑ ԳՆԱՑԷՔ· ԶԻ ՈՉ
Է ՄԵՌԵԱԼ ԱՂՋԻԿԴ·

ՌՆԷԻՆ ԶՆԱ · ԵՒ ԻԲՐ
ԵՒ ԵԼ ԱՄԲՈԽՆ ԵՒ ԳՆԱՑ ·
ԵՄՈՒՏ · ԿԱԼԱՒ ԶՁԵՌ-
ԱՆԷ ՆՈՐԱ · ԵՒ ՅԱՐԵԱ-
ՒԱՂՋԻԿՆ ·
ԵՒ ԵԼ ՀԱՄԲԱՒՍ ԱՅՍ ԸՆԴ Ա-
ՄԵՆԱՅՆ ԵՐԿԻՐՆ
ԸՆԴ ԱՅՆ ·
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ԱՆՑԱ
ՆԷՐ ԱՆՏԻ ՅՍԻ ·
ԶՀԵՏ ԵՂԷՆ ՆՈՐԱ ԿՈ
ՅՐՔ ԵՐԿՈՒ · ԱՂԱՂԱԿԷ
ԻՆ · ԵՒ ԱՍԷԻՆ · ՈՂՈՐ
ՄԵԱՅ ՄԵԶ ՈՐԴԻ ԴԱ-
ՒԹԻ · ԵՒ ԻԲՐԵՒ ԵԿՆ Ի
ՏՈՒՆ · ՄԱՏԵԱՆ ԱՌ
ՆԱ ԿՈՅՐՔՆ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ ·
ՀԱՒԱՏԱՅՔ ԹԷ ԿԱՐՈՂ

ԱՍԵՆ ՑՆԱ · ԱՅՈ ՏՐ ·
ՅԱՅՆԺԱՄ ՄԵՐՁԵՑԱ-
ՒՅԱՉՍ ՆՈՑԱ ԵՒ ԱՍԷ ·
ԸՍՏ ՀԱՒԱՏՈՑ ՁԵՐՈՑ
ԵՂԻՑԻ ՁԵԶ · ԵՒ ԲԱՑ
ԱՆ ԱՉՔ ՆՈՑԱ · ԵՒ ՍԱՍ
ՏԵԱՑ ՆՈՑԱ ՅՍ ԵՒ ԱՍԷ
ԶԳՈՅՇ ԼԻՆԻՋԻՔ · ՄԻ
ՈՔ ԳԻՏԱՍՑԷ · ԵՒ ՆՈ
ՔԱ ԵԼԵԱԼ ՀԱՄԲԱՒԵՑԻՆ
ԶՆԱ ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԵՐ
ԿԻՐՆ ԸՆԴ ԱՅՆ ·
ԵՒ ՅԵԼԱՆԵԼ ՆՈՑԱ ԱՐ
ՏԱՔՍ · ԱՀԱ ՄԱՏՈՒ
ՑԻՆ ԱՌ ՆԱ ԱՅՐ ՄԻ ԴԻՒ
ԱՀԱՐ · ԵՒ ՅԵԼԱՆԵԼ
ԴԻՒԻՆ ԽԱՒՍԵՑԱՒ ՀԱՄՐՆ
ԵՒ ԶԱՐՄԱՑԱՆ ԺՈՂ
ՈՎՈՒՐԴՔՆ · ԵՒ ԱՍԷԻՆ
… ԵՐԵՒԵ

ՅԱՒՍ ՅԱՆ ՄԻՆՉ ՅԻՍ
ՈՒՆ ՓԱՌՍ ՅԻՐ ՆԱՄԱՆ
ԹԱԳԱՒՈՐ ԼԻՆԵԼՈՑ
ՀԱՆԷ Ի ԳԱՆՁԷ ԻՒՐՄԷ։
ԵՒ ԵՂԵՒ ՅՈՐԺԱՄ ԿԱՏԱՐ
ԵԱՑ ՅՍ ԶԱՌԱԿՍ ԶԱՅՍՈՍԻԿ Փ
ՈԽԵՑԱՒ. ՈՒՍՈՒՑԱՆ
ԷՐ ԶՆՈՍԱ Ի ԺՈՂՈՎՈՒՐԴՍ Ի
ՆՈՑԱ. ՄԻՆՉԵՒ ԶԱՐՄԱՆԱԼ ՆՈ
ՑԱ ԵՒ ԱՍԵԼ. ՈՒՍՏԻ Է ՍՈ
ՐԱ. ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ
ԵՒ ԶՕՐՈՒԹԻՒՆՔ։ ՈՉ
ՍԱ Է ՀԻՒՍԱՆՆ ՈՐԴԻ
ԹԷ ՈՉ ՄԱՅՐ ՍՈՐԱ ԿՈՉԻ ՄԱՐԻԱՄ.
ԵՒ ԵՂԲԱՐՔ ՍՈՐԱ
ՅԱԿՈԲՈՍ ԵՒ ՅՈՎՍԷՍ
ՍԻՄՈՆ. ԵՒ ՔՈՅՐՔ ՍՈՐԱ
ՈՉ ԱՄԵՆԵՔԵԱՆ ԱՌ ՄԵԶ
ԵՆ ԱՐԴ ՈՒՍՏԻ Է ՍՈՐԱ
ԱՅՍ ԱՄԵՆԱՅՆ։

ՅԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՅԱՅՆՄ
ԻԿ ԼՈՒԱՒ ՀԵՐՈՎԴԷՍ
ՉՈՐՐՈՐԴԱՊԵՏ. ԶԼՈՒՐ
ՅԻՍՈՒՍԻ. ԵՒ ԱՍԷ
ՑԾԱՌԱՅՍ ԻՒՐ ՍԱ Է
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ
ՆԱ ՅԱՐԵԱՒ։
ԵՒ ԳԱՅԹԱԳՂԷԻՆ Ի ՆՄԱՆԷ
ԶՕՐՈՒԹԻՒՆՔՆ ԱԶԴԵՆ
ԵՒ ՅԻՍՈՒՍ ԱՍԷ ՑՆՈՍԱ
ՈՉ Է ՄԱՐԳԱՐԷ ԱՆԱՐԳ
ԲԱՅՑ ՄԻԱՅՆ Ի ԳԱՒԱՌԻ
ԻՒՐՈՒՄ ԵՒ Ի ՏԱՆ ԻՒՐՈՒՄ։
ԵՒ ՈՉ ԱՐԱՐ ԱՆԴ ԶՕՐՈՒ
ԹԻՒՆՍ ԲԱԶՈՒՄՍ։
ՎԱՍՆ ԱՆՀԱՒԱՏՈՒԹԵԱՆ
ՆՈՑԱ ԿԱՊԵԱԼ ԱՐԿԵԱԼ
Ի ԲԱՆՏԻ ՎԱՍՆ
ՔԱՆԶԻ ՀԵՐՈՎԴԷՍ ԿԱԼԵԱԼ

ՈՐՈՒՄ ԱՆՈՒՆ ՊԵՏՐՈՍ :
ԵՒ ԱՆԴՐԷԱՍ ԵՂԲԱՅՐ ՆՈ
ՐԱ : ՅԱԿՈԲ ԶԵԲԵ
ԴԵԱՅ · ԵՒ ՅՈՎՀԱՆՆԷՍ
ԵՂԲԱՅՐ ՆՈՐԱ · ՓԻԼԻՊ
ՊՈՍ : ԵՒ ԲԱՐԹՈՂԻՄԷՈՍ
ԹՈՎՄԱՍ · ԵՒ ՄԱՏԹԷ
ՈՍ ՄԱՔՍԱՒՈՐ : ՅԱԿՈՎ
ԲՈՍ ԱՂՓԵԱՅ · ԵՒ ՂԵ
ԲԷՈՍ ՈՐ ԿՈՉԵՑԱՒ
ԹԱԴԷՈՍ : ՍԻՄՈՎՆ
ԿԱՆԱՆԱՑԻ · ԵՒ ՅՈՒԴԱ
ԻՍԿԱՐԻՈՎՏԱՑԻ ՈՐ ԵՒ
ՄԱՏՆԵԱՑՆ ԶՆԱ :
ՂԱ Զ ՆՈՅՆ ԵՐԿՈՏԱՍԱՆՍ Ե
ՆԱՌԱՔԵԱՑ ՅՍ · ՊԱՏ
ՈՒԻՐԵԱՑ ՆՈՑԱ ԵՒ Ա
ՍԷ · Ի ՃԱՆԱՊԱՐՀ ՀԵ
ԹԱՆՈՍԱՑ ՄԻ ԵՐԹ
ԱՅՔ · ԵՒ Ի ՔԱՂԱՔ

Մ ՂԱ · ՄՐ Ժ · Ղ ԽԳ

ՍԱՄԱՐԱՑՒՈՑ ՄԻ ՄՏԱՆ
ԻՑԷՔ · ԱՅԼ ԵՐԹԱՅՔ
ԱՌԱՒԵԼ ԱՌ ՈՉԽԱՐՍ
ԿՈՐՈՒՍԵԱԼՍ ՏԱՆՆ ԻՂԻ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԵՐԹԱՅՑԷՔ
ՔԱՐՈԶԵՑԷՔ · ԵՒ ԱՍԱ
ՑԷՔ · ԹԷ ՄԵՐՁԵՑԱՒ
ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ
ՂԲ Հ ԻՒԱՆԴՍ ԲԺՇԿԵՑԷՔ ·
Բ ՈՐՈՏՍ ՍՐԲԵՑԷՔ ·
Դ ԵՒՍ ՀԱՆԷՔ · ՁՐԻ
ԱՌԷՔ : ԵՒ ՁՐԻ ՏՈՒՔ ·
ՄԻ ՍՏԱՆԱՅՔ ՈՍԿԻ · ԵՒ
ՄԻ ԱՐԾԱԹ · ԵՒ ՄԻ
ՊՂԻՆՁ Ի ԳՕՏԻՍ ՁԵՐ ·
ՄԻ ՊԱՐԿ Ի ՃԱՆԱՊԱՐՀ ·
ԵՒ ՄԻ ԵՐԿՈՒՍ ՀԱՆԴ
ԵՐՁՍ · ՄԻ ԿՕՇԻԿՍ ·
ՄԻ ԳԱՒԱԶԱՆ · ԶԻ ԱՐԺԱՆ
Է ՄՇԱԿՆ ԿԵՐԱԿՐՈՅ

Մ ՂԲ · ՄՐ ԾԳ · Ղ ՂԵ ՃԴ

ԻՒՐՈՒՄ

ՅՕՐԺԱՄ ՏԵՍԱՆԻՑԷՔ
ՆԱՄԻԴԵՂ ՀԱՐՅԱՆԻ
ՅԷՐԳ ԵՄԻՆԱՄԱԱԵԱՆԻ·
ԵՒԱ ԵՆԻԿԻՆ ՀԻՐ · ՍԻԵ
ԵՒԱԵԱՄՆԻՅԷՐԱՆԺԻ·
ԵՒԻԲՐԵԻ ԱՄԺԱՆԻՅԷՐ Ի
ԺՈՒԷԼ · ՈՂ. ՀՈՅՆԵՐՈ
ՀԻՐ ՆԱՐ ԵՒԱԱԱԱ ՀԻՐ·
ՈՂ. ՀՈՅ ՆԺԱՆՈՒՅՈՒՄԻ·
ԵԹԵԻՅԷ ԺՈՒՆ ՆԱՐԺԻՐ
ՆԻ · ԵԼԵՈՅԷ ՈՂ. ՀՈ
ՅԵԼ ՋԵՐԻԱԵՐԱՅՆՈՐԱ·
ԱԳԱԹԵՈՋ · ՈՂ. ՀՈՅ
ՋԵՐԱՈՒՋԷՉԳՄԱՋՑԻ·
ԵԻՈՒՐԱՋ ԸՆԱՄԼՅԻՆ
ՉՋԵՉ· ԵԻԱՋԼՈՒԻՅԷ
ԲԱՆԻՅՂԵՐՈՅ · ԻԲՐ
ԵԻԵԼԱՆԻՅԷՐԻՐԱԼԱՐԷ
ՅՈՅՆԻՄԱՆԷ · ՉՓՈ

ԾԱՑԻՅՂԵՐՈՅ · ԹԱՄ
ԹԱՓԵՍ ՀՐԻԱԿԱՅՈՒ
ԹԻԵՆՆՈՅԱ·
ԱՄԵՆ ԱԱԱԱՐՂԵՋ·
ԴԻԻՐԱԺՈՅՆԱՆ ԵՅԻԵՐՆ
ՐԵՆԱՄԴԱՄԱԷՅԻՈՅ· ԵԻ
ԴԻՄՈՐԱՅԻՈՅՅԱ ՈՒՐՆ
ԴԻԱ ԺԱԱԱԺԱՆԻ· ՔԱՆ
ՔՈՂ ԱՐԵՆԱՅՆԱՄԻ·
ԱՀՕԻԱՕԻԵԱԱԻԱՐԵՄ
ՋՂԵՋԻԲՐԵԻՋԱՂԻԱՐԱ
ԻՄԷ ՀԴԱՅԼՈՅ·
ԵԳԵՐՈՒՐԵՅՈՒՋԵՐԵԻ
ԻՈՐԱԴԵՐԻԲՐԵԻՋԱՄ
ՋԱ· ԵԻՄԻԱՄԵՐԻԲ
ՐԵԻ ՉԱԱԼԱԵՆԻՍ·
ՕԴՈՅՉԼԵՆԻ ՀԻՐԻ
ԱՄՐԴԻՆԱՆԷ · ՉԻՄԱԺ
ՆԵՈՅԵՆՉՋԵՉՅԱԺԵ
ԱՆԱ· ԵԻԻԺՈՂԱԱՄ

ՐԴՍ ԻՒՐԵԱՆՑ ԳԱՆ
ԵՍՑԵՆ ԶՁԵԶ·
ԵՒ ԱՌԱՋԻ ԴԱՏԱՒՈՐ
ԱՑ ԵՒ ԹԱԳԱՒՈՐԱՑ ՏԱՐ
ՑԻՆ ԶՁԵԶ ՎԱՍՆ ԻՄ
Ի ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՆՈՑԱ ԵՒ
ՀԵԹԱՆՈՍԱՑ·
ՂԲ ԱՅԼ ՅՈՐԺԱՄ ՄԱՏՆԻ
ՑԵՆ ԶՁԵԶ· ՄԻ
ՀՈԳԱՅՑԷՔ ԹԷ ՈՐՊԷՍ
ԿԱՄ ԶԻՆՉ ԽՕՍԻՑԻՔ·
ԶԻ ՏԱՑԻ ՁԵԶ Ի
ԺԱՄՈՒՆ ՅԱՅՆՄԻԿ ԶԻ
ՆՉ ԽՕՍԻՑԻՔ· ԶԻ
ՈՉ ԵԹԷ ԴՈՒՔ ԻՑԷՔ ՈՐ
ԽՕՍԻՑԻՔ· ԱՅԼ
ՀՈԳԻՆ ՀՕՐ ՁԵՐՈՅ ՈՐ
ԽՕՍԻ ՅԵՍ Ի ՁԵԶ·
ՄԱՏՆԵՍՑԷ ԵՂԲԱՅՐ
ԶԵՂԲԱՅՐ Ի ՄԱՀ· ԵՒ

ՀԱՅՐ ԶՈՐԴԻ· ԵՒ ՅԱ
ՐԻՑԵՆ ՈՐԴԻՔ Ի ՎԵՐԱ
ՀԱՐՑ· ԵՒ ՍՊԱՆԱՆԻ
ՑԵՆ ԶՆՈՍԱ· ԵՒ ԵՂԻ
ՋԻՔ ԱՏԵՑԵԱԼՔ ՅԱՄԵ
ՆԵՑՈՒՆՑ ՎԱՍՆ ԱՆ
ՈՒԱՆ ԻՄՈՅ·
ԻՍԿ ՈՐ ՀԱՄԲԵՐԵՍՑԷ
Ի ՍՊԱՌ ՆԱ ԿԵՑՑԷ·
ՂԴ ԵՒ ՅՈՐԺԱՄ ՀԱԼԱԾԻ
ՑԵՆ ԶՁԵԶ Ի ՔԱՂԱ
ՔԷԴ ԱՅԴՄԱՆԷ· ՓԱ-
ԽԻՋԻՔ ՅԱՅԼ: ԵՒ ԵԹ-
Է ՅԱՅՆՄԱՆԷ ՀԱԼԱԾ-
ԵՍՑԵՆ ԶՁԵԶ· ՓԱ-
ԽԻՋԻՔ Ի ՄԻՒՍՆ·
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ·
ՈՉ ՍՊԱՌԵՍՋԻՔ ԶՔԱ
ՂԱՔՍԻԴ· ՄԻՆՉԵՒ
ԵԿԵՍՑԷ ՈՐԴԻ ՄԱՐ

ԳԼՅ · Յ

ՈՉ Է ԱՇԱԿԵՐՏ ԱՌԱ-
ՒԵԼ ՔԱՆ ԶՎԱՐԴԱՊԵՏ ԻՒՐ ·
ԵՒ ՈՉ ԾԱՌԱՅ ՔԱՆ ԶՏԷՐ
ԻՒՐ ։ ԲԱՒ Է ԱՇԱԿԵՐ
ՏԻՆ ԵԹԷ ԵՂԻՑԻ ԻԲՐԵՒ
ԶՎԱՐԴԱՊԵՏ ԻՒՐ ։ ԵՒ
ԾԱՌԱՅՆ ԻԲՐԵՒ ԶՏԷՐ ԻՒՐ ·
ԵԹԷ ԶՏԱՆՈՒՏԷՐՆ ԲԵ
ԵՂԶԵԲՈՒՂ ԿՈՉԵՑԻՆ
ՈՐՉԱՓ ԵՒՍ ԱՌԱՒԵԼ
ԶԸՆՏԱՆԻՍ ՆՈՐԱ ։
ՄԻ ԱՅՍՈՒՀԵՏԵՒ ԵՐԿ
ՆՉԻՑԻՔ Ի ՆՈՑԱՆԷ ։
ՈՉ ԻՆՉ Է ԾԱԾՈՒԿ
ՈՐ ՈՉ ՅԱՅՏՆԵՍՑԻ ։
ԵՒ ԳԱՂՏՆԻ ՈՐ ՈՉ ԾԱՆ
ԻՑԻ ։
ԶՈՐ ԱՍԵՄ ՁԵԶ Ի ԽԱ
ՒԱՐԻ ։ ԱՍԱՑԷՔ Ի ԼՈՅՍ ։

ԵՒ ԶՈՐ ԼՍԷՔ ՅԱԿԱՆ
ՋԷՔ ՔԱՐՈԶԵՑԷՔ Ի ՎԵՐԱ
ՅՏԱՆԵԱՑ ։
ԵՒ ՄԻ ԵՐԿՆՉԻՔ ՅԱՅՆ
ՑԱՆԷ ՈՐ ՍՊԱՆԱՆԵՆ
ԶՄԱՐՄԻՆՍ ԵՒ ԶՈԳԻՆ
ՈՉ ԿԱՐԵՆ ՍՊԱՆԱՆԵԼ ։
ԱՅԼ ԵՐԿԵՐՈՒՔ ԴՈՒՔ
ԱՌԱՒԵԼ ՅԱՅՆՄԱՆԷ
ՈՐ ԿԱՐՈՂ Է ԶՈԳԻ ԵՒ ԶՄ
ԱՐՄԻՆ ԿՈՐՈՒՍԱՆԵԼ
Ի ԳԵՀԵՆԻ ։
ՈՉ ԱՊԱՔԷՆ ԵՐԿՈՒ ՃՆ
ՃՂՈՒԿՔ ԴԱՆԿԻ ՄԻՈՋ
ՎԱՃԱՌԻ ։ ԵՒ ՄԻ Ի ՆՈ
ՑԱՆԷ ՈՉ ԱՆԿԱՆԻ ՅԵՐ
ԿԻՐ ԱՌԱՆՑ ՀԱՒՐ Ն
ՁԵՐՈՅ ։
ԱՅԼ ՁԵՐ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ
ԻՍԿ ՀԵՐՔ ԳԼԽՈՅ ՀԱՄԱՐ




ԵՆ· ԱՐԴ ՄԻ ԵՐԿՆՉԻՔ· ԶԻ
ԼԱՒ ԷՔ ՔԱՆ ԶԲԱԶՈՒՄ
ՃՆՃՂՈՒԿՍ·
ԱՄԷՆԱՅՆ ՈՐ ԽՕՍՏՈՎ
ԱՆԵՍՑԻ ԶԻՆԷՆ ԱՌԱՋԻ
ՄԱՐԴԿԱՆ· ԽՕՍՏՈՎ
ԱՆԵՑԱՅՑ ԵՒ ԵՍ ԶՆՄԱՆԷ
ԱՌԱՋԻ ՀՕՐ ԻՄՈՅ ՈՐ
ՅԵՐԿԻՆՍՆ Է:
ԵՒ ՈՐ ՈՒՐԱՍՑԻ ԶԻՍ ԱՌԱ
ՋԻ ՄԱՐԴԿԱՆ· ՈՒՐԱ
ՑԱՅՑ ԵՒ ԵՍ ԶՆՄԱՆԷ ԱՌԱՋԻ
ՀՕՐ ԻՄՈՅ ՈՐ ՅԵՐԿԻՆՍՆ Է:
ՄԻ ՀԱՄԱՐԻՔ ԹԷ ԵԿԻ
ԱՐԿԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹԻ
ՒՆ ՅԵՐԿԻՐ· ՈՉ ԵԿԻ ԱՐ
ԿԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ
ԱՅԼ ՍՈՒՐ· ՔԱՆԶԻ Ե
ԿԻ ՔԱԿԵԼ ԶԱՅՐ Ի ՀԱՒՐԷ
ԶԴՈՒՍՏՐ Ի ՄԱՒՐԷ ԻՒՐՄԷ·

ԶՍԵՍՈՒՐԻ ՅԱՐՄՆԷ·
ԵՒ ԶՀԱՐՍՆ Ի ՍԿԵՍՐԷ ԻՒՐ
ՄԷ· ԵՒ ԹՇՆԱՄԻՔ ԱՌՆ
ԸՆՏԱՆԻՔ ԻՒՐ·
ՈՐ ՍԻՐԷ ԶՀԱՅՐ ԿԱՄ ԶՄ
ԱՅՐ· ԱՌԱՒԵԼ ՔԱՆ ԶԻՍ
ՉԷ ԻՆՁ ԱՐԺԱՆԻ· ԵՒ
ՈՐ ՍԻՐԷ ԶՈՒՍՏՐ ԿԱՄ ԶԴ
ՈՒՍՏՐ ԱՌԱՒԵԼ ՔԱՆ ԶԻՍ
ՉԷ ԻՆՁ ԱՐԺԱՆԻ·
ԵՒ ՈՐ ՈՉ ԱՌՆՈՒ ԶԽԱՉ
ԻՒՐ ԵՒ ԳԱՅ ԶԿՆԻ ԻՄ ՉԷ
ԻՆՁ ԱՐԺԱՆԻ·
ՈՐ ԳՏԱՆԷ ԶԱՆՁՆ
ԻՒՐ ԿՈՐՈՒՍԱՆԷ ԶՆԱ·
ԵՒ ՈՐ ԿՈՐՈՒՍԱՆԷ ԶԱՆՁՆ
ԻՒՐ ՎԱՍՆ ԻՄ ԳՏԱՆԷ ԶՆԱ·
ՈՐ ԸՆԴՈՒՆԻ ԶՁԵԶ ԶԻՍ
ԸՆԴՈՒՆԻ· ԵՒ ՈՐ ԶԻՍ
ԸՆԴՈՒՆԻ· ԸՆԴՈՒՆԻ

ԶԱՌԱՔԻՉՆ ԻՄ·
ՈՐ ԸՆԴՈՒՆԻ ԶՄԱՐԳԱՐԷ
ՅԱՆՈՒՆ ՄԱՐԳԱՐԷԻ·
ԶՎԱՐՁՍ ՄԱՐԳԱՐԷԻ ԱՌ
ՑԷ· ԵՒ ՈՐ ԸՆԴՈՒՆԻ ԶԱ
ՐԴԱՐ ՅԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՅ
ԶՎԱՐՁՍ ԱՐԴԱՐՈՅ ԱՌՑԷ·
ԵՒ ՈՐ ԱՐԲՈՒՍՑԷ ՄԻՈՒՄ
Ի ՓՈՔՐԿԱՆՑՍ ՅԱՅՍՑԱ
ՆԷ ԲԱԺԱԿ ՄԻ ՋՈՒՐ Ց
ՈՒՐՏ ՄԻԱՅՆ ՅԱՆՈՒՆ
ԱՇԱԿԵՐՏԻ· ԱՄԷՆ ԱՍԵ
Մ ՁԵԶ· ՈՉ ԿՈՐՈՒՍ
ՑԷ ԶՎԱՐՁՍ ԻՒՐ·
ԵՒ ԵՂԵՒ ԻԲՐԵՒ ԿԱՏԱՐ
ԵԱՑ ՅՍ ԶՊԱՏՈՒԷՐ ԵՐ
ԿՈՏԱՍԱՆԻՑ ԱՇԱԿԵՐՏ
ԱՑ ԻՒՐՈՑ· ԳՆԱՑ ԱՆ
ՏԻ· ՔԱՐՈԶԵԼ ԵՒ ՈՒ
ՍՈՒՑԱՆԵԼ Ի ՔԱՂԱՔՍ ՆՈ
ՑԱ·

ԻՍԿ ՅՈՎՀԱՆԷՍ ԻԲ
ՐԵՒ ԼՈՒԱՒ Ի ԲԱՆԴԻՆ
ԶԳՈՐԾՍՆ ՔԻ· ԱՌԱ
ՔԵԱՑ Ի ՁԵՌՆ ԱՇԱԿԵՐ
ՏԱՑ ԻՒՐՈՑ· ԵՒ ԱՍԷ·
ԴՈՒ ԵՍ ՈՐ ԳԱԼՈՑԴ ԵՍ
ԵԹԷ ԱՅԼ ՈՒՄԵՔ ԱԿՆ ԿԱԼ
ՑՈՒՔ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԵՒ ԱՍԷ
ՑՆՈՍԱ ՅՍ· ԳՆԱ
ՑԷՔ ՊԱՏՄԵՑԷՔ ՅՈՎՀԱ
ՆՆՈՒ ԶՈՐ ԼՍԷՔԴ
ԵՒ ՏԵՍԱՆԷՔ· ԿՈՅՐՔ ՏԵ
ՍԱՆԵՆ· ԿԱՂՔ ԳՆԱՆ·
ԲՈՐՈՏՔ ՍՐԲԻՆ· ԽՈ
ՒԼՔ ԼՍԵՆ· ՄԵՌԵԱ
ԼՔ ՅԱՌՆԵՆ· ԱՂՔԱ
ՏՔ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ·
ԵՒ ԵՐԱՆԻ Է ՈՐ ՈՉ ԳԱՅԹԱ
ԳՂԵՍՑԻ ՅԻՍ·

ԵՒ ԸՆԴ ԵՐԹԱԼՆ ՆՈՑ
ԻՆ· ՍԿՍԱՒ ԱՍԵԼ ՅՍ
ՑԺՈՂՈՎՈՒՐԴՍՆ ԶՅՈՎ
ՀԱՆՆԷ· ԶԻՆՉ ԵԼ
ԷՔ ՏԵՍԱՆԵԼ ՅԱՆԱՊԱ
ՏԻՆ· ԵՂԷԳՆ ՇԱՐԺ
ԵԱԼ Ի ՀՈՂՄՈՅ·
ԱՅԼ ԶԻՆՉ ԵԼԷՔ ՏԵ
ՍԱՆԵԼ· ՄԱՐԴ Ի ՀԱՆԴ
ԵՐՁՍ ՓԱՓԿՈՒԹԵԱՆ
ԶԳԵՑԵԱԼ· ԱՀԱ Ա
ՆԻԿ ՈՐ ԶՓԱՓՈՒԿՍՆ
ԶԳԵՑԵԱԼ ԵՆ Ի ՏՈՒՆՍ
ԹԱԳԱՒՈՐԱՑ ԵՆ·
ԱՅԼ ԶԻՆՉ ԵԼԷՔ ՏԵ
ՍԱՆԵԼ· ՄԱՐԳԱՐԷ·
ԱՅՈ ԱՍԵՄ ՁԵԶ՝ ԵՒ ԱՌ
ԱՒԵԼ ԵՒՍ ՔԱՆ ԶՄԱՐ
ԳԱՐԷ·
ԶԻ ՍԱ Է ՎԱՍՆ ՈՐՈՅ



ԳՐԵԱԼ Է· ԱՀԱ ԵՍ ԱՌ
ԱՔԵՄ ԶՀՐԵՇՏԱԿ ԻՄ ԱՌ
ԱՋԻ ԵՐԵՍԱՑ ՔՈՑ· ՈՐ
ՊԱՏՐԱՍՏԵՍՑԷ ԶՃԱ
ՆԱՊԱՐՀ ՔՈ ԱՌԱՋԻ ՔՈ·
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ·
ՉԷ ՅԱՐՈՒՑԵԱԼ Ի ԾՆՈ
ՒՆԴՍ ԿԱՆԱՆՑ ՄԵԾ
ՔԱՆ ԶՅՈՎՀԱՆՆԷՍ
ՄԿՐՏԻՉ·
ԲԱՅՑ ՓՈՔՐԻՆ ՅԱՐ
ՔԱՅՈՒԹԵԱՆ ԵՐԿՆ
ԻՑ ՄԵԾ Է ՔԱՆ ԶՆԱ·
ԻՍԿ ՅԱՒՈՒՐՑ ՅՈՎ
ՀԱՆՆՈՒ ՄԿՐՏՉԻ ՄԻՆՉ
ԵՒ ՑԱՅԺՄ· ԱՐՔԱՅՈՒ
ԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ ԲՌՆԱ
ԲԵՐԻ· ԵՒ ԲՌՆԱՒՈՐՔ
ՅԱՓՇՏԱԿԵՆ ԶՆԱ·
ԶԻ ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐ



ԷՆՔ ԵՒ ՄԱՐԳԱՐԷՔՆ․ ՄԻ
ՆՉԵՒ ՑՅՈՎՀԱՆՆԷՍ
ՄԱՐԳԱՐԷԱՑԱՆ․
ԵՒ ԵԹԷ ԿԱՄԻՔ ԸՆԴՈՒ-
ՆԵԼ․ ՆԱ Է ԵՂԻԱՅ ՈՐ
ԳԱԼՈՑՆ Է․ ՈՐ ՈՒՆԻ
ԱԿԱՆՋՍ ԼՍԵԼՈՅ
ԼՈՒԻՑԷ․ Ե
ԽԵ ՈՒՄ ՆՄԱՆԵՑՈՒՑԻՑ
ԶԱԶԳՍ ԶԱՅՍ․ ՆՄ-
ԱՆ Է ՄԱՆԿՏՒՈՑ
ՈՐ ՆՍՏԻՑԻՆ Ի ՀՐԱՊԱ-
ՐԱԿՍ․ ԿՈՉԻ
ՑԵՆ ԶԸՆԿԵՐՍ ԻՒՐ
ԵԱՆՑ․ ԵՒ ԱՍԻՑԵՆ․
ՓՈՂ ՀԱՐԱՔ ՁԵԶ․ ԵՒ
ՈՉ ԿԱՔԱՒԵՑԷՔ․ ՈՂ
ԲԱՑԱՔ ԵՒ ՈՉ ԿՈԾԵՑԱ-
ՐՈՒՔ․ ԵԿՆ ՅՈՎՀԱՆ
ՆԷՍ ՈՉ ՈՒՏԷՐ․ ԵՒ
Ա ԽԵ
Դ ՃԴ

ՈՉ ԸՄՊԷՐ․ ԵՒ ԱՍԵՆ
ԴԵՒ ԳՈՅ Ի ՆՄԱ․
ԵԿՆ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ՈՒՏԷ
ԵՒ ԸՄՊԷ․ ԵՒ ԱՍԵՆ․
ԱՀԱ ԱՅՐ ԿԵՐՈՂ ԵՒ ԱՐԲ-
ԵՑՈՂ․ ԲԱՐԵԿԱՄ
ՄԱՔՍԱՒՈՐԱՑ․ ԵՒ ՄԵՂ-
ԱՒՈՐԱՑ․ ԵՒ ԱՐԴԱՐ
ԱՑԱՒ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ:
ՅՈՐԴՒՈՑ ԻՒՐՈՑ․
ԽԶ ՅԱՅՆԺԱՄ ՍԿՍԱՒ ՆԱ-
ԽԱՏԵԼ ԶՔԱՂԱՔՍՆ․
ՅՈՐՍ ԵՂԷՆ ԲԱԶՈՒՄ ԶՕ
ՐՈՒԹԻՒՆՔ ՆՈՐԱ․ ԶԻ
ՈՉ ԱՊԱՇԽԱՐԵՑԻՆ․
ՎԱՅ ՔԵԶ ՔՈՐԱԶԻՆ․
ՎԱՅ ՔԵԶ ԲԵԹՍԱՅԻԴԱՅ․
ԶԻ ԵԹԷ Ի ՏԻՒՐՈՍ ԵՒ Ի
ՍԻԴՈՆ ԵՂԵԱԼ ԷԻՆ ԶՕ
ՐՈՒԹԻՒՆՔՆ ՈՐ ԵՂԷՆ
Ա ԽԶ
Դ ԽԸ

Ի ՁԵԶ· ՎԱՂՈՒՑ ԵՒ ԻՍ
ԽՈՐԳՈՎ ԵՒ ՄՈԽՐՈՎ Ա
ՊԱՇԽԱՐԵԱԼ ԷԻՆ·
ԲԱՅՑ ԱՍԵՄ ՁԵԶ·
ԴԻՒՐԱԳՈՅՆ ԼԻՑԻ ԵՐ
ԿՐԻՆ ՏԻՒՐՈՍԻ ԵՒ ՍԻԴ
ՈՎՆԻ ՅԱՒՈՒՐ ԴԱՏԱՍ
ՏԱՆԻ· ՔԱՆ ՁԵԶ·
ԵՒ ԴՈՒ ԿԱՓԱՌՆԱՈՒՄ
ՄԻ ՄԻՆՉԵՒ ՅԵՐԿԻՆՍ
ԲԱՐՁՐԱՍՑԻՍ· ԱՅԼ ՄԻՆ
ՉԵՒ Ի ԴԺՈԽՍ ԻՋՑԵՍ·
ԶԻ ԵԹԷ Ի ՍՈԴՈՄ ԵՂԵ
ԱԼ ԷԻՆ ԶԱՒՐՈՒԹԻ
ՒՆՔ ՈՐ Ի ՔԵԶ ԵՂԵՆ·
ԱՊԱՔԷՆ ԿԱՅԻՆ ԵՒ ՄԻ
ՆՉԵՒ ՑԱՅՍԱՒՐ·
ԲԱՅՑ ԱՍԵՄ ՁԵԶ· Ե
ԹԷ ԵՐԿՐԻՆ ՍՈԴՈՄԱ
ՑՒՈՑ ԴԻՒՐԱԳՈՅՆ ԼԻ

ՑԻ ՅԱՒՈՒՐ ԴԱՏԱ
ՍՏԱՆԻ ՔԱՆ ՔԵԶ·
ՅԱՅՆՄ ԺԱՄԱՆԱԿԻ
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ
ԵՒ ԱՍԷ·
ԳՈՀԱՆԱՄ ԶՔԷՆ ՀԱ
ՅՐ ՏՐ ԵՐԿՆԻ ԵՒ ԵՐ
ԿՐԻ· ԶԻ ԾԱԾԿԵՑԵՐ
ԶԱՅՍ ՅԻՄԱՍՏՆՈՑ ԵՒ
Ի ԳԻՏՆՈՑ· ԵՒ ՅԱՅՏ
ՆԵՑԵՐ ՏՂԱՅՈՑ·
ԱՅՈ ՀԱՅՐ ԶԻ ԱՅՍՊԷՍ
ՀԱՃՈՅ ԵՂԵՒ ԱՌԱՋԻ ՔՈ·
ԱՄԵՆԱՅՆ ԻՆՉ
ՄԱՏՆԵՑԱՒ ԻՆՁ Ի ՀԱՒՐԷ ԻՄ
ՄԷ· ԵՒ ՈՉ ՈՔ ՃԱՆԱ
ՉԷ ԶՀԱՅՐ· ԵԹԷ ՈՉ
ՈՐԴԻ· ԵՒ ՈՉ ԶՈՐԴԻ
ՈՔ ՃԱՆԱՉԷ ԵԹԷ ՈՉ
ՀԱՅՐ· ԵՒ ՈՒՄ ՈՐԴԻ

ԿԱՄԻ ՈՐԴԻ ՅԱՅՏՆԵԼ ·
ԵԿԱՅՔ ԱՌ ԻՍ ԱՄԵՆԵՔԵԱՆ
ՎԱՍՏԱԿԵԱԼՔ ԵՒ ԲԵՌ
ՆԱՒՈՐՔ · ԵՒ ԵՍ ՀԱՆԳ
ՈՒՑԻՑ ԶՁԵԶ · ԱՌԷՔ
ԶԼՈՒԾ ԻՄ Ի ՁԵԶ · ԵՒ
ՈՒՍԱՐՈՒՔ ՅԻՆԷՆ ԶԻ ՀԵԶ
ԵՄ ԵՒ ԽՈՆԱՐՀ ՍՐՏԻՒ ·
ԵՒ ԳՏՋԻՔ ՀԱՆԳԻՍՏ
ԱՆՁԱՆՑ ՁԵՐՈՑ · ԶԻ
ԼՈՒԾ ԻՄ ՔԱՂՑՐ Է · ԵՒ
ԲԵՌՆ ԻՄ ՓՈՔՐ Է ·
ՅԱՅՆ ԺԱՄՈՒ ԳՆԱՑ ՅՍ
ԸՆԴ ԱՐՏՈՐԱՅՍ ՆՈՅՆ
Ի ՇԱԲԱԹՈՒ · ԵՒ ԱՇ
ԱԿԵՐՏՔՆ ՆՈՐԱ ՔԱՂՑ
ԵԱՆ · ԵՒ ՍԿՍԱՆ
ՀԱՏԱՆԵԼ ՀԱՍԿ ԵՒ
ՈՒՏԵԼ · ՓԱՐԻՍԵՑԻՔ
ՆԻԲՐԵՒ ՏԵՍԻՆ · ԱՍԵՆ

ՑՆԱ · ԱՀԱՒԱՍԻԿ
ԱՇԱԿԵՐՏՔՆ ՔՈ ԳՈՐԾ
ԵՆ · ԶՈՐ ՈՉ Է ԱՐԺԱՆ
ԳՈՐԾԵԼ Ի ՇԱԲԱԹՈՒ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ · ՈՉ
ԻՑԷ ԸՆԹԵՐՑԵԱԼ ՁԵՐ
ԶՈՐ ԱՐԱՐ ԴԱՒԻԹ ·
ՅՈՐԺԱՄ ՔԱՂՑԵԱՒ ԻՆՔՆ
ԵՒ ՈՐՔ ԸՆԴ ՆՄԱՅՆ ԷԻՆ ·
ԶԻԱՐԴ ԵՄՈՒՏ Ի ՏՈՒՆ
ԱՅ · ԵՒ ԵԿԵՐ ԶՀԱՑՍՆ
ԶԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԵԱՆ
ԶՈՐ ՈՉ ԷՐ ԱՐԺԱՆ ՆՄԱ
ՈՒՏԵԼ · ԵՒ ՈՉ ՈՐՈՑ ԸՆԴ
ՆՄԱՅՆ ԷԻՆ · ԲԱՅՑ
ՄԻԱՅՆ ՔԱՀԱՆԱՅԻՑ ·
ԿԱՄ ՈՉ ԻՑԷ ԸՆԹԵՐ
ՑԵԱԼ ՁԵՐ ՅՕՐԷՆ
ՍՆ · ԶԻ Ի ՇԱԲԱԹՍ
ՔԱՀԱՆԱՅՔՆ Ի ՏԱՃԱՐԻՆ

ՊՂԾԵՆ ԶՇԱԲԱԹՍՆ
ԵՒ ԱՆՄԵՂ ԵՆ· ԲԱՅՑ
ԱՍԵՄ ՁԵԶ· ԶԻ ՄԵԾ Ք
ԶՏԱՃԱՐՆ Է ԱՍՏ· ԵՒ
ԵԹԷ ԳԻՏԷԻՔ ԶԻՆՉ Է·
ԶՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ԿԱՄ
ԻՄ ԵՒ ՈՉ ԶԶՈՀ· ԶԻ ՏՐ
ՇԱԲԱԹՈՒ Է ՈՐԴԻՆ ՄԱՐ
ԴՈՅ·

ՃԺԶ ԵՒ ՓՈԽԵԱԼ ԱՆՏԻ ԵԿ
ԵՆ Ի ԺՈՂՈՎՈՒՐԴՍ
ՆՈՑԱ·

ԵՒ ԱՀԱ ԷՐ ԱՅՐ ՄԻ ՈՐ
ՈՅ ՁԵՌՆ ԻՒՐ ԳԱՒՍԱՑ
ԵԱԼ ԷՐ·

ՀԱՐՑԻՆ ԶՆԱ ԵՒ ԱՍԷԻՆ·
ԵԹԷ ԱՐԺԱՆ ԻՑԷ Ի ՇԱԲ
ԱԹՈՒ ԲԺՇԿԵԼ· ԶԻ
ՉԱՐԱԽԱՒՍԵՍՑԵՆ Զ
ՆՄԱՆԷ·

ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ·
ՈՎ ՅԷ Ի ՁԷՆՋ ՄԱՐԴ·
ՈՐՈՅ ԻՑԷ ՈՉԽԱՐ ՄԻ·
ԵՒ ԱՆԿԱՆԻՑԻ ԱՅՆ Ի
Ի ԽՈՐԽՈՐԱՏ Ի ՇԱԲԱԹՈՒ.
ՄԻԹԷ ՈՉ ՈՒՆԻՑԻ· ԵՒ
ՅԱՐՈՒՑԱՆԻՑԷ ԶՆԱ·
ԻՍԿ ԱՐԴ ՈՐՉԱՓ ԵՒՍ ԱՌ
ԱՒԵԼ Է ՄԱՐԴ ՔԱՆ ԶՈՉ
ԽԱՐ· ԱՊԱ ՈՒՐԵՄՆ
ԱՐԺԷ Ի ՇԱԲԱԹՈՒ
ԲԱՐԻՍ ԳՈՐԾԵԼ·
ՅԱՅՆԺԱՄ ԱՍԷ ՑԱՅՐՆ·
ՁԳԵԱ ԶՁԵՌՆ ՔՈ·
ԵՒ ՆԱ ՁԳԵԱՑ· ԵՒ ԵՂ
ԵՒ ՈՂՋ ԻԲՐԵՒ ԶՄԻՒՍՆ

ՃԺԷ ԵՒ ՓԱՐԻՍԵՑԻՔՆ ԵԼ
ԵԱԼ ԱՐՏԱՔՍ· ԽՈՐՀՈ
ՒՐԴ ԱՌՆԷԻՆ ԶՆՄԱՆԷ·
ԹԷ ՈՐՊԷՍ ԿՈՐՈՒՍ

մտ ՃԺԶ | մր ԻԵ | Ղ ԽԵ | Յ ՃԿԵ ՃԿԷ

մտ ՃԺԷ | մր ԻԶ | Յ ԿԴ ԿԷ

ՑԵՆ ԶՆԱ:

ՃԽԶ ԵՒ ՅՍ ԻԲՐԵՒ ԳԻՏԱՑ ՄԵԿ
ՆԵՑԱՒ Ի ՆՈՑԱՆԷ: ԵՒ
ԳՆԱՑԻՆ ԶՀԵՏ ՆՈՐԱ
ԺՈՂՈՎՈՒՐԴՔ ԲԱԶՈՒՄՔ:
ԵՒ ԲԺՇԿԵԱՑ ԶԱՄԵՆԵ
ՍԵԱՆ: ԵՒ ՍԱՍՏԵԱՑ
ՆՈՑԱ, ԵՒ ԱՍԷ ԶԻ ՄԻ
ՅԱՅՏՆԻ ԱՌՆԻՑԵՆ ԶՆԱ
ԱՆԷ ՈՒՄԵՔ: ԶԻ ԼՑՑԻ
ՈՐ ԱՍԱՑԱՒՆ Ի ՁԵՌՆ
ԵՍԱՅԵԱՅ ՄԱՐԳԱՐԷԻ:
ԱՀԱ ՄԱՆՈՒԿ ԻՄ ԶՈՐ
ԸՆՏՐԵՑԻ: ԵՒ ՍԻՐԵԼԻ
ԻՄ ԸՆԴ ՈՐ ՀԱՃԵՑԱ
ՒԱՆՁՆ ԻՄ: ԵԴԻՑ ԶՈԳԻ
ԻՄ Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԱ: ԵՒ
ԻՐԱՒՈՒՆՍ ՀԵԹԱՆՈՍ
ԱՑ ՊԱՏՄԵՍՑԷ: ՈՉ
ՀԱԿԱՌԱԿԵՍՑԻ ԵՒ
ՈՉ ԿԱԿԱՆԵՍՑԷ: ԵՒ
ՈՉ ՈՔ ԼՈՒԻՑԷ Ի ՀՐԱՊԱՐ
ԱԿՍ ԶԲԱՐԲԱՌ ՆՈՐԱ:
ԶԵՂԷԳՆ ՋԱԽՋԱԽԵԱԼ
ՈՉ ՓՇՐԵՍՑԷ: ԵՒ ԶՊ
ԱՏՐՈՅԳՆ ԱՌԿԱՅԾԵ
ԱԼ ՈՉ ՇԻՋՈՒՑԷ, ՄԻ
ՆՉԵՒ ՀԱՆՑԷ Ի ՅԱՂԹՈՒ
ԹԻՒՆ ԶԻՐԱՒՈՒՆՍ:
ԵՒ ՅԱՆՈՒՆ ՆՈՐԱ ՀԵ
ԹԱՆՈՍՔ ՅՈՒՍԱՍՑԻՆ:



ՃԽԷ ՅԱՅՆԺԱՄ ՄԱՏՈՒՑԻՆ
ԱՌ ՆԱ ԴԻՒԱՀԱՐ ՄԻ
ՀԱՄՐ ԵՒ ԿՈՅՐ: ԵՒ
ԲԺՇԿԵԱՑ ԶՆԱ: ՈՐ
ԴԵՒԱԶԻ ՀԱՄՐՆ ԵՒ ԿՈ
ՅՐՆ ԽՕՍԷՐ ԵՒ ՏԵ
ՍԱՆԷՐ:

ՃԽԸ ԶԱՐՄԱՑԵԱԼ ԱՄԵՆԱՅՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴՔՆ ԱՍԷԻՆ:

ա / ՃԽԶ

ա / ՃԽԷ / ժ

գ / ՃԽԸ

ՄԻԹԷ ՍԱ ԻՑԷ ՔՍՆ ՈՐԴԻ
ԴԱՒԹԻ·

ԲԱՅՑ ՓԱՐԻՍԵՑԻՔՆ
ԻԲՐԵՒ ԼՈՒԱՆ ԱՍԵՆ·
ՈՉ ԻՒԻՔ ՀԱՆԷ ԶԴԵ-
ՒՍ ԵԹԷ ՈՉ ԲԷԵՂԶԵԲ
ՈՒՂԱՒ ԻՇԽԱՆԱՒ ԴԻՒ-
ԱՑ·

Ի ԲՐԵՒ ԳԻՏԱՑ ՅՍ ԶԽՈՐ
ՀՈՒՐԴՍ ՆՈՑԱ· ԱՍԷ
ՑՆՈՍԱ· ԱՄԵՆԱՅՆ
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԲԱԺ-
ԱՆԵԱԼ ՅԱՆՁՆ ԻՒՐ ԱՒ-
ԵՐԻ· ԵՒ ԱՄԵՆԱՅՆ
ՔԱՂԱՔ ԿԱՄ ՏՈՒՆ ԲԱԺԱ-
ՆԵԱԼ ՅԱՆՁՆ ԻՒՐ·
ՈՉ ԿԱՑՑԷ· ԵՒ ԵԹԷ
ՍԱՏԱՆԱՅ ԶՍԱՏԱՆԱՅ
ՀԱՆԷ· ՅԱՆՁՆ ԻՒՐ
ԲԱԺԱՆԵՑԱՒ· ԱՐԴ
ԶԻԱՐԴ ԿԱՑՑԷ ԹԱԳ
ԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ·
ԵՒ ԵԹԷ ԵՍ ԲԷԵՂԶԵ
ԲՈՒՂԱՒ ՀԱՆԵՄ ԶԴԵՒ
Ս ՈՐԴԻՔՆ ՁԵՐ ԻՒ
ՀԱՆԻՑԵՆ· ՎԱՍՆ ԱՅԴ-
ՈՐԻԿ ՆՈՔԱ ԵՂԻՑԻՆ ՁԵ
Ր ԴԱՏԱՒՈՐՔ·

Ա ՊԱ ԵԹԷ ՀՈԳՒՈՎ
ԱՅ ՀԱՆԵՄ ԶԴԵՒՍ·
ԱՊԱՔԷՆ ՀԱՍԵԱԼ Է ԻՎԵ
ՐԱՅ ՁԵՐ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԱՅ·
Կ ԱՄ ԶԻԱՐԴ ԿԱՐԷ ՈՔ Մ
ՏԱՆԵԼ Ի ՏՈՒՆ ՀԶՕՐԻ
ԵՒ ԶԿԱՀ ՆՈՐԱ ՅԱ
ՓՇՏԱԿԵԼ· ԵԹԷ ՈՉ
ՆԱԽ ԿԱՊԻՑԷ ԶՀԶՕ
ՐՆ· ԵՒ ԱՊԱ ԶՏՈՒՆ
ՆՈՐԱ ՅԱՓՇՏԱԿԻՑԷ·
ՈՐ ՈՉ Է ԸՆԴ ԻՍ· ՀԱԿԱՌ

ՅԱՆՈՒՆ ՄԻԱԾՆԻ ՈՐԴՒՈՅՆ ԱՍՏՈՒԾՈՅ:

ԱՅՍ Է ԴԱՏԱՍՏԱՆ· ԶԻ ԼՈՅՍ ԵԿՆ ՅԱՇԽԱՐՀ· ԵՒ ՍԻՐԵՑԻՆ ՄԱՐԴԻԿ ԶԽԱՒԱՐ ԱՌԱՒԵԼ ՔԱՆ ԶԼՈՅՍ· ՔԱՆԶԻ ԷԻՆ ԳՈՐԾՔ ՆՈՑԱ ՉԱՐՔ:

ԶԻ ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԶՉԱՐ ԳՈՐԾԷ· ԱՏԵԱՅ ԶԼՈՅՍ· ԵՒ ՈՉ ԳԱՅ ԱՌ ԼՈՅՍՆ· ԶԻ ՄԻ ՅԱՆԴԻՄԱՆԵՍՑԻՆ ԳՈՐԾՔ ՆՈՐԱ:

ԻՍԿ ՈՐ ԱՌՆԷ ԶՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ· ԳԱՅ ԱՌ ԼՈՅՍՆ· ԶԻ ՅԱՅՏՆԻ ԼԻՑԻՆ ԳՈՐԾՔ ՆՈՐԱ· ԶԻ ՅԱՍՏՈՒԱԾ ԵՆ ԳՈՐԾԵԱԼ:

[illegible]

ՅԵՏ ԱՅՍՈՐԻԿ· ԵԿՆ ՅԻՍՈՒՍ ԵՒ ԱՇԱԿԵՐՏՔ ՆՈՐԱ ՅԵՐԿԻՐՆ ՀՐԷԱՍՏԱՆԻ· ԵՒ ԱՆԴ ԴԱԴԱՐԷՐ ԸՆԴ ՆՈՍԱ ԵՒ ՄԿՐՏԷՐ:

ԵՒ ԷՐ ԵՒ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԷՐ ՅԱՅՆՈՎՆ ՄԵՐՁ Ի ՍԱՂԻՄ· ՔԱՆԶԻ ՋՈՒՐՔ ԲԱԶՈՒՄ ԷԻՆ ԱՆԴ· ԵՒ ԳԱՅԻՆ ԵՒ ՄԿՐՏԷԻՆ:

ՔԱՆԶԻ ՉԵՒ ԵՒՍ ԷՐ ԱՐԿԵԱԼ ՅՈՎՀԱՆՆԷՍ Ի ԲԱՆՏ: ԵՒ ԵՂԵՒ ԽՆԴԻՐ ՅԱՇԱԿԵՐՏԱՑՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԸՆԴ ՀՐԷԻ ՄԻՈՋ ՎԱՍՆ ՍՐԲՈՒԹԵԱՆ·

ՅԱՅՆԺԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԻ
ԵՏՈՒՆ ՆՄԱ ՈՄԱՆՔ Ի
ԴՊՐԱՑՆ ԵՒ ՓԱՐԻՍԵ
ՑՒՈՑՆ ԵՒ ԱՍԵՆ ՑՆԱ ·
ՎԱՐԴԱՊԵՏ · ԿԱՄԻՄՔ
ՆՇԱՆ ԻՆՉ ՏԵՍԱՆԵԼ
Ի ՔԷՆ ·
ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ
ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԱԶԳ
ՉԱՐ ԵՒ ՇՆԱՑՈՂ ՆՇԱՆ
ԽՆԴՐԷ · ԵՒ ՆՇԱՆ ՈՉ
ՏԱՑԻ ՆՄԱ · ԲԱՅՑ ՆՇ
ԱՆ ՅՈՎՆԱՆՈՒ ՄԱՐ
ԳԱՐԷԻ ·
ԶԻ ՈՐՊԷՍ ԷՐ ՅՈՎՆԱՆ
Ի ՓՈՐ ԿԻՏԻՆ ԶԵՐԻՍ
ՏԻՒՍ ԵՒ ԶԵՐԻՍ ԳԻՇԵՐՍ ·
ՆՈՅՆՊԷՍ ԵՂԻՑԻ ԵՒ
ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ Ի ՍԻՐՏ ԵՐ
ԿՐԻ ԶԵՐԻՍ ՏԻՒՍ ԵՒ
ԶԵՐԻՍ ԳԻՇԵՐՍ ·
ԱՐՔ ՆԻՆՈՒԷԱՑԻՔ
ՅԱՐԻՑԵՆ Ի ԴԱՏԱՍՏԱ
ՆԻ ԸՆԴ ԱԶԳԻՍ ԸՆԴ ԱՅ
ՍՄԻԿ · ԵՒ ԴԱՏԱՊԱՐ
ՏԵՍՑԵՆ ԶՍԱ · ԶԻ ԶՂՋԱ
ՑԱՆ Ի ՔԱՐՈԶՈՒԹԵԱՆ
ՅՈՎՆԱՆՈՒ ·
ԱՐԴ ԱՀԱՒԱՍԻԿ ԱՒԵԼ
Ի ՔԱՆ ԶՅՈՎՆԱՆ Է ԱՍՏ ·
ԴՇԽՈՅՆ ՀԱՐԱՒՈՅ
ՅԱՐԻՑԷ Ի ԴԱՏԱՍՏԱՆԻ
ԸՆԴ ԱԶԳԻՍ ԸՆԴ ԱՅՍ
ՄԻԿ · ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏԵ
ՍՑԷ ԶՍԱ · ԶԻ ԵԿՆ Ի ԾԱԳ
ԱՑ ԵՐԿՐԻ ԼՍԵԼ ԶԻՄԱՍ
ՏՈՒԹԻՒՆՆ ՍՈՂՈՄՈՆԻ ·
ԵՒ ԱՀԱՒԱՍԻԿ ԱՒԵԼԻ ՔԱՆ ԶՍՈՂՈ
ՄՈՆ Է ԱՍՏ ·
ԱՅԼ ՅՈՐԺԱՄ ԱՅՍՆ

ՊԻՂԾ Ի ՄԱՐԴՈՅ ԵԼԱՆԻ
ՑԷ· ՇՐՋԻ ԸՆԴ ԱՆՋՐ
ԴԻ ՏԵՂԻՍ· ԽՆԴՐԷ ՀԱ
ՆԳԻՍՏ· ԵՒ ՈՉ ԳՏԱՆԷ·
ՅԱՅՆԺԱՄ ԱՍԷ· ԴԱՐՁ
ԱՅՑ Ի ՏՈՒՆ ԻՄ ՈՒՍՏԻ
ԵԼԻ· ԵՒ ԵԿԵԱԼ ԳՏԱ
ՆԷ ՊԱՐԱՊ· ՄԱՔ
ՐԵԱԼ ԵՒ ՅԱՐԴԱՐԵԱԼ·
ՅԱՅՆԺԱՄ ԵՐԹԱՅ ԵՒ
ԱՌՆՈՒ ԸՆԴ ԻՒՐ ԵՒԹՆ
ԱՅԼ ԱՅՍՍ ՉԱՐԱԳՈՅՆ
ՔԱՆ ԶԻՆՔՆ· ԵՒ ՄՏԵ
ԱԼ ԲՆԱԿԵՆ ԱՆԴ· ԵՒ ԼԻ
ՆԻ ՎԱԽՃԱՆ ՄԱՐԴՈՅՆ ԱՅՆ
ՈՐԻԿ ՅԵՏԻՆՆ ՉԱՐ ՔԱՆ
ԶԱՌԱՋԻՆՆ·
ԱՅՆՊԷՍ ԵՂԻՑԻ ԵՒ
ԱԶԳԻՍ ԱՅՍՄԻԿ ՉԱՐԻ·
ձւ ՄԻՆՉԴԵՌ ՆԱ ԸՆԴ

ա ձւ · ար իբ · դ ջէ

ԺՈՂՈՎՈՒՐԴՍՆ ԽՕ
ՍԷՐ· ԱՀԱ ՄԱՅՐ ՆՈ
ՐԱ ԵՒ ԵՂԲԱՐՔ ՆՈՐԱ
ԿԱՅԻՆ ԱՐՏԱՔՈՅ ԵՒ ԽՆԴ
ՐԷԻՆ ԽՕՍԵԼ ԸՆԴ ՆՄԱ·
ԵՒ ԱՍԷ ՈՄՆ ՑՆԱ· ԱՀԱ
ՄԱՅՐ ՔՈ ԵՒ ԵՂԲԱՐՔ ՔՈ
ԿԱՆ ԱՐՏԱՔՈՅ· ԵՒ Ի
ԽՆԴՐԵՆ ՏԵՍԱՆԵԼ ԶՔԵԶ·
ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ
ԱՅՆՄԻԿ ԵՒ ԱՍԷ· ՈՎ
Է ՄԱՅՐՆ ԻՄ· ՈՎՔ Է
ԻՄ ՄԱՅՐ· ԿԱՄ ՈՎՔ ԵՆ
ԻՄ ԵՂԲԱՐՔ· ԵՒ ՁԳ
ԵԱՑ ԶՁԵՌՆ ԻՒՐ
ՅԱՇԱԿԵՐՏՍՆ·
ԱՍԷ· ԱՀԱՒԱՍԻԿ ՄԱՅՐ ԻՄ ԵՒ
ԵՂԲԱՐՔ ԻՄ· ԶԻ ՈՐ
ԱՌՆԷ ԶԿԱՄՍ
ՀԱՒՐ ԻՄՈՅ ՈՐ ՅԵՐԿԻՆՍ Է,

ՆԱ Է ԻՄ ԵՂԲԱՅՐ· ԵՒ
ՔՈՅՐ· ԵՒ ՄԱՅՐ·

ՃԺԲ ՅԱՒՈՒՐ ՅԱՅՆՄԻԿ
ԵԼ ՅՍ Ի ՏԱՆԷ ԱՆՏԻ·
ՆՍՏԷՐ ԱՌ ԾՈՎԵԶԵ
ՐԲՆ· ԵՒ ԺՈՂՈՎԵ
ՑԱՆ ԱՌ ՆԱ ԺՈՂՈՎՈՒ
ՐԴՔ ԲԱԶՈՒՄՔ· ՄԻՆՉ
ԵՒ ՄՏԱՆԵԼ ՆՄԱ Ի ՆԱՒ
ԵՒ ՆՍՏԵԼ· ԵՒ ԱՄԵՆԱ
ՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԿԱ
ՅՐ ԱՌ ԾՈՎԵԶԵՐԲՆ·
ԵՒ ԽՕՍԵՑԱՒ ԸՆԴ ՆՈՍԱ
ԲԱԶՈՒՄ ԱՌԱԿՕՔ·
ԵՒ ԱՍԷՐ·
ԱՀԱ ԵԼ ՍԵՐՄԱՆԱ
ՀԱՆ ՍԵՐՄԱՆԵԼ· ԵՒ
Ի ՍԵՐՄԱՆԵԼՆ ԻՒՐ
ՈՒՄ· ԷՐ ՈՐ ԱՆԿ
ԱՒ ԱՌ ՃԱՆԱՊԱՐՀԱՒ·

ԵՒ ԵԿԻՆ ԹՌՉՈՒՆՔ ԵՐԿ
ՆԻՑ ԵՒ ԿԵՐԱՆ ԶԱՅՆ·
ԵՒ ԱՅԼՆ ԱՆԿԱՒ ՅԱՊ
ԱՌԱԺԻ· ՈՒՐ ՈՉ ԳՈՅՐ
ՀՈՂ ԲԱԶՈՒՄ· ԵՒ
ՎԱՂՎԱՂԱԿԻ ԲՈՒՍ
ԱՒ· ԶԻ ՈՉ ԳՈՅՐ ՀԻՒ
ԹՈՅ ԵՐԿՐԻՆ· Ի ԾԱԳ
ԵԼ ԱՐԵՒՈՒ ՋԵՌԱՒ·
ԵՒ ԶԻ ՈՉ ԳՈՅԻՆ ԱՐՄԱ
ՏՔ ՉՈՐԱՑԱՒ·
ԵՒ ԱՅԼՆ ԱՆԿԱՒ Ի ՄԷՋ
ՓՇՈՑ· ԵՒ ԵԼԻՆ
ՓՈՒՇՔՆ ԵՒ ՀԵՂՁՈՒ
ՑԻՆ ԶՆԱ·
ԵՒ ԱՅԼՆ ԱՆԿԱՒ ՅԵՐ
ԿԻՐ ԲԱՐԻ· ԵՒ ՏԱՅՐ
ՊՏՈՒՂ· ԷՐ ՈՐ ՀԱՐ
ԻՒՐԱՒՈՐ· ԵՒ ԷՐ ՈՐ ՎԱԹ
ՍՆԱՒՈՐ· ԵՒ ԷՐ ՈՐ ԵՐԵՍՆ

Ա ՃԺԲ · ԱԴ ՀԲ · Դ ՀԲ

ՍՈՒՆ·

ՈՐ ՈՒՆԻ ԱԿԱՆՋՍ
ԼՍԵԼՈՅ· ԼՈՒԻՑԷ·
ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱԼ ԱՇԱԿԵ
ՐՏՔՆ՝ ԱՍԵՆ ՑՆԱ·
ԸՆԴԷՐ ԱՌԱԿՕՔ ԽՕՍ
ԻՍ ԸՆԴ ԴՈՍԱ՝ ՆԱ ՊԱ
ՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԵՒ ԱՍԷ
ՑՆՈՍԱ· ՔԱՆԶԻ ՁԵԶ
ՏՈՒԵԱԼ Է ԳԻՏԵԼ ԶԽՕՐ
ՀՈՒՐԴՍ ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ
ԵՐԿՆԻՑ· ԵՒ ՆՈՑԱ ՉԷ
ՏՈՒԵԱԼ·

ԶԻ ՈՐ ՈՒՆԻ ՏԱՑԻ
ՆՄԱ՝ ԵՒ ՅԱՒԵԼՑԻ՝
ԵՒ ՈՐ ՈՉՆ ՈՒՆԻՑԻ՝ ԵՒ
ԶՈՐ ՈՒՆԻՑԻՆ ԲԱՐՁՑԻ
Ի ՆՄԱՆԷ·

ՎԱՍՆ ԱՅՍՈՐԻԿ ԱՌ
ԱԿՕՔ ԽՕՍԻՄ ԸՆԴ ԴՈՍԱ

ԶԻ ՏԵՍԱՆԵՆ ԵՒ ՈՉ ՏԵ
ՍԱՆԵՆ՝ ԼՍԵՆ. ԵՒ ՈՉ
ԼՍԵՆ· ԵՒ ՈՉ ԻՄԱ
ՒՆ ԻՄԱՆԻՆ·

ԵՒ ԿԱՏԱՐԻ ԱՌ ՆՈՍԱ
ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆՆ
ԵՍԱՅԵԱՅ ՈՐ ԱՍԷ·

ԼՍԵԼՈՎ ԼՈՒԻՋԻՔ
ԵՒ ՈՉ ԻՄԱՍՋԻՔ· ԵՒ
ՏԵՍԱՆԵԼՈՎ ՏԵՍՋԻՔ
ԵՒ ՈՉ ՏԵՍՋԻՔ· ԶԻ
ԹԱՆՁՐԱՑԱՒ ՍԻՐՏ
ԺՈՂՈՎՐԴԵԱՆՍ ԱՅՍ
ՈՐԻԿ· ԵՒ ԱԿԱՆՋ
ՕՔ ԻՒՐԵԱՆՑ ԾԱՆՐԱ
ԼՍԵՑԻՆ· ԵՒ ԶԱՉՍ ԻՒ
ՐԵԱՆՑ ԿԱՓՈՒՑԻՆ·
ԶԻ ՄԻ ԵՐԲԵՔ ՏԵՍՑԵՆ
ԱՉՕՔ· ԵՒ ԱԿԱՆՋ
ՕՔ ԼՈՒԻՑԵՆ· ԵՒ ՍՐ

ԻՒ ԻՄԱՍՑԻՆ · ԵՒ ԴԱՐՁ
ՑԻՆ · ԵՒ ԲԺՇԿԵՑԻՑ
ԶՆՈՍԱ ·

ՃԼԳ ԲԱՅՑ ՁԵՐ ԵՐԱՆԻ Է ԱՉ
ԱՑԴ ԶԻ ՏԵՍԱՆԵՆ · ԵՒ
ԱԿԱՆՋԱՑ ՁԵՐՈՑ ԶԻ
ԼՍԵՆ · ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ
ԶԻ ԲԱԶՈՒՄ ՄԱՐԳԱՐԷՔ
ԵՒ ԱՐԴԱՐՔ · ՑԱՆԿԱՑԱՆ
ՏԵՍԱՆԵԼ · ԶՈՐ ՏԵՍԱ
ՆԷՔ · ԵՒ ՈՉ ՏԵՍԻՆ ·
ԵՒ ԼՍԵԼ ԶՈՐ ԼՍԷՔԴ · ԵՒ
ՈՉ ԼՈՒԱՆ ·

ՃԼԴ ԱՐԴ ԼՈՒԱՐՈՒՔ ԴՈՒՔ
ԶԱՌԱԿ ՍԵՐՄԱՆՈՂ
ԻՆ · ՅԱՄԵՆԱՅՆ ՈՐ
ԼՍԷ ԶԲԱՆՆ ԱՐՔԱՅՈՒ
ԹԵԱՆ · ԵՒ ՈՉ ԱՌՆՈՒ
ԻՄԻՏ · ԳԱՅ ՉԱՐՆ ԵՒ
ՀԱՆԷ ԶՍԵՐՄԱՆԵԱԼՆ

ԻՍՐՏԻ ՆՈՐԱ · ԱՅՆ Է
ՈՐ ԱՌ ՃԱՆԱՊԱՐՀԱՒՆ
ՍԵՐՄԱՆԵՑԱՒ ·

ԵՒ ՈՐ ՅԱՊԱՌԱԺԻՆ ՍԵՐ
ՄԱՆԵՑԱՒ · ԱՅՆ Է
ՈՐ ԻԲՐԵՒ ԼՍԷ ԶԲԱՆՆ ·
ԵՒ ՎԱՂՎԱՂԱԿԻ ԽՆԴՈՒ
ԹԵԱՄԲ ԸՆԴՈՒՆԻ ԶՆԱ ·
ԲԱՅՑ ՔԱՆԶԻ ՈՉ ՈՒՆ
ԻՆ ԱՐՄԱՏՍ ՅԻՆՔԵԱՆ ·
ԱՅԼ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ Է ·
ԵՒ ԵՂԵԱԼ ՆԵՂՈՒԹԵԱՆ
ԵՒ ՀԱԼԱԾԱՆԱՑ ՎԱՍՆ
ԲԱՆԻՆ · ՎԱՂՎԱՂԱԿԻ
ԳԱՅԹԱԳՂԻ ·

ԵՒ ՈՐ Ի ՄԷՋ ՓՇՈՑ
ՍԵՐՄԱՆԵՑԱՒ ·
ԱՅՆ Է ՈՐ ԻԲՐԵՒ ԼՍԷ
ԶԲԱՆՆ · ԵՒ ՀՈԳՔ
ԱՇԽԱՐՀԻՍ · ԵՒ ՊԱՏ

| | | |
|---|---|---|
| Մ | ՄՐ | Ղ |
| ՃԼԳ | ԼԸ | ՀԷ |
| ՃԼԴ | ԼԹ | ՀԸ |

ՐԱՆՔ ՄԵԾՈՒԹԵԱՆ
ՀԵՂՁՈՒՑԱՆԵՆ ԶԲԱՆՆ·
ԵՒ ԼԻՆԻ ԱՆՊՏՈՒՂ։
ԵՒ ՈՐ ՅԵՐԿԻՐՆ ԲԱՐԻ
ՍԵՐՄԱՆԵՑԱՒ · ԱՅՆ Է
ՈՐ ԻԲՐԵՒ ԼՍԷ ԶԲԱՆՆ · ԵՒ
ԻՄԱՆԱՅ · ԵՒ ՏԱ
ՊՏՈՒՂ · Է ՈՐ ՀԱՐԻՒՐ
ԱՒՈՐ · ԵՒ Է ՈՐ ՎԱԹՍ
ՈՒՆ · ԵՒ Է ՈՐ ԵՐԵՍՈՒՆ ·
№12 ԱՅԼ ԱՌԱԿ ԱՐԿ ԱՌԱ
ՆՈՑԱ ԵՒ ԱՍԷ · ՆՄԱՆ
ԵՑԱՒ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ
ԵՐԿՆԻՑ · ԱՌՆ ՈՐ ՍԵ
ՄԱՆԷՐ ՍԵՐՄՆ ԲԱՐԻ
ՅԱԳԱՐԱԿԻ ԻՒՐՈՒՄ ·
ԵՒ Ի ՔՈՒՆ ԼԻՆԷԻՆ ՄԱՐԴ-
ԿԱՆ · ԵԿՆ ԹՇՆԱՄԻ
ՆՈՐԱ · ԵՒ ՑԱՆԵԱՑ
ՈՐՈՄՆ Ի ՄԷՋ ՑՈՐԵՆ



ՈՅՆ ԵՒ ԳՆԱՑ : ԵՒ ԻԲ
ՐԵՒ ԲՈՒՍԱՒ ԽՈՏՆ · ԵՒ
ԱՐԱՐ ՊՏՈՒՂ · ԱՊԱ ԵՐ
ԵՒԵՑԱՒ ԵՒ ՈՐՈՄՆՆ ·
ՄԱՏՈՒՑԵԱԼ ԾԱՌԱՅՔ
ՏԱՆՈՒՏՆ · ԱՍԵՆ ՑՆԱ ·
ՏՐ · ՈՉ ՍԵՐՄՆ ԲԱՐԻ
ՍԵՐՄԱՆԵՑԵՐ ՅԱԳԱՐԱ
ԿԻ ՔՈՒՄ · ԱՐԴ ՈՒՍՏԻ
ՈՒՆԻ ԶՈՐՈՄՆՆ ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԱՅՐ
ԹՇՆԱՄԻ ԱՐԱՐ ԶԱՅՆ ·
ԱՍԵՆ ՑՆԱ ԾԱՌԱՅՔՆ ·
ԿԱՄԻՍ ԶԻ ԵՐԹԻՑՈՒՔ
ՔԱՂԵՍՑՈՒՔ ԶԱՅՆ Ի ԲԱՑ ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՄԻ ·
ԳՈՒՑԷ ՄԻՆՉ ՔԱՂԻՑԷՔ
ԶՈՐՈՄՆՆ · ԵՒ ԶՑՈՐ
ԵՆՆ ԸՆԴ ՆՄԻՆ Ի ԲԱՑ
ԽԼԻՑԷՔ · ԹՈՅԼ ՏՈՒՔ

ԵՐԿՈՑՈՒՆՑ ԱՃԵԼ ՄԻ
ՆՉԵՒ ՑՀՈՒՆՁՍ. ԵՒ Ի
ԺԱՄԱՆԱԿԻ ՀՆՁՈՑ ԱՍԱ
ՑԻՑ ՀՆՁՈՂԱՑՆ. ՔԱ
ՂԵՑԷՔ ՆԱԽ ԶՈՐՈՄՆ.
ԵՒ ԿԱՊԵՑԷՔ ԶԱՅԴ ԽՐՁ
ՈՒՆՍ ԱՌ Ի ՅԱՅՐԵԼ. ԵՒ
ԶՑՈՐԵԱՆՆ ԺՈՂՈՎԵՑԷՔ
Ի ՇՏԵՄԱՐԱՆՍ ԻՄ.
ՃԼԷ ԱՅԼ ԱՌԱԿ ԱՐԿԱՆԷՐ ՆՈ
ՍԱ. ԵՒ ԱՍԷ. ՆՄԱՆ Է
ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ
ՀԱՏՈՅ ՄԱՆԱՆԽՈՅ.
ԶՈՐ ԱՌԵԱԼ ՄԱՐԴՈՅ.
ՍԵՐՄԱՆԵԱՑ ՅԱԳԱՐԱ
ԿԻ ԻՒՐՈՒՄ. ՈՐ ՓՈՔՐ Է
ՔԱՆ ԶԱՄԵՆԱՅՆ ՍԵՐՄԱ
ՆԻՍ. ԵՒ ՅՈՐԺԱՄ ԱՃԻ
ՑԷ. ՄԵԾ Է ՔԱՆ ԶԱՄԵ
ՆԱՅՆ ԲԱՆՋԱՐՍ. ԵՒ

Մ ՃԼԷ | Մր ԽԴ | Ղ ՃՀԶ

ԼԻՆԻ ԾԱՌ. ՄԻՆՉԵՒ
ԳԱԼ ԹՌՉՆՈՑ ԵՐԿՆԻՑ
ԵՒ ՀԱՆԳՉԵԼ ՅՈՍՏՍ ՆՈՐԱ.
ՃԼԸ ԱՅԼ ԱՌԱԿ ԽՕՍԵՑԱՒ
ԸՆԴ ՆՈՍԱ.
ՆՄԱՆ Է ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ
ԵՐԿՆԻՑ ԽՄՈՐՈՅ. ԶՈՐ
ԱՌԵԱԼ ԿԻՆ ԹԱՔՈՅՑ
Ի ԳՐԻՒՍ ԵՐԻՍ ԱԼԵՐ.
ՄԻՆՉԵՒ ԱՄԵՆԱՅՆ ԽՄ
ՈՐԵՑԱՒ.
ՃԼԹ ԶԱՅՍ ԱՄԵՆԱՅՆ
ԽՕՍԵՑԱՒ ՅՍ ԱՌԱԿ
ՕՔ ԸՆԴ ԺՈՂՈՎՈՒՐԴՍՆ
ԵՒ ԱՌԱՆՑ ԱՌԱԿԻ ՈՉ
ԻՆՉ ԽՕՍԷՐ ԸՆԴ ՆՈՍԱ.
ԶԻ ԼՑՑԻ ԱՍԱՑԵԱԼՆ Ի
ՄԱՐԳԱՐԷԷՆ. ԲԱՑԻՑ
ԱՌԱԿՕՔ ԶԲԵՐԱՆ ԻՄ.
ԵՒ ԲՂԽԵՑԻՑ ԶԾԱԾԿԵ

Մ ՃԼԸ ՃԼԹ | Մր ԽԵ | Ղ ՃՀԸ

ԱԼՍՆ Ի ՍԿԶԲԱՆԷ ԱՇ
ԽԱՐՀԻ :
ՅԱՅՆԺԱՄ ԹՈՂԵԱԼ ՅՍ
ԶԺՈՂՈՎՈՒՐԴՍՆ ԵԿՆ Ի
ՏՈՒՆ :
ՄԱՏԵԱՆ ԱՌ ՆԱ ԱՇԱ
ԿԵՐՏՔՆ ԵՒ ԱՍԵՆ :
ՄԵԿՆԵԱ ՄԵԶ ԶԱՌԱ
ԿՍ ՈՐՈՄԱՆՑ ԱԳԱՐԱԿԻՆ
ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԵՒ
ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՈՐ ՍԵՐՄԱ
ՆԷ ՍԵՐՄՆ ԲԱՐԻ · Է ՈՐԴԻ
ՄԱՐԴՈՅ · ԵՒ ԱԳԱՐԱԿՆ
ԱՇԽԱՐՀՍ Է : ԵՒ ՍԵՐՄՆ
ԲԱՐԻՆ ՍՈՔԱ ԵՆ ՈՐԴԻՔՆ
ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ · ԵՒ
ՈՐՈՄՆ ՈՐԴԻՔ ՉԱՐԻՆ :
ԵՒ ԹՇՆԱՄԻՆ ՈՐ ՍԵՐ
ՄԱՆԵԱՑ ԶՆՈՍԱ ՍԱՏԱՆԱՅ ·
ՀՈՒՆՁՔՆ ԿԱՏԱՐԱԾ

ԱՇԽԱՐՀԻ · ԵՒ ՀՆՁ
ՈՂՔՆ ՀՐԵՇՏԱԿՔ :
ՈՐՊԷՍ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՄՆՆ ԵՒ ՀՐՈՎ ԱՅՐԻ ·
ԱՅՆՊԷՍ ԵՂԻՑԻ
Ի ԿԱՏԱՐԱԾԻ
ԱՇԽԱՐՀԻՍ ·
ԱՌԱՔԵՍՑԷ ՈՐԴԻ ՄԱՐ
ԴՈՅ ԶՀՐԵՇՏԱԿՍ ԻՒՐ
ԵՒ ԺՈՂՈՎԵՍՑԵՆ ՅԱՐ
ՔԱՅՈՒԹԵՆԷ ՆՈՐԱ ԶԱ
ՄԵՆԱՅՆ ԳԱՅԹԱԳ
ՂՈՒԹԻՒՆՍ ԵՒ ԶԱՅՆ
ՈՍԻԿ ՈՐ ԳՈՐԾԵՆ ԶԱՆ
ՕՐԷՆՈՒԹԻՒՆ · ԵՒ
ԱՐԿՑԵՆ ԶՆՈՍԱ Ի ՀՆՈՑ
ՀՐՈՅՆ · ԱՆԴ ԵՂԻ
ՑԻ ԼԱԼ · ԵՒ ԿՐՃԵԼ
ԱՏԱՄԱՆՑ
ՅԱՅՆԺԱՄ ԱՐԴԱՐՔՆ

ԾԱԳԵՍՑԵՆ ՈՐՊԷՍ ԶԱ
ՐԵԳԱԿՆ Յ ԱՐՔԱՅՈՒ
ԹԵԱՆ ՆԵՐԿՆԻՑ.
ՈՐ ՈՒՆԻ ԱԿԱՆՋՍ ԼՍ
ԵԼՈՅ. ԼՈՒԻՑԷ.
ԴԱՐՁԵԱԼ ՆՄԱՆ ԷԱՐ
ՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ
ԳԱՆՁԻ ԾԱԾԿԵԼՈՅ
ՅԱԳԱՐԱԿԻ. ԶՈՐ ԳՏ
ԵԱԼ ՄԱՐԴՈՅ ԹԱՔՈՅՑ.
ԵՒ Ի ԽՆԴՈՒԹԵՆԷ ԱՆՏԻ
ԵՐԹԱՅ ՎԱՃԱՌԷ ԶԱ
ՄԵՆԱՅՆ ԻՆՉ ԶՈՐ ՈՒՆ
ԷՐ. ԵՒ ԳՆԷ ԶԱԳԱՐ
ԱԿՆ ԶԱՅՆ.
ԴԱՐՁԵԱԼ ՆՄԱՆ ԷԱՐ
ՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ
ԱՌՆ ՎԱՃԱՌԱԿԱՆԻ
ՈՐ ԽՆԴՐԷՐ ՄԱՐԳԱՐ
ԻՏՍ ԳԵՂԵՑԻԿՍ. ԵՒ

ԳՏԵԱԼ ՊԱՏՈՒԱԿԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ՄԻ. ԵՐԹ
ԵԱԼ ՎԱՃԱՌԵԱՑ ԶԱ
ՄԵՆԱՅՆ ԻՆՉ ԶՈՐՈՒ
ՆԷՐ. ԵՒ ԳՆԵԱՑ ԶԱՅՆ
ՄԱՐԳԱՐԻՏ.
ԴԱՐՁԵԱԼ ՆՄԱՆ ԷԱՐ
ՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ
ՈՒՌԿԱՆԻ ԱՐԿԵԼՈՅ
Ի ԾՈՎ. ԵՒ ՅԱՄԵՆԱ
ՅՆ ԱԶԳԱՅ ԺՈՂՈՎ
ԵԼՈՅ. ԶՈՐ ԻԲՐԵՒ Լ
ՑԱՒ. ՀԱՆԵԱԼ Ի ՑԱՄԱՔ
ԵՒ ՆՍՏԵԱԼ ԺՈՂՈՎԵՑԻՆ
ԶԲԱՐԻ ԲԱՐԻՆ ՅԱՄԱՆՍ
ԵՒ Զ ԽՈՏԱՆՆ Ի ԲԱՑ
ԸՆԿԵՑԻՆ.
ԱՅՍՊԷՍ ԵՂԻՑԻ Ի
ԿԱՏԱՐԱԾԻ ԱՇԽԱՐ
ՀԻ. ԵԼՑԵՆ ՀՐԵ

ՏԱԿՔ · ԵՒ ՄԵԿՆԵՍՑԵՆ
ԶՉԱՐՍՆ Ի ՄԻՋՈՅ ԱՐԴԱ
ՐՈՑ · ԵՒ ԱՐԿՑԵՆ ԶՆՈ
ՍԱ Ի ՀՆՈՑ ՀՐՈՅՆ · ԱՆԴ
ԵՂԻՑԻ ԼԱԼ ԵՒ ԿՐՃՏԵԼ Ա
ՏԱՄԱՆՑ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ · Ի
ՄԱՑԱՐՈՒՔ ԶԱՅՍ ԱՄԵ
ՆԱՅՆ · ԱՍԵՆ ՑՆԱ
ԱՅՈ ՏՐ · ԵՒ ՆԱ ԱՍԷ
ՑՆՈՍԱ · ՎԱՍՆ ԱՅՍ
ՈՐԻԿ ԱՄԵՆԱՅՆ ԴՊԻՐ
ԱՇԱԿԵՐՏԵԱԼ ԱՐՔԱՅ
ՈՒԹԵԱՆ ԵՐԿՆԻՑ ·
ՆՄԱՆ Է ԱՌՆ ՏԱՆՈՒ
ՏՆ · ՈՐ ՀԱՆԷ Ի ԳԱՆՁ
ՈՒԷ ԻՒՐՄԷ · ԶՆՈՐ
ԵՒ ԶՀԻՆ ·
ԵՒ ԵՂԵՒ ԻԲՐԵՒ ԿԱՏԱՐ
ԵԱՑ ՅՍ ԶԱՌԱԿՍ
ԶԱՅՍՈՍԻԿ · ՓՈԽԵՑԱՒ
ԱՆՏԻ · Յ



ԵՒ ԵԿԵԱԼ Ի ԳԱՒԱՌ ԻՒՐ
ՈՒՍՈՒՑԱՆԷՐ Ի ԺՈՂ
ՈՎՐԴԵԱՆ ՆՈՑԱ · ՄԻ
ՆՉ ԶԱՐՄԱՆԱԼ ՆՈ
ՑԱ ԵՒ ԱՍԵԼ · ՈՒՍՏ
ԻՑԷ ԻՄԱՍՏՈՒԹԻՒ
ՆՍ ԱՅՍ ԵՒ ԶԱՒՐՈՒԹԻՒՆՔ
ՈՉ ՍԱ Է ՈՐԴԻ ՀԻՒՍԱՆ ·
ՈՉ ՄԱՅՐ ՍՈՐԱ ԱՍԻ
ՄԱՐԻԱՄ · ԵՒ ԵՂԲԱՐՔ
ՍՈՐԱ ՅԱԿՈԲ · ԵՒ
ՅՈՎՍԷՍ · ԵՒ ՍԻՄՈՆ
ԵՒ ՅՈՒԴԱ · ԵՒ ՔՈՅՐՔ
ՍՈՐԱ · ՈՉ ԱՄԵՆԵՔԵԱՆ
ԱՌ ՄԵԶ ԵՆ · ՈՒՍՏԻ
ԻՑԷ ՍՄԱ ԱՅՍ ԱՄԵՆԱ
ՅՆ · ԵՒ ԳԱՅԹԱԳՂԷ
ԻՆ Ի ՆԱ ·

Եւ ինքն Յովհաննէս ունէր հանդերձ ի ստեւոյ ուղտու, եւ գօտի մաշկեղէն ընդ մէջ իւր. եւ կերակուր նորա էր մարախ եւ մեղր վայրենի։

Յայնժամ ելանէր առ նա Երուսաղէմ եւ ամենայն Հրէաստան եւ ամենայն կողմանք Յորդանանու.

Եւ մկրտէին ի նմանէ ի Յորդանան գետ, խոստովանեալ զմեղս իւրեանց։

Իբրեւ ետես բազումս ի Փարիսեցւոց եւ ի Սադուկեցւոց զի գային ի մկրտութիւն նորա, ասէ ցնոսա. Ծնունդք իժից, ո ցոյց ձեզ փախչել ի բարկութենէ անտի որ գալոցն է։

Արարէք այսուհետեւ պտուղ արժանի ապաշխարութեան.

Եւ մի համարիք եւ ասիցէք ընդ միտս ձեր, թէ հայր ունիմք զԱբրահամ. ասեմ ձեզ, զի կարող է Աստուած ի քարանցդ յայդցանէ յարուցանել որդիս Աբրահամու։

ԳՈՅՆ ԽՐԱՏԵԱԼ Ի ՄՕՐ
ԷՆ ԻՒՐՄԷ · ՏՈՒՐ ԻՆՁ
ԱՍԷ ԱՅՍՐ Ի ՍԿՏ
ԷՂ ԶԳԼՈՒԽՆ ՅՈՎՀԱՆ
ՆՈՒ ՄԿՐՏՉԻ · ԵՒ ՏՐՏ
ՄԵՑԱՒ ԹԱԳԱՒՈՐՆ ·
ԲԱՅՑ ՎԱՍՆ ԵՐԴՄԱՆՑ
ԵՒ ԲԱԶՄԱԿԱՆԱՑՆ ՀՐԱՄ
ԱՅԵԱՑ ՏԱԼ ՆՄԱ · ԵՒ ԱՌ
ԱՔԵԱՑ ՀԱՏԱՆԵԼ ԶՅ
ՈՎՀԱՆՆԷՍ Ի ԲԱՆՏԻ ·
ԵՒ ԲԵՐԱՒ ԳԼՈՒԽՆ ՆՈՐԱ
ՍԿՏԵՂԷ · ԵՒ ՏՈՒԱՒ ԱՂՋ
ԿԱՆՆ · ԵՒ ՆԱ ՏԱՐԱՒ
ԱՌ ՄԱՅՐ ԻՒՐ ·
ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱԼ ԱՇԱԿԵ
ՐՏՔՆ ՆՈՐԱ · ԲԱՐՁԻՆ
ԶՄԱՐՄԻՆՆ ԵՒ ԹԱՂԵՑԻՆ
ԵՒ ԵԿԵԱԼ ՊԱՏՄԵ
ՑԻՆ ՅԻ · 3

ԵՒ ԻԲՐԵՒ ԼՈՒԱՒ ՅՍ ·
ԳՆԱՑ ԱՆՏԻ ՆԱՒՈՒ
ՅԱՆԱՊԱՏ ՏԵՂԻ ԱՌ
ԱՆՁԻՆՆ ·
ԻԲՐԵՒ ԼՈՒԱՆ ԺՈՂՈՎ
ՈՒՐԴՔՆ ԳՆԱՑԻՆ ԶՀ
ԵՏ ՆՈՐԱ · ՀԵՏԻՔԱՂ
ԱՔԱՑ ԱՆՏԻ · ԻԲՐԵՒ
ԵՏԵՍ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ԲԱԶՈՒՄ, · ԳԹԱՑԱՒ
Ի ՆՈՍԱ · ԵՒ ԲԺՇԿԵԱՑ
ԶՀԻՒԱՆԴՍ ՆՈՑԱ ·
ԻԲՐԵՒ ԵՐԵԿՈՅ ԵՂԵՒ,
ՄԱՏԵԱՆ ԱՌ ՆԱ ԱՇԱԿ
ԵՐՏՔՆ ՆՈՐԱ · ԵՒ ԱՍԵՆ,
ՏԵՂԻՍ ԱՆԱՊԱՏ Է ·
ԵՒ ԺԱՄՍ ԱՆՑԱՆԷ ԺԱՄԵԱԼ ·
ԱՐՁԱԿԵԱ ԶԺՈՂՈՎՈՒ
ՐԴՍԴ · ԶԻ ԵՐԹԵԱԼ
ՇՈՒՐՋ Ի ԳԵՒՂՍ ·

ԳՆԵՍՑԵՆ ԻՒՐԵԱՆՑ
ԿԵՐԱԿՈՒՐՍ. ԵՒ ԱՍԷ ՅՍ
ՈՉԻՆՉ ՊԻՏՈՅ Է ՆՈՑԱ
ԵՐԹԱԼ. ՏՈՒՔ ԴՈՒՔ
ԴՈՑԱ ՈՒՏԵԼ. ԵՒ ՆՈՔԱ
ԱՍԵՆ ՑՆԱ. ՈՉԻՆՉ
ՈՒՆԻՄՔ ԱՍՏ. ԲԱՅՑ
ՀԻՆԳ ՆԿԱՆԱԿ ԵՒ ԵՐԿՈՒ
ՁԿՈՒՆ. ԵՒ ԱՍԷ ՑՆՈ
ՍԱ. ԲԵՐԷՔ ԱՅՍՐ ԶԱՅՆ.
ԵՒ ՀՐԱՄԱՅԵԱՑ ԶԺՈՂՈՎ
ՈՒՐԴՍՆ ԲԱԶՄԵՑՈՒ
ՑԱՆԵԼ Ի ՎԵՐԱՅ ԽՈՏ
ՈՅ. ԵՒ ԱՌԵԱԼ ԶՀԻՆԳ
ՆԿԱՆԱԿՆ ԵՒ ԶԵՐԿՈՒ
ՁԿՈՒՆՍՆ. ՀԱՅԵՑԱՒ
ՅԵՐԿԻՆՍ. ԱՒՐՀՆԵԱՑ
ԵՒ ԵԲԵԿ. ԵՒ ԵՏ ՑԱՇԱԿ
ԵՐՏՍՆ ԶՆԿԱՆԱԿՍՆ.
ԵՒ ԱՇԱԿԵՐՏՔՆ ԺՈՂ
ՈՎՐԴՈՅՆ. ԿԵՐԱՆ
ԱՄԵՆԵՔԵԱՆ ԵՒ ՅԱԳԵՑԱՆ
ԵՒ ԲԱՐՁԻՆ ԶՆՇԽԱՐ
ԿՈՏՈՐՈՑՆ ԵՐԿՈՏԱՍԱՆ
ՍԱԿԱՌԻ ԼԻ. ԵՒ ՈՐՔ
ԿԵՐԱՆՆ ԷԻՆ ԻԲՐԵՒ ԱՐՔ
ՀԻՆԳ ՀԱԶԱՐ. ԹՈՂ
ԶԿԱՆԱՅՍ ԵՒ ԶՄԱՆԿՏԻ.
ԵՒ ՍՏԻՊԵԱՑ ՎԱՂՎԱՂ
ԱԿԻ ԶԱՇԱԿԵՐՏՍՆ ՄՏ
ԱՆԵԼ Ի ՆԱՒ. ԵՒ ԵՐԹԱԼ
ՅԱՅՆԿՈՅՍ ՄԻՆՉ ԻՆ
ՔՆ ԶԺՈՂՈՎՈՒՐԴՍՆ
ԱՐՁԱԿԻՑԷ.
ԵՒ ԻԲՐԵՒ ԱՐՁԱԿԵԱՑ
ԶԺՈՂՈՎՈՒՐԴՍՆ.
ԵԼ Ի ԼԵԱՌՆ ԿԱԼ ՅԱՂՕ
ԹՍ ԱՌԱՆՁԻՆ.
ԵՒ ԻԲՐԵՒ ԸՆԴ ԵՐԵԿՍ
ԵՂԵՒ ԱՆԴ ԷՐ ՄԻԱՅՆ.

ԵՒ ՆԱՒՆ ՄԵԿՆԵԱԼ Ի
ՑԱՄԱՔԷՆ ԲԱԶՈՒՄ ԱՍ
ՊԱՐԻՍԱՒՔ · ԵՒ ԾՓԷ
Ր ՅԱԼԵԱՑՆ; ԶԻ ԸՆԴ
ԴԷՄ ԷՐ ՀՈՂՄՆ ·
ԵՒ Ի ՉՈՐՐՈՐԴ ՊԱՀՈՒ
ԳԻՇԵՐՈՅՆ · ԳՆԱՑ ԱՌ
ՆՈՍԱ ՅՍ · ԳՆԱՅՐ Ի ՎԵ
ՐԱՅ ԾՈՎՈՒՆ · ԻԲՐԵՒ
ՏԵՍԻՆ ԶՆԱ ԱՇԱԿԵՐ
ՏՔՆ ԶԻ ԳՆԱՅՐ Ի ՎԵՐԱ
ԾՈՎՈՒՆ · ԽՌՈՎԵ
ՑԱՆ · ԵՒ ԱՍԵՆ, ԹԷ
ԱՌԱՉՔ ԻՑԷ ·
ԵՒ ԱՌ ԱՀԻՆ ԱՂԱՂԱԿԵ
ՑԻՆ · ԵՒ ՎԱՂՎԱՂԱ
ԿԻ ԽՕՍԵՑԱՒ ԸՆԴ ՆՈ
ՍԱ ՅՍ · ԵՒ ԱՍԷ ·
ՔԱՋԱԼԵՐԵՑԱՐՈՒՔ ·
ԵՍ ԵՄ ՄԻ ԵՐԿՆՉԻՔ ·

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ ՊԵՏ
ՐՈՍ ԵՒ ԱՍԷ · ՏՐ · Ե
ԹԷ ԴՈՒ ԵՍ ՀՐԱՄԱՅԵԱ
ԻՆՁ ԳԱԼ ԱՌ ՔԵԶ Ի ՎԵՐԱ
ՋՐՈՅԴ · ԵՒ ԱՍԷ; ԵԿ ·
ԵՒ ԻՋԵԱԼ Ի ՆԱՒԷՆ ՊԵՏ
ՐՈՍ · ԳՆԱՑ Ի ՎԵՐԱՅ
ՋՐՈՅՆ · ԵՒ ԵԿՆ ԱՌ ՅՍ ·
ԵՒ ՏԵՍԵԱԼ ԶՀՈՂՄՆ
ՍԱՍՏԻԿ · ԵՐԿԵԱՒ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ՍԿՍԱՒ ԸՆԿՂ
ՄԵԼ; ԱՂԱՂԱԿԵԱՑ
ԵՒ ԱՍԷ; ՏՐ · ՓՐԿԵԱ
ԶԻՍ · ԵՒ ՎԱՂ
ՎԱՂԱԿԻ ՅՍ ՁԳԵԱՑ
ԶՁԵՌՆ ԻՒՐ, ԿԱԼԱՒ
ԶՆԱ ԵՒ ԱՍԷ; · ԹԵՐԱ
ՀԱՒԱՏ, ԸՆԴԷՐ ԵՐԿ
ՄՏԵՑԵՐ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԵԼ Ի ՆԱՒՆ ·

ՀԱՆԴԱՐՁԵԱՅ ՀՈՂՈՅՆ·
ԵՒ ՈՐՔԱՆ ՈՒՔԱՆ ԵՔԱՆ· ԱՄԱՐ
ԵԱՆ ԵՐԿԻՐ ԳԱՆԴԵԿԱՆԱՄ·
ԵՒ ԱՄԷՆ· ԱՐԴ ԱՐԵՒՈՐ
ԴԻԱՑ ԵԱԴՈՒ· Յ
ԵՒ ԱՆ ՅԵԱՄ ԵԿԻՆ ԻՅԱ
ՄԻՊՆ ԻԴԵՆ ՆԵՄԱՓԵԳ·
ԵՒ ԻԲՐԵՒԾԱՆԵԱՆՋԵ
ԱՐՊՐԵՂԵՈՅՆՈՅՆՈՐԷ·
ԱՈՒՊԷՅԻՆ ՐՆԱՄԷ
ՆԱՅՆԻՈՒ ԱՈՒՆ· ԵՒ
ԱԾԻՆՈՒՆԱԶԱՄԵՆԱ
ՅԻՀԻՄԱՆԱՍ· ԵՒՈՂ
ԱՉ ԷՆ ԶՆԱԶԻԳՈՒ
ՆԵԱՅԻՐԴԱՆՅԱՀԱՆԴ
ԵՐՋԵՆՈՐԱՄԱՆԵՐՋԵԱՅԷ·
ԵՒՈՐՄԻԱՆԴԱՄԱՄԱՆԵՐՋ
ԷՅԱՄԱՆ ՓՐԵՆԷՅԱՆ·
ՅԱՅՆԺԱՄԱՆԱՐ
ԵԱՆՆԱՌՅԱ· ՈՐ

ՅԷՄԷԴ ՊՈՒՐՐՆ· ԵՒՓԱ
ՐԻ... ՅԻՐՆ ԵՒԱՌԷՆ·
ՐՆԵՐԱՃԱՆԵՐՐՆ
ՔՈՒՆՅԱՆԵՆՋԱՒԱՆ
ՈՒԾԷԱՄՐԾԵՐՈՅՆ·
ԶԻՈՉԼՈՒԱՆԱՆՂՋԵ
ՈՒՍՅՈՐԺԱՄ ՀԱՅՈՒՐԷ·
ԵԱՊԱՐԱՍՈՒԱՆԻԵՐ
ԵՒԱՍԷ ՅՆՈՍԱ· ԻՍ
ԴՈՒՔՐՆԻԷՐԱՆՅԱՆ
ԵՐՋՊԱՐՈՒԻՐԱՆՈՒԱ
ԻՑ· ԿԱՅՆ ՀԵՐՈՅ
ԱԻԱՆԴՈՒՑԷԱՆՆ·
ՕԻԱԾ ԱՍԱՅ· ՊԱՐ
ՈՒԷԱՅՋՀԱՅՐՐՈՒԷԻ
ԶԱՐԱՅՐ· ԵՒՈՐԲԱՄԲ
ԱՈՒԷՋՀԱՅՐԻԱՄՋԱ
ԱՅՐ· ԱԳՀՈՒԱՈՒԽԱ
ՆԵԱՅԻ· ԵՒԴՈՒՐԱՈ
ԷՐ· ՈՐԱՈՒՅՀԱՅՐԻ

ԿԱՄ ԶՄԱՅՐ · ՄԱՀՈՒ
ՄԵՌԱՆԻՑԻ · ԱՅԼ ԴՈ
ՒՔ ԱՍԷՔ · ՈՐ ԱՍԱՑԷ
ՑՀԱՅՐ ԻՒՐ · ԿԱՄ ՑՄԱՅՐ
ԵԹԷ ՊԱՏԱՐԱԳ Է ԶՈՐ
ՅԻՆԷՆ ՕԳՏԵՍՑԻՍ ·
ԵՒ ՈՉ ՊԱՏՈՒԵՍՑԷ
ԶՀԱՅՐ ԻՒՐ ԵՒ ԶՄԱՅՐ
ԻՒՐ · ԵՒ ԽՈՏԷՔ ԶԲԱ
ՆՆ ԱՅ ՎԱՍՆ ՁԵՐՈՅ
ԱՒԱՆԴՈՒԹԵԱՆՆ ·
ԿԵՂԾԱՒՈՐՔ ·
ԲԱՐՒՈՔ ՄԱՐԳԱՐԷԱՑ
ԱՒ ՎԱՍՆ ՁԵՐ ԵՍԱՅԻ
ԵՒ ԱՍԷ · ԺՈՂՈՎՈՒՐԴ
ԱՅՍ ՇՐԹԱՄԲՔ ՊԱՏՈՒ
ԷԶԻՍ · ԵՒ ՍԻՐՏՔ ՆՈ
ՐԵԱՆՑ ՀԵՌԱՑԵԱԼ
ՄԵԿՈՒՍԻ ԵՆ ՅԻՆԷՆ ·
ԶՈՒՐ ՊԱՇՏԵՆ ԶԻՍ ·

ՈՒՍՈՒՑԱՆԵՆ ՎԱՐԴԱ
ՊԵՏՈՒԹԻՒՆՍ ԶՄԱՐԴ
ԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱՆՍ ·
ԵՒ ԿՈՉԵՑԵԱԼ ԱՌ ԻՆՔՆ
ԶԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՍԷ
ՑՆՈՍԱ · ԼՈՒԱՐՈՒՔ ԵՒ
ԻՄԱՑԱՐՈՒՔ · ՈՉ ԶՈՐ ԻՆՉ
ՄՏԱՆԷ Ի ԲԵՐԱՆՆ
ՊՂԾԷ ԶՄԱՐԴ · ԱՅԼ
ՈՐ ԻՆՉ ԵԼԱՆԷ Ի ԲԵՐԱՆ
ՈՅ · ԱՅՆ ՊՂԾԷ ԶՄԱՐԴ ·
ՅԱՅՆԺԱՄ ՄԱՏՈՒ
ՑԵԱԼ ԱՇԱԿԵՐՏԱՑՆ
ՆՈՐԱ ԱՍԵՆ ՑՆԱ ·
ԳԻՏԵՍ ԶԻ ՓԱՐԻՍԵՑԻ
ՔՆ ԼՈՒԵԱԼ ԶԲԱՆՆ
ԳԱՅԹԱԿՂԵՑԱՆ ··
ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՈ
ՑԱ ԵՒ ԱՍԷ · ԱՄԵՆԱ
ՅՆ ՏՈՒՆԿ ԶՈՐ ՈՉ ՏՆ

ԿԵԱՑ՝ ՀԱՅՐՆ ԻՄ ԵՐԿՆ
ԱՒՈՐ, ԽԼԵՍՑԻ.
ԹՈՅԼ ՏՈՒՔ ԶԴՈՍԱ. ԿՈ
ՅՐՔ ԵՆ ԿՈՒՐԱՑ ԱՌԱՋՆ
ՈՐԴՔ. ԿՈՅՐ ԿՈՒՐԻ
ՅՈՐԺԱՄ ԱՌԱՋՆՈՐԴԷ
[illegible]. ԵՐԿՈՔԵԱՆ
Ի ԽՈՐԽՈՐԱՏ ԱՆԿԱՆԻՆ.
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՊԵՏ
ՐՈՍ ԵՒ ԱՍԷ ՑՆԱ.
ՄԵԿՆԵԱՅ ՄԵԶ ԶԱՌԱ
ԿԴ ԶԱՅԴ.
ԱՍԷ ՅՍ. ՏԱԿԱՒԻՆ
ԵՒ ԴՈՒՔ ԱՆՄԻՏ ԷՔ.
ԵՒ ՈՉ ԻՄԱՆԱՅՔ, Ե
ԹԷ ԱՄԷՆԱՅՆ ՈՐ ՄՏԱ
ՆԷ Ի ԲԵՐԱՆՆ ՅՈՐՈՎ
ԱՅՆՆ ԵՐԹԱՅ. ԵՒ ԱՐ
ՏԱՔՍ ԵԼԱՆԷ. ԻՍԿ ՈՐ
ԵԼԱՆԷ Ի ԲԵՐԱՆՈՅՆ

Ի ՍՐՏԷ ԱՆՏԻ ԳԱՅ.
ԵՒ ԱՅՆ ՊՂԾԷ ԶՄԱՐԴ.
ԶԻ Ի ՍՐՏԷ ԵԼԱՆԵՆ ԽՈՐ
ՀՈՒՐԴՔ ՉԱՐՔ. ՍՊԱՆ
ՈՒԹԻՒՆՔ. ՇՆՈՒԹԻ
ՒՆՔ. ՊՈՌՆԿՈՒԹԻՒՆՔ
ԳՈՂՈՒԹԻՒՆՔ. ՍՈՒՏ
ՎԿԱՅՈՒԹԻՒՆՔ. ՀԱՅ
ՀՈՅՈՒԹԻՒՆՔ. ԱՅՍ
ԱՄԷՆԱՅՆ Է ՈՐ ՊՂԾԷ
ԶՄԱՐԴ. ԱՅԼ ԱՆԼՈՒ
Ա ՁԵՌԱՒՔ ՀԱՑ ՈՒՏԵԼ ՈՉ
ՊՂԾԷ ԶՄԱՐԴ.
ԵՒ ԵԼԵԱԼ ԱՆՏԻ ՅՍ ԳՆԱՑ
Ի ԿՈՂՄԱՆՍ ՏԻՒՐՈՍԻ
ԵՒ ՍԻԴՈՆԻ.
ԵՒ ԱՀԱ ԿԻՆ ՄԻ ՔԱՆԱՆ
ԱՑԻ Ի ՍԱՀՄԱՆԱՑ
ԱՆՏԻ ՆՈՑԻԿ ԵԼԵԱԼ,
ԱՂԱՂԱԿԷՐ ԵՒ ԱՍԷՐ.

ՈՂՈՐՄԵԱ ԻՆՁ ՏՐ · ՈՐ
ԴԻ ԴԱՒԹԻ · ԴՈՒՍՏՐ
ԻՄ ՉԱՐԱՉԱՐ ՏԱՆՋԻ ·
ԵՒ ՆԱ ՈՉ ԵՏ ՆՄԱ ՊԱՏԱՍ
ԽԱՆԻ ԲԱՆ ·
ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱԼ ԱՇԱ
ԿԵՐՏՔՆ ՆՈՐԱ ԱՂԱՉԷ
ԻՆ ԶՆԱ ԵՒ ԱՍԷԻՆ · ԱՐ
ՁԱԿԵԱ ԶԴԱ · ԶԻ ԱՂ
ԱՂԱԿԷ ԶՀԵՏ ՄԵՐ ·
ԵՒ ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ
ԵՒ ԱՍԷ · ՈՉ ԵՄ ԱՌԱՔԵ
ԱԼ ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ԱՌ ՈՉ
ԽԱՐՍՆ ԿՈՐՈՒՍԵԱԼՍ
ՏԱՆՆ ԻՍԻ ·
ԵՒ ՆԱ ԵԿԵԱԼ ԵՐ
ԿԻՐ ՊԱԳԱՆԷՐ ՆՄԱ
ԵՒ ԱՍԷՐ · ՏՐ · ԱՒԳ
ՆԵԱ ԻՆՁ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ
ՅՍ ԵՒ ԱՍԷ · ՈՉ Է ԲԱՐ
ՒՈՔ ԱՌՆՈՒԼ ԶՀԱՑ ՄԱ
ՆԿԱՆՑ · ԵՒ ԱՐԿԱՆ
ԵԼ ՇԱՆՑ · ԵՒ ՆԱ ԱՍԷ
ԱՅՈ ՏՐ · ՔԱՆԶԻ
ԵՒ ՇՈՒՆՔ ԿԵՐԱԿՐԻՆ ·
Ի ՓՇՐԱՆԱՑՆ ԱՆԿԱՆԵԼՈՑ
ՍԵՂԱՆՈՅ ՏՐՆ ԻՒՐԵԱՆՑ ·
ՅԱՅՆԺԱՄ ՊԱՏԱՍԽԱ
ՆԻ ԵՏ ՆՄԱ ՅՍ ԵՒ ԱՍԷ ·
ՈՎ ԿԻՆ · ՄԵԾ ԵՆ
ՀԱՒԱՏՔ ՔՈ · ԵՂԻՑԻ
ՔԵԶ ՈՐՊԷՍ ԵՒ ԿԱՄԻՍ ·
ԵՒ ԲԺՇԿԵՑԱՒ ԴՈՒՍՏՐ
ՆՈՐԱ Ի ՆՄԻՆ ԺԱՄՈՒ ·
ԵՒ ՓՈԽԵԱԼ ԱՆՏԻ
ՅՍԻ · ԵԿՆ Ի ԾՈՎԵԶԵՐ
ԲՆ ԳԱԼԻԼԵԱՑՒՈՑ ·
ԵՒ ԵԼԵԱԼ Ի ԼԵԱՌՆ
ՆՍՏԷՐ ԱՆԴ ·

ՄԱՏԵԱՆ ԱՌ ՆԱ ԺՈՂ
ՈՎՈՒՐԴՔ ԲԱԶՈՒՄՔ . ՈՐ
ՈՒՆԷԻՆ ԸՆԴ ԻՒՐԵԱՆՍ
ԿԱՂՍ . ԿՈՅՐՍ . ՀԱՄՐՍ .
ՄԻԱԿՈՂՄԱՆԻՍ . ԵՒ
ԱՅԼ ԲԱԶՈՒՄՍ . ԵՒ ԸՆ
ԿԵՑԻՆ ԶՆՈՍԱ ԱՌ ՈՏՍ ՆՈ
ՐԱ : ԵՒ ԲԺՇԿԵԱՑ ԶՆՈ
ՍԱ : ՄԻՆՉԵՒ ԶԱՐՄԱ
ՆԱԼ ԺՈՂՈՎՐԴՈՑՆ ՅՈՐ
ԺԱՄ ՏԵՍԱՆԷԻՆ ԶԻ ՀԱՄ
ՐՔ ԽՕՍԷԻՆ . ԿԱՂՔ
ԳՆԱՅԻՆ . ՄԻԱԿՈՂՄ
ԱՆԻՔ ԲԺՇԿԷԻՆ . ԵՒ ՓԱ
ՌԱՒՈՐ ԱՌՆԷԻՆ ԶԱԾ ԻՂԻ .
ԵՒ ՅԻՍՈՒՍ ԿՈՉԵԱՑ
ԶԱՇԱԿԵՐՏՍՆ ԻՒՐ :
ԳԹԱՄ ԵՍ Ի ԺՈՂՈՎՈՒՐ
ԴԴ : ԶԻ ԱՀԱ ԵՐԵՔ
ԱՒՈՒՐՔ ԵՆ . ԶԻ ԿԱՆ

ԱՌ ԻՍ : ԵՒ ՈՉ ԻՆՉ ՈՒՆ
ԻՆ ԶԻՆՉ ՈՒՏԻՑԵՆ . ԵՒ
ԱՐՁԱԿԵԼ ԶԴՈՍԱ ՆՕ
ԹԻՍ ՈՉ ԿԱՄԻՄ . ԳՈՒ
ՑԷ ՆՈՒԱՂԻՑԵՆ Ի ՃԱՆԱ
ՊԱՐՀԱՑՆ :
ԱՍԵՆ ՑՆԱ ԱՇԱԿԵՐ
ՏՔՆ . ՈՒՍՏԻ ԻՑԷ ՄԵԶ ՅԱ
ՆԱՊԱՏԻՍ ԱՅՍՈՐԻԿ
ԱՅՆՉԱՓ ՀԱՑ : ՈՐՈ
Վ ՅԱԳԵՑՈՒՑԱՆԵԼ ԶԱ
ՅՍՉԱՓ ԺՈՂՈՎՈՒՐԴ .
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅԻՍ .
ՔԱՆԻ ՆԿԱՆԱԿ ՈՒՆԻՔ :
ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ ԵՒԹՆ .
ԵՒ ՍԱԿԱՒ ՁԿՈՒՆՍ .
ԵՒ ՀՐԱՄԱՅԵԱՑ ԺՈՂՈՎՐ
ԴԵԱՆՆ ԲԱԶՄԵԼ Ի ՎԵ
ՐԱՅ ԵՐԿՐԻ : ԵՒ ԱՌԵԱԼ
ԶԵՒԹՆ ՆԿԱՆԱԿՆ ԵՒ ԶՁ

ՁԿՈՒՆՍՆ. ԳՈՀԱՑԱՒ.
ԵԲԵԿ. ԵՒ ԵՏ ԱՇԱ
ԿԵՐՏԱՑՆ. ԵՒ ՆՈՔԱ ԺՈ
ՂՈՎՐԴԵԱՆՆ.
ԿԵՐԱՆ ԱՄԵՆԵՔԵԱՆ ԵՒ
ՅԱԳԵՑԱՆ. ԵՒ ԶՆՇ
ԽԱՐՍ ԿՈՏՈՐՈՑՆ ԲԱՐՁ
ԻՆ ԵՒԹՆ ԶԱՄԲԻՒՂ.
ԵՒ ՈՐՔ ԿԵՐԱՆՆ ԷԻՆ ԵՒԲ
ԵՒ ՉՈՐՔ ՀԱԶԱՐ ԱՅՐ.
ԵՒ ԱՐՁԱԿԵԱՑ ԶԺ
ՈՂՈՎՈՒՐԴՍՆ ԵԼ Ի ՆԱՒ.
ԵՒ ԵԿՆ Ի ՍԱՀՄԱՆՍ ՄԱ
ԳԴԱՂԵԱՑ.
ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱԼ ՓԱՐԻ
ՍԵՑԻՔՆ ԵՒ ՍԱԴՈՒԿԵ
ՑԻՔՆ. ՓՈՐՁԷԻՆ ԶՆԱ ԵՒ ԽՆ
ԴՐԷԻՆ Ի ՆՄԱՆԷ. ՆՇԱՆ
ՅԵՐԿՆԻՑ ՑՈՒՑԱՆԵԼ
ՆՈՑԱ.

ԵՒ ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԵՒ Ա
ՍԷ ՑՆՈՍԱ. ԱԶԳ
ՉԱՐ ԵՒ ՇՆԱՑՈՂ ՆՇԱ
ՆԽՆԴՐԷ. ԵՒ ՆՇԱՆ ՈՉ
ՏԱՑԻ ՆՄԱ. ԲԱՅՑ ՄԻ
ԱՅՆ ՅՈՎՆԱՆՈՒ ՄԱՐԳ
ԱՐԷԻ.
ԵՒ ԹՈՂ ԶՆՈՍԱ ԵՒ ԳՆԱՑ.
ԳՆԱՑԻՆ ԵՒ ԱՇԱԿԵՐ
ՏՔ ՆՈՐԱ ՅԱՅՆԿՈՅՍ.
ԵՒ ՄՈՌԱՑԱՆ ԱՌՆՈՒԼ
ՀԱՑ.
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ. ՏԵՍ
ԷՔ ԵՒ ԶԳՈՅՇ ԼԵՐՈՒՔ Ի
ԽՄՈՐՈՅ ՍԱԴՈՒԿԵՑՒՈՑ
ԵՒ ՓԱՐԻՍԵՑՒՈՑ.
ԵՒ ՆՈՔԱ ԽՈՐՀԷԻՆ ԸՆԴ
ՄԻՄԵԱՆՍ ԵՒ ԱՍԷԻՆ.
ԹԷ ՀԱՑ ՈՉ ԲԵՐԱՔ.
ԳԻՏԱՑ ՅՍԻ ԵՒ ԱՍԷ.

ԶԻ ԽՈՐՀԻՔ ԸՆԴ ՄԻՏՍ ՁԵՐ
ԹԵՐԱՀԱՒԱՏՔ ԵԹԷ ՀԱՑ
ՈՉ ԱՌԷՔ · ՉԵՒ ԵՒՍ
ԻՄԱՆԱՅՔ · ԵՒ ՈՉ ՅԻՇԷ
Ք ԶՀԻՆԳ ՆԿԱՆԱԿՍՆ Ի ՀԻ
ՆԳ ՀԱԶԱՐՍՆ · ԵՒ ՔԱՆԻ
ՍԱԿԱՌԻ ԱՌԷՔ · ԵՒ
ՈՉ ԶԵՒԹՆ ՆԿԱՆԱԿՍՆ Ի
ՉՈՐՍ ՀԱԶԱՐՍՆ · ԵՒ ՔԱ
ՆԻ ԶԱՄԲԻՒՂՍ ԱՌԷՔ ·
ԱՐԴ ԶԻԱՐԴ ՈՉ ԻՄԱՆԱՅՔ
ԵԹԷ ՈՉ ՎԱՍՆ ՀԱՑԻ
ԱՍԱՑԻ ՁԵԶ
ԶԳՈՅՇ ԼԵՐՈՒՔ Ի ԽՄՈՐ
ՈՅ ՍԱԴՈՒԿԵՑՒՈՑ ԵՒ
ՓԱՐԻՍԵՑՒՈՑՆ ·
ՅԱՅՆԺԱՄ ԻՄԱՑԱՆ Ե
ԹԷ ՈՉ ԱՍԱՑ ԶԳՈՒՇԱ
ՆԱԼ Ի ԽՄՈՐՈՅ · ԱՅԼ
Յ[illegible] ՓԱՐԻՍԵՑՒ

ԵՒ ՍԱԴՈՒԿԵՑՒՈՑ · Ե
ԵԿԵԱԼ ՅՍԻ Ի ԿՈՂՄԱ
ՆՍ ՓԻԼԻՊՊԵԱՅ ԿԵՍԱՐ
ԵԱՆ · ՀԱՐՑԱՆԷՐ ՑԱ
ՇԱԿԵՐՏՍՆ ԻՒՐ · ԶՈ
ՈՎ ԱՍԵՆ ԶԻՆԷՆ ՄԱՐԴ
ԻԿ ԹԷ ԻՑԷ ՈՐԴԻ ՄԱՐ
ԴՈՅ · ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ,
ՈՄԱՆՔ ԶՅՈՎՀԱՆՆԷ
ՍՄԿՐՏԻՉ · ԵՒ ԱՅԼՔ
ԶԵՂԻԱՅ · ԵՒ ԱՅԼՔ
ԶԵՐԵՄԻԱՅ · ԿԱՄ ԶՄԻ
ՈՔ Ի ՄԱՐԳԱՐԷԻՑՆ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ · ԻՍԿ
ԴՈՒՔ ԶՈ ՈՔ ԱՍԷՔ ԶԻՆԷ
ՆԷ ԹԷ ԻՑԵՄ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՍԻՄՈՆ
ՊԵՏՐՈՍ ԵՒ ԱՍԷ · ԴՈՒ
ԵՍ ՔՍ ՈՐԴԻ ԱՅ ԿԵՆ
ԴԱՆՒՈՅ ·

Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ ԵՒ
ԱՍԷ ՑՆԱ. ԵՐԱՆԻ Է
ՔԵԶ ՍԻՄՈՎՆ ԲԱՐՅՈ-
ՎՆԱ. ԶԻ ՄԱՐՄԻՆ ԵՒ Ա-
ՐԻՒՆ. ՈՉ ՅԱՅՏՆԵԱՑ
ՔԵԶ. ԱՅԼ ՀԱՅՐ ԻՄ ՈՐ
ՅԵՐԿԻՆՍ Է. ԵՒ ԵՍ ՔԵԶ
ԱՍԵՄ. ԶԻ ԴՈՒ ԵՍ ՎԷՄ.
ԵՒ Ի ՎԵՐԱՅ ԱՅԴՐ ՎԻՄԻԴ
ՇԻՆԵՑԻՑ ԶԵԿԵՂԵՑԻ
ԻՄ. ԵՒ ԴՐՈՒՆՔ ԴԺՈԽՈՑ
ԶՆԱ ՄԻ ՅԱՂԹԱՀԱՐ
ԵՍՑԵՆ. ԵՒ ՏԱՑ ՔԵԶ
ԶՓԱԿԱՆՍ ԱՐՔԱՅՈՒԹԵ
ԱՆ ԵՐԿՆԻՑ.
Ե Ւ ԶՈՐ ԿԱՊԵՍՑԵՍ
ՅԵՐԿՐԻ. ԵՂԻՑԻ
ԿԱՊԵԱԼ ՅԵՐԿԻՆՍ.
Ե Ւ ԶՈՐ ԱՐՁԱԿԵՍՑԵՍ
ՅԵՐԿՐԻ. ԵՂԻՑԻ ԱՐՁԱ-
ԿԵԱԼ ՅԵՐԿԻՆՍ.

Յ ԱՅՆԺԱՄ ՍԱՍՏԵԱՑ
ՅՍ ԱՇԱԿԵՐՏԱՑՆ. ԶԻ
ՄԻ ՈՒՄԵՔ ԱՍԱՍՑԵՆ
ԹԷ ՆԱ Է ՔՍ.
Յ ԱՅՆՄ ՀԵՏԷ ՍԿՍԱ-
ՒՅՍ ՑՈՒՑԱՆԵԼ ԱՇԱԿԵՐ-
ՏԱՑՆ. ԹԷ ՊԱՐՏ Է
ՆՄԱ ԵՐԹԱԼ ՅԵՐՍՂՄ. ԵՒ
ԲԱԶՈՒՄ ՉԱՐՉԱՐԵԼ
Ի ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻՑ
ԵՒ Ի ԴՊՐԱՑ. ԵՒ Ի ԾԵ-
ՐՈՑ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ.
ԵՒ ՍՊԱՆԱՆԵԼ. ԵՒ ՅԵՐ-
ՐՈՐԴ ԱՒՈՒՐ ՅԱՌՆԵԼ.
Ե Ւ ԿԱԼԵԱԼ ԶՆԱ ՊԵՏՐՈ-
ՍԻ ՍԿՍԱՒ. ՍԱՍՏ-
ԵԼ ՆՄԱ ԵՒ ԱՍԵԼ.
ՔԱՒ ԼԻՑԻ ՔԵԶ ՏՐ. ՄԻ
ԼԻՑԻ ՔԵԶ ԱՅԴ.

ՆԱ ԴԱՐՁԵԱԼ ԱՍԷ ՑՊԵՏՐՈ
ՍԻ. ԵՐԹ ՅԵՏՍ ԻՄ
ՍԱՏԱՆԱՅ. ԳԱՅԹԱԿՂ
ՈՒԹԻՒՆ ԵՍ ԻՆՁ. ԶԻ
ՈՉ ԽՈՐՀԻՍ ԶԱՅՆ.
ԱՅԼ ԶՄԱՐԴԿԱՆ.
ՅԱՅՆԺԱՄ ԱՍԷ ՅՍ ՑԱՇԱ
ԿԵՐՏՍՆ. ԵԹԷ ՈՔ ԿԱՄԻ
ԶԿՆԻ ԻՄ ԳԱԼ. ՈՒ
ՐԱՑԻ ԶԱՆՁՆ ԻՒՐ. ԵՒ
ԱՌՑԷ ԶԽԱՉ ԻՒՐ. ԵՒ
ԵԿԵՍՑԷ ԶՀԵՏ ԻՄ. ԶԻ
ՈՐ ԿԱՄԻ ԶԱՆՁՆ ԻՒՐ
ԿԵՑՈՒՑԱՆԵԼ ԿՈՐՈՒՍ
ՑԷ ԶՆԱ. ԵՒ ՈՐ ԿՈՐՈՒՍ
ՑԷ ԶԱՆՁՆ ԻՒՐ ՎԱՍՆ ԻՄ
ԳՏՑԷ ԶՆԱ.
ԶԻՆՉ ԱՒԳՈՒՏ ԻՑԷ ՄԱՐ
ԴՈՅ. ԵԹԷ ԶԱՇԽԱՐՀ
ՀԱՄԱՅՆ ՇԱՀԵՍՑԻ

ԵՒ ԶԱՆՁՆ ԻՒՐ ՏՈՒԺ
ԵՍՑԻ.
ԿԱՄ ԶԻՆՉ ՏԱՑԷ
ՄԱՐԴ ՓՈԽԱՆԱԿ ԶԱՆՁ
ԻՆ ԻՒՐՈՅ.
ԶԻ ԳԱԼՈՑ Է ՈՐԴԻ ՄԱՐ
ԴՈՅ ՓԱՌԱՒՔ ՀԱՒՐ ԻՒՐ
ՈՅ. ՀԱՆԴԵՐՁ ՀՐԵՇՏԱԿ
ԱՒՔ ԻՒՐՈՎՔ. ԵՒ ՅԱՅՆ
ԺԱՄ ՀԱՏՈՒՑԱՆԷ ԻՒՐ
ԱՔԱՆՉԻՒՐ ՈՒՐՈՒՔ ԸՍՏ ԳՈՐԾՍ
ԻՒՐ:
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ:
ԵՆ ՈՄԱՆՔ Ի ԴՈՑԱ
ՆԷ. ՈՐ ԱՍՏ ԿԱՆ. ՈՐՔ
ՈՉ ՃԱՇԱԿԵՍՑԵՆ ԶՄԱՀ.
ՄԻՆՉԵՒ ՏԵՍՑԵՆ ԶՈՐԴԻ
ՄԱՐԴՈՅ ԵԿԵԱԼ ԱՐՔԱՅ
ՈՒԹԵԱՄԲ ԻՒՐՈՎ:
ԵՒ ՅԵՏ ՎԵՑ ԱՒՈՒՐ



ԱՄԵՆԱՅՆ ԻՆՉ ԶԱՅՍ ՈՒՐ
ԵԱՆՑ· ԵՒ ԱՅԶ ԶՕՐՀԵՆ
ԻՔ ԻՆՑՑՄԻՆՑՆԳՅՄ
ՆՄԻՆՉԴԵՈՒՀՄՆԵ
ԻՆՆԵՐԿԻՆՔԵՒԵՐԿԻՐ
ՃԻԳՄԺՈՒԻՐԵՆՑՆՈ
ՅՆՅՄ· ԵՒԱՄ· ՄԻ
ՈՒՄԵՐԱՄԻ ՅԷՐԶՃԵՆ
ԻՂԴԶԵՆԳ· ՄԻՆՉԵՒ
ԱՄԵՆԱՅՆ ԴԻՆԱՅԻՄԵՆԵԼ
ՈՅՅԱՐԻ ՅԷ·

ՃԺԴ· Ո ԱՐՅԻՆՅՆԱՆՃԱՆԵ
ՔԵՐՐՆ ԵՒԱՄԷՆ· ԶԻԱՌ
ԴԴԻՔՐ ՆԱՄԵՆ· Ն
ՈՒԵՆԴԻԱՅԻ ՆԱՕԳԱ
ԵՐԷԴԵԱ·
Պ ԱՐԱՆՈՒՄՆԻԵՐՅՄ
ԵՒԱՄԷՅՆՈՈՒ·
ԼՈՒԱՐՈՒՔ ԶԻ ՀԱՍԱՐԵ
ՐԵՍՅԷԶԱՄԵՆԱՅՆ
ՄՐ ՃԺԴ· ՄՐ ՉԲ·

ԱՅԼ ԵՍ ԱՍԵՄ ՁԵԶ·
ԶԻ ԵՒ ԴԻՏԵԱՅ ԵՆԵԱԼ ԻՒՐ·
ԵՒ ՈՉ ԾԱՌԱՆԵՐՆ ԶՆԱ·
ԱՅԼ ԱՐԱՐԻՆ ԸՆԴ ՆՄԱ
ԶՈՐԻՆՉ ԿԱՄԷՅԻՆ·
Ն ՈՅՆ ԳԷ ԱԻ ՈՐԴԻ ՄԱՐԴ
ՐԴ ՈՅՉԱՆՉԱՐԷՆՑԷ
ԻՆՈՅԱՆ· ՅԱՅՆ
ԺԱՄՆԻ ՄԻՐԱԻԻՆԱՆ
ԱՆԵՐՐԴ ՆՇԱԽԱՆԱՄՆ
ՅՈՂՆ ՃԱՆՈՒՄԱՆԵՐՉԻ
ՃԺԵ· Ա ՄԵՆԱՅՆ ՅՅՆՈՒՄ
Ս ԻՒԲԵՐԵԼ ՆԻՆԻԺ ՈՐԴՈՒ
ՈՒՐԴՆ· ՄԱՐԴԻՆԱՅՐ
ՄԻՆԾՈՒՆՐԻՆ ՀԱՆԵՐ
ԵՒԱՄԷՆ· ԺԲ· ՈՐ
ՈՐՄԷԱՅ ՈՐԴԻՈՅԻՄ
ՈՒՄ· ԶԻԼ ՈՒՄՆՈՐԻ·
ԵՒՉԵՐՄՉԱՐ ՀԻՄԱՆԴ
ԱՆԱ· ԲԱՅԶ ՈՒՄՄԱՆԴ

ՏԱՌԱՊԻ ԻՐԱՒԱՆԿԱՆԻ
ԵՒ ԵՐԲԵՔ Ի ՀՈՒՐ. ԵՒ
ՄԱՏՈՒՑԻ ԶՆԱ ԱՇԱԿԵ
ՐՏԱՑ ՔՈՅ. ԵՒ ՈՉ ԿԱ
ՐԱՑԻՆ ԲԺՇԿԵԼ.
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ ԵՒ ԱՍԷ.
ՈՎ ԱԶԳ ԱՆՀԱՒԱՏ ԵՒ
ԹԻՒՐ. ՄԻՆՉԵՒ ՅԵ
ՐԲ ԻՑԵՄ ԸՆԴ ՁԵԶ.
ԱԾԷՔ ԶՆԱ ԱՌ ԻՍ. ԵՒ
ՍԱՍՏԵԱՑ ՆՄԱ ՅՍ. ԵՒ
ԵԼ Ի ՆՄԱՆԷ ԴԵՒՆ. ԵՒ
ԲԺՇԿԵՑԱՒ ՄԱՆՈՒԿՆ
Ի ԺԱՄԷՆ ՅԱՅՆՄԱՆԷ.
ՅԱՅՆԺԱՄ ՄԱՏԵԱՆ
ԱՇԱԿԵՐՏՔՆ ԱՌԱՆՁ
ԻՆ ԵՒ ԱՍԵՆ ՑՅՍ.
ՄԵՔ ԸՆԴԷՐ ՈՉ ԿԱՐԱՑԱՔ
ՀԱՆԵԼ ԶՆԱ.
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ.
ՎԱՍՆ ԹԵՐԱՀԱՒԱՏ
ՈՒԹԵԱՆՆ ՁԵՐՈՅ.
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ.
ԵԹԷ ՈՒՆԻՑԻՔ ՀԱՒԱՏՍ
ՔԱՆ ԶՀԱՏ ՄԱՆԱՆ
ԽՈՅ. ԱՍԱՑԻՔ ԼԵՌ
ԻՆԴ ԱՅԴՄԻԿ ՓՈԽԵԱՅ
ԱՍՏԻ ԱՆԴՐ. ԵՒ ՓՈԽ
ԵՍՑԻ. ԵՒ ՈՉԻՆՉ
ԱՆՀՆԱՐ ԼԻՆԻՑԻ
ՁԵԶ. ԲԱՅՑ ԱՅՍ ԱԶԳ
ՈՉ ԵԼԱՆԷ ԵԹԷ ՈՉ ԱՂ
ԱՒԹԻՒՔ ԵՒ ՊԱՀՕՔ.
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ՇՐՋԷԻՆ
ՆՈՔԱ Ի ԳԱԼԻԼԵԱ. ԱՍԷ
ՑՆՈՍԱ ՅՍ. ՄԱՏՆԵԼ
ՈՑ Է ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ Ի ՁԵ
ՌՍ ՄԱՐԴԿԱՆ. ԵՒ ՍՊ
ԱՆԱՆԻՑԵՆ ԶՆԱ. ԵՒ ՅԵՐ
ԻՐՍ ԱՒՈՒՐ ՅԱՐԻՑԷ. ԵՒ

[illegible]

[illegible]

ԻՔԷՆ. ԼԱՒ Է ՔԵԶ ՄԻ
ԱԿԱՆԻ ՄՏԱՆԵԼ Ի ԿԵԱՆՍ
ՔԱՆ ԵՐԿՈՒ ԱՉՍ ՈՒՆԵԼ
ԵՒ ԱՆԿԱՆԵԼ Ի ԳԵՀԵՆ.
ԶԳՈՅՇ ԼԵՐՈՒՔ. ՄԻ
ԱՐՀԱՄԱՐՀԻՑԷՔ. ԶՄԻ
ՈՔ Ի ՓՈՔՐԿԱՆՑՍ ՅԱՅՍ
ՑԱՆԷ. ԱՍԵՄ ՁԵԶ.
ԶԻ ՀՐԵՇՏԱԿՔ ՆՈՑԱ
ՀԱՆԱՊԱԶ ՏԵՍԱՆԵՆ
ԶԵՐԵՍՍ ՀԱՒՐ ԻՄՈՅ ՈՐ
ՅԵՐԿԻՆՍՆ Է.
ԶԻ ԵԿՆ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ
ԿԵՑՈՒՑԱՆԵԼ ԶԿՈՐՈՒ
ՍԵԱԼՆ.
ԶԻԱՐԴ ԹՈՒԻ ՁԵԶ. Ե
ԹԷ ԼԻՆԻՑԻ ՄԱՐԴՈՅ ՀԱ
ՐԻՒՐ ՈՉԽԱՐ. ԵՒ ՄՈԼ
ՈՐԻՑԻ ՄԻ Ի ՆՈՑԱՆԷ.

ԵՒ ԶԻՆՆՍՈՒՆՆ Ի ԼԵՐ
ԻՆՍ. ԵՒ ԵՐԹԵԱԼ ԽՆԴ
ՐԻՑԷ ԶՄՈԼՈՐԵԱԼՆ.
ԵՒ ԵԹԷ ԼԻՆԻՑԻ ԳՏԱՆ
ԵԼ ԶՆԱ. ԱՄԷՆ ԱՍԵՄ
ՁԵԶ. ԶԻ ՈՒՐԱԽՈՒԹԻ
ՒՆ ԼԻՆԻ Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԱ
ԱՌԱՒԵԼ. ՔԱՆ Ի ՎԵՐԱՅ
ԻՆՆՍՈՒՆ ԵՒ ԻՆՆՈՅՆ
ՈՐՈՑ ՈՉ ԵՆ ՄՈԼՈՐԵԱԼ.
ԱՅՍՊԷՍ ԵՒ ՈՉ ԵՆ ԿԱՄՔ
ՀԱՒՐ ԻՄՈՅ ՈՐ ՅԵՐԿԻՆՍՆ
Է. ԵԹԷ ԿՈՐԻՑԷ ՄԻ Ի ՓՈ
ՔՐԿԱՆՑՍ ՅԱՅՍՑԱՆԷ.
ԵԹԷ ՄԵՂԻՑԷ ՔԵԶ ԵՂ
ԲԱՅՐ ՔՈ. ԵՐԹ ՅԱՆԴ
ԻՄԱՆԵԱ ԶՆԱ. ՅՈՐ
ԺԱՄ ԴՈՒ ԵՒ ՆԱ ՄԻԱՅՆ
ԻՑԷՔ. ԵԹԷ ԼՈՒԻՑԷ

ԲԱՅՐ ՔՈ· ԱՊԱ ԵԹԷ ՈՉ ԼՈՒԻՑԷ ՔԵԶ· ԱՌ ԸՆԴ ՔԵԶ ԵՒՍ ՄԻ ԿԱՄ ԵՐԿՈՒ· ԶԻ Ի ԲԵՐԱՆՈՅ ԵՐԿՈՒՑ ԿԱՄ ԵՐԻՑ ՎԿԱՅԻՑ ՀԱՍՏԱՏԵՍՑԻ ԱՄԵՆԱՅՆ ԲԱՆ· ԻՍԿ ԵԹԷ ՆՈՑԱ ՈՉ ԼՈՒԻՑԷ· ԱՍԱՍՋԻՐ ՅԵԿԵՂԵՑՒՈՋ· ԱՊԱ ԵԹԷ ԵՒ ԵԿԵՂԵՑՒՈՅՆ ՈՉ ԼՈՒԻՑԷ· ԵՂԻՑԻ ՔԵԶ ԻԲՐԵՒ ԶՀԵԹԱՆՈՍ ԵՒ ԻԲՐԵՒ ԶՄԱՔՍԱՒՈՐՆ·

ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ· ԶՈՐ ԿԱՊԻՑԷՔ ՅԵՐԿՐԻ· ԵՂԻՑԻ ԿԱՊԵԱԼ ՅԵՐԿԻՆՍ· ԵՒ ԶՈՐ ԱՐՁԱԿԻՑԷՔ ՅԵՐԿՐԻ· ԵՂԻՑԻ ԱՐՁԱԿԵԱԼ ՅԵՐԿԻՆՍ·

ԴԱՐՁԵԱԼ ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ· ԵԹԷ ԵՐԿՈՒ Ի ՁԷՆՋ ՄԻԱԲԱՆԵՍՑԵՆ ՅԵՐԿՐԻ ՎԱՍՆ ԱՄԵՆԱՅՆ ԻՐԱՑ· ԶԻՆՉ ԵՒ ԽՆԴՐԵՍՑԵՆ· ԵՂԻՑԻ ՆՈՑԱ Ի ՀԱՒՐԷ ԻՄՄԷ ՈՐ ՅԵՐԿԻՆՍՆ Է·

ԶԻ ՈՒՐ ԻՑԵՆ ԵՐԿՈՒ ԿԱՄ ԵՐԵՔ ԺՈՂՈՎԵԱԼ ՅԱՆՈՒՆ ԻՄ· ԱՆԴ ԵՄ ԵՍ Ի ՄԷՋ ՆՈՑԱ·

ՅԱՅՆԺԱՄ ՄԱՏՈՒՑԵԱԼ ԱՌ ՆԱ ՊԵՏՐՈՍ· ԵՒ ԱՍԷ· ՏՐ· ՔԱՆԻՑՍ ԱՆԳԱՄ ԵԹԷ ՄԵՂԻՑԷ ԻՆՁ ԵՂԲԱՅՐ ԻՄ ԹՈՂԻՑ ՆՄԱ· ՄԻՆՉԵՒ ՅԵՕԹՆ ԱՆԳԱՄ·

ԱՍԷ ՑՆԱ ՅՍ· ՈՉ ԱՍԵՄ ՔԵԶ ԹԷ ՄԻՆՉԵՒ

ՅԵՐՈՒՍԱՂԷՄ · ԱՅԴ.
ՄԻՆՉԵՒ ՅԵՐՈՒՍԱՂԷՄ
ԿԻ ՅԵՐՈՒՆ·
ՃԶԵ ՍԱՄՆԱՅՆՈՐԻԿԱՄԱՆԷ
ՅԱՄԲՐԲԱՅՈՒՈՎԻՆԵՐ
ԿԱՅՑ· ԱՌՆՈՒԱԴՈՒ
ՈՐԻ· ՈՐԱՄՆՅԱՀԱՄ
ԱՐԱՌՆԵԼԽՄԷ ՀԺԱՌԱ
ՒՅԻՒՐՈՅ·
ՃԶԷ ԵՒ ԻԲՐԵՒ ՍԱՄՈՒԱՌՆՈՒՆ
ՍԱՄՈՒՅՈՒԱՌՆԱԳԱՐ
ՄԱԳԱՂՆՄԻԲԵՒԻՐՔԱՆՔԱ
ՐԻՈՅ· ԻԲՐԵՒՈՉՈՒՆ
ԷՐ ՀԱՄՈՒՅԱՆԵԼ ՀՐ
ԱՄԱՅԵԱՅ ԶՆԱԽԱՆԱ
ԵԼՄՐՆՈՐԱ; ԵՒ ՁԿԻ
ՆՈՐԱ· ԵՒ ՁՈՒԴԻՆ·
ԵՒ ՁՈՒՄՆԱՅՆՈՐՁԻ
ՆՉՈՒՆԻՅԻ· ԵՒ ՀԱՄ
ՈՒՅԱՆԵԼ·

ԵՒ ԱՄՆՆԵԱԼ ԺՈՂՈՎԱՅՆ
ԵՐԿԻՐԳԱԴԻԱՆԷՐՆԱ
ԵՒԱՌԷՐ· ԵՐԿԱՅՆԱ
ՄԻՄԲԵՐԱՌԻՄ· ԵՒ ՁԱ
ՄԷՆԱՅՆ ՀԱՄՈՒՅԻՑ
ՔԵԶ· ԳՈՒԱՅԵԱԼՔ
ԺԱՌԱԻՆԱՅՆՈՐԻԿ·
ԱՐՉԱՒԵԱՅՑԷՆԱ· ԵՒ
ՁՓՈՒՆԵՈՒՈՆՆՄԱ·
ԵՒԵԼԵԱԼ ԺԱՌԱՅՆԱՅ
ԵԴԻՄՁՄԻԺԱՌԱՅ
ՈՒՅԱՅԻՒՐՈՅ· ՈՐԳԱ
ՐՄԷՐՆԱՄՀԱՐԻՒՐԳԱ
ՀԵՆԱՆ· ԵՒ ԿԱՄԵԱՆ
ԶՆԱՌԵԴԴԵՐԵԻԱՌԷՐ
ՀԱՄՈՅՄԻ ՉԶՈՐԳԱՐ
ՄԻՄՆ· ԱՐԳԱՆԿԵԱԼ
ԺԱՌԱՅԱԿԻՅՆԱՌ
ՈՄԱՆՈՐԱ· ԱԴԱՉԷՐ
ՁՆԱԵՒԱՌԷՐ· ԵՐԿԱՅ

[illegible]

ԲԱԶՈՒՄՔ · ԵՒ ԲԺՇԿԷ
ԱՑ ԶՆՈՍԱ ԱՆԴ ·
ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱՆ ԱՌ ՆԱ
ՓԱՐԻՍԵՑԻՔՆ ՓՈՐՁԷԻՆ
ԶՆԱ ԵՒ ԱՍԷԻՆ, ԵԹԷ
ԱՐԺԱՆ ԻՑԷ ԱՌՆ ԱՐՁԱ
ԿԵԼ ԶԿԻՆ ԻՒՐ ԸՍՏ Ա
ՄԵՆԱՅՆ ՊԱՏՃԱՌԱՒ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՈՑԱ
ԵՒ ԱՍԷ · ՉԻՑԷ ԸՆԹԵՐ
ՑԵԱԼ ՁԵՐ · ԹԷ ՈՐ Ա
ՐԱՐԻՉՆ Ի ՍԿԶԲԱՆԷ
ԱՐՈՒ · ԵՒ ԷԳ · ԱՐԱՐ ԶՆՈ
ՍԱ · ԵՒ ԱՍԷ · ՎԱՍՆ
ԱՅՍՈՐԻԿ ԹՈՂՑԷ ԱՅՐ
ԶՀԱՅՐ ԻՒՐ ԵՒ ԶՄԱՅՐ ԻՒՐ
ԵՒ ԵՐԹԻՑԷ ԶՀԵՏ ԿՆՈՋ
ԻՒՐՈՅ · ԵՒ ԵՂԻՑԻՆ ԵՐ
ԿՈՔԵԱՆ Ի ՄԱՐՄԻՆ ՄԻ ·
ԱՊԱ ՈՒՐԵՄՆ ՈՉ ԵՆ
ԵՐԿՈՒ · ԱՅԼ ՄԻ ՄԱՐ
ՄԻՆ · ԱՐԴ ԶՈՐ ԱԾ
ԶՈՒԳԵԱՑ ՄԱՐԴ ՄԻ
ՄԵԿՆԵՍՑԷ ·
ԱՍԵՆ ՑՆԱ · ԻՍԿ
ՄՈՎՍԷՍ ԸՆԴԷՐ ՊԱՏ
ՈՒԻՐԵԱՑ ՄԵԶ · ՏԱԼ
ԹՈՒՂԹ ՄԵԿՆԵԼՈՅ
ԵՒ ԱՐՁԱԿԵԼ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ · ՄՈՎ
ՍԷՍ ՎԱՍՆ ԽՍՏԱՍՐՏՈՒ
ԹԵԱՆ ՁԵՐՈՅ ՀՐԱՄԱ
ՅԵԱՑ ՁԵԶ ԱՐՁԱԿԵԼ
ԶԿԱՆԱՅՍ ՁԵՐ · ԲԱՅ
ՑԻ ՍԿԶԲԱՆԷ ՈՉ ԷՐ
ԱՅՆՊԷՍ ·
ԲԱՅՑ ԱՍԵՄ ՁԵԶ · ԶԻ
ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԱՐՁԱԿ
ԵՍՑԷ ԶԿԻՆ ԻՒՐ · ԱՌ
ԱՆՑ ԲԱՆԻ ՊՈՌ

ՃԴ ՃԵ ՃԶ

ԼՈՒԾԱՆԵՆ · ԵՒ ԱՍԵՆ
ՅԵԱՅԴ ԾՆԱՅ ԵՒ
ՈՐ ԶԱՐԺԱՆԵՄ ՆԱՒԵՆ
ԾՆԱՅ ·

ԱՍԷ ՑՆԱ [illegible]
[illegible]

ԱՍԷ ՅՍ · [illegible]
[illegible] ԵՐԿՆԻՑ ·

[illegible]

ՊԵՏՐՈՍԻ· ԶԻՆՉ ԳՈՒՑԷ·
ԵՅԻ ՅԶԻՐԿԱ ԱՌՆԻՅԻՐ
ԶՆԱՆ ՆԱՆ ՅԱԻՏԵԱՆ
ԱՆ ՆԱՆ· ԵՐԿՆԱՈՒ ՅԻ
ԶԻ ՈՐ ՅԱՆԵԱԶԻԱԶԲ
ԱՐԻՈՅ; ԱՍԷ· ԲԱՅՈ·
Ե ՒԻԲՐԵՒ ԵՄՈՒՏ ԻՏՈՒՆ
ՅԱՌԱՋԵԱՑ ՅՍ· ԵՒ
ԱՍԷ; ԶԻ՞ՆՉ ԹՈՒԻ ՔԵԶ
ԹԱԳԱՒՈՐՔ ԵՐԿՐԻ· ԱՍԷ ՑՆ
ԶՈՐՍ· ԱՍԷ ՑՆԱ ՅՍ,
ԶՄԻՍԳԱՆԱՆ ՆԵՐՆ· ԵՒ
ԱՌԱՆՑ· ԵՐԹԻՏՈՒ
ԱՆԱՐ· ԵՒ ԱՌԻՆՈՒՏ
ԿԱՆԳՆԵՐ· ԳԱՏՈՒԵԱՅ
ԶՀԱՅՐՔ ՈՒՐ ԶԱՅԵՐ·
ԵՒ ՈՒՐԵՄՆ ՅԵՐԵԶՔ ՆԱԵՐ
ՔՈՒԲՐԵՒ ԶԱՆԶՆՔՈ·
Ա ՍԷ ՑՆԱ ԳԱՏՐԱՆԵՐ·
ԶԱՅՏՆԱՄԵՆԱՅՆ ԳԱԿ

Է ՅԻՒՐ ԱՆՆ ՈՒԽ ԵՆԵՒՄ
ԱՆ· ՈՐԴԻՒՔ ԻՒՐ ՔԱՂ
ԱՈՒՅԵԱՆ·
Ա ՍԷ ՑՆԱ ՅՍ· ԵԹԷ
ԿԱՄԻ ԱՅՐ ԱՄԵՆԱՅՆ ԿՐԵԼ·
ԵՐԹԱՅ ԽԱՉ ԵԱՅԶԻՆ·
ՔՈ· ԵՒ ՏՈՒՐ ԱՂՔԱՏԱՑ·
ԵՒ ՈՒՆԻՑԻՍ ԳԱՆՁ
ՅԵՐԿԻՆՍ· ԵՒ ԵԿ ԶՀԵՏ ԻՄ·
Պ ԲՐԵՒ ԼՈՒԱՒ ՊԱՏԱՆ
ԻՆ ԶԲԱՆՆ· ԳՆԱՑ ՏՐ
ՏՄԵԱԼ· ԶԻ ՈՒՆԷՐ ՍՏԱՑ
ՈՒԱԾՍ ԲԱԶՈՒՄ·
Ա ՍԷ ՅՍ ՑԱՇԱԿԵՐՏՍՆ·
Ա ՄԷՆ ԱՍԵՄ ՔԵԶ·
ԶԻ ԴԺՈՒԱՐ ՄՏՑԷ
ՄԵԾԱՏՈՒՆ ՅԱՐՔԱՅ
ՈՒԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ·
Դ ԱՐՁԵԱԼ ԱՍԵՄ ՁԵԶ·
Դ ՅՈՒՐԱԳՈՅՆ ԷՈՒՂՏՈՒ

ԾԱԿ ԱՍՂԱՆ ԱՆՑԱՆԵԼ
ՔԱՆ ՄԵԾԱՏԱՆ ՅԱՐՔԱ
ՅՈՒԹԻՒՆ ԱՅ ՄՏԱՆԵԼ·
Ի ԲՐԵՒ ԼՈՒԱՆ ԱՇԱԿԵՐ
ՏՔՆ, ԶԱՐՄԱՑԱՆ
ՅՈՅԺ ԵՒ ԱՍԵՆ, ԻՍԿ ՈՔ
ԿԱՐԻՑԷ ԿԵԱԼ·
Հ ԱՅԵՑԱՒ Ի ՆՈՍԱ ՅՍ
ԵՒ ԱՍԷ, ԱՌ Ի ՄԱՐԴ
ԿԱՆԷ ԱՅԴ ԱՆԿԱՐ Է·
ԱՅԼ ՅԱՅ ԱՄԵՆԱ
ՅՆ ԻՆՉ ԶԱՒՐԱՒՈՐ·
Յ ԱՅՆԺԱՄ ՊԱՏԱՍԽԱ
ՆԻ ԵՏ ՊԵՏՐՈՍ ԵՒ ԱՍԷ
ՑՆԱ, ԱՀԱՒԱՍԻԿ ՄԵՔ
ԹՈՂԱՔ ԶԱՄԵՆԱՅՆ ԵՒ
ԵԿԱՔ ԶՀՆ ՔՈ· ԱՐԴ
ԶԻՆՉ ԼԻՆԻՑԻ ՄԵԶ·
Ա ՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ· Ա
ՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ· ԶԻ
ԴՈՒՔ ՈՐ ԵԿԻՔ ԶՀՆ ԻՄ,
Ի ՄԻՒՍԱՆԳԱՄ ԳԱԼ
ՍՏԵԱՆՆ ՅՈՐԺԱՄ
ՆՍՏՑԻ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ
ՅԱԹՈՌ ՓԱՌԱՑ ԻՒՐՈՑ·
Ն ՍՏՋԻՔ ԵՒ ԴՈՒՔ ՅԵՐ
ԿՈՏԱՍԱՆ ԱԹՈՌՍ·
ԴԱՏԻՑ ԶԵՐԿՈՏԱՍԱՆ
ԱԶԳՍՆ ԻՍՐԱՅԷԼԻ·
Ե ՒԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԹՈՂՑԷ
ԶՏՈՒՆ, ԿԱՄ
ԶԵՂԲԱՐՍ, ԿԱՄ ԶՔՈՅՐՍ,
ԿԱՄ ԶՀԱՅՐ, ԿԱՄ
ԶՄԱՅՐ, ԿԱՄ ԶԿԻՆ, ԿԱՄ
ԶՈՐԴԻՍ
ԿԱՄ ԶԱԳԱՐԱԿՍ, ՎԱՍՆ
ԱՆՈՒԱՆ ԻՄՈՅ, ՀԱՐԻՒ
ՐԱՊԱՏԻԿ ԱՌՑԷ, ԵՒ ԶԿԵ
ԱՆՍՆ ՅԱՒԻՏԵ
ՆԱԿԱՆՍ ԺԱՌԱՆԳ
ԵՍՑԷ:

ԲԱԶՈՒՄՔ ԼԻՆԻՑԻՆ
ԱՌԱՋԻՆՔ ՅԵՏԻՆՔ · ԵՒ
ՅԵՏԻՆՔ ԱՌԱՋԻՆՔ:
ՆՄԱՆ Է
ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՐ
ԿՆԻՑ ԱՌՆ ՏԱՆՈՒՏԵԱՌՆ
ՈՐ ԵԼ ԸՆԴ ԱՌԱՒՕՏՆ ·
ՎԱՐՁԵԼ ՄՇԱԿՍ
ՅԱՅԳԻ ԻՒՐ · ԵՒ ԱՐԿԱՆ
ՐՁՈՒ ՄՇԱԿԱՑՆ ԱՒՈՒՐ
ԴԱՀԵԿԱՆ · ԵՒ ԱՌԱ
ՔԵԱՑ ԶՆՈՍԱ ՅԱՅԳԻ
ԻՒՐ · ԵՒ ԵԼԵԱԼ ԶԵՐՐՈ
ՐԴ ԺԱՄՈՒ · ԵՏԵՍ ԱՅ
ԼՍ ԶԻ ԿԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՔ ·
Ի ՀՐԱՊԱՐԱԿՍ; ԵՒ ԱՍԷ
ՑՆՈՍԱ; ԵՐԹԱՅՔ
ԵՒ ԴՈՒՔ ՅԱՅԳԻ
ԻՄ · ԵՒ ՈՐ ԻՆՉ ԱՐԺԱ
Ն Է ՏԱՑ ՁԵԶ ·

ԳՆԱՑԻՆ ԵՒ ՆՈՔԱ ·
ԵՒ ԴԱՐՁԵԱԼ ԵԼԵԱԼ
ԶՎԵՑ ԺԱՄՈՒՆ · ԵՒ
ԶԻՆՆ ԺԱՄՈՒՆ ·
ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ԶՄԵՏԱՍ
ԱՆԵՐՐՈՐԴ ԺԱՄՈՒ ԵԼ
ԵԳԻՏ ԱՅԼՍ · ԶԻ
ԿԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՔ · ԵՒ
ԱՍԷ ՑՆՈՍԱ, · ԸՆԴԷՐ
ԿԱՅՔ ԱՍՏ ԶԱՒՐՍ ԱՄԵՆԱՅ
ՆԵՒ ԴԱՏԱՐԿՔ · ԱՍԵՆ,
ՑՆԱ ԶԻ ՈՉ ՈՔ ԿԱԼԱՒ
ԶՄԵԶ Ի ՎԱՐՁՈՒ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ, · ԵՐԹԱ
ՅՔ ԵՒ ԴՈՒՔ ՅԱՅԳԻ
ԻՄ · ԵՒ ՈՐ ԻՆՉ ԱՐԺԱՆ Է
ԱՌՆՈՒՑՈՒՔ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԵՐԵԿՈՅ ԵՂ
ԵՒ · ԱՍԷ ՏԷՐ ԱՅԳՒՈՅՆ
ՑԳՈՐԾԱԿԱԼՆ ԻՒՐ ·

ԵՒ ԶՄԿՐՏՈՒԹԻՒՆՆ ԶՈՐ
ԵՍ ՄԿՐՏԵԼՈՑ ԵՄ ՄԿ
ՐՏԻՑԻՔ· ԲԱՅՑ ՆՍՏՈՒ
ՑԱՆԵԼ ԸՆԴ ԱՋՄԷ ԵՒ
ԸՆԴ ԱՀԵԿԷ ԻՄՄԷ ՈՉ
Է ԻՄ ՏԱԼ; ԱՅԼ ՈՐՈՑ
ՊԱՏՐԱՍՏԵԱԼ Է Ի ՀՕՐԷ ԻՄՄԷ·
ԵՒ ԼՈՒԵԱԼ ՏԱՍԱՆՑՆ
ԲԱՐԿԱՑԱՆ ՎԱՍՆ ԵՐ
ԿՈՒՑ ԵՂԲԱՐՑՆ·
ՅՍ ԿՈՉԵԱՑ ԶՆՈՍԱ·
ԱՌ ԻՆՔՆ· ԵՒ ԱՍԷ;
Գ· ԻՏԷՔ ԶԻ ԻՇԽԱՆՔ ԱԶ
ԳԱՑ ՏԻՐԵՆ ՆՈՑԱ· ԵՒ
ՄԵԾԱՄԵԾՔՆ ԻՇԽԵ
ՆՈՑԱ· ՈՉ ԱՅՆՊԷՍ
ԻՑԷ ԵՒ Ի ՁԵՐՈՒՄ ՄԻՋԻ·
ԱՅԼ ՈՐ ԿԱՄԻ Ի ՁԷ
ՆՋ ՄԵԾ ԼԻՆԵԼ; ԵՂԻՑԻ
ՁԵՐ ՊԱՇՏՕՆԵԱՅ·

ԵՒ ՈՐ ԿԱՄԻ Ի ՁԷՆՋ ԱՌ
ԱՋԻՆ ԼԻՆԵԼ, ԵՂԻՑԻ ՁԵՐ
ԾԱՌԱՅ·
ՈՐՊԷՍ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ
ՈՉ ԵԿՆ ՊԱՇՏՕՆ ԱՌ
ՆՈՒԼ; ԱՅԼ ՊԱՇՏԵԼ·
ԵՒ ՏԱԼ ԶԱՆՁՆ ՓՐԿ
ԱՆՍ ՓՈԽԱՆԱԿ ԲԱԶ
ՄԱՑ·



ԵՒ ՅԵԼԱՆԵԼ ՆՈՑԱ
ՅԵՐԻՔՈՎԷ; ԳՆԱՅԻՆ
ԶՀԵՏ ՆՈՐԱ ԺՈՂՈՎՈՒ
ՐԴՔ ԲԱԶՈՒՄՔ·
ԵՒ ԱՀԱ ԿՈՅՐՔ ԵՐԿՈՒ
ՆՍՏԷԻՆ ԱՌ ՃԱՆԱ
ՊԱՐՀԱՒՆ· ԻԲՐԵՒ
ԼՈՒԱՆ ԹԷ ՅՍ ԱՆՑԱ
ՆԷ; ԱՂԱՂԱԿԵՑԻՆ
ԵՒ ԱՍԵՆ, ՈՂՈՐՄԵԱՑ
ՄԵԶ ՏՐ ՈՐԴԻ ԴԱՒԹԻ·

Եւ նոքա ոչ ինչ ի նոցանէ իմացան. եւ էր բանն այն ծածկեալ ի նոցանէ, եւ ոչ գիտէին զասացեալսն.

Եւ եղեւ ի մերձենալ նորա յԵրիքով, կոյր մի նստէր առ ճանապարհաւ եւ մուրանայր. իբրեւ լուաւ զամբոխն որ անցանէր, հարցանէր թէ զինչ իցէ այն. պատմեցին նմա, թէ Յիսուս Նազովրեցի անցանէ.

Եւ աղաղակեաց եւ ասէ. Յիսուս որդի Դաւթի, ողորմեա ինձ. Եւ որ առաջին երթային, սաստէին նմա զի լռեսցէ. եւ նա առաւել եւս աղաղակէր, Որդի Դաւթի, ողորմեա ինձ.

Եւ դադարեալ Յիսուսի՝ հրամայեաց ածել զնա առ ինքն. եւ իբրեւ մօտ եկն, եհարց զնա եւ ասէ.

Զինչ կամիս զի արարից քեզ. եւ նա ասէ. Տէր, զի տեսից. Եւ Յիսուս

ՅԱՒԱՆԱԿԻ ԻՇՈՅ·
ԳՆԱՑԻՆ ԱՇԱԿԵՐՏՔՆ,
ԵՒ ԱՐԱՐԻՆ ՈՐՊԷՍ ԵՒ
ՀՐԱՄԱՅԵԱՑ ՆՈՑԱ ՅՍ·
ԱԾԻՆ ԶԷՇՆ ԵՒ ԶՅԱՒ
ԱՆԱԿՆ· ԵՒ ԱՐԿԻՆ Զ
ՀԱՆԴԵՐՁՍ· ԵՒ ՆՍ
ՏԱՒ Ի ՎԵՐԱՅ ՆՈՑԱ·
ԵՒ ԲԱԶՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՔ
ՏԱՐԱԾԱՆԷԻՆ ԶՀԱՆԴ
ԵՐՁՍ ԻՒՐԵԱՆՑ ԸՆԴ ՃԱ
ՊԱՐՀՆ· ԵՒ ԱՅԼՔ ՀԱ
ՏԱՆԷԻՆ ՈՍՏՍ Ի ԾԱՌՈ
Ց, ԵՒ ԱՐԿԱՆԷԻՆ ԸՆԴ ՃԱ
ՆԱՊԱՐՀՆ·
ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՔՆ ՈՐ ԱՌ
ԱՋԻ ԵՒ ԶՀԵՏ ԵՐԹԱՅԻՆ,
ԱՂԱՂԱԿԷԻՆ ԵՒ ԱՍԷԻՆ,
ԱՒՐՀՆՈՒԹԻՒՆ ՈՐԴԻ
ՈՅ ԴԱՒԹԻ·

ԱՒՐՀՆԵԱԼ ՈՐ ԳԱՍ
ՅԱՆՈՒՆ ՏՆ·
ԱՒՐՀՆՈՒԹԻՒՆ Ի
ԲԱՐՁՈՒՆՍ·
ԵՒ ԻԲՐ ԵՄՈՒՏ ՅԵՐՈՒՍԱ
ՂԷՄ, ԴՂՐԴԵՑԱՒ ՔԱՂ
ԱՔՆ ԱՄԵՆԱՅՆ· ԵՒ
ԱՍԷԻՆ. ՈՎ ԻՑԷ ՍԱ· ԵՒ
ԺՈՂՈՎՈՒՐԴՔՆ ԱՍԷԻՆ,
ՍԱ Է ՄԱՐԳԱՐԷՆ ՅՍ ՈՐ
Ի ՆԱԶԱՐԵԹԷ ԳԱԼԻԼ
ԵԱՑՒՈՑ·
ԵՒ ԵՄՈՒՏ ՅՍ Ի ՏԱՃԱՐՆ,
ԵՒ ՀԱՆԷՐ ԱՐՏԱՔՍ ԶԱ
ՄԵՆԵՍԵԱՆ ՎԱՃԱ
ՌԱԿԱՆՍ· ԵՒ ԳՆՕ
ՂՍՆ Ի ՏԱՃԱՐԻՆ·
ԵՒ ԶՍԵՂԱՆՍ ՀԱՏԱ
ՎԱՃԱՌԱՑՆ ԿՈՐԾԱ
ՆԵԱՑ· ԵՒ Զ ԱԹՈՌ

ԱՂԱՒՆԵՎԱՃԱՌԱՑՆ·
ԵՒԱՍԷՑՆՈՍԱ,· ԳՐԵԱԼ
Է; ՏՈՒՆ ԻՄՏՈՒՆԱՂՕ-
ԹԻՑԿՈՉԵՍՑԻ, · ԵՒ
ԴՈՒՔԱՐԱՐԷՔԶԴԱԱՅՐ
ԱՒԱԶԱԿԱՑ·
ԵՒՄԱՏԵԱՆԱՌՆԱ
ԿՈՅՐՔԵՒԿԱՂՔԻՏԱՃ
ԱՐԻՆ,· ԵՒԲԺՇԿԵԱՑ
ԶՆՈՍԱ·
ԻԲՐԵՒՏԵՍԻՆՔԱՀ
ԱՆԱՅԱՊԵՏՔՆԵՒԴՊ
ԻՐՔՆԶՍՔԱՆՉԵԼԻՍ
ԶՈՐԱՐԱՐ,· ԵՒԶՄԱ
ՆԿ ԿՈՒՆՍՆՈՐԱՂԱՂԱԿ
ԷԻՆ ԻՏԱՃԱՐԻՆ· ԵՒ
ԱՍԷԻՆ· ՈՎՍԱՆՆԱՈ
ՐԴՒՈՅԴԱՒԹԻ,·
Բ, ԱՐԿԱՑԱՆԵՒԱՍԵՆ
ՑՆԱ; ԼՍԵՍԶԻՆՉ

ԱՍԵՆԴՈՔԱ·
Ա ՍԷ ՑՆՈՍԱՅՍ;
ԱՅՈ· ՉԻՑԷԸՆԹԵՐ
ՑԵԱԼՉԵՐ· ԵԹԷԻԲԵ
ՐԱՆՈՅՄԱՆԿԱՆՑՏՂ
ԱՅՈՑՍՏՆԴԵԱՅՑ· ՀԱ
ՍՏԱՏԵՑԵՐՕՐՀՆՈՒ
ԹԻՒՆ·
ԵՒԹՈՂԵԱԼԶՆՈՍԱԵԼԱՐ
ՏԱՔՍԻՔԱՂԱՔԷՆԻԲԵԹԱՆ
ՆԻԱ· ԵՒԱՆԴԱԳԱՒ·
ԵՒԸՆԴԱՌԱՒՕՏՆԻԴԱՌ
ՆԱԼՆԻՔԱՂԱՔՆ
ԱՐՆ; ՔԱՂՑԵԱՒ·
ԵՒՏԵՍԵԱԼԹԶԵՆԻՄԻԻ
ԱՌՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԵԿՆԻՆԱ· ԵՒՈՉԻՆՉ
ԵԳԻՏԻՆՄԱ,· ԲԱՅՑ
ՄԻԱՅՆՏԵՐԵՒ;
ԵՒԱՍԷՑՆԱ,· ՄԻԱՅՍ

[illegible]

Զարմանային Հրեայքն եւ ասէին. Զիա՞րդ սա գիր գիտէ, քանզի ուսեալ ոչ է։

Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Իմ վարդապետութիւնս չէ իմ, այլ այնորիկ որ առաքեացն զիս։ Եթէ ոք կամիցի զկամս նորա առնել, ծանիցէ զվարդապետութենէս, եթէ յԱստուծոյ է, եթէ ես ինչ յանձնէ խօսիմ։

Որ յանձնէ խօսի, զփառս անձին իւրոյ խնդրէ. իսկ որ խնդրէ զփառս այնորիկ որ առաքեացն զնա, նա ճշմարիտ է, եւ անիրաւութիւն ի նմա ոչ գոյ։

Ո՞չ Մովսէս ետ ձեզ զօրէնս, եւ ոչ ոք ի ձէնջ առնէ զօրէնսն. ընդէ՞ր խնդրէք սպանանել զիս։

3 Պատասխանի ետ ժողովուրդն եւ ասէ. Դեւ գոյ ի քեզ. ո՞ խնդրէ սպանանել զքեզ։

Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ նոցա. Մի գործ գործեցի, եւ ամենեքեան զարմանայք։

Վասն այսորիկ Մովսէս ետ ձեզ զթլփատութիւն

[illegible]

ՆԷՍ ՃԱՆԱՊԱՐՀԱՒ
ԱՐԴԱՐՈՒԹԵԱՄԲ · ԵՒ
ՈՉ ՀԱՒԱՏԱՑԷՔ ՆՄԱ ·
ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐՔ ԵՒ ՊՈՌ
ՆԻԿՔ ՀԱՒԱՏԱՑԻՆ ՆՄԱ
ԵՒ ԴՈՒՔ ՏԵՍԷՔ ԵՒ ՈՉ
ԶՂՋԱՑԱՐՈՒՔ ՅԵՏՈՅ
ՀԱՒԱՏԱԼ ՆՄԱ ·
ԱՅԼ ԱՌԱԿ ԼՈՒԱՐՈՒ
ՔԱ · ԱՅՐ ՄԻ ԷՐ ՏԱՆ
ՈՒՏԷՐ · ՈՐ ՏՆԿԵԱՑ
ԱՅԳԻ, ԵՒ ՑԱՆԿ
ՊԱՐԵԱՑ ԶՆԱ, ԵՒ ՓՈ
ՐԵԱՑ Ի ՆՄԱ ՀՆՁԱՆ;
ԵՒ ՇԻՆԵԱՑ ԱՇՏԱՐԱԿ;
ԵՒ ԵՏ ԶՆԱ ՑՄՇԱԿՍ,
ԵՒ ԳՆԱՑ Ի ՏԱՐ ԱՇԽԱՐՀ ·
ԻԲՐԵՒ ՄԵՐՁԵՑԱՒ ԺԱ
ՄԱՆԱԿ ՊՏՂՈՅ, ԱՌԱ
ՔԵԱՑ ԶԾԱՌԱՅՍ ԻՒՐ

ԱՌ ՄՇԱԿՍՆ, ԱՌՆՈՒԼ
ԶՊՏՈՒՂ ՆՈՐԱ · ԵՒ ԿԱ
ԼԵԱԼ ՄՇԱԿԱՑՆ ԶԾԱՌ
ԱՅՍՆ, ԶՈՄՆ ՏԱՆՋԵ
ՑԻՆ · ԶՈՄՆ ՍՊԱՆԻՆ ·
ԶՈՄՆ ՔԱՐԿՈԾԵՑԻՆ ·
ԴԱՐՁԵԱԼ ԱՌԱՔԵԱՑ Ա
ԾԱՌԱՅՍ ԱՌԱՒԵԼ
ՔԱՆ ԶԱՌԱՋԻՆՍՆ,
ԱՐԱՐԻՆ ԵՒ ՆՈՑԱ ՆՈ
ՅՆՊԷՍ ·
ՅԵՏՈՅ ԱՌԱՔԵԱՑ ԶՈՐ
ԴԻ ԻՒՐ ԱՌ ՆՈՍԱ · ԵՒ ԱՍԷ
ԹԵՐԵՒՍ ԱՄԱՉԵՍՑԵՆ
ՅՈՐԴՒՈՅ ԻՄՄԷ ·
ԻՍԿ ՄՇԱԿՔՆ ԻԲՐԵՒ
ՏԵՍԻՆ ԶՈՐԴԻՆ · ԱՍԷ
ՆԷԻՆ Ի ՄԻՏՍ · ՍԱ Է ԺԱ
ՌԱՆԳՆ · ԵԿԱՅՔ ՍՊԱՆ
ՑՈՒՔ ԶՍԱ, ԵՒ ԿԱԼ

ՑՈՒՔ ԶԺԱՌԱՆԳՈՒԹԻ
ՒՆ ՍՈՐԱ. ԵՒ ԿԱԼԵԱԼ
ՀԱՆԻՆ ԶՆԱ ԱՐՏԱՔՍ
ՔԱՆ ԶԱՅԳԻՆ. ԵՒ ՍՊԱՆԻՆ
ԱՐԴ ՅՈՐԺԱՄ ԳԱՅՑԷ ՏԷՐ
ԱՅԳՒՈՅՆ. ԶԻՆՉ ԱՐԱՍ
ՑԷ ՄՇԱԿԱՑՆ ԱՅՆՈՑԻԿ
ԱՍԵՆ ՑՆԱ. ԶՉԱՐՍՆ
ՉԱՐԱՉԱՐ ԿՈՐՈՒՍՑԷ. ԵՒ
ԶԱՅԳԻՆ ՏԱՑԷ ԱՅԼ
ՈՑ ՄՇԱԿԱՑ. ՈՐՔ ՏԱ
ՑԵՆ ՆՄԱ Ի ԺԱՄՈՒ ԶՊ
ՏՈՒՂ ԻՒՐԵԱՆՑ.
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ. ՉԻ
ՑԷ ԵՐԲԵՔ ԸՆԹԵՐ
ՑԵԱԼ Ի ԳԻՐՍ. ԶՎԷՄ
ԶՈՐ ԱՆԱՐԳԵՑԻՆ ՇԻՆ
ՈՂՔՆ. ՆԱ ԵՂԵՒ ԳԼՈՒԽ
ԱՆԿԵԱՆ. Ի ՏԷ ԵՂԵՒ
ԱՅՍ ԵՒ Է ՍՔԱՆՉԵԼԻ
ՅԱՉՍ ՄԵՐ.
ՎԱՍՆ ԱՅՍՈՐԻԿ ԱՍԵՄ
ՁԵԶ. ԶԻ ԲԱՐՁՑԻ Ի
ՁԷՆՋ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ
ԵՐԿՆԻՑ, ԵՒ ՏԱՑԻ ԱԶԳԻ
ՈՐ ԱՌՆԻՑԷ ԶՊՏՈՒՂՍ
ՆՈՐԱ. ԵՒ ՈՐ ԱՆԿԱՆԻ
Ի ՎԵՐԱՅ ՎԻՄԻՍ ԱՅՍՈՐ
ԻԿ, ԽՈՐՏԱԿԵՍՑԻ. ԵՒ ՅՈՐ
ՈՅ ՎԵՐԱՅ ԱՆԿԱՆԻՑԻ ՀՈՍ
ԵՍՑԷ ԶՆԱ.
ԵՒ ԻԲՐԵՒ ԼՈՒԱՆ ՔԱՀԱՆԱ
ՅԱՊԵՏՔՆ, ԵՒ ՓԱՐԻՍԵ
ՑԻՔՆ, ԵՒ ԴՊԻՐՔՆ ԶԱՌ
ԱԿՍ ՆՈՐԱ. ԳԻՏԱՑԻՆ
ԵԹԷ ՎԱՍՆ ՆՈՑԱ ԱՍԱՑ.
ԵՒ ԽՆԴՐԷԻՆ ԶՆԱ ՈՒՆԵԼ.
ԲԱՅՑ ԵՐԿՆՉԷԻՆ Ի ԺՈՂՈՎՐ
ԴԵԱՆ. ՔԱՆԶԻ ԻԲՐԵՒ
ԶՄԱՐԳԱՐԷ ՈՒՆԷԻՆ ԶՆԱ.

[illegible]

ԴԱՐՁԵԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԻ
ԵՏ ՆՈՑԱ ՅՍ ԱՌԱԿՕՔ.
ՆՄԱՆԵՑԱՒ ԱՐՔԱՅՈՒ
ԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ ԱՌՆ
ԹԱԳԱՒՈՐԻ. ՈՐ ԱՐԱՐ
ՀԱՐՍԱՆԻՍ ՈՐԴՒՈՅ ԻՒ
ՐՈՅ. ԵՒ ԱՌԱՔԵԱՑ ԶԾ
ԱՌԱՅՍ ԻՒՐ ԿՈՉԵԼ ԶՀ
ՐԱՒԻՐԵԱԼՍՆ Ի ՀԱՐՍԱՆ
ԻՍՆ. ԵՒ ՈՉ ԿԱՄԷԻՆ
ԳԱԼ. ԴԱՐՁԵԱԼ ԱՌԱՔ
ԵԱՑ ԱՅԼ ԾԱՌԱՅՍ. ԵՒ
ԱՍԷ. ԱՍԱՑԷՔ ՀՐԱՒԻՐ
ԵԼՈՑՆ. ԱՀԱՒԱՍԻԿ
ԶՃԱՇ ԻՄ ՊԱՏՐԱՍՏԵ
ՑԻ. ԶՈՒԱՐԱԿՔ ԻՄ ԵՒ
ՊԱՐԱՐԱԿՔ ԶԵՆԵԱԼ ԵՆ.
ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ԻՆՉ ՊԱ
ՏՐԱՍՏ Է. ԵԿԱՅՔ Ի
ՀԱՐՍԱՆԻՍՆ. ԵՒ

ՆՈՔԱ ՅԱՆՑԵԱԼ ԳՆԱ
ՑԻՆ. ՈՄՆ ՅԱԳԱՐԱԿ
ԻՒՐ. ԵՒ ՈՄՆ Ի ՎԱՃԱՌ
ԻՒՐ. ԵՒ ԱՅԼՔՆ ԿԱԼԵԱԼ
ԶԾԱՌԱՅՍ ՆՈՐԱ ԹՇՆԱ
ՄԱՆԵՑԻՆ ԵՒ ՍՊԱՆԻՆ.
ԻՍԿ ԹԱԳԱՒՈՐՆ ԻԲՐԵՒ
ԼՈՒԱՒ, ԲԱՐԿԱՑԱՒ. ԵՒ
ԱՌԱՔԵԱՑ ԶԶՕՐՍ ԻՒՐ,
ԵՒ ՍԱՏԱԿԵԱՑ ԶՆՈՍԱ.
ԵՒ ԶՔԱՂԱՔ ՆՈՑԱ ԱՅՐ
ԵԱՑ ՀՐՈՎ. ՅԱՅՆ
ԺԱՄ ԱՍԷ ՑԾԱՌԱՅՍ
ԻՒՐ, ՀԱՐՍԱՆԻՔՆ ՊԱՏ
ՐԱՍՏ ԵՆ. ԵՒ ՀՐԱՒԻՐԵԱ
ԼՔՆ ՉԷԻՆ ԱՐԺԱՆԻ.
ԱՐԴ ԵՐԹԱՅՔ Ի ՅԱՆՑՍ
ՃԱՆԱՊԱՐՀԱՑ, ԵՒ ԶՈՐ
ՄԻԱՆԳԱՄ ԳՏԱՆԻՑԷՔ
ԿՈՉԵՑԷՔ Ի ՀԱՐՍԱՆԻՍՆ.

ԵՒ ԵԼԵԱԼ ԾԱՌԱՅՔՆ Ի
ՃԱՆԱՊԱՐՀՍ · ԺՈՂՈՎ
ԵՑԻՆ ԶԱՄԵՆԵՍԵԱՆ ԶՈ
ՐՍ ԳՏԻՆ · ԶՉԱՐՍ ԵՒ
ԶԲԱՐԻՍ · ԵՒ ԼՑԱՆ ՀԱՐ
ՍԱՆԻՔՆ ԲԱԶՄԱԿԱՆ
ՕՔՆ ·
ՄՈՒՏԵԱԼ ԹԱԳԱՒՈՐՆ ՏԵ
ՍԱՆԵԼ ԶԲԱԶՄԱԿԱՆՍՆ ·
ԵՏԵՍ ԱՆԴ ԱՅՐ ՄԻ ՈՐ ՈՉ
ՈՒՆԷՐ ՀԱՆԴԵՐՁ ՀԱՐ
ՍԱՆԵԱՑ · ԵՒ ԱՍԷ ՑՆԱ
ԸՆԿԵՐ · ԶԻԱՐԴ ՄՏԵՐ
ԱՅՍՐ ԶԻ ՈՉ ՈՒՆԷԻՐ ՀԱ
ՆԴԵՐՁ ՀԱՐՍԱՆԵԱՑ ·
ԵՒ ՆԱ ՊԱՊԱՆՁԵՑԱՒ ·
ՅԱՅՆԺԱՄ ԱՍԷ ԹԱԳԱ
ՒՈՐՆ ՑՊԱՇՏՕՆԵԱՅՍՆ ;
ԿԱՊԵՑԷՔ ԶԴՈՐԱ ԶՈ
ՏՍ ԵՒ ԶՁԵՌՍ ԵՒ ՀԱՆԷՔ
ԶԴԱ Ի ԽԱՒԱՐՆ ԱՐՏԱՔ
ԻՆ · ԱՆԴ ԵՂԻՑԻ ԼԱԼ ԵՒ
ԿՐՃԵԼ ԱՏԱՄԱՆՑ ·
ԶԻ ԲԱԶՈՒՄ ԵՆ ԿՈՉԵ
ՑԵԱԼՔ ; ԵՒ ՍԱԿԱՒՔ
ԸՆՏՐԵԱԼՔ ·
ՅԱՅՆԺԱՄ ԳՆԱՑԵԱԼ
ՓԱՐԻՍԵՑԻՔՆ · ԱՌԻՆ
ԽՈՐՀՈՒՐԴ ԶՆՄԱՆԷ ;
ԹԷ ՈՐՊԷՍ ԴԻՑԵՆ
ՆՄԱ ՈՐՈԳԱՅԹ ԲԱՆ
ԻՒ · ԵՒ ԱՌԱՔԵՆ ԱՌ ՆԱ
ԶԱՇԱԿԵՐՏՍ ԻՒՐԵԱ
ՆՑ ՀԵՐՈՎԴԻԱՆՈՍ
ԱՕՔ ՀԱՆԴԵՐՁ · ԵՒ
ԱՍԷՆ ; ՎԱՐԴԱՊԵՏ ;
ԳԻՏԵՄՔ ԶԻ ՃՇՄԱՐ
ԻՏ ԵՍ · ԵՒ ԶՃԱՆԱՊԱ
ՐՀՆ ԱՅ · ՃՇՄԱՐՏՈՒ
ԹԵԱՄԲ ՈՒՍՈՒՑԱՆԵՍ ·

ԵՒՈՉԷՐԷՉ ՓՈՅՈ ԶԱ

ՄԷՐԷ· ԵՒՈՉ ՅԵՑԻՆ

ՅԵՐԵՍՈՒՍՆ ԴՈՅ· ԱՍԴ·

ԱՊԱՈՒՐԵՄՆ· ԶԻՆՉ ԴՈՒ

ՐԷՉ· ԳՈՒԲԱՐԷՆ ԽՐԵՆ

ՃԱՆԱՉՈՒՐ ՈՐԴԻՔ·

Բ ԱՅՑ ԶԻ ՄԻ ԳԱ

ՅԹԱԿՂԵՑՈՒՑՈՒՔ· ԶՆՈՍԱ·

ԶԻ ՓՈՐՁԷ ԵՐԹ Ի ԾՈՎ

ԾՈՎ ԱՐԿ· ՅՈՒ ՅԵՐԵՂ

ԶԱՌԱՋԻՆ ՁՈՒԿՆ ԵՒ

ԵՐԵՒԵԼԱՆԻՑԷ ԵՒ ԲԱՑ

ԴԱՁԵՆՆ ԵՆ· ԵՒԱ

ԷՑԵՆ· ԱՅՆՊԻՍԻ

ՆԵՐՈՒՅՆ ԱՌԵԱԼ·

Ա ՅՆ ՓՈՏՐԵՍ ՁԵՐ·

ՅԱՅՆ ԺԱՄՈՒ ՅՆԴ ԷՐ·

ՅՈՒ ԵՐԱ ՈՒՆԵՐ

ԶՆՈՅՆ ԵՆԻ ՆԵՐԵՆՐ

ԵՒ ԶԱՅՆ· ԻՑ·

Ի ԲԵՐԱՆՈՅՆ ԶՈՐՄԱՅՆ·

ԾԱՌԱԶԱՆԵՍԱՅԵ

Յ ԱՅՆՄ ԺԱՄՈՒ ՄԱՏԵ

ԱՆ ԱՇԱԿԵՐՏՔՆ ԱՌ

ՅԻՍ· ՈՐ ԱՊԱՔԷՆ

ՄԵԾ ԻՑԷ ՅԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ·

Ն ՈՐԱ ՅԻՍ ԿՈՉԵԱՑ·

Ա ՌԵԱԼ· ՄԱՆ

[illegible]

[illegible]

[illegible]

ԵՂԷ ԵՐԵՑԵ· ԵՒՅՈՒ

ԲՈՒՆՅԷ Զ ԱՒՈՒՆԷԴ

ԲԱՆԻՐԻՆ ՈՒՄ· ԵՒ

ԱՌԱՄՆ ԶՈՒ ԱՅՆ ՓՈՔՐ

ԱՌԱՔԵԼՈՑ ԱՐԻՆՆ·

ԵՒԵՆՆԱ· ԵՒ Զ Ի

ԱԶՈՒ ՆԵՐԶ ԱՒՈՒ· Ե

Ա ՈՐԶՈՒՆԵՆԻՆԷԴ

[illegible]

[illegible]

ՊԷՍ ԵՒ ԵՐԿՐՈՐԴՆ· ԵՒ
ԵՐՐՈՐԴՆ· ՄԻՆՉԵՒ Յ
ԵՒԹՆԵՐՈՐԴՆ· ՅԵՏ
ԱՄԵՆԵՑՈՒՆ ՄԵՌԱՒ
ԵՒ ԿԻՆՆ·
ԱՐԴ Ի ՅԱՐՈՒԹԵԱՆՆ
ՈՒՄ ՅԵՒԹԱՆՑ ԱՆՏԻ ԵՂԻ
ՑԻ ԿԻՆ· ԶԻ ԱՄԵՆ
ԵՔԻՆ ԱՌԻՆ ԶՆԱ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՈՑԱ
ՅՍ ԵՒ ԱՍԷ· ՄՈԼՈՐԵ
ԱԼ ԷՔ ՈՉ ԳԻՏԷՔ ԶԳԻՐՍ
ԵՒ ՈՉ ԶԶՕՐՈՒԹԻՒՆ
ԱԾՈՅ· ԶԻ Ի ՅԱՐՈՒԹԵ
ԱՆՆ ՈՉ ԿԱՆԱՅՍ
ԱՌՆԵՆ· ԵՒ ՈՉ ԿԱ
ՆԱՅՔ ԱՐԱՆՑ· ԱՅԼ Ի
ԲՐԵՒ ԶՀՐԵՇՏԱԿՍ ՅԵՐ
ԿԻՆՍ ԵՆ· ԲԱՅՑ ՎԱՍՆ
ՅԱՐՈՒԹԵԱՆ ՄԵՌԵԼ

ՈՑ· ՉԻՑԷ ԸՆԹԵՐՑԷ
ԱՔ ԶԲԱՆ ԶԱՍԱՑԵԱԼՆ
ՁԵԶ ՅԱԾՈՅ· ԵՍ ԵՄ ԱԾ
ԱԲՐԱՀԱՄՈՒ· ԵՒ ԱԾ
ԻՍՀԱԿԱՅ· ԵՒ ԱԾ ՅԱ
ԿՈԲԱՅ· ԵՒ ՈՉ Է ԱԾ
ԱԾ ՄԵՌԵԼՈՑ· ԱՅԼ
ԿԵՆԴԱՆԵԱՑ· ԻԲՐԵՒ
ԼՈՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՔ
ԶԱՐՄԱՆԱՅԻՆ· ԸՆԴ ՎԱՐ
ԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ·
ԻՍԿ ՓԱՐԻՍԵՑԻՔՆ ԻԲՐ
ԵՒ ԼՈՒԱՆ· ԹԷ ԿԱՐ
ԿԵԱՑ ԶԲԵՐԱՆՍ ՍԱԴ
ՈՒԿԵՑՒՈՑՆ· ԺՈՂՈՎ
ԵՑԱՆ Ի ՄԻԱՍԻՆ· ԵՒ
ԵՀԱՐՑ ԶՆԱ ՄԻ ՈՄՆ Ի ՆՈ
ՑԱՆԷ ՓՈՐՁԷՐ ԶՆԱ ԵՒ
ԱՍԷՐ· ՎԱՐԴԱՊԵՏ
ՈՐ ՊԱՏՈՒԻՐԱՆ ՄԵԾ Է

ՅԱՒՐԷՆՍ:
ԵՒ ՅՍ ԱՍԷ ՑՆԱ, ՍԻՐԵՍ
ՑԵՍ ԶՏՐ ԱԾ ՔՈ ՅԱՄԵ
ՆԱՅՆ ՍՐՏԷ ՔՈՒՄՄԷ,
ԵՒ ՅԱՄԵՆԱՅՆ ԱՆՁ
ՆԷ ՔՈՒՄՄԷ: ԵՒ ՅԱՄԵ
ՆԱՅՆ ՄՏԱՑ ՔՈՑ:
ԱՅՍ Է ՄԵԾ ԵՒ ԱՌԱՋԻՆ
ՊԱՏՈՒԻՐԱՆ: ԵՒ
ԵՐԿՐՈՐԴՆ ՆՄԱՆ ՍՄԻՆ
ՍԻՐԵՍՑԵՍ ԶԸՆԿԵՐ
ՔՈ ԻԲՐԵՒ ԶԱՆՁՆ ՔՈ:
ՅԱՅՍ ԵՐԿՈՒ ՊԱՏՈՒԻՐ
ԱՆՍ ԱՄԵՆԱՅՆ ԱՒՐԷ
ՆՔ ԵՒ ՄԱՐԳԱՐԷՔ ԿԱԽ
ԵԱԼ ԿԱՆ:
ԵՒ Ի ԺՈՂՈՎԵԼ ՓԱՐԻ
ՍԵՑՒՈՑՆ: ԵՀԱՐՑ
ՑՆՈՍԱ ՅՍ ԵՒ ԱՍԷ,
ԶԻՆՉ ԹՈՒԻ ՁԵԶ
ՎԱՍՆ ՔԻ ՈՅՐ ՈՐԴԻ Է:
ԱՍԵՆ ՑՆԱ ԴԱՒԹԻ
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ, ԻՍԿ
ԶԻԱՐԴ ԴԱՒԻԹ ՀՈԳ
ՒՈՎ ԿՈՉԷ ԶՆԱ ՏՐ
ԵՒ ԱՍԷ:
ԱՍԱՑ ՏՐ ՑՏՐ ԻՄ:
ՆԻՍՏ ԸՆԴ ԱՋՄԷ ԻՄ
ՄԷ ՄԻՆՉԵՒ ԴԻՑ ԶԹՇ
ՆԱՄԻՍ ՔՈ ՊԱՏՈՒԱՆԴԱ
Ն ՈՏԻՑ ՔՈՑ: ԻՍԿ ԵԹԷ ԴԱՒ
ԻԹ ՀՈԳՒՈՎ ԶՆԱ ՏՐ
ԿՈՉԷ, ԶԻԱՐԴ ՈՐԴԻ
ՆՈՐԱ Է:
ԵՒ ՈՉ ՈՔ ԿԱՐԷՐ ՏԱԼ
ՆՄԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ
ԲԱՆ ՄԻ: ԵՒ ՈՉ ՀԱՄԱ
ՐՁԱԿԵՑԱՒ ՈՔ ՅԱՅՆՄ ՕՐԷ
ՀԱՐՑԱՆԵԼ ԶՆԱ ԵՒ
ՈՉ ԻՆՉ:

ՄԻԵ ՅԱՅՆԺԱՄ ԽՕՍԵՑԱՒ
ՅՍ ԸՆԴ ԺՈՂՈՎՈՒՐ
ԴՍՆ ԵՒ ԸՆԴ ԱՇԱԿԵ
ՐՏՍՆ ԻՒՐ ԵՒ ԱՍԷ·
ՅԱԹՈՌՆ ՄՈՎՍԻՍԻ·
ՆՍՏԱՆ ԴՊԻՐՔՆ ԵՒ
ՓԱՐԻՍԵՑԻՔՆ· ԶԱՄԵ
ՆԱՅՆ ԶՈՐ ԻՆՉ ԱՍԻՑԵ
ՆԵԶ ԱՐԱՐԷՔ ԵՒ ՊԱՀԻ
ՑԷՔ· ԲԱՅՑ ԸՍՏ ԳՈՐԾ
ՈՑ ՆՈՑԱ ՄԻ ԱՌՆԷՔ· ԶԻ
ԱՍԵՆ ԵՒ ՈՉ ԱՌՆԵՆ·
ՄԻԶ ԿԱՊԵՆ ԲԵՌԻՆՍ ԾԱՆՐԱ
ՆՍ ԵՒ ԴԺՈՒԱՐԱԿԻՐՍ,
ԵՒ ԴՆԵՆ Ի ՎԵՐԱՅ ՈՒ
ՍՈՑ ՄԱՐԴԿԱՆ,· ԵՒ ԻՒՐ
ԵԱՆՑ ՄԱՏԱՄԲՆ ՈՉ ԿԱ
ՄԻՆ ՇԱՐԺԵԼ ԶՆՈՍԱ·
ՄԻԷ ԵՒ ԶԱՄԵՆԱՅՆ ԶԳՈՐ
ԾՍ ԻՒՐԵԱՆՑ ԳՈՐԾԵՆ

Մ ՄՃ Դ
ՄԻԷ
ՄԻԸ ՃԼԸ
ՄԻԹ ՃԽ ՃԼԷ ՄԻԶ

Ի ՑՈՅՑ ՄԱՐԴԿԱՆ·
ԼԱՅՆԵՆ ԶՊԱՀՊԱՆԱ
ԿՍ ԻՒՐԵԱՆՑ· ԵՒ ԵՐ
ԿԱՅՆԵՆ ԶՔՂԱՆՑՍ
ՀԱՆԴԵՐՁԻՑ ԻՒՐԵՑ·
ՍԻՐԵՆ ԶՅԱՌԱՋԱԳԱ
ՀՍ ՅԸՆԹՐԻՍ; ԵՒ ԶՆ
ԱԽԱԹՈՌՍ Ի ԺՈՂՈՎ
ՈՒՐԴՍ; ԵՒ ԶՈՂՋՈ
ՅՆՍ Ի ՀՐԱՊԱՐԱԿՍ;
ԵՒ ԿՈՉԵԼ Ի ՄԱՐԴԿԱՆԷ·
ՌԱԲԲԻ· ՌԱԲԲԻ·
ԲԱՅՑ ԴՈՒՔ ՄԻ ԿՈՉԷՔ
ԶԱՆՁ ՎԱՐԴԱՊԵՏ· ԶԻ
ՄԻ Է ՎԱՐԴԱՊԵՏՆ ՁԵՐ·
ԵՒ ԱՄԵՆԵՔԵԱՆ ԴՈՒՔ ԵՂ
ԲԱՐՔ ԷՔ· ԵՒ ՀԱՅՐ ՄԻ
ԿՈՉԷՔ ՁԵԶ ՅԵՐԿՐԻ·
ԶԻ ՁԵՐ ՄԻ Է ՀԱՅՐ ՈՐ
ՅԵՐԿԻՆՍ Է· ԵՒ ՄԻ

ԿՈՉԷՐ ԶՈՍՆԱ ՅԻՉ· ԶԻ
ՈՒՍԱՅԻՉ ՉԵՐՈՑ· ԵՒ
ՄԵԾԱՑՈՅՑ ՉԷՆ ՀԵՂՄՅԻ
ՉԵՐՈԳՈՒԹԵԱՄԲ·
Ո ՐՊԷՍ ՉՐԱՅՈՒՅՍ ՆԷ
ԶՄՆ ՉՆԻՄՆԱՐ ՃԵՌՅԻ
ԵՒ ՈՐԴԻՆ ՆԱՐ ՃԷՅՈՒՅՍ
ՆԷ ԶՄՆ ՉՆԻՄՆԱՐ ՉՐԱՅ
Ա ՅՍՊԷՍ ԱՍԷ ՏԷՐ ԵՒ
ՓՐԿԻՉՆ ՅԻՈՅ· ԶԻ ՓԱԿ
ԷՐ ԶՄԱՐԴՈՅՍ ՈՒԻՆ Ն
ԵՐԿՆԻ ՅՈՍ Ա ՀԻՄՆԱՐԴ
ՆԱՐ· ԴՈՒԹՈՉՄՆԱՐ ՆԷ
ԵՒ ՈՐՈՅՍՆԱՐ ՆԷՆ ՉԱՅԹ
ԱՈՅՎՆԱՐ ՆԷԼ·
Ա ՅՍՊԷՍ ԱՍԷ ՏԷՐ ՓՐԿԻՉՆ ՓԱ
ՐԻՍԷ ՅԻՈՅ ՆԵՂԾՄԻՈՐ
ՄՅ· ԶԻ ՅՄ ԾԻԹԷՐ ՆԳԾ
ԵՒԷՐ ՆԴ ՅԱՄԵԹ ՄՈՒՆԷԼ
ՆԿԱՄՈՒՐ ՄՆ· ԵՒ ՅՈՐ

ԺԱՄԱՆԷՆ ՅԻՍՈՒՆ ՆԷԹ
ԶՆԱՈՐԴԻ ԳԵՃԷՆ ՆԷՐ
ԿԻՆԵԻՈԹՄՆ ԶՉԵԶ·
Ա ՅՍՊԷՍ ԱՍԷ ՏԷՐ ՆՈ
ՐԴԻ ԹՆՈՅԹԻ· ԶԻՍԱԷԹ
ՈՐԵՐԴԻՆՈՒԻՐՄԽԱՐ Ն
ՉԷԻՆՉ· ԻՄՅՅՈՐԵՐԴ
ՆՈՒ ՅՈՍԿԻՆՈՐԻՐՄԽ
ՄՐԻՆԷ· ՄՐԺՄՆԷ·
Մ ՈՌԱՑԱՐ ԵՒ ԿՈՅՐԻ· ԶԻ
ՆՉՄՆԷԾԷ· ՈՍԿԻՆ· Է
ԹԵՐՄԽԱՐ ՆՈՐՄՐԻԷ
ԶՈՍԿԻՆ· ԵՒ ՄՐԵՐԴ
ՆՈՒԻՍԷՎՄՆԻ· ՉԷԻՆՉ·
ԻՄՅՅՈՐԵՐԴԻՆՈՒԻԳՄՐ
ՄՐՄԴԻՆՈՐԻԼԷՐՄՅ ՆՈՐՄ
ՄՐԺՄՆԷ·
Յ ԻՍՈՒԹԵՒ ԿԱՅԹ· ԶԻ
ՆՉՄՆԷԾԷ ԳՄՐԻՐՄԴ
ԵԹԵՒԷԴՄՆ ՆՈՐՄՐԻԷ

ԶՊԱՏԱՐԱԳՆ · ԱՐԴ
ՈՐ ԵՐԴՆՈՒ Ի ՍԵՂԱՆՆ,
ԵՐԴՆՈՒ Ի ՆԱ ԵՒ ՅԱՄԵ
ՆԱՅՆ ՈՐ Ի ՎԵՐԱՅ ՆՈ
ՐԱ · ԵՒ ՈՐ ԵՐԴՆՈՒ Ի
ՏԱՃԱՐՆ, ԵՐԴՆՈՒ Ի
ՆԱ ԵՒ Ի ԲՆԱԿԻՉՆ ՆՈՐԱ
ԵՒ ՈՐ ԵՐԴՆՈՒ ՅԵՐԿԻՆՍ
ԵՐԴՆՈՒ ՅԱԹՈՌՆ ԱՅ
ԵՒ ՅԱՅՆ ՈՐ ՆՍՏԻ Ի ՎԵՐ
ԱՅ ՆՈՐԱ ·
ՎԱՅ ՁԵԶ ԴՊՐԱՑԴ ԵՒ
ՓԱՐԻՍԵՑՒՈՑ ԿԵՂԾԱՒ
ՈՐԱՑ · ԶԻ ՏԱՍԱՆՈՐԴ
ԷՔ ԶԱՆԱՆՈՒԽ · ԵՒ
ԶՍԱՄԻԹ · ԵՒ ԶՉԱՄ
ԱՆ · ԵՒ ԹՈՂԷՔ ԶԾԱ
ՆՐԱԳՈՅՆՍ ՕՐԻՆԱՑՆ ·
ԶԻՐԱՒՈՒՆՍ ԵՒ ԶՈՂ
ՈՐՄՈՒԹԻՒՆ · ԵՒ ԶՀԱ

ՒԱՏՍ ·
ԶԱՅՍ ԱՐԺԱՆ ԷՐ ԱՌ
ՆԵԼ; ԵՒ ԶԱՅՆ ՉԹ
ՈՂՈՒԼ ·
ԱՌԱՋՆՈՐԴՔ ԿՈՅՐՔ ·
ՈՐ ԶՄԺՂՈՒԿՆ ՔԱՄԷՔ
ԵՒ ԶՈՒՂՏՆ ԿԼԱՆԷՔ ·
ՎԱՅ ՁԵԶ ԴՊՐԱՑԴ ԵՒ
ՓԱՐԻՍԵՑՒՈՑ ԿԵՂԾԱՒ
ՈՐԱՑ · ԶԻ ՍՐԲԷՔ ԶԱՐ
ՏԱՔԻՆ ԲԱԺԱԿԻՆ ԵՒ
ՍԿԱՒԱՌԱԿԻՆ; ԵՒ Ի
ՆԵՐՔՈՅ ԼԻ ԵՆ ՅԱՓՇՏԱ
ԿՈՒԹԵԱՄԲ ԵՒ ՉԱՐՈՒ
ԹԵԱՄԲ · ՓԱՐԻՍԵՑԻ
ԿՈՅՐ · ՍՐԲԵԱ ՆԱԽ
ԶՆԵՐՔԻՆ ԲԱԺԱԿԻՆ
ԵՒ ԶՍԿԱՒԱՌԱԿԻՆ,
ԶԻ ԼԻՑԻ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ
ՆՈՅՆ ՍՈՒՐԲ ·

ՎԱՅ ՁԵԶ ԴՊՐԱՑ ԵՒ
ՓԱՐԻՍԵՑԻՈՑ ԿԵՂԾԱ-
ՒՈՐԱՑ · ԶԻ ՆՄԱՆԷՔ ԳԵ-
ՐԵԶՄԱՆԱՑ ԲՌԵԼՈՑ ·
ՈՐ ԱՐՏԱՔՈՅ ԵՐԵՒԻՆ
ԳԵՂԵՑԻԿՔ · ԵՒ ՆԵՐ-
ՔՈՅ ԼԻ ԵՆ ՈՍԿԵՐՕՔ
ՄԵՌԵԼՈՑ · ԵՒ ԱՄԵ-
ՆԱՅՆ ՊՂԾՈՒԹԵԱՄԲ ·
ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ԴՈՒՔ
ԱՐՏԱՔՈՅ ԵՐԵՒԻՔ ԱՐԴ-
ԱՐՔ ; ԵՒ ՆԵՐՔՈՅ ԼԻ
ԷՔ ԿԵՂԾԱՒՈՐՈՒԹԵ-
ԱՄԲ ԵՒ ԱՆՕՐԷՆՈՒ-
ԹԵԱՄԲ ·

ՎԱՅ ՁԵԶ ԴՊՐԱՑ ԵՒ
ՓԱՐԻՍԵՑԻՈՑ ԿԵՂԾ-
ԱՒՈՐԱՑ · ԶԻ ՇԻՆԷՔ
ԶՇԻՐԻՄՍ ՄԱՐԳԱՐԷԻՑ,
ԵՒ ԶԱՐԴԱՐԷՔ ԶԳԵՐ-
ԵԶՄԱՆՍ ԱՐԴԱՐՈՑ ·
ԵՒ ԱՍԷՔ ԵԹԷ ԷԱՔ ՅԱՒ-
ՈՒՐՍ ՀԱՐՑՆ ՄԵՐՈՑ ;
ՈՉ ՀԱՂՈՐԴ ԵՂԱՔ ԱՐԵԱՆ
ՄԱՐԳԱՐԷԻՑՆ · ԱՊԱ
ՈՒՐԵՄՆ ՎԿԱՅԷՔ ԶԱՆ-
ՁԱՆՑ, ԵԹԷ ՈՐԴԻՔ ԷՔ
ԱՅՆՈՑԻԿ ՈՐ ԿՈՏՈՐԵՑ-
ԻՆ ԶՄԱՐԳԱՐԷՍՆ :
ԵՒ ԴՈՒՔ ԼՑԷՔ ԶՉԱՓ
ՀԱՐՑՆ ՁԵՐՈՑ ·
ՕՁՔ · ԾՆՈՒՆԴՔ
ԻԺԻՑ · ԶԻԱՐԴ ՓԱ-
ԽԻՑԷՔ Ի ԴԱՏԱՍՏԱ-
ՆԷ ԳԵՀԵՆԻՆ ·
ՎԱՍՆ ԱՅՍՈՐԻԿ ԱՀԱ-
ԵՍ ԱՌԱՔԵՄ ԱՌ
ՁԵԶ · ՄԱՐԳԱՐԷՍ ԵՒ
ԻՄԱՍՏՈՒՆՍ · ԵՒ ԴՊ-
ԻՐՍ, Ի ՆՈՑԱՆԷ ՍՊԱ

ՆԱՆԻՑԷՔ՝ ԵՒ ԽԱՉ
ՀԱՆԻՑԷՔ՝ ԵՒ Ի ՆՈՑԱ
ՆԷ ԳԱՆԱՀԻՑԷՔ Ի ԺՈՂ
ՈՎՈՒՐԴՍ ՁԵՐ· ԵՒ ՀԱԼ
ԱԾԻՑԷՔ Ի ՔԱՂԱՔԷ Ի
ՔԱՂԱՔ· ՈՐՊԷՍ ԶԻ ԵԿ
ԵՍՑԷ Ի ՎԵՐԱՅ ՁԵՐ ԱՄԵ
ՆԱՅՆ ԱՐԻՒՆ ԱՐԴԱՐ ՀԵ
ՂԵԱԼ ՅԵՐԿՐԻ· ՅԱՐԵՆԷ
ԱԲԵՂԻ ԱՐԴԱՐՈՅ ՄԻՆՉ
ԵՒ ՅԱՐԻՒՆՆ ԶԱՔԱՐԻ
ԱՅ ՈՐԴՒՈՅ ԲԱՐԱՔԵԱՅ·
ԶՈՐ ՍՊԱՆԷՔ ԸՆԴ ՄԷՋ
ՏԱՃԱՐԻՆ ԵՒ ՍԵՂԱՆ
ՈՅՆ· ԱՄԷՆ ԱՍԵՄ
ՁԵԶ· ԵԿԵՍՑԵՆ ԱՅԴ Ա
ՄԵՆԱՅՆ Ի ՎԵՐԱՅ ԱԶԳ
ԻՍ ԱՅՍՈՐԻԿ·
մխէ ԵՂՄ· ԵՂՄ· ՈՐ ԿՈՏ
ՈՐԵՍ ԶՄԱՐԳԱՐԷՍ·

մ
մխէ·

դ
ձ՟ճե

ԵՒ ՔԱՐԿԱԾ ԱՌՆԵՍ
ԶԱՌԱՔԵԱԼՍՆ ԱՌ ՔԵԶ·
ՔԱՆԻՑՍ ԱՆԳԱՄ ԿԱՄ
ԵՑԱՅ ԺՈՂՈՎԵԼ ԶՄԱՆ
ԿՈՒՆՍ ՔՈ՝ ԶՈՐ ՕՐ
ԻՆԱԿ ԺՈՂՈՎԷ ՀԱՒ
ԶՃԱԳՍ ԻՒՐ ԸՆԴ ԹԵՒ
ԱՒՔ՝ ԵՒ ՈՉ ԿԱՄԵ
ՑԱՐՈՒՔ· ԱՀԱ ԹՈՂ
ԵԱԼ ԼԻՑԻ ՁԵԶ ՏՈՒՆ
ՁԵՐ ԱՒԵՐԱԿ·
ԲԱՅՑ ԱՍԵՄ ՁԵԶ·
ԹԷ ՈՉ ԵՒՍ ՏԵՍԱՆԻ
ՑԷՔ ԶԻՍ ՅԱՅՍՄ ՀԵՏԷ
ՄԻՆՉԵՒ ԱՍԻՑԷՔ ՕՐՀ
ՆԵԱԼ ԵԿԵԱԼ ՅԱՆՈՒՆ
ՏՆ· Ե
ԵՒ ԵԼԵԱԼ ԱՐՏԱՔՍ ՅՍ
Ի ՏԱՃԱՐԷՆ, ԳՆԱՅՐ·
ՄԱՏԵԱՆ ԱՇԱԿԵՐՏՔՆ

մ
մխը

մր
ձ՟ճզ

դ.
մէ մխթ.

[illegible]

[illegible]

ԶԻ ԿԱՑՑԷ Ի ՏԵՂՒՈՋՆ
ՍՐԲՈՒԹԵԱՆ · ՈՐ ԸՆԹ-
ԵՌՆՈՒՆ Ի ՄԻՏ ԱՌՑԷ·
ՅԱՅՆԺԱՄ ՈՐ Ի ՀՐԷԱՍ
ՏԱՆԻ ԻՑԵՆ ՓԱԽԻՑԵՆ
Ի ԼԵՌՆՍ · ԵՒ ՈՐ Ի ՏԱՆ
ԻՍՆ ԻՑԷ; ՄԻ ԻՋՑԷ
ԱՌՆՈՒԼ ԶԻՆՉ Ի ՏԱՆԷ ԻՒՐ
ՄԷ · ԵՒ ՈՐ ՅԱԳԱՐԱԿԻՆ Ի
ՑԷ, ՄԻ ԴԱՐՁՑԻ ՅԵՏՍ
ԱՌՆՈՒԼ ԶՀԱՆԴԵՐՁ ԻՒՐ·
ՎԱՅ ԻՑԷ ՅՂ
ԵԱՑՆ ԵՒ ՍՏՆՏՈՒ
ՔԱՑՆ ՅԱՒՈՒՐՍՆ ՅԱՅՆ
ՈՍԻԿ ·
ԱՂՕԹՍ ԱՐԱՐԷՔ ԶԻ
ՄԻ ԼԻՆԻՑԻ ՓԱԽՈՒՍՏ
ՁԵՐ Ի ՁՄԵՌԱՆԻ · ԵՒ
ՄԻ ՅԱՒՈՒՐ ՇԱԲԱԹՈՒ·
ԶԻ ԵՂԻՑԻ ՅԱՅՆԺԱՄ
ՆԵՂՈՒԹԻՒՆ ՄԵԾ·
ՈՐՊԻՍԻ ՉԷ ԵՂԵԱԼ Ի ՍԿԶ-
ԲԱՆԷ ԱՇԽԱՐՀԻ ՄԻ
ՆՉԵՒ ՑԱՅԺՄ · ԵՒ
ՈՉ ԱՅԼ ԼԻՑԻ ·
ԵՒ ԵԹԷ ՈՉ ԿԱՐՃԷՐ
ԱՒՈՒՐՔՆ ԱՅՆՈՔԻԿ ՈՉ
ԱՊՐԷՐ ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐ
ՄԻՆ · ԲԱՅՑ ՎԱՍՆ
ԸՆՏՐԵԼՈՑՆ ԿԱՐՃԵՍ
ՑԻՆ ԱՒՈՒՐՔՆ ԱՅՆՈՔԻԿ·
ՅԱՅՆԺԱՄ ԵԹԷ ՈՔ ԱՍ
ԻՑԷ ՁԵԶ ԱՍՏ Է ՔՍ·
ԿԱՄ ԱՆԴ· ՄԻ ՀԱՒԱ
ՏԱՅՑԷՔ·
ԶԻ ՅԱՐԻՑԵՆ ՍՈՒՏ
ՔՐԻՍՏՈՍՔ· ԵՒ ՍՈՒՏ
ՄԱՐԳԱՐԷՔ · ԵՒ ՏԱՅՑ
ՑԵՆ ՆՇԱՆՍ ՄԵԾԱՄԵ
ԾՍ ԵՒ ԱՐՈՒԵՍՏՍ Ի

ՄՈԼՈՐԵՑՈՒՑԱՆԵԼ ԵԹԷ
ՀՆԱՐ ԻՆՉ ԻՑԷ ԵՒ ԶԸ
ՆՏՐԵԱԼՍՆ՝ ԱՀԱ ՅԱՌԱ
ՋԱԳՈՅՆ ԱՍԱՑԻ ՁԵԶ·
ՄԾԴ ԱՐԴ ԵԹԷ ԱՍԱՍՑԵՆ ՁԵԶ՝
ԹԷ ԱՀԱ ՅԱՆԱՊԱ
ՏԻ Է՝ ՄԻ ԵԼԱՆԻՑԷՔ:
ԵԹԷ ԱՀԱ Ի ՍԵՆԵԱԿՍ
Է՝ ՄԻ ՀԱՒԱՏԱՅՑԷՔ:
ՄԾԵ ԶԻ ՈՐՊԷՍ ՓԱՅԼԱԿՆ Ե
ԼԱՆԷ ՅԱՐԵՒԵԼԻՑ· ԵՒ
ԵՐԵՒԻ ՄԻՆՉԵՒ ՑԱՐԵՒ
ՄՈՒՏՍ՝ ԱՅՆՊԷՍ ԵՂԻ
ՑԻ ԵՒ ԳԱԼՈՒՍՏ ՈՐԴՒ
ՈՅ ՄԱՐԴՈՅ·
ՄԾԶ ՈՒՐ ԻՑԷ ԳԷՇ· ԱՆԴ
ԺՈՂՈՎԵՍՑԻՆ ԱՐԾՈՒԻՔ·
ՄԾԷ ՎԱՂՎԱՂԱԿԻ ՅԵՏ ՆԵՂ
ՈՒԹԵԱՆ ԱՒՈՒՐՑՆ
ԱՅՆՈՑԻԿ· ԱՐԵԳԱԿՆ

ԽԱՒԱՐԵՍՑԻ· ԵՒ ԼՈՒ
ՍԻՆ ՈՉ ՏԱՑԷ ԶԼՈՅՍ ԻՒՐ·
ԵՒ ԱՍՏԵՂՔ ԱՆԿՑԻՆ
ՅԵՐԿՆԻՑ· ԵՒ ԶՕՐՈՒ
ԹԻՒՆՔ ԵՐԿՆԻՑ
ՇԱՐԺԵՍՑԻՆ·
ԵՒ ՅԱՅՆԺԱՄ ԵՐԵՒԵՍՑԻ
ՆՇԱՆ ՈՐԴՒՈՅ ՄԱՐԴՈՅ
ՅԵՐԿԻՆՍ· ԵՒ ՅԱՅՆ
ԺԱՄ ԿՈԾԵՍՑԻՆ ԱՄԵ
ՆԱՅՆ ԱԶԳՔ ԵՐԿՐԻ·
ՄԾԸ ԵՒ ՏԵՍՑԵՆ ԶՈՐԴԻ ՄԱՐ
ԴՈՅ ԵԿԵԱԼ Ի ՎԵՐԱՅ
ԱՄՊՈՑ ԵՐԿՆԻՑ ԶՕՐՈՒ
ԹԵԱՄԲ ԵՒ ՓԱՌՕՔ ԲԱԶՄՕՔ·
ԵՒ ԱՌԱՔԵՍՑԷ ԶՀՐԵՇ
ՏԱԿՍ ԻՒՐ ՓՈՂՈՎ ՄԵԾԱՒ·
ԵՒ ԺՈՂՈՎԵՍՑԵՆ ԶԸ
ՆՏՐԵԱԼՍ ՆՈՐԱ ՅՉՈՐԻՑ
ՀՈՂՄՈՑ Ի ԾԱԳԱՑ ԵՐԿ

ՆԻՑ ՄԻՆՉԵՒ Ի ԾԱԳՍ
ՆՈՑԱ.
Ի ԹԶԵՆԵՈՅ ԱՆՏԻ ՈՒ
ՍԱՐՈՒՔ ԶԱՌԱԿՆ. ԶԻ
ՅՈՐԺԱՄ ՆՈՐԱ ՈՍՏՔՆ
ԼԱԿԱՊՈՒՑԻՆ. ԵՒ ՏԵՐ
ԵՒՆ ՑՑՈՒԵՍՑԻ. ԳԻՏ
ԷՔ ԹԷ ՄԵՐՁ Է ԱՄԱՌՆ.
ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ԴՈՒՔ
ՅՈՐԺԱՄ ՏԵՍԱՆԻՑԷՔ
ԶԱՅՍ ԱՄԵՆԱՅՆ ԿԵՂԷ
ԳԻՏԱՍՋԻՔ ԹԷ ՄԵՐՁ Է
ԱՌ ԴՐՈՒՐՍ.
ԱՄԷՆ ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ. ԹԷ
ՈՉ ԱՆՑՑԷ ԱԶԳՍ ԱՅՍ
ՄԻՆՉԵՒ ԱՅՍ ԱՄԵՆԱ
ՅՆ ԵՂԻՑԻ. ԵՐԿԻՆՔ
ԵՒ ԵՐԿԻՐ ԱՆՑՑԵՆ.
ԵՒ ԲԱՆՔ ԻՄ ՄԻ ԱՆՑՑԷ.
ԱՅԼ ՎԱՍՆ ԱՒՈՒՐՆ
ԱՅՆՈՐԻԿ ԵՒ ԺԱՄՈՒ.
ՈՉ ՈՔ ԳԻՏԷ. ՈՉ ՀՐԵ
ՇՏԱԿՔ ԵՐԿՆԻՑ. ԵՒ ՈՉ
ՈՐԴԻ. ԲԱՅՑ ՄԻԱՅՆ
ՀԱՅՐ.
ՈՐՊԷՍ ԱՒՈՒՐՔՆ
ՆՈՅԻ. ԱՅՆՊԷՍ ԵՂԻ
ՑԻ ԳԱԼՈՒՍՏ ՈՐԴՒՈՅ
ՄԱՐԴՈՅ.
ԶԻ ՈՐՊԷՍ ԷԻՆ ՅԱՒՈՒ
ՐՍՆ ՈՐ ՅԱՌԱՋ ՔԱՆ
ԶՋՐՀԵՂԵՂՆ. ՈՒՏԷ
ԻՆ ԸՄՊԷԻՆ. ԿԱՆԱՅ
ՍԱՌՆԷԻՆ. ԵՒ ԱՐԱՆՑ
ԼԻՆԷԻՆ. ՄԻՆՉԵՒ
ՅԱՒՐՆ ՅՈՐՈՒՄ ԵՄՈՒՏ
ՆՈՅ Ի ՏԱՊԱՆՆ. ԵՒ
ՈՉ ԳԻՏԱՑԻՆ ՄԻՆՉԵՒ
ԵԿՆ ՋՐՀԵՂԵՂՆ. ԵՒ
ԵԲԱՐՁ ԶԱՄԵՆԵՍԵԱՆ.

ՍԻՆ · ԱՅՆՊԷՍ ԵՂԻ
ՑԻ ԵՒ ԳԱԼՈՒՍՏՆ ՈՐԴ
ՒՈՅ ՄԱՐԴՈՅ ·
ՅԱՅՆԺԱՄ ԵՂԻՑԻՆ
ԵՐԿՈՒ ՅԱԳԱՐԱԿԻ ·
ՄԻ ԱՌՆՈՒՑՈՒ · ԵՒ
ՄԻ ՄՆԱՑՈՒՑՈՒ ·
ԵՐԿՈՒ ԱՂԱՑԵԱԼՔ
ԵՆ Ի ՄԻ ԵՐԿԱՆ, ՄԻ
ԱՌՆՈՒՑՈՒ · ԵՒ ՄԻՄ
ՆԱՑՈՒՑՈՒ ·
ԱՐԹՈՒՆ ԿԱՑԷՔ ԶԻ
ՈՉ ԳԻՏԷՔ ՅՈՐՈՒՄ
ԺԱՄՈՒ ՏԷՐ ՁԵՐ ԳԱՅ ·
ԶԱՅՍ ԳԻՏԱՍՋԻՔ
ԶԻ ԵԹԷ ԳԻՏԷՐ ՏԱՆՈՒՏԷՐ
ՅՈՐՈՒՄ ՊԱՀՈՒ ԳՈՂՆ ԳԱՅ,
ԿԱՅՐ · ԵՒ ՈՉ ՏԱՅՐ
ԱԿՆ ՀԱՏԱՆԵԼ ԶՏԱՆ
Ն ԻՒՐՈՅ ·

ՎԱՍՆ ԱՅՍՈՐԻԿ ԵՒ
ԴՈՒՔ ԵՂԵՐՈՒՔ ՊԱՏՐԱ
ՍՏՔ · ԶԻ ՅՈՐ ԺԱՄՈՒ ՈՉ
ՀԱՄԱՐԻՑԻՔ ԳԱՅ ՈՐ
ԴԻ ՄԱՐԴՈՅ ·
ՈՎ ՈՔ ԻՑԷ ՀԱՒԱՏԱՐԻ
ԻՄ ԾԱՌԱՅ ԵՒ ԻՄԱՍՏ
ՈՒՆ · ԶՈՐ ԿԱՑՈՅՑ
ՏԷՐ Ի ՎԵՐԱՅ ԾԱՌԱՅԻՑ
ԻՒՐՈՑ, · ՏԱԼ ՆՈՑԱ ԿԵ
ՐԱԿՈՒՐ Ի ԺԱՄՈՒ ·
ԵՐԱՆԻ ԾԱՌԱՅԻՆ ԱՅՆ
ՄԻԿ · ԶՈՐ ԵԿԵԱԼ ՏԷՐ
ԻՒՐ ԳՏԱՆԻՑԷ ԱՐԱՐԵԱԼ
ԱՅՆՊԷՍ · ԱՄԷՆ ԱՍ
ԵՄ ՁԵԶ, ԶԻ Ի ՎԵՐԱ
ԱՄԵՆԱՅՆ ԸՆՉԻՑ ԻՒ
ՐՈՑ ԿԱՑՈՒՑԷ ԶՆԱ ·
ԱՊԱ ԹԷ ԱՍԻՑԷ ԾԱՌ
ԱՅՆ ՉԱՐ Ի ՍՐՏԻ ԻՒՐՈՒՄ,

ՅԱՄԷ ՏԷՐ ԻՄ ԳԱԼ; ԵՒ
ՍԿՍԱՆԻՑԻ ՀԱՐԿԱՆԵԼ
ԶԾԱՌԱՅԱԿԻՑՍ ԻՒՐ;
ՈՒՏԻՑԷ · ԵՒ ԸՄՊԻ
ՑԷ ԸՆԴ ԱՐԲԵՑՈՂՍ;
ԵԿԵՍՑԷ ՏԷՐ ԾԱՌԱՅԻՆ
ԱՅՆՈՐԻԿ · ՅԱՒՈՒՐ
ՅՈՐՈՒՄ ՈՉ ԱԿՆ ՈՒՆԻՑԻ
ԵՒ Ի ԺԱՄՈՒ ՅՈՐՈՒՄ ՈՉ
ԳԻՏԻՑԷ, · ԵՒ ՀԵՐՁԵՍ
ՑԷ ԶՆԱ ԸՆԴ ՄԷՋ · ԵՒ
ԶԲԱԺԻՆ ՆՈՐԱ ԸՆԴ ԿԵՂ
ԾԱՒՈՐՍ ԴԻՑԷ · ԱՆԴ
ԵՂԻՑԻ ԼԱԼ ԵՒ ԿՐՃԵԼ
ԱՏԱՄԱՆՑ ·

ՅԱՅՆ ԺԱՄ ՆՄԱՆԵՍ
ՑԻ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՐ
ԿՆԻՑ ՏԱՍՆ ԿՈՒՍԱՆ
ԱՑ · ՈՐՈՑ ԱՌԵԱԼ ԶԼ
ԱՊՏԵՐՍ ԻՒՐԵԱՆՑ ԵԼ

Մ
ՄՂԹ

Դ
ՄՃԽ

ԻՆ ԸՆԴ ԱՌԱՋ ՓԵՍԱՅԻ
ԵՒ ՀԱՐՍԻՆ ·

ՀԻՆԳ Ի ՆՈՑԱՆԷ ՅԻՄ
ԱՐՔ ԷԻՆ · ԵՒ ՀԻՆԳՆ
ԻՄԱՍՏՈՒՆՔ · ՅԻՄ
ԱՐՔՆ ԱՌԻՆ ԶԼԱՊՏԵ
ՐՍՆ, ԵՒ ՈՉ ԷԱՌ ԸՆԴ ԻՒՐ
ԵԱՆՍ ՁԷԹ ·
ԻՍԿ ԻՄԱՍՏՈՒՆՔՆ ԱՌ
ԻՆ ՁԷԹ ԱՄԱՆՈՎՔ
ԸՆԴ ԼԱՊՏԵՐՍ ԻՒՐԵԱՆ
Ց · ԵՒ Ի ՅԱՄԵԼ ՓԵՍԱՅԻ
ՆԻՐՀԵՑԻՆ ԱՄԵՆԵՔԵ
ԵՒ ՔՆԵՑԱՆ · ԵՒ Ի
ՄԷՋ ԳԻՇԵՐԻ ԵՂԵՒ ԲԱՐ
ԲԱՌ · ԱՀԱ ՓԵՍԱՅԴ ԳԱՅ,
ԵԼԷՔ ԸՆԴ ԱՌԱՋ ՆՈՐԱ ·
ՅԱՅՆ ԺԱՄ ՅԱՐԵԱՆ ԱՄ
ԵՆԱՅՆ ԿՈՒՍԱՆՔՆ ԵՒ
ԶԱՐԴԱՐԵՑԻՆ ԶԼԱՊՏԵՐ

ԻՒՐԵԱՆՑ · ԱՍԵՆ ՑԻ
ՄԱՍՏՈՒՆՍՆ ՅԻՄԱՐՔՆ.
ՏՈՒՔ ՄԵԶ ՅԻՒՂՈՅ ՁԵՐ
ՄԷ · ԶԻ ՇԻՋԱՆԻՆ
ԼԱՊՏԵՐՔՆ ՄԵՐ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏՈՒՆ Ի
ՄԱՍՏՈՒՆՔՆ ԵՒ ԱՍԵՆ.
ԳՈՒՑԷ ՈՉ ԻՑԷ ՄԵԶ ԵՒ
ՁԵԶ ԲԱՒԱԿԱՆ · ԱՅԼ
ԵՐԹԱՅՔ ԱՌ ՎԱՃԱՌԱ
ԿԱՆՍ ԵՒ ԳՆԵՑԷՔ ՁԵԶ.
ԻԲՐԵՒ ԵՐԹԱՅԻՆ ՆՈՔԱ
ԳՆԵԼ. ԵԿՆ ՓԵՍԱՅՆ ·
ԵՒ ՈՐՔ ՊԱՏՐԱՍՏՆ ԷԻՆ
ԸՆԴ ՆՄԱ Ի ՀԱՐՍԱՆԻՍՆ ·
ԵՒ ՓԱԿԵՑԱՒ ԴՈՒՌՆՆ ·
ՅԵՏՈՅ ԳԱՆ ԵՒ ԱՅԼ ԿՈՒ
ՍԱՆՔՆ ԵՒ ԱՍԵՆ · ՏԷՐ.
ՏԷՐ · ԲԱՑ ՄԵԶ · ՆԱ
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԵՒ ԱՍԷ

ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ · ԶԻ
ՈՉ ԳԻՏԵՄ ԶՁԵԶ ·
ԱՐԹՈՒՆ ԿԱՑԷՔ ԶԻ
ՈՉ ԳԻՏԷՔ ԶՕՐՆ ԵՒ
ՈՉ ԶԺԱՄՆ ·
ՈՐՊԷՍ ԱՅՐ ՄԻ ԳՆԱՅ
ՐԻ ՏԱՐԱՇԽԱՐՀ · ԿՈ
ՉԵԱՑ ԶԾԱՌԱՅՍ ԻՒՐ ·
ԵՒ ԵՏ ՑՆՈՍԱ ԶԻՆՉՍ ԻՒՐ ·
ՈՒՄԵՄՆ ԵՏ ՀԻՆԳ ՔԱՆ
ՔԱՐ · ԵՒ ՈՒՄԵՄՆ ԵՐ
ԿՈՒ · ԵՒ ՈՒՄԵՄՆ
ՄԻ · ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ
ԸՍՏ ԿԱՐԻ ԻՒՐՈՒՄ ԵՒ
ԳՆԱՑ · ՎԱՂՎԱՂ
ԱԿԻ ԳՆԱՑ ՈՐ ԶՀԻՆԳՆ
ԳՈՐԾԵԱՑ ՆՈՔՕՔ ԵՒ
ՇԱՀԵՑԱՒ ԱՅԼ ԵՒՍ
ՀԻՆԳ · ՆՈՅՆՊԷՍ ԵՒ
ՈՐ ԶԵՐԿՈՒՍՆ, ՇԱՀԵ

ՑԱՒ ԱՅԼ ԵՒՍ ԵՐԿՈՒՍ · ԵՒ
ՈՐ ԶՄԻՆ ԱՌ; · ԳՆԱՑ ՓՈՐ
ԵԱՑ ԶԵՐԿԻՐ · ԵՒ ԹԱՔ
ՈՅՑ ԶԱՐԾԱԹ ՏՆ ԻՒՐ
ՈՅ · ՅԵՏ ԲԱԶՈՒՄ Ժ
ԱՄԱՆԱԿԱՑ, · ԳԱՅ ՏՐ
ԾԱՌԱՅԻՑՆ ԱՅՆՈՑԻԿ
ԵՒ ԱՌՆԷ ՀԱՄԱՐՍ ԸՆԴ
ՆՈՍԱ · ԵՒ ՄԱՏՈՒՑԵ
ԱԼ ՈՐ ԶՀԻՆԳ ՔԱՆՔԱՐՆ
ԱՌ; · ՄԱՏՈՅՑ ԶԱՅԼ ԵՒ
ՀԻՆԳ ՔԱՆՔԱՐ ԵՒ ԱՍԷ,
ՏՐ, ՀԻՆԳ ՔԱՆՔԱՐ ԵՏՈՒՐ
ՅԻՍ · ԱՀԱՒԱՍԻԿ ՀԻ
ՆԳ ԱՅԼ ԵՒՍ ՔԱՆՔԱՐ Ի
ՎԵՐԱՅ ՇԱՀԵՑԱ ·
ԱՍԷ ՑՆԱ ՏՐ ԻՒՐ, · ԱԶ
ՆԻՒ ԾԱՌԱՅ · ԲԱՐԻ ·
ԵՒ ՀԱՒԱՏԱՐԻՄ · ՈՐ
[illegible]

ՀԱՒԱՏԱՐԻՄ ԵՍ; ԻՎԵ
ՐԱՅ ԲԱԶՄԱՑ ԿԱՑՈՒ
ՑԻՑ ԶՔԵԶ · ՄՈՒՏ
ՅՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ ՏՆ
ՔՈ · ՄԱՏՈՒՑԵԱԼ
ԵՒ ՈՐ ԶԵՐԿՈՒ ՔԱՆ
ՔԱՐՍՆ ԱՌԵԱԼ ԷՐ, · ԵՒ
ԱՍԷ, · ՏՐ, · ԵՐԿՈՒ
ՔԱՆՔԱՐՍ ԵՏՈՒՐ ՅԻՍ ·
ԱՀԱՒԱՍԻԿ ԵՐԿՈՒ
ԵՒ ԱՅԼ ՔԱՆՔԱՐ ԶՈՐ Ի
ՎԵՐԱՅ ՇԱՀԵՑԱ ·
ԱՍԷ ՑՆԱ ՏՐ ԻՒՐ,
ԱԶՆԻՒ ԾԱՌԱՅ ԲԱՐԻ
ԵՒ ՀԱՒԱՏԱՐԻՄ · ՈՐ
[illegible]
ՀԱՒԱՏԱՐԻՄ ԵՍ ԻՎԵՐԱ
ԲԱԶՄԱՑ ԿԱՑՈՒՑԻՑ
ԶՔԵԶ · ՄՈՒՏ ՅՈՒ
ՐԱԽՈՒԹԻՒՆ ՏՆ ՔՈ ·

ՄԱՏՈՒՑԵԱԼ ԵՒ ՈՐ
ԶՄԻ ՔԱՆՔԱՐՆ ԱՌԵԱԼ
ԷՐ ԵՒ ԱՍԷ· ՏՐ· ԳԻՏ
ԷԻ ԶԻ ԱՅՐ ՄԻ ԽԻՍՏ ԵՍ·
ՀՆՁԵՍ ԶՈՐ ՈՉ ՍԵՐ
ՄԱՆԵՑԵՐ· ԵՒ ԺՈՂՈՎ
ԵՍ ՈՒՍՏԻ ՈՉ ՍՓՌԵՑԵՐ·
ԵՐԿԵԱՅ· ԳՆԱՑԻ Ե
Ւ ԹԱՔՈՒՑԻ ԶԱՐԾԱԹՆ
ՔՈ ՅԵՐԿՐԻ· ԱՀԱՒԱՍ
ԻԿ ՔՈՅԴ ՔԵԶ·
Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՏՐՆ
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ· ԾԱՌԱՅ
ՉԱՐ ԵՒ ԾՈՅԼ· ԳԻՏԷԻՐ
ԶԻ ՀՆՁԵՄ ԶՈՐ ՈՉ ՍԵՐ
ՄԱՆԵՑԻ· ԵՒ ԺՈՂՈՎ
ԵՄ ՈՒՍՏԻ ՈՉ ՍՓՌԵՑԻ·
ՊԱՐՏ ԷՐ ՔԵԶ ԱՐԿԱՆԵԼ
ԶԱՐԾԱԹԴ ԻՄ ԱՐԿԱՆԵԼ
Ի ՍԵՂԱՆԱՒՈՐՍ· ԵՒ

ԵԿԵԱԼ ԵՍ ԱՌՆՈՒԻՐ
ԳԱՆՁԱՆ ՀԵՏ ԶԻՄՆ
ԱՐԴ ԱՌԷՔ Ի ԴՄԱՆԷ ԶՔ
ԱՆՔԱՐՆ· ԵՒ ՏՈՒՔ ԱՅ
ՆՄ ՈՐ ՈՒՆԻ ԶՏԱՍՆ
ՔԱՆՔԱՐՆ·
Զ Ի ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ՈՒ
ՆԻ ՏԱՑԻ ՆՄԱ ԵՒ ՅԱՒԵԼ
ՑԻ· ԵՒ ՈՐ ՈՉՆ ՈՒՆԻ
ՑԻ· ԵՒ ԶՈՐ ՈՒՆԻՑԻՆ
ԲԱՐՁՑԻ Ի ՆՄԱՆԷ·
Ե ՒԶԾԱՌԱՅԴ ԱՆՊԻ
ՏԱՆ ՀԱՆԷՔ Ի ԽԱՒԱՐՆ
ԱՐՏԱՔԻՆ· ԱՆԴ ԵՂԻ
ՑԻ ԼԱԼ ԵՒ ԿՐՃԵԼ Ա
ՏԱՄԱՆՑ·
Ե Ւ ՅՈՐԺԱՄ ԵԿԵՍՑԷ
ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ՓԱՌՕ
Ք ԻՒՐՈՎՔ· ԵՒ ԱՄԵ
ՆԱՅՆ ՀՐԵՇՏԱԿՔ ԸՆԴ

ՆԱՒ. ՅԱՅՆԺԱՄ ՆՈ
ՐՃԻՅԱՆԳՈ ՓՈՒՈՅԻ
ՐՈՅ. ԵՒ ԽՈՂՈՎԵՍ
ՑԻՆ ԱՌ ՀԻՆԳ ՆԿԱՆԱԿՍ
ՆԱՅՆ ՆԱՋԳԻ. ԵՒ
ՄԻ ԿՆՆԱՅԷ ԶՆԱՍԱԻ
ՈՒՄԵՄ ՆՑ. ՈՐԴԵՍ
ՀՈՂԻ Զ ԻՄԵԿՆԵԱՅԷ
ԶԱՒԴԻԻԱՅԱՅԾ ԿԱՑ.
ԵՒԿԱՅՈՒԱՅԷ ԶԱՒԴԻ
ՐԸՆԴԱ ՀՄԵԻՐՄԷ. ԵՒ
ԶԱՅԾ ԻՄՆՐԸՆԴ ՊԱՒ
ՄԷ. ՅԱՅՆԺԱՄԱՆ
ԻՅԷ ՕԱԴԱԻՈՐՆՅԱՅ
ՈՒԿՈՐԸ ԵԻԱ ՀՄԷՆ
ԻՅԷՆ. ԵԿԱՅՐԱՒՐ
ՆԵԱՓ ՀԱՒՐԻՄՈՅԺԱ
ԱՆԴԻՆՅԷՐԶ ԴԱՐՐԱՄ
ԵԱՂԷԶԶԱՓՐԱՅՈ
ՕԻԵԿՆԻՈԶԲԱՆ Է.

ԱՇԻՍՐՀԻ. ԶԻՐԱՅ
ԿԱՅ. ԵՒԵՐՕՒՐԻՆՉ
ՈՒՐԿ. ԾԱՐԱԻԵՑԻ
ԵՒԱՐԲՕՒՅԷՐԻՆՉ.
ԱՒՐԱՐԿԻ. ԽԱՒ ԺՈՂՈՎ
ԻՅԷՐԶԻՈ. ՄԻՐ Կ
ԿԻՍԴԷ ՅՈՒՅԷՐԶԻՍ.
ՀԻՍՆԴԵԻ. ԿԻՐԿՍ
ԷՐԶԻՍ. ԻՐՍԿԻԼԵԻ
ԿԻԵԿԻՐԱՈԻՍ.
ՅԱՅՆԺԱՄ ԴԱՐՁԱՒ Ո
ՆԻՐԱՅ ՅԷԿՆՄԱՍՐԴ
ՐՐՆԵԽՈՍԵՑԱՒ. ՄԻ
ԵՐԲԵՐԿԱՐԶՐԿԶ ՐԱԼ
ՅԿԱԼ ԿԻԼԵՐԱԿՐՆՅԱՐ.
ՆԿՄԾԱՐԱԻԼԻԱՐԲՈՒ
ՅԱՐ. ԵՐԲԵՐԿՍԱՐԶՐ
ԿԶ ԱՒՐՀՆԵԼ ԽՈՂԱՆԷ
ՅԱՐ. ՆԿՄՄԵՐԼԵԻ
ՍՏԻ ԿՅՈՒՅԱՐ.

ԵՐԲ ԶԵՌԱՄԲՔ ՔԵԶ ՀԻ-
ԱՆԳ; ԼՈՒՍԻՒՔ ԱՆԵՂԻ·
ԻՒԵԼՔԻՑ ՔԵԶ։
Դ ԱՐՁԱԿԱՆ ԱՌՆԻ ԶԱՅՐ
ԹԱԳԱՒՈՐԱՑ ՆԵՐԿՐԱՆ-
ՑԵ ՅՆԱՄԱ, ԱՄԷՆ
ԱՍՏՈՒԱԾ ՔԵԶ։ ԱՌԱՒ
ՀԵՐԿԻ ԱՌԱՒԵՔ ԱՆ-
ՈՒԱՅԵԼ ՔԱՆ ՅՈՅՍ ՅՈ
ՅԱ ... ԵՒ ՓՈՔՐԱՆ
ՅԱՐԵՑ ԱՌԱՒԵՔ։
Յ ԱՅՆ ԺԱՄ ՈՐՈՒՈՅՑԵ ՅԱ
ՅՆՈՒԼ ԱՌԲԵԱԼ ԱՀԻ
ԼԵԼԻ ՅԵԼ, ԵՐ ԹԱԵ
ՈՅՔ ՅԻԵԼԵԱՆԻ ԾԱԱ
ԼՔԻ ԻՀՈՒՐՆ ՅՈՒԻ
ԺԵԼԻՅ։ ՈՐԳԱԺՐԱ
ԱՐԵԱԼ ԱՌԺ ԱՆԻ ԵՒ
ՀՐԵԺՐԱԼԱՅՆԻՒՐՈՅ·
Զ ԻՔԱՆՅԵԱՅ, ԵՒ
ՈՉ ԵԺՈՒՔԵՆ ՉՈՒԺԵԼ·
ԾԱՌԱԻԵՑԻ, ԵՒՈՉ
ԱՐԲ ՈՒՅԵՔ ԶԻՈ։
ԱՆԵԻՆ ԵՒՈՉՈՒԴԵՅՈՒ-
ՅԵՔԶԻՈ։ ՀԻԱՆԴ-
ԵՒԻԲԱՆԵԳԻԿԱՈՉԺԵԱ
ԵՔԶԻՈ։
Յ ԱՅՆ ԺԱՄ ԳԱԺԱ
ԻԱՆԼԺՐԱՅՅԵԼԱԵԼԱ
ՔԱԵՒԱԱԱՅԵԼ, ԺՔ
ԵՐԲ ԶԵՌԱՄԲ ՔԵԶ
ՔԱԴՅԵԱ, ԼԱԱԾԱ
ԱԻԻ, ԼԱԱՆԻԺՐԱՔ·
ԼԱԱԱԵՐԼ; ԼԱԱՀԻ
ԱՆԳ; ԼԱԱԻԲԱՆԳԻ;
ԵՒՈՉԳԱՃԺԵՅԱՔ
ԶՔԵԶ։
Յ ԱՅՆ ԺԱՄ ԳԱԺԵԱ
ԻԱՆԼԺՐԱՅՅԵԼԱՅԱ
ԵԺ ԱԱԱԱՅԵ։ ԱԱԷՆ

ԱՍԵՄ ՁԵԶ· ՈՐՈՎՀԵ
ՏԵՒ ՈՉ ԱՐԱՐԷՔ ՄԻՈՒՄ
Ի ՓՈՔՐԿԱՆՑ ՅԱՅՍՑ
ԱՆԷ· ԵՒ ՈՉ ԻՆՁ ԱՐ
ԱՐԷՔ· ԵՒ ԵՐԹԻՑԵՆ
ՍՈՔԱ Ի ՏԱՆՋԱՆՍ
ՅԱՒԻՏԵՆԻՑ· ԵՒ ԱՐ
ԴԱՐՔՆ Ի ԿԵԱՆՍՆ ՅԱՒ
ԻՏԵՆԱԿԱՆՍ·
ԵՒ ԵՂԵՒ ԻԲՐԵՒ ԿԱՏԱՐ
ԵԱՑ ՅՍ ԶԱՄԵՆԱՅՆ
ԶԲԱՆՍ ԶԱՅՍՈՍԻԿ·
ԱՍԷ ՑԱՇԱԿԵՐՏՍՆ
ԻՒՐ·
ԳԻՏԷՔ· ԶԻ ՅԵՏ
ԵՐԿՈՒՑ ԱՒՈՒՐՑ
ԶԱՏԻԿ ԼԻՆԻ· ԵՒ
ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ՄԱՏ
ՆԻ Ի ԽԱՉ ԵԼԱՆ
ԵԼ·

ՅԱՅՆԺԱՄ ԺՈՂՈՎԵ
ՑԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՔ
ԵՒ ԴՊԻՐՔ ԵՒ ԾԵՐՔ ԺՈ
ՂՈՎՐԴԵԱՆՆ· Ի ՍՐԱՀ
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻՆ ՈՐ
ՈՒՄ ԱՆՈՒՆ ԷՐ ԿԱՅԻԱՓԱ·
ԵՒ ԽՈՐՀՈՒՐԴ ԱՌՆԷԻՆ
ԶԻ ՆԵՆԳՈՒԹԵԱՄԲ ՈՒՆԻ
ՑԻՆ ԶՅՍ· ԵՒ ՍՊԱՆՑԷՆ
ԲԱՅՑ ԱՍԷԻՆ ՈՉ Ի ՏՕ
ՆԻՆ ԽԱՍՐ՝ ԶԻ ՄԻ
ԽՌՈՎՈՒԹԻՒՆ ԼԻՆԻ Ի
ՅԻԺՈՂ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ՝
ԻԲՐԵՒ ԵՂԵՒ ՅՍ Ի ԲԵԹԱ
ՆԻԱՅ· Ի ՏԱՆ ՍԻ
ՄՈՆԻ ԲՈՐՈՏԻ·
ՄԱՏԵԱՒ ԱՌ ՆԱ ԿԻՆ ՄԻ
ՈՐ ՈՒՆԷՐ ՇԻՇ ԻՒՂՈՅ
ԾԱՆՐԱԳԻՆ· ԵՒ
ԵՀԵՂ Ի ՎԵՐԱՅ ԳԼԽՈՅ ՆՈՐԱ

ԻԲԱԶՄԵԼՈՅՆ ·
Ի ԲՐԵՒ ՏԵՍԻՆ ԱՇԱԿ
ԵՐՏՔՆ, ԲԱՐԿԱՑԱՆ
ԵՒ ԱՍԵՆ, ԸՆԴԷՐ Է ԿՈ
ՐՈՒՍՏ ԻՒՂՈՅԴ ԱՅԴՈՐԻԿ,
ՄԱՐԹ ԷՐ ԶԱՅԴ ՎԱՃԱՌԵԼ ԲԱԶ
ՄԵԾԱԳՆԻ · ԵՒ ՏԱԼ ԱՂ
ՔԱՏԱՑ ·
Գ ԻՏԱՑ ՅՍ · ԵՒ ԱՍԷ Ց
ՆՈՍԱ, ԶԻ ԱՇԽԱՏ
ԱՌՆԷՔ ԶԿԻՆԴ · ԳՈ
ՐԾ ԲԱՐԻ ԳՈՐԾԵԱՑ
ԴԱ ՅԻՍ · ՅԱՄԵՆԱՅՆ
ԺԱՄ ԶԱՂՔԱՏՍ ԸՆԴ ՁԵԶ
ՈՒՆԻՔ ·
Ա ՐԿԱՆԵԼ ԴՈՐԱ ԶԻՒՂԴ
Ի ՄԱՐՄԻՆ ԻՄ ԱՌ Ի ԹԱՂ
ԵԼՈՅ ԶԻՍ ԱՐԱՐ · ԱՄԷՆ
Ա ՍԵՄ ՁԵԶ · ՈՒՐ
ԵՒ ՔԱՐՈԶԵՍՑԻ ԱՒԵՏԱՐ

ԱՆՍ ԱՅՍ ԸՆԴ ԱՄԵՆԱ
ՅՆ ԱՇԽԱՐՀ ԽՕՍԵ
ՍՑԻ ԵՒ ԶՈՐ ԱՐԱՐ ԴԱ
ՅԻՇԱՏԱԿ ԴՈՐԻՆ ·

Յ ԱՅՆԺԱՄ ԳՆԱՑ ՄԻ
ՅԵՐԿՈՏԱՍԱՆԻՑՆ Ո
ՐՈՒՄ ԱՆ ԷՐ ՅՈՒԴԱՅ
ԻՍԿԱՐԻՈՎՏԱՑԻ ԱՌ ՔԱՀ
ԱՆԱՅԱՊԵՏՍՆ, ԵՒ
ԱՍԷ ԶԻՆՉ ԿԱՄԻՔ ՏԱԼ
ԻՆՁ · ԵՒ ԵՍ ՄԱՏՆԵ
ՑԻՑ ԶՆԱ ՁԵԶ · ԵՒ
ՆՈՔԱ ԿՇՌԵՑԻՆ ՆՄԱ
ԵՐԵՍՈՒՆ ԱՐԾԱԹԻ ·
ԵՒ ՅԱՅՆՄ ՀԵՏԷ ԽՆԴ
ՐԷՐ ՊԱՐԱՊ ԶԻ ՄԱՏՆԵՍ
ՑԷ ԶՆԱ ՆՈՑԱ ·
Յ ԱՌԱՋՆՈՒՄ ԱՒՈՒՐ
ԲԱՂԱՐՋԱԿԵՐԱՑՆ ·
ՄԱՏԵԱՆ ԱՇԱԿԵՐՏՔՆ

ԱՌ ՅՍ ԵՒ ԱՍԵՆ; ՈՒՐ
ԿԱՄԻՍ ԶԻ ՊԱՏՐԱՍՏԵ
ՑՈՒՔ ՔԵԶ ԶԶԱՏԻԿՆ ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ; ԵՐ
ԹԱՅՔ Ի ՔԱՂԱՔՆ ԱՌ ԱՅ
Ս ԻՆՉ · ԵՒ ԱՍԱՑԷՔ
ՑՆԱ; ՎԱՐԴԱՊԵՏՆ ԱՍԷ;
ԺԱՄԱՆԱԿ ԻՄ ՄԵՐՁ
ԵԱԼ Է · ԱՌ ՔԵԶ ԱՌՆԵ
ԶԱՏԻԿ ԱՇԱԿԵՐՏՕՔՍ
ԻՄՈՎՔ · ԵՒ ԱՐԱՐ
ԻՆ ԱՇԱԿԵՐՏՔՆ ՈՐՊԷ
Ս ՀՐԱՄԱՅԵԱՑ ՆՈՑԱ ՅՍ
ԵՒ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ԶԶԱ
ՏԻԿՆ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԵՐԵԿՈՅ ԵՂԵՒ;
ԿԱՅՐ ԲԱԶՄԵԱԼ ԸՆԴ
ԵՐԿՈՏԱՍԱՆ ԱՇԱԿԵՐ
ՏՍՆ ·
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ՈՒՏԷԻՆ

ՆՈՔԱ · ԱՍԷ;
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ.
ԶԻ ՄԻ ՈՄՆ Ի ՁԷՆՋ
ՄԱՏՆԵՍՑԷ ԶԻՍ ·
ԵՒ ՏՐՏՄԵՑԱՆ ՅՈՅԺ ·
ՍԿՍԱՆ ԱՍԵԼ ՑՆԱ
ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՈՔ Ի ՆՈ
ՑԱՆԷ; ՄԻ ԹԷ ԵՍ
ՑԵՄ ՏՐ ·
ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ
ԵՏ ԵՒ ԱՍԷ; ՈՐ ՄԽԵԱՑ
ԸՆԴ ԻՍ ԶՁԵՌՆ ԻՒՐ Ի
ՍԿԱՒԱՌԱԿՆ · ՆԱ ՄԱՏ
ՆԵՍՑԷ ԶԻՍ ·
ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ԵՐԹԱՅ
ՈՐՊԷՍ ԵՒ ԳՐԵԱԼ Է ՎԱ
ՍՆ ՆՈՐԱ · ԲԱՅՑ
ՎԱՅ Է ՄԱՐԴՈՅՆ ԱՅՆ
ՄԻԿ · ՅՈՐՈՅ ՁԵՌՆ ՈՐ
ԴԻ ՄԱՐԴՈՅ ՄԱՏՆԵՍՑԻ ·

ԼԱՒ ԷՐ ՆՄԱ ԹԷ ՉԷՐ
ԾՆԵԱԼ ՄԱՐԴՆ ԱՅՆ.
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՈ
ՒԴԱՅ ՈՐ ՄԱՏՆԵԼՈՑ
ԷՐ ԶՆԱ, ՄԻԹԷ ԵՍ
ԻՑԵՄ ՎԱՐԴԱՊԵՏ.
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ̃ ԴՈՒ ԱՍԱ
ՑԵՐ.
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ԸՆԹՐԷԻՆ
ՆՈՔԱ. ԱՌ ՅՍ̃
ՀԱՑ, ԱՒՐՀՆԵԱՑ.
ԵԲԵԿ, ԵՏ ԱՇԱԿԵ
ՐՏԱՑՆ. ԵՒ ԱՍԷ,
ԱՌԷՔ ԿԵՐԷՔ. ԱՅԴ
Է ՄԱՐՄԻՆ ԻՄ.
ԵՒ ԱՌԵԱԼ ԲԱԺԱԿ ԳՈՀ
ԱՑԱՒ. ԵՏ ՆՈՑԱ
ԵՒ ԱՍԷ, ԱՐԲԷՔ Ի ԴՄԱ
ՆԷ ԱՄԵՆԵՔԵԱՆ. ԶԻ
ԱՅԴ Է ԱՐԻՒՆ ԻՄ ՆՈՐ

ՈՅ ՈՒԽՏԻ. ՈՐ Ի ՎԵՐԱ
ԲԱԶՄԱՑ ՀԵՂՈՒ Ի ԹՈ
ՂՈՒԹԻՒՆ ՄԵՂԱՑ.
ԲԱՅՑ ԱՍԵՄ ՁԵԶ.
ՈՉ ԵՒ ԱՐԲԻՑ ՅԱՅՍՄ
ՀԵՏԷ Ի ԲԵՐՈՅ ՈՐԹՈՅ
ՄԻՆՉԵՒ ՑԱՒՐՆ ՑԱՅՆ
ՅՈՐԺԱՄ ԱՐԲԻՑ ԶԴԱ
ԸՆԴ ՁԵԶ ՆՈՐ ՅԱՐՔԱՅ
ՈՒԹԵԱՆ ՀԱՒՐ ԻՄՈՅ.
ԵՒ ԱՒՐՀՆԵԱԼ ԵԼԻՆ
Ի ԼԵԱՌՆ ՁԻԹԵ
ՆԵԱՑ.
ՅԱՅՆԺԱՄ ԱՍԷ ՑՆՈ
ՍԱ ՅՍ̃. ԱՄԵՆԵՔԵԱՆ
ԴՈՒՔ ԳԱՅԹԱԿՂԵՍՋԻՔ
ՅԻՍ ՅԱՅՍՄ Ի
ԳԻՇԵՐԻ.
ԶԻ ԳՐԵԱԼ Է.
ՀԱՐԻՑ ԶՀՈՎԻՒՆ

ԵՒ ՑՐՈՒԵՍՑԻՆ ՈՉԽԱ
ՐՔ ՀՕՏԻՆ·
ԱՅԼ ՅԵՏ ՅԱՐՈՒԹԵԱՆ
ԻՄՈՅ ՅԱՌԱՋԵՑԻՑ
ՔԱՆ ԶՁԵԶ Ի ԳԱԼԻԼԵ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ
ՊԵՏՐՈՍ ԵՒ ԱՍԷ
ՑՆԱ՝ ԹԷ ԵՒ [illegible]
ԱՄԵՆԵՔԵԱՆ ԳԱՅԹ
ԱԳՂԵՍՑԻՆ Ի ՔԵԶ՝
ԵՍ ՈՉ ԵՐԲԷՔ ԳԱՅԹ
ԱԳՂԵՑԱՅՑ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ̃· ԱՄԷՆ
ԱՍԵՄ ՔԵԶ· ՅԱՅՍՄ
ԳԻՇԵՐԻ· ՄԻՆՉ
ՉԵՒ ՀԱՒՈՒ ԽՕՍԵԱԼ
ԻՑԷ ԵՐԻՑՍ ՈՒՐԱՍՑԻՍ
ԶԻՍ·
ԱՍԷ ՑՆԱ [illegible] ՊԵՏ
ՐՈՍ· ԹԷ ԵՒ ՄԵՌԱ

ՆԵԼ ՀԱՍԱՆԻՑԷ [illegible]
ԶՔԵԶ ՈՉ ՈՒՐԱՑԱՅՑ·
ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ԱՄԵՆ
ԱՅՆ ԱՇԱԿԵՐՏՔՆ ԱՍ
ԷԻՆ·
ՅԱՅՆԺԱՄ ԳԱՅ ՅՍ̃
ԸՆԴ ՆՈՍԱ Ի ԳԵՒՂ ՄԻ
ՈՐՈՒՄ ԱՆՈՒՆ ԷՐ ԳԵԹ
ՍԵՄԱՆԻ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ՝ ՆՍ
ՏԱՐՈՒՔ ԱՅԴՐ· ՄԻՆՉ
ԵՒ ԵՐԹԱՅՑ ԿԱՑԻՑ
ՅԱՂՕԹՍ·
ԵՒ ԱՌԵԱԼ ԸՆԴ ԻՒՐ ԶՊ
ԵՏՐՈՍ ԵՒ ԶԵՐԿՈՍԻՆ
ՈՐԴԻՍՆ ԶԵԲԵԴԵԱՅ՝
ՍԿՍԱՒ ՏՐՏՄԵԼ ԵՒ ՀՈԳ
ԱԼ· ՅԱՅՆԺԱՄ ԱՍԷ
ՑՆՈՍԱ· ՏՐՏՈՒՄ Է
ԱՆՁՆ ԻՄ ՄԻՆՉԵՒ

ԻՄԱՀ· ԿԱՑԷՔ ԱՍՏ
ԵՒ ՀՍԿԵՑԷՔ ԸՆԴ ԻՍ·
ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱԼ ՍԱԿԱՒ
ՓՈՔՐ ՅԱՌԱՋ· ԱՆԿ
ԱՒ Ի ՎԵՐԱՅ ԵՐԵՍԱՑ ԻՒՐ
ՈՑ· ԿԱՑ ՅԱՂՕԹՍ
ԵՒ ԱՍԷ·
ՀԱՅՐ ԻՄ· ԵԹԷ ՀՆԱՐ Է
ԱՆՑՑԷ ԲԱԺԱԿՍ ԱՅՍ
ՅԻՆԷՆ·
ԲԱՅՑ ՈՉ ՈՐՊԷՍ ԵՍ
ԿԱՄԻՄ· ԱՅԼ ՈՐ
ՊԷՍ ԴՈՒ·
ԳԱՅ ԱՌ ԱՇԱԿԵՐՏՍՆ
ԵՒ ԳՏԱՆԷ ԶՆՈՍԱ Ի ՔՈՒՆ
ԵՒ ԱՍԷ ՑՊԵՏՐՈՍ·
ԱՅԴՊԷՍ ՈՉ ԿԱՐԱՑԷՔ
ՄԻ ԺԱՄ ԱՐԹՈՒՆ ԿԱԼ
ԸՆԴ ԻՍ· ԱՐԹՈՒՆ
ԿԱՑԷՔ ԵՒ ԱՂՕԹՍ
ԱՐԷՔ·
ԶԻ ՄԻ ՄՏԱՆԻՑԷՔ
Ի ՓՈՐՁՈՒԹԻՒՆ·
ՈԳԻ ՅՕԺԱՐ Է·
ԲԱՅՑ ՄԱՐՄԻՆ ՏԿԱՐ·
ԴԱՐՁԵԱԼ ԵՐԿՐՈՐԴ
ԱՆԳԱՄ ՉՈԳԱՒ ԵՒ ԿԱՅ
ՅԱՂՕԹՍ ԵՒ ԱՍԷ·
ՀԱՅՐ ԻՄ ԵԹԷ ՈՉ ԿԱՐԷ
ԱՆՑԱՆԵԼ ԲԱԺԱԿԻՍ
ԱՅՍՄԻԿ· ԵԹԷ
ՈՉ ԱՐԲԻՑ ԶԴԱ· ԵՂ
ԻՑԻՆ ԿԱՄՔ ՔՈ·
ԵՒ ԵԿԵԱԼ ՄԻՒՍԱՆԳ
ԱՄ ԵԳԻՏ ԶՆՈՍԱ Ի ՔՈՒՆ·
ԶԻ ԷԻՆ ԱՉՔ ԻՒՐԵԱՆՑ
ԾԱՆՐԱՑԵԱԼՔ·
ԵՒ ԹՈՂ ԶՆՈՍԱ ԵՒ ԳՆԱ
ԿԱՑ ՅԱՂՕԹՍ ԵՐՐՈՐԴ
ԱՆԳԱՄ· ԵՒ ԴԱՐՁԵԱԼ

զնոյն բան ասաց·
Յայնժամ գայ առ ա
շակերտսն · եւ ասէ
ցնոսա,
Ննջեցէք այսուհետեւ
եւ հանգերուք·
Ահա հասեալ է ժամ,
եւ որդի մարդոյ մատ
նի ի ձեռս մեղաւորաց·
Արիք գնասցուք,
զի ահա մերձեալ է
որ մատնէն զիս·
Եւ մինչդեռ նա խօ
սէր, ահա յուդա·
մի յերկոտասանիցն
եկն, եւ ընդ նմա
ամբոխ բազում
սրովք եւ բրօք · ի
քահանայապետից եւ
ի ծերոց ժողովրդեան·

Եւ որ մատնէրն
զնա ետ նոցա նշան
եւ ասէ· զոր
ես համբուրեցից նա
է· զնա կալարուք·
Եւ վաղվաղակի մատուց
եալ առ յս ասէ,
ողջ լեր ռաբբի·
եւ համբուրեաց զնա·
Եւ յս ասէ ցնա, ընկեր
վասն որոյ եկիր·
Յայնժամ մատուցեալ
արկին զձեռս ի յս եւ կալ
ան զնա·
Եւ ահա մի ոմն յայնցա
նէ որ էին ընդ յսի,
ձգեաց զձեռն եւ եհան
զսուր իւր · եւ եհար
զծառայ քահանայապե
տին, եւ եհատ զունկն

ԶՈՒՆԿՆ ՆՈՐԱ ·
ՅԱՅՆԺԱՄ ԱՍԷ ՑՆԱ
ՅՍ · ԴԱՐՁՈՅ ԶՍՈՒՐ
ՔՈ Ի ՏԵՂԻ ԻՒՐ · ԶԻ
ԱՄԵՆԵՔԵԱՆ ՈՐ ՍՈՒՐ ԱՌՆ
ՈՒՑՈՒՆ · ՍՐՈՎ ԱՆԿ
ԱՆԻՑԻՆ · ԹԷ ՀԱՄԱ
ՐԻՍ · ԹԷ ՈՉ
ԿԱՐԵՄ ԱՂԱՉԵԼ ԶՀԱՅՐ
ԻՄ · ԵՒ ՀԱՍՈՒՑԱՆԷ
ՑԷ ԱՅԺՄ ԱՒԵԼԻ ՔԱՆ
ԶԵՐԿՈՏԱՍԱՆ ԳՈՒ
ՆԴ ՀՐԵՇՏԱԿԱՑ ·
ԱՅԼ ԶԻԱՐԴ ԼՆՈՒ
ՑՈՒՆ ԳԻՐՔ · ԹԷ
ԱՅՍՊԷՍ ՊԱՐՏ ԷՐ ԼԻՆԵԼ ·
ՅԱՅՆԺԱՄ ԱՍԷ ՅՍ
ՑԱՄԲՈԽՆ · ԻԲՐԵՒ Ի
ՎԵՐԱՅ ԱՒԱԶԱԿԻ ԵԼԷՔ
ՍՈՒՍԵՐՕՔ ԵՒ ԲՐՕՔ

ՈՒՆԵԼ ԶԻՍ ·
ՀԱՆԱՊԱԶ ԱՌ ՁԵԶ Ի
ՏԱՃԱՐԻՆ ՆՍՏԷԻ ԵՒ
ՈՒՍՈՒՑԱՆԷԻ · ԵՒ ՈՉ
ԿԱԼԱՐՈՒՔ ԶԻՍ ·
ԱՅԼ ԱՅՍ ԱՄԵՆԱՅՆ
ԵՂԵՒ ԶԻ ԼՑՑԻՆ ԳԻՐՔ
ՄԱՐԳԱՐԷԻՑ ·
ՅԱՅՆԺԱՄ ԱՇԱԿԵՐ
ՏՔՆ ԱՄԵՆԵՔԵԱՆ ԹՈՂ
ԻՆ ԶՆԱ ԵՒ ՓԱԽԵԱՆ ·
ԵՒ ՆՈՔԱ ԿԱԼԵԱԼ
ԶՅՍ · ՏԱՐԱՆ ԱՌ
ԿԱՅԻԱՓԱՅ ՔԱՀԱՆԱՅ
ԱՊԵՏ · ՈՒՐ ԴՊԻՐՔՆ
ԵՒ ԾԵՐՔ ԺՈՂՈՎԵԱԼ ԷԻՆ ·
ԵՒ ՊԵՏՐՈՍ ԶՀԵՏ ՆՈ
ՐԱ ԵՐԹԱՅՐ Ի ՀԵՌԱՍՏԱ
ՅՆ ՄԻՆՉԵՒ Ի ՍՐԱՀ
ՔԱՀԱՆ ԱՊԵՏԻՆ ·


ԵՒԱՐԵԱԼ ԲՆԱԿԵՐՔԱՆՈ
ՐԵՐՐ ԵԱՒԱԴԱՍՍԱՒԱՐԱՆ
ՐԵԱՒՆԵԱԼ ԶԼԱՐԱՐԱԾ։
Ղ ԱՒՔԱՅԱՆԱՅԱԴԷ
ՐՆԵՒԱՐԵՆԱՅՆԱՐԷ
ԱԾՆ․ ԽՆԴՐԵԲՆԱՍԱՐ
ՄԼԱՅՈՒԹԻՒՆԶՅԷ,
ԶԻԱԴԱՆՅԵՆԶՆԱ
ԵՒԱՂՏԵՐԱՆԵԲՆԻՐԱԶ
ՈՒԱՐՍՈՒՐՄԼԱՒՃՆԱՐԱ
ՐՈՒՃԵԼՈՅ։
Յ ԵՐՈՅԱՆԱՐՈՒՃԵԱՄԵՐ
ՆՈՒՍՈՒՐՄԼԱՅՔԱՍԵԻ,
ԹԵՍԱԱՍԷՐՆԱՐՈՂԵՄ
ՔԱԲԵԶՐԱԽՈՐՆԱՅ,
ԵՒԶԵՐԲՍԱՒՈՒՐԱԾԲՆԵ
Ն ԻՃԱՐՈՒՃԵԱԼՔԱՀԱ
ՆԱԱԴԵՐՆԱՍԱՃԵԱ,
ՃՐԱՍԲՆՃԴԱՐԱՍՈՒԱ
ՆԻԶԲՆԾԴՈՒՔԱՍԱՄԲԻ

ՐԱՆԵՆ ԶՔԵՆ․
Ն ԵՒ ՅԱՒԻՏԵԱՆՅՐ․
Դ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆՔԱՅԱ
ՆԱՅԱԴԱՐՆԵՒԱՍԷ
ՃՆԱ, ԵՐԴՒՐՆԵՃՈՒ
ՅԱՆԵՄԶՔԵԶՅԱԾՆԵ
ԴԱՆԻ, ԶԻԱՍՈՒՍՄԵԶ,
ԹԵԴՈՒԵԱՔՄՆՈՐԴԻԱՅ։
Ա ՍԵՃԵԱՅԱ, ԴԱՒ
ՍԱՍ ՅԵՐ․
Ր ԱՅՅԱՍՄՐՋԵԶ․
Յ ԱՅԱՐՏԵՐԷՐԵՍ
ՆԻՃԷՔՋՈՐԴԻԱՐԱՐԴ
ԱՅՆԱՐԵԱԼ ՐԵԱԼՃՄԷ
ԶԻՐՈՒԹԵԱՄՆԵԻԵՆ
ԵՄԼՐԵԱԱՄԴԱԵՐՔԼԻՅ։
Յ ԱՅԴԻՄԱՐՔԱՏԱՆԱ
ԱԴԷՐՆԴԱՐՈՒԷԱՅ
ԶՏԱԵԻԵՃԱՆԻՐԵԻ
ՍԱԷ, ՏԱՅՏԱՅԵԱՅ։

ႨႤ Ⴍ ႨႤႨႠႢႨႯႭႱႤႬႫႤႦ
ႧႬႠႱႵ· ႠႹႠႠႰႣႨႪႭႨ·
ႭႰႦႹႠႱ ႹႭႱႫႨႧႨႨႬ
ႬႭႰႠ· ႴႨႬႺႹႠႿႭႱ
ႤႺႤႦ· ႬႭႵႠႢႠႰႠႠ
ႵႠႬႨႤႰႭႬႤႨႠႠႤႬ,
ႫႠႹႠႢႭႰႰႾ·
ႨႤ Ⴑ ႠႱႬႾႠႫႧႵႨႬႠ·
ႤႰႤႠႫႬႭႰႠႤႨႪႭႵႤ
ႱႨႬႦႬႠ· ႤႨႠႫႠႬႵ
ႠႢႰႠႪႤႱႨႬႠႨႠႠႤႬ,
ႫႠႰႣႠႰႤႤႠႱႫႤႦႵႫႣ
ႭႠႤ ႭႰႤႹႠႰႬႦႵႤႦ·
ႨႤ Ⴀ ႠႪႢႤႰႰႭႠ ႬႠႰႤႰႠႰ
ႰႠႵႭႱႣႠႨႧႨႬ· ႫႠႰ
ႤႠႨႭႠႬႠႠႪႠႵႨႬႫႨ
ႤႨႠႠႤ· ႤႨႣႭႨႠႬႣ
ႱႨႣႠႪႨႪႤႠႱႨႭႱႤႨႰ
ႬႠႭႨႰႠ ႱႠႨႠႭႠ.ႾႨ
ႠႫႤႪႤႱႭႨႬႤႨႠႠႤ·

ႧႤႭႹႢႨႰႤႫႦႨႬႹ
ႵႠႨႠႨႣ·
ႨႤ Ⴑ ႨႨႰႰႬႨႤႪႬႠႠ ႰႨႠ
ႵႭႵႠႬႦႢႠႨႭႬ, Ⴄ
ႰႤႠႠႱႪႪႨႬႫႨႦႬႠ·
ႤႨႠႠႤႱႠႱႬႠႠႨႪႭႰ
ႠႬႣႬႪႠႨႬ, ႤႨႫ
ႰႬႣႱႨႬႠႦႠႪႵႠႱႨ
ႭႱႤႰ· ႤႨႢႠႰႹႤႠႪ
ႠႨႰႠ ႱႠႨ ႤႰႢႫႠႫႰ
ႧႤႭႹႢႨႰႤႫႦႠႱႰ·
ႨႤ Ⴑ ႨႱႤႰႭႠႪႠႨႫႨႭႱ·
ႫႨႰႭႨႱႤႠႪ ႭႰႵႠႬႣ
ႬႠႨႬ ႠႠႤႬႱႢႤႰႰႭႠ,
ႠႰႢႨႠႰႤႨႣႭႨႨႬႭႱႠႬ
ႤႤႠ· ႵႠႬႦႨႤႨႨႠ
ႨႭႵ· ႵႭႱႠႱႰႭႨႪႤႬ
ႦႵႤႦ· ႱႠႱႬႾႠႫ
ႠႪႠႠႨႬႦ ႠႪႤႪႤႨႬ
ႬႭႨႪ ႧႤႭႹႢႨႰႪႰႦႠႱ

ԵՒ ԻՍԿՈՅՆ ՀԱՒՆ ԽՕՍԵ
ՑԱՒ·
ՅԺԶ ԵՒ ՅՈՒՇ ԵՂԵՒ ՊԵՏՐՈՍ
ԶԲԱՆՆ ՅԻՍՈՒԻ ԶՈՐ ԱՍԱՑ
ԹԷ ՄԻՆՉՉԵՒ ՀԱՒՈՒ ԽՕ
ՍԵԱԼ Է ԵՐԻՑՍ ՈՒՐԱ
ՑԻՍ ԶԻՍ · ԵՒ ԵԼԵԱԼ ԱՐ
ՏԱՔՍ ԼԱՅՐ ԴԱՌՆԱՊԷՍ·
ՅԺԷ Ի ԲՈՒՆ ԱՌԱՒՕՏՆ ԵՂԵՒ · ԽՈՐ
ՀՈՒՐԴ ԱՐԱՐԻՆ ԱՄԵՆԱՅՆ
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՔՆ ԵՒ
ԾԵՐՔ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ·
ՎԱՍՆ ՅԻՍՈՒՍԻ ՍՊԱՆԱՆԵԼ
ԶՆԱ · ԿԱՊԵՑԻՆ ԶՆԱ
ԵՒ ԱԾԻՆ ՏԱՐԱՆ ԶՆԱ · ԵՒ
ԵՏՈՒՆ Ի ՁԵՌՍ ՊՈՆՏԱՑԻ
ՈՅ ՊԻՂԱՏՈՍԻ ԴԱՏԱՒ
ՈՐԻ ::



ՅԺԸ ՅԱՅՆԺԱՄ ԻԲՐԵՒ ԵՏԵՍ ՅՈՒ
ԴԱՍ ՈՐ ՄԱՏՆԵԱՑՆ

ԶՆԱ · ԵԹԷ ՊԱՐՏՈՒ
ՈՐԵՑԱՒ · ԶՂՋԱՑԱՒ ·
ԵՒ ԴԱՐՁՈՅՑ ԶԱՐԾԱԹ
ՍՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՍ
ԵՒ ԾԵՐՈՑ ԺՈՂՈՎՐԴԵԱ
ՆՆ ԵՒ ԱՍԷ · ՄԵՂԱՅ ·
ԶԻ ՄԱՏՆԵՑԻ ԶԱՐԻՒՆ
ԱՐԴԱՐ · ԵՒ ՆՈՔԱ ԱՍ
ԵՆ ՄԵԶ ԶԻ Է · ԴՈՒ
ԳԻՏԵՍ · ԵՒ ԸՆԿԵՑ
ԶԱՐԾԱԹՆ Ի ՏԱՃԱՐՆ,
ԵՒ ԳՆԱՑ · ԵՒ ՀԵՂՁԱՒ
ԽԵՂԴԵՑԱՒ ·
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՔ
ՆՆ ԱՌԵԱԼ ԶԱՐԾԱԹՆ,
ԱՍԵՆ · ՈՉ Է ԱՐԺԱՆ
ԸՆԿԵՆԵԼ ԶԴԱ Ի ԿՈՐ
ԲԱՆՆ, ՔԱՆԶԻ ԳԻՆ ԱՐ
ԵԱՆ Է · ԽՈՐՀՈՒՐԴ
ԱՌԵԱԼ ԳՆԵՑԻՆ ԱՅՆՈՒ

զագարակն բրտի ի գեր
եզմանս օտարաց·
Վասն այնորիկ կոչե
ցաւ ագարակն այն ագ
արակ արեան մինչեւ
ցայսօր·
յժգ Յայնժամ լցաւ բանն
ասացեալ ի ձեռն երեմիայ
մարգարէի· եւ առ-
ին զերեսուն արծա
թին զգին վաճառ-
ելոյն· զոր ար
ին յորդւոցն իսլի·
եւ ետուն զայն յագ
արակ բրտի· որպէս
եւ հրամայեաց ինձ տր·
յժդ Եւ յս եկաց յառաջի
դատաւորին·
Եհարց ցնա դատաւորն
եւ ասէ· դու ես թագ
աւոր հրէից·
Եւ յս ասէ· դու ասես·
յժե Եւ ի չարախօսելն
զնմանէ քահանայապե
տիցն եւ ծերոցն·
ոչինչ ետ պատասխա
նի· յայնժամ ասէ
ցնա պիղատոս· ոչ
լսես որչափ դոքա վկա
յեն զքէն·
Եւ ոչ ետ նմա պատաս
խանի· եւ ոչ բան մի·
մինչեւ զարմանալ
դատաւորին յոյժ·
յժզ Ըստ տօնին սովոր
էր դատաւորն արձակ
ել ժողովրդեանն
կապեալ մի զոր կամէին
յժէ Ունէին յայնժամ
կապեալ մի նշանաւոր

ա յժգ յի · ա յբ · է ճկբ

ա յժդ յժե յժզ · ար · ագ · յե · է ճկբ

ՈՐՈՒՄ ԱՆՈՒՆ ԷՐ ՅԵՍՈՒ
ԲԱՐԱԲԲԱ·
ԻԲՐԵՒ ԺՈՂՈՎԵՑԱՆ
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՊԻՂԱՏՈՍ,
ԶՈՎ ԿԱՄԻՔ ԶԻ ԱՐՁԱ
ԿԵՑԻՑ ՁԵԶ ՅԵՐԿՈՒՑ
ԶՅԵՍՈՒ ԲԱՐԱԲԲԱՅ·
ՅԻԶ ԹԷ ԶՅՍ̃ ԶԱՅՆ ՈՐ
ԿՈՉԻ ՔՍ̃·
ՔԱՆԶԻ ԳԻՏԷՐ ԹԷ ՎԱՍՆ
ՆԱԽԱՆՁՈՒ ՄԱՏՆԵ
ՑԻՆ ԶՆԱ·
ՄԻՆՉԴԵՌ ՆՍՏԷՐ
ՅԱՏԵՆԻ, · ԱՌԱՔԵԱՑ
ԱՌ ՆԱ ԿԻՆ ԻՒՐ ԵՒ ԱՍԷ;
ՄԻՆՉ ԼԻՑԻ ՔՈ ԵՒ ԱՐԴԱՐ
ՈՅՆ ԱՅՆՈՐԻԿ · ՔԱՆԶԻ
ԲԱԶՈՒՄ ՉԱՐՉԱՐԵՑԱՅ
ԱՅՍՕՐ ՅԵՐԱԶԻ ՎԱՍՆ
ՆՈՐԱ·

ՅԻԷ ԻՍԿ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՔՆ
ԵՒ ԾԵՐՔՆ ՀԱՒԱՆԵ
ՑՈՅՑԻՆ ԶԺՈՂՈՎՈՒ
ՐԴՍՆ, ԶԻ ԽՆԴՐԵՍ
ՑԵՆ ԶԲԱՐԱԲԲԱՅՆ·
ԵՒ ԶՅՍ̃ ԿՈՐՈՒՍՑԵՆ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԴԱՏԱ
ՒՈՐՆ ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ,
ԶՈՎ ԿԱՄԻՔ ԶԻ ԱՐՁԱ
ԿԵՑԻՑ ՁԵԶ ՅԵՐԿՈ
ՒՑ ԱՍՏԻ·
ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ, ԶԲԱՐԱԲԲԱ·
ՅԻԸ ԱՍԷ ՑՆՈՍԱ ՊԻՂԱՏՈՍ,
ԻՍԿ ԶԻՆՉ ԱՐԱՐԻՑ ԶՅՍ̃
ԶԱՅՆ ՈՐ ԿՈՉԻ ՔՍ̃·
ԱՍԵՆ ԱՄԵՆԵՔԵԱՆ,
ԽԱՉԵՍՑԻ·
ԵՒ ԱՍԷ, ԶԻՆՉ ՉԱՐ
ԱՐԱՐ·
ԵՒ ՆՈՔԱ ԱՌԱՒԵԼ ԱՂԱ

ԱՂԱՂԱԿԷԻՆ ԵՒ ԱՍԷ
ԻՆ · Ի ԽԱՉ ՀԱՆ ԶԴԱ ·
ԵՒ ՏԵՍԵԱԼ ՊԻՂԱՏՈՍԻ
ԹԷ ՈՉԻՆՉ ՕԳՆԷ ·
ԱՅԼ ԱՌԱՒԵԼ ԽՌՈՎՈՒ
ԹԻՒՆ ԼԻՆԻ · ԱՌ ՋՈՒՐ
ԼՈՒԱՑ ԶՁԵՌՍ ԱՌԱՋԻ
ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ ԵՒ ԱՍԷ ·
ՔԱՒԵԱԼ ԵՄ ԵՍ ՅԱՐԵՆԷ
ԱՐԴԱՐՈՅԴ ԱՅԴՈՐԻԿ ·
ԴՈՒՔ ԳԻՏԱՍՋԻՔ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԱՄԵ
ՆԱՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ·
ԵՒ ԱՍԷ · ԱՐԻՒՆ ԴՈՐԱ
Ի ՄԵԶ · ԵՒ Ի ՎԵՐ
ԱՅ ՈՐԴՒՈՑ ՄԵՐՈՑ ·
ՅԱՅՆԺԱՄ ԱՐՁԱԿԵԱՑ
ՆՈՑԱ ԶԲԱՐԱԲԲԱՆ ·
ԵՒ ԶՅՍ ՏԱՆՋԵԱԼ ՄԱՏ
ՆԵԱՑ ԶԻ ԽԱՉԵՍՑԵՆ

ՅԱՅՆԺԱՄ ԶԻՆՈՒՈՐՔ
ԴԱՏԱՒՈՐԻՆ · ԱՌԻՆ
ԶՅՍ ՅԱՊԱՐԱՆՍՆ ·
ԵՒ ԺՈՂՈՎԵՑԻՆ Ի ՎԵ
ՐԱ ՆՈՐԱ ԶԱՄԵՆԱՅՆ
ԶԳՈՒՆԴՆ ·
ՄԵՐԿԱՑՈՒՑԻՆ ԶՆԱ · ԵՒ
ԱՐԿԻՆ ԶՆՈՎԱՒ ՔՂԱՄ
ԻԴ ԿԱՐՄԻՐ · ԵՒ
ԲՈԼՈՐԵԱԼ ՊՍԱԿ Ի ՓՇ
ՈՑ ԵԴԻՆ Ի ԳԼՈՒԽ ՆՈՐԱ ·
ԵՒ ԵՂԷԳՆ ՅԱՋՈՒ
ՁԵՌԻՆ ՆՈՐԱ · ԵՒ ԾՈ
ՒՆՐ ԿՐԿՆԵԱԼ ԱՌԱՋԻ
ՆՈՐԱ ԿԱՔԱՆԷԻՆ ԵՒ
ԱՍԷԻՆ · ՈՂՋ ԼԵՐ
ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ ·
ԵՒ ԹՔԱՆԷԻՆ · ԱՌ
ՆՈՒԻՆ ԶԵՂԷԳՆ ·
ԵՒ ԾԵԾԷԻՆ ԶԳԼՈՒԽՆ

ՆՈՐԱ. ԵՒ ՅՈՐԺԱՄ
ԾԱՂԵՑԻՆ ԶՆԱ՝ ՄԵՐ
ԿԱՑՈՒՑԻՆ ԶՔՂԱ
ՄԻԴՆ. ԵՒ ԱԳՈՒՑԻՆ
ՆՄԱ ԶԻՒՐ ՀԱՆԴԵՐՁ
ԵՒ ՏԱՐԱՆ ԶՆԱ Ի ԽԱՉ
ՀԱՆԵԼ.
ՅԼԵ ԵՒ ԵԼԵԱԼ ԱՐՏԱՔՍ.
ԳՏԻՆ ԱՅՐ ՄԻ ԿԻՒՐԵՆԱ
ՑԻ. ԱՆՈՒՆ ՍԻՄՈՆ,
ԶՆԱ ԿԱԼԱՆ ՊԱՀԱԿ ԶԻ
ԲԱՌՆԱՅՑԷ ԶԽԱՉ ՆՈՐԱ.
ՅԼԶ ԵՒ ԵԿԵԱԼ Ի ՏԵՂԻՆ
ՈՐ ԱՆՈՒԱՆԵԱԼ ԳՈՂԳՈԹԱ
ՈՐ Է ՄԵԿՆԻ ԿԱՌԱՓԵԼՈՅ.
ՅԼԷ ԵՒ ԵՏՈՒՆ ՆՄԱ ԸՄՊԵԼ
ԳԻՆԻ ԸՆԴ ԼԵՂԻ ԽԱՌ
ՆԵԱԼ. ԵՒ ԻԲՐԵՒ ՃԱ
ՇԱԿԵԱՑ ՈՉ ԿԱՄԷՐ

ԸՄՊԵԼ

ՅԼԸ ԵՒ ՀԱՆԵԱԼ ԶՆԱ Ի
ԽԱՉ, ԲԱԺԱՆԵՑԻՆ
ԶՀԱՆԴԵՐՁՍ ՆՈՐԱ
ՎԻՃԱԿԱՒ.
ԶԻ ԼՑՑԻ ԲԱՆՆ ՈՐ Ա
ՍԱՑԱՒ ՄԱՐԳԱՐԷԻՆ,
ԹԷ ԲԱԺԱՆԵՑԻՆ ԶՀԱ
ՆԴԵՐՁՍ ԻՄ ՅԻՆՔԵԱՆՍ
ԵՒ Ի ՎԵՐԱՅ ՊԱՏՄՈՒ
ՃԱՆԻ ԻՄՈՅ. ԵՒ
ԱՐԿԻՆ ՎԻՃԱԿՍ.
ՅԼԹ ԵՒ ԵԴԻՆ Ի ՎԵՐԱՅ ԳԼ
ԽՈՅ ՆՈՐԱ ԳՐԵԱԼ ԶՎ
ՃՌԱՆ ՆՈՐԱ. ՍԱ Է
ՅՍ ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ.
ՅԽ ՅԱՅՆ ԺԱՄ ՀԱՆԻՆ
ԸՆԴ ՆՄԱ Ի ԽԱՉ ԵՐ
ԿՈՒ ԱՒԱԶԱԿՍ. ՄԻ
ՅԱՋՄԷ ՆՈՐԱ. ԵՒ
ՄԻ ՅԱՀԵԿԷ.

[illegible]

ՈՐ ԱՆԴ ԿԱՅԻՆ · ԻԲՐԵՒ
ԼՈՒԱՆ ԱՍԷԻՆ, ԶԷՂԻԱՅ
ԿԱՐԴԱՅ ·
ԵՒ ՎԱՂՎԱՂԱԿԻ ԸՆԹԱ
ՑԵԱԼ ՄԻ ՈՄՆ Ի ՆՈՑԱՆԷ
ԱՌ ՍՊՈՒՆԳՆ ԵՒ ԼԻ ՔԱՑԱ
ԽՈՎ ԱՐԿԵԱԼ ԶԵՂԵԳԱՆ
ԵԴ ԸՆԴ ԵՂԵԳՆ ԱՐԱՐ ' ԵՒ
ՄԱՏՈՅՑ ԲԵՐԱՆՈՅ ՆՈՐԱ
ԶՈՐԴ ԳԱՅ ԵՂԻԱ ՓՐԿԵԼ ԶԴԱ ·
ՅԽԴ ԵՒ ՅՍ̃ ՄԻՒՍԱՆԳԱՄ
ԱՂԱՂԱԿԵԱՑ ՁԱՅՆԻՒ ՄԵԾԱՒ
ԵՒ ԱՐՁԱԿԵԱՑ ԶՈԳԻՆ '
ՅԽԵ ԵՒ ԱՀԱ ՎԱՐԱԳՈՅՐ
ՏԱՃԱՐԻՆ ՊԱՏԱՌԵՑԱՒ Ե
ՅԵՐԿՈՒՍ Ի ՎԵՐՈՒ
ՍՏ ՄԻՆՉԵՒ Ի ՎԱՅՐ ·
ԵՐԿԻՐ ՇԱՐԺԵՑԱՒ · ԵՒ
ՎԷՄՔ ՊԱՏԱՌԵՑԱՆ ·
ԳԵՐԵԶՄԱՆՔ ԲԱՑԱՆ ·

Մ ՅԽԴ ՅԽԳ · ՄՐ ՄԻԴ ՄԻԳ · Դ ՅԽԸ · Յ ՄԴ

ԵՒ ԲԱԶՈՒՄ ՄԱՐՄԻՆՔ
ՆՆՋԵՑԵԼՈՑ ՍՐԲՈՑ ·
ՅԱՐԵԱՆ · ԵՒ ԵԼԵԱԼ Ի
ԳԵՐԵԶՄԱՆԱՑ ' ՅԵՏ
ՅԱՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱ ·
ՄՏԻՆ Ի ՔԱՂԱՔՆ ՍՈՒՐԲ,
ԵՒ ԵՐԵՒԵՑԱՆ ԲԱԶՄԱՑ ·
ՅԽԶ Ի ՀԱՐԻՒՐԱՊԵՏՆ
ԵՒ ՈՐ ԸՆԴ ՆՄԱ ՊԱՀԷԻՆ
ԶՅՍ̃ · ԻԲՐԵՒ ՏԵՍԻՆ
ԶՇԱՐԺՈՒՄՆՆ ԵՒ Ի
ԶԵՂԵԱԼՍՆ, ԵՐԿԵԱՆ
ՅՈՅԺ · ԵՒ ԱՍԵՆ, ԱՐԴԱՐ
ԵՒ ԱՅ̃ ՈՐԴԻ ԷՐ ԴԱ ·
ՅԽԷ ԷԻՆ ԱՆԴ ԿԱՆԱՅՔ ԲԱԶ
ՈՒՄՔ ՆԱՅԷԻՆ Ի ՀԵՌԱՍ
ՏԱՆԷ ԵՒ ՀԱՅԷԻՆ ·
ՈՐՔ ԵԿԵԱԼ ԷԻՆ ԶՀԵՏ ՅԻ̃ Ի ԳԱՂ
ԻԼԵԷ ՊԱՇՏԷԻՆ ԶՆԱ ·
ՅՈՐՍ ԷՐ ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴ

Մ ՅԽԵ ՅԽԶ · ՄՐ ՄՊԵ · Դ ՅԼ

ՂԵՆԱՑԻ · ԵՒ ՄԱՐԻԱՄ
ՅԱԿՈՎԲԱՅ · ԵՒ ՅՈՎՍ
ԵԱՅ ՄԱՅՐ; ԵՒ ՄԱՅՐ
ՈՐԴՒՈՑՆ ԶԵԲԵԴԵԱՅ ·
ՅՂԵ ԵՒ ԸՆԴ ԵՐԵԿՈՅՍ ԵԿՆ ԱՅՐ
ՄԻ ՄԵԾԱՏՈՒՆ
ՅԱՐԻՄԱԹԵԱՅ · ՈՐ
ՈՒՄ ԱՆՈՒՆ ԷՐ ՅՈՎՍԷՓ;
ՈՐ ԵՒ ԱՇԱԿԵՐՏԵԱԼ ԷՐ
ՅԻ · ՍԱ ՄԱՏՈՒՑԵԱԼ
ԱՌ ՊԻՂԱՏՈՍ ԽՆԴՐԵ
ԱՑ ԶՄԱՐՄԻՆՆ ՅԻ ·
ՅԱՅՆԺԱՄ ՊԻՂԱՏՈՍ,
ՀՐԱՄԱՅԵԱՑ ՏԱԼ ԶՄԱՐ
ՄԻՆՆ ·
ՅՂԷ ԵՒ ԱՌԵԱԼ ԶՄԱՐՄԻՆՆ
ՅՈՎՍԷՓ, · ՊԱՏԵԱՑ
ՍՈՒՐԲ ԿՏԱՒՈՎ · ԵՒ
ԵԴ Ի ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԻ
ԶՈՐ ՓՈՐԵԱՅ Ի ՎԻՄԻ ·

Մ ՄՐ Դ. Յ
ՅՂԸ ՄԿԶ
ՅՂԹ ՄԿԷ ՅԼ ՄՁ.

ԵՒ ԹԱՒԱԼԵՑՈՒՑԵԱԼ
ՎԷՄ ԱՌ ԴՐԱՆ ԳԵՐ
ԵԶՄԱՆԻՆ ԵՒ ԳՆԱՑ ·
ՅՂԹ ԱՆԴ ԷՐ ՄԱՐԻԱՄ ՄԱԳ
ԴԱՂԵՆԱՑԻ · ԵՒ ՄԻ
ՒՍ ՄԱՐԻԱՄՆ, ՆՍՏԷԻՆ
ՅԱՆԴԻՄԱՆ ԳԵՐԵԶՄԱ
ՆԻՆ · Ե
ՅԺ ԵՒ Ի ՎԱՂԻՒ ԱՆԴՐ ՈՐ Է
ՅԵՏ ՈՒՐԲԱԹՈՒՆ;
ԺՈՂՈՎԵՑԱՆ ՔԱՀԱ
ՆԱՅԱՊԵՏՔՆ ԵՒ ՓԱՐԻ
ՍԵՑԻՔՆ ԱՌ ՊԻՂԱՏՈՍ
ԵՒ ԱՍԵՆ; ՏԷՐ,
ՅԻՇԵՑԱՔ ԶԻ ՄՈԼՈՐԵ
ՑՈՒՑԻՉՆ ԱՅՆ ԱՍԷՐ
ՄԻՆՉԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ ԷՐ ·
ԹԷ ՅԵՏ ԵՐԻՑ ԱՒՈՒՐՑ Յ
ՅԱՌՆԵՄ ·
ԱՐԴ ՀՐԱՄԱՅԵԱ ԶԳՈՒ

Մ ՄՐ ՅԹԴ. Յ
Է ՄԿԸ ՄՀ
ՅԺ ՄԿԹ ՅԼԱ
ՅԽ

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԻՐԵԶՄԱՐԴԿԱՆ
ՄԻՆՉԵՒ ՅԵՐԻՏԱՍԱՍՏԻ
ԴՈՒ ՅԵՐԿԻՆՍ ԱՃԱԿԵ
ԼՆԻՆ ԴԻՀԵՐԵԴՈՒՍ
ՆԱՅ ՅԱԵԶՆԱ · ԵՒ
ԱՅԻ ՅԵՆ ԺՈՂՈՎՐԴԵ
ՆԵԱՆ ԵԱՆ ՅԱՐԵԱԼ Ի
ՄԵՌԵԼՈՑ ·
ԵՒ ԽՆԴՐԷԻՆ ՅԵՐԵԿՆՈՒ
ՈՐՈՒՈ ԽՆԴՐԱՐԱՐՆ
ԶԱՌԱՋԻՆ ·
ԱՌ ՅՆԺԱՄ ԳՈՒԴԱ
ՐԱՆ · ՈՒՆԷՐ ԶԶԱՒՐ
ԱՆԱՆԵՐԵՐԱ ԵԱՅՐԶԴ
ՈՒՀԱՅ ՅԱՐԵԱԼ ԷՐ ՊԵԱՆ
ԴԻՐԷՐ · ԵՒ ՆԱՐԵԱՆ
ԱԵԱՆ ԶՔՆՆՀԱՅՑԱՆ
ԴԵՐԵԶՄԱՐԴԿԱՆ · ԵՒ
ԿԱՐԷ ՅՈՒՆ ԶԱԿԵՄՆ
ՉԻ ՆԻԵՐՉԶԱՌՐԱՆԱՆ

ՍԻՐՆ ·
ԵՒ ՅԵՐԵԿՈՅԻ ՀԱՍԵԱ
ԼՈՒՆ · ՅՈՐԺԱՄ ՄԻՆՉԵՒ
ԱՆԱՅՐՄԻԱՀԱՐԵԱԼ ԺԻՆ ·
ԵՒ ԿՆԱՄԱՐԱԿԱՄԱԿԻԴՈՒԱ
ԴԵՆԱՅԻ · ԵՒՄԻԻՍ
ՄԱՐԻԱՄ ՆՇԵԱՆ ՆԵՐ
ԶԴԵՐԵԶՄԱՆԱՆ ·
ԵՒ ԱՅՍ ՀԱՃԵՐԺՈՂՈՎՐԴ
ՄԵԾԵՂԵՐ ·
ՈՒՅՑ ՇԱՌԱՆ ՆԻ Հ
ԵԱԼ ՅԵՐԿՆԻՅՄԱՅՐՈ
ՅԵԱԼ ԻՆԴՅԱՍԱՐԿԵ
ՅՈՒՅԶ ԱԿԵՄ ՆԻԴԵՐՑ
ԱՆՏԻ ·
ԵՒ ԱՌԵԻՍԱԿԵՐԱՑՆԱ
ՐԱ · ԵՒԵՐՍԵԱՒԱՆԱ
ՐԱՒԲԵՐԷ ԶՓԱՅՏԱԿԱՆ ·
ԵՒ ՈՒՆԷ ԵՐԱՃԱՆԱՊԻ
ՍԱԿԻԲԵՐԷ ԶՃԻՒՆ ·

ՃԺ ՅԶԲ · ՄԴ ՄԼԲ · Դ ՅԼԶ · Յ ՄԶԱՄԵՆԱ

ՅԽԶ Եւ յերկիւղէ նորա խռո
վեցան պահապանքն
եւ եղեն իբրեւ զմեռ
եալս·
Պատասխանի ետ հրեշ
տակն եւ ասէ ցկանայսն,
մի երկնչիք դուք·
Գիտեմ զի զՅս զխաչ
եալն խնդրէք· Չէ
աստ, քանզի յարեա
ւ որպէս ասացն· եկայք
տեսէք զտեղին ուր կայ·
Եւ վաղվաղակի երթա
յք ասացէք աշակերտ
ացն նորա զի յարեաւ·
Եւ ահա յառաջանայ քան
զձեզ ի Գալիլեա·
անդ տեսանիցէք զնա·
ահա ասացի ձեզ·
ՅԽԷ Եւ ելեալ վաղվաղակի
ի գերեզմանէն անտի
ահիւ եւ խնդութեա
մբ մեծաւ· ընթացա
ն պատմել աշա
կերտացն·
ՅԽԸ Եւ ահա պատահեաց
նոցա Յս եւ ասէ· ողջ
էք· եւ նոքա մատու
ցեալ կալան զոտս նո
րա· եւ երկիր պագ
ին նմա·
ՅԽԹ Յայնժամ ասէ ցնո
սա Յս· մի երկնչիք·
Երթայք ասացէք եղ
բարց իմոց· զի երթի
ցեն ի Գալիլեա· եւ
անդ տեսցեն զիս·
Իբրեւ նոքա գնային·
ահա ոմանք ի զօր
ականացն եկեալ ի քաղ

ԱՔՆ; ԵՒ ՊԱՏՄԵՑԻՆ
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻՑՆ
ԶԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԻՆՉ ԵՂ
ԵՒ· ԵՒ ԺՈՂՈՎԵԱԼ
ՀԱՆԴԵՐՁ ԾԵՐՈՎՔՆ
ԽՈՐՀՈՒՐԴ· ԱՌՆԷԻՆ,
ԱՐԾԱԹ ՅՈՅԺ· ԵՏՈՒ
ԶԻՆՈՒՈՐԱՑՆ ԵՒ ԱՍ
ԵՆ; ԱՍԱՍՋԻՔ· Ե
ԹԷ ԱՇԱԿԵՐՏՔ ՆՈՐԱ
ԵԿԵԱԼ ԳԻՇԵՐԻ ԳՈՂ
ԱՑԱՆ ԶՆԱ ՄԻՆՉ
ՄԵՔ Ի ՔՈՒՆ ԷԱՔ·
ԵՒ ԵԹԷ ԼՈՒԻՑԻ ԱՅԴ
ԱՌ ԴԱՏԱՒՈՐՆ; ՄԵՔ
ՀԱՒԱՆԵՑՈՒՔ ԶՆԱ·
ԵՒ ԶՁԵԶ ԱՆՀՈԳՍ ԱՐ
ԱՍՑՈՒՔ· ԵՒ ՆՈՔԱ
ԱՌԵԱԼ ԶԱՐԾԱԹՆ,
ԱՐԱՐԻՆ ՈՐՊԷՍ ՈՒՍԱՆՆ·

ԵՒ ԵԼ ՀԱՄԲԱՒ ԲԱՆԻՍ ԱՅՍՈՐԻԿ
Ի ՀՐԷԱՍ ՄԻՆՉԵՒ ՑԱՅՍՕՐ·
ԵՒ ՄԵՏԱՍԱՆ ԱՇԱԿԵ
ՐՏՔՆ· ԳՆԱՑԻՆ Ի
ԳԱԼԻԼԵԱՅ· Ի ԼԵԱՌՆ
ՈՒՐ ԺԱՄԱԴԻՐ ԵՂԵՒ
ՆՈՑԱ ՅՍ·
ԵՒ ԻԲՐԵՒ ՏԵՍԻՆ ԶՆԱ,
ԵՐԿԻՐ ՊԱԳԻՆ ՆՄԱ·
ԵՒ ՈՄԱՆՔ ԵՐԿՈՒԱ
ՑԱՆ·
ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱԼ ՅՍ ԽՕ
ՍԵՑԱՒ ԸՆԴ ՆՈՍԱ·
ԵՒ ԱՍԷ;
ՏՈՒԱՒ ԻՆՁ ԱՄԵ
ՆԱՅՆ ԻՇԽԱՆՈՒ
ԹԻՒՆ ՅԵՐԿԻՆՍ ԵՒ
ՅԵՐԿՐԻ·
ՈՐՊԷՍ ԱՌԱՔԵ
ԱՑ ԶԻՍ ՀԱՅՐ·

ԵՒ ԵՍ ԱՌԱՔԵՄ ԶՁԵԶ:
ԳՆԱՑԷՔ ԱՅՍՈՒՀԵՏԵՒ
ԱՇԱԿԵՐՏԵՑԷՔ ԶԱՄԵ
ՆԱՅՆ ՀԵԹԱՆՈՍՍ'
ՄԿՐՏԵՑԷՔ ԶՆՈՍԱ ՅԱՆ
ՈՒՆ ՀԱՒՐ ԵՒ ՈՐԴՒՈՅ ԵՒ
ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ·
ՈՒՍՈՒՑԷՔ ԶՆՈՍԱ ՊԱՀ
ԵԼ ԶԱՄԵՆԱՅՆ ԶՈՐ

ԻՆՉ ՊԱՏՈՒԻՐԵՑԻ ՁԵԶ:
ԵՒ ԱՀԱՒԱՍԻԿ · ԵՍ
· ԸՆԴ ՁԵԶ ԵՄ ԶԱՄԵՆ
ԱՅՆ ԱՒՈՒՐՍ · ՄԻՆՉ
ԵՒ Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇ
ԽԱՐՀԻ ::
ՓԱՌՔ ՔԵԶ ՔՐԻ ::

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ·



Աւետարան ըստ Մարկոսի

Սկիզբն աւետ
արանի Յի Քի.
Որպէս եւ գրեալ է
Էսայի մարգարէ,
Ահաւասիկ ես առաքեմ
զհրեշտակ իմ առաջ
ի քո. որ հանդերձ
եսցէ զճանապար
հս քո առաջի քո.
Ձայն բարբառոյ յա
նապատի. պատրաստ
եցէք զճանապարհ Տ
ն, եւ ուղիղ արար
էք զշաւիղս նորա.
Եւ էր Յովհաննէս
մկրտէր յանապատի.
Եւ քարոզէր մկրտու
թիւն ապաշխար

ութեան ի թողու
թիւն մեղաց.
Եւ ելանէին առ նա
ամենայն աշխարհն
հրէաստանի. եւ
երուսաղեմացիքն,
եւ մկրտէին ի նմա
ի յորդանան գետ
խոստովանեալ զմեղ
ս իւրեանց.
Եւ էր Յովհաննէս
զգեցեալ ստեւ ուղ
տու. եւ գօտի մաշկեղէ
ն ընդ մէջ իւր. եւ
ուտէր մարախ եւ մեղր
վայրենի.
Եւ քարոզէր. եւ
ասէր,
Գայ զօրաւորն
քան զիս զկնի իմ

ՈՐՈՒՆՉ ԵՍ ՐԱՇԱԵԱՆԱՆ
Ի ՄԻՆԱՐ ՂԵԼ ՄԱԺԻՆԵԼ.
ԶԻ ՐՆՅՍ ԿԱՄ ՃԿՆՅՆ ԿԱ
ՍԱՐՆԵՐԵԱՆԶ ՁԵԶ ՀՐԱՒ.
ԵՒ ՆԱԱՐՆԵՐԵԱՅԵԶ ՁԵԶ
ՀԱՅՐ ԱՐԱՆԵՐ.
ԵՒ ԵՂԵՅ ԱԱԵՐԱՆՅԱԷ
ՍԱՆ. ԵՂՆՅԷ ԻՆՈԶԵ
ՐԵՆԱԿ ԳԻՂԱՂԵՆ ՅԻՆՅ.
ԵՒ ԱՐՆԵՐԵ ՅԱՒ ԻՅԱՆՂԷ
ՆԵ ԻՅՈՐԳԻՆԱՆ.
ԵՒ ՆՈՅՆ ՆՄԱՆ ՅԱՆՂԱ
ՂԵՐԱ ՆԱՆՂ ԻՀՐՆՅԵ.
ԵՐՆԱՅԵՂԱՆ ԶԵՐԱԵՆ.
ԵՒ ԶՂԱԻԵՆՅԷԻԵՐԵԻ
ԶԱՂԱԵԻՆ ԶԻ ՀԱՆԵՐ
ԻՂԵՐՆՅԱՐ.
ՀԱՅՆԵՂԵԻՅԵՐԵՆԻ Յ
ՈՐԱՆԵՐ.
ՂՈՒԵԱՆՈՐԳԻ ԻԱՐՆԻ ՐԵԱՂԻ.

ԸՆԴ ԻՐԵԶ ՂԱՆԵՅԱ.
ԵՒ ՆՈՅՆ ՆՄԱՆՅՆ ՂՈԳ.
ԻՆՂԱՆԷ ԶՆՈՅԱՆ ՆԱ
ԳԱՐ.
ԵՒ ԵՐԱՆ ԶԱՆՈՒՐԱՂԱ.
ՆՆԱԻՆ ԱՐԵՂԵԻՆԱ
ՐԱՆԱՅԵ.
ԵՒ ԵՐՐԱԻ ԻԵԶԱՆՂԱ.
ՂԵՐԱՂԻ ԳՐԱԵ ՐԵԻՆԶԵ.
ԵՒ ՅԵՐԱՐԱՐ ՆԱՆՈՅՆ
ՅՈՆՂԱՆՆՈ.
ԵՆ ԱՅՆ ԻԳԱՂԱՂԻԵՅ.
Բ ԱՐՈԶԵՐԶԱՒԵՐԱՐ
ԱՆԱՆ. ԻՐԱՆԵՐ
ՕԻԵՆԱՐԱՐԵԱՂԻԻԻ
ԱՐԱՆԱՆ. ԻՂԱՆԵԱ
ԵԱՐՂՅՈՒ ՕԻԻՆ.
Ա ԳԱՐՃ ԻԱՐԵՅԷՐԵԻ
ՂԱՆՈ ՐԵԶԵՐՅԻՆ
ՐԱՐԱՆ.

ԻԲՐԵՒ ԱՆՑԱՆԷՐ ԱՌ
ԾՈՎԵԶԵՐԲՆ ԳԱԼԻ-
ԼԵԱՑՒՈՑ, ԵՏԵՍ ԶՍԻ-
ՄՈՎՆ ԵՒ ԶԱՆԴՐԷԱՍ
ԶԵՂԲԱՅՐ ՍԻՄՈՎ-
ՆԻ· ԱՐԿԵԱԼ ՈՒՌԿԱՆ
Ի ԾՈՎ· ՔԱՆԶԻ ՁԿ-
ՆՈՐՍՔ ԷԻՆ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ·
ԵԿԱՅՔ ԶԿՆԻ ԻՄ· ԵՒ
ԱՐԱՐԻՑ ԶՁԵԶ ԼԻՆԵԼ
ՈՐՍՈՐԴՍ ՄԱՐԴԿԱՆ·
ԵՒ ՎԱՂՎԱՂԱԿԻ ԹՈՂԵԱԼ
ԶՈՒՌԿԱՆՍՆ ԻՒՐԵԱՆՑ
ԵԿԻՆ ԶՀԵՏ ՆՈՐԱ·
ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱԼ ԱՆՏԻ
ՍԱԿԱՒ ՄԻ ՅԱՌԱՋ;
ԵՏԵՍ ԶՅԱԿՈՎԲՈՍ
ԶԵԲԵԴԵԱՅ· ԵՒ ԶՅՈՎ-
ՀԱՆՆԷՍ ԵՂԲԱՅՐ ՆՈՐԱ·

ԵՒ ԶՆՈՍԱ Ի ՆԱՒԻՆ
ՄԻՆՉ ԿԱԶՄԷԻՆ ԶՈՒՌ-
ԿԱՆՍՆ ԵՒ ԿՈՉԵԱՑ
ԶՆՈՍԱ·
ԵՒ ԱՆԴ ԱՆԴԷՆ ԹՈՂԵԱԼ
ԶՀԱՅՐՆ ԻՒՐԵԱՆՑ
ԶԶԵԲԵԴԷՈՍ Ի ՆԱՒԻՆ ՎԱՐՁ-
ԿԱՆՕՔՆ ՀԱՆԴԵՐՁ;
ԳՆԱՑԻՆ ԶՀԵՏ ՆՈՐԱ·
ԵՒ ՄՏԱՆԵՆ Ի ԿԱՓԱ-
ՌՆԱՈՒՄ· ԻՍԿ ԵՒ ԻՍԿ
Ի ՇԱԲԱԹՈՒՆ ՄՏԵԱԼ Ի
ԺՈՂՈՎՈՒՐԴՍՆ ՈՒՍՈՒ-
ՑԱՆԷՐ ԶՆՈՍԱ·
ԵՒ ԶԱՐՄԱՆԱՅԻՆ ԸՆԴ
ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ
ՆՈՐԱ· ԶԻ ՈՒՍՈՒՑԱ-
ՆԷՐ ԶՆՈՍԱ ԻԲՐԵՒ Ի-
ՇԽԱՆՈՒԹԵԱՄԲ· ԵՒ
ՈՉ ՈՐՊԷՍ ԴՊԻՐՔՆ

ԵՒ ԷՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Ն
ՆՈՅՆ ԱՅՐԱՆՔ ՅՈՐՈՒՄ
ԱՅՍՊԻՍԻ ԳՈՅՐ ԵՒ ԱՐԻ
ՈՐՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՔԱՂԱՔ
ԻՆՉ ՈՐ ԶԻՆՔ
ՄԻՐԵՆ ՅԱՆ ԶԱՐՄԱՆԱՅ
ՅԻ ԵՒ ՆԵՐԿԱՅՈՒՄՆ
ԵՆ ԶՄԷԶ
ՍԱՍԱՍՑԵԱՅ ԵՒ
ԱՍԷ ԸՆԴ ԱՄԵՆԵՍԵԱՆ
ԴՈՒՄԱՆԻՆ ԵՒ ԶԱՐԱՑ
ԶՆԱ ՅԱՅՍ ԳՈՒԴ
ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ԱՅՍՉԱՓ
ՄԵԾ ԵՒ ԵՔՆԱՄԱՆԵ
ԵՒ ԶԱՐՄԱՆԱՅԻՆ ԱՄԵՆԵ
ՔԵԱՆ ԸՆԴ ՄԵԾԱՄԵԾՍ
ԾԵԼ ՐԱՅ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ
ԵՒ ԱՄԵԼ ԶԻՄՆ ՇԵԱՅ
ՆՈՐԱ ԵՐԴԱՄՊԷՐՈՒԹԻ
ԻՆՍ ԶԻՆՉ ԻՄԱՆՈՒ

Ա ՆԷԱՄԲ ԵՒԱՅՈՅ
ՊԴԾՈՅՄԱՄԷ ԵՒ
ՀՆԱԶԱՆԴ ՆԱՄԱՐ
ԵՒ ԷԼ ԱՄԲՆԱՄՐԱԼՆԴ
Ա ԱՄԷՆԱՅՆԱՆԴ
ԱՄԱՆԱՄԻՄԻՄ ԼԱՅԻՈՅ
ԵՒ ԻՄԱՂԱՄԱՂ ԱՆԿԻԵԼ
ԵԱՆ Ի ԺՈՂՈՎՈՒՐԴԵԱՆՆ
ԵՆԻՆ ԻՄՈՒՆԱՄԵՄՈՆԻ
ԵՒ ԱՆ ՆԴՐԵԱՅ ՅԱՆԿԱՅ
ՔԱԵՒ ՅՈՒԱՅԱՆՆՈՒ
ՅԱՆԴԵԱՉ ԵՒ ԶԱՐԹ
ՆՉ ՆՍՒՄԱՅՆԻ ԳԷՆԷՐ
ՀԵՐՈՎԴԷՍ
ԵՒ ԱՅՆ ԱՅՆԱԿԻԱՅԵ Ն
ՑՆԱԱ ԱՄԷ ՆՈՐԱ
ԵՒ ՄԱԺԱՅԵԱԼ ՅԱՐՈՅ
ԶՆԱ ԿԱԼԵԱԼ ԶՉԵՈԱ
ԱԷՆՈՐԱ ԵՒ ԵԴ ՈՂ
ԶՆԱ ԺՈՂՈՎ ԵՒ

ՊԱՇՏԷՐ ԶՆՈՍԱ ·
Ի ԲՐԵՒ ԵՐԵԿՈՅ ԵՂԵՒ
ՄՏԱՆԵԼ ԱՐԵՒՈՒՆ,
ԲԵՐԷԻՆ ԱՌ ՆԱ ԶԱՄԵՆ
ԱՅՆ ՀԻՒԱՆԴՍ · ԵՒ ԶԴԻ
ՒԱՀԱՐՍ · ԵՒ ԷՐ ԱՄԵՆ
ՆԱՅՆ ՔԱՂԱՔՆ ԺՈՂՈՎ
ԵԱԼ ԱՌ ԴՐԱՆՆ · ԵՒ
ԲԺՇԿԵԱՑ ԶԲԱԶՈՒՄՍ
ՀԻՒԱՆԴՍ Ի ՊԷՍ ՊԷՍ
ԱԽՏԻՑ · ԵՒ ԴԵՒՍ ԲԱ
ԶՈՒՄՍ ԵՀԱՆ · ԵՒ ՈՉ
ՏԱՅՐ ԽՕՍԵԼ ԴԻՒԱՑՆ ;
ԶԻ ԳԻՏԷԻՆ ԶՆԱ ԹԷ
ՔՍ Է ·



ԵՒ ԸՆԴ ԱՅԳՆ ԸՆԴ ԱՌ
ԱՒՕՏՆ ՅԱՐՈՒՑԵԱԼ
ԵԼ ԳՆԱՑ ՅԱՆԱՊԱՏ ՏԵ
ՂԻ · ԵՒ ԱՆԴ ԿԱՅՐ ՅԱՂ
ՕԹՍ ·

ԵՒ ՊՆԴԵՑԱՆ ԶՀԵՏ ՆՈ
ՐԱ ՍԻՄՈՆ ԵՒ ՈՐ ԸՆԴ ՆՄ
ԱՅՆ ԷԻՆ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԳՏԻՆ ԶՆԱ ·
ԱՍԵՆ ՑՆԱ, ԹԷ ԱՄԵ
ՆԵՔԻՆ ԽՆԴՐԵՆ ԶՔԵԶ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ · ԵԿ
ԱՅՔ · ԵՐԹԻՑՈՒՔ ԵՒ ՅԱ
ՅԼ ՄԵՐՁԱԿԱՅ ԳԵՒՂՍ
ՔԱՂԱՔՍ, ԶԻ ԵՒ ԱՆԴ
ՔԱՐՈԶԵՑԻՑ · ԶԻ ՅԱ
ՅՆ ԻՍԿ ԵԿԵԱԼ ԵՄ ·
ԵՒ ՔԱՐՈԶԷՐ Ի ԺՈՂՈՎ
ՈՒՐԴՍ ՆՈՑԱ ԸՆԴ ԱՄԵ
ՆԱՅՆ ԳԱԼԻԼԵԱՑԻՍ ·
ԵՒ ԶԴԵՒՍ ՀԱՆԷՐ ·
Գ ԱՅ ԱՌ ՆԱ ԲՈՐՈՏ ՄԻ ·
ԱՂԱՉԷՐ · Ի ԾՈՒՆՐ Ի
ՋԱՆԷՐ · ԵՒ ԱՍԷՐ ·
ՏՐ, ԵԹԷ ԿԱՄԻՍ ԿԱՐ



ՈՂ ԵՍ ԶԻՍ ՍՐԲԵԼ:
ԻՍԿ ՅՍ ԳԹԱՑԵԱԼ ՁԳ
ԵԱՑ ԶՁԵՌՆ ԻՒՐ ՀԱՍ
ՈՅՑ Ի ՆԱ ԵՒ ԱՍԷ. ԿԱՄ
ԻՄ ՍՐԲԵԱՑ. ԵՒ ԻԲՐԵՒ
ԱՍԱՑ ՑՆԱ. ՎԱՂՎԱՂ
ԱԿԻ ԳՆԱՑ Ի ՆՄԱՆԷ
ԲՈՐՈՏՈՒԹԻՒՆՆ. ԵՒ
ՍՐԲԵՑԱՒ. ԵՒ ՍԱՍՏԵԱՑ
ՆՄԱ. ԵՀԱՆ ԱՐՏԱՔՍ
ՎԱՂՎԱՂԱԿԻ. ԵՒ ԱՍԷ
ՑՆԱ.
ԶԳՈՅՇ ԼԵՐ. ՄԻ ՈՒՄ
ԵՔ ԻՆՉ ԱՍԻՑԵՍ. ԱՅԼ
ԵՐԹ ՑՈՅՑ ԶՔԵԶ ՔԱՀ
ԱՆԱՅԻՆ. ԵՒ ՄԱՏՈՅ
ՎԱՍՆ ՍՐԲՈՒԹԵԱՆԴ
ՔՈ ՊԱՏԱՐԱԳ. ԶՈՐ ՀՐ
ԱՄԱՅԵԱՑ ՄՈՎՍԷՍ
Ի ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՆՈՑԱ.

ԵՒ ՆԱ ԵԼԵԱԼ ՍԿՍԱՒ ՔԱՐ
ՈԶԵԼ ՅՈՅԺ. ԵՒ ՀՌՉ
ԱԿ ՀԱՐԿԱՆԵԼ ԶԲԱՆՆ.
ՄԻՆՉ ԵՒ ՈՉ ԵՒՍ ԿԱՐԷՐ
ԼԻՆԵԼ ՅԱՅՏՆԱՊԷՍ
Ի ՔԱՂԱՔ ՄՏԱՆԵԼ. ԱՅԼ
ԱՐՏԱՔՈՅ ՅԱՆԱՊԱՏ
ՏԵՂԻՍ ԷՐ. ԵՒ ԳԱՅԻՆ
ԱՌ ՆԱ ՅԱՄԵՆԱՅՆ ԿՈՂ
ՄԱՆՑ.
ԵՒ ՄՏԵԱԼ ԴԱՐՁԵԱԼ Ի ԿԱ
ՓԱՌՆԱՈՒՄ. ՅԵՏ ԱՒ
ՈՒՐՑ ԻՆՉ. ԼՈՒՐ ԵՂԵՒ
ԹԷ Ի ՏԱՆ Է. ԵՒ ԺՈՂ
ՈՎԵՑԱՆ ԲԱԶՈՒՄՔ
ՄԻՆՉ ԵՒ ՈՉ ՏԵՂԻ ԼԻ
ՆԷՐ. ԵՒ ՈՉ ԱՌ ԴՐԱՆՆ.
ԵՒ ԽՕՍԷՐ ՆՈՑԱ ԶԲԱՆՆ
ԵՒ ԳԱՅԻՆ ԱՌ ՆԱ ԲԵՐԷԻՆ
ԱՆԴԱՄԱԼՈՅԾ ՄԻ ԲԱՐՁ

| ՄՐ | Ղ | Յ | Մ |
| --- | --- | --- | --- |
| ԺԱ Ի | ԼԵ | ԼԸ | Հ |

ԵԱԼ Ի ՉՈՐԻՑ· ԵՒ ԻԲ
ՐԵՒ ՈՉ ԿԱՐԷԻՆ ՄԵՐՁԵՆ
ԱԼ ԱՌ ՆԱ ՅԱՄԲՈԽԷ
ՆԻ· ՔԱԿԵՑԻՆ ԶՅԱՐԿՆ
ՈՒՐ ԷՐ ՅՍ· ԵՒ ԲԱՑԵԱԼ
ԶՄԱՀԱՐԿԱՆԻՒ ԻՋՈՒՑԻ
Ն ԶՄԱՀԻՃՆ ՅՈՐՈՒՄ ԿԱ
ՅՐ ԱՆԴԱՄԱԼՈՅԾՆ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԵՏԵՍ ՅՍ ԶՀԱՒԱՏ
Ս ՆՈՑԱ ԱՍԷ ՑԱՆԴԱՄԱ
ԼՈՅԾՆ· ՈՐԴԵԱԿ·
ԹՈՂԵԱԼ ԼԻՑԻՆ ՔԵԶ
ՄԵՂՔ ՔՈ· ԷԻՆ ՈՄ
ԱՆՔ Ի ԴՊՐԱՑՆ ՆՍՏ
ԵԱԼ ԱՆԴ ԷԻՆ· ԵՒ ԽՈՐ
ՀԷԻՆ Ի ՍԻՐՏՍ ԻՒՐԵԱՆՑ,
ԶԻ ԴԱ ԱՅԴՊԷՍ ԽՕՍԻ
ԶՀԱՅՀՈՅՈՒԹԻՒՆ·
Ո ԿԱՐԷ ԹՈՂՈՒԼ ԶՄԵՂՍ·
ԵԹԷ ՈՉ ՄԻ ԱԾ·

ԵՒ ԳԻՏԱՑ ՅՍ ՀՈԳՒՈՎ
ԻՒՐ ԹԷ ԱՅՆՊԷՍ ԽՈՐՀԻ
Ն Ի ՄԻՏՍ ԻՒՐԵԱՆՑ· ԵՒ
ԱՍԷ; ԶԻ ԽՈՐՀԻՔ ԶԱ
ՅԴ Ի ՍԻՐՏՍ ՁԵՐ· ԶԻ
ԴԻՒՐԻՆ Է· ԱՍԵԼ ՑԱՆ
ԴԱՄԱԼՈՅԾՆ· ԹՈՂԵԱԼ
ԼԻՑԻՆ ՔԵԶ ՄԵՂՔ ՔՈ·
ԹԷ ԱՍԵԼ ԱՐԻ ԱՌ ԶՄԱՀ
ԻՃՍ ՔՈ· ԵՒ ԵՐԹ Ի ՏՈՒՆ ՔՈ·
ԱՅԼ ԶԻ ԳԻՏԱՍՋԻՔ
ԹԷ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ
ՈՒՆԻ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ Ի
ՎԵՐԱՅ ԵՐԿՐԻ ԹՈՂՈՒԼ
ԶՄԵՂՍ·
ԱՍԷ ՑԱՆԴԱՄԱԼՈՅԾՆ·
ՔԵԶ ԱՍԵՄ· ԱՐԻ ԱՌ
ԶՄԱՀԻՃՍ ՔՈ· ԵՒ ԵՐԹ
Ի ՏՈՒՆ ՔՈ· ԵՒ ՅԱՐԵԱ
ՒՎԱՂՎԱՂԱԿԻ ԵԱ

ԶՄԱՐԴԻՃՄԵՆԼ ԱՈՒԱ
ՀԻՄԵՆԵՆՅՈՐԴՆ · ՄԻՆ
ԵՒԶԱՐՄԱԱՆԱԱԱՄԵՆ
ՅՈՒՆԵՒԼԱՈՒՍՈՐԱՄԻՆԷ
ԶՔԾ · ԵՒԱՄԱՆԵԱԵ
ԱՅՈԳԻՄԻՆՇԵՐԲԵՐԾ
ՐԵՍՄՔ · ՃԱՆՈՍ
ԻԵՆԳԻԱՐՉԵԱՆ ԻԾԻՄ
ԵՃՐՆ ԵՒԱՄԵՆԵՆԱՅ
ՃՈԳՈՄԻՆՈՒԹԻՆԳԱՅՐ
ԱՌՆԱ; ԵՒՈՒԱՌԻՑԱ
ՆԵՐԶՆՈՒԱ ·
ԻՄՖԻՆՉԳԵՈՒԱՆՅԱՆ
ԵՐ; ԵՐԿՈՒՑ ԱՒՈՒՐՑ
ՓԵԱՅԶԻՆԱՐԵՐՄԱՐ
ՈՒԱՆՈՐԵՐԱՆ · ԵՒ
ԱՄԵՅՆԱԻԵՆԶԱՒԵՒ
ԵՒՅԱՐՈՒՅՄԱ ԻՆՆՅ
ԶԱԻՆՆՈՐԱ ·
ԻՒԵԳԵԻԵԱԶՄԵԼՆՄԱ

ԻՋԱՆԵՆԷՐԱ, ԵՒԵՐԶ
ՈՐՄԱՆՔ ՍԱՒՈՐՔ ԵՒՄԵՂ
ԱՒՈՐՔ ԲԱ ԶՄԵԱՆ ԵՒՆ
Ր ԵՒՇԻ ԵՀԵՂ Ի ՎԵՐԱՅ
ԼԵՐԸՄՆՆՈՐԱ ·
ԷԱ ՆՈԶԻՒԵՆԵՍՈՒԶՄԻՄ
ՈՐԵՐԱ ԱՅՖՆ ԶՀԵՐ
ՆՈՐԱ ·
ԻՍԱԳԳԻԵՐ ՆԵՒՓԵՐԻ
ԱԵՅԵՐ ՆԻԲՐԵՒԼՈՒԱՆ
ԵԹԷ ՈՒՐԵ ԸՆԳՄԱՐՈՒԻ
ՈՐՍԵՒԸ ՆԳԻՄՆԳՆԻՈՐՍ ·
ԱՅՆՅՍԱՇԱՍԵՐՐՄՆԱ
ՐՍ; ԶԻԵԶԻԵԸՆԳԻՄԱՐ
ԱՈՒՈՐՍԵՒԸ ԱԻՄՆԳՆՈՒ
ՈՐՍԱԵՐՐԷՐԵՒՐԸՄԳ ԷՐ ·
ԲՐԵԻԼՄԻԱԻՅՄԱԻՅ
ՆՍԱՄ; ՈՉ ԲՆՉԵԳԻ
ՐՍՅԷՐԻԻՐՇՆՈԳՀՈՅ
ՍՅԳՀԻԻՄՆԳԻՅ · ԵՒՈՉ

ԵԿԻ ԿՈՉԵԼ ԶԱՐԴԱՐՍ,
ԱՅԼ ԶՄԵՂԱՒՈՐՍ ·
[illegible]

…ի տաճարին եւ ասէին. Ովսաննա Որդւոյն Դաւթի, բարկացան։ Եւ ասեն ցնա. Լսե՞ս զինչ սոքա ասեն։

Եւ ասէ ցնոսա Յս. ո՞չ երբեք ընթերցայք, թէ ի բերանոյ տղայոց եւ ստնդիացաց հաստատեցեր զօրհնութիւն։

Եւ թողեալ զնոսա՝ ել արտաքոյ քաղաքին ի Բեթանիա, եւ անդ օթեւանս առնէր։ Ընդ առաւօտն ի դառնալն ի քաղաքն՝ քաղցեաւ։ Եւ տեսեալ թզենի մի առ ճանապարհաւ՝ եկն ի նա, եւ ոչ ինչ եգիտ ի նմա բայց միայն տերեւ։

Եւ ասէ ցնա. Մի այսուհետեւ ի քէն պտուղ եղիցի յաւիտեան։ Եւ վաղվաղակի չորացաւ թզենին։

Եւ տեսեալ աշակերտացն՝ զարմացան եւ ասեն. Զիա՞րդ վաղվաղակի չորացաւ թզենին։

Եւ եկեալ նորա ի տաճարն…

Եւ ասէ ցնոսա…

Մկրտութիւնն Յովհաննու ուստի՞ էր, յերկնից, թէ ի մարդկանէ։

Եւ նոքա խորհէին ընդ միտս իւրեանս…

Եւ ասէ ցնոսա…

ԷՐ ԶՆՈՍԱ · ԶԻ ՄԵՐՁ
ԵՍՑԻՆ ԱՌ ՆԱ ՈՐՔ ՈՒՆԷԻՆ
ՀԱՐՈՒԱԾՍ ·
ԻԷ ԵՒ ԱՅՍՔ ՊԻՂԾՔ ՅՈՐԺԱՄ
ՏԵՍԱՆԷԻՆ ԶՆԱ · ԱՆԿ
ԱՆԷԻՆ ԱՌԱՋԻ ՆՈՐԱ
ԱՂԱՂԱԿԷԻՆ ԵՒ ԱՍԷԻՆ
ԹԷ ԴՈՒ ԵՍ ՈՐԴԻ ԱՅ ·
ԵՒ ՍԱՍՏԻԿ ՍԱՍՏԷՐ ՆՈ
ՑԱ · ԶԻ ՄԻ ՅԱՅՏՆԻ
ԱՐԱՍՑԵՆ ԶՆԱ ·
ԻԸ ԵՒ ԵԼ Ի ԼԵԱՌՆ · ԵՒ ԿՈՉ
ԵԱՑ ԱՌ ԻՆՔՆ ԶՈՐՍ ԻՆՔՆ
ԿԱՄԷՐ ՅԱՒ · ԵՒ ՉՈԳԱՆ
ԱՌ ՆԱ · ԵՒ ԱՐԱՐ ԵՐ
ԿՈՏԱՍԱՆՍ ԶԻ ԻՑԵՆ ԸՆԴ
ՆՄԱ · ԵՒ ԶԻ ԱՌԱՔ
ԵՍՑԷ ԶՆՈՍԱ ՔԱՐՈԶԵԼ,
ԵՒ ՈՒՆԵԼ ԻՇԽԱՆՈՒ
ԹԻՒՆ ԲԺՇԿԵԼ ԶՀԻՒԱՆԴՈՒ

ԵՒ ՀԱՆԵԼ ԶԴԵՒՍ ·
Լ ԵՒ ԵԴ ԱՆՈՒՆ ՍԻՄՈՎՆԻ
ՊԵՏՐՈՍ · ԵՒ ՅԱԿՈՎԲ
ՈՒ ԶԵԲԵԴԵԱՅ · ԵՒ ԶՅՈՎ
ՀԱՆՆԷՍ ԵՂԲԱՅՐՆ ՅԱԿ
ՈՎԲԱՅ; ԵԴ ՆՈՑԱ Ա
ՆՈՒՆ ԲԱՆԵՐԵԳԷՍ ·
ՈՐ Է ՈՐԴԻՔ ՈՐՈՏՄԱՆ ·
ԵՒ ԶԱՆԴՐԷԱՍ · ԵՒ
ԶՓԻԼԻՊՊՈՍ · ԵՒ ԶԲ
ԱՐԹՈՂԻՄԷՈՍ · ԵՒ
ԶՄԱՏԹԷՈՍ ԶՄԱՔՍԱՒՈՐ ·
ԵՒ ԶԹՈՎՄԱՍ · ԵՒ ԶՅ
ԱԿՈՎԲՈՍ ԱՂՓԵԱՅ · ԵՒ
ԶԹԱԴԷՈՍ · ԵՒ ԶՍԻՄ
ՈՎՆ ԿԱՆԱՆԱՑԻ · ԵՒ
ԶՅՈՒԴԱ ՍԿԱՐԻՈՎՏԱՑԻ
ՈՐ ԵՒ ՄԱՏՆԵԱՑՆ ԶՆԱ ·
ԳԱՆ Ի ՏՈՒՆ; ԵՒ ԳԱՅ
ԼԱ ՄԻՒՍԱՆԳԱՄ ԺՈՂՈՎ

ԱՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ·
ՄԻՆՉԵՒ ՀԱՑ ԵՒՍ ՈՉ ԺԱ
ՄԱՆԵԼ ՈՒՏԵԼ ՆՈՑԱ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԼՈՒԱՆ ՆՈՐԻՆՔ
ԵՆ· ԵԼԻՆ ՈՒՆԵԼ ԶՆԱ·
ԶԻ ՀԱՄԱՐԷԻՆ ԹԷ ՄՈԼ
ԵԳՆԵԱԼ Է·
ԼԲ ԵՒ ԴՊԻՐՔՆ ՈՐ ՅԵՄԷ Ի
ՋԵԱԼ ԷԻՆ ԱՍԷԻՆ ԲԷԵՂ
ԶԵԲՈՒՂ ԳՈՅ Ի ՆՄԱ· ԵՒ
ԻՇԽԱՆԱՒՆ ԴԻՒԱՑ ՀԱՆ
Է ԶԴԵՒՍ·
ԼԳ ԵՒ ԿՈՉԵՑԵԱԼ ԶՆՈՍԱ
ԱՌ ԻՆՔՆ· ԱՌԱԿԱՒՔ
ԽՕՍԷՐ ԸՆԴ ՆՈՍԱ·
ԶԻԱՐԴ ԿԱՐԷ ՍԱՏԱՆԱ
ԶՍԱՏԱՆԱՅ ՀԱՆԵԼ·
ԵՒ ԱՐԴ ԵԹԷ ԹԱԳԱՒ
ՈՐՈՒԹԻՒՆ ՅԱՆՁՆ ԻՒՐ
ԲԱԺԱՆԵՍՑԻ· ՈՉ ԿԱՐԷ

ՄՏ ԼԲ ԼԳ · Ղ ՃԻԱ · Յ ՃԻԲ

ԿԱԼ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻ
ՒՆՆ ԱՅՆ· ԵՒ ԵԹԷ
ՏՈՒՆ ՅԱՆՁՆ ԻՒՐ ԲԱԺ
ԱՆԵՍՑԻ ՈՉ ԿԱՐԷ ԿԱԼ
ՏՈՒՆՆ· ԵՒ ԵԹԷ ՍԱՏ
ԱՆԱՅ Ի ՎԵՐԱՅ ԱՆՁԻՆ
ԻՒՐՈՅ ՅԱՐԵԱՒ ԵՒ ԲԱԺ
ԱՆԵԱԼ Է· ՈՉ ԿԱՐԷ
ԿԱԼ· ԱՅԼ ՎԱԽՃԱՆ ԵՆ
ԱՅԼ ՈՉ ՈՔ ԿԱՐԷ ԶԿԱ
ՐԱՍԻ ՀԶՕՐԻ ՄՏԵԱԼ Ի
ՏՈՒՆ ՆՈՐԱ ԱՒԱՐ ՀԱՐԿԱ
ՆԵԼ· ԵԹԷ ՈՉ ՆԱԽ
ԶՀԶՕՐՆ ԿԱՊԻՑԷ ԵՒ
ԱՊԱ ԶՏՈՒՆ ՆՈՐԱ ԱՒԱՐ
ՀԱՐԿԱՆԻՑԷ·
ԼԴ ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ· ԶԻ
ԱՄԵՆԱՅՆ ԹՈՂՑԻ ՈՐ
ԴՒՈՑ ՄԱՐԴԿԱՆ ՄԵՂՔ
ԵՒ ՀԱՅՀՈՅՈՒԹԻՒՆՔ·

ՄՏ ԼԴ · Ղ ՃԻԲ · Յ ՃԻԴ

ՈՐՉԱՓ ԵՒ ՀԱՅՀՈՅԵՍ
ՑԵՆ · ԲԱՅՑ ՈՐ ՀԱՅՀՈՅ
ԵՍՑԷ ԶՀՈԳԻՆ ՍՈՒՐԲ.
ՈՉ ՈՒՆԻՑԻ ԹՈՂՈՒԹԻ
ՒՆ ՅԱՒԻՏԵԱՆ · ԱՅԼ
ՊԱՐՏԱՊԱՆ ԼԻՆԻՑԻ ՅԱ
ՒԻՏԵՆԻՑ ՄԵՂԱՑՆ · ԶԻ
ԱՍԷԻՆ ԹԷ ԱՅՍ ՊԻՂԾ
ԳՈՅ Ի ՆՄԱ ·

ԼԵ ԳԱՆ ԵՂԲԱՐՔՆ ԵՒ
ՄԱՅՐ ՆՈՐԱ · ԵՒ ԱՐ
ՏԱՔՈՅ ԿԱՑԵԱԼ ՅՂԷ
ՑԻՆ ԵՒ ԿՈՉԷՑԻՆ ԶՆԱ
ՆՍՏԷՐ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՇՈՒՐՋ ԶՆՈՎԱՒՆ ԱՐ
ԷՐ · ԻԲՐԵՒ ԱՍԱՑԻՆ
ՑՆԱ · ԱՀԱ ՄԱՅՐ
ՔՈ ԵՒ ԵՂԲԱՐՔ ՔՈ ·
ԿԱՆ ԱՐՏԱՔՈՅ · ԵՒ ԽՆ
ԴՐԵՆ ԶՔԵԶ ·

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՈ
ՑԱ ԵՒ ԱՍԷ. ՈՎ Է ԻՄ
ՄԱՅՐ ԿԱՄ ԵՂԲԱՐՔ ·
ՀԱՅԵՑԱՒ ՇՈՒՐՋ ԶԻ
ՒՐ ԵՒ ՅԱՇԱԿԵՐՏՍՆ
ԶԻ ՆՍՏԷԻՆ · ԵՒ ԱՍԷ.
ԱՀԱ ՄԱՅՐ ԻՄ
ԵՒ ԵՂԲԱՐՔ ԻՄ · ԶԻ ՈՐ
ԱՌՆԻՑԷ ԶԿԱՄՍ ԱՅ.
ՆԱ Է ԵՂԲԱՅՐ ԻՄ · ԵՒ
ՔՈՅՐ · ԵՒ ՄԱՅՐ :

ԼԶ ԴԱՐՁԵԱԼ ՍԿՍԱՒ ՈՒՍ
ՈՒՑԱՆԵԼ ԱՌ ԾՈՎ
ԵԶԵՐԲՆ · ԵՒ ԺՈՂ
ՈՎԵՑԱՒ ԱՌ ՆԱ ԺՈՂ
ՈՎՈՒՐԴ ԲԱԶՈՒՄ ·
ՄԻՆՉԵՒ ՆԱՒ ՄՏԱՆ
ԵԼ ՆՄԱ · ԵՒ ՆՍՏԵԼ
Ի ԾՈՎՈՒՆ · ԵՒ ԱՄԵՆ
ԱՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՔՆ

ԶՃ ՄԱՆԵՋԵՐԲԲՆ ԶՅԱՄ
ԱՐ Ն ՄԲՆՆԵԲՆ· ԵԻՄԻԱ
Ա·ՅԱ ՆԵՐՋ ՆՄԱԱՄԱ
ՆԱԻՔԲԱՋԱՒՐԲՆԶ·
ՍԻԱԱԵՐ ՆՈՅԱԻԱԱՐԳԱ
ԳԱՐԱ ՕԼԱ ՆՆԻԲՐԱԱ;
ԱԷՔ· ԱՀԱԻՈՒԻՆԵԼ
ՍԵՐՄԱ ՆԱԱԴ ԴԲՄԵՐՄԱ Ն
ԵՂ· ԵԻԴԻԻՍԵՐՄԱ Ն
ԵԴՆ· ՄԱՆԱՆԱԻԱԱ
ՃԱ ՆԱԳԱՐՀԱԱ; ԵԻ
ԵԶՆԾԱՉՄԲՆԵԻՆԵՐ
ՋԱԱ· ԵԻՑՅԴՆԱՆԻ
ԱՅՈՒԳԱՄԱԹԻՄԱՐՈՒՋ
ԹՈՅՐՀԱՆԲԱՋԱՄ·
ԵԻԱԱԴԱԱԴԱՆԲԱԱԱ·
ՔԱՆՋԻՈՉԹՈՅՐՀԻՕ
ԵՐՆՐԲՆ· ԵԻՅԱՐԹԱՄ
ՃԱԹԵԱՅԱՐԵԻ·ՀԵԱԱԱ·
ԵԻՋԻԱՉԹՈՅԲՆԱԱՐՄ:

ԴԻ· ՅԱՄԱԷՅԱԱ·
ՍԻԱՅԴՆԱՆԱԱԻԻՄԷՀ
ՓՇՈՅ· ԵԻԵԼԲՆՓՈՒ
ՃԴ ՆԵԻՀԵԼՉԱ·ՅԲՆՋ
ԵԻ ԳԼՐԱ·ԴԱՇԵՐ·
ՍԻԱՅԴՆԱՆԱԱ·ՅԵՐ
ՆԲՐԻԱՐԻ· ԵԻԵԼԵԱ
ԱՃԷ·ՅԵԱ ՐԱՅՐԳՐԱՐ·
ԵԻԲԵՐԵՐԴԵԻՄԻՈՅԵՐ
ԵՄԲՆ· ԵԻԴԵԻՄԻՈՅ
ԱԱՕԱԲՆ· ԵԻԴՆԴԻՄԻ
ՈՅՀԱՐԻԲՐ·
ՍԻԲՐԵԻԵԴԵԻԱԱԱՆԶ
ԲՆԼ; ՀԱՐՅԲՆ ՅՆԱՄ
ՋՆԱԱԲՆԵԲՆԱՇԱԻ
ՐՐԱԻԴ ՆՀԱԵԻԵՐՉԶԱ
ԱԱՐՆ· ԵԻԱԱԷ·ՅՆԱԱ,
ՉԵՋ ՐԱԻԵԱԼԵԳԻՐԵԼ
ՋԻԱՐՀԱԻՐԳԻՍԱՐԼԱՅԱ
ԾԱԱՆԵՆ ԻՏԵ·

ԼԵ ԱՅԼ ՆՈՑԱ ՈՐ ԱՐՏԱՔ
ԻՆՔՆ ԵՆ ԱՄԵՆԱՅՆ
ԻՆՉ ԱՌԱԿԱՒՔ ԼԻՆԻ·
ԶԻ ՏԵՍԱՆԵԼՈՎ ՏԵՍ
ՑԵՆ; ԵՒ ՄԻ ՏԵՍՑԵՆ·
ԵՒ ԼՍԵԼՈՎ ԼՈՒՑԵՆ ԵՒ
ՄԻ ԻՄԱՍՑԵՆ· ԶԻ ՄԻ
ԵՐԲԷՔ ԴԱՐՁՑԻՆ· ԵՒ ԹՈ
ՂՑԻ ՆՈՑԱ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ· ՈՉ ԳԻ
ՏԷՔ ԶԱՌԱԿՍ ԶԱՅՍ· ԵՒ
ԶԻԱՐԴ ԶԱՄԵՆԱՅՆ ԶԱ
ՌԱԿՍՆ ԳԻՏԻՑԷՔ·
ԼԶ ՈՐ ՍԵՐՄԱՆԷՆ ԶԲԱՆՆ
ՍԵՐՄԱՆԷ·
ԵՒ ՆՈՔԱ ԵՆ ՈՐ ՃԱՆԱ
ՊԱՐՀԱՒՆ· ՈՒՐ ԲԱՆՆ
ՍԵՐՄԱՆԻ· ԵՒ ՅՈՐ
ԺԱՄ ԼՍԵՆ ԶՆԱ· ԳԱՅ
ՍԱՏԱՆԱՅ ՀԱՆԷ ԶԲԱՆ

ՍԵՐՄԱՆԵԱԼ Ի ՍՐՏԻՑ
ՆՈՑԱ·
ԵՒ ՆՈՔԱ ԵՆ ՈՐ ՅԱՊԱՌ
ԱԺԻՆ ՍԵՐՄԱՆԵՑԱՆ·
ՈՐՔ ՅՈՐԺԱՄ ԼՍԵՆ ԶԲ
ԱՆՆ· ՎԱՂՎԱՂԱ
ԿԻ ԽՆԴՈՒԹԵԱՄԲ ԸՆԴ
ՈՒՆԻՆ ԶՆԱ· ԵՒ ԶԻ
ՈՉ ՈՒՆԻՆ ԱՐՄԱՏՍ ՅԱ
ՆՁԻՆՍ· ԱՅԼ ԱՌ
ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ԵՆ· Ա
ՊԱ ՅՈՐԺԱՄ ԼԻՆԻ ՆԵՂ
ՈՒԹԻՒՆ· ԿԱՄ ՀԱ
ԼԱԾԱՆՔ ՎԱՍՆ
ԲԱՆԻՆ; ՎԱՂՎԱՂ
ԱԿԻ ԳԱՅԹԱԳՂԻՆ·
ԵՒ ԱՅՆ ՈՐ Ի ՄԷՋ ՓՇՈ
ՑՆ ՍԵՐՄԱՆԵՑԱՆ;
ՆՈՔԱ ԵՆ ՈՐ ԼՍԵՆ ԶԲ
ԱՆՆ· ԵՒ ՀՈԳՔ ԱՇ

ԽԱՐՀԻՍ · ԵՒ ՊԱՏ
ՐԱՆՔ ՄԵԾՈՒԹԵԱՆ
ՄՏԱՆԵՆ ԵՒ ՀԵՂՁՈՒ
ՑԱՆԵՆ ԶԲԱՆՆ · ԵՒ
ԱՆՊՏՈՒՂ ԼԻՆԻ ·
ԵՒ ՆՈՔԱ ԵՆ ՈՐ ՅԵՐԿԻՐՆ
ԲԱՐԻ ՍԵՐՄԱՆԵՑԱՆ.
ՈՐՔ ԼՍԵՆ ԶԲԱՆՆ ԵՒ
ԸՆԴՈՒՆԻՆ · ԵՒ ՏԱՆ
ՊՏՈՒՂ · ԸՆԴ ՄԻՈՅ
ԵՐԵՍՈՒՆ · ԵՒ ԸՆԴ
ՄԻՈՅ ՎԱԹՍՈՒՆ ·
ԵՒ ԸՆԴ ՄԻՈՅ ՀԱՐԻՒՐ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՄԻ
ԹԷ ԳԱՅ ՃՐԱԳ ԶԻ ԸՆԴ
ԳՐՈՒԱՆԱՒ ԴՆԻՑԻ ·
ԿԱՄ ԸՆԴ ՄԱՀՃԱՒՔ ·
ՈՉ ԱՊԱՔԷՆ Ի ՎԵՐԱՅ
ԱՇՏԱՆԱԿԻ ԴՆԻՑԻ ·
ՈՉԻՆՉ Է ԾԱԾ

ՈՒԿ ՈՐ ՈՉ ՅԱՅՏՆԵՍ
ՑԻ · ԵՒ ՈՉ ԵՂԵՒ ԻՆՉ
ԳԱՂՏՆԻ · ԵԹԷ ՈՉ ՅԱ
ՅՏ ԳԱՅՑԷ ·
ԵԹԷ ՈՔ ՈՒՆԻՑԻ ԱԿԱՆ
ՋՍ ԼՍԵԼՈՅ · ԼՈՒԻՑԷ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ·
ՏԵՍԷՔ ԶԻՆՉ ԼՍԷՔԴ ·
ԵՒ ՅԱՒԵԼՑԻ ՁԵԶ ՈՐՈՑ
ԼՍԷՔԴ · ՈՐՈՎ ՉԱՓ
ՈՎ ՉԱՓԷՔ · ՆՈՎԻՆ
ՉԱՓԵՍՑԻ ՁԵԶ ·
ՈՐ ՈՒՆԻՑԻ ՏԱՑԻ ՆՄԱ ·
ԵՒ ՈՐ ՈՉՆ ՈՒՆԻՑԻ · ԵՒ
ԶՈՐ ՈՒՆԻՑԻՆ ԲԱՐՁՑԻ
Ի ՆՄԱՆԷ ·
ԵՒ ԱՍԷ · ԱՅՍՊԷՍ
Է ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ
ԵՐԿՆԻՑ · ՈՐՊԷՍ
ԱՅՐ ՄԻ ԱՐԿԱՆԻՑԷ ՍԵՐ

ՄԱՆԻՍ ՅԵՐԿԻՐ· ԵՒ
ՆՆՋԻՑԷ՝ ԵՒ ՅԱՌ
ՆԻՑԷ· ԵՒ ՑԱՅԳ ԵՒ ԶՑ
ԵՐԵԿ· ԵՒ ՍԵՐՄԱՆԻՔ
ԲՈՒՍԱՆԻՑԵՆ ԵՒ ԱՃ
ԻՑԵՆ; ԵՒ ՆԱ ՈՉ ԳԻՏ
Է· ԶԻ ԵՐԿԻՐ ԻՆՔՆԻՆ
ԲԵՐԷ ԶՊՏՈՒՂ· ՆԱԽ
ԶԽՈՏՆ; ԵՒ ԱՊԱ ԶՀԱ
ՍԿՆ; ԵՒ ԱՊԱ ՑՈՐԵԱՆ
ԱՏՔ Ի ՀԱՍԿԻՆ·
ԱՅԼ ՅՈՐԺԱՄ ՏԱՅՑԷ
ԶՊՏՈՒՂ; ՎԱՂՎԱՂ
ԱԿԻ ԱՌԱՔԷ ՄԱՆԳԱՂ:
ԶԻ ՀԱՍԵԱԼ ԵՆ ՀՈՒՆՁՔ:
ԽԳ· ԵՒ ԱՍԷՐ· ՈՒՄ ՆՄԱՆԵ
ՑՈՒՑԻՑ ԶԱՐՔԱՅՈՒ
ԹԻՒՆ ԱՅ·
ԿԱՄ ՈՐՈՎ ԱՌԱԿԱՒ ԱՌ
ԱԿԵՑԻՑ ԶՆԱ·

ԽԳ ԽՈՒ ... Դ ԼՂԷ ... Ա ԼՂԷ

ՈՐՊԷՍ ՀԱՏՆ ՄԱՆԱՆ
ԽՈՅ ՈՐ ՅՈՐԺԱՄ ՍԵՐ
ՄԱՆԻՑԻ ՅԵՐԿԻՐ,
ՄԱՆՐԱԳՈՅՆ Է ՔԱՆ ԶԱ
ՄԵՆԱՅՆ ՍԵՐՄԱՆԻՍ
ՈՐ ԵՆ ՅԵՐԿՐԻ· ԵՒ
ՅՈՐԺԱՄ ՍԵՐՄԱՆԻ
ՑԻ,· ԲՈՒՍԱՆԻ· ԵՒ ԼԻ
ՆԻ ՄԵԾ ՔԱՆ ԶԱՄԵ
ՆԱՅՆ ԲԱՆՋԱՐՍ·
ԵՒ ԱՌՆԷ ՈՍՏՍ ՄԵԾ·
ԱՄԵԾՍ,· ՄԻՆՉԵՒ
ԲԱՒԱԿԱՆ ԼԻՆԵԼ ԸՆԴ
ՀՈՎԱՆԵԱՒ ՆՈՐԱ ԹՌ
ՉՆՈՑ ԵՐԿՆԻՑ ԲՆԱԿԷ·
ԽԴ ԵՒ ԱՅՍՊԻՍԻ ԱՌԱԿԱ
ՒՔ ԽԱՒՍԷՐ ԸՆԴ ՆՈ
ՍԱ ԶԲԱՆՆ,՛ ԵՒ ԱՌ
ԱՆՑ ԱՌԱԿԻ ՈՉ
ԽԱՒՍԷՐ ԸՆԴ ՆՈՍԱ·

ԽԴ ԽՈՒ ... Ա ԼՂԷ

ԽԶ ԲԱՅՑ ԱՌԱՆՁԻՆՆ
ԱՇԱԿԵՐՏԱՑՆ ԻՒՐՈՑ,
ՄԵԿՆԷՐ ԶԱՄԵՆԱՅՆ·
ԽԷ ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅԱՒՈՒՐ
ՆՅԱՅՆՄԻԿ ԻԲՐԵՒ ԸՆ
ԵՐԵԿՈՅ ԼԻՆԷՐ՝ ԵԿԱՅՔ
ԱՆՑՑՈՒՔ ՅԱՅՆԿՈՅՍ·
ԵՒ ԹՈՂԵԱԼ ԶԺՈՂՈՎՈՒ
ՐԴՆ· ԵՒ ԱՌՆՈՒՆ ԶՆԱ
ՆԱՒՈՎՆ ՀԱՆԴԵՐՁ· ԵՒ
ԶԱՅԼ ԵՒՍ ՆԱՒՍ ՈՐ ԷԻՆ
ԸՆԴ ՆՄԱ· ԵՒ ԼԻՆԷՐ
ՄՐՐԻԿ ՄԵԾ ՀՈՂՄՈՅ·
ԵՒ ԶԱԼԻՍՆ Ի ՆԱՒՆ
ԶԵՂՈՅՐ· ՄԻՆՉԵՒ
ԴՐԷ ԶԹԵՂԲԻՈՍԼԻՆԵԼ·
ԵՒ ԻՆՔՆ ՆՆՋԷՐ Ի ԽԵ
ԼՍ ՆԱՒԻՆ Ի ՎԵՐԱՅ ԲԱ
ՐՁԻ՝ ԶԱՐԹՈՒՑԻՆ
ԶՆԱ· ԵՒ ԱՍԵՆ,

ՄՐ ԽԶ. ԽԷ. · Բ. ԶԴ · Մ. ԿԱ

ՎԱՐԴԱՊԵՏ՝ ՈՉԻՆՉ
ԷՔԵԶ ՓՈՅԹ· ԶԻ ԿՈՐ
ՉԻՄՔ ԱՍՏԻԿ·
ԵՒ ԶԱՐԹՈՒՑԵԱԼ ՍԱՍ
ՏԵԱՑ ՀՈՂՄՈՅՆ ԵՒ ԾՈՎ
ՈՒՆ· ԵՒ ԱՍԷ· ԴԱԴԱՐ
ԵԱՑ· ԿԱՐԿԵԱՑ·
ԵՒ ԴԱԴԱՐԵԱՑ ՀՈՂՄՆ,
ԵՒ ԵՂԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԻՒ
ՄԵԾ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ՝ ԸՆԴ
ԷՐ ԱՅԴՊԷՍ ՎԱՏԱՍԻՐՏՔ
ԷՔ· ՉԵՒ ԵՒՍ ՈՒՆԻՔ ՀԱ
ՒԱՏՍ· ԵՒ ԵՐԿԵԱՆ ԵՐ
ԿԻՒՂ ՄԵԾ· ԵՒ ԱՍԷԻՆ
ՑՄԻՄԵԱՆՍ, ՈՎ ԱՐԴ
ԵՕՔ ԻՑԷ ՍԱ· ԶԻ ԵՒ ՀՈՂ
ՄՔ ԵՒ ԾՈՎ ՀՆԱԶԱ
ՆԴԻՆ ՍՄԱ·
ԵՒ ԵԿԻՆ ՅԱՅՆԿՈՅՍ ԾՈ̈

ՈՒՆ · ՅԱՇԽԱՐՀՆ ԳԵՐ
ԳԵՍԱՑՒՈՑ · ԵՒ ԸՆԴ Ե
ԼԱՆԵԼ ՆՈՐԱ Ի ՆԱՒԷ ԱՆՏԻ
ՊԱՏԱՀԵԱՑ ՆՄԱ ԱՅՐ
ՄԻ Ի ԳԵՐԵԶՄԱՆԱՑՆ
ԶՈՐ ՈՒՆԷՐ ԱՅՍ ՊԻՂԾ ·
ՈՐՈՅ ԵՒ ԲՆԱԿՈՒԹԻՒՆ
ԻՒՐ Ի ԳԵՐԵԶՄԱՆՍ ԷՐ ·
ԵՒ ՈՉ ՇՂԹԱՅԻՒՔ ՈՔ
ԿԱՐԷՐ ՈՒՆԵԼ ԶՆԱ ·
ՔԱՆԶԻ ԲԱԶՈՒՄ ԱՆԳԱՄ
ՈՏՆԿԱՊԱՔ · ԵՒ ՇՂ
ԹԱՅԻՒՔ ԿԱՊԵԼՈՅ · ԵՒ
ԽԶԵԼՈՅ ՆՄԱՆԵ ԶՇ
ՂԹԱՅՍՆ · ԵՒ ԶՈՏՆ
ԿԱՊՍՆ ԽՈՐՏԱՆԵԼՈՅ ·
ԵՒ ՈՉ ՈՔ ԿԱՐԷՐ ՊԱՐՏԵԼ
ԶՆԱ · ՔԱՆԶԻ ՀԱՆԱ
ՊԱԶ ԶՑԱՅԳ ԵՒ ԶՑԵՐ
ԵԿ Ի ԳԵՐԵԶՄԱՆՍ ԵՒ Ի

ԼԵՐԻՆՍ ԱՂԱՂԱԿԷՐ ·
ԵՒ ԿՈԾԷՐ ԶԱՆՁՆ ԻՒՐ
ՔԱՐԱՄԲՔ ·
ԻԲՐԵՒ ԵՏԵՍ ԶՅՍ Ի ՀԵՌ
ԱՍՏԱՆԷ · ԸՆԹԱՑԱՒ
ԵՒ ԵՐԿԻՐ ԵՊԱԳ ՆՄԱ ·
ԱՂԱՂԱԿԵԱՑ Ի ՁԱՅՆ ՄԵԾ
ԵՒ ԱՍԷ · ԶԻ ԿԱՅ ԻՄ ԵՒ ՔՈ
ՅՍ ՈՐԴԻ ԱՅ ԲԱՐՁՐԵԼՈՅ ·
ԵՐԴՄՆԵՑՈՒՑԱՆԵՄ
ԶՔԵԶ ՅԱԾ · ԿԵՆԴԱՆԻ ·
ՄԻ ՏԱՆՋԵՐ ԶԻՍ ·
ՔԱՆԶԻ ԱՍԷՐ ՑՆԱ · ԵԼ
ԱՅՍ ՊԻՂԾ Ի ՄԱՐԴՈՅ
ԱՅԴԻ ·
ԵՒ ՀԱՐՑԱՆԷՐ ՑՆԱ ·
ԶԻՆՉ ԱՆՈՒՆ Է ՔՈ · ԵՒ
ԱՍԷ ՑՆԱ · ԼԵԳԵՈՆ
ԱՆՈՒՆ Է ԻՄ · ՔԱՆԶԻ
ԲԱԶՈՒՄ ԵՄՔ · ԵՒ ԱՂ

ԱՂԱՉԷՅԻՆ ԶՆԱ ՅՈՅԺ ԶԻ
ՄԻ ԱՌԱՔԻՑԷ ԶՆՈՍԱ
ԱՐՏԱՔՍ ՔԱՆ ԶԱՇԽԱ
ՐՀԱՆ · ԵՒ ԱՆԴ ԷՐ ԱՌ
ԼԵՐԱՄԲՆ · ԵՐԱՄԱԿ ՄԻ
ԽՈԶԻՑ ԱՐԱԾԱԿԱՆ
ՄԵԾ · ԱՂԱՉԷՅԻՆ
ԶՆԱ ԱՄԵՆԱՅՆ ԴԵՒՔՆ
ԵՒ ԱՍԷՅԻՆ · ԱՌԱՔԵԱՅ
ԶՄԵԶ Ի ԽՈԶՍՆ ԶԻ
ՄՏՑՈՒՔ Ի ՆՈՍԱ · ԵՒ
ՀՐԱՄԱՅԵԱՑ ՆՈՑԱ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԵԼԻՆ ԱՅՍՔՆ ՊՂ
ԾՔ՝ ՄՏԻՆ Ի ԽՈԶՍՆ
ԵՒ ԴԻՄԵԱՑ ԵՐԱՄԱԿՆ
Ի ԴԱՐԵՎԱՅՐ Ի ԾՈՎՆ ·
ԵՒ ԷՐ ԻԲՐԵՒ ԵՐԿՈՀԱ
ԶԱՐ · ԵՒ ՀԵՂՁՆՈՒ
ԻՆ Ի ԾՈՎՈՒՆ · ԵՒ ԽՈ
ԶԱՐԱԾՔՆ ՓԱԽԵԱՆ ԵՒ

ՊԱՏՄԵՑԻՆ Ի ՔԱՂԱՔ
ԻՆ ԵՒ ՅԱԳԱՐԱԿՍՆ ·
ԵՒ ԵԼԻՆ ՏԵՍԱՆԵԼ ԶԻ
ՆՉ ԻՑԷ ՈՐ ԳՈՐԾԵ
ՑԱՒՆ · ԳԱՆ ԱՌ ՅՍ,
ԵՒ ՏԵՍԱՆԵՆ ԶԴԻՒԱՀԱ
ՐՆ ԶԻ ՆՍՏԷՐ ԶԳԵՑԵԱԼ
ԵՒ ԶԳԱՍՏԱՑԵԱԼ ՈՐ ՈՒ
ՆԷՐ ԶԼԷԳԷՈՆՆ · ԵՒ
ԶԱՀԻ ՀԱՐԱՆ ·
ԵՒ ՊԱՏՄԵՑԻՆ ՆՈՑԱ
ՈՐՈՑ ՏԵՍԵԱԼՆ ԷՐ · ԹԷ
ԶԻՆՉ ԵՂԵՒ ԱՅՍԱՀԱՐԻՆ
ԵՒ ԶԻՆՉ ԶԽՈԶԻՑՆ ·
ԵՒ ՍԿՍԱՆ ԱՂԱՉԵԼ ԶՆԱ,
ԳՆԱԼ Ի ՍԱՀՄԱՆԱՑ
ՆՈՑԱ ·
ԻԵ ԵՒ ԻԲՐԵՒ ԵՄՈՒՏ Ի ՆԱ
ՒՈՒՆ, ԱՂԱՉԷՐ ԶՆԱ
ԴԻՒԱՀԱ ՐՆ ԶԻ ԸՆԴ-

ՆՄԱ ԻՑԷ·
ԵՒ ՅՍ ՈՉ ԵՏ ՆՄԱ ԹՈՅ
Լ ԱՅԼ ԱՍԷ ՑՆԱ, ԵՐԹ
Ի ՏՈՒՆ ՔՈ· ԱՌ ԸՆՏԱՆ
ԻՍ ՔՈ, ԵՒ ՊԱՏՄԵԱ
ՆՈՑԱ· ՈՐՉԱՓ ԻՆՉ ՏՐ Ա
ՐԱՐ ՔԵԶ· ԵՒ ՈՂ
ՈՐՄԵՑԱՒ ՔԵԶ։
ԵՒ ԳՆԱՑ ԵՒ ՍԿՍԱՒ ՔԱՐ
ՈԶԵԼ Ի ԴԵԿԱՊՈԼԻՆ
ԶՈՐՔԱՆ ԱՐԱՐ ՆՄԱ ՅՍ·
ԵՒ ԱՄԵՆԵՔԵԱՆ ԶԱՐՄԱ
ՆԱՅԻՆ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԱՆՑ ՅԻՍՈՒՍ
ԱՆԴՐԷՆ ՅԱՅՆԿՈՅՍ,
ԺՈՂՈՎԵՑԱՒ ԱՌ ՆԱ
ԺՈՂՈՎՈՒՐԴ ԲԱԶՈՒՄ·
ԵՒ ԷՐ ԱՌ ԾՈՎԵԶԵՐ
ԲՆ· ԵՒ ԳԱՅ ՄԻ Ի ԺՈ
ՂՈՎՐԴԱ ՊԵՏԱՑ

ԴԱՅՐ ՈՐՈՒՄ ԱՆ
ՈՒՆ ԷՐ ՅԱՅՐՈՍ, ԻԲ
ՐԵՒ ԵՏԵՍ ԶՆԱ ԱՆԿ
ԱՒ ԱՌ ՈՏՍ ՆՈՐԱ· ԱՂ
ԱՉԷՐ ԶՆԱ ՅՈՅԺ ԵՒ
ԱՍԷՐ՝ ԹԷ ԴՈՒՍՏՐ
ԻՄ ՄԱՀԱՄԵՐՁ Է·
ԶԻ ԵԿԵԱԼ ԴԻՑԵՍ Զ
ՁԵՌՆ· ՈՐՊԷՍ ԶԻ
ԱՊՐԵՍՑԻ· ԵՒ ԿԵՑ
ՑԷ· ԵՒ ԳՆԱՑ ԸՆԴ ՆՄԱ·
ԵՒ ԵՐԹԱՅՐ ԺՈՂՈՎՈՒ
ՐԴ ԲԱԶՈՒՄ ԶՀԵՏ
ՆՈՐԱ; ԵՒ ՆԵՂԷԻՆ
ԶՆԱ·
ԵՒ ԿԻՆ ՄԻ ԷՐ Ի ՏԵՌԱ
ՏԵՍՈՒԹԵԱՆ ԱՐԵԱՆ
ԶԵՐԿՈՏԱՍԱՆ ԱՄ,
ԵՒ ՅՈՅԺ ԱՇԽԱՏԵԱԼ
ԷՐ Ի ԲԱԶՈՒՄ ԲԺՇԿԱՑ

ԵՒ ՀԱՅԵՑԵԱԼ ՇՈ
ՒՐՋ ԶԱՄԵՆԱՅՆ· ԵՒ
ՉԷՐ ԻՆՉ ԱՒԵԼԵԱԼ:
ԱՅԼ ԵՒ ՍԱԹԱՆԱՅ ՔԱ
ՅՈՐԴԵԱԼ· ԻԲՐԵՒ
ԼԱՒԱՐՁԷ:, ԵՆՆԻ
ՄԷՀԱՄԲՈՒԻՆՑԵՐ
ՈՅ· ԵՒ ԲԱՌՆՆՀԱՐ
ԶՀԱՆԳԵՐՉԷՆՈՐԱ·
ՔԱՆԶԻԿԱՄԷՐԻՈՐՇԻՒ
ՈՒՄ· ԹԵՄԻԱՅՆՄԷ
ՐՉԷՆԱՄԻՀԱՆԳԵՐՉԱ
ՆՈՐԱ ՓՐԿԵՑԱՅՑ·
ԵՒ ԱՌՆ ԱՌԱՆԻՑԱՄ
ԱՌԷՑԱՒԱՆ ԲԵՒՐԱՐ
ԵԱՆ ԵՆՈՐԱ· ԵՒ ԳԻՏ
ԱՑԻՄԱՐՄԵՆԻՒՐ· ԵԹ
ԵԲԺՃԿԵՑԱՒԻՇԱՆԿ
ԱՆԱ ՑՆ·
ԵՒ ԱՌԱՋԷՆԱՆԱՆԱՆ

ԳԻՏԱՅՅՈՅԱՆՉՆԻՒՐ
ՔՔԱՒՐՈՒԱԻՆՆՈՐԷԼ
ԻՆՄԱՆԷ· ԳՈՐԾԱ
ՅԱՄԲՈՒԼԵՒԱՍԷ, ՈՉ
ՄԷՐՋԵՑԱՒՀԱՆԳԵՐ
ՋԱՒՄ· ԵՒՃԱՒՐՀ
ՀԱՅԷՐԻՀԵՌԱՍՏԱՆԷ
ՈՉ ՔԱՅՆԱՐԱՐ· ԵՒ
ԿԻՆՆ ՔԱՐՀՈՒՐԵԱԼԷ
ԳՈՂԱՑԵԱԼ ԱԱՆՆՈՐՈՅ
ԳԱԼՓՆԱՐԱՐ· ԲԱՆ
ՔԻԳԻՓԷՐՔԻՆՉԵԳԼԵ
ՆԱՆ,· ԵԿՆԱՆՆԿԱՒ
ԱՌԱՋԻՆՈՐԱ· ԵՒԱՍ
ԱՅՔԱՄԵՆԱՅՆԻՐՍ
ՈՓՈՒԳՈՒԹԵԱՄԲ
ԵՒ ՅՈՐԺԱՄ ԿԱՑՑԷՔ, ԳԱ
ՈՓՐ, ՀԱՒԱՏՔ ԲԱՐԵԶՈՒ
ՑԻՆՔԲԵՔ· ԵՐԹԻ
ԻԱՂԱՂՈՒԹԻՒՆ·

ԵՒ ԵՂԵՒ ՀԻՒՐՈՂՆ Ի
ՅԱՆ ՀԱՆԱՊԱՐՀՈՑ·
ՄԻՆՉԴԵՌՆԱ ԶԱՅՍ ԽՕ
ՍԷԻՆ· ԴԱՆՈՄԱՆՔԻՍՄ
ԷՋ ՈՂՈՒՐԴԱՊԵՏԻՆ·
ԵՒ ԱՊԱՇԽԱՐԵԱ· ԴՈՒԱՐԻ
ՔՈՆԵՈՒ· ԶԻԵՒԱԾ
ԽԱՐԱՈՒԵՍԶԱՐԴԱԳ
ԳԵՐԳ·
Ե ԱՅՍԻԲՐԵՒԼՈՒԱՒ
ԶԲԱՆՆ ԱՊԱՑԵԱԼ;
Ա ՍԷ ՑԺՈՂՈՎՐԴԵ
ԴԵՐԻՆ; ՄԻ ԵՐԿՆՉԻՔ·
ԲԱՅՑ ՍԻՒԱՅՆ ՀԱԱՍԱ·
ԵՒ ՈՉ ԶՕՐԵՈՂՆԵՆ
ԻՒՐԵՐՑԱՆ· ԲԱՅՑ ՅՈՒ
ԱՅՆԶԳԵՍՏՈՒ· ԵՒ ԶՑԱ
ՆՈՒԲՈՒ· ԵՒ ԶՅՈՒՆԱՆ
ՆԵՍԶԵՂԲԱՅՐՆՅՈՒ
ՈՒԲԱՅ·

Պ ԱՅՍՊԻՍԻ ԴՈՂՈՒԹ
ԴԱՐՁԵԱԼ; ԵՒ ՍԵՍ
ԱՆԷՍԱՐԲՈՒՅՈՅԺ· ԵՒ
ԼԱԼԱՅԱՆՍ· ԵՒ ԱՂԱ
ՂԱՆ ՅՈՅԺ· ԵՒ ԱՄ
ԵԱՆ ԻՆԵՐՔԱՆԵՑՆՍ
ԱՆ· ԶԻԽՈՈՎԵԱԼ
ԷՔ· ԵՒ ԱՅՔ· ԱՄՆՈՒ
ԿՆ ՈՉԷԱՆԵՈՒԵԱԼ; ԱՅԴ
ՆՆՀԷ· ԵՒ ԶՁԵԶ ԱՆՀՈ
ՆԵ ԻՆԶՆԱ·
Ե Ւ ՆՈՐԱ ՀԱՆԵԱԼԱՐ
ՃԱԽՈԶԱՄԷՆԵԱՆ·
ԱՌՆՈՒԸՆԹԻՐԶՀԱ
ՅՐԱԱՆՆԱՆՆ· ԵՒ
ԶԱՄԱՅՐՆ· ԵՒ ԶՆԱԱ
ՈՐԸԹԱԱՅՆԵՔՆ;
ԵՒ ԱՐՄԱՆԷ· ՈՒՐԴՆԵՐ
ՈՄՆՈՒԹՆ· ԵՒԼԱԼ
ԵԱԼԶՉԵՈՒՄՆ ԷՆՈՐԱ·

ԱՍԷ ՑՆԱ; ՏԱՂԻԹԱ·
ԿՈՒՄԻ· ՈՐ ԹԱՐԳ
ՄԱՆԻ· ԱՂՋԻԿ ԴՈՒ·
ՔԵԶ ԱՍԵՄ· ԱՐԻ·
ԵՒ ՎԱՂՎԱՂԱԿԻ ՅԱՐ
ԵԱՒ ԱՂՋԻԿՆ ԵՒ ԳՆ
ԱՅՐ· ՔԱՆԶԻ ԷՐ ԱՄ
ԱՑ ԵՐԿՈՏԱՍԱ
ՆԻՑ· ԵՒ ԶԱՐՄԱՑԱՆ
ՄԵԾԱՒ ԶԱՐՄԱՆԱԼ
ԵԱՔ· ԵՒ ՊԱՏՈՒԷՐ
ՏԱՅՐ ՆՈՑԱ ՅՈՅԺ; ԶԻ
ՄԻ ՈՔ ԳԻՏԱՍՑԷ ԶԱՅՆ·
ԵՒ ԱՍԱՑ ՏԱԼ ՆՄԱ ՈՒՏԵԼ·
ծ ԵՒ ԵԼ ԱՆՏԻ ԵՒ ԵԿՆ Ի
ԳԱՒԱՌ ԻՒՐ· ԵՒ ԵՐԹ
ԱՅԻՆ ԶՀԵՏ ՆՈՐԱ ԱՇԱ
ԿԵՐՏՔՆ ԻՒՐ·
ԵՒ ԵՂԵՒ Ի ՇԱԲԱԹՈՒ,
ՍԿՍԱՒ ՈՒՍՈՒՑԱՆԵԼ

մր ծ — ղ ծա — յ ծա — մ ճխը

Ի ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ·
ԵՒ ԲԱԶՈՒՄՔ ԻԲՐԵՒ
ԼՍԷԻՆ ԶԱՐՄԱՆԱՅԻՆ ԸՆԴ
ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ Ն
ՐԱ· ԵՒ ԱՍԷԻՆ; ՈՒՍ
ՏԻ Է ՍՈՐԱ ԱՅՍ· ԿԱՄ ԶԻ
ՆՉ Է ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆՍ
ՈՐ ՏՈՒԵԱԼ Է ՍՄԱ· ԶԻ
ԶՕՐՈՒԹԻՒՆՔ ԱՅՍՊԻ
ՍԻՔ Ի ՁԵՌԱՑ ՍՈՐԱ ԼԻՆԻՆ
ՈՉ ՍԱ Է· ՄԱՆՈՒԿ ՀԻՒՍ
ԱՆՆ· ՈՐԴԻ ՄԱՐԻԱ
ՄԱՅ· ԵՂԲԱՅՐ ՅԱԿ
ՈՎԲԱՅ, ԵՒ ՅՈՎՍԷԱ,
ԵՒ ՅՈՒԴԱՅԻ; ԵՒ ՍԻՄ
ՈՎՆԻ; ԵՒ ՈՉ ԻՑԵՆ
ՔՈՅՐՔ ՍՈՐԱ ԱՍՏ ԱՌ ՄԵԶ·
ԵՒ ԳԱՅԹԱԿՂԷԻՆ Ի ՆԱ·
ծա ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ; ՈՉ Է
ՄԱՐԳԱՐԷ ԱՆԱՐԳ·

մր ծա — ղ ժը — յ ժէ — մ ճխէ

ԲԱՅՑ ՅԵՐԿՐԻ
ԻՒՐՈՒՄ. ԵՒ ՅԱԶԳԱ
ԿԱՆՍ ԻՒՐ. ԵՒ Ի ՏԱՆ ԻՒՐՈՒՄ.
ԵՒ ՈՉ ԿԱՐԷՐ ԱՆԴ. ԵՒ
ՈՉ ՄԻ ԻՆՉ ԶՕՐՈՒԹԻ
ՒՆ ԱՌՆԵԼ. ԲԱՅՑ
ՍԱԿԱՒ ՀԻՒԱՆԴԱՑ ՁԵ
ՌՆ ԵԴԵԱԼ ԲԺՇԿԵԱՑ
ԶՆՈՍԱ. ԵՒ ԶԱՐՄԱ
ՆԱՅՐ ԸՆԴ ԱՆՀԱՒԱՏ
ՈՒԹԵԱՆ ՆՈՑԱ.
ԵՒ ՇՐՋԷՐ ՇՈՒՐՋ ԶԳԵ
ՕՂՕՔՆ ԵՒ ՈՒՍՈՒ
ՑԱՆԷՐ.
ԾԲ ԵՒ ԿՈՉԵԱՑ ԱՌ ԻՆՔՆ
ԶԵՐԿՈՏԱՍԱՆՍՆ.
ԵՒ ՍԿՍԱՒ ԱՌԱՔԵԼ ԶՆՈ
ՍԱ ԵՐԿՈՒՍ ԵՐԿՈՒՍ.
ԵՒ ՏԱՅՐ ՆՈՑԱ ԻՇԽԱ
ՆՈՒԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ԱՅՍՈՑ

ՊՂԾՈՑ.
ԵՒ ՊԱՏՈՒԻՐԵԱՑ ՆՈՑԱ
ԶԻ ՄԻ ԻՆՉ ԲԱՐՁՑԵՆ
Ի ՃԱՆԱՊԱՐՀ. ԲԱՅՑ
ՄԻԱՅՆ ԳԱՒԱԶԱՆ.
ՄԻ ՊԱՐԿ. ՄԻ ՀԱՑ.
ԵՒ ՄԻ ՊՂԻՆՁ Ի ԳՕՏԻՍ.
ԱՅԼ ԱԳԱՆԵԼ ՀՈՂԱ
ԹԱՓՍ. ԵՒ ՄԻ ԶԳԵՆ
ՈՒՑՈՒՔ ԵՐԿՈՒՍ
ՊԱՐԵԳՕՏՍ.
ԾԳ ԵՒ ԱՍԷՐ ՑՆՈՍԱ. ՅՈՐ
ՏՈՒՆ ՄՏԱՆԻՑԷՔ ԱՆԴ
ԵՆ ԱՒԹԵՎԱՆՍ ԱՌՆԻ
ՋԻՔ. ՄԻՆՉԵՒ ԵԼԱՆ
ԻՑԷՔ ԱՆՏԻ.
ԾԴ ԵՒ ՈՐ ՈՉ ԸՆԿԱԼՑԻՆ
ԶՁԵԶ. ԵՒ ՈՉ ԼՍԻ
ՑԵՆ ՁԵԶ. ՅՈՐԺԱՄ
ԵԼԱՆԻՑԷՔ ԱՆՏԻ.

ՄՏ ԾԲ · Ղ ՃԿԹ · Մ ՀԶ · Յ
Մ ԾԳ ԾԴ · Ղ ՃԿ ՃԿ ՃԿԹ · Մ ՀԷ ՀԴ

[illegible]

[illegible]

ԵՒ ՀԵՐՈՎԴԻԱ ՈԽԱՑԵ
ԱԼ ԷՐ ԸՆԴ ՆՄԱ· ԵՒ
ԿԱՄԷՐ ՍՊԱՆԱՆԵԼ ԶՆ
Ա ԵՒ ՈՉ ԿԱՐԷՐ· ՔԱՆԶԻ ՀԵՐ
ՈՎԴԷՍ ԵՐԿՆՉԷՐ Ի ՅՈՎ
ՀԱՆՆԷ· ՔԱՆԶԻ ԳԻ
ՏԷՐ ԶՆԱ ԱՅՐ ԱՐԴԱՐ ԵՒ
ՍՈՒՐԲ· ԵՒ ՊԱՀԷՐ
ԶՆԱ· ԵՒ ԼՈՒԵԱԼ Ի ՆՄ
ԱՆԷ ԶԲԱԶՈՒՄ ԻՐՍ ԱՌ
ՆԷՐ· ԵՒ ՔԱՂՑՐՈՒԹԵ
ԱՄԲ ԼՍԷՐ ՆՄԱ· ԻԲ
ՐԵՒ ԱՒՐ ՄԻ ԼԻՆԷՐ
ՊԱՏՇԱՃՈՅ· ՅՈՐԺԱՄ
ԸՆԹՐԻՍ ԱՌՆԷՐ ՀԵՐՈՎ
ԴԷՍ ՅԱՒՈՒՐ ԾՆՆԴՈՑ
ԻՒՐՈՑ· ՄԵԾԱՄԵԾԱՑ
ԻՒՐՈՑ· ԵՒ ՀԱԶԱՐԱՊԵ
ՏԱՑ· ԵՒ ՄԵԾԱՄԵԾԱ
ՑՆ ԳԱԼԻԼԵԱՑՒՈՑ·

ԵՒ ՄՏԵԱԼ ԴՈՒՍՏԵՐՆ ՀԵՐ
ՈՎԴԻԱՅ ԴՐԱՅ· ԵՒ ԿԱՔ
ԱՒԵԱԼ· ՀԱՃՈՅ ԵՂԵՒ
ՀԵՐՈՎԴԻ ԵՒ ԲԱԶՄԱ
ԿԱՆԱՑՆ· ԱՍԷ ԹԱԳ
ԱՒՈՐՆ ՑԱՂՋԻԿՆ·
ԽՆԴՐԵԱ ՅԻՆԷՆ ԶՈՐ
ԻՆՉ ԿԱՄԻՍ ԵՒ ՏԱՑ ՔԵԶ·
ԵՒ ԵՐԴՈՒԱՒ ՆՄԱ ԲԱԶ
ՈՒՄ ԱՆԳԱՄ· ԹԷ ԶՈՐ
ԻՆՉ ԵՒ ԽՆԴՐԵՍՑԵՍ
ԴՈՒ ՅԻՆԷՆ ՏԱՑ ՔԵԶ·
ՄԻՆՉԵՒ ՑԿԷՍ ԹԱԳ
ԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԻՄՈՅ·
ԵՒ ՆԱ ԵԼԵԱԼ ԱՍԷ ՑՄԱ
ՅՐ ԻՒՐ· ԶԻՆՉ ԽՆԴՐ
ԵՑԻՑ· ԵՒ ՆԱ ԱՍԷ·
ԶԳԼՈՒԽՆ ՅՈՎՀԱՆ
ՆՈՒ ՄԿՐՏՉԻ· ԵՒ
ՄՏԵԱԼ ՓՈՒԹԱՆԱԿԻ

ԱԿԻ ՓՈՒԹՈՎ ԱՌ ԹԱԳԱՒՈՐ
ՆՆ; ԿԱՄԻՄ ԶԻ ԱՅԺ
Մ ՏԱՑԵՍ ԻՆՁ ՎԱՂՎԱՂ
ԱԿԻ Ի ՎԵՐԱՅ ՍԿՏԵՂ
ԶԳԼՈՒԽՆ ՅՈՎՀԱՆ
ՆՈՒ ՄԿՐՏՉԻ.
ԵՒ ՏՐՏՄԵՑԱՒ ԹԱԳ
ԱՒՈՐՆ. ԱՅԼ ՎԱՍՆ
ԵՐԴՄԱՆՑՆ; ԵՒ ԿՈՉ
ՆԱԿԱՆԱՑՆ; ՈՉ ԿԱՄ
ԵՑԱՒ ԱՆԱՐԳԵԼ ԶՆԱ.
ԵՒ ԱՌԱՔԵԱՑ ՎԱՂՎԱՂ
ԱԿԻ ԹԱԳԱՒՈՐՆ ԴԱՀ
ԻՃ. ԵՒ ՀՐԱՄԱՅԵԱՑ
ԲԵՐԵԼ ԶԳԼՈՒԽՆ ՆՈՐԱ.
ԵՒ ՉՈԳԱՒ ԳԼԽԱՏԵԱՑ
ԶՆԱ Ի ԲԱՆՏԻՆ. ԵՒ Ե
ԲԵՐ ԶԳԼՈՒԽՆ ՆՈՐԱ
ԻՍԿՏԵՂԲ, ԵՒ ԵՏ ՑԱՂ
ՋԻԿՆ. ԵՒ ԱՂՋԻԿՆ

ՏԱՐԵԱԼ ԵՏ ՄՕՐ ԻՒՐՈՒՄ.
ԵՒ ԻԲՐԵՒ ԼՈՒԱՆ ԱՇԱ
ԿԵՐՏՔ ՆՈՐԱ, ԵԿԻՆ
ԵՒ ԲԱՐՁԻՆ ԶՄԱՐՄԻՆ
ՆՈՐԱ. ԵՒ ԵԴԻՆ Ի ԳԵՐ
ԵԶՄԱՆԻ.





ԺՈՂՈՎԵՑԱՆ ԱՌԱՔԵ
ԱԼՔՆ
ԱՌ ՅՍ. ԵՒ ՊԱՏ
ՄԵՑԻՆ ՆՄԱ ԶԱՄԵՆ
ԱՅՆ ԻՆՉ ԶՈՐ ԱՐ
ԱՐԻՆ. ԵՒ ԶՈՐ ՈՒՍ
ՈՒՑԻՆ.
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ. ԵԿ
ԱՅՔ ԴՈՒՔ ԱՌԱՆՁԻՆ
ՅԱՆԱՊԱՏ ՏԵՂԻ. ԵՒ
ՀԱՆԳԵՐՈՒՔ ՍԱԿԱՒԻԿ
ՄԻ. ՔԶԻ ԷԻՆ ԲԱԶՈՒՄՔ
ՈՐ ԵՐԹԱՅԻՆ ԵՒ ԳԱՅԻՆ.
ԵՒ ՈՉ ԺԱՄԱՆԷԻՆ

ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ։
ԺԳ ՆՈՒԴԻԱՅԻՆԱՄՈՒՈՒՅԱՆ
ԱԳԱՐՐԵՎԵԱՌԱՆՉԻՆ
ԻՒՐԵԱՄԻՆՋՆՈԱԱՋ Ի
ԵՐԳԵՑԻՆ։ ԵՒՋԳԻՆԱ
ՅԻՆՐԱՋՈՒՄՔ · ԵՒՀԵՐ
ԻՅԱԱՄԷՆԱՅՆՔԱՆՔԱՅ
ԻԹՈՒՈՆ ՐՆԹԱՆՆԱԻՆ
ԱՆԹԻՐ։ ԵՒՄԵՐՉԵ
ՆԱԻ Ն ԱՌՆՈԱԱ
ՆԷ ... ՆԵԱՆ ԷՐԵ Ա
ԱՄՐՈՒՐԱՋՈՒ։
ՆԻԳԹԱՅՄԻԻՆՈԱԱ ·
ՋԻԷԻՆԻՐՐԵԻՈՉԻԱՐՔ
ՈՐՈՅՈՉԻՅԷՀՈԱԻ ·
ՆԻԱԱԱԻՈՒՍՈՒՅԱՆ
ԵԼՋՆՈԱԱՅՈՅԹ ·
ԺԳ ՆԻԻՐՐԵԻՐԱՋՈՒՄԹԱՄ
ԷՎԵԻ։ ՄԱՐՈՒՅԷԱԼ
ԱՇՈՒԱՋՐՐՆԱԵԵԼ ·

ՐԵՂԼԻԱԱՆԱԳԱՐԷ ·
ՄԻՆՉԴԵՈՒԱԻՈՒՐՆԱ
ԱՐՉԱԼԷԱՋԹՈ ՂՈԱ։
ՈՒՐԴԱԴ · ՋԻ
ԵՐԳԵՄ ՃՈՒԲ ՅԱԳ
ԱՐԱՆՄԵԻԴԵԻՎ։
ԳՆԵԱՅԷՆԻՐԵԱՆՅ
ՋԻՆՉՈՒՐԻՅԷՆ · ՋԻ
ԱԱՐԻՆՉՈՉՈՒՆԻՆՈՒՐԷ
ՆԱԳԱՐԱԱԻՈԱՆԻԵՐ ·
ԵԻԱԱԷՑՆՈԱԱ · ԴՈՒՔ
ՐՈՒՔԴՈՅԱՈՒՐԵԼ ·
ԱՈՒԷՆՑՆԱ · ԵՐԳԻՅՈ
ԻՔ ԴԻՆԵԱՅՈՒՔ ՆԵՐԿԵՐ
ԻԻՐԴԻԱՀԷԿԱՆԻՀԱՅ ·
ԵԻՐԱՅՈՒՔՈՒՐԵԼԴԱՅԱ ·
ԱՈՒ ՅՆՈԱԱ · ՔԱՆ Ի
ՆԿԱՆԱԿՈՒԿՔ · ԵՐԹ
ԵԱՅՔ ՐԷԱՔ · ԻՐՐԵԻ
ՐԵԱԻԵ · ԱԱԷՑՆԱ ·

ՀԻՆԳ՝ ԵՒ ԵՐԿՈՒՍ
ՁԿՈՒՆՍ·
ԵՒ ՀՐԱՄԱՅԵԱՑ ԺՈՂ
ՈՎՐԴԵԱՆՆ ԲԱԶՄԵԼ
ԵՐԱԽԱՆՍ· ԵՐԱԽԱՆՍ·
Ի ՎԵՐԱՅ ԴԱԼԱՐ ԽՈՏՈՅ·
ԵՒ ԲԱԶՄԵՑԱՆ ԴԱՍՔ
ԴԱՍՔ· ՈՒՐ ՀԱՐԻՒՐ·
ԵՒ ՈՒՐ ՅԻՍՈՒՆ·
ԵՒ ԱՌԵԱԼ ԶՀԻՆԳ
ՆԿԱՆԱԿՆ· ԵՒ ԶԵՐ
ԿՈՒՍ ՁԿՈՒՆՍՆ·
ՀԱՅԵՑԱՒ ՅԵՐԿԻՆՍ·
ԱՒՐՀՆԵԱՑ· ԵՒ Ե
ԲԵԿ ԶՆԿԱՆԱԿՍՆ·
ԵՒ ԵՏ ՑԱՇԱԿԵՐՏՍՆ,
ԶԻ ԱՐԿՑԵՆ ՆՈՑԱ·
ԵՒ ԶԵՐԿՈՒՍ ՁԿՈՒՆՍՆ,
ԲԱԺԱՆԵԱՑ ԱՄԵՆԵՑՈՒ
ԿԵՐԱՆ ԵՒ ՅԱԳԵՑԱՆ,

ԵՒ ԲԱՐՁԻՆ ԶՆՇԽԱՐՍ
Կ ԿՈՏՈՐԱՑՆ՝ ԵՐԿՈՏ
ԱՍԱՆ ՍԱԿԱՌԻ ԼԻ՝ ԵՒ
Ի ՁԿԱՆՑ ԱՆՏԻ՝ ԵՒ
ԷԻՆ ՈՐ ԿԵՐԱՆՆ ԻԲՐԵՒ
ԱՐՔ ՀԻՆԳ ՀԱԶԱՐ·
ԿԵ ԵՒ ՆՈՅՆԺԱՄԱՅՆ ՍՏԻ
ՊԵԱՑ ԶԱՇԱԿԵՐՏՍՆ
ՄՏԱՆԵԼ Ի ՆԱՒ· ԵՒ
ՅԱՌԱՋԱԳՈՅՆ ՔԱՆ
ԶՆԱ ԵՐԹԱԼ ՅԱՅՆ
ԿՈՅՍ Ի ԲԵԹՍԱՅԻԴԱ·
ՄԻՆՉ ԻՆՔՆ ԶԺՈՂՈՎ
ՈՒՐԴՍՆ ԱՐՁԱԿԵՍՑԷ·
ԿԶ ԵՒ ՀՐԱԺԱՐԵԱԼ Ի ՆՈՑԱ
ՆԷ· ԵԼ Ի ԼԵԱՌՆ ԿԱԼ
ՅԱՂԱՒԹՍ·
ԿԷ ԵՒ ԻԲՐԵՒ ԵՐԵԿՈՅ ԵՂԵՒ·
ԷՐ ՆԱՒՆ Ի ՄԷՋ ԾՈՎ
ՈՒՆ· ԵՒ ԻՆՔՆ ՅԱՄԱՔԻ·

ՄՐ ԿԵ ԿԶ ԿԷ | Գ ԻԴԺԷ | Յ ՃԸ | Մ ՃԽԶ ՃԽԹ ՃԽ

ԵՒ ՏԵՍԱՆԷՐ ԶՆՈՍԱ ՎԱՐ
ԱՆԵԱԼՍ Ի ՎԱՐԵԼՆ;
ԶԻ ԷՐ ՀՈՂՄՆ ԸՆԴԴԷՄ ՆՈ
ՑԱ· ԵՒ Ի ՉՈՐՐՈՐԴ ՊԱՀ
ՈՒ ԳԻՇԵՐՈՅՆ՝ ԳԱՅ Ա
ՌՆՈՍԱ ԳՆԱԼՈՎ Ի ՎԵՐԱՅ
ԾՈՎՈՒՆ՝ ԵՒ ԿԱՄԷՐ ԶԱՆ
Ց ԱՌՆԵԼ ԶՆՈՔՕՔ·
ՆՈՔԱ ԻԲՐԵՒ ՏԵՍԻՆ ԶԻ Գ
ՆԱՅՐ Ի ՎԵՐԱՅ ԾՈՎՈՒՆ;
ՀԱՄԱՐԵՑԱՆ ԹԷ ՈՒՐՈՒ
ԱԿԱՆ ԻՑԷ· ԵՒ ԱՂ
ԱՂԱԿԵՑԻՆ· ՔԱՆԶԻ
ԱՄԵՆԵՔԵԱՆ ՏԵՍԻՆ ԶՆԱ·
ԵՒ ՆՈՐԱ ՎԱՂՎԱՂԱԿԻ
ԽՕՍԵՑԱՒ ԸՆԴ ՆՈՍԱ ԵՒ
ԱՍԷ· ՔԱՋԱԼԵՐԵՑԱՐ
ՈՒՔ· ԵՍ ԵՄ՝ ՄԻ ԵՐԿՆՉԻՔ·
ԿԵ ԵՒ ԵԼ ԱՌ ՆՈՍԱ Ի ՆԱՒՆ ԵՒ
ԴԱԴԱՐԵԱՑ ՀՈՂՄՆ·

ԵՒ ԱՌԱՒԵԼ ԵՒՍ ՅԻՄԱՐ
ԵԱԼ ԷԻՆ Ի ՄԻՏՍ ԻՒՐԵԱՆՑ
ԵՒ ԶԱՐՄԱՆԱՅԻՆ ՅՈՅԺ·
ՔԱՆԶԻ Ի ՎԵՐԱՅ ՀԱՑ
ԻՆ ՈՉ ԻՄԱՑԱՆ· ԶԻ ԷՐ
ՍԻՐՏ ՆՈՑԱ ԹՄԲՐԵԱԼ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԱՆՑԻՆ ՅԱՅՆ
ԿՈՅՍ՝ ԵԿԻՆ Ի ԳԵՆԵՍԱ
ՐԵԹ·
ԿԶ ԵՒ ԻԲՐԵՒ ԵԼԻՆ Ի ՆԱՒԷՆ
ՎԱՂՎԱՂԱԿԻ ԾԱՆԵԱՆ
ԶՆԱ ԱՐՔ ՏԵՂՒՈՅՆ ԱՅՆ
ՈՐԻԿ· ԵՒ ԸՆԹԱՑԵԱԼ
ԱՅՍՈՐԱՆ ԸՆԴ ԱՄԵՆԱ
ՅՆ ԳԱՒԱՌՆ· ՍԿՍԱՆ
ՄԱՀՃՕՔ ԲԵՐԵԼ ԶՀԻՒ
ԱՆԴՍ ՈՒՐ ԼՍԷԻՆ ԹԷ ԱՆԴ
ԻՑԷ· ԵՒ ՈՒՐ ԵՒ ՄՏԱՆԷՐ
Ի ԳԵՒՂՍ ԿԱՄ Ի ՔԱՂԱՔՍ
ԿԱՄ ՅԱԳԱՐԱԿՍ· Ի ՀՐԱ

ՄՐ ԿԵ ՃԽԵ

ՄՐ ԿԶ Ղ ԺԲ ՃԽԶ

ՆՄԱՆՍ ԱՌՆԷՔ ·
ԵՒ ԿՈՉԵՑԵԱԼ ԱՆԴՐԷՆ
ԶԱՄԵՆԱՅՆ ԺՈՂՈՎ
ՈՒՐԴՆ ԱՍԷՐ ՑՆՈՍԱ ·
ԼՈՒԱՐՈՒՔ ԱՄԵՆԵՔԵԱՆ ·
ԵՒ ԻՄԱՑԱՐՈՒՔ · ՈՉ
ԻՆՉ ԱՐՏԱՔՈՅ ՄԱՐԴ
ՄՏԵԱԼ Ի ՆԱ ՈՐ ԿԱՐԻՑԷ
ՊՂԾԵԼ ԶՆԱ · ԱՅԼ
ՈՐ ԵԼԱՆԷ Ի ՄԱՐԴՈՅ ԱՅ
Ն ՊՂԾԷ ԶՄԱՐԴՆ ·
ԿԵ ԵՒ ԻԲՐԵՒ ԵՄՈՒՏ Ի ՏՈՒՆ
ՅԱՄԲՈԽԷՆ ·
ՀԱՐՑԱՆԷԻՆ ԶՆԱ ԱՇ
ԱԿԵՐՏՔՆ · ՎԱՍՆ
ԱՌԱԿԻՆ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԱՅԴ
ՊԷՍ ԵՒ ԴՈՒՔ ԱՆՄԻՏՔ
ԷՔ · ԵՒ ՈՉ ԻՄԱՆԱՅՔ ·
ԵԹԷ ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԱՐ
ՏԱՔՈՒՍՏ ՄՏԱՆԷ
Ի ՄԱՐԴ · ՈՉ ԿԱՐԷ ԶՆԱ
ՊՂԾԵԼ · ԶԻ ՈՉ ՄՏ
Ի ՍԻՐՏ ՆՈՐԱ ՄՏԱՆԷ
ԱՅԼ ՅՈՐՈՎԱՅՆ ԵՐԹ
ԱՅ · ԵՒ ԱՐՏԱՔՍ ԵԼԱՆԷ ·
ԵՒ ՍՐԲԷ ԶԱՄԵՆԱՅՆ
ԶԿԵՐԱԿՈՒՐՍ ·
ԵՒ ԱՍԷՐ · ԹԷ ՈՐ
Ի ՄԱՐԴՈՅ ԵԼԱՆԷ ԱՅՆ
ՊՂԾԷ ԶՄԱՐԴՆ · ԶԻ
Ի ՆԵՐՔՈՅ Ի ՄԱՐԴԿԱՆ
Ի ՍՐՏԷ ԻՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՔ ՉԱՐ
ՈՒԹԵԱՆ ԵԼԱՆԵՆ ·
ՇՆՈՒԹԻՒՆՔ · ՊՈՌՆ
ԿՈՒԹԻՒՆՔ · ԳՈՂՈՒ
ԹԻՒՆՔ · ՍՊԱՆՈՒ
ԹԻՒՆՔ · ԱԳԱՀՈՒ
ԹԻՒՆՔ · ՉԱՐՈՒԹԻ
ՒՆՔ · ՆԵՆԳՈՒԹԻՒՆՔ ·

ԳԻՋՈՒԹԻՒՆՔ : ՉԱՐ
ԱԿՆՈՒԹԻՒՆՔ : ՀԱՅ
ՀՈՅՈՒԹԻՒՆՔ : ԱՄԲ
ԱՐՏԱՒԱՆՈՒԹԻՒՆՔ :
ԱՆԶԳԱՄՈՒԹԻՒՆՔ :
ԱՅՍ ԱՄԵՆԱՅՆ ՉԱՐԻՔ
Ի ՆԵՐՔՈՒՍՏ ԵԼԱՆԵՆ
ԵՒ ՊՂԾԵՆ ԶՄԱՐԴՆ ·
ԵՒ ԱՆՏԻ ՅԱՐՈՒՑԵԱԼ
ԵԿՆ Ի ՍԱՀՄԱՆՍ ՏԻՒՐ
ՈՍԻ ԵՒ ՍԻԴՈՆԻ · Յ
ԵՒ ՄՏԵԱԼ Ի ՏՈՒՆ, ՈՉ
ՈՒՄԵՔ ԿԱՄԷՐ ՅԱՅՏ
ՆԵԼ · ԵՒ ՈՉ ԿԱՐԱՑ
ԾԱԾԿԵԼ ·
ԱՅԼ ԼՈՒԵԱԼ ԿԻՆ ԶՆՄԱ
ՆԷ · ՈՐՈՅ ԴՈՒՍՏՐՆ
ԻՒՐ ՆԵՂԵԱԼ ԷՐ ՅԱՅՍ
ՈՅ ՊՂԾՈՅ ·
ԵԿԵԱԼ ԱՆԿԱՆԷՐ ԱՌ ՈՏՍ

ՆՈՐԱ · ԵՒ ԿԻՆՆ ԷՐ
ՀԵԹԱՆՈՍ ՓԻՒՆԻԿ·
ԱՍՈՐԻ ՅԱԶԳԷ · ԵՒ
ԱՂԱՉԷՐ ԶՆԱ ԶԻ ԶԴԵ
ՒՆ ՀԱՆՑԷ Ի ԴՍՏԵՐ
Է ՆՈՐԱ ·
ԵՒ ՅԻՍՈՒՍ ԱՍԷ ՑՆԱ, ԹՈ
Ղ ՔՈՒՐ · ՆԱԽ ՅԱԳ
ԵՑԻՆ ՄԱՆՈՒԿՔ ·
ԶԻ ՈՉ Է ԲԱՐՒՈՔ ԱՌՆՈՒ
Լ ԶՀԱՑ ՄԱՆԿԱՆՑ Ե Ի
ԱՐԿԱՆԵԼ ՇՆԱՑ ·
ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ
ԵՒ ԱՍԷ · ՏՐ · ԵՒ
ՇՈՒՆՔ ՆԵՐՔՈՅ Ի
ՓՇՐԱՆԱՑ ՍԵՂԱՆՈՅ
ՄԱՆԿԱՆՑ ·
ԵՒ ՅԻՍՈՒՍ ԱՍԷ ՑՆԱ · ՎԱ
Ս ԱՅԴՐ ԲԱՆԻԴ ԵՐԹ·
ԵԼ ԴԵՒՆ Ի ԴՍՏԵՐԷ ՔՈՒՄՄԷ ·

ԳՆԱՑ ԻՏՈՒՆ ԻՒՐ; ԵՒ
ԵԳԻՏ ԶԱՂՋԻԿՆ·
ԵՒ ԶԴՈՒՍՏՐՆ ԱՆԿ
ԵԱԼ ԴՆԷՐ ԻՄԱՀՃՍ·
ՀԶ ԵՒ ԵԼԵԱԼ ՄԻՒՍԱՆԳԱՄ
ԻՍԱՀՄԱՆԱՑՆ ՏԻՒՐ
ՈՍԻ· ԵՒ ՍԻԴՈՆԻ;
ԵԿՆ ԻԾՈՎԵԶՐՆ ԳԱԼ
ԻԼԵԱՑՒՈՑ· ԻՄԷՋ
ՍԱՀՄԱՆԱՑՆ ԴԵԿ
ԱՊՈԼԻՍԻ·
ԵՒ ԲԵՐԷՆ ԱՌԱՒ Ի
ՆՈՐԱ ԽՈՒԼ ՄԻ ԵՒ ՀԱՄՐ·
ԵՒ ԱՂԱՉԷԻՆ ԶԻ ՁԵՌՆ
ԴԻՑԷ ԻՎԵՐԱՅ ՆՈՐԱ·
ԵՒ ԱՌԵԱԼ ԶՆԱ ՄԵԿ
ՈՒՍԻ ՅԱՄԲՈԽԷՆ ԱՆՁԻ·
ԱՐԿ ԶՄԱՏՈՒՆՍ ԻՒՐ
ԸՆԴ ԱԿԱՆՋՍ ՆՈՐԱ·
ՆԵԹՈՒՔ ԱՆԴՐ· ԵՒ

ԿԱԼԱՒ ԶԼԵԶՈՒԷ ՆՈՐԱ·
ՀԱՅԵՑԱՒ ՅԵՐԿԻՆՍ·
ՅՈԳՒՈՑ ՀԱՆ ԵՒ ԱՍԷ;
ԵՓՓԱԹԱՅ· ՈՐ Է
ԲԱՑԻՐ· ԵՒ ՆՈՅՆ
ԺԱՄԱՅՆ ԲԱՑԱՆ ԼՍԵԼ
ԻՔՆ ՆՈՐԱ· ԵՒ
ԼՈՒԾԱՆ ԿԱՊԱՆՔ
ԼԵԶՈՒԻՆ ՈՐԱ· ԵՒ
ԽՕՍԷՐ ՈՒՂԻՂ·
ՀԷ ԵՒ ՊԱՏՈՒԻՐԵԱՑ ՆՈ
ՑԱ ՄԻ ՈՒՄԵՔ ԱՍԵԼ·
ԵՒ ՈՐՉԱՓ ՆԱ ՊԱՏՈՒԻՐ
ԷՐ ՆՈՑԱ; ՆՈՔԱ ԵՒՍ
ԱՌԱՒԵԼ ՔԱՐՈԶԷԻՆ· ԵՒ
ԵՒ ԱՌԱՒԵԼ ԶԱՐՄԱՆ
ԱՅԻՆ· ԵՒ ԱՍԷԻՆ;
ԶԱՄԵՆԱՅՆ ԲԱՐ
ԵԱՒ ԳՈՐԾԵԱՑ·
ԶԽՈՒԼՍ ԼՍԵԼ ՏԱՅ; ԵՒ





ՆԵԱՅ · ԱՀՐԱՄԱՆԵԱՅԱՐ
ԿԱՆԱՑ · ԿԱՐԱՆԵԽՅԱ
ԳԵՅԱՆ · ԵՒԲԱՐՁՐ
ԶՆՃԻԱՐՍԱՆՈՂՈՐՈՑ
ԵՒԹՆԶԱՄԲԻԻԳ · ԵՒ
ԵՒՆՈՐԻԿԵՐԱՆՆԻԲՐԵՒ
ՁՈՐԻՀԱԶԱՐԻ · ԵՒԱՐ
ՁԱՆԱՄՑԶՆԱՄԱ ·
ԻՆՈՅՆԻՄԱՅՆԱՐ
ԵԱԼԻՆԱՀԱՆԵԱՐՁԱ
ԱՆԵՐԺԱՆԻՆ · ԵՒՆ
ԻՆՈՂԱՆՆՈՒԱՆԱՆ
ՈՒԼԵԱՅ ·
ՆԵՆՓԱՐԻԱՅԻՆԱ-
ՍՆԱՆՆԱԽՃԵԼԻՆԵ
ԻՔԵԻՐԵՒՆԵԱՆԱՆ-
ՆՃԱՆՅԵՐՆՆԻՅՓՈՐ
ՁԵԼԱԶԱ · ԵՒԶԱ
ՅՐԱՅՍԻՅԱԻԻՐԵԻԱՄ
ԶԻՑԻՍՏՍԱՅՄԱՆՃ

ԱՆԿԵԱԼ · ԱՄԵՆԱՅՆ
ՀՆՉ · ԹԵԺԱՅՑԻՆԸ
ԱՌԱՋԻՆՈՑԱՅԱՄԻՆ ·
ԵԹՈՂԶՆՈՍԱ · ԵՒ
ԴԱՐՁԵԱԼԵՐԹԵԱԼՅԱ-
ԵՒԳՆԱՑՅԱՅՏՆԵԱՑ ·
ԵՒԱՄՈՒՑԱՆՀԱՅՐԻՈ-
ՆԱՅ · ԲԱՅՑԱՆԻԱՅՆ
ԱՒԿԼԱՆՆԱՆՕՒՆԵԼԵՒԼ
ԸՆԹԵԻՐԵԱՆՍԱՒՆԱԻԻՒ ·
ԻԿԱՅՐՈՒԲԵԼՐՆՈՑԱ
ԵՒԱՍԷՐ · ԶԳՈՅՃ
ԱՆՑՈՒԶԻԻՍԱՄՈՑՓԱՐ
ԻԱՅՑԻԱՅ · ԵՒԻԻՍԱՄ
ՈՅՀԵՐՈՒԳԻԻԱՆՈՍԱՅ ·
ՆԻՆՈՐԱՒՈՐՀԵՒԵՂԱ
ՄԻԱՆԵԱՆԼԱՒԻԱՒԵՒՆ ·
ԹԵԶԻՀԱՅՈՒՁՈՒԵՆՄ ·
ԻՄ ԱՅ ՅՄՆԵԱԱՅԵՅՈ
ԱԱ · ԶԻԻՈՐՀԻԼԻ

ԱՍԷ ՑՆՈՍԱ ԶԻ ԽՈՐՀԻՔ
ԹԷ ՀԱՑ ՈՉ ՈՒՆԻՄՔ · ՏԱԿ
ԱՒԻՆ ՈՉ ԻՄԱՆԱՅՔ ԵՒ ՈՉ
ՅԻՇԷՔ · [illegible]
[illegible] · ԱՉՍ
ՈՒՆԻՔ ԵՒ ՈՉ ՏԵՍԱՆԷՔ ·
ԱԿԱՆՋՍ ՈՒՆԻՔ ԵՒ ՈՉ ԼՍԷՔ ·
ԵՒ ՈՉ ԻՄԱՆԱՅՔ ՔԱՆԱ-
ՔԵՒ ԵՒ ՈՉ ՅԻՇԷՔ · ՅՈՐԺԱՄ
ԶՀԻՆԳ ՆԿԱՆԱԿՆ ԻՀ
ԻՆԳ ՀԱԶԱՐՍՆ · ԵՒ ՔԱՆԻ
ՍԱԿԱՌՈՒ ԼԻ ԲԱՐՁԷՔ ԶԲ
ԵԿՈՐՈՑՆ · ԵՒ ԱՍԵՆ
ԵՐԿՈՏԱՍԱՆ ·
ԵՒ ՅՈՐԺԱՄ ԶԵՒԹՆ
ՆԿԱՆԱԿՆ Ի ՉՈՐՍ ՀԱԶ
ԱՐՍՆ, · ԵՒ ՔԱՆԻ ԶԱՄԲ
ԻՂՍ ԲԱՐՁԷՔ ԶԲԵԿՈՐ
ՈՑՆ · ԵՒ ԱՍԵՆ ԵՒԹՆ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ; ԻՍԿ

ԶԻԱՐԴ ՈՉ ԻՄԱՆԱՅՔ ·
ԳԱՆ Ի ԲԵԹՍԱՅԻԴԱՅ,
ԵՒ ԱԾԷՆ ԱՌ ՆԱ ՀԻՆՈՐԱ
ԿՈՅՐ ՄԻ · ԵՒ ԱՂԱՉԷ-
ԻՆ ԶՆԱ ԶԻ ՄԵՐՁԵՍՑԻ
Ի ՆԱ · ԵՒ ԱՌԵԱԼ ԶՁ
ԵՌԱՆԷ ԿՈՒՐԻՆ ՀԱՆ
ԱՐՏԱՔՈՅ ՇԻՆԻՆ ; ԵՒ
ԹՈՒՔ ՅԱՉՍ ՆՈՐԱ · ԵՒ
ՀԱՐՑԱՆԷՐ ՑՆԱ ԵԹԷ ԵՐԵ
ՒԻՑԷ ԻՆՉ ; ԵՒ Յ
ԱՒԵՏԱՍԷ · ՏԵՍԱՆԵՄ
ԶՄԱՐԴԻԿՍ ԶԻ ՇՐՋ
ԻՆ ԻԲՐԵՒ ԶԾԱՌՍ ·
ԴԱՐՁԵԱԼ ԵԴ ԶՁԵՌՍ ԻՒ
Ր ՅԱՉԱՑ ՆՈՐԱ, · ԵՒ Յ
ԱՒԵՏԵՍԱՆԷՐ · ՈՂՋ
ԱՑԱՒ ԵՒ ՏԵՍԱՆԷՐ ՅԱ
ՅՏՆԱՊԷՍ ԶԱՄԵՆԱՅՆ ·
ԱՌԱՔԵԱՑ ԶՆԱ Ի ՏՈՒ

[illegible]
[illegible]
ԵՐԹ Ի ՏՈՒՆ ՔՈ· ԵՒ ՅՈՐ
[illegible]
ԷՍ; ՄԻ ՈՒՄԵՔ ԱՍԻՑԷ
Ի ԳԵՂՋՆ·

ԵՒ ԵԼ ՅՍ ԵՒ ԱՇԱԿԵՐՏ
Ք ԻՒՐ Ի ՇԷՆՍ
ԿԵՍԱՐԵԱՅ ՓԻԼԻՊՊԷ
ԱՅ· ԵՒ Ի ՃԱՆԱՊԱ
ՐՀԻՆ ՀԱՐՑԱՆԷՐ ՑԱ
ՇԱԿԵՐՏՍՆ ԻՒՐ ԵՒ ԱՍԷՐ,
ԶՈՎ ԱՍԵՆ ԶԻՆ
ԷՆ ՄԱՐԴԻԿ ԹԷ ԻՑԵՄ·

ՆՈՔԱ ՏՈՒԵՆ ՊԱՏԱՍ
ԽԱՆԻ ԵՒ ԱՍԵՆ, ԶՅՈ
ՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ· ԵՒ
ԱՅԼՔ ԶԵՂԻԱՅ· ԵՒ
ԱՅԼՔ ԶՄԻ Ի ՄԱՐԳԱ
ՐԷԻՑ ԱՆՏԻ·

ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ· ԻՍԿ
ԴՈՒՔ ԶՈՎ ԱՍԷՔ
ԶԻՆԷՆ ՈՎ ԻՑԵՄ·

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՊԵՏ
ՐՈՍ ԵՒ ԱՍԷ ՑՆԱ; ԴՈՒ
ԵՍ ՔՍՆ

ԵՒ ՍԱՍՏԵԱՑ ՆՈՑԱ
ՄԻ ՈՒՄԵՔ ԱՍԱՍՑԵՆ ԶՆ
ՄԱՆԷ· ԵՒ ՍԿՍԱՒ ՈՒ
ՍՈՒՑԱՆԵԼ ՆՈՑԱ, ԹԷ
ՊԱՐՏ Է ՈՐԴՒՈՅ ՄԱՐԴՈՅ
ԲԱԶՈՒՄ ՉԱՐՉԱՐԱՆՍ
ԸՆԴՈՒՆԵԼ· ԵՒ ԱՆԱՐ
ԳԵԼ Ի ԵՐԻՑԱՆՑ· ԵՒ
Ի ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻՑ
ԵՒ Ի ԴՊՐԱՑ, ԵՒ ՅԵՏ
ԵՐԻՑ ԱՒՈՒՐՑ ՅԱՌՆԵԼ· ԵՒ
ՅԱՅՏՆԱՊԷՍ ԶԲԱՆՆ
ԽՕՍԷՐ·

ԵՒ ԱՌԵԱԼ ԶՆԱ ՊԵՏՐՈՍԻ

ՊԵՏՐՈՍ · ԱՍԷ
ԶՕԾԵԱԼՆ ԱԾՈՅ ·
ԵՒ ՆԱ ՍԱՍՏԵԱԼ ՊԱ
ՏՈՒԻՐԵԱՑ · ՆՈՑԱ
ՄԻ ՈՒՄԵՔ ԱՍԵԼ ԶԱՅԴ ·
ԵՐԷ ՅԵՏՈ ՄԱՍԻՆ ·
ԶԻ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ
ԵԱՅԴ ԶՄԱՐԴԿԱՆ ·
ԵՒ ԱՍԷ ԹԷ ՊԱՐՏ Է
ԶՉԱՐ ՉԱՐՉԱՐԵԼ ԵՒ
ԱՆԱՐԳԵԼ ԵՒ ՅԱՌՆԵԼ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԵԹԷ
ՈՔ ԿԱՄԻ ԶԿՆԻ ԻՄ ԳԱԼ ·
ՈՒՐԱՍՑԻ ԶԱՆՁՆ ԻՒՐ ·
ԵՒ ԲԱՌՆՑԷ ԶԽԱՉ ԻՒՐ
ՀԱՆԱՊԱԶ · ԵՒ ԵԿ
ԵՍՑԷ ԶԿՆԻ ԻՄ ·
ԶԻ ՈՐ ԿԱՄԻ ԿԵ
ՑՈՒՑԱՆԵԼ ԶԱՆՁՆ
ԻՒՐ · ԿՈՐՈՒՍՑԷ ԶՆԱ ·

ԵՒ ՈՐ ԿՈՐՈՒՍԱՆԷ ԶԱՆՁՆ
ԻՒՐ ՎԱՍՆ ԻՄ ՆԱ ԿԵ
ՑՈՒՑԱՆԷ ԶՆԱ ·
ԶԻՆՉ ԱՒԳՈՒՏ Է ՄԱՐ
ԴՈՅ ԵԹԷ ԶԱՇԽԱՐՀՍ
ԱՄԵՆԱՅՆ ՇԱՀԵՍՑԻ
ԵՒ ԶԱՆՁՆ ԻՒՐ ՏՈՒԺԵՍՑԻ ·
ԿԱՄ ԶԻ ԶԻՆՉ ՏԱՅՑԷ
ՄԱՐԴ ՓՐԿԱՆՍ ԸՆԴ ԱՆՁ
ԻՆ ԻՒՐՈՅ ·
ԶԻ ՈՐ ՈՔ ԱՄԱՉԷ
ԱՄԵՆԱՅՆ ԶԻՆԷ ԵՒ ԶԲԱՆ
ԻՑ ԻՄՈՑ ՅԱՅՍՄ ԱԶԳԻ
ՇՆԱՑՈՂ ԵՒ ՄԵՂԱՒՈՐ ·
ԱՆԴ ԵՒ ՈՐԴԻ ՄԱՐԴ
ՈՅ ԱՄԱՉԵՍՑԷ
Զ ՆԱ ՅՈՐԺԱՄ ԳԱՅՑԷ
ՓԱՌՍ ՀԱՒՐ ԻՒՐՈՅ ԵՒ
ՀՐԵՇՏԱԿԱՑ ՍՐԲՈՑ ·

ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ. ԱՄԷՆ
ԱՍԵՄ ՁԵԶ. ԶԻ ԵՆ
ՈՄԱՆՔ Ի ՍՈՑԱՆԷ. ՈՐ
ԱՍՏ ԿԱՆ. ՈՐ ՄԻ ՃԱ
ՇԱԿԵՍՑԵՆ ԶՄԱՀ ՄԻ
ՆՉԵՒ ՏԵՍԱՆԻՑԵՆ ԶԱՐ
ՔԱՅՈՒԹԻՒՆՆ ԱԾՅ ԵԿԵ
ԱԼ ԶՕՐՈՒԹԵԱՄԲ.
ԵՒ ՅԵՏ ՎԵՑ ԱՒՈՒՐ
ԱՌՆՈՒ ՅՍ ԶՊԵՏ
ՐՈՍ. ԵՒ ԶՅԱԿՈԲՈՍ.
ԵՒ ԶՅՈՀԱՆՆԷՍ.
ԵՒ ՀԱՆԷ ԶՆՈՍԱ Ի ԼԵԱ
ՌՆ ՄԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՆՁ
ԻՆՆ. ԵՒ ԱՅԼԱԿԵՐ
ՊԵՑԱՒ ԱՌԱՋԻ ՆՈՑԱ.
ԵՒ ՀԱՆԴԵՐՁՔ ՆՈՐԱ ԵՂԵՆ
ՓԱՅԼՈՒՆ ՍՊԻՏԱԿ ՅՈ
ՅԺ. ՈՐՊԷՍ ԹԱՓԻՉ
ԵՐԿՐԻ ՈՉ ԿԱՐԷ ԱՅՆ

ՊԷՍ ՍՊԻՏԱԿԱՑՈՒՑԱ
ՆԵԼ.
ԵՒ ԵՐԵՒԵՑԱՒ ՆՈՑԱ
ԵՂԻԱՅ ՄՈՎՍԷՍԻՒ ՀԱ
ՆԴԵՐՁ. ՈՐ ԽՕՍԷԻՆ
ԸՆԴ ՅԻ.
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՊԵՏ
ՐՈՍ ԵՒ ԱՍԷ ՑՅՍ. ՌԱԲ
ԲԻ. ԲԱՐՒՈՔ Է ՄԵԶ
ԱՍՏ ԼԻՆԵԼ. ԵՒ ԱՐԱՍ
ՑՈՒՔ ԵՐԻՍ ՏԱՂԱՒԱՐՍ.
ՄԻ ՔԵԶ. ԵՒ ՄԻ ՄՈՎ
ՍԷՍԻ. ԵՒ ՄԻ ԵՂԻԱՅԻ.
ՔԱՆԶԻ ՈՉ ԳԻՏԷՐ ԶԻ
ՆՉ ԽՕՍԷՐ. ԶԻ ԶԱՐՀՈՒ
ՐԵԱԼ ԷԻՆ.
ԵՒ ԵՂԵՒ ԱՄՊ ՀՈՎ
ԱՆԻ Ի ՎԵՐԱՅ ՆՈՑԱ.
ՁԱՅՆ ԵԿՆ ՅԱՄՊՈՅ
ԱՆՏԻ ԵՒ ԱՍԷ.

ԴԱ Է ՈՐԴԻ ԻՄ ՍԻՐԵԼԻ Ի
ԴՄԱ ԼՈՒԱՐՈՒՔ ․
ԵՒ ՅԱՆԿԱՐԾԱԿԻ ՀԱՅ
ԵՑԵԱԼ ԱՅՍՐ ԱՆԴՐ ․ ՈՉ
ԵՒՍ ԶՈՔ ՏԵՍԱՆԷԻՆ ․
ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ԶՅՍ ԸՆԴ
ԻՒՐԵԱՆՍ ․
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ԻՋԱՆԷԻՆ
ՆՈՔԱ Ի ԼԵՌՆԷ ԱՆՏԻ ․
ՊԱՏՈՒԻՐԵԱՑ ՆՈՑԱ ԶԻ
ՄԻ ՈՒՄԵՔ ՊԱՏՄԵՍՑԵ
ԶՈՐ ՏԵՍԻՆ ․ ԲԱՅՑ
ՅՈՐԺԱՄ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ
Ի ՄԵՌԵԼՈՑ ՅԱՐԻՑԷ ․
ձա ԵՒ ՆՈՔԱ ԶԲԱՆՆ Ի ՄՏԻ
ՈՒՆԷԻՆ ․ ԵՒ ԽՆԴՐԷԻՆ
ԸՆԴ ՄԻՄԵԱՆՍ ԹԷ ԶԻ
ՆՉ ԻՑԷ Ի ՄԵՌԵԼՈՑՆ
ՅԱՌՆԵԼ ․
ՀԱՐՑԻՆ ԶՆԱ ԵՒ ԱՍԵՆ ․

ԶԻՆՉ Է ԱՅՆ ԶՈՐ ԴՊ
ԻՐՔՆ ԱՍԵՆ ․ ԵԹԷ
ՆԱԽ ԵՂԻԱՅ ՊԱՐՏ Է ԳԱԼ ․
ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ
ՆՈՑԱ ԵՒ ԱՍԷ ․ ԵՂԻԱ
ՆԱԽ ԵԿԵԱԼ ՅՈՐԴՈՐ
ԵՍՑԷ ԶԱՄԵՆԱՅՆ ․
ԵՒ ԶԻԱՐԴ ԳՐԵԱԼ Է
ԶՈՐԴՒՈՅ ՄԱՐԴՈՅ ․
ԶԻ ԲԱԶՈՒՄ ՉԱՐ
ՉԱՐԵՍՑԻ ԵՒ ԱՐՀԱՄԱՐ
ՀԵՍՑԻ ․ ԱՅԼ ԵՍ ԱՍԵՄ
ՁԵԶ ․ ԵԹԷ ԵՒ ԵՂԻԱՅ
ԵԿՆ ․ ԵՒ ԱՐԱՐԻՆ ԸՆԴ
ՆՄԱ ԶԻՆՉ ԵՒ ԿԱՄԵՑԱՆ
ՈՐՊԷՍ ԵՒ ԳՐԵԱԼ Է ՎԱՍՆ
ՆՈՐԱ ․
ձբ ԵՒ ԵԿԵԱԼ ԱՌ ԱՇԱԿԵ
ՐՏՍՆ ․ ՏԵՍԱՆԷՐ ԺՈՂՈ
ՒՐ ՀԶ ՆՈՔՕՔ ․ ԵՒ

ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ. ԱՅԴ
ԱԶԳ ՈՉ ԻՒԻՔ ԵԼԱՆԷ.
ԵԹԷ ՈՉ ԱՂՕԹԻՒՔ ԵՒ Պ
ԱՀՕՔ.
ԵՒ ԱՆՏԻ ԵԼԵԱԼ ԱՆ
ՑԱՆԷԻՆ ԸՆԴ ԳԱԼԻԼԷ
ԱՑԻՍ. ԵՒ ՈՉ ԿԱՄ
ԷՐ ԵԹԷ ՈՔ ԳԻՏԱՍՑԷ.
ՔԱՆԶԻ ՈՒՍՈՒՑԱՆԷՐ
ԶԱՇԱԿԵՐՏՍ ԻՒՐ.
ԵՒ ԱՍԷՐ ՑՆՈՍԱ ԵԹԷ
ՄԱՏՆԵԼՈՑ Է ՈՐԴԻ ՄԱ
ՐԴՈՅ Ի ՁԵՌՍ ՄԱՐԴ
ԿԱՆ. ԵՒ ՍՊԱՆՑԵՆ
ԶՆԱ. ԵՒ ԻԲՐԵՒ ՍՊ
ԱՆՑԻ, ՅԵՐԻՐ ԱՒՈՒՐ ՅԱ
ՐԻՑԷ.
ԵՒ ՆՈՔԱ ՈՉ ԻՄԱՆԱՅԻՆ ԶԲ
ԱՆՆ. ԵՒ ԵՐԿՆՉԷ
ԻՆ ՀԱՐՑԱՆԵԼ ՑՆԱ.

ԵՒ ԵԿԻՆ Ի ԿԱՓԱՌՆԱՈՒՄ.
ԵՒ ԻԲՐԵՒ Ի ՏԱՆ ԷՐ ԻՆՔՆ
ՀԱՐՑԱՆԷՐ ՑՆՈՍԱ.
ԶԻՆՉ ՎԻՃԷԻՔ ԸՆԴ
ՄԻՄԵԱՆՍ Ի ՃԱՆԱ
ՊԱՐՀԻՆ. ԵՒ ՆՈ
ՔԱ ԼՈՒՌ ԼԻՆԷԻՆ.
ՔԱՆԶԻ ԸՆԴ ՄԻՄԵԱ
ՆՍ ՎԻՃԷԻՆ Ի ՃԱՆԱ
ՊԱՐՀԻ ԹԷ ՈՎ ՄԵԾ ԻՑԷ.
ԵՒ ԲԱԶՄԵՑԱՒ.
ԿՈՉԵԱՑ ԶԵՐԿՈՏ
ԱՍԱՆՍՆ. ԵՒ ԱՍԷ Ց
ՆՈՍԱ. ԵԹԷ ՈՔ ԿԱ
ՄԻ ԱՌԱՋԻՆ ԼԻՆԵԼ.
ԵՂԻՑԻ ԱՄԵՆԵՑՈՒՆ
ԿՐՍԵՐ. ԵՒ ԱՄԵՆԵ
ՑՈՒՆ ՊԱՇՏՕՆԵԱՅ.
ԵՒ ԱՌԵԱԼ ՄԱՆՈՒԿ
ՄԻ ԿԱՑՈՅՑ Ի ՄԷ

ՆՈՑԱ ; ԵՒ ԳՐԿԵԱԼ
ԶՆԱ [illegible] ԱՍԷ
ՑՆՈՍԱ ; ՈՐ ՈՔ [illegible]
[illegible]
[illegible] ՅԱՆ
ՈՒՆ ԻՄ · ԶԻՍ ԸՆԴՈՒՆԻ ·
ԵՒ ՈՐ ԶԻՍ ԸՆԴՈՒՆԻ ,
ՈՉ ԶԻՍ ԸՆԴՈՒՆԻ ; ԱՅԼ
ԶԱՅՆ ՈՐ ԱՌԱՔԵԱՑՆ
ԶԻՍ :
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՈՎ
ՀԱՆՆԷՍ ԵՒ ԱՍԷ ;
ՎԱՐԴԱՊԵՏ · ՏԵՍԱՔ
ԶՈՄՆ ԶԻ ՅԱՆՈՒՆ ՔՈ
ԴԵՒՍ ՀԱՆԷՐ · ԵՒ Զ[illegible]
[illegible] ՈՉ ԵՐԹԱՅՐ ,
ԵՒ ԱՐԳԵԼԱՔ ԶՆԱ :
ԵՒ ՅՍ ԱՍԷ ; ՄԻ ԱՐԳԵԼ
ՈՒՔ ԶՆԱ · ԶԻ ՈՉ ՈՔ Է
ՈՐ ԱՌՆԷ ԶՕՐՈՒԹԻՒՆ
ՅԱՆՈՒՆ ԻՄ · ԵՒ ԿԱՐԻ
ՑԷ ՀԱՅՀՈՅԵԼ ԶԻՍ ·
ԶԻ ՈՐ ՈՉ Է ՀԱԿԱՌԱԿ
ՄԵԶ ; [illegible] Է
ԵՒ ՈՐ ՈՔ ԱՐԲՈՒՑԷ ՁԵԶ
ՋՈՒՐ ԲԱԺԱԿ ՄԻ ՅԱՆ
ՈՒՆ [illegible]
ՔԻ ԷՔ ; ԱՄԷՆ ԱՍԵՄ
ՁԵԶ ; ՄԻ ԿՈՐՈՒՍՑԷ
ԶՎԱՐՁՍ ԻՒՐ :
ԵՒ ՈՐ ՈՔ ԳԱՅԹԱԳՂԷ
ՑՈՒՑԷ · ԶՄԻ Ի ՓՈՔՐ
ԿԱՆՑ ՅԱՅՍՑԱՆԷ
ՈՐ ՀԱՒԱՏԱՆ ՅԻՍ · ԼԱՒ
ԷՐ ՆՄԱ ԱՌԱՒԵԼ ԵԹԷ
ԱՐԿԵԱԼ ԷՐ ԸՆԴ ՊԱՐԱ
ՆՈՑՆ ՆՈՐԱ ԵՐԿԱՆ
ԻՇՈՅ ԵՒ ԸՆԿԵՑԵԱԼ
Ի ԾՈՎ :
ԵՒ ԵԹԷ ԳԱՅԹԱԳՂԷ

ՑՈՒՑԱՆԷ ԶՔԵԶ ՁԵՌՆ
ՔՈ; ՀԱՏ ԶՆԱ Ի ՔԷՆ·
ԶԻ ԼԱՒ Է ՔԵԶ ՄԻԱՁԵ-
ՌԱՆԻ Ի ԿԵԱՆՍ
ՄՏԱՆԵԼ· ՔԱՆ ԵՐԿՈՒ
ՁԵՌՍ ՈՒՆԵԼ· ԵՒ ԵՐԹ-
ԱԼ Ի ԳԵՀԵՆ Ի ՀՈՒՐՆ
ԱՆՇԷՋ·
ԵՒ ԵԹԷ ՈՏՆ ՔՈ ԳԱՅԹԱԳ-
ՂԵՑՈՒՑԱՆԷ ԶՔԵԶ;
ՀԱՏ ԶՆԱ ԼԱՒ Է ՔԵԶ
ԿԱՂ· ՄՏԱՆԵԼ Ի ԿԵԱՆՍ
ՅԱՒԻՏԵՆԻՑ· ՔԱՆ ԵՐ
ԿՈՒ ՈՏՍ ՈՒՆԵԼ· ԵՒ
ԱՆԿԱՆԵԼ Ի ԳԵՀԵՆ·
ԵՒ ԵԹԷ ԱԿՆ ՔՈ ԳԱՅԹԱ-
ԳՂԵՑՈՒՑԱՆԷ
ԶՔԵԶ· ՀԱՆ ԶՆԱ Ի
ԲԱՑ· ԼԱՒ Է ՔԵԶ

ՄԻԱԿԱՆԻ ՄՏԱՆԵԼ
ՅԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԱՅ·
ՔԱՆ ԵՐԿՈՒ ԱՉՍ ՈՒՆԵԼ
ԵՒ ԱՆԿԱՆԵԼ Ի ԳԵՀԵՆ·
ՈՒՐ ՈՐԴՆ ՆՈՑԱ ՈՉ ՎԱԽՃԱ-
ՆԻ; ԵՒ ՀՈՒՐՆ ՈՉ
ՇԻՋԱՆԻ· ԶԻ ԱՄԵՆ
ԱՅՆ ԻՆՉ ՀՐՈՎ ԱՂԵՍ
ՑԻ·
ԲԱՐԻ Է ԱՂ· ԵՒ
ԵԹԷ ԱՂՆ ԱՆՀԱՄԻ;
ԻՒ ՀԱՄԵՄԵՍՑԻ·
ՈՒՆԻՋԻՔ Ի ԻՆՔԵԱՆՍ
ՅԱՆՁԻՆՍ ՁԵՐ ԱՂ,
ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԱՐ-

ԱՐԷՔ ԸՆԴ ՄԻՄԵԱՆՍ·
ԵՒ ԱՆՏԻ ՅԱՐՈՒՑԵԱԼ ԳԱՅ
Ի ՍԱՀՄԱՆՍ ՀՐԷԱ-
ՍՏԱՆԻ ՅԱՅՆԿՈՅՍ
ՅՈՐԴԱՆԱՆՈՒ:

ԵՒ ԵՐԹԱՅԻՆ ԴԱՐՁԵԱԼ
ԽՌՆԵԱԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՔ
ԱՌ ՆԱ. ԵՒ ՈՐՊԷՍ Ս
ՍՈՎՈՐ ԷՐ ԴԱՐՁԵԱԼ
ՈՒՍՈՒՑԱՆԷՐ ԶՆՈՍԱ։
ԵՒ ԱՌ ՓԱՐԻՍԵՑԻՔՆ ՄԱ
ՏՈՒՑԵԱԼ ՓՈՐՁԵԼ ԶՆԱ
ՀԱՐՑԱՆԷԻՆ ԶՆԱ ԵՒ
ԱՍԷԻՆ. ԵԹԷ ԱՐԺԱՆ Ի
ՑԷ ԱՌՆ ԶԿԻՆ ԻՒՐ ԱՐՁԱ
ԿԵԼ. ՆԱ ՊԱՏԱՍԽԱ
ՆԻ ԵՏ ՆՈՑԱ ԵՒ ԱՍԷ.
ԶԻՆՉ ՊԱՏՈՒԻՐԵԱՑ
ՁԵԶ ՄՈՎՍԷՍ. ԵՒ ՆՈ
ՔԱ ԱՍԵՆ. ՄՈՎՍԷՍ ՀՐ
ԱՄԱՆ ԵՏ ԳԻՐ ՄԵԿՆԵԼ
ՈՅ ԳՐԵԼ. ԵՒ ԱՐՁԱԿԵԼ։
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ Ե
ՒԱՍԷ ՑՆՈՍԱ. ՎԱՍՆ
ԽՍՏԱՍՐՏՈՒԹԵԱՆ



ՁԵՐՈՅ ԳՐԵԱՑ ԶՊԱ
ՏՈՒԻՐԱՆՆ ԶԱՅՆ.
ԱՅԼ Ի ՍԿԶԲԱՆԷ ԱՐ
ԱՐԱԾՈՅ ԱՐՈՒ ԵՒ ԷԳ ԱՐ
ԱՐ ԶՆՈՍԱ ԱԾ. ԵՒ ԱՍԷ։
ՎԱՍՆ ԱՅՍՈՐԻԿ ԹՈՂ
ՑԷ ԱՅՐ ԶՀԱՅՐ ԻՒՐ ԵՒ
ԶՄԱՅՐ ԻՒՐ. ԵՒ ԵՐԹԻ
ՑԷ ԶՀԵՏ ԿՆՈՋ ԻՒՐՈՅ
ԵՒ ԵՂԻՑԻՆ ԵՐԿՈՔԵԱՆ
Ի ՄԱՐՄԻՆ ՄԻ. ԱՊԱ
ԱՅՍՈՒՀԵՏԵՒ ՈՉ ԵՆ
ԵՐԿՈՒ. ԱՅԼ ՄԻ ՄԱՐՄԻՆ։
ԱՐԴ ԶՈՐ ԱԾ ԶՈՒԳԵԱՑ
ՄԱՐԴ ՄԻ ՄԵԿՆԵՍՑԷ։
ԵՒ Ի ՏԱՆՆ ԴԱՐՁԵԱԼ ԱՇ
ԱԿԵՐՏՔՆ ԶԱՅՆ ՀԱՐ
ՑԱՆԷԻՆ. ԵՒ ԱՍԷ ՑՆ
ՈՍԱ.
ՈՐ ԱՐՁԱԿԷ ԶԿԻՆ ԻՒՐ

ԶԿԻՆ ԻՒՐ · ԵՒ ԱՌՆՈՒՑԷ
ԱՅԼ ՇՆԱՅ ։ ԵՒ ԿԻՆ Ե
ԹԷ ԹՈՂՑԷ ԶԱՅՐ ԻՒՐ ԵՒ
ԵՒ ԼԻՆԻՑԻ ԱՅԼՈՒՄ ՇՆԱՅ ·
ՃԶ ԵՒ ՄԱՏՈՒՑԱՆԷԻՆ ԱՌ
ՆԱ ՄԱՆԿՏԻ · ԶԻ ՁԵ
ՌՆ ԴԻՑԷ ՆՈՑԱ ·
ԵՒ ԱՇԱԿԵՐՏՔՆ ՍԱՍ
ՏԷԻՆ ԱՅՆՈՑԻԿ ՈՐ
ՄԱՏՈՒՑԱՆԷԻՆ ·
ԻԲՐԵՒ ԵՏԵՍ ՅՍ ԲԱՐԿԱՑԱՒ
Ի ՎԵՐԱՅ ՆՈՑԱ ԵՒ Ա
ՍԷ ։ ԹՈՅԼ ՏՈՒՔ ՄԱՆ
ԿՏՒՈՅԴ ԳԱԼ ԱՌ ԻՍ ։ ԵՒ
ՄԻ ԱՐԳԵԼՈՒՔ ԶԴՈՍԱ ·
ԶԻ ԱՅԴՊԻՍԵԱՑԴ Է
ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆՆ ԱՅ ·
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ ·
ՈՐ ՈՉ ԸՆԴՈՒՆԻՑԻ ԶԱՐ
ՔԱՅՈՒԹԻՒՆՆ ԱՅ ԻԲՐ

ԵՒ ԶՄԱՆՈՒԿ ՈՉ ՄՏԱՆԻՑԷ
Ի ՆԱ ·
ԵՒ ԱՌԵԱԼ ԶՆՈՍԱ Ի ԳԻ
ՐԿՍ ։ ՁԵՌՆ ԵԴ Ի ՎԵՐԱ
ԵՒ ԱՒՐՀՆԵԱՑ ԶՆՈՍԱ ·
ՃԷ ԵՒ ԸՆԴ ԵԼԱՆԵԼ ՆՈՐԱ
ԱՆՏԻ Ի ՃԱՆԱՊԱՐՀ ։
ԸՆԹԱՑԱՒ ՈՄՆ ՆՄԵԾ ·
ԱՌՈՒՆ ԾՈՒՆՐ ԿՐԿՆԵԱԼ
Ի ԾՈՒՆՐ ԻՒՐ ԿԱՆԷՐ ·
ՀԱՐՑԱՆԷՐ ՑՆԱ ԵՒ
ԱՍԷՐ ։
ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՐԻ ։ ԶԻ
ՆՉ ԳՈՐԾԵՑԻՑ ԶԻ ԶԿ
ԵԱՆՍՆ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ
Ս ԺԱՌԱՆԳԵՑԻՑ ·
ԵՒ ՅԻՍՈՒՍ ԱՍԷ ՑՆԱ ։ ԶԻ
ԱՍԵՍ ԶԻՍ ԲԱՐԻ · ՈՉ ՈՔ
Է ԲԱՐԻ · ԲԱՅՑ ՄԻ ԱԾ ·
ԶՊԱՏՈՒԻՐԱՆՍՆ ԳԻՏԵՍ

ՄԻՇՆԱՐ· ՄԻՍՊԱՆ
ԱՆԵՐ· ՄԻԳՈՂԱՆԱՐ·
ՄԻՍՈՒՏ ՎԿԱՅԵՐ· ՊԱՏ
ՈՒԵԱՅ ԶՀԱՅՐ ՔՈ ԵՒ ԶՄԱՅՐ
ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԵՒ
ԱՍԷ ՑՆԱ՝ ՎԱՐԴԱ
ՊԵՏ ԶԱՅԴ ԱՄԵՆԱՅՆ
ՊԱՀԵՑԻ Ի ՄԱՆԿՈՒ
ԹԵՆԷ ԻՄՄԷ· ԱՐԴ
ԶԻՆՉ ԵՒՍ ՊԱԿԱՍ ԻՑԷ·
ԵՒ ՅՍ ՀԱՅԵՑԵԱԼ Ի ՆԱ,
ՍԻՐԵԱՑ ԶՆԱ·
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ՝ ՄԻ ԻՆՉ
ՊԱԿԱՍ Է ՔԵԶ՝ ԵԹԷ
ԿԱՄԻՍ ԿԱՏԱՐԵԱԼ ԼԻ
ՆԵԼ՝ ԵՐԹ ԶՈՐԻՆՉ
ՈՒՆԻՍ ՎԱՃԱՌԵԱ Յ
ԵՒ ՏՈՒՐ ԱՂՔԱՏԱՑ·
ԵՒ ՈՒՆԻՑԻՍ ԳԱՆՁՍ
ՅԵՐԿԻՆՍ· ԵՒ ԱՌ

ԶԽԱՉ ՔՈ ԵՒ ԵԿ ԶԿՆԻ ԻՄ·
ԵՒ ՆԱ ԽՈԺՈՌԵԱԼ ԸՆԴ
ԲԱՆՆ ԳՆԱՑ ՏՐՏՈՒՄ·
ԶԻ ՈՒՆԷՐ ԻՆՉՍ ԲԱԶՈՒՄՍ·
ԵՒ ՀԱՅԵՑԵԱԼ ՅԱՅՍ ԿՈ
ՅՍ ԵՒ ՅԱՅՆ ԿՈՅՍ ՅՍ Ա
ՍԷ ՑԱՇԱԿԵՐՏՍՆ ԻՒՐ·
ԶԻԱՐԴ ԴԺՈՒԱՐԱՒ Է ՈՐ
ԶԻՆՉՍ ՈՒՆԻՆ ՄՏԱ
ՆԵԼ ՅԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ
ԱՅ՝ ԵՒ ԱՇԱԿԵՐՏՔՆ
ԶԱՐՄԱՑԵԱԼ ԼԻՆԷԻՆ Ի ՎԵ
ՐԱՅ ԲԱՆԻՑ ՆՈՐԱ·
Ի ՍԿ ՅՍ ԴԱՐՁԵԱԼ ՊԱ
ՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՈՑԱ ԵՒ
ԱՍԷ· ՈՐԴԵԱԿՔ ԻՄ·
ՈՐՉԱՓ ԴԺՈՒԱՐԻՆ Է
ՅՈՒՍԱՑԵԼՈՑՆ ՅԻՆՉՍ
ՄՏԱՆԵԼ ՅԱՐՔԱՅՈՒ
ԹԻՒՆ ԱՅ· ԴԻՒՐԻՆ Է

ՄԱԼԽՈՅ ԸՆԴ ԾԱԿ ԱՍ
ՂԱՆ ԱՆՑԱՆԵԼ ՔԱՆ
ՄԵԾԱՏԱՆ ՅԱՐՔԱՅՈՒ
ԹԻՒՆ ԱՅ ՄՏԱՆԵԼ.
ԵՒ ՆՈՔԱ ԱՌԱՒԵԼ ԵՒ Ս
ԶԱՐՄԱՆԱՅԻՆ ԵՒ ԱՍԷ
ԻՆ. ՈՎ ԿԱՐԷ ԿԵԱԼ.
Հ ԱՅԵՑԵԱԼ ԸՆԴ ՆՈՍԱ
ՅՍ ԱՍԷ; ԱՌ Ի ՄԱՐԴ
ԿԱՆԷ ԱՅԴ ԱՆՀՆԱՐԻՆ.
ԱՅԼ ՈՉ ԱՌ Ի ՅԱԾ.
Ս ԿՍԱՒ ԱՍԵԼ ՑՆԱ ՊԵՏ
ՐՈՍ; ԱՀԱՒԱՍԻԿ ՄԵՔ
ԹՈՂԱՔ ԶԱՄԵՆԱՅՆ
ԵՒ ԵԿԱՔ ԶՀԵՏ ՔՈ;
Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ
ԵՒ ԱՍԷ; ԱՄԷՆ ԱՍԵՄ
ՁԵԶ. ՉԻՔ ՈՔ ՈՐ ԵԹ
ՈՂ ԶՏՈՒՆ; ԿԱՄ ԶԵՂ
ԲԱՐՍ; ԿԱՄ ԶՔՈՅՐՍ;

ԿԱՄ ԶՀԱՅՐ; ԿԱՄ ԶՄ
ԱՅՐ; ԿԱՄ ԶԿԻՆ; ԿԱՄ
ԶՈՐԴԻՍ; ԿԱՄ ԶԱԳԱՐ
ԱԿՍ; ՎԱՍՆ ԻՄ ԿԱՄ
ՎԱՍՆ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ;
ԵԹԷ ՈՉ ԱՌՆՈՒՑՈՒ ՀԱՐ
ԻՒՐԱՊԱՏԻԿ. ԱՅԺՄ
ՅԱՅՍՄԻԿ ԺԱՄԱՆԱԿԻ.
ՏՈՒՆ; ԵՒ ԵՂԲԱՐՍ; ԵՒ
ՔՈՅՐՍ; ԵՒ ՀԱՅՐ; ԵՒ
ՄԱՅՐ; ԵՒ ՈՐԴԻՍ;
ԵՒ ԱԳԱՐԱԿՍ. ՀԱԼԱԾ
ԱՆԱՒՔ ՀԱՆԴԵՐՁ.
ԵՒ ՅԱՇԽԱՐՀԻՆ ՈՐ
ԳԱԼՈՑՆ Է ԶԿԵԱՆՍՆ
ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆՍ.
Օ ԻԲԱԶՈՒՄՔ ԵՂԻՑԻՆ
ԱՌԱՋԻՆՔ ՅԵՏԻՆՔ.
ԵՒ ՅԵՏԻՆՔ ԱՌԱՋԻՆՔ. 
ԷԻՆ Ի ՃԱՆԱՊԱՐՀԻ

ՄԻՆՉԴԵՌ ԵԼԱՆԷԻՆ
ՅԵՐՄ·
ԵՒ ԵՐԹԱՅՐ ՅՍ ՅԱՌԱՋ
ՔԱՆ ԶՆՈՍԱ· ԵՒ ԶԱՐՄԱ
ՑԵԱԼ ԷԻՆ ՈՐ ԶՀԵՏ ԵՐԹ
ԱՅԻՆ· ԵՒ ԵՐԿՆՉԷԻՆ·
ԵՒ ԱՌԵԱԼ ՄԻՒՍԱՆԳԱՄ
ԶԵՐԿՈՏԱՍԱՆՍՆ ԱՌԱ
ՆՁԻՆ· ՍԿՍԱՒ ԱՍԵԼ
ՆՈՑԱ· ԶԻՆՉ ԱՆՑՔ
ԱՆՑԱՆԵԼՈՑ ԷԻՆ ԸՆԴ
ՆԱ· ԹԷ ԱՀԱՒԱՍԻԿ
ԵԼԱՆԵՄՔ ՅԵՐՄ·
ԵՒ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ՄԱՏ
ՆԵՍՑԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵ
ՏԻՑ ԵՒ ԴՊՐԱՑ· ԵՒ
ԴԱՏԱՊԱՐՏԵՍՑԵՆ
ԶՆԱ ՄԱՀ· ԵՒ ՄԱՏ
ՆԵՍՑԵՆ ԶՆԱ ՀԵԹԱ
ՆՈՍԱՑ· ԵՒ ԿԱՏԱԿ
ԵՍՑԵՆ ԶՆԱ· ԵՒ
ՀԱՐԿԱՆԵՍՑԵՆ ԶՆԱ·
ԵՒ ԹՔԱՆԻՑԵՆ ԶՆԱ·
ԵՒ ՍՊԱՆԱՆԻՑԵՆ· ԵՒ
ՅԵՐԻՐ ԱՒՈՒՐ ՅԱՐԻՑԷ·
ԵՒ ԵՐԹԱՅԻՆ ԱՌ ՆԱ
Ւ ՅԱԿՈՎԲՈՍ ԵՒ ՅՈՎ
ՀԱՆՆԷՍ ՈՐԴԻՔՆ ԶԵԲ
ԵԴԵԱՅ· ԵՒ ԱՍԵՆ ՑՆԱ·
ՎԱՐԴԱՊԵՏ· ԿԱՄԻՄՔ
ԶԻ ԶՈՐ ԻՆՉ ԽՆԴՐԵՍՑՈ
ՔԻ ՔԷՆ ԱՐԱՍՑԵՍ ՄԵԶ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ· ԶԻ
ՆՉ ԿԱՄԻՔ ԶԻ ԱՐԱՐԻՑ
ՁԵԶ· ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ
ՑՆԱ· ՏՈՒՐ ՄԵԶ ԶԻ ՄԻ
ՅԱՋՄ ՄԻՒՆ ԸՆԴ ՁԱԽՄԷ
ՔՈՒՄՄԷ· ԵՒ ՄԻՆ ՅԱ
ՀԵԿԷ Ի ՓԱՌՍՆ ՔՈՒ
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ

ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ. ՈՉ
ԳԻՏԷՔ ԶԻՆՉ ԽՆԴՐԷՔ.
ԿԱՐԷՔ ԸՄՊԵԼ ԶԲԱԺԱ-
ԿՆ ԶՈՐ ԵՍ ԸՄՊԵԼՈՑ
ԵՄ. ԿԱՄ ԶՄԿՐ
ՏՈՒԹԻՒՆՆ ՄԿՐՏԵԼ
ԶՈՐ ԵՍ ՄԿՐՏԵԼՈՑ ԵՄ.
ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ ՑՆԱ;
ԿԱՐՈՂ ԵՄՔ.
ԵՒ ՅՍ ԱՍԷ ՑՆՈՍԱ.
ԶԲԱԺԱԿՆ ԶՈՐ ԵՍ ԸՄՊ
ԵԼՈՑ ԵՄ ԸՄՊԻՑԷՔ.
ԵՒ ԶՄԿՐՏՈՒԹԻՒՆ
ԶՈՐ ԵՍ ՄԿՐՏԵԼՈՑ ԵՄ
ՄԿՐՏԻՑԻՔ. ԲԱՅՑ ՆՍ
ՏԵԼ ԸՆԴ ԱՋ
ՄԷ ԻՄՄԷ ԵՒ ԸՆԴ ԱՀԵ
ԿԷ. ՈՉ ԻՄ ՏԱԼ. ԱՅԼ
ՈՐՈՑ ՊԱՏՐԱՍՏԵԱԼ Է
ԵՒ ԼՈՒԵԱԼ ԶԱՅՍ ՏԱՍՆ

ԱՆՑՆ; ՍԿՍԱՆ ԲԱՐ
ԿԱՆԱԼ ՅԱԿՈԲԱՅ ԵՒ
ՅՈՎՀԱՆՆՈՒ.
ԵՒ ՅՍ ԿՈՉԵԱՑ ԶՆՈՍԱ
ԱՌ ԻՆՔՆ ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ;
ԳԻՏԷՔ ԶԻ ՈՐՔ ՅԱՆՈՒ-
ԱՆԷ ԻՇԽԱՆՔ ԼԻՆԻ-
ՀԵԹԱՆՈՍԱՑ ՏԻՐԵՆ ՆՈ
ՑԱ. ԵՒ ՄԵԾԱՄԵԾՔ
ՆՈՑԱ ԻՇԽԵՆ ՆՈՑԱ.
ՈՉ ՆՈՅՆՊԷՍ ԻՑԷ Ի
Ի ՁԵՐՈՒՄ ՄԻՋԻ. ԱՅԼ
ՈՐ ԿԱՄԻ Ի ՁԷՆՋ
ՄԵԾ ԼԻՆԵԼ; ԵՂԻՑԻ
ՁԵՐ ՊԱՇՏՕՆԵԱՅ.
ԵՒ ՈՐ ԿԱՄԻ Ի ՁԷՆՋ
ԱՌԱՋԻՆ ԼԻՆԵԼ; ԵՂ
ԻՑԻ ԱՄԵՆԵՑՈՒՆ ԾԱՌԱ.
ՔԱՆԶԻ ԵՒ ՈՐԴԻ ՄԱՐ
ԴՈՅ ՈՉ ԵԿՆ ՊԱՇ



ՏԱՒՈՐԵՍՑԵՆ · ԱՅԼ ՍՊԱ
ՍԱՒՈՐԵԼ · ԵՒ ՏԱԼ ԶԱՆ
ՁՆ ԻՒՐ ՓՐԿԱՆՍ ՓՈԽԱ
ՆԱԿ ԲԱԶՄԱՑ ·



ՃԺԶ ԵՒ ԳԱՆ ՅԵՐԻՔՈՎ · ԵՒ
ԸՆԴ ԵԼԱՆԵԼՆ ՆՈՐԱ ՅԵ
ՐԻՔՈՎԷ · ԱՇԱԿԵՐ
ՏԱՑՆ ՆՈՐԱ ԲԱԶՈՒՄ ԺՈ
ՂՈՎՐԴՈՎՔ · ՈՐԴԻ
ՏԻՄԷԻ ԲԱՐՏԻՄԷՈՍ
ԿՈՅՐ · ՆՍՏԷՐ ԱՌ ՃԱ
ՆԱՊԱՐՀԱՒՆ ՄՈՒՐԱՅՐ ·
ԻԲՐԵՒ ԼՈՒԱՒ ԹԷ ՅՍ
ՆԱԶՈՎՐԵՑԻ Է · ՍԿՍԱՒ
ԱՂԱՂԱԿԵԼ ԵՒ ԱՍԵԼ ·
ՈՐԴԻ ԴԱՒԹԻ ՅՍ ՈՂ
ՈՐՄԵԱՅ ԻՆՁ · ԵՒ ՍԱ
ՍՏԷԻՆ ՆՄԱ ԲԱԶՄՈՒՔ
ԶԻ ԼՌԵՍՑԷ · ԵՒ ՆԱ

ԵՐ
ՃԺԷ

ԵՒՍ ԱՌԱՒԵԼ ԱՂԱՂԱԿ
ԷՐ · ՈՐԴԻ ԴԱՒԹԻ
ՈՂՈՐՄԵԱՅ ԻՆՁ ·
ԶՏԵՂԻ ԱՌ ՅՍ · ԵՒ
ՀՐԱՄԱՅԵԱՑ ԿՈՉԵԼ ԶՆԱ ·
ԿՈՉԵՑԻՆ ԶԿՈՅՐՆ ԵՒ
ԱՍԷՆ · ՔԱՋԱԼԵՐԵԱՑ
ԱՐԻ · ԿՈՉԷ ԶՔԵԶ ·
ԵՒ ՆՈՐԱ ԸՆԿԵՑԵԱԼ
ԶՁՈՐՁՍ ԻՒՐ ՅԱՐԵԱՒ ·
ԵԿՆ ԱՌ ՅՍ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ
ՅՍ ԵՒ ԱՍԷ · ԶԻՆՉ
ԿԱՄԻՍ ԶԻ ԱՐԱՐԻՑ ՔԵԶ ·
ԱՍԷ ՑՆԱ ԿՈՅՐՆ ·
ՌԱԲԲԻ · ԶԻ ՏԵՍԱՅՑ ·
ԵՒ ՅՍ ԱՍԷ ՑՆԱ · ՀԱՒ
ԱՏՔ ՔՈ ԿԵՑՈՒՑԻՆ ԶՔ
ԵԶ · ԵՒ ՎԱՂՎԱՂԱԿԻ

ԲԱՑԱՒ․ ԵՒ ԵՐԹԱՅՐ
ԶՀԵՏ ՆՈՐԱ ՃԱՆ
ԱՊԱՐՀԻՆ․
ԵՒ ՅՈՐԺԱՄ ՄԵՐՁ ԵՂ
ԵՆ ՅԵՄ․ Ի ԲԵԹՓԱ
ԳԷ․ ԵՒ Ի ԲԵԹԱՆԻԱ
ՄԱՌ ԼԵԱՌՆՆ ՁԻԹԵ
ՆԵԱՑ․ ԱՌԱՔԷ Ե
ՐԿՈՒՍ ՅԱՇԱԿԵՐՏԱՑ
ՆԻՒՐ․ ԵՒ ԱՍԷ ՑՆՈ
ՍԱ․ ԵՐԹԱՅՔ ԴՈՒՔ
Ի ԳԵՕՂԴ․ ՈՐ ԸՆԴԴԷՄ
ՁԵՐ Է․ ԵՒ ՆՈՅՆ
ԺԱՄԱՅՆ ԻԲՐԵՒ ՄՏԱՆ
ՆԷՔ Ի ՆԱ․ ԳՏԱՆԷՔ
ՅԱՒԱՆԱԿ ՄԻ ԿԱՊԵԱԼ
ԼՈՒԾԷՔ ԵՒ ԱԾԷՔ ԶՆԱ․
ՅՈՐ ՈՉ ԵՐԲԵՔ ՈՔ Ի
ՄԱՐԴԿԱՆԷ ՆՍՏԵԱԼ Է․
ԵՒ ԵԹԷ ՈՔ ԱՍԻՑԷ ՁԵԶ

ԵԹԷ ԶԻ ԼՈՒԾԱՆԷՔ
ԶՅԱՒԱՆԱԿԴ․ ԱՍ
ԱՑԷՔ ԵԹԷ ՏՐՆ ԻՒՐ
ՈՒՄ ՊԻՏՈՅ Է․ ԵՒ
ՎԱՂՎԱՂԱԿԻ ԱՌԱՔԵՍ
ՑԷ ԶՆԱ ԱՅՍՐ․
ՉՈԳԱՆ․ ԵՒ ԳՏԻՆ
ԶՅԱՒԱՆԱԿՆ ԿԱՊԵԱԼ
ԱՌ ԴՐԱՆ ԱՐՏԱՔՈՅ Ի
ՓՈՂՈՑԻՆ․ ԵՒ ԼՈՒ
ԾԻՆ ԶՆԱ․ ԵՒ ՈՄ
ԱՆՔ ՅՈՐՈՑ ԱՆԴ ԿԱ
ԻՆ․ ԱՍԷԻՆ ՑՆՈՍԱ․
ԶԻ ԼՈՒԾԱՆԷՔ ԶՅԱՒ
ԱՆԱԿԴ․ ԵՒ ՆՈՔԱ
ԱՍԷԻՆ ՑՆՈՍԱ․ ՈՐ
ՊԷՍ ԱՍԱՑ ՅՍ․ ԵՒ
ԹՈՅԼ ԵՏՈՒՆ ՆՈՑԱ․
ԱԾԻՆ ԶՅԱՒԱՆԱԿՆ
[illegible] ԵՒ ԱՐԿԱՆԷԻՆ

ԻՎԵՐԱՅ ՆՈՐԱ ՀԱՆԴ
ԵՐՁՍ · ԵՒ ՆՍՏԱՒ ԻՎԵ
ՐԱՅ ՆՈՐԱ · ԵՒ ԲԱԶՈՒՄ
ՔԶՀԱՆԴԵՐՁՍ ԻՒՐԵ
ԱՆՑ ՏԱՐԱԾԱՆԷԻՆ
ԻՎԵՐԱ ՃԱՆԱՊԱՐՀԻ ·
ԵՒ ԱՅԼՔ ՈՍՏՍ ԻԾԱՌՈՑ
ՀԱՏԱՆԷԻՆ · ԵՒ ԱՐԿԱ
ՆԷԻՆ ԶՃԱՆԱՊԱՐՀՆ ·
ԵՒ ՈՐ ԱՌԱՋԻՆ ԵՒ ԶՀԵ
Ն ԵՐԹԱՅԻՆ ; ԱՂԱ
ՂԱԿԷԻՆ ԵՒ ԱՍԷԻՆ ·
ԱՒՍԱՆՆԱ ԲԱՐՁՐԵԼՈՅ ·
ԱՒՐՀՆԵԱԼ ՈՐ ԳԱՅ
ՅԱՆՈՒՆ ՏՆ ·
ԱՒՐՀՆԵԱԼ ԹԱԳԱՒՈՐ
ՈՒԹԻՒՆ [illegible] ՀԱՒՐ
ՄԵՐՈՅ ԴԱՒԹԻ ·
ՈՎՍԱՆՆԱ ԻՎԵՐԻՆՍ ՅԵՐ
ԿԻՆՍ · ԵՒ

Բ
ԲԱՐՁՈՒՆՍ ·
ԵՒ ԵՄՈՒՏ ՅՍ ՅԵՐՍՂՄ Ի
ՏԱՃԱՐՆ ; ԵՒ ՀԱՅԵ
ՑԱՒ ՇՈՒՐՋ ԶԱՄԵՆԵ
ՔՈՒՄԲՔ · ԶԻ ԷՐ ԵՐԵԿ
ՈՅ ԵՂԵԱԼ ԺԱՄՆ ; ԵԼ
ԲԵԹԱՆԻԱ ԵՐԿՈՏԱՍ
ԱՆԻՒՔՆ ՀԱՆԴԵՐՁ ·
ԵՒ Ի ՎԱՂԻՒՆ ԻԲՐԵՒ
ԵԼԱՆԷԻՆ ԻԲԵԹ
ԱՆԻԱՅ ՔԱՂՑԵԱՒ ·
ԵՒ ԵՏԵՍ ԹԶԵՆԻ ՄԻ
ԻԲԱՑՈՒՍՏ · ՄԵՐՁԵ
ՑԱՒ · ԵՒ ԵԿՆ ԹԷ
ԳՏԱՆԻՑԷ ԻՆՉ ՆՄԱ ;
ԵՒ ԵԿԵԱԼ ԻՆԱ · ՈՉԻՆՉ
ԵԳԻՏ ; ԲԱՅՑ ՄԻԱՅ
ՏԵՐԵՒ · ԶԻ ՈՉ ԻՍԿ
ԷՐ ԺԱՄԱՆԱԿ ԹԶՈՅ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԵՒ

ԵՒՄԱՏՅՆԱ; ԱՒԵՒՍ
ՈՔՅԱՌԻՐԵԱՆ ԱՔԷՆԳՐ
ՏԱՆԵՐԻՅԷ· ԵՒԼՈՒԵԻ
ԱՇԽԱՆԵՐՐՔ ՆՈՐԱ
Պ ԱՆՆՅԵՏ· ԵՒԱՍԷԱ
ԻՐԱՊԵՏՆ; ՍԼՍԱՒ
ՀԱՆԵԼ ԶԱԼՊԱՌԱՆ
ՆԱՆԵՒԶԳԻՏԱՑ Ի
ՀԱՐԻՒՐԱՊԵՏԷՆ· ԵՏԶՄԱՐ
ՄԻՆՆՀԱՐԱԼՊԱՌ
ԱՅՆՅՐՈՒԷԱՅ· ԵՒԶ
ԹՈՒՈՒՓԱԿԷՆԱԼՊԱ
ՈՒԱՅՆԼՈՐԾԱՆԷԱՅ·
ԵՒԱՃԹԿՂՈՅՐԷԹՔ
ՈՔԱՆԱՌԹԻՆՉԱՆՅ.
ՈՒՅԱՆԻՅԷՔԵՒՐՊ
ԱՐՆ ՈՒՍՈՒՅԱՆԷՐ
ԵՒԱՍԷՐ, ԳՐԵԱԼԷՐՈՒ
ԻԱԼՐՈՒՆԱՂԻԹԻՅՆ
ԵՍՅԻԱՐԵ ՆԱՅՆՀԵ

ԹԱԱ ՆՈՍԱՅ, ԵՒԳՈՒՔ
ԱՐԱՐԷՔ ԶԳՈՒՇՈՒԹԻՒ
ՆԶԱՆԱՅ.
Ը ՈՒԱՆՔԱՀԱՆՆԱԳԵՐ
ՔՆԵՒԳԳԵՐԶՆԵՒՕԹ
ՐԵԻՆԹԵՈՐԳԷՍՆՈՐՈՒ
ՅԷՆԶՆԱ· ԲԱՅՅԵՐ
ԿՆՉԵԻՆԻՆՆԻՆԵԶԻ
ՆԱՐԷՆԱՅՆԻ ՎՈՂՈՎՔ
ՐԳՆ ԶԱՐՄՈՅԵՆԷՐ
ԸՆԴՈՒՈՒՄԻՆ ՆՆ ՈՐԱ·
Ս ԻԲՐԵՒԵՐԵՆՈՅԼԻՆԷՐ
ԱՐՐԱՔՈՅՐՆ ԶԲՈՂԱՔ
ԵԼԱՆԷՆ· ԵՒՄԻՆՉ
ԳԵՈՒ ԵՒՈՒՅՆ
ԱՈՒՆՈՒՂԻԱՆՅԱՆԵՆ
Ս ՈՒԻՆԶԹԻԶԵՆԻՆՅԱ.
ԱՐԵԱՂՅԱՐՄԱՐՈՅ·
Յ ԻՇԵԱՅԳԵՐՈՍԱՒ
ԱՍԷ ՅՆԱ; ՈՒԱԲԲԻ·

ԱՀԱՒԱՍԻԿ ԹԶԵՆԻՆ
ԶՈՐ ԱՆԻԾԵՐՆ ՉՈՐԱ
ՑԱՒ.

ՃԿԶ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ ԵՒ
ԱՍԷ ՑՆՈՍԱ. ՈՒ
ՆԻՑԻՔ ԶՀԱՒԱՏՍ ԱԾՈՅ.
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ. ՈՐ
ՈՔ ԱՍԻՑԷ ԼԵՐԻՆԴ ԱՅՍ
ՄԻԿ. ԲԱՐՁԻՐ ԵՒ ԱՆԿ
ԻՐ Ի ԾՈՎ. ԵՒ ՈՉ ԵՐԿ
ՄՏԵՍՑԻ Ի ՍՐՏԻ ԻՒՐՈՒՄ.
ԱՅԼ ՀԱՒԱՏԱՅՑԷ ԹԷ
ԶՈՐ ԱՍԷՆ ԼԻՆԻ. ԵՂԻ
ՑԻ ՆՄԱ ԶՈՐ ԻՆՉ ԽՆԴՐԵ
ՍՑԷ.

ՃԿԷ ՎԱՍՆ ԱՅՍՈՐԻԿ ԱՍ
ԵՄ ՁԵԶ. ԶԱՄԵՆԱՅՆ
ԻՆՉ ԶՈՐ ՅԱՂԱՒԹՍ
ԽՆԴՐԻՑԷՔ ՀԱՒԱՏԱՑԷՔ.
ԵՒ ՀԱՒԱՏԱՑԷՔ ԹԷ

ԱՌՆՈՒՑՈՒՔ. ԼԻՆԻՑԻ
ՁԵԶ.

ԵՒ ՅՈՐԺԱՄ ՅԱՂԱՒԹՍ
ԿԱՅԷՔ. ԹՈՂՈՒՑՈՒՔ
ԵԹԷ ՈՒՆԻՑԻՔ ԻՆՉ ԶՈ
ՒՄԵՔԷ. ԶԻ ԵՒ ՀԱՅ
ՐՆ ՁԵՐ ԵՐԿՆԱՒՈՐ ԹՈ
ՂՑԷ ՁԵԶ ԶՅԱՆ
ՑԱՆՍ ՁԵՐ.

ՃԿԸ ԳԱՆ ԱՆԴՐԷՆ ԵՐՈՒՍԱՂ
ԷՄ. ԵՒ ՄԻՆՉԴԵ
Ռ Ի ՏԱՃԱՐԻՆ ՇՐ
ՋԷՐ.

ԳԱՆ ԱՌ ՆԱ ՔԱՀԱՆԱ
ԱՊԵՏՔՆ. ԵՒ ԴՊԻ
ՐՔՆ ԵՒ ԾԵՐՔՆ. ԵՒ
ԱՍԵՆ ՑՆԱ. ՈՐՈՎ ԻՇ
ԽԱՆՈՒԹԵԱՄԲ ԶԱՅԴ
ԳՈՐԾԵՍ. ԿԱՄ ՈՎ ԵՏ ՔԵԶ
ԶԻՇԽԱՆՈՒ

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

ԵՒԸՆԴԱՌԱՒԱՒՏՆ
ՄԻԱՇԱԲԱԹՈՅՆ,
ԳԱՅՆԻԳԵՐԵԶՄԱՆՆ
ԸՆԴԱՐԵՒԱԳԱԼՆ.
ԵՒԱՍԷԻՆՑՄԻՄԵ
ԱՆՍ. ՈԹԱՒԱԼԷ
ՑՈՒՍՑԷՄԵԶԶՎԷ
ՄՆ ԻԴՐԱՆԷ ԳԵՐԵԶ
ՄԱՆԻՆ.
ԵՒՀԱՅԵՑԵԱԼՏԵ
ՍԱՆԵՆ. ԶԻԹԱՒԱԼԷ
ՑՈՒ ՑԵԱԼԷՐԶՎԷ
ՄՆԻԳԵՐԵԶՄԱՆԷՆ.
ՔԱՆԶԻԷՐՄԵԾՅՈՅԺ
ԵՒՄՏԵԱԼՔԱՆԵՐՔՍ Ի
ԳԵՐԵԶՄԱՆՆ, ՏԵ
ՍԻՆԵՐԻՏԱՍԱՐԴՄԻ
ԶԻՆՍՏԷՐԸՆԴԱՋ
ՄԷԼԱՊԱՐԱՆԷՆ.

ՍԳԵՑԵԱԼՊԱՏՄՈՒ
ՃԱՆՍՊԻՏԱԿ, ԵՒ
ԶԱՐՀՈՒՐԵՑԱՆ.
ԵՒՆԱԱՍԷՑՆՈՍԱ.
ՄԻԵՐԿՆՉԻՔ. ԶՅՍ
ԽՆԴՐԷՔ. ԶՆԱԶՈՎ
ՐԱՑԻ. ԶԽԱՉԵԼ
ԵԱԼՆ. ՅԱՐԵԱՒ.
ՉԷԱՍՏ. ԱՀԱՒ
ԱԴԻԿՏԵՂԻՆՈՒՐԵ
ԴԻՆԶՆԱ.
ԱՅԼԵՐԹԱՅՔԱՍԱ
ՑԷՔ ՅԱՇԱԿԵՐՏՍ
ՆՈՐԱ. ԵՒՊԵՏ
ՐՈՍ, ԵԹԷ ԱՌԱՋ
ՈՒԱՀԱՋՈՅՆԵՐԹԱ
ՔԱՆԶՁԵԶԻԳԱԼԻԼ
ԻԱՅ. ԱՆԴ ՏԵՍԱ
ՆԻՑԷՔԶՆԱ. ՈՐ

ԴԵՍԱԱԱ։ՅՆՉԵՋ·
ՏՒԻԲՐԵՒԼՈՒԱՆ; ԵՒ
ԲՆԵՒՓԱՒԵԱՆԻԳԵՐ
ԵՋՄԱՆԷՆ · ՔԱՆՁԻ
ՁԱՂԻՂԱՐԵԱԼԷԻՆ ·

ՆՒՈՋՈՒՄԷՐԻՆՉԱ
ՕԱ ՅԻՆ ՚
ՈՒԵՐԿՆՉԵԿՆ ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ
ՄԱՐԿՈՍԻ ։



Աւետարան ըստ Ղուկասու

ՔԱՆԶԻԲԱԶՈՒՄՔՅՕԺԱՐ
Ա ԵՑԱՆՎԵՐՍՏԻՆԿԱՐԳԵ
ԼԶՊԱՏՄՈՒԹԻՒՆ
ԻՐԱՑՆՀԱՍՏԱՏԵ
ԼՈՑԻՄԵԶ ։ ՈՐՊԷՍ
ԱՒԱՆԴԵՑԻՆՄԵԶՈՐ
ԻՍԿԶԲԱՆԷԱԿԱՆԱՏԵ
ՍՔԵՒՍՊԱՍԱՒՈՐՔԵՂԵՆ
ԲԱՆԻՆ,
ԹՈՒԵՑԱՒԵՒԻՆՁ ։ ՈՐ
ԻՎԵՐՈՒՍՏԶՀԵՏԵՐ
ԹԵԱԼ ։ ԱՄԵՆԱՅ
ՆԻՃՇՄԱՐՏՈՒԹԵԱ
ՄԲ ։ ԿԱՐԳԱՒ ԳՐԵԼ
ՔԵԶՔԱՋԴԹԷՈՓԻ
ԼԷ ։ ԶԻԾԱՆԻՑԵՍ
ԶԲԱՆՍՅՈՐՈՑԱՇ
ԱԿԵՐՏԵՑԱՐԶՃՇ

ՄԱՐՏՈՒԹԻՒՆ
ԵՂԵՒ ՅԱՒՈՒՐՍՀԵՐ
ՈՎԴԻԱՐՔԱՅԻՀՐԷԱՍ
ՏԱՆԻ ։ ՔԱՀԱՆԱՅ
ՈՄՆԱՆՈՒՆԶԱՔԱՐ
ԻԱՅԻԴԱՍԱՆՈՐԴԻԷԱ
ԲԻԱՅ ։ ԵՒԿԻՆՆՈՐԱ
ԻԴՍՏԵՐԱՑԱՀԱՐՈ
ՆԻ ։ ԵՒԱՆՈՒՆՆՈ
ՐԱԵՂԻՍԱԲԵԹ ։ ԷԻ
ՆԵՐԿՈՔԵԱՆԱՐԴԱ
ՐՔԱՌԱՋԻԱՅ ։ ԳՆ
ԱՅԻՆՅԱՄԵՆԱՅՆ
ՊԱՏՈՒԻՐԱՆՍԵՒՅԻ
ՐԱՒՈՒՆՍՏՆԱՆԱՐԱՏՔ
ԵՒՈՉԳՈՅՐՆՈՑԱՈՐ
ԴԻ ։ ՔԱՆԶԻԷՐԵ
ՂԻՍԱԲԵԹԱՄՈՒԼ ։
ԵՒԵՐԿՈՔԵԱՆԱՆՑ

ԱԼ ԷԻՆ ԶԱՒՈՒՐԲՔ ԻՒՐ
ԵԱՆՑ ·

ԵՒ ԵՂԵՒ Ի ՔԱՀԱՆԱՅ
ԱՆԱԼՆ ՈՐԱ · ԸՍՏ
ԿԱՐԳԻ ԱՒՈՒՐՑ · ՀԱ
ՍԱՆԵԼՈՅ ԱՌԱՋԻ ԱՅ
ԸՍՏ ԱՒՐԷՆԻ ՔԱՀԱՆԱ
ՈՒԹԵԱՆՆ · ԵՀԱՍ Ն
ՄԱ ԽՆԿԱՐԿԱՆԵԼ
ՄՏԵԱԼ Ի ՏԱՃԱՐՆ ՏՆ ·

ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ԲԱԶՄ
ՈՒԹԻՒՆ ԺՈՂՈՎՐԴԵ
ԱՆՆ ԿԱՅԻՆ ԱՂՕԹՍ
ԱՐՏԱՔՈՅ Ի ԺԱՄՈՒ
ԽՆԿՈՑՆ ·

ԵՒ ԵՐԵՒԵՑԱՒ ՆՄԱ ՀՐԵ
ՇՏԱԿՆ ՏՆ · ԶԿԱՅՐ
ԸՆԴ ԱՋՄԷ ՍԵՂԱՆՈՅ
ԽՆԿՈՑՆ ·

ԵՒ ԽՌՈՎԵՑԱՒ ԶԱՔԱ
ՐԻԱՅ ԻԲՐԵՒ ԵՏԵՍ · ԵՒ
ԱՆԿԱՒ ԱՀ Ի ՎԵՐԱ ՆՈՐԱ ·

ԱՍԷ ՑՆԱ ՀՐՇՏԱԿՆ
ՏՆ · ՄԻ ԵՐԿՆՉԻՐ
ԶԱՔԱՐԻԱՅ · ԶԻ ԼՍԵԼ
Ի ԵՂԷՆ ԱՂԱՒԹՔ ՔՈ ·
ԵՒ ԿԻՆ ՔՈ ԵՂԻՍԱԲԵԹ
ԾՆՑԻ ՔԵԶ ՈՐԴԻ · ԵՒ
ԿՈՉԵՍՑԵՍ ԶԱՆՈՒՆ
ՆՈՐԱ ՅՈՎՀԱՆՆԷՍ ·
ԵՒ ԵՂԻՑԻ ՔԵԶ ՈՒՐԱԽ
ՈՒԹԻՒՆ ԵՒ ՑՆԾՈՒԹԻ
ՒՆ · ԵՒ ԲԱԶՈՒՄՔ Ի
ԾՆԸՆԴԵԱՆ ՆՈՐԱ ՈՒՐԱԽ
ԱՍՑԵՆ · ԶԻ ԵՂԻՑԻ
ՄԵԾ ԱՌԱՋԻ ՏՆ ·
ԵՒ ԳԻՆԻ · ԵՒ ԱՒՂԻ ՄԻ
ԱՐԲՑԷ · ԵՒ ՀՈԳՒՈՎ

ՍՐԲՈՎ ԼՑՑԻ ԱՆԴԻԱՅ
ԲՆՄԱՆՈՒԿՆ ՅՈՐՈՎ
ԱՅՆԷ ՄԱՒՐ ԻՒՐՈՅ·
ԵՒ ԶԲԱԶՈՒՄՍ ՅՈՐԴԻ
ՈՑՆ ԻՂԻ ԴԱՐՁՈՒՍՑԷ
ԱՌ ՏՐ ԱԾ ԻՒՐԵԱՆՑ·
ԵՒ ՆԱ ԵԿԵՍՑԷ ԱՌ
ԱՋԻ ՆՈՐԱ ՀՈԳՒՈՎՆ ԶՕ
ՐՈՒԹԵԱՄԲ ԵՂԻԱՅԻ
ԴԱՐՁՈՒՑԱՆԵԼ ԶՍԻ
ՐՏՍ ՀԱՐՑ ՅՈՐԴԻՍ· ԵՒ
ԶԱՆՀԱՒԱՆՍ ՅԻՄԱՍ
ՏՈՒԹԻՒՆ ԱՐԴԱՐՈՑ·
ՊԱՏՐԱՍՏԵԼ ՏՆ ԺՈ
ՂՈՎՈՒՐԴ ԿԱԶՄԵԱԼ·
ԵՒ ԱՍԷ ԶԱՔԱՐԻԱՍ
ՑՀՐԵՇՏԱԿՆ· ԵՒ
ԻՒ ԳԻՏԱՑԻՑ ԶԱՅԴ·
ԶԻ ԵՍ ԾԵՐ ԵՄ· ԵՒ

ԿԻՆ ԻՄ ԱՆՑԵԱԼ Է
ԶԱՒՈՒՐԲՔ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ
ՀՐԵՇՏԱԿՆ· ԵՒ ԱՍԷ ՑՆԱ·
ԵՍ ԵՄ ԳԱԲՐԻԷԼ·
ՈՐ ԿԱՄ ԱՌԱՋԻ ԱՅ·
ԵՒ ԱՌԱՔԵՑԱՅ ԽԱՒՍԵ
Լ ԸՆԴ ՔԵԶ· ԵՒ ԱՒ
ԵՏԱՐԱՆԵԼ ՔԵԶ ԶԱ
ՅՍ· ԵՒ ԱՀԱ ԵՂԻ
ՑԻՍ ՀԱՄՐ· ԵՒ ՄԻ
ԿԱՐԱՍՑԵՍ ԽԱՒՍԵԼ·
ՄԻՆՉԵՒ ՅԱՒՐՆ ՅՈ
ՐՈՒՄ ԱՅԴ ԼԻՆԻՑԻ·
ՓՈԽԱՆԱԿ ԶԻ ՈՉ ՀԱ
ՒԱՏԱՑԵՐ ԲԱՆԻՑ ԻՄ
ՈՑ· ՈՐ ԼՑՑԻՆ Ի
ԺԱՄԱՆԱԿԻ ԻՒՐ
ԵԱՆՑ·

ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ
ԱԿՆ ՈՒՆԷՐ ԶԱՔԱՐԻԱ·
ԵՒ ԶԱՐՄԱՆԱՅԻՆ ԸՆԴ
ՅԱՄԵԼՆ ՆՈՐԱ Ի ՏԱ
ՃԱՐԻՆ· ԵՒ ԻԲՐԵՒ
ԵԼ ՈՉ ԿԱՐԷՐ ԽՕՍԵԼ
ԸՆԴ ՆՈՍԱ· ԵՒ ԻՄԱ
ՑԱՆ ԹԷ ՏԵՍԻԼ Ե
ՏԵՍ Ի ՏԱՃԱՐԻՆ·
ԵՒ ՆԱ ՆՇԱՆԱՑԻ ԽՕ
ՍԷՐ ԸՆԴ ՆՈՍԱ· ԵՒ
ԿԱՅՐ ՊԱՊԱՆՁԵԱԼ·
ԵՒ ԵՂԵՒ ԻԲՐԵՒ ԼՑԱՆ
ԱՒՈՒՐՔ ՊԱՇՏԱՄԱՆ
ՆՈՐԱ· ԳՆԱՑ Ի ՏՈ
ՒՆ ԻՒՐ· ԵՒ ԵՂԵՒ
ՅԵՏ ԱՒՈՒՐՑՆ ԱՅՆ
ՈՑԻԿ· ՅՂԱՑԱՒ ԵՂ
ԻՍԱԲԷԹ ԿԻՆ ՆՈՐԱ·
ԵՒ ԹԱՔՈՒՑԱՆԷՐ
ԶԱՆՁՆ ԱՄԻՍՍ ՀԻՆԳ·
ԵՒ ԱՍԷՐ ԶԻՆՉ ԳՈՐԾ
ԳՈՐԾԵԱՑ ԸՆԴ ԻՍ ՏՐ·
ՅԱՒՈՒՐՍ ՅՈՐ ՀԱՅԵ
ՑԱՒ ՅԻՍ· ԲԱՌՆԱԼ
ԶՆԱԽԱՏԻՆՍ ԻՄ Ի
ՄԱՐԴԿԱՆԷ· ~Ե~
ԵՒ ՅԱՄՍԵԱՆՆ ՎԵՑ
ԵՐՈՐԴԻ ԱՌԱՔԵՑԱՒ
ԳԱԲՐԻԷԼ ՀՐՇՏԱԿ
ՅԱՅ· Ի ՔԱՂԱՔ ՄԻ
ԳԱԼԻԼԵԱՑՒՈՑ·
ՈՐ ՈՒՄ ԱՆՈՒՆ ԷՐ ՆԱ
ԶԱՐԷԹ· ԱՌ ԿՈՅՍ
ԽԱՒՍԵՑԵԱԼ ԱՌՆ·
ՈՐՈՒՄ ԱՆՈՒՆ ԷՐ ՅՈՎ
ՍԷՓ· Ի ՏԱՆԷ ԴԱՒԹԻ·
ԵՒ ԱՆՈՒՆ ԿՈՒՍԻՆ ՄԱՐԻ
ԱՄ·

ԵՒ ԵԿԵԱԼ ԱՌ ՆԱ. ԱՍԷ.
ՈՒՐԱԽ ԼԵՐ ԲԵՐԿՐԵԱԼ.
ՏՐ ԸՆԴ ՔԵԶ.
ԵՒ ՆԱ ԸՆԴ ԲԱՆՆ ԽՌՈ-
ՎԵՑԱՒ. ԵՒ ԽՈՐ-
ՀԷՐ ԸՆԴ ՄԻՏՍ. ԹԷ
ՈՐՊԻՍԻ ՆՉ ԻՑԷ
ՈՂՋՈՅՆՍ ԱՅՍ.
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ ՀՐԵՇՏԱ-
ԿՆ. ՄԻ ԵՐԿՆՉԻՐ
ՄԱՐԻԱՄ. ԶԻ ԳՏ-
ԵՐ ՇՆՈՐՀՍ ՅԱՅ.
ԵՒ ԱՀԱ ՅՂԱՍՑԻՍ ԵՒ
ԾՆՑԵՍ ՈՐԴԻ. ԵՒ
ԿՈՉԵՍՑԵՍ ԶԱՆՈՒՆ
ՆՈՐԱ ՅՍ.
ՆԱ ԵՂԻՑԻ ՄԵԾ. ԵՒ
ՈՐԴԻ ԲԱՐՁՐԵԼՈՅ
ԿՈՉԵՍՑԻ. ԵՒ ՏԱ-

ՑԷ ՆՄԱ ՏՐ ԱԾ ԶԱ-
ԹՈՌՆ ԴԱՒԹԻ ՀԱՒՐ
ԻՒՐՈՅ. ԵՒ ԹԱԳԱՒ-
ՈՐԵՍՑԷ Ի ՏԱՆ Յ
ԱԿՈԲԱՅ
ՅԱՒԻՏԵԱՆ. ԵՒ ԹԱ-
ԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆՈ-
ՐԱ ՎԱԽՃԱՆ ՄԻ ԼԻՑԻ.
ԵՒ ԱՍԷ ՄԱՐԻԱՄ ՑՀՐ-
ՇՏԱԿՆ. ԶԻԱՐԴ Լ-
ԻՑԻ ԻՆՁ ԱՅԴ. ՔՆ
ԶԻ ԶԱՅՐ ՈՉ ԳԻՏԵՄ.
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՀՐ-
ՇՏԱԿՆ. ԵՒ ԱՍԷ
ՑՆԱ.
ՀՈԳԻ ՍՈՒՐԲ ԵԿ-
ԵՍՑԷ Ի ՔԵԶ. ԵՒ
ԶՕՐՈՒԹԻՒՆ ԲԱՐ-
ՁՐԵԼՈՅ ՀՈՎԱՆԱՒՈՐ



ԼԻՑԻ Ի ՎԵՐԱՅ ՔՈ·
ՔԱՆԶԻ ԵՒ ՈՐ ԾՆԱՆ
ԵԼՈՑՆ Է ՍՈՒՐԲ Է ԵՒ
ՈՐԴԻ ԱՅ ԿՈՉԵՍՑԻ·
ԵՒ ԱՀԱ ԵՂԻՍԱԲԵԹ
ԱԶԳԱԿԱՆ ՔՈ· ԵՒ
ՆԱ ՅՂԻ Է Ի ԾԵՐՈՒԹԵ
ԱՆՆ ԻՒՐՈՒՄ· ԵՒ ԱՅՍ
ՎԵՑԵՐՈՐԴ ԱՄԻՍ Է
ՆՈՐԱ ՈՐ ԱՄՈՒԼՆ ԿՈՉ
ԵՑԵԱԼ ԷՐ· ԶԻ ՈՉ
ՏԿԱՐԱՆԱՅ ԱՌ Ի ՅԱՅ
ԱՄԵՆԱՅՆ ԲԱՆ·
ԵՒ ԱՍԷ ՄԱՐԻԱՄ· Ա
ՀԱՒԱՍԻԿ ԱՂԱԽ
ԻՆ ՏՆ· ԵՂԻՑԻ
ԻՆՁ ԸՍՏ ԲԱՆԻ ՔՈՒՄ·
ԵՒ ԳՆԱՑ Ի ՆՄԱՆԷ
ՀՐԵՇՏԱԿՆ·

ՅԱՐՈՒՑԵԱԼ ՄԱՐԻԱՄ
ՅԱՒՈՒՐՍՆ ՅԱՅՍՈՍ
ԻԿ· ԳՆԱՑ Ի ԼԵՌՆԱ
ԿՈՂՄՆ· ՓՈՒԹԱՊ
ԷՍ Ի ՔԱՂԱՔ ՅՈՒԴ
ԱՅ· ԵՄՈՒՏ Ի ՏՈՒՆ
ԶԱՔԱՐԻԱՅ· ԵՒ ԵՏ
ՈՂՋՈՅՆ ԵՂԻՍԱԲԵԹԻ·
ԵՒ ԵՂԵՒ ԻԲՐԵՒ ԼՈՒԱՒ
ԶՈՂՋՈՅՆ ՄԱՐԻԱՄ
ՈՒ ԵՂԻՍԱԲԵԹ· ԽԱ
ՂԱՑ ՄԱՆՈՒԿՆ ՅՈՐ
ՈՎԱՅՆԻ ՆՈՐԱ· ԵՒ
ԼՑԱՒ ԵՂԻՍԱԲԵԹ
ՀՈԳՒՈՎՆ ՍՐԲՈՎ·
ԵՒ ՃՉԱՑ Ի ԲԱՐՁՐ
ԱՂԱՂԱԿԵ ԱՑԵՒԱՍԷ·
ՕՐՀՆԵԱԼ ԵՍ ԴՈՒ Ի
ԿԱ ՆԱՅՍ· ԵՒ ՕՐՀ

ՆԵԱԼ Է ՊՏՈՒՂ ՈՐՈՎ
ԱՅՆԻ ՔՈ · ԵՒ ՈՒՍՏԻ
Է ԻՆՁ ԱՅՍ · ԶԻ ԵԿԵ
ՑԷ ՄԱՅՐ ՏՆ ԻՄՈՅ ԱՌ
ԻՍ ; ԶԻ ԱՀԱՒԱՍԻԿ
ԻԲՐԵՒ ԵՂԵՒ ՁԱՅՆ ՈՂ
ՋՈՒՆԻ ՔՈ ՅԱԿԱՆՋՍ
ԻՄ ; ԽԱՂԱՑ ՑՆԾԱ
ԼՈՎ ՄԱՆՈՒԿՆ ՅՈՐ
ՈՎԱՅՆԻ ԻՄՈՒՄ :
ԵՒ ԵՐԱՆԻ ՈՐ ՀԱՒԱՏԱ
ՑԷ ԵԹԷ ԵՂԻՑԻ ԿԱՏԱՐ
ՈՒՄՆ ԱՍԱՑԵԼՈՑ
ՆՄԱ Ի ՏԷ :
ԵՒ ԱՍԷ ՄԱՐԻԱՄ ·
ՄԵԾԱՑՈՒՍՑԷ ԱՆ
ՁՆ ԻՄ ԶՏՐ · ԵՒ ՑՆ
ԾԱՍՑԷ ՀՈԳԻ ԻՄ ՅԱԾ
Փ ՓՐԿԻՉ ԻՄ :

ԶԻ ՀԱՅԵՑԱՒ Ի ԽՈՆ
ԱՐՀՈՒԹԻՒՆ ԱՂԱԽ
ՆՈՅ ԻՒՐՈՅ · ԶԻ ԱՀԱ
ՅԱՅՍՄՀԵՏԷ ԵՐԱՆԻ
ՏԱՑԵՆ ԻՆՁ ԱՄԵՆԱՅՆ ԱԶԳՔ :
ԶԻ ԱՐԱՐ ԻՆՁ ՄԵԾԱՄԵ
ԾՍ ՀԶՕՐՆ · ԵՒ ՍՈՒ
ՐԲ Է ԱՆՈՒՆ ՆՈՐԱ :
ԵՒ ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ
ՆՈՐԱ ԱԶԳԷ ՅԱԶԳՍ
ԵՐԿԻՒՂԱԾԱՑ ԻՒՐՈՑ
ԱՐԱՐ ԶԱՒՐՈՒԹԻՒՆ
ԲԱԶԿԱՒ ԻՒՐՈՎ
ՑՐՈՒԵԱՑ ԶԱՄԲԱՐ
ՏԱՒԱՆՍ ՄՏԱՒՔ ՍՐՏ
ԻՑ ԻՒՐԵԱՆՑ · ՔԱԿԵ
ԱՑ ԶՀԶԱՒՐՍ ՅԱԹ
ՈՌՈՑ · ԵՒ ԲԱՐՁՐ
ԱՐԱՐ ԶԽՈՆԱՐՀՍ :

ԵՒ ԶՔԱՂՑԵԱԼՍ ԼՑՈՅՑ
ԲԱՐՈՒԹԵԱՄԲ : ԵՒ ԶՄ
ԵԾԱՏՈՒՆՍ ԱՐՁԱԿԵ
ԱՑ ՈՒՆԱՅՆՍ
ԸՆԿԱԼԱՒ ԶԻՍՐԱՅԷԼ Զ
ԾԱՌԱՅ ԻՒՐ ՅԻ
ՇԵԼ ԶՈՂՈՐՄՈՒԹԻՒ
ՆՆ ԻՒՐ :
ՈՐՊԷՍ ԽԱՒՍԵՑԱՒ
ԱՌ ՀԱՐՍՆ ՄԵՐ ԱԲ
ՐԱՀԱՄՈՒ ԵՒ ԶԱՒԱԿ
Ի ՆՈՐԱ ՅԱՒԻՏԵԱՆ ;
ԵՒԿԱՑ ՄԱՐԻԱՄ ԸՆԴ
ՆՄԱ ԻԲՐԵՒ ԱՄԻՍՍ
ԵՐԻՍ · ԵՒ ԴԱՐՁԱ
Ի ՏՈՒՆ ԻՒՐ :
ԵՒԵՂԻՍԱԲԵԹԻ ԼՑ
ԱՆ ԺԱՄԱՆԱԿՔ ԾՆ
ԱՆԵԼՈՅ · ԵՒ ԾՆԱՒ

ՈՐԴԻ :
ԵՒ ԼՈՒԱՆ ՇՐՋԱԿԱ
ԶՔՆ ՆՈՐԱ · ԵՒ ԱԶԳ
ԱԿԱՆՔ ՆՈՐԱ : ԶԻ
ՄԵԾ ԱՐԱՐ ՏՐ ԶՈՂՈՐ
ՄՈՒԹԻՒՆ ԻՒՐ ԸՆԴ ՆՄԱ
ԵՒ ԽՆԴԱՅԻՆ ԸՆԴ ՆՄԱ
ԵՒ ԵՂԵՒ ՅԱՒՈՒՐՆ
ՈՒԹԵՐՈՐԴԻ · ԵԿԻՆ
ԹԼՓԱՏԵԼ ԶՄԱՆՈՒԿՆ
ԿՈՉԷԻՆ ԶՆԱ ՅԱՆ
ՈՒՆ ՀԱՒՐ ԻՒՐՈՅ ԶԱ
ՔԱՐԻԱՅ :
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՄԱ
ՅՐՆ ՆՈՐԱ ԵՒ ԱՍԷ ·
ՈՉ : ԱՅԼ ԿՈՉԵՍՑԻ
ՅՈՎՀԱՆՆԷՍ · ԵՒ
ԱՍԵՆ ՑՆԱ · ՔԱՆ
ԶԻ ՈՉ ՈՔ Է ՅԱԶԳԻ ՔՈ ·

ՈՐՈՅ ԿՈՉԻ ԱՆՈՒՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ ։
ԱԿՆԱՐԿԷԻՆ ՀԱՒՐՆ
ՆՈՐԱ ԹԷ ԶԻՆՉ ԿԱՄ
ԻՑԻ ԿՈՉԵԼ ԶՆԱ ։
ԵՒ ԽՆԴՐԵԱՑ ՏԱԽ
ՏԱԿ ։ ԳՐԵԱՑ ԵՒ ԱՍԷ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Է ԱՆՈՒՆ
ԴՈՐԱ ։ ԵՒ ԶԱՐՄԱՑ
ԱՆ ԱՄԵՆԵՔԻՆ ։ ԵՒ
ԲԱՑԱՒ ԲԵՐԱՆ ՆՈՐԱ
ՎԱՂՎԱՂԱԿԻ ։ ԵՒ
ԼԵԶՈՒ ՆՈՐԱ ։ ԵՒ Խ
ՕՍԷՐ ԵՒ ՕՐՀՆԷՐ
ԶԱԾ ։
ԵՒ ԵՂԵՒ ԱՀ Ի ՎԵՐԱ
ԱՄԵՆԵՑՈՒՆ ՈՐ ԼՍԷ
ԻՆ ԶԱՅՍ ։
ԵՒ ՈՐ ՇՈՒՐՋ ԲՆԱԿ
ԵԱԼ ԷԻՆ ԶՆՈՔԱՒՔ ։
ԵՒ ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԼԵ
ՌՆԱԿՈՂՄՆ ՀՐԷ
ԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԷԻՆ
ԲԱՆՔՍ ԱՅՍՈՐԻԿ ։
ԵՒ ԵԴԻՆ ԱՄԵՆԵՔԵԱՆ
ՈՐ ԼՍԷԻՆ Ի ՍԻՐՏՍ ԻՒՐ
ԵԱՆՑ ։ ԵՒ ԱՍԷԻՆ ։
ԶԻՆՉ ԼԻՆԻՑԻ ՄԱՆ
ՈՒԿՍ ԱՅՍ ։
ԵՒ ՁԵՌՆ ՏՆ ԷՐ ԸՆԴ
ՆՄԱ ։
ԵՒ ԶԱՔԱՐԻԱՅ ՀԱ
ՅՐՆ ՆՈՐԱ ԼՑԱՒ
ՀՈԳՒՈՎՆ ՍՐԲՈՎ
ՄԱՐԳԱՐԷ ԱՑԱՒ
ԵՒ ԱՍԷ ։
ՕՐՀՆԵԱԼ ՏՐ ԱԾ
ԻՂԻ ։ ԶԻ ՅԱՅՑ ԵԼ

ՄԵԶ. ԵՒԱՐԱՐ ՓՐԿՈՒ-
ԹԻՒՆ ԺՈՂՈՎՐԴԵԱ
ՆԻՒՐՈՒՄ. ԵՒՅԱ
ՐՈՅՑ ԵՂՋԻՒՐ ՓՐԿՈՒ-
ԹԵԱՆ ՄԵԶ: Ի ՏԱՆ
Է ԴԱՒԹԻ ԾԱՌԱՅԻ
ԻՒՐՈՅ. ՈՐՊԷՍ ԽԱ
ՒՍԵՑԱՒ ԲԵՐԱՆՈՎ
ՍՐԲՈՑ ՆՈՐ ՅԱՒԻՏԵ
ՆԻՑ ՄԱՐԳԱՐԷԻՒՆԵՐ.
ՓՐԿՈՒԹԻՒՆ Ի ԹՇՆԱ
ՄԵԱՑ ՄԵՐՈՑ. ԵՒ Ի
ՁԵՌԱՑ ԱՏԵԼԵԱՑ
ԱՊ ՐԵԱԼՍ.
ԱՌՆԵԼ ՈՂՈՐՄՈՒ-
ԹԻՒՆ ԱՌ ՀԱՐՍ
ՄԵՐ. ԵՒ ՅԻՇԵԼ ԶՈՒ
ԽՏՆ ԻՒՐ ՍՈՒՐԲ.
ԶԵՐԴՈՒՄՆ ԶՈՐ

ԵՐԴՈՒԱՒ ԱԲՐԱՀԱՄ
ՈՒ ՀԱՒՐ ՄԵՐՈՒՄ ՏԱԼ
ՄԵԶ ԱՌԱՆՑ ԵՐԿԻՒ-
ՂԻ Ի ԹՇՆԱՄԵԱՑ ՄԵ
ՐՈՑ ԱՊՐԵԱԼՍ.
ՊԱՇՏԵԼ ԶՆԱ ՍՐԲՈՒ-
ԹԵԱՄԲ ԵՒ ԱՐԴԱՐՈՒ-
ԹԵԱՄԲ ԱՌԱՋԻ ՆՈ
ՐԱ ԶԱՄԵՆԱՅՆ ԱՒ-
ՈՒՐՍ ԿԵՆԱՑ ՄԵՐՈՑ.
ԵՒ ԴՈՒ ՄԱՆՈՒԿ
ՄԱՐԳԱՐԷ ԲԱՐՁՐԵ
ԼՈՅՆ ԿՈՉԵՍՑԻՍ
ԳՆԱՍՑԵՍ ԱՌԱՋԻ
ՏՆ. ՊԱՏՐԱՍՏԵԼ
ԶՃԱՆԱՊԱՐՀՍ ՆՈՐԱ.
ՏԱԼ ԳԻՏՈՒԹԻՒՆ
ՓՐԿՈՒԹԵԱՆ ԺՈՂ
ՈՎՐԴԵԱՆ ՆՈՐԱ ԻԹՈ

ղութիւնս մեղաց՝
Վասն գթութեանց
եւ ողորմութեանց
այ̃ մերոյ՝ որայց
արասցէ մեզ արեգա
կն ի բարձանց՝ եր
եւել որոց ի խաւարի
եւ ի ստուեր մահու
նստէին՝ ուղղել
զոտս մեր ի ճանապա
րհ խաղաղութեան։
Եւ մանուկն աճէր
եւ զաւրանայր հո
գւով։ եւ էր յանա
պատի՝ մինչեւ յա
ւր՝ երեւելոյ նո
րա ի̃ղի։
Եւ եղեւ ընդ աւուր
սն ընդ այն ոսիկ,

Ել հրաման յաւգոս
տոս կայսերէ աշխա
րհագիր առնել ընդ
ամենայն տիեզերս։
Այս առաջին աշ
խարհագիր եղեւ ի
դատաւորութեան
ասորւոց կիւրի
նեայ,
Եւ երթային ամենե
քեան մտանել յաշ
խարհագիրն յիւրա
քանչիւր քաղաքի։
Ել եւ յովսէփ ի գալ
իլեէ։ ի քաղաքէ
նազարեթէ՝ ի հրէ
աստան ի քաղաքն դաւ
թի որ կոչի բեթղէհ
եմ՝ վասն լինելոյ

ՆՈՐԱ Ի ՏԱՆԷ ԵՒ ՅԱԶ
ԳԷ ԴԱՒԹԻ · ՄՏԱՆ
ԵԼ ՅԱՇԽԱՐՀԱԳԻՐՆ
ՄԱՐԻԱՄԱՒ ՀԱՆԴԵՐՁ
ԶՈՐ ԽԱՒՍԵԱԼ ԷՐ ՆՄԱ·
ԵՒ ԷՐ ՅՂԻ·
ԵՒ ԵՂԵՒ Ի ՀԱՍԱՆԵԼ
ՆՈՑԱ ԱՆԴՐ · ԼՑԱՆ
ԱՒՈՒՐՔ ԾՆԱՆԵԼՈՅ
ՆՈՐԱ · ԵՒ ԾՆԱՒ ԶՈՐ
ԴԻՆ ԻՒՐ ԶԱՆԴՐԱՆԻԿ
ՊԱՏԵԱՑ ԶՆԱ Ի ԽԱ
ՆՁԱՐՈՒՐՍ · ԵՒ ԵԴ
ԶՆԱ Ի ՄՍՈՒՐ · ԶԻ ՈՉ
ԳՈՅՐ ՆՈՑԱ ՏԵՂԻ
ՅԻՋԵՒԱՆԻՆ :
ԵՒ ՀՈՎԻՒՔ ԷԻՆ
Ի ՏԵՂՒՈՋՆ ՅԱՅՆ
ՄԻԿ ԲԱՑԱՒԹԵԱՅՔ·
ՈՐՔ ՊԱՀԷԻՆ ԶՊԱՀ
ՊԱՆՈՒԹԻՒՆ ԳԻՇԵ
ՐՈՅ ՀԱՒՏԻՑ ԻՒՐԵԱՆՑ·
ԵՒ ՀՐՇՏԱԿ ՏՆ ԵՐ
ԵՒԵՑԱՒ ՆՈՑԱ · ԵՒ
ՓԱՌՔՆ ՏՆ ԾԱԳԵ
ՑԻՆ ԱՌ ՆՈՍԱ · ԵՒ
ԵՐԿԵԱՆ ԵՐԿԻՒՂ
ՄԵԾ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ՀՐԷ
ՇՏԱԿՆ · ՄԻ ԵՐԿՆՉ
ԻՔ · ԶԻ ԱՀԱՒԱՍԻԿ
ԱՒԵՏԱՐԱՆԵՄ ՁԵԶ
ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ ՄԵԾ·
ՈՐ ԵՂԻՑԻ ԱՄԵՆԱՅՆ
ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ ·
ԶԻ ԾՆԱՒ ՁԵԶ ԱՅՍ
ԱՒՐ ՓՐԿԻՉ · ՈՐ Է
ԱՒԾԵԱԼ ՏՐ Ի ՔԱՂԱՔԻ

ԴԱՒԹԻ.
ԵՒ ԱՅՍ ՆՇԱՆԱԿ ՁԵԶ.
ԳՏԱՆԻՑԷՔ ՄԱՆՈՒԿ
ՊԱՏԵԱԼ Ի ԽԱՆՁԱՐՈՒ
ՐՍ ԵՒ ԵԴԵԱԼ Ի ՄՍՈՒՐ.
ԵՒ ՅԱՆԿԱՐԾԱԿԻ
ԵՂԵՒ ԸՆԴ ՀՐՇՏԱԿԻ
ՆՆ ԱՅՆՄԻԿ ԲԱԶՄՈՒ
ԹԻՒՆ ԶԱՒՐԱՑ ԵՐԿՆ
ԱՒՈՐԱՑ. ՈՐ ՕՐՀ
ՆԷԻՆ ԶԱԾ. ԵՒ ԱՍԷԻՆ.
ՓԱՌՔ Ի ԲԱՐՁՈՒՆՍ ԱՅ.
ԵՒ Յ ԵՐԿԻՐ ԽԱՂԱՂՈՒ
ԹԻՒՆ. Ի ՄԱՐԴԻԿ ՀԱ
ՃՈՒԹԻՒՆ.
ԵՒ ԵՂԵՒ ԻԲՐԵՒ ԳՆԱ
ՑԻՆ Ի ՆՈՑԱՆԷ ՀՐՇ
ՏԱԿՔՆ Յ ԵՐԿԻՆՍ. ԱՍ
ԷԻՆ ՑՄԻՄԵԱՆՍ

ՀՈՎԻՒՔՆ. ԵԿԱՅՔ
ԵՐԹԻՑՈՒՔ ՄԻՆՉԵՒ
ՑԲԵԹՂԵՀԵՄ. ԵՒ ՏԵՍ
ՑՈՒՔ ԶԻՆՉ Է ԲԱՆՍ
ԱՅՍ ՈՐ ԵՂԵՒ. ԶՈՐ
ՏՐ Է ՑՈՅՑ ՄԵԶ.
ԵՒ ԵԿԻՆ ՓՈՒԹԱՆԱ
ԿԻ. ԵՒ ԳՏԻՆ ԶՄԱՐ
ԻԱՄ. ԵՒ ԶՅՈՎՍԷՓ.
ԵՒ ԶՄԱՆՈՒԿՆ ԵԴԵԱԼ
Ի ՄՍՈՒՐ. ԵՒ ԾԱՆ
ԵԱՆ ՎԱՍՆ ԲԱՆԻՆ ՈՐ
ԱՍԱՑԱՒ ՆՈՑԱ ԶՄ
ԱՆԿԱՆԷՆ.
ԵՒ ԱՄԵՆԵՔԵԱՆ ՈՐ
ԼՍԷԻՆ ԶԱՐՄԱՆԱ
ԻՆ ԸՆԴ ԲԱՆԻՑՆ
ԶՈՐ ԽԱՒՍԵՑԱՆ ԸՆԴ
ՆՈՍԱ ՀՈՎԻՒՔՆ.

ԵՒ ՍՈՒՐԲ ԻՆՔՆ ԶԱՄԵՆ
ԱՅՆՉ ԲԱՆՆՉ ԱՅՍ
ՈՍԻՆ ՊԱՏԺԷՔ · ԵՒ
ԻԵՒ ԱՄՄՈՒՐԲՆ ԴԵԼԷ Բ
ԵՒ ԱՆԵՐԵՒԵԵՐԲՈՒՄ ·
ԵՒ ՎԱՐԺԱՆ ԿՐՈՆԻՑ ԲԱՆԻ
ՓՈՒՈՒՈՐԱՆ ԵՒՆՆ ԲԱՆԻ
ԱՐԴ ՆԵՐԲՆՉ ԱՆՃ ·
Ա ՍԱՆ ՆԱՄԵՆ ԱՅՆ Ի
Զ ՍՈՒՐ ՍՈՒՍ ՆԵՒ ԲԵ
ԲՆ · ՈՐՊԷՍ ԵՒ ԳՐԵ
ԱԵ ՅԱՐՆԱՅՍ ։ Յ
ԵՒ ԵՐԻՆ ԶԱՄԵՆԱՅՆ
ՐԴ ՈՒՈ · ՕՒ ՓԱՐ
ԲԶՆԱՅ · ՆՈՉՈ
ՅԱՄՆՆՈՒՆՆՈՐԱՅՍ
ՈՐՆԱՉՈՒ ՅԵԱՆ ԵՐ Ի
[illegible]



ՉԱՆ ԶԱՐՈՒԱՆ ԱՅՆ Ի ·
ԵՒ ԵՐԵՆԻ ԶԱՄԵՆԱՅՆ
ՈՒԵՐԲՈՒՐՈՒՈՒԵՆԱՆԵ
ԶԱՆ ԲԱՐՍՈՒՐԲԵՆԱՅ
ԱՐԱՆ ԱՆ ՈՒԻ · ԱԾԵՒ
Զ ԵՆԱՅՍ ՄԵՐԱՆ Ի
ՄԱՆ ՆԱՈՒ ՆԱՆ Ք ՆԻ ·
ՈՐՊԷՍ ԵՒ ԳՐԵԱԼ Է
ԶԱՅՐԵՆԱՆ ՔՆ · Է
ՈՒԵԱՆ ԵՆԱՅՆ ՆԱՐՈ
ՈՐԲԱՆ ՆԱՅԶ ԱՐԴԱՆ
ԱՄԵՐԲ ՔՆ Ն ՆՈՉԵՆԱՅ
ԵՒ ՍԱՆ · ՊԱՍԲԱՐԴ
ԲԱՍՐԱՆ ԶԱՆ ԱՅ Ն
ԶԱՅՐԵՆԱՆ ՔՆ · Զ Ո
ՅԳԻ ՍԱՍՐԱՆ ՆԶ ·
ՆԱՄԵՐՆԱՅՆՉՈՒՆ
ԵՐԱ ԱՆԵՆԷԶ ·
[illegible]

ԴԱՐՁԱՆ ԱՆԴՐԷՆ Ի
ԳԱԼԻԼԵԱՅ · Ի ՔԱՂ
ԱՔՆ ԻՒՐԵԱՆՑ ՆԱ
ԶԱՐԷԹ ·
ԵՒ ՄԱՆՈՒԿՆ ԱՃԷՐ
ԵՒ ԶՕՐԱՆԱՅՐ ԼԻ
ԻՄԱՍՏՈՒԹԵԱՄԲ ·
ԵՒ ՇՆՈՐՀՔ ԱՅ ԷԻՆ
Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԱ ։
ԵՒ ԵՐԹԱՅԻՆ ԾՆՈ
ՂՔ ՆՈՐԱ ԱՄԻ ԱՄԻ
ՅԷՄ Ի ՏՕՆԻ ԶԱՏԿ ։
ԻԲՐԵՒ ԵՂԵՒ ՆՈՐԱ
ԱՄՔ ԵՐԿՈՏԱՍԱՆ ·
ՅԵԼԱՆԷԻՆ ՆՈՔԱ ՅԷՄ ·
ԸՍՏ ՍՈՎՈՐՈՒԹԵԱՆ
ՏՕՆԻՆ · ԵՒ ԿԱՏ
ԱՐԵԱԼ ԶԱՒՈՒՐՍՆ ԵՒ
ԴԱՌՆԱԼՆ · ՄՆԱՑ
ՄԱՆՈՒԿՆ ՅՍ ՅԷՄ ·

ԵՒ ՈՉ ԳԻՏԱՑԻՆ ԾՆ
ՈՂՔ ՆՈՐԱ · ԿԱՐԾ
ԷԻՆ ԶՆԱ ՄԱՆԷ ԵԹ
ԸՆԴ ՈՒՂԵԿԻՑՍՆ Ի
ՑԷ · ԵԿԻՆ ԻԲՐԵՒ
ԱՒՈՒՐ ՄԻՈՅ ՃԱՆԱ
ՊԱՐՀ · ԽՆԴՐԷԻՆ
ԶՆԱ ԸՆԴ ԴՐԱՑԻՍՆ
ԵՒ ԸՆԴ ԾԱՆԱՒԹՍՆ ,
ԵՒ ԻԲՐԵՒ ՈՉ ԳՏԻՆ ;
ԴԱՐՁԱՆ ԱՆԴՐԷՆ
ՅԷՄ ԽՆԴՐԵԼ ԶՆԱ ։
ԵՒ ԵՂԵՒ ՅԵՏ ԵՐԻՑ
ԱՒՈՒՐՑ ԳՏԻՆ ԶՆԱ
Ի ՏԱՃԱՐԻՆ · ԶԻ
ՆՍՏԷՐ ԸՆԴ ՎԱՐԴԱ
ՊԵՏՍՆ · ԼՍԷՐ ՆՈ
ՑԱ · ԵՒ ՀԱՐՑԱ
ՆԷՐ ԶՆՈՍԱ · ԶԱՐ
ՄԱՆԱՅԻՆ ԱՄԵՆԵ

Կ ԵՐԱՆ ՆՈՐԱ ․ ԱՄԵՆԵՔԵԱՆ
ՆԷ ․ [illegible]
[illegible]
[illegible] ․ ԵՒԻԲ
ՐԵՒ ՀԻՆԳ ՀԱԶԱՐ [illegible]
[illegible] ․
Ե Ւ ՎԱՂՎԱՂԱԿԻ ․
ՍՏԻՊԵԱՑ ․ ԶԱՇԱԿԵՐ
ՏՍՆ ՄՏԱՆԵԼ Ի ՆԱՒ
ՆԵՒ ․ [illegible]
[illegible] ․ [illegible]
[illegible]
Ե Ւ [illegible] ․ [illegible]
[illegible] ․ [illegible]
[illegible]
[illegible]
[illegible] ․ [illegible]
[illegible]
[illegible] ․ [illegible]

ՆՈՍԱ ԵՒ ԳՆԱՑ [illegible]
[illegible] ․ ԵՒ [illegible]
[illegible] ․
Ե [illegible]
[illegible]
[illegible] ․ ԵՒ [illegible]
[illegible]
[illegible]
[illegible] ․ ԵՒ [illegible]
[illegible] ․ [illegible]
ՆԷ ․ [illegible]
Ի [illegible]
ՉՈՐՐՈՐԴ [illegible]
[illegible]
[illegible] ․
Ի [illegible]
[illegible]
[illegible]
[illegible] ․ ԵՒ [illegible]
[illegible]

ԳԱՂԻՂԷԱՑՒՈՑ ՀԵՐՈ
ԴԷԻ․ ԵՒ ՓԻԼԻՊՊՈՍԻ
ԵՂԲՕՐ ՆՈՐԱ․ Ի ՉՈՐ
ՐՈՐԴ ՊԵՏՈՒԹԵԱՆՆ
ԻՏՈՒՐԱՑԻՈՑ․ ԵՒ ՏՐԱ
ՔՈՆԱՑԻՈՑ ԱՇԽԱՐՀ
ԻՆ․ ԵՒ ՉՈՐՐՈՐԴ
ՊԵՏՈՒԹԵԱՆՆ ԼԻՒ
ՍԱՆԵԱՅ ԱԲԵՂԷՆԱ
ՑԻՈՑ․ ԵՒ ՔԱՀԱ
ՆԱՅԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՆՆԱՅԻ ԵՒ ԿԱՅԻԱՓԱՅ․
ԵՂԵՒ ԲԱՆ ԱՅ Ի ՎԵՐԱ
ՅՈՎՀԱՆՆՈՒ ՈՐԴՒՈՅ
ԶԱՔԱՐԻԱՅ ՅԱՆԱՊԱ
ՏԻՆ․ ԵՒ ԵԿՆ ՅԱ
ՄԵՆԱՅՆ ԿՈՂՄՆ ՅՈՐ
ԴԱՆԱՆՈՒ ՔԱՐՈԶԵԼ
ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ԱՊԱՇ
ԽԱՐՈՒԹԵԱՆ Ի ԹՈՂՈՒ
ԹԻՒՆ ՄԵՂԱՑ․
ՈՐՊԷՍ ԳՐԵԱԼ Է Ի
ԳԻՐՍ ԲԱՆԻՑ
ԵՍԱՅԵԱՅ ՄԱՐԳԱՐԷԻ․
է ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈՅ
ՅԱՆԱՊԱՏԻ․ ՊԱՏ
ՐԱՍՏ ԱՐԱՐԷՔ ԶՃԱՆԱ
ՊԱՐՀՍ ՏՆ․ ԵՒ ՈՒՂ
ԻՂ ԱՐԱՐԷՔ ԶՇԱՒԻՂՍ
ՆՈՐԱ․ ԱՄԵՆԱՅՆ
ՁՈՐՔ ԼՑՑԻՆ․ ԵՒ ԱՄԵ
ՆԱՅՆ ԼԵՌՆՔ ԵՒ ԲԼՈՒ
ՐՔ ԽՈՆԱՐՀԵՍՑԻՆ․
ԵՒ ԵՂԻՑԻՆ ԴԺՈՒԱՐ
ԻՆՔ Ի ԴԻՒՐԻՆՍ․ ԵՒ Ա
ՌԱՊԱՐՔ Ի ՀԱՐԹ ՃԱ
ՆԱՊԱՐՀՍ․ ԵՒ ՏԵՍ
ՑԷ ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐՄԻՆ
ԶՓՐԿՈՒԹԻՒՆ ԱՅ․
է ԱՍԷՐ ՑԺՈՂՈՎՈՒՐԴՍՆ

գ. է ը | ճ ժ. | ա ը ծ. | ար ը



ԵԼԱՆԷԻՆ ՄԿՐՏԵԼ Ի ՆՄ
ԱՆԷ ; ԾՆՈՒՆԴՔ ԻԺ
ԻՑ · ՈՑՈՅՑ ՁԵԶ
ՓԱԽՉԵԼ Ի ԲԱՐԿՈՒԹԵ
ՆԷՆ ՈՐ ԳԱԼՈՑՆ Է ;
ԱՐԱՐԷՔ ԱՅՍՈՒՀԵՏԵ
ՒՊՏՈՒՂ ԱՐԺԱՆԻ
ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ ;
ԵՒ ՄԻ ՍԿՍԱՆԻՑԷՔ ԱՍ
ԵԼ ԵԹԷ ՈՒՆԻՄՔ ՀԱՅՐ
ԶԱԲՐԱՀԱՄ ; ԶԱՅՍ
ԱՍԵՄ ՁԵԶ : ԹԷ ԿԱՐ
ՈՂ Է ԱԾ Ի ՔԱՐԱՆՑ ԱՅՍ
ՑԱՆԷ ՅԱՐՈՒՑԱՆ
ԵԼ ՈՐԴԻՍ ԱԲՐԱՀԱՄՈՒ ;
ԱՐԴԷՆ ԻՍԿ ՏԱ
ՊԱՐ ԱՌ ԱՐՄԻՆՍ ԾԱՌՈՑ
ԿԱՅ ; ԱՄԵՆԱՅՆ ԾԱՌ
ՈՐ ՈՉ ԱՌՆԷ ՊՏՈՒՂ
ԲԱՐԻ ՀԱՏԱՆԻ ԵՒ

Ի ՀՈՒՐ ԱՐԿԱՆԻ ;
ԽԵ ԵՒ ՀԱՐՑԱՆԷԻՆ ԶՆԱ ԺՈ
ՂՈՎՈՒՐԴՔՆ ԵՒ ԱՍԷ
ԻՆ ԱՐԴ ԶԻՆՉ ԳՈՐԾ
ԵՍՑՈՒՔ ;
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԵՒ Ա
ՍԷ ՑՆՈՍԱ ; ՈՒՆԻ
ՑԷ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԵՐՁ
ՏԱՑԷ ԶՄԻՆՆ ԱՅ
ՆՄ ՈՐՈՅ ՉՆԻՑԷ ;
ԵՒ ՈՐ ՈՒՆԻՑԻ ԿԵՐԱԿ
ՈՒՐ ՆՈՅՆՊԷՍ ԱՐԱՍՑԷ ;
ԵԿԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐՔ
ՄԿՐՏԵԼ ; ԵՒ ԱՍԵՆ
ՑՆԱ ; ՎԱՐԴԱՊԵՏ ;
ԶԻՆՉ ԳՈՐԾԵՍՑՈՒՔ ;
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ; ՄԻ
ԻՆՉ ԱՒԵԼԻ ՔԱՆ ԶՀՐԱ
ՄԱՅԵԱԼՆ ՁԵԶ ԱՌ
ՆԻՑԷՔ ;

ՀԱՐՑԱՆԷԻՆ ՑՆԱ ԵՒ
ԶԻՆՈՒՈՐՔՆ ԵՒ ԱՍԷԻՆ
ԵՒ ՄԵՔ ԶԻՆՉ ԳՈՐԾԵՍ
ՑՈՒՔ ։
ԱՍԷ ՑՆՈՍԱ ։ ՄԻ ԶՈ
ՔԼԼԿԻՑԷՔ ։ ԵՒ ՄԻ
ԶՐՊԱՐՏԻՑԷՔ ։ ՇԱՏ
ԼԻՑԻՆ ՁԵԶ ԹՈՇԱԿ
ՔՆ ՁԵՐ ։
ՄԻՆՉԴԵՌ ԱԿՆ ՈՒՆԷՐ
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԵՒ ԽՈ
ՐՀԷԻՆ ԱՄԵՆԵՔԵԱՆ Ի
ՍԻՐՏՍ ԻՒՐԵԱՆՑ ՎԱՍ
Ն ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԻ
ԹԷ ՆԱ ԻՑԷ ՔՍՆ ։
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԱՄԵ
ՆԵՑՈՒՆ ։ ԵՒ ԱՍԷ ։
ԵՍ ՄԿՐՏԵՄ ԶՁԵԶ
ՋՐՈՎ ։ ԲԱՅՑ ԳԱՅ
ԶԱՒՐԱԳՈՅՆ ՔԱՆ

ԶԻՍ ։ ԶՈՐՈՅ ՈՉ ԵՄ
ԱՐԺԱՆԻ ԲԱՌՆԱԼ ԶԿ
ԱՒՇԻԿՍՆ ։ ՆԱ ՄԿՐ
ՏԵՍՑԷ ԶՁԵԶ ՀՈԳՒ
ՈՎ ՍՐԲՈՎ ԵՒ ՀՐՈՎ ։
ՈՐՈՅ ՀԵԾԱՆՈՅՆ Ի
ՁԵՌԻՆ ԻՒՐՈՒՄ ։ ՍՐԲ
ԵԼ ԶԿԱԼ ԻՒՐ ։ ԵՒ
ԺՈՂՈՎԵԼ ԶՑՈՐԵԱՆՆ
Ի ՇՏԵՄԱՐԱՆՍ ԻՒՐ ։
ԵՒ ԶՅԱՐԴՆ ԱՅՐԵՍՑԷ
ԱՆՇԷՋ ՀՐՈՎ ։
ԲԱԶՈՒՄ ԵՒ ԱՅԼ ԻՆՉ
ՄԽԻԹԱՐՈՒԹԵԱՄԲ
ԱՒԵՏԱՐԱՆԷՐ ԺՈՂ
ՈՎՐԴԵԱՆՆ ։
ԲԱՅՑ ՀԵՐՈՎԴԷՍ
ՉՈՐՐՈՐԴԱՊԵՏՆ ՅԱ
ՆԴԻՄԱՆԵԱԼ Ի ՆՄԱ
ՆԷ ՎԱՍՆ ՀԵՐՈՎԴԻ

ՎԴԻԱՅ ԿՆՈՋ ԵՂԲԱՒՐ
ԻՒՐՈՅ · ԵՒ ՎԱՍՆ ԱՄԵ
ՆԱՅՆ ՉԱՐԵԱՑՆ ԶՈՐ
ԳՈՐԾԵԱՑ ՀԵՐՈՎԴԷՍ՝
ՅԱՒԵԼ ԵՒ ԶԱՅՆ ԵՒՍ Ի
ՎԵՐԱՅ ԱՄԵՆԱՅՆԻ ·
ԵՒ ԵԴ Ի ԲԱՆՏԻ ԶՅՈՎ
ՀԱՆՆԷՍ ։

ԵՒ ԵՂԵՒ Ի ՄԿՐՏԵԼ ԱՄ
ԵՆԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ
ԵՒ ՅԻ ՄԿՐՏԵԼՈՅ ·
ԵՒ ԿԱՑԵԱԼ ՅԱՂԱՒԹՍ ·
ԲԱՑԱՆԵԼ ԵՐԿՆԻՑ · ԵՒ
ԻՋԱՆԵԼ ՀՈԳՒՈՅՆ
ՍՐԲՈՅ ՄԱՐՄՆԱՒՈՐ
ՏԵՍԼԵԱՄԲ ԻԲՐԵՒ
ԶԱՂԱՒՆԻ Ի ՎԵՐԱՅ
ՆՈՐԱ ։ ԵՒ ՁԱ
ՅՆ ՅԵՐԿՆԻՑ ՈՐ ԱՍ
ԷՐ · ԴՈՒ ԵՍ ՈՐԴԻ
ԻՄ ՍԻՐԵԼԻ · ԸՆԴ ՔԵԶ
ՀԱՃԵՑԱ ։

ԵՒ ԻՆՔՆ ՅՍ ԷՐ ԱՄԱՑ
ԻԲՐԵՒ ԵՐԵՍՆԻՑ ·
ՍԿՍԵԱԼ · ՈՐՊԷՍ ՈՐԴԷՍ
ԵՒ ԿԱՐԾԷՐ ·

ՈՐԴԻ ՅՈՎՍԵՓԱ Յ ·
ՈՐ ՅԱԿՈՎԲԱՅ Ն ·
ՈՐ ՀԵՂԵԱՅ Ն ·
ՈՐ ՄԱՏԱԹԵԱՅ Ն ·
ՈՐ ՂԵՒԵԱՅ Ն ·
ՈՐ ՄԵԼՔԵԱՅ Ն ·
ՈՐ ՅԱՆՆԵԱՅ Ն ։
ՈՐ ՅՈՎՍԷՓԱՅ Ն ·
ՈՐ ՄԱՏԱԹԵԱՅ Ն ·
ՈՐ ԱՄՈՎՍԱՅ Ն ·
ՈՐ ՆԱՒՈՒՄԱՅ Ն ·
ՈՐ ԵՍՂԵԱՅ Ն ։
ՈՐ ՆԱՆԳԵԱՅ Ն ·
ՈՐ ՄԱԱԹԵԱՅ Ն ·

Որ ՄԱՏԱԹԵԱՅ ն:
Որ ՍԵՄԵԱՅ ն:
Որ ՅՈՎՍԷՓԵԱՅ ն:
Որ ՅՈՎԴԱՅ ն:
Որ ՅՈՎՆԱՆԱՅ ն:
Որ ՌԵՍԵԱՅ ն:
Որ ԶՈՐԱԲԱԲԵԼԻ ն:
Որ ՍԱՂԱԹԻԵԼԻ ն:
Որ ՆԵՐԵԱՅ ն:
Որ ՄԵԼՔԵԱՅ ն:
Որ ԱԴԴԵԱՅ ն:
Որ ԿՈՍԱՄԱՅ ն:
Որ ԵԼՄՈՎԴԱԴԱՅ
Որ ԷՐԵԱՅ ն:
Որ ՅԵՍՈՒԱՅ ն:
Որ ԵՂԻԱԶԱՐԱՅ ն:
Որ ՅՈՎՐԻՄԱՅն:
Որ ՄԱՏԹԱԹԵԱՅ ն:
Որ ՂԵՒԵԱՅ ն:
Որ ՍԻՄԵՈՎՆԻ ն:

Որ ՅՈՒԴԱՅԻ ն:
Որ ՅՈՎՍԷՓԱՅ ն:
Որ ՅՈՎՆԱՄԱՅ ն:
Որ ԵՂԻԱԿԻՄԱՅ ն:
Որ ՄԵԼԵԱՅ ն:
Որ ՄԵՆՆԱՅ ն:
Որ ՄԱՏԹԱԹԵԱՅ:
Որ ՆԱԹԱՆԱՅն:
Որ ԴԱՒԹԻ ն:
Որ ՅԵՍԵԱՅ ն:
Որ ՈՎԲԵԴԵԱՅն:
Որ ԲՈՈՍԱՅն ն:
Որ ԱՂՄՈՆԱՅն:
Որ ՆԱԱՍՈՎՆԻ ն:
Որ ԱՄԻՆԱԴԱԲԱՅն:
Որ ԱՐԱՄԱՅ ն:
Որ ԱԴՄԵԱՅ ն:
Որ ԱՌՆԵԱՅ ն:
Որ ԵՍՐՈՎՄԱՅ ն:
Որ ՓԱՐԵՍԻ ն:

Որ ՅՈՒԴԱՅԻ ն:
Որ ՅԱԿՈՎԲԱՅ ն:
Որ ԻՍԱՀԱԿԱՅ ն:
Որ ԱԲՐԱՀԱՄՈՒ ն:
Որ ԹԱՐԱՅԻ ն:
Որ ՆԱՔՈՎՐԱՅ ն:
Որ ՍԵՐՈՒՔԱՅ ն:
Որ ՌԱԳԱՒԱՅ ն:
Որ ՓԱՂԵԿԱՅ ն:
Որ ԵԲԵՐԵԱՅ ն:
Որ ՍԱՂԱՅԻ ն:
Որ ԿԱՅՆԱՆԱՅ ն:
Որ ԱՐՓԱՔՍԱԴԱՅՆ
Որ ՍԵՄԱՅ ն:
Որ ՆՈՅԻ ն:
Որ ՂԱՄԵՔԵԱՅ ն:
Որ ՄԱԹՈՒՍԱՂԱՅԻՆ
Որ ԵՆՈՎՔԱՅ ն:
Որ ՅԱՐԵԴԻ ն:
Որ ՄԱՂԱՂԻԷԼԻ ն:

Որ ԿԱՅՆԱՆԱՅՆ .
Որ ԵՆՈՎՍԱՅ ն:
Որ ՍԵԹԱՅ ն.
Որ ԱԴԱՄԱՅ ն:
Որ ԱՅՆ :

ԺԵ Եւ ՅՍ ԼԻ ՀՈԳՒՈՎՆ
ՍՐԲՈՎ ԴԱՐՁԱՒ Ի
ՅՈՐԴԱՆԱՆԷ. ԵՒ
ՎԱՐԷՐ ՅԱՆԱՊԱՏ.
ԱՒՈՒՐՍ ՔԱՌԱՍՈՒՆ
ՓՈՐՁԵԼ Ի ՍԱՏԱՆԱՅԷ.
ԵՒ ՈՉ ԵԿԵՐ ԵՒ ՈՉ ԱՐԲ
ՅԱՒՈՒՐՍՆ ՅԱՅՆՈՍ
ԻԿ. ԵՒ Ի ԿԱՏԱՐԵԼ
ՆՈՑԱ ՔԱՂՑԵԱՒ.
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ ՍԱՏԱՆԱՅ.
ԵԹԷ ՈՐԴԻ ԵՍ ԱՅ. Ա
ՍԱ ՔԱՐԻԴ ԱՅԴՄԻԿ
ԶԻ ՀԱՑ ԼԻՑԻ.
ԺԶ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ

ԳՐԵԱԼ Է ԵԹԷ ՈՉ
ՀԱՑԻՒ ՄԻԱՅՆ ԿԵՑ
ՑԷ ՄԱՐԴ. ԱՅԼ Ա
ՄԵՆԱՅՆ ԲԱՆԻՒ ԱՅ:
ԵՒ ՀԱՆԵԱԼ ԶՆԱ Ի
ԼԵՌՆ ՄԻ ԲԱՐՁՐ. ԵՒ
ԵՑՈՅՑ ԶԱՄԵՆԱՅՆ
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՍ
ԱՇԽԱՐՀԻ Ի ՎԱՅՐԿԵԱՆ
ԺԱՄԱՆԱԿԻ. ԵՒ ԱՍ
ԷՑ ՆԱ ՍԱՏԱՆԱՅ.
ՔԵԶ ՏԱՑ ԶԱՅՍ ԱՄԵ
ՆԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹԻ
ՒՆ ԵՒ ԶՓԱՌՍ ԴՈՑԱ:
ԶԻ ԻՆՁ ՏՈՒԵԱԼ Է. ԵՒ
ՈՒՄ ԿԱՄԻՄ ՏԱՄ ԶԱ
ՅՆ. ԱՐԴ ԴՈՒ ԵԹԷ ԱՆԿ
ԵԱԼ ԵՐԿԻՐ ՊԱԳԱՆԵՍ
[illegible]
ՔԵԶ ԵՂԻՑԻ ԱՄԵՆԱՅՆ

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ
ՅԻՍՈՒՍ. ԳՐԵԱԼ Է.
ԵՐԿԻՐ ՊԱԳՑԵՍ ՏՆ
ԱՅ ՔՈ, ԵՒ ԶՆԱ ՄԻ
ԱՅՆ ՊԱՇՏԵՍՑԵՍ:
ԵՒ ԱԾ ԶՆԱ ՅԵՄ. ԵՒ
ԿԱՑՈՅՑ Ի ՎԵՐԱՅ
ԱՇՏԱՐԱԿԻ ՏԱՃԱ
ՐԻՆ. ԵՒ ԱՍԷ ՑՆԱ. Ե
ԹԷ ՈՐԴԻ ԵՍ ԱՅ. ԱՐԿ
ԶՔԵԶ ԱՍՏԻ Ի ՎԱՅՐ:
ԶԻ ԳՐԵԱԼ Է. ԵԹԷ
ՀՐԵՇՏԱԿԱՑ ԻՒՐՈՑ
ՊԱՏՈՒԻՐԵՍՑԷ ՎԱՍՆ
ՔՈ. ՊԱՀԵԼ ԶՔԵԶ.
ԶԻ Ի ՎԵՐԱՅ ՁԵՌԱՑ
ԲԱՐՁՑԵՆ ԶՔԵԶ.
ՄԻ ԵՐԲԵՔ ՀԱՐՑԵՍ
ԶՔԱՐԻ ԶՈՏՍ ՔՈ:
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ

ՅՍ · ԵՒ ԱՍԷ; ԱՍԱՑԵ
ԱԼ Է · ԵԹԷ ՈՉ ՓՈՐՁ
ԵՍՑԵՍ ԶՏՐ ԱԾ ՔՈ;
ԵՒ Ի ԿԱՏԱՐԵԼ ԶԱՄԵ
ՆԱՅՆ ՓՈՐՁՈՒԹԻՒ
ՆՍ ՍԱՏԱՆԱՅԻ · Ի
ԲԱՑ ԵԿԱՑ Ի ՆՄԱՆԷ
ԱՌ ԺԱՄԱՆԱԿՍ: -Յ-
ԵՒ ԴԱՐՁԱՒ ՅՍ ԶՕՐ
ՈՒԹԵԱՄԲ ՀՈԳՒՈՅՆ
Ի ԳԱԼԻԼԵԱՅ; ԵՒ ԵԼ
ՀԱՄԲԱՒ ԶՆՄԱՆԷ ԸՆԴ
ԱՄԵՆԱՅՆ ԳԱՒԱՌ
ՍՆ ԿՈՂՄԱՆՑՆ; ԵՒ
ՆԱ ՈՒՍՈՒՑԱՆԷՐ Ի ԺՈ
ՂՈՎ ՈՒՐԴՍ ՆՈՑԱ
ՓԱՌԱՒՈՐԵԱԼ ՅԱՄԵ
ՆԵՑՈՒՆՑ;
ԵՒ ԵԿՆ Ի ՆԱԶԱՐԷԹ
ՈՒՐ ՍՆԵԱԼՆ ԷՐ:

ԵՒ ԵՄՈՒՏ ԸՍՏ ՍՈՎՈՐ
ՈՒԹԵԱՆ ԻՒՐՈՒՄ ՅԱ
ՒՈՒՐ ՇԱԲԱԹՈՒ Ի ԺՈՂ
ՈՎ ՈՒՐԴՆ:
ԵՒ ԵՏՈՒՆ ՆՄԱ ԳԻՐՍ
ԶԵՍԱՅԵԱՅ ՄԱՐԳԱՐ
ԷԻ; ԵՒ ՅԱՐԵԱՒ ԸՆԹ
ԵՌՆՈՒԼ · ԵՒ ԻԲՐԵՒ
ԵԲԱՑ ԶԳԻՐՍՆ; Ե
ԳԻՏ ԶՏԵՂԻՆ Ի
ՅՈՐՈՒՄ ԳՐԵԱԼ ԷՐ ·
ՀՈԳԻ ՏԵԱՌՆ Ի ՎԵՐԱՅ
ԻՄ · ՎԱՍՆ ՈՐՈՅ
ԵՒ ՕԾ ԶԻՍ · ԱՒ
ԵՏԱՐԱՆԵԼ ԱՂՔԱՏ
ԱՑ ԱՌԱՔԵԱՑ ԶԻՍ ·
ՔԱՐՈԶԵԼ ԳԵՐԵԱՑ
ԶԹՈՂՈՒԹԻՒՆ; ԵՒ
ԿՈՒՐԱՑ ՏԵՍԱՆԵԼ ·
ԱՐՁԱԿԵԼ ԶԲԵԿ

ՈՐՍ Ի ԹՈՂՈՒԹԻՒՆ.
ՔԱՐՈԶԵԼ ԶՏԱՐԵԿԱՆ
ՏԵՌ ԸՆԴՈՒՆԵԼԻ : ԵՒ
Ի ՓԱԿԵԼ ԶԳԻՐՍՆ ԵՏ
ՑՊԱՇՏՕՆԵԱՅՆ ԵՒ
ՆՍՏԱՒ : ԵՒ ԱՄԵՆԵ
ՑՈՒՆ ՈՐ Ի ԺՈՂՈՎՐ
ԴԵԱՆՆ ԷԻՆ ԱՉՔ ՆՈՑԱ
ՀԱՅԷԻՆ :
ԵՒ ՍԿՍԱՒ ԱՍԵԼ ՑՆՈ
ՍԱ. ԱՅՍՕՐ ԼՑԱՆ
ԳԻՐՔՍ ԱՅՍ ՅԱԿԱՆՋՍ
ՁԵՐ : ԵՒ ԱՄԵՆԵՔԵ
ԱՆ ՎԿԱՅԷԻՆ ՆՄԱ : ԵՒ
ԱՄԵՆԵՔԵԱՆ ԶԱՐՄԱ
ՆԱՅԻՆ ԸՆԴ ԲԱՆՍ ՇՆ
ՈՐՀԱՑՆ ՈՐ ԵԼԱՆԷՐ
Ի ԲԵՐԱՆՈՅ ՆՈՐԱ :
ԵՒ ԱՍԷԻՆ. ՈՉ ՍԱ Է
ՈՐԴԻՆ ՅՈՎՍԷՓԱՅ :

ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ. ԱՊ
ԱՔԷՆ. ԱՍԻՑԷՔ
ԻՆՁ ԶԱՌԱԿՍ ԶԱՅՍ :
ԲԺԻՇԿ ԲԺՇԿԵԱՅ
ԶԱՆՁՆ ՔՈ : ՈՐՉԱՓ
ԼՈՒԱՔ ԶՈՐ ԱՐԱՐԵՐ Ի
ԿԱՓԱՌՆԱՈՒՄ. ԱՐ
Ա ԵՒ ԱՍՏ Ի ՔՈՒՄ ԳԱՒ
ԱՌԻ :
ԵՒ ԱՍԷ. ԱՄԷՆ ԱՍԵՄ
ՁԵԶ. ԵԹԷ ՉԷ ՄԱՐ
ԳԱՐԷ ԸՆԴՈՒՆԵԼԻ Ի
ՔԱՂԱՔԻ ԻՒՐՈՒՄ.
ԱՐԴԱՐԵՒ ԱՍԵՄ ՁԵԶ
ԶԻ ԲԱԶՈՒՄ ԱՅՐԻՔ
ԷԻՆ ՅԱՒՈՒՐՍ ԵՂԻԱՅ
Ի ԻՍՐԱՅԷԼԻ : ՅՈՐ
ԺԱՄ ՓԱԿԵՑԱՒ ԵՐ
ԿԻՆՔ ԶԵՐԻՍ ԱՄԱՍ ԵՒ
ԶՎԵՑ ԱՄԻՍ : ԵՒ

ԵՂԵՒ ՍՈՎ ՄԵԾ ԸՆԴ Ա
ՄԵՆԱՅՆ ԵՐԿԻՐ :
ԵՒ ՈՉ ԱՌ ՄԻ Ի ՆՈՑԱՆ
Է ԱՌԱՔԵՑԱՒ ԵՂԻԱ
ԲԱՅՑ ՄԻԱՅՆ Ի ՍԱՐԵՓ
ԹԱՅ ՍԻԴՈՎՆԱՑՒ
ՈՑ · ԱՌ ԿԻՆ ՄԻ ԱՅՐԻ :
ԵՒ ԲԱԶՈՒՄ ԲՈՐՈՏՔ
ԷԻՆ ՅԻՍՐԱՅԷԼԻ ԵՂԻՍԷ
ԻՒ ՄԱՐԳԱՐԷԻՒ : ԵՒ
ՈՉ ՈՔ Ի ՆՈՑԱՆԷ ՍՐԲԵ
ՑԱՒ · ԲԱՅՑ ՄԻԱՅՆ
ՆԷԵՄԱՆ ԱՍՈՐԻ : ԵՒ
ԼՑԱՆ ԱՄԵՆԵՔԵԱՆ
ԲԱՐԿՈՒԹԵԱՄԲ Ի ԺՈ
ՂՈՎՐԴԵԱՆՆ ԻԲՐԵՒ
ԼՈՒԱՆ ԶԱՅՍ · ԵՒ
ՅԱՐՈՒՑԵԱԼ ՀԱՆԻՆ
ԶՆԱ ԱՐՏԱՔՈՅ ՔԱՂԱ
ՔԻՆ · ԵՒ ՏԱՆԷԻՆ

ՄԻՆՉԵՒ ՅԱՐԺԵԱՆ
ԼԵՐԻՆՆ ՅՈՐՈՅ ՎԵՐԱ
ՔԱՂԱՔՆ ՆՈՑԱ ՇԻՆԵԱԼ
ԷՐ ԶԻ ԸՆԿԷՑԻՑԵՆ
ԶՆԱ · ԵՒ ՆԱ ԱՆՑԵ
ԱԼ ԸՆԴ ՄԷՋ ՆՈՑԱ
ԳՆԱՅՐ :
ԽԲ ԵՒ ԷՋ Ի ԿԱՓԱՌՆԱ
ՈՒՄ : Ի ՔԱՂԱՔՆ ԳԱՂ
ԻԼԵԱՑՒՈՑ : ԵՒ ՈՒՍ
ՈՒՑԱՆԷՐ ԶՆՈՍԱ Ի
ՇԱԲԱԹՈՒՆ :
ԽԳ ԵՒ ԶԱՐՄԱՆԱՅԻՆ ԸՆԴ
ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ
ՆՈՐԱ · ԶԻ ԻՇԽԱ
ՆՈՒԹԵԱՄԲ ԷՐ ԲԱՆ
ՆՈՐԱ :
ԽԴ ԵՒ ԷՐ Ի ԺՈՂՈՎՐԴԵԱ
ՆՆ ԱՅՐ ՄԻ ՈՐ ՈՒ
ՆԷՐ ԱՅՍ ԴԻՒԻ ՊՂԾՈՅ ·

Գ ԽԲ ԽԳ ԽԴ
Մ ԿԲ
ՄՏ ՃԲ ՃԳ

ՈՐ ԱՂԱՂԱԿԵԱՑ ԻՁԱ
ՅՆ ՄԵԾ ԵՒ ԱՍԷ: ԹՈՂ
ԱՅՈՅ ԶԻ ԿԱՅ ՄԵՐ ԵՒ
ՔՈ ՅՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ.
ԵԿԻՐ ԿՈՐՈՒՍԱՆԵԼ
ԶՄԵԶ: ԳԻՏԵՄ ԶՔ
ԵԶ ՈՎ ԵՍ ՍՈՒՐԲԴ ԱՅ:
ՍԱՍՏԵԱՑ ՆՄԱ ՅՍ
ԵՒ ԱՍԷ: ՊԱՊԱՆՉ
ԵԱՑ ԵՒ ԵԼ Ի ԴՄԱՆԷ:
ԶԳԵՏՆԵԱՑ ԶՆԱ ԴԵ
ՒՆ Ի ՄԷՋ ԱՆԴ: ԵՒ
ԵԼ Ի ՆՄԱՆԷ: ԵՒ ԻՆՉ
ՈՉ ՎՆԱՍԵԱՑ ՆՄԱ:
ԵՒ ԵՂԵՒ ԶԱՐՄԱՆՔ
Ի ՎԵՐԱՅ ԱՄԵՆԵՑՈՒՆ:
ԽԱՒՍԷԻՆ ԸՆԴ ՄԻՄԵ
ԱՆՍ ԵՒ ԱՍԷԻՆ. ԶԻ
ՆՉ Է ԲԱՆ ԱՅՍ ԶԻ
ԻՇԽԱՆՈՒԹԵԱՄԲ

ԵՒ ԶԱՒՐՈՒԹԵԱՄԲ
ՀՐԱՄԱՅԷ ԱՅՍՈՑ ՊՂԾ
ՈՑ ԵՒ ԵԼԱՆԷՆ:
ԵՒ ԵՐԹԱՅՐ ՀՌՉԱԿ
ԶՆՄԱՆԷ ԸՆԴ ԱՄԷ
ՆԱՅՆ ՏԵՂԻՍ ՇՈՒՐՋ
ԶԳԱՒԱՌԱՒՆ:
ԻԶ ԵՒ ՅԱՐՈՒՑԵԱԼ ԻԺՈ
ՂՈՎՐԴԵՆԷ ԱՆՏԻ.
ԵՄՈՒՏ Ի ՏՈՒՆ ՍԻՄԱՒ
ՆԻ: ԵՒ ԶՈՔԱՆՉ
ՍԻՄԱՒՆԻ ՏԱԳ ՆԱ
ՊԷՐ ՋԵՐՄԱՄԲ
ՄԵԾԱՒ: ԵՒ ԱՂԱՉ
ԵՑԻՆ ԶՆԱ ՎԱՍՆ ՆՈ
ՐԱ: ԵԿԱՑ ԱՌ ՆՄԱ.
ՍԱՍՏԵԱՑ ՋԵՐՄԱՆՆ:
ԵՒ ԵԹՈՂ ԶՆԱ: ԵՒ
ՎԱՂՎԱՂԱԿԻ ՅԱՐԵԱՒ
ԵՒ ՊԱՇՏԷՐ ԶՆՈՍԱ:

Գ Մ ՄՐ
ԻԶ ԿԷ ԺԷ

ԵՒԸՆԴԱՐԵՒՄՏԱ
ՆԵԼՆԱՄԵՆԵՔԵԱՆՈՐ
ՈՒՆԷԻՆՀԻՒԱՆԴՍ Ի
ՊԷՍՊԷՍՑԱՒՍ. ԲԵՐ
ԷԻՆԶՆՈՍԱԱՌՆԱ:
ԵՒՆԱԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ
ՈՒՄԵՔԴՆԷՐԶՁԵՌՍԵՒԲԺՇ
ԿԷՐԶՆՈՍԱ:
ԵԼԱՆԷԻՆԵՒԴԵՒՔ Ի
ԲԱԶՄԱՑ ՅԱՂԱՂԱԿԷ
ԻՆԵՒ ԱՍԷԻՆ. ԵԹԷ
ԴՈՒԵՍՈՐԴԻԱՅ:
ԵՒՆԱՍԱՍՏԷՐԵՒՈՉ
ՏԱՅՐՆՈՑԱԹՈՅԼ
ԽՕՍԵԼ: ԶԻԳԻՏԷ
ԻՆԶՆԱԹԷՔՍՆԷ:
ԵՒԻԲՐԵՒԱՅԳԵՂԵՒ. Ե
ԳՆԱՑՅԱՆԱՊԱՏՏԵ
ՂԻ: ԵՒԺՈՂՈՎՈՒՐ
ԴՔՆ ԽՆԴՐԷԻՆԶՆԱ·

ԵՒԵԿԻՆՄԻՆՉԵՒԱՌՆԱ·
ԵՒԱՐԳԵԼՈՒԻՆԶՆԱ
ԶԻՄԻԳՆԱՍՑԷԻՆՈ
ՑԱՆԷ:
ԵՒՆԱԱՍԷՑՆՈՍԱ.
ԵՒԱՅԼՈՑՔԱՂԱՔԱՑ
ՊԱՐՏԷԻՆՁԱՒԵՏԱՐ
ԱՆԵԼԶԱՐՔԱՅՈՒԹԻ
ՒՆՆԱՅ: ԶԻՅԱՅԴ
ԱՌԱՔԵՑԱՅ:
ԵՒՔԱՐՈԶԷՐԻԺՈՂՈՎ
ՈՒՐԴՍԳԱԼԻԼԵԱՑԻ
ԵՒԵՂԵՒԻՀԵՂՁ
ՄՂՁԵԼԺՈՂՈՎՐԴԵԱՆ
ԵՒԼՍԵԼԶԲԱՆՆԱՅ.
ԵՒԻՆՔՆԿԱՅՐԱՌԾՈ
ՎԱԿՆԳԵՆՆԵՍԱՐ
ԵԹԱՅ
ԵՒԵՏԵՍ ԵՐ ԿՈՒՍ
ՆԱՒՍԶԻԿԱՅԻՆԱՌ

ԾՈՎԱԿԻՆ ; ԵՒ ՁԿՆ
ՈՐՍՔՆ ԻՋԵԱԼ Ի ՆՈՑԱ
ՆԷ . ԼՈՒԱՆԱՅԻՆ ԶԳ
ՈՐԾԻՍՆ ;
ԵԼ Ի ՄԻ Ի ՆԱՒՈՒՑՆ
ՈՐ ԷՐ ՍԻՄՈՎՆԻ , ԱՂ
ԱՉԵԱՑ ԶՆԱ ՍԱԿԱՒ
ԻԿ ՄԻ ՏԱՆԵԼ Ի ՆԵՐՔՍ
Ի ՑԱՄԱՔԷՆ . ՆՍՏ
ԱՒ : ԵՒ ՈՒՍՈՒՑԱՆԷՐ
Ի ՆԱՒԷ ԱՆՏԻ ԶԺՈՂ
ՈՎՈՒՐԴՍՆ :
Է ԵՒ ԻԲՐԵՒ ԼՌԵԱՑ Ի ԽՕ
ՍԻՑՆ , ԱՍԷ ՑՍԻ
ՄՈՎՆ ; ԽԱՂԱՑՈՅ
Ի ԽՈՐ , ԵՒ ԱՐԿԷՔ ԶԳ
ՈՐԾԻՍ ՁԵՐ ՅՈՐՍ .
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՍԻ
ՄՈՎՆ ԵՒ ԱՍԷ ՑՆԱ ;
ՎԱՐԴԱՊԵՏ , ԶԱ
ՄԵՆԱՅՆ ԶԳԻՇԵՐՍ
ԱՇԽԱՏԵՑԱՔ . ԵՒ ՈՉ
ԻՆՉ ԿԱԼԱՔ ; ԲԱՅՑ
ՎԱՍՆ ՔՈ ԲԱՆԻԴ .
ԱՐԿՑՈՒՔ ԶԳՈՐԾԻՍ ;
ԶԱՅՍ ԻԲՐԵՒ ԱՐԱՐԻՆ ,
ՓԱԿԵՑԻՆ Ի ՆԵՐՔՍ ԲԱԶ
ՄՈՒԹԻՒՆ ՁԿԱՆՑՆ
ՅՈՅԺ ; ՄԻՆՉԵՒ
ՊԱՏԱՌԱՏԷԻՆ ՈՒՌԿԱ
ՆՔ ՆՈՑԱ , ԵՒ ԱԿՆ
ԱՐԿԷԻՆ ԸՆԿԵՐԱՑՆ
Ի ՄԻՒՍ ՆԱՒԻՆ , ԳԱԼ ՕԳ
ՆԵԼ ՆՈՑԱ . ԵՒ ԵԿԵԱԼ
ԵՒ ԼՑԱՆ ԵՐԿՈՔԻՆ
ՆԱՒՔՆ . ՄԻՆՉԵՒ
ՄԵՐՁ ԻՆԿՂՄԵԼ ՆՈՑԱ :
Ը ԻԲՐԵՒ ԵՏԵՍ ՍԻՄՈՆ
ՊԵՏՐՈՍ , ԱՆԿԱՒ
ԱՌ ԾՈՒՆԿՍ ՅԻ

Ը Է   Գ ՃԺԹ   ՃԻԲ   ԺԸ   Ը ԻԲ

ԵՒԱՍԷ· ԻԲԱՑ ԳՆԱՑ
ՅԻՆԷՆ ՏՐ ԶԻ ԱՅՐ ՄԵՂ
ԱՒՈՐ ԵՄ: ՔԱՆԶԻ
ԱՀ ՊԱՏԵԱԼ ԷՐ ԶՆԱ· ԵՒ
ԶԱՄԵՆԵՍԵԱՆ ՈՐ ԸՆԴ
ՆՄԱՅՆ ՎԱՍՆ ՈՐՍՈՅ
ՁԿԱՆՑՆ ԶՈՐ ԸՄԲ
ՌՆԵՑԻՆ:
ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ԶՅԱԿՈՎ
ԲՈՍ ԵՒ ԶՅՈՎՀԱՆՆԷՍ
ԶՈՐԴԻՍ ԶԵԲԵԴԵԱՅ
ՈՐ ԷԻՆ ՈՐՍԱԿԻՑՔ
ՍԻՄՈՆԻ:
ԼԸ ԵՒԱՍԷ ՅՍ ՑՍԻՄՈՎՆ
ՄԻ ԵՐԿՆՉԻՐ: ՅԱՅՄ
ՀԵՏԷ ԶՄԱՐԴԻԿ ՈՐՍ
ԱՍՑԵՍ ԿԵՆԴԱՆԻՍ:
ԵՒ ՀԱՆԵԱԼ ԶՆԱՒՍՆ
ՅՑԱՄԱՔ ԹՈՂԻՆ ԶԱ
ՄԵՆԱՅՆ· ԵՒ ԳՆԱՑ

Բ. Մ· ՄՐ
ԼԸ ԺԶ Ժ·

ԻՆ ԶՀԵՏ ՆՈՐԱ:
ԵՒ ԵՂԵՒ Ի ԼԻՆԵԼ ԼԹ
ՆՈՐԱ ՅՈՒՄԵՄՆ Ի ՔԱՂԱՔԱՑՆ·
ԵՒ ԱՀԱ ԱՅՐ ՄԻ ԼԻ ԲՈՐ
ՈՏՈՒԹԵԱՄԲ· ԵՒՏ
ԵՍԵԱԼ ԶՅՍ· ԱՆԿ
ԱՒ Ի ՎԵՐԱՅ ԵՐԵՍԱՑ
ԻՒՐՈՑ· ԱՂ
ԱՉԷՐ ԶՆԱ· ԵՒԱՍԷ·
ՏՐ ԵԹԷ ԿԱՄԻՍ· ԿԱՐ
ՈՂ ԵՍ ԶԻՍ ՍՐԲԵԼ:
ՁԳԵԱԼ ՅՍ ԶՁԵՌՆ
ԻՒՐ· ՀԱՍՈՅՑ Ի ՆԱ·
ԵՒԱՍԷ· ԿԱՄԻՄ:
ՄԱՔՐԵԱՑ· ԵՒ ՎԱՂ
ՎԱՂԱԿԻ ԳՆԱՑ Ի ՆՄԱ
ՆԷ ԲՈՐՈՏՈՒԹԻՒՆՆ·
ԵՒ ՆԱ ՊԱՏՈՒԻՐԵԱՑ
ՆՄԱ ՄԻ ՈՒՄԵՔ ԱՍԵԼ·
ԱՅԼ ԹԷ ԵՐԹ ՑՈՅՑ

Բ. Մ· ՄՐ
ԼԹ ԿԳ ԺԳ

ԶԱՆՁՆ ՔԱՀԱՆԱՅԻՆ·
ԵՒ ՄԱՏՈՅՑ ՊԱՏԱՐԱԳ
ՎԱՍՆ ՍՐԲՈՒԹԵԱՆ ՔՈ·
ՈՐՊԷՍ ՀՐԱՄԱՅԵԱՑ
ՄՈՎՍԷՍ Ի ՎԿԱՅՈՒԹԻ
ՒՆ ՆՈՑԱ ։
ԺԵ ԵՒ ՅԱՌԱՋ ԵՒՍ ԵՐԹԱՅՐ
ԲԱՆՆ ԶՆՄԱՆԷ· ԵՒ
ԺՈՂՈՎԷԻՆ ԺՈՂՈՎՈՒ
ՐԴՔ ԲԱԶՈՒՄՔ ԼՍԵԼ.
ԵՒ ԲԺՇԿԵԼ Ի ՀԻՒԱՆԴ
ՈՒԹԵՆԷ ԻՒՐԵԱՆՑ ։
ԺԶ ԵՒ ՆԱ ԻՆՔՆ ՄԵԿՆԵԱԼ ՅԱ
ՆԱՊԱՏՍ ԳՆԱՅՐ ։ ԵՒ
ԿԱՅՐ ՅԱՂԱՒԹՍ ։ Յ
ԺԷ ԵՒ ԵՂԵՒ Ի ՄԻՈՒՄ ԱՒՈՒ
ՐՑ· ԵՒ ՆԱ ՈՒՍՈՒ
ՑԱՆԷՐ· ԵՒ ՓԱՐԻ
ՍԵՑԻՔՆ· ԵՒ ՕՐԻՆ
ԱՑՆ ՎԱՐԴԱՊԵՏՔՆ

ՆՍՏԷԻՆ ։ ՈՐ ԺՈՂՈՎ
ԵԱԼ ԷԻՆ ՅԱՄԵՆԱՅՆ
ԳԵՂՋԻՑ ԳԱԼԻԼԵԱ
ՑՒՈՑ· ԵՒ ՀՐԷԱՍՏԱ
ՆԷ· ԵՒ ԵՐՄԻ· ԵՒ ԶԱՒ
ՐՈՒԹԻՒՆ ՏՆ ԷՐ Ի ԲԺՇ
ԿԵԼ ԶՆՈՍԱ ։
ԺԸ ԵՒ ԱՀԱ ԱՐՔ ԲԵՐԷԻՆ ՆՄ
ԽԱՐՁԻՒ ԶԱՅՐ ՄԻ ՈՐ ԷՐ
ԱՆԴԱՄԱԼՈՅԾ· ԵՒ
ԽՆԴՐԷԻՆ ԶՆԱ ՄՈՒԾ
ԱՆԵԼ ՆԵՐՔՍ ։ ԵՒ
ԴՆԵԼ ԱՌԱՋԻ ՆՈՐԱ·
ԵՒ ԻԲՐԵՒ ՈՉ ԳՏԱՆԷԻ
Ն ԹԷ ՈՐՈՎ ՄՈՒԾԱՆԻՑԷ
ԶՆԱ ՎԱՍՆ ԲԱԶՄՈՒԹԵԱՆ ԱՄԲ
ՈԽՆ ։ ԵԼԵԱԼ Ի ՎԵՐ
Ի ՏԱՆ ԵՒ Ի ՅԱՐԿԷՆ
ԿԱԽԵՑԻՆ ԶՆԱ ԵՒ ԻՋ
ՈՒՑԻՆ ՄԱՀՃԱՒՔՆ

Գ ԺԴ ԼԶ ԼԲ | Յ ԽԶ | Ա ԽԳ ՃԽԱ ՀՅԴ | ՃԲ ԽԵ ԼԶ ԽԲ
Գ ԼԵ | Յ ԼԲ | Ա Ն | ՄԳ Ի

ՂԱՆԴԻԵՐՋԻՄԵՀԱՄԱ
·ՀԻՅԻ · ԵԻՐԵՄԱՄԱՉՂ
ՈՒՆՍՐՍՂՈՒՅԱ · ԱՍԷ
ՑՆԱ · ԱՅՐԴՄ · ԱԾ
ԵՄԼՆԻՑԻՆԻԵՉՄԵՂԻ
ՔՈ · ՍՆՄՆԻՕՄՐՂԵԼ
ԴԳԻՐԻՆԵԻՓԱՐԻՄԵՅԻ
ՔՆ · ԵԻԱՄԷՆ · ՄԱԷ
ՍԱՄՐԻՄԻՄԻՉՂՍՅՂՈ
ՄԻԹԻԻՆՍ ; ՄՆԱՐ Է
ԹՄՂՄԻԼՉՄԵՂՍ ·
ԹՍՅՑՄԻԱՅՆ ԱՃ ·
ՐԹՐԵԻԴԻՐԱՅՅՈՉԻՈ
ՂՄԻԴԻՄՆՍՅԱ · ԳԱՐ
ԱՄԻՕՄՆԻԵՐԵԻԱՄԷՅ
ՆՍՄԱ · Զ ԻԻՕՄՂԻՐԻ
ՍԻՐՍՉԵՐ · ՉԻՆՉԳԻ
ԽԱՆԻՍՅՆԻ · ԱՍԵԼ
ԹՄՂԵՄԼԻՅԻՆԻԵՉ
ՄԵՂՔՈ · ԵԹԵԱՍ

ԵԼ ԱՄԻ · ԵԻԳԻՆՈՅ ·
Ա ՅՂ ՉԻԳԻՐԱՀԻՆ
ԵԹԵԻՃԻԱՆՈՒԹԻ
ԻՆՍԻՆԻՕՐԻՄԱՐԴՍՅ
ԻՅԵՐԻՐԻԹՄՂՄԻԼ
ՉԱԵՂՍ ·
Ա ՄԵՅԱ ՆԻԱՄՍՍ
ՅԾՆ · ՔԵՉԱՍԵՄ ·
ԱՐԻԱՄՉՄԱՂԻԽ ՈՔ
ԻԻԵՐԹԻՐՄԻՆՔ · ԵԻ
ԱՍԻԺԱՄԱՅՆՅԱՐՄԻ
ՅԵԱԼԱՍԻԱՀԻԱՐԵ
ՆԵՅՄԻՆ · ԱՍԻՉԻԻՐ
ԵԻՅՄՐՍՅԱԵՐԱՅԱՆՆ
ԵԱԼ ԴԻԱՐ ·
Գ ՆԱՅԻՐՄԻՆԻԻՐ · ԵԻ
Փ ԱՍԻԱԻՕՐԱՍԻՆԷՐ
ՉԱՃ · ՉԱՐ
ՄԱՆՔԱՄՆ
ՉԱՄԵՆԵՄԱԱՆ ԵԻ

ՓԱՌԱՒՈՐ ԱՌՆԷԻՆ
ԶԱԾ ։ ԵՒ ԼՑԱՆ
ԱՀԻՒ · ԵՒ ԱՍԷԻՆ,
ԹԷ ՏԵՍԱՔ ԱՅՍՕՐ
ՆՈՐ ՆՇԱՆՍ ։
ԽԵ ԵՒ ՅԵՏ ԱՅՆՈՐԻԿ ·
ԵԼ ԱՆՏԻ, ԵՒ ԵՏԵՍ
ՄԱՔՍԱՒՈՐ ՄԻ · ՈՐՈՒՄ
ԱՆՈՒՆ ԷՐ ՂԵՒԻ · ԶԻ
ՆՍՏԷՐ Ի ՄԱՔՍԱՒՈՐՈՒ
ԹԵԱՆ ։ ԵՒ ԱՍԷ ՑՆԱ,
ԵԿ ԶՀԵՏ ԻՄ · ԵՒ
ԹՈՂԵԱԼ ԶԱՄԵՆԱ
ՅՆ, ՅԱՐԵԱՒ ԳՆԱՑ
ԶՀԵՏ ՆՈՐԱ ։
ԽԶ ԵՒ ԱՐԱՐ ԸՆԴՈՒՆԵԼ
ՈՒԹԻՒՆ ՄԵԾ ՆՄԱ
ՂԵՒԻ Ի ՏԱՆ ԻՒՐՈՒՄ ։
ԵՒ ԷՐ ԲԱԶՈՒՄ ԺՈՂՈՎ
ՈՒՐԴ ՄԱՔՍԱՒՈՐԱՑ ·

Դ. Մ. ՄՐ
ԼԸ ՂԱ ԻԵ
ԼԵ ՂԲ ԻԲ

ԵՒ ԱՅԼՈՑ ՈՐ ԲԱԶՄԵԱԼ
ԷԻՆ ԸՆԴ ՆՈՍԱ ։
ԵՒ ՏՐՏՆՋԷԻՆ ՓԱՐ
Ի ՍԵՑԻՔՆ · ԵՒ ԴՊ
ԻՐՔ ՆՈՑԱ ԶՆՄԱՆԷ
ԱՌ ԱՇԱԿԵՐՏՍՆ ՆՈ
ՐԱ · ԵՒ ԱՍԷԻՆ,
ԸՆԴԷՐ ԸՆԴ ՄԱՔՍԱՒ
ՈՐՍ · ԵՒ ԸՆԴ ՄԵՂ
ԱՒՈՐՍ ՈՒՏԷՔ ԵՒ ԸՄՊԷՔ ·
ԽԷ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ ԵՒ
ԱՍԷ ՑՆՈՍԱ, · ՈՉ
ԻՆՉ ԵՆ ՊԻՏՈՅ ԲԺՇ
ԿՔ ՈՂՋՈՑ · ԱՅԼ
ՀԻՒԱՆԴԱՑ ։ ԵՒ ՈՉ
ԵԿԻ ԿՈՉԵԼ ԶԱՐԴԱՐՍ,
ԱՅԼ ԶՄԵՂԱՒՈՐՍ ·
ՅԱՊԱՇԽԱՐՈՒԹԻՒՆ ·
ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ ՑՆԱ ·
ԸՆԴԷՐ ԱՇԱԿԵՐՏՔՆ

Դ. Մ. ՄՐ
Խ ՂԳ ԻԳ

ՅՈՎՀԱՆՆՈՒ ՊԱՀԵՆ
ՅԱՃԱԽ· ԵՒ ԱՂՕԹՍ
ԱՌՆԵՆ: ՆՈՅՆ ՊԷՍ
ԵՒ ՓԱՐԻՍԵՑՒՈՑՆ, ԵՒ
ՔՈՅՔԴ ՈՒՏԵՆ ԵՒ ԸՄՊԵՆ:
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ, ՄԻ
ԹԷ ԿԱՐՈՂ ԷՔ ԶՈՐԴԻՍ
ԱՌԱԳԱՍՏԻՆ ՄԻ
ՆՉ ՓԵՍԱՅՆ ԸՆԴ ՆՈ
ՍԱ ԻՑԷ ՀՐԱՄԱՆԵԼ
ՊԱՀԵԼ: ԵԿԵՍՑԵՆ
ԱՒՈՒՐՔ ՅՈՐԺԱՄ ԲԱՐ
ՁՑԻ Ի ՆՈՑԱՆԷ ՓԵՍ
ԱՅՆ· ԱՊԱ ՊԱՀԵՍ
ՑԵՆ ՅԱՒՈՒՐՍՆ ՅԱՅՆ
ՈՍԻԿ :
ԱՍԱՑ ԵՒ ԱՌԱԿ ՄԻ
ԱՌ ՆՈՍԱ : ԹԷ ՈՉ
ՈՔ ԱՐԿԱՆԷ Ի ՆՈՐ ՀԱ
ՆԴԵՐՁԷ· Ի ՀԻՆ

ՀՆԱՑԵԱԼ ՃՈՐ
ՃՈՅ : ԱՊԱ ԹԷ ՈՉ ԵՒ
ԶՆՈՐՆ ՊԱՏԱՌԷ· ԵՒ
ԸՆԴ ՀՆՈՅՆ ՉՄԻԱԲԱ
ՆԻ ԿԱՊԵՐՏՆ ՈՐ Ի
ՆՈՐՈՅՆ :
ԵՒ ՈՉ ՈՔ ԱՐԿԱՆԷ ԳԻՆ
ՆՈՐ Ի ՏԻԿՍ ՀԻՆՍ: Ա
ՊԱ ԹԷ ՈՉ ՊԱՅԹԵՑՈՒ
ՑԱՆԷ ԳԻՆԻՆ ՆՈՐ ԶՏԻԿ
ՍՆ : ԻՆՔՆ ՀԵՂՈՒ
ԵՒ ՏԻԿՔՆ ԿՈՐՆՉԻՆ·
ԱՅԼ ԳԻՆԻ ՆՈՐ Ի ՏԻԿՍ
ՆՈՐՍ ԱՐԿԱՆԵԼԻ Է·
ԵՒ ԵՐԿՈՔԵԱՆ ՊԱՀԻՆ·
ԵՒ ՈՉ ՈՔ ԱՐԲԵԱԼ ԶՀԻՆ
ԵՒ ԿԱՄԻՑԻ ԶՆՈՐՆ·
ՔԱՆԶԻ ԱՍԷ ԹԷ ՀԻՆ
ՔԱՂՑՐԱԳՈՅՆ Է :
ԻԵ ԵՒ ԵՂԵՒ Ի ՇԱԲԱԹՈՒ

Գ ԻԵ · Մ ՃԺԳ · ՄՐ ԻԳ



ՅԵՐԿՐՈՐԴՈՒՄԱՆԳԱՄԶ
ՆՈՅՆ, ԱՆՅԱՆԵԼ
ՆՈՐԱՆ ԻՆԱՐՋՈՐԱՅՄՆ
ԵՒԱՀԱՆԵՐՋՔ ՆՈՐԱ
ՆՈՐՋԵՑԻՆՅԱՍ, Հ ՓԵՔ
ԸՆԴԱՓ ԵՒՈՒՐԷՔՆ ;
ԵՒ ՈՄԱՆՔ Ի ՓԱՐԻՍԵՑ
ՈՅԱՆՋԻԱԱԷՆՅՆԱ,
ԶԻԴՈՐԾԷՔ ՈՐՉԵԱՒՐ
ԷՆ ԻՃԱՐԲԱԾՈՒ ;
ԴԱՐԱՐԱՆԵԻԵՐ ՆՈՅԱ
ՅԱ ԵՐԿԻՆՍ, ՉԻՅԷ
ԸՆԾԵՐՅԵԱԼ ՉԷՐ
ԶՈՐԱՐԱՐ ՆԴԱԻԾ .
ՅՈՐԺԱՄՔԱՂՅԵԱՒՆ
ՔՆ ԵՒ ՈՐ ԸՆԴ ՆՄԱՅՆ
ԷԻՆ, ԶԻԱՐԴԵՄՈՒՐ
ԻՐՈՒՆԱՅ . ԵՒԶՂԱ
ՅՆԶԱՈՒՉԱՈՐՈՒՄ
ԱՆԵՒԵԼ . ԵՒԵՐԱՅՆ

ՈՅԻՆ ՈՐՔ ԷԻՆ ԱՄՈՅՆ
ԷԻՆ ; ԶՈՐՈՉԷՐԱՒՐ
ԷՆՈՒՋԻԼ ՈՒՄԵՔ . ԲԱ
ՅՑՄԻԱՅՆՔԱՂՄՆԱ
ԱԳԷՋԻՑՆ ;
ԵՒԱՍԷՑՆՈՍԱ, ՋՐԷ
ՈՐԴԻՄԱՐԴՈՅ ; ԵՒ
ՃԱՐԲԱԾՈՒ .
ԽԲ ԵՒԵՂ ԵՒԻՄԻՒԻՍՈՒՄ
ՃԱՐԲԱԾՈՒՆՄՋԱՆԵԼ
ՆՄԱԻԺՈՂՈԱՈՒՐԴՆ .
ԵՒՈՒՍՈՒՅԱՆԵԼ ;
ԵՒԵՐԱԹԱՅՐՄԻԵ Ի
ՉԵՈՒՆԻԻՐԱԶԴԻԱԻՍԱ
ՅԵԱԼ ԷՐ ;
ԵՒԱՊԱՍԵՐԵՆԱՄԱԴՊԻ
ՐՔՆ ԵՒ ՓԱՐԻՍԵՑԻՔՆ .
ԾԵՒՃԱՐԲԱԾՈՒԲԺՃ
ԿԻՅԷ, ԶԻԴԻՐԱՆԻ
ՅԵՆ ՉԱՐԱ...

Դ. ՄԳ
ԽԲ ՃԿԲ



ԶՆՄԱՆԷ · ԵՒ ԻՆՔՆ ԳԻ
ՏԷՐ ԶԽՈՐՀՈՒՐԴՍ ՆՈ
ՑԱ · ԱՍԷ ՑԱՅՐՆ ՈՐ
ՈՅ ՁԵՌՆ ԻՒՐ ԳՕՍԱՑԵ
ԱԼ ԷՐ · ԱՐԻ ԿԱՑ Ի ՄԷՋ ·
ԵՒ ՆԱ ՅԱՐՈՒՑԵԱԼ ԿԱՅՐ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ · ՀԱՐ
ՑԻՑ ԻՆՉ ՁԵԶ · ԶԻ
ՆՉ ԱՐԺԱՆ Է Ի ՇԱԲԱԹ
ՈՒ · ԲԱՐԻ ԻՆՉ ԱՌՆԵԼ ·
ԵԹԷ ՉԱՐ ԳՈՐԾԵԼ ·
ՈԳԻ ԱՊՐԵՑՈՒՑԱ
ՆԵԼ ԵԹԷ ԿՈՐՈՒՍԱՆԵԼ ·
ԵՒ ՀԱՅԵՑԵԱԼ ՇՈՒՐՋ
ԶԱՄԵՆԵՔՈՒՄԲՔ ԶԱՅՐ
ԱԳԻՆ · ԱՍԷ ՑԱՅՐՆ ·
ՁԳԵԱ ԶՁԵՌՆ ՔՈ ·
ԵՒ ՆԱ ՁԳԵԱՑ · ԵՒ ՀԱՍ
ՏԱՏԵՑԱՒ ՁԵՌՆ ՆՈ
ՐԱ ԻԲՐԵՒ ԶՄԻՒՍՆ ·

ԻՍԿ ՆՈՔԱ ԼՑԱՆ ԱՆՄ
ՏՈՒԹԵԱՄԲ · ԵՒ ԽՕՍ
ԷԻՆ ԸՆԴ ՄԻՄԵԱՆՍ
ԵԹԷ ԶԻՆՉ ԱՌՆԻՑԵՆ
ՅԻ ·
ԵՒ ԵՂԵՒ ԸՆԴ ԱՒՈՒՐ
ՍՆ ԸՆԴ ԱՅՆՈՍԻԿ ·
ԵԼ Ի ԼԵԱՌՆ ՅԱՂ
ՕԹՍ · ԵՒ ՀԱՆԷՐ
ԶԳԻՇԵՐՆ Ի ԳԼՈՒԽ
ՅԱՂԱՒԹՍ ԱՅ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԱՅԳ ԵՂԵՒ ·
ԿՈՉԵԱՑ ԶԱՇԱԿԵ
ՐՏՍ ԻՒՐ · ԵՒ ԸՆՏ
ՐԵԱՑ Ի ՆՈՑԱՆԷ ԵՐ
ԿՈՏԱՍԱՆՍ ԶՈՐՍ ԵՒ
ԱՌԱՔԵԼՍ ԱՆՈՒԱՆ
ԵԱՑ · ԶՍԻՄՈՆ
ԶՈՐ ԵՒ ՊԵՏՐՈՍ ԱՆՈՒ
ԱՆԵԱՑ · ԵՒ ԶԱՆԴՐԷ

ԱՍ ԵՂԲԱՅՐ ՆՈՐԱ ;
ԵՒ ԶՅԱԿՈՎԲՈՍ : ԵՒ
ԶՅՈՎՀԱՆՆԷՍ · ԵՒ
ԶՓԻԼԻՊՊՈՍ ; ԵՒ
ԶԲԱՐԹՈՂԻՄԷՈՍ :
ԵՒ ԶՄԱԹԷՈՍ · ԵՒ
ԶԹՈՎՄԱՍ ; ԵՒ ԶՅԱ
ԿՈՎԲՈՍ ԱՂՓԷԱՅ ;
ԵՒ ԶՍԻՄՈՆ ԶԿՈՉ
ԵՑԵԱԼՆ ՆԱԽԱՆՁ
ԱՅՈՅԶ ; ԵՒ ԶՅՈՒ
ԴԱՅ ՅԱԿՈՎԲԵԱՆ ;
ԵՒ ԶՅՈՒԴԱ ՅՍԿԱՐ
ՈՎՏԱՑԻ ՈՐ ԵՂԵՒ
ՄԱՏՆԻՉ ՆՈՐԱ ·
ԽԵ ԵՒ ԻՋԵԱԼ ՆՈՔԱՒՔ
ՀԱՍ ԵՒ ԵԿԱՑ Ի ՏԵՂՒՈՋ
ՏԱՓԱՐԱԿ · ԵՒ ԺՈ
ՂՈՎ ԱՇԱԿԵՐՏԱՑ
ՆՈՐԱ · ԵՒ ԲԱԶՄՈՒ

Դ. Մ
ԽԵ Խ

ԹԻՒՆ ՅՈՅԺ ԺՈՂՈՎ
ԴԵԱՆ ՅԱՄԵՆԱՅՆ ՀՐԷ
ԱՍՏԱՆԷ ԵՒ ՅԵՄԷ ;
ԵՒ ՅԱՅՆ ԿՈՂՄԱՆ ·
ԵՒ Ի ԾՈՎԵԶԵՐԷՆ ՏԻՒ
ՐՈՍԻ ԵՒ ՍԻԴՈՎՆԻ ·
ՈՐՔ ԵԿԵԱԼ ԷԻՆ ԼՍԵԼ Ի ՆՄԱՆԷ,
ԵՒ ԲԺՇԿԵԼ Ի ՀԻՒԱՆԴ
ՈՒԹԵՆԷ ԻՒՐԵԱՆՑ ·
ԵՒ ՆԵՂԵԱԼՔՆ ՅԱՅՍ
ՈՑ ՊՂԾՈՑ ԲԺՇԿԷԻՆ :
ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ԺՈՂՈՎ
ՈՒՐԴՆ ԽՆԴՐԷՐ ՄԵՐՁ
ԵՆԱԼ ԱՌ ՆԱ : ԶԻ ԶԱ
ՒՐՈՒԹԻՒՆ ԲԱԶՄՈՒՄ
ԵԼԱՆԷՐ Ի ՆՄԱՆԷ ԵՒ Բ
ԺՇԿԷՐ ԶԱՄԵՆԵՍԵԱՆ :
ԽԶ ԵՒ ՆԱ ԱՄԲԱՐՁ ԶԱՉՍ
ԻՒՐ ՅԱՇԱԿԵՐՏՍՆ
ԻՒՐ · ԵՒ ԱՍԷ,

Դ. Մ
ԽԶ ԲԵ

ԵՐԱՆԻ ԱՂՔԱՏԱՑ ՀՈԳՒ
ՈՎ· ԶԻ ՁԵՐ Է ԱՐՔԱՅ
ՈՒԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ·
խէ ԵՐԱՆԻ ՈՐ ՔԱՂՑԵԱԼ ԷՔ
ԱՅԺՄ· ԶԻ ՅԱԳԵՍՋԻՔ·
խը ԵՐԱՆԻ ՈՐ ԼԱՅՔ ԱՅԺՄ·
ԶԻ ԾԻԾԱՂԵՍՋԻՔ·
խթ ԵՐԱՆԻ Է ՁԵԶ ՅՈՐԺԱՄ
ԱՏԻՑԵՆ ԶՁԵԶ ՄԱՐ
ԴԻԿ· ԵՒ ՅՈՐԺԱՄ ՈՐ
ՈՇԵՍՑԵՆ ԶՁԵԶ ԵՒ
ՆԱԽԱՏԵՍՑԵՆ· ԵՒ
ՀԱՆԻՑԵՆ ԶԱՆՈՒՆ Ձ
ԵՐ ԻԲՐ ԶՉԱՐ ՎԱՍՆ
ՈՐԴՒՈՅ ՄԱՐԴՈՅ· ՈՒ
ՐԱԽ ԼԵՐՈՒՔ ՅԱՅՆՄ
ԱՒՈՒՐ· ԵՒ ՑՆԾ
ԱՑԷՔ· ԶԻ ԱՀԱ ՎԱ
ՐՁՔ ՁԵՐ ԲԱԶՈՒՄ ԵՆ
ՅԵՐԿԻՆՍ·

ԸՍՏ ՆՄԻՆ ՕՐԻՆԱԿԻ
ԱՌՆԷԻՆ ՄԱՐԳԱՐԷԻ
ՑՆ ՀԱՐՔՆ ՆՈՑԱ·
ԲԱՅՑ ՎԱՅ ՁԵԶ ՄԵ
ԾԱՏԱՆՑԴ· ԶԻ ԸՆԿ
ԱԼԱՐՈՒՔ ԶՄԽԻԹԱՐՈՒ
ԹԻՒՆ ՁԵՐ·
ծ ՎԱՅ ՁԵԶ ՈՐ ՅԱԳԵԱ
Լ ԷՔ ԱՅԺՄ· ԶԻ ՔԱՂ
ՑԻՑԷՔ· ՎԱՅ ՁԵԶ
ՈՐ ԾԻԾԱՂԻՔԴ ԱՅԺՄ
ԶԻ ՍԳԱՅՑԷՔ ԵՒ ԼԱ
ՅՑԷՔ·
ՎԱՅ ՁԵԶ ՅՈՐԺԱՄ
ԲԱՐԻ ԱՍԻՑԵՆ ԶՁԷՆ
Ջ ԱՄԵՆԱՅՆ ՄԱ
ՐԴԻԿ· ԶԻ ԱՅՍՊԷՍ
ԱՌՆԷԻՆ ՍՈՒՏ ՄԱՐ
ԳԱՐԷԻՑՆ ՀԱՐՔՆ ՆՈՑԱ·
ծա ԱՅԼ ՁԵԶ ԱՍԵՄ ՈՐ ԼՍԷՔ

Ղ. Մ
խէ իէ
խը իզ
խթ լ

ՍԻՐԵՑԷՔ ԶԹՇՆԱՄ
ԻՍ ՁԵՐ․ ԲԱՐԻ ԱՐԱՐԷՔ
ԱՏԵԼԵԱՑ ՁԵՐՈՑ։
ծբ ԱՒՐՀՆԵՑԷՔ ԶԱՆԻ
ԾԻՉՍ ՁԵՐ․ ԱՂԱՒ
ԹՍ ԱՐԱՐԷՔ Ի ՎԵՐԱՅ
ՆԵՂՉԱՑ ՁԵՐՈՑ։
ծգ ՈՐ ՀԱՐԿԱՆԷ ԶԾՆ
ԱՒՏ ՔՈ ԱՐԱՅ ՆՄԱ ԵՒ
ԶՄԻՒՍՆ․ ԵՒ ՈՐ ՀԱ
ՆԷ Ի ՔԷՆ ԶԲԱՃԿՈՆ
ՔՈ․ ՄԻ ԱՐԳԵԼՈՒՐ
Ի ՆՄԱՆԷ ԶՇԱՊԻԿԴ։
ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԽՆԴՐ
Է Ի ՔԷՆ ՏՈՒՐ․ ԵՒ
ԶՈՐ ԻՆՉ ՀԱՆԷ Ի
ՔԷՆ ՄԻ ՊԱՀԱՆՋԵՐ․
ծդ ԵՒ ՈՐՊԷՍ ԿԱՄԻՔ ԹԷ
ԱՐԱՍՑԵՆ ՁԵԶ ՄԱՐ
ԴԻԿ, ԱՅՆՊԷՍ ԱՐ

ծբ
ծգ
ծդ

Ա
Ի
ԻԲ
ծդ

ԱՌՆԻՔ ԵՒ ԴՈՒՔ ՆՈՑԱ․
ԵՒ ԵԹԷ ՍԻՐԷՔ ԴՈՒՔ
ԶՍԻՐԵԼԻՍ ՁԵՐ, ԶԻ
ՆՉ ՇՆՈՐՀ Է ՁԵՐ։
ԶԻ ԵՒ ՄԵՂԱՒՈՐՔ ՍԻՐ
ԵՆ ԶՍԻՐԵԼ ԻՒՐԵԱՆՑ։
ԵՒ ԵԹԷ ԲԱՐԻ ԱՌՆԷՔ
ՄԻԱՅՆ ԲԱՐԵՐԱՐԱՑ
ՁԵՐՈՑ, ՈՐ ՎԱՐՁՔ
ԷՆ ՁԵՐ․ ԶԻ ԵՒ ՄԵՂ
ԱՒՈՐՔ ԶՆՈՅՆ ԳՈՐԾԵՆ։
ԵՒ ԵԹԷ ՏԱՅՑԷՔ ՓՈԽ
ԱՅՆՈՑԻԿ, ՅՈՐՈՑ
ԱԿՆ ՈՒՆԻՑԻՔ ԱՌՆՈՒ
ՈՐ ՇՆՈՐՀ Է ՁԵՐ․ ՔԱՆ
ԶԻ ԵՒ ՄԵՂԱՒՈՐՔ ՄԵՂ
ԱՒՈՐԱՑ ՓՈԽ ՏԱՆ
ԶԻ ԱՌՑԵՆ ԱՆԴՐԷՆ
ԶԱՒՉԱՓՆ։
ծե ԲԱՅՑ ԴՈՒՔ ՍԻՐԵՑԷՔ

Դ
ծե

Մ
ԽԲ



ႦႠႸႬႠႫႨႭႹႤႰ · Ⴄ
ႡႠႰႨႠႰႭჃႤႵႠႫႬႤ
ႠႚႹႤႰႭႚ · ႤႨႫႭჃႴ
ႴႭჃ ႭჃႠႫႨႭႹႠႩႬႭჃ
ႚႨႴႠႭჃႬႭჃႪ · ႤႨႤႢ
ႨႚႴႬႠ ႠႰႹႵႻႤႰႡႠ
ႦႭჃႭჃႚႤႰႩႴႬႠ · ႤႨ
ႤႢ Ⴕ ႼႨႴႭჃႰႢႨႴႡႠႰႹႰ
ႤႧႚ · ႦႨ ႬႠႴႠႢႚႰ
ႤႨႠႤႰႠႹႠႰႤႠႚႤႨ
ႠႢႠ ႸႬႭႰႼႠႚ · ႤႢ
ႤႰႭჃႴႢႧႠႜႴ · ႭႰႢ
ႤႨႼႠႚႰႬႹႤ ႰႨႰႩ
ႬႩႨႭႰႢႧႠႜႤ ·

Ⴑ ႨႢႠႫႨႴ · ႦႨႫႨႢႠ
ႫႨႚႨႴ · ႫႨႢႠႫ
ႵႤႴ · ႤႨႭჃႹႢႠႫႵႨ
ႚႨႴ · ႠႰႹႠႩႨႚႤႴ
ႤႨႠႰႹႠႩႨႚႨႴ ·
Ⴋ ႭჃႴ · ႤႨႫႠႚႨႹႤႦ ·

ႹႠ Ⴔ ႡႠႰႨႭႴ · ႧႠႧ
ႢႭჃႬ · ႽႠႰႵႭჃႬ ·
ႦႤႢႭჃႬ · ႫႭႚႴႬ Ⴈ
ႢႭႢႨႱႠႹႤႰ · ႬႭႠႩႬ
ႹႠ Ⴔ ႭႠ ႭႰႭႠႹႠ ႴႤႴ
ႹႠ ႴႤႱႚႨႹႤႦ ·

Ⴀ ႭჃႠႚႤႨႠႭჃႠႩႫႨ
ႠႭჃႬႭႠႠ · ႫႨႧႤ
ႩႠႰႨႚႤႩႭႰႩႭჃႰႨႠႭჃ
ႠႼႬႭႰႢႤႪ · ႭႹႠ
ႢႠႴႤႬႤႰႩႭჃႵႴႬႨ
ႨႭჃႰႨႭႰႠႫႨႬႩႠႬ
ႨႚႴႬ ·

Ⴍ ႹႤႠႽႠႩႤႰႫႠႭჃႠ
ႤႵႠႬႦႠႠႭჃႢႠႢႤ
ႨႨႰ · ႠႭჃႤႬႠႚႬ
ႩႠႫႠႰႤႠႬႤႢ Ⴈ
ႚႨႨႡႰႤႨႦႠႠႭჃႢႠ
ႢႤႫႨႨႰ ·

Ⴓ ႨႫႤႱႠႬႤႱႦႽႨႨႢ

ՅԱՒԱՆԵՂ ԲԱՒՔՍ· ԵՒ
ԻՔՈՒՄԱՒԱՆ ԺԶԳԵՐ
ԱՆԴ ՈՉ ՆՇՄԱՐԵՍ ·
ԿԱՄԶԻԱՐԴԻԼԱՐԵՍ
ԱՄԷԼ ՅԵՂ ԲԱՅՔՍ ·
ԵՂ ԲԱՅՔ ԹՈՂՅԱՆ
ԻՑԶ ՇԻՒՂԴ ՅԱԼԱՆԷ
ՔՈՒՄՄԷ · ԵՒԴԱՒ Ի
ՔՈՒՄԱԼԱՆԻ ԶԳԵՐԱ
ՆԴ ՈՉ ԺԵՍԱՆԵՍ ·
ԿԵՂ ԾԱՒՄ · ՅԱՆ
ՆԱՕԶԳԵՐԱԹՅԱԼ
ԱՆԷ ՔՈՒՄՄԷ · ԵՒԱ
ԳԱՅԱՅԵՍ · ՀԻՐ ՅԱՆ
ԵԼ ԶՇԻՒՂ ՅԱԼԱՆԷ
ԵՂ ԲԱՒՔՍ ·
ՕԻՍՉԷ ԾԱՒԲԱՐԻ ·
ՈՐՍՈՒ ՆԷ Զ ԳՅՈՒՂ
ՉԱՐ · ԵՒ ՈՉ ԴԻԱՐՉԻ
Ա · ԾԱՒՉԱՐՈՐԱՈՒԷ

ԳՅՈՒՂ ԲԱՐԻ · ԶԻ
ԻԻՐԱՔԱՆ ՉԻՒՐԾԱՒ Ի
ԳՅԳՈՅԻԻՐՄԷ ԽԱՆԱ
ՉԻ : ԶԻՈՉԵԹԷ Ի
ՓՇՈՅՔԱՂԵՆԹՈՒԶ :
ԵՒՈՉԻՄԱՐԵՆԻՈՅԱԹ-
ԵՆԻՕԱՂ ՈՂ ·
ՍԱՐԴ ԲԱՐԻ · ԻԲԱՐԻ
ԴԱՆ ՉՈՒ ՅԱՐԺԻԻՐ
ՈՅ · ԲՂԻԷԶ ԲԱՐԻՍ ·
ԵՒՍԱՐԴ ՉԱՐ · ԻՉԱ
ՐԷՆԲՂ ԻԷ Զ ՉԱՐ ·
ՔԱՆԶԻՅԱՒԵԼԱՒԱԾ
ՈՅԱՐԺՐՆԻՕԱՒՍԻԲԵ
ՐԱՆՆՈՐԱ ·
ՕԻՆՈՉ ԷՔԶԻՍ
ՃՉ ՃՉ · ԵՒ Զ ՈՐԱՄԷՄ
ՈՉԱՒՆԷՔ ·
ԱՐԷՆԱՅ ՆՈՐԴԻԱՅԱՒ
ԻՍ · ԵՒԼ ԱԷԶ ԲԱՆՍ

ԻՄ · ԵՒԱՌՆԷԶՆՈՍԱ ·
ՑՈՒՑԻՑՁԵԶՈՒՄՆՄ
ԱՆԷ · ՆՄԱՆԵԱՌՆ
ՈՐՇԻՆԵՍՑԷՏՈՒՆ,
ՈՐՓՈՐԵԱՑ · ԵՒԽՈՐ
ԵԱՑ · ԵՒԵԴՀԻՄՆԻ
ՎԵՐԱՅ [illegible]
ՎԻՄԻ : ԻԼԻՆԵԼ
ՀԵՂԵՂԱՑ, · ԲԱԽԵԱՑ
ԳԵՏՆԶՏՈՒՆՆ, · ԵՒՈՉ
ԿԱՐԱՑՇԱՐԺԵԼԶՆԱ ·
ԶԻՀԱՍՏԱՏԵԱԼԷՐ
ՀԻՄՆԻՎԵՐԱՅՎԻՄԻ ·
ԴՈՒՈՐԼՈՒԷԶԲԱՆՍԻՄ
ԵՒՈՉԱՌՆԷ, ԱՌՆՈՐ
ՇԻՆԵԱՑ ՏՈՒՆ
ԻՎԵՐԱՅՀՈՂՈՅՆ Ա-
ՌԱՆՑՀԻՄԱՆ · ԶՈՐ
ԲԱԽԵԱՑԳԵՏ, · ԵՒ
ՎԱՂՎԱՂԱԿԻԿՈՐԾԱՆԵ

ՑԱՒ · ԵՒԵՂԵՒԿՈՐԾԱՆ
ՈՒՄՆ ՏԱՆՆԱՅՆՈՐ
ԻԿՄԵԾ :
ԵՒԵՂԵՒԻԲՐԵՒԿԱՏԱՐ
ԵԱՑԶԱՄԵՆԱՅՆ
ԶԲԱՆՍԻՒՐԻԼՍԵԼԻՍ
ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ, ԵՄ
ՈՒՏԻԿԱՓԱՌՆԱՈՒՄ ·
ՀԱՐԻՒՐԱՊԵՏԻՈՐՈՒՄ
ԾԱՌԱՅՉԱՐԱՉԱՐ
ՀԻՒԱՆԴԱՑԵԱԼՄԵՌ
ԷՐՄԵՌԱՆԵԼ, ՈՐԷՐ
ՆՄԱՊԱՏՈՒԱԿԱՆ ·
ԵՒԻԲՐԵՒԼՈՒԱՒԶՅԻ
ԱՌԱՔԵԱՑԶԾԵՐՍ
ՀՐԷԻՑ · ԱՂԱՉԷՐ
ԶՆԱԶԻԵԿԵՍՑԷԱՊՐԵ
ՑՈՒՍՑԷԶԾԱՌԱՅՆՈՐԱ ·
ԵՒՆՈՔԱԵԿԵԱԼԱՌՅՍ ·
ԱՂԱՉԷԻՆԶՆԱՍՊԷՂ

Ղ ԿԵ  Յ ԼԷ ԽԶ  Մ ԿԴ

ԵՒ ԱՍԷԻՆ, ԹԷ ԱՐ
ԺԱՆԻ Է ՈՐՈՒՄ ԶՇՆ
ՈՐՀՍ ԶԱՅՍ ԱՌՆԻՑԵՍ:
ԶԻ ՍԻՐԷ ԶԱԶԳՍ ՄԵՐ
ԵՒ ԶԺՈՂՈՎՐԴԱՆ
ՈՑՆ, ՆԱ ՇԻՆԵԱՑ ՄԵԶ:
ԵՒ ՅԻՍ ԳՆԱՅՐ ԸՆԴ ՆՈ
ՍԱ· ԻԲՐԵՒ ՄԻՆՉ
ԿԱՐԻ ՀԵՌԻ ԷՐ Ի ՏԱՆ
ԷՆ, ՅՂԵԱՑ ԱՌ ՆԱ
ՀԱՐԻՒՐԱՊԵՏՆ ԲԱՐԵ
ԿԱՄՍ ԵՒ ԱՍԷ, · ՏՐ:
ՄԻ ԻՆՉ ԱՇԽԱՏ ԼԻՆ
ԻՐ ԶԻ ՉԵՄ ԲԱՒԱԿԱՆ
ԵԹԷ ԸՆԴ ՅԱՐԿԱՒ
ԻՄՈՎ ՄՏԱՆԻՑԵՍ:
ՎԱՍՆ ՈՐՈՅ ԵՒ ՈՉ ԶԱ
ՆՁՆ ԱՐԺԱՆԻ ՀԱՄ
ԱՐԵՑԱՅ ԱՌ ՔԵԶ ԳԱԼ:
ԱՅԼ ԱՍԱ ԲԱՆԻՒ

ԵՒ ԲԺՇԿԵՍՑԻ ՄԱՆՈՒԿՆ
ԻՄ: ՔԱՆԶԻ ԵՒ ԵՍ ԱՅՐ
ՄԻ ԵՄ ԿԱՐԳԵԱԼ ԸՆԴ
ԻՇԽԱՆՈՒԹԵԱՄԲ·
ՈՒՆԻՄ ԸՆԴ ՁԵՌԻՒ ԶԻՆ
ՈՒՈՐՍ: ԱՍԵՄ ՍՄԱ
ԵՐԹ, ԵՒ ԵՐԹԱՅ·
ԵՒ ԱՅԼՈՒՄ ԹԷ ԵԿ, ԵՒ
ԳԱՅ· ԵՒ ԾԱՌԱՅԻ
ԻՄՈՒՄ ԹԷ ԱՐԱ ԶԱՅՍ,
ԵՒ ԱՌՆԷ:
ԻԲՐԵՒ ԼՈՒԱՒ ԶԱՅՍ ՅՍ,
ԶԱՐՄԱՑԱՒ· ԴԱՐՁ
ԱՒ ԱՌ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ
ՈՐ ԵՐԹԱՅԻՆ ԶՀԵՏ
ՆՈՐԱ· ԵՒ ԱՍԷ. ԱՄ
ԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ· ԹԵՒ
ՈՉ ՅԻՂԻ ԱՅՍՉԱՓ ՀԱՒ
ԱՏՍ ԳՏԻ:
ԿԸ ԵՒ ԴԱՐՁԱՆ ԱՌԱՔԵ

ԴԱՐՁԱՆ ԱՌԱՔԵԱԼՔՆ Ի ՏՈՒՆ
ԵՒ ԳՏԻՆ ԶԾԱՌԱՅՆ
ՈՂՋԱՑԵԱԼ:
ԿԵ ԵՒ ԵՂԵՒ Ի ՎԱՂԻՒՆ
ԵՐԹԱՅՐ Ի ՔԱՂԱՔ ՄԻ
ՈՐՈՒՄ ԱՆՈՒՆ ԷՐ ՆԱՅԻՆ:
ԵՐԹԱՅԻՆ ԸՆԴ ՆՄԱ
ԵՒ ԱՇԱԿԵՐՏՔ ՆՈՐԱ·
ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԲԱԶ
ՈՒՄ: ԻԲՐԵՒ ՄԵՐՁ ԵՂ
ԵՒ Ի ԴՈՒՌՆ ՔԱՂԱՔԻՆ·
ԵՒ ԱՀԱ ՀԱՆԷԻՆ ՄԵՌ
ԵԱԼ ՄԻ· ՈՐԴԻ ՄԻԱՄ
ԱՒՐ ՄԱՒՐ ԻՒՐՈՅ· ԵՒ
ՆԱ ԷՐ ԱՅՐԻ: ԵՒ ԺՈՂ
ՈՎՈՒՐԴ ԲԱԶՈՒՄ ՔԱ
ՂԱՔԻՆ ԷՐ ԸՆԴ ՆՄԱ:
Ի ԲՐԵՒ ԵՏԵՍ ԶՆԱ ՏՐ
ԳԹԱՑԱՒ Ի ՆԱ·
ԵՒ ԱՍԷ ՄԻ ԼԱՐ:

ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱԼ ՄԵՐՁ
ԵՑԱՒ Ի ԴԱԳԱՂՆ·
ԵՒ ՈՐ ԲԱՐՁԵԱԼ ԶՆԱ Է
ԻՆ ԶՏԵՂԻ ԱՌԻՆ·
ԵՒ ԱՍԷ· ՊԱՏԱՆԻ
ԴՈՒ· ՔԵԶ ԱՍԵՄ· ԱՐԻ·
ԿԵՆԴԱՆԱՑԱՒ ՄԵՌԵԱ
ԼՆ ԵՒ ՆՍՏԱՒ: ԵՒ
ՍԿՍԱՒ ԽՕՍԵԼ: ԵՒ
ԵՏ ԶՆԱ ՑՄԱՅՐ ԻՒՐ·
ԵՒ ԱՀ ԿԱԼԱՒ ԶԱՄԵ
ՆԵՍԵԱՆ· ԵՒ ՓԱՌ
ԱՒՈՐԷԻՆ ԶԱԾ
ԵՒ ԱՍԷԻՆ ԹԷ ՄԱՐ
ԳԱՐԷ ՈՄՆ ՄԵԾ ՅԱ
ՐՈՒՑԵԱԼ Է Ի ՄԻՋԻ
ՄԵՐՈՒՄ: ԵՒ ԹԷ
ԱՅՑ ԱՐԱՐ ԱԾ ԺՈՂ
ՈՎՐԴԵԱՆ ԻՒՐՈՒՄ
Ի ԲԱՐՈՒԹԻ·

կէ ԵՒ ԵԼ ԶՐՈՅՑՍ ԱՅՍ ԸՆԴ
ԱՄԵՆԱՅՆ ՀՐԵԱՍՏԱՆ
ԱՍՆ ՆՈՐԱ, ԵՒ ԸՆԴ
ԱՄԵՆԱՅՆ ԿՈՂՄԱՆՍ
ԱՇԽԱՐՀԻՆ։
ԵՒ ՊԱՏՄԵՑԻՆ ՅՈՎ
ՀԱՆՆՈՒ ԱՇԱԿԵՐՏՔ
ԻՒՐ ՎԱՍՆ ԱՄԵՆԱՅՆ
ԻՐԱՑ ԱՅՍՈՐԻԿ։
կթ ԵՒ ԿՈՉԵԱԼ ԱՌ ԻՆՔՆ
ԵՐԿՈՒՍ ՅԱՇԱԿԵՐՏ
ԱՑ ԻՒՐՈՑ ՅՈՎՀԱՆ
ՆԷՍ։ ԱՌԱՔԵԱՑ
ԱՌ ՏԷՐ ԵՒ ԱՍԷ. ԴՈՒ
ԵՍ ՈՐ ԳԱԼՈՑԴ ԵՍ. Ե
ԹԷ ԱՅԼՈՒՄ ԱԿՆ ԿԱԼ
ՑՈՒՔ։ ԵՒ ԵԿԵԱԼ
ԱՌ ՆԱ ԱՐՔՆ, ՅՈՎՀ
ԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ ԱՌԱՔԵ
ԱՑ ԶՄԵԶ. ԵՒ ԱՍԷ.

Ղ. կէ կթ — Մ. ԽԲ

ԴՈՒ ԵՍ ՈՐ ԳԱԼՈՑԴ ԵՍ.
ԵԹԷ ԱՅԼՈՒՄ ԱԿՆ ԿԱԼ
ՑՈՒՔ.
Ի ՆՄԻՆ ԺԱՄՈՒ ԲԺՇ
ԿԵԱՑ ԶՀԻՒԱՆԴՍ Ի
ՀԱՐՈՒԱԾՈՅ ԵՒ ՅԱՅՍ
ՈՅ ՉԱՐԱՅ։ ԵՒ ԿՈՒՐ
ԱՑ ԲԱԶՄԱՑ ՇՆՈՐՀ
ԵԱՑ ՏԵՍԱՆԵԼ.
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՈ
ՑԱ ԵՒ ԱՍԷ. ԵՐԹ
ԵԱՅՔ ՊԱՏՄԵՑԷՔ ՅՈՎ
ՀԱՆՆՈՒ ԶՈՐ ՏԵՍԷՔ
ԵՒ ԼՈՒԱՅՔ։ ԿՈՅՐՔ
ՏԵՍԱՆԵՆ։ ԿԱՂՔՆ
ԳՆԱՆ. ԲՈՐՈՏՔ ՍՐԲԻՆ։
ԽՈՒԼՔ ԼՍԵՆ։ ՄԵՌ
ԵԱԼՔ ՅԱՌՆԵՆ։ ԱՂ
ՔԱՏՔ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ.
ԵՒ ԵՐԱՆԻ Է ՈՐ Ո...

ժթ

ԲԱՅՑ ՓԱՐԻՍԵՑԻՔՆ ԵՒ Օ-
ՐԻՆԱԿԱՆՔՆ ԶԽՈՐՀՈՒ-
ՐԴՆ ԱՅ ԱՐՀԱՄԱՐՀԵՑԻՆ
ՅԱՆՁԻՆՍ ԻՒՐԵԱՆՑ
ԶԻ ՈՉ ՄԿՐՏԵՑԱՆ Ի
ՆՄԱՆԷ ։

ՃԳ ԱՐԴ ՈՒՄ ՆՄԱՆԵՑՈՒ-
ՑԻՑ ԶՄԱՐԴԻԿ ԱԶԳԻ
ԻՍ ԱՅՍՈՐԻԿ ։ ԵՒ ՈՒՄ
ԻՑԵՆ ՆՄԱՆՈՂՔ ։ ՆՄ
ԱՆ ԵՆ ՄԱՆԿԱՆՑ ՈՐ
ՆՍՏԻՑԵՆ Ի ՀՐԱՊԱՐ
ԱԿՍ [illegible]
[illegible] ։ ԿԱՐԴԱ
ՅԵՆ ԶՄԻՄԵԱՆՍ ԵՒ Ա-
ՍԱՑԵՆ · ՓՈՂ ՀԱՐ
ԱՔ ՁԵԶ · ԵՒ ՈՉ ԿԱՔԱ
ՒԵՑԷՔ ։ ՈՂԲԱՑԱՔ ԵՒ
ՈՉ ԼԱՑԷՔ ·
ԵԿՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿ
ՐՏԻՉ ·

Գ ՃԳ · Մ ՃԷ


ՈՉ ՈՒՏԷՐ · ԵՒ ՈՉ
ԸՄՊԷՐ · ԵՒ ԱՍԵՆ
ԴԵՒ ԳՈՅ Ի ՆՄԱ ։
ԵԿՆ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ
ՈՒՏԷ · ԵՒ ԸՄՊԷ · ԵՒ
ԱՍԷՔ · ԱՀԱ ԱՅՐ ԿԵՐՈՂ
ԵՒ ԱՐԲԵՑՈՂ ԲԱՐԵԿԱ-
Մ ՄԱՔՍԱՒՈՐԱՑ ԵՒ ՄԵՂ
ԱՒՈՐԱՑ ։ ԵՒ ԱՐԴԱՐ
ԱՑԱՒ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ
ՅՈՐԴՒՈՑ ԻՒՐՈՑ ·



ՃԴ ԱՂԱՉԷՐ ԶՆԱ ՈՄՆ
Ի ՓԱՐԻՍԵՑՒՈՑՆ · ԶԻ
ԿԵՐԻՑԷ ՃԱՇ ԸՆԴ ՆՄԱ ։
ԵՒ ՄՏԵԱԼ Ի ՏՈՒՆ ՓԱՐԻ
ՍԵՑՒՈՅՆ ԲԱԶՄԵՑԱՒ ։
ԵՒ ԿԻՆ ՄԻ ԷՐ Ի ՔԱՂԱՔԻ
ՄԵՂԱՒՈՐ · ԻԲՐԵՒ ԳԻ
ՏԱՑ ԵԹԷ ԲԱԶՄԵԱԼ Է
Ի ՏԱՆ ՓԱՐԻՍԵՑՒՈՅՆ ։

Գ ՃԴ · Յ ՂԵ · Մ ՃՂԹ · Մ ՃՃԵ

ԲԵՐԵԱԼ ՇԻՇ ՄԻ ԻՒՂՈՅ
ԱԶՆՈՒԻ · ԿԱՅՐ ՅԵՏ
ՈՅ ԱՌ ՈՏՍ ՆՈՐԱ · ԼԱՅՐ :
ԵՒ ԱՐՏԱՍՈՒՕՔՆ ՍԿՍԱՒ
ԹԱՄՆԱԼ ԶՈՏՍ ՆՈՐԱ ·
ԵՒ ՀԵՐՈՎՔ ԳԼԽՈՅ ԻՒՐՈՅ
ՋՆՋԷՐ : ԵՒ ՀԱՄԲՈՒՐ
ԷՐ ԶՈՏՍ ՆՈՐԱ ԵՒ ՕԾԱ
ՆԷՐ ԻՒՂՈՎՆ · ԵՒ ՏԵՍ
ԵԱԼ ՓԱՐԻՍԵՑՒՈՅՆ ՈՐ
ԿՈՉԵԱՑՆ ԶՆԱ · ԱՍԷ
ԸՆԴ ՄԻՏՍ ԻՒՐ · ՍԱ
ԹԷ ԻՐ ՄԱՐԳԱՐԷ ՈՔ ԷՐ ·
ԱՊԱ ԳԻՏԷՐ · ԹԷ ՈՎ
ԵՒ ՈՐՊԻՍԻ ՈՔ ԿԻՆ ՄԵՐ
ՁԵՆԱՅ ՍԱ · ԶԻ ՄԵՂԱՒ
ՈՐ Է ·



Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ · ՍԻՄՈ
ՆԷ ՈՒՆԻՄ ԻՆՉ ԱՍԵԼ
ՔԵԶ · ԵՒ ՆԱ ԱՍԷ · Ա
ՍԱ ՎԱՐԴԱՊԵՏ :
Ե ՒԱՍԷ · ԵՐԿՈՒ ՊԱՐ
ՏԱՊԱՆՔ ԷԻՆ · ՄԻՈՒՄ
ՓՈԽԱՏՈՒԻ · ՄԻՆ ·
ՊԱՐՏԷՐ ՀԻՆԳ ՀԱՐԻՒՐ
ԴԱՀԵԿԱՆ : ԵՒ ՄԻՒ
ՍՆ ՅԻՍՈՒՆ : ԵՒ ԻԲՐԵՒ
ՈՉ ԳՈՅՐ ՆՈՑԱ ՀԱՏ
ՈՒՑԱՆԵԼ · ԵՐԿՈՒ
ՑՈՒՆՑ ՇՆՈՐՀԵԱՑ ·
Ա ՐԴ ԱՍԱ · ՈՎ ԱՌԱՒ
ԵԼ ՍԻՐԵՍՑԷ ԶՆԱ ·
Ա ՍԷ ՍԻՄՈՆ · ԻՆՁ
ԱՅՍՊԷՍ ԹՈՒԻ · ԹԷ
ՈՐՈՒՄ ՇԱՏ ՇՆՈՐՀԵԱՑ ·
Ե ՒՆԱ ԱՍԷ ՑՆԱ · ՈՒՂԻՂ
ԴԱՏԵՑԱՐ ·
Ե ՒԴԱՐՁԵԱԼ Ի ԿԻՆՆ
ԿՈՂՄՆ · ԱՍԷ ՑՍԻՄՈ
ՆՆ ·

ՏԵՍԱՆԵՍ ԶԱՅՍ ԿԻՆ ;
ՄՏԻ Ի ՏՈՒՆ ՔՈ · ՋՈՒՐ ՈՏ
ԻՑ ԻՄՈՑ ՈՉ ԵՏՈՒՐ ; ԵՒ ԴԱ
ԱՐՏԱՍՈՒՕՔ ԻՒՐՈՎՔ
ԵԹԱՑ ԶՈՏՍ ԻՄ ; ԵՒ
ՀԵՐՈՎՔ ԻՒՐՈՎՔ ԵՍՐԲԵԱՑ
ՀԱՄԲՈՅՐ ԻՆՁ
ՈՉ ԵՏՈՒՐ · ԵՒ ԴԱ
ՅՈՐՄԷ ՀԵՏԷ ՄՏԵԱԼ ԵՄ
ՈՉ ԴԱԴԱՐԵԱՑ ՀԱՄԲ
ՈՒՐԵԼ ԶՈՏՍ ԻՄ ;
ԻՒՂՈՎ ԶԳԼՈՒԽ ԻՄ
ՈՉ ՕԾԵՐ ; ՍԱ ԻՒՂՈՎ
ԱՆՈՅՇԻՒ ՕԾ ; ՎԱՍՆ
ՈՐՈՅ ԱՍԵՄ ՔԵԶ ; ԹՈՂ
ԵԱԼ ԼԻՑԻՆ ԴՈՐԱ ՄԵՂՔ
ԻՒՐ ԲԱԶՈՒՄ · ԶԻ ՅՈՅԺ
ՍԻՐԵԱՑ ԶԻՍ ; ԶԻ ՈՐ
ՈՒՄ ՍԱԿԱՒ ԹՈՂՈՒՑՈՒ
ՇՆՈՐՀԻ · ԵՒ ՈՐՈՒՄ
ՍԱԿԱՒ · ՍԱԿԱՒ ;
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ · ԹՈՂԵԱԼ
ԼԻՑԻՆ ՔԵԶ ՄԵՂՔ ՔՈ ;
ԵՒ ՍԿՍԱՆ ՈՐՔ ԲԱԶՄԵԱԼ
ԷԻՆ ԸՆԴ ՆՄԱ · ԱՍԵԼ ԸՆԴ
ՄԻՏՍ ԻՒՐԵԱՆՑ · ՈՎ Է ՍԱ
ՈՐ ԶՄԵՂՍ ԹՈՂՈՒ ·
ԵՒ ԱՍԷ ՑԿԻՆՆ · ՀԱ
ՒԱՏՔ ՔՈ ԿԵՑՈՒՑԻՆ ԶՔԵԶ
ԵՐԹ Ի ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ; Յ
ԵՒ ԵՂԵՒ ՅԵՏ ԱՅՆՈՐԻԿ
ԵՒ ԻՆՔՆ ՇՐՋԷՐ ԸՆԴ
ՔԱՂԱՔՍ ԵՒ ԸՆԴ ԳԵՒՂՍ ·
ՔԱՐՈԶԷՐ ԵՒ ԱՒԵՏԱՐԱՆ
ԷՐ ԶԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ
ԱՅ · ԵՒ ԵՐԿՈՏԱՍԱՆՔՆ
ԸՆԴ ՆՄԱ : ԵՒ ԿԱՆԱՅՔ
ՈՄԱՆՔ ՈՐՔ ԲԺՇԿԵԱԼ
ԷԻՆ ՅԱՅՍՈՑ ՉԱՐԱՑ
ԵՒ Ի ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ :

ՄԱՐԻԱՄ՝ ՈՐ ԿՈՉԷՐ
ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻ·
ՅՈՐՄԷ ԵՒԹՆ ԴԵՒՔ
ԵԼԵԱԼ ԷԻՆ, ԵՒ ՅՈՎ-
ՀԱՆՆԱ ԿԻՆ ՔՈՒԶԱՅ ՀԱԶ-
ԱՐԱՊԵՏԻՆ ՀԵՐՈՎԴԻ·
ԵՒ ՇՈՒՇԱՆ, ԵՒ ԱՅԼ
ԲԱԶՈՒՄՔ ԱՅԼՔ ՈՐՔ
ՊԱՇՏԷԻՆ ԶՆԱ ՅԸՆՉ

ԻՑ ԻՒՐԵԱՆՑ:
ԵՒ ԺՈՂՈՎԵԱԼ ԲԱԶՈՒՄ
ԺՈՂՈՎՐԴՈՅ, ԵՒ ԸՆԴ
ՔԱՂԱՔԱՑ ՔԱՂԱՔԱՑ ԵԿ
ԵԼՈՅ ԱՌ ՆԱ, ԱՍԷ ԱՌ-
ԱԿԱՒ·
ԵԼ ՍԵՐՄԱՆՕՂ ՍԵՐՄԱՆԵ
ԼԵԼ ԶՍԵՐՄԱՆԻՍ
ԻՒՐ· ԵՒ Ի ՍԵՐՄԱՆԵԼՆ
ԻՒՐՈՒՄ· ԷՐ ՈՐ ԱՆԿԱՒ
ԱՌ ՃԱՆԱՊԱՐՀԱՒ·

ԿԹ ՃԼԱ ԼԶ

ԵՒ ԵՂ, ԵՒ ԿՈԽԵՑԱՒ
ԵՒ ԹՌՉՈՒՆՔ ԵՐԿ
ՆԻՑ ԿԵՐԱՆ ԶՆԱ:
ԵՒ ԱՅԼՆ ԱՆԿԱՒ ՅԱ
ՊԱՌԱԺԻ, ԵՒ ԸՆԴ
ԲՈՒՍԱՆԵԼՆ ՉՈՐԱՑ-
ԱՒ ՉԳՈՅԷ ԽՈՆԱՒՈՅ:
ԵՒ ԱՅԼՆ ԱՆԿԱՒ Ի ՄԷ-
Ջ ՓՇՈՑ: ԵՒ ԸՆԴ ՆՄ
ԻՆ ԲՈՒՍԵԱԼ ՓՇՈՑՆ
ՀԵՂՁՈՒՑԻՆ ԶՆԱ:
ԵՒ ԱՅԼՆ ԱՆԿԱՒ ՅԵՐ
ԿԻՐ ԲԱՐԻ ԵՒ ՊԱՐԱՐՏ:
ԵՒ ԲՈՒՍԵԱԼ ԱՐԱՐ ՊՏ
ՈՒՂ ՀԱՐԻՒՐԱՊԱՏԻԿ·
ԶԱՅՍ ԻԲՐԵՒ ԽՕՍԵ
ՑԱՒ· ԱՂԱՂԷ· ՈՐ ՈՒՆԻ
ԱԿԱՆՋՍ ԼՍԵԼՈՅ·
ԼՈՒՑԷ:

ՀԱՐՑԱՆԷԻՆ ԶՆԱ ԱՇ

ԱՆԷԻՆ ՑՆԱ, ԹԷ ԶԻ
ՆՉ ԻՑԷ ԱՌԱԿՍ.
ԵՒ ՆԱ ԱՍԷ. ՁԵԶ
ՏՈՒԵԱԼ Է ԳԻՏԵԼ ԶԽ
ՈՐՀՈՒՐԴՍ ԱՐՔԱՅՈՒ
ԹԵԱՆՆ ԱՅ:
ԱՅԼ ԱՅԼՈՑ ԱՌ
ԱԿԱՒՔ: ԶԻ ՏԵՍ
ՑԵՆ. ԵՒ ՄԻ ՏԵՍՑԵՆ:
ԵՒ ԼՍԻՑԵՆ. ԵՒ ՄԻ
ԻՄԱՍՑԻՆ:
ԱՅՍ Է ԱՌԱԿՆ ԱՅՍ
ԻՆՉ Է: ՍԵՐՄՆ ԲԱ
ՆՆ ԱՅ Է. ԵՒ ՈՐՔ ԱՌ
ՃԱՆԱՊԱՐՀԱՒՆ.
ԱՅՆՈՔԻԿ ԵՆ. ՈՐ
ԼՍԵՆ, ԵՒ ԱՊԱ ԳԱՅ
ՍԱՏԱՆԱՅ ԵՒ ՀԱՆԷ
ԶԲԱՆՆ Ի ՍՐՏԻՑ ՆՈ
ՑԱ. ԶԻ ՄԻ ՀԱՒԱՏԱՍ

ՑԵՆ. ԵՒ ԱՊՐԵՍՑԻՆ.
ԵՒ ՈՐՔ ՅԱՊԱՌԱԺԻՆ.
ՈՐՔ ՅՈՐԺԱՄ ԼՍԻՑԵՆ
ԽՆԴՈՒԹԵԱՄԲ ԸՆԴ
ՈՒՆԻՆ ԶԲԱՆՆ, ԵՒ
ԱՐՄԱՏՍ ՈՉ ՈՒՆԻՆ.
ՈՐՔ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ
ՀԱՒԱՏԱՆ. ԵՒ Ի ԺԱ
ՄԱՆԱԿԻ ՓՈՐՁՈՒ
ԹԵԱՆՆ ՀԵՌԱՆԱՆ.
ԵՒ ՈՐ Ի ՄԷՋ ՓՇՈ
ՑՆ ԱՆԿԱՒ. ՆՈՔԱ
ԵՆ ՈՐ ԻԲՐԵՒ ԼՍԵՆ ԶԲ
ԱՆՆ. ԵՒ Ի ՀՈԳՍ ԵՒ Ի
ՄԵԾՈՒԹԻՒՆՍ ԵՒ Ի ՅԱ
ՆՆ, ՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՐ
ՀԻՍ ԶԲԱՂԵԱԼ ՀԵՂՁ
ՆՈՒՆ. ԵՒ ԱՆՊՏՈ
ՒՂ ԼԻՆԻՆ.
ԵՒ ՈՐ ՅԵՐԿԻՐՆ ԲԱՐ

Ի, ՈՐՈՑ ԲԱՐՒՈՔ ԵՒ
ԶՈՒԱՐԹԱԳԻՆ ՍՐՏԻՒ
ԼՈՒԵԱԼ ԶԲԱՆՆ ԸՆԴ
ՈՒՆԻՆ, ԵՒ ՏԱՆ ՊՏ
ՈՒՂ ՀԱՄԲԵՐՈՒԹԵԱՄԲ:
ՈՉ ՈՔ ԼՈՅՑ ԱՌՆԷ ՃՐԱԳ
ԵՒ ԹԱՔՈՒՑԱՆԷ ԸՆԴ
ԿԱՐԱՍԵԱՒ, ԿԱՄ ԴՆԷ
ԸՆԴ ՄԱՀՃԱՒ, ԱՅԼ
Ի ՎԵՐԱՅ ԱՇՏԱՆԱԿԻ
ԴՆԷ, ԶԻ ՄՏԱՆԻՑԵՆ
ՑԵՆ ԶԼՈՅՍՆ ՏԵՍՑԵՆ:
ՉԻՔ ԻՆՉ ԾԱԾՈՒԿ
ՈՐ ՈՉ ՅԱՅՏՆԻՑԻ · ԵՒ
ԳԱՂՏՆԻ ՈՐ ՈՉ ԾԱՆԻ
ՑԻ · ԵՒ ԵԿԵՍՑԷ ՅԱՅՏ:
ՏԵՍԷՔ ԱՅՍՈՒՀԵՏԵՒ
ԶԻԱՐԴ ԼՍԷՔ: ԶԻ
ՈՐ ՈՒՆԻՑԻ · ՏԱՑԻ ՆՄԱ:
ԵՒ ՈՐ ՈՉ ՈՒՆԻՑԻ, ԵՒ

ԶՈՐ ՀԱՄԱՐԻՑԻՆ ԹԷ ՈՒՆ
ԻՑԻ · ԲԱՐՁՑԻ Ի
ՆՄԱՆԷ: — Ե —
ԵԿԻՆ ԱՌ ՆԱ ՄԱՅՐ ԻՒՐ
ԵՒ ԵՂԲԱՐՔ ԻՒՐ, ԵՒ
ՈՉ ԿԱՐԷԻՆ ՀԱՍԱՆ
ԵԼ Ի ՆԱ ՎԱՍՆ ԲԱԶՄՈՒ
ԹԵԱՆՆ:
ԱԶԴԵՑԻՆ ՆՄԱ ԵՒ
ԱՍԵՆ, ՄԱՅՐ ՔՈ
ԵՒ ԵՂԲԱՐՔ ՔՈ · ԿԱՆ
ԱՐՏԱՔՈՅ · ԵՒ ԿԱՄ
ԻՆ ԶՔԵԶ ՏԵՍԱՆԵԼ:
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ ·
ՄԱՅՐ ԻՄ ԵՒ ԵՂԲԱՐՔ ԻՄ
ՍՈՔԱ ԵՆ · ՈՐ ԶԲԱՆՆ
ԱՅ ԼՍԵՆ · ԵՒ ԱՌՆԵՆ ·
ԵՒ ԵՂԵՒ Ի ՄԻՈՒՄ ԱՒ
ՈՒՐՑ, ԻՆՔՆ ԵԼ Ի
ՆԱՒ · ԵՒ ԱՇԱԿԵՐՏՔ

ՆՈՐԱ· ԵՒԱՍԷՑՆՈՍ
ԵԿԱՅՔԱՆՑՑՈՒՔՅԱ
ՅՆԿՈՅՍԾՈՎԱԿԻՍ:
ԵՒԳՆԱՑԻՆ·
ԵՒՄԻՆՉԴԵՌՆԱՒԷ
ԻՆ· ԻՔՈՒՆԵՄՈՒՏ·
ԵՒԷՋ ՄՐՐԻԿՀՈՂՄՈՅ
ԻԾՈՎԱԿՆ· ԵՒԼՆՈՒ
ՆՈՅՐ: ԵՒՎՏԱՆԳ
ԷԻՆ: ՄԱՏՈՒՑԵԱԼ
ԶԱՐԹՈՒՑԻՆԶՆԱ
ԵՒԱՍԷԻՆ· ՎԱՐԴԱ
ՊԵՏ ԿՈՐՆՉԻՄՔԱ
ՒԱՍԻԿ· ԵՒՆԱՅԱ
ՐՈՒՑԵԱԼՍԱՍՏԵԱՑ
ՀՈՂՄՈՅՆ· ԵՒԽՌՈ
ՎՈՒԹԵԱՆՆՋՐՈՅՆ·
ԵՒՀԱՆԴԱՐԵՑԻՆԵՒ
ԵՂԵՒԽԱՂԱՂՈՒԹԻ
ՒՆ: ԵՒԱՍԷՑՆՈՍԱ·

ՈՒՐԷՆՀԱՒԱՏՔՁԵՐ·
ԵՒԶԱՀԻՀԱՐԵԱԼ
ԶԱՐՄԱՑԱՆ· ԵՒԱՍ
ԷԻՆՑՄԻՄԵԱՆՍ· Ո
ԱՐԴԵՒՔԻՑԷՍԱ· ԶԻ
ԵՒՀՈՂՄՈՑԵՒՋՐՈՑ
ՀՐԱՄԱՆՏԱՅԵՒՀՆԱ
ԶԱՆԴԻՆՆՄԱ:
ԵՒՆԱՒԵՑԻՆԻՀԻՆ
ՅԱՇԽԱՐՀՆԳԵՐԳԵ
ՍԱՑՒՈՑՈՐԷՅԱՅՆ
ԿՈՅՍՀԱՆԴԷՊԳԱԼ
ԻԼԵԱՅ: ԵՒԸՆԴԵԼ
ԱՆԵԼՆՈՐԱԻՑԱՄԱՔ·
ՊԱՏԱՀԵԱՑԱՅՐՄԻԻ
ՔԱՂԱՔԷՆՅՈՐՈՒՄԷ
ԻՆԴԵՒՔ· ԵՒԲԱԶՈՒՄ
ԺԱՄԱՆԱԿՍՉԷՐՀԱ
ՆԴԵՐՁԶԳԵՑԵԱԼ:
ԵՒՈՉԻՏԱՆԲՆԱԿԷՐ:

ԱՅԼ Ի ԳԵՐԵԶՄԱՆՍ ·
ԵՒ ՏԵՍԵԱԼ ԶՅՍ · ԱՂ
ԱՂԱԿԵԱՑ · ԵՒ ԱՍԷ
ՄԵԾԱՁԱՅՆ · ԶԻ
ԿԱՅ ԻՄ ԵՒ ՔՈ ՅՍ ՈՐԴԻ
ԱՅ ԲԱՐՁՐԵԼՈՅ · ԱՂ
ԱՉԵՄ ԶՔԵԶ · ՄԻ ՏԱՆ
ՋԵՐ ԶԻՍ · ՔԱՆԶԻ
ՀՐԱՄԱՆ ՏԱՅՐ ԱՅՍ
ՈՅՆ ՊՂԾՈՅ ԵԼԱՆԵԼ ·
Ի ՄԱՐԴՈՅ ԱՆՏԻ ·
ԶԻ ԲԱԶՈՒՄ ԺԱՄԱՆԱ
ԿՍ ՅԱՓՇՏԱԿԵԱԼ
ԷՐ ԶՆԱ · ԵՒ ԿԱՊԷ
Ի ՇՂԹԱՅՍ · ԵՒ ՊԱ
ՀԷՐ ՅԵՐԿԱԹՍ · ԵՒ
ԽԶԷՐ ԶԿԱՊՍՆ ·
ԵՒ ՎԱՐԷՐ Ի ԴԻՒԷՆ ՅԱ
ՆԱՊԱՏՍ ·
ԵՀԱՐՑ ՑՆԱ ՅՍ ԵՒ ԱՍԷ ·

ԶԻՆՉ ԱՆՈՒՆ Է ՔՈ ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ · ԼԵԳԵՈՆ
ԱՆՈՒՆ ԻՄ · ԶԻ ԴԵ
ՒՔ ԲԱԶՈՒՄՔ ՄՏԵԱԼ
ԷԻՆ Ի ՆԱ · ԵՒ ԱՂԱՉԷ
ԻՆ ԶՆԱ ԶԻ ՄԻ ՀՐԱՄԱՆ
ՏԱՅՑԷ ՆՈՑԱ ԵՐԹԱԼ
Ի ԴԺՈԽՍ · ԵՒ ԷՐ
ԱՆԴ ԵՐԱՄԱԿ ԽՈԶ
ԻՑ ԲԱԶՄԱՑ ԱՐԱԾԵԱ
ԼԱՆ Ի ԼԵՐԻՆՆ · ԵՒ
ԱՂԱՉԷՑԻՆ ԶՆԱ · ԶԻ
ՀՐԱՄԱՆ ՏԱՅՑԷ ՆՈ
ՑԱ ՄՏԱՆԵԼ Ի ՆՈՍԱ ·
ԵՒ ՀՐԱՄԱՆ ԵՏ ՆՈՑԱ ·
ԵՒ ԵԼԵԱԼ ԴԵՒՔՆ ՅԱՌ
ՆԷՆ ՄՏԻՆ Ի ԽՈԶՍՆ ·
ԵՒ ԴԻՄԵԱՑ ԵՐԱՄԱԿՆ
Ի ԴԱՀԷՍՆ Ի ԾՈՎ
ԱԿՆ · ԵՒ ՀԵՂՁԱՒ ·

Իբրեւ տեսին խոզար
ածքն զիրսն որ եղեն
փախեան. եւ պատ
մեցին ի քաղաքին եւ
յագարակսն. եւ
իբրեւ ելին տեսան
ել զգործսն. եւ եկ
ին առ Յս. եւ գտ
ին զայրն ուստի դեւ
քն ելեալ էին.
զգեցեալ եւ զգաստաց
եալ նստէր առ ոտս
Յի. եւ երկեան.
Պատմեցին նոցա որ
ոց տեսեալ էր թէ
զիարդ փրկեցաւ դիւ
ահարն: Եւ աղաչ
էր զնա ամենայն
բազմութիւնն
շուրջ զկողմամբք

Գերգեսացւոց գն
ալ ի սահմանաց նոցա.
քանզի ահիւ մեծ
աւ տագնապէին:
Եւ նա մտեալ ի նաւ
դարձաւ անդրէն.
Աղաչէր զնա այրն
ուստի դեւքն ելեալ
էին. շրջել ընդ նմա.
Արձակեաց զնա եւ
ասէ. Դարձ ի տուն քո
եւ պատմեա զորչափ
ինչ արար քեզ Ած.
Գնաց ի քաղաքն եւ
քարոզէր զոր ինչ
ար նմա Յս.


Եւ իբրեւ դարձաւ անդ
րէն Յս. ընկալաւ
զնա ժողովուրդն.
քանզի ամենեքին

ԿՆ ՈՒՆԷԻՆ ՆՄԱ·
ԵՒ ԱՀԱ ԵԿՆ ԱՅՐ ՄԻ ՈՐՈՒՄ
ԱՆՈՒՆ ԷՐ ՅԱՅՐՈՍ, ԵՒ
ՆԱ ԷՐ ԻՇԽԱՆ ԺՈՂՈՎՐ
ԴԵԱՆՆ: ԱՆԿԵԱԼ ԱՌ
ՈՏՍՆ ՅԻ· ԱՂԱՉԷՐ
ԶՆԱ ՄՏԱՆԵԼ Ի ՏՈՒՆ ՆՈ
ՐԱ, ԶԻ ԴՈՒՍՏՐ ՄԻԱ
ՄԱՒՐ ԷՐ ՆՈՐԱ· ԱՄԱՑ
ԻԲՐԵՒ ԵՐԿՈՏԱՍԱՆԻՑ·
ԵՒ ԷՐ ՄԵՐՁ Ի ՄԱՀ:
ԵՒ ԸՆԴ ԵՐԹԱԼՆ ՆՈՐԱ
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՆԵՂԷ
ԻՆ ԶՆԱ:
ԵՒ ԿԻՆ ՄԻ ԷՐ Ի ՏԵՌԱՏԵ
ՍՈՒԹԵԱՆ ԱՐԵԱՆ ԱՄ
ԱՑ ԵՐԿՈՏԱՍԱՆԻՑ,
ՈՐՈՒՄ ՈՉ ԷՐ ՀՆԱՐ ՅՈ
ՒՄԷՔԷ ԲԺՇԿԵԼ: ՄԱՏ
ՈՒՑԵԱԼ ՅԵՏՈՅ ՄԵՐՁԵ

ՑԱՒ Ի ՔՂԱՆՑՍ ՀԱՆԴԵՐ
ՁԻ ՆՈՐԱ· ԵՒ ՆՈՅՆ
ԺԱՄԱՅՆ ԵԿԱՑ ԲՂԽ
ՈՒՄՆ ԱՐԵԱՆ ՆՈՐԱ·
ԵՒ ԱՍԷ ՅՍ· ՈՎ Է ՈՐ
ՄԵՐՁԵՑԱՒ ՅԻՍ·
ԻԲՐԵՒ ԱՄԵՆԵՔԵԱՆ ՈՒ
ՐԱՆԱՅԻՆ, ԱՍԷ ՊԵ
ՏՐՈՍ ԵՒ ՈՐ ԸՆԴ ՆՄԱ
ԷԻՆ· ՎԱՐԴԱՊԵՏ
ԺՈՂՈՎՈՒՐԴՔԴ ՊՆԴ
ԵՆ· ԵՒ ՆԵՂԵՆ ԶՔԵԶ:
ԵՒ ԱՍԷ ՅՍ· ՈՄՆ ՄԵՐ
ՁԵՑԱՒ ՅԻՍ: ՔԱՆԶԻ
ԳԻՏԱՑԻ ԵԹԷ ԶԱՒՐ
ՈՒԹԻՒՆ ԵԼ ՅԻՆԷՆ·
ԻԲՐԵՒ ԵՏԵՍ ԿԻՆՆ, ԵԹԷ
ՈՉ ԾԱԾԿԵՑԱՒ Ի ՆՄԱ
ՆԷ, ԵԿՆ ԴՈՂԱԼՈՎ·
ԱՆԿԱՒ ԱՌԱՋԻ ՆՈՐԱ·

ԹԷ ՎԱՍՆ ՈՐՈՅ ԻՐԱՑ
ՄԵՐՁԵՑԱՒ Ի ՆԱ, ՊԱՏ
ՄԵԱՑ ԱՌԱՋԻ ԱՄԵՆԱ
ՅՆ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ·
ԵՒ ՈՐՊԷՍ ԲԺՇԿԵ
ՑԱՒ ԱՌԺԱՄԱՅՆ ;
ԵՒ ՅՍ ԱՍԷ ՑՆԱ· ՔԱՋ
ԱԼԵՐԵԱՑ ԴՈՒՍՏՐ ;
ՀԱՒԱՏՔ ՔՈ ԿԵՑՈՅՑԻՆ
ԶՔԵԶ ԵՐԹ Ի ԽԱՂԱՂ
ՈՒԹԻՒՆ :
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ՆԱ ԽՕ
ՍԷՐ· ԳԱՅ ՈՄՆ Ի
ՏԱՆԷ ԺՈՂՈՎՐԴԱՊԵ
ՏԻՆ· ԵՒ ԱՍԷ ՑՆԱ,
ՄԵՌԱՒ ԴՈՒՍՏՐ ՔՈ·
ՄԻ ԻՆՉ ԱՇԽԱՏ ԱՌ
ՆԵՐ ԶՎԴՍ ;
ԻՍԿ ՅՍ ԻԲՐԵՒ ԼՈՒԱՒ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ

ԵՒ ԱՍԷ, ՄԻԱՅՆ ՀԱՒ
ԱՏԱ ԵՒ ԿԵՑՑԷ· ԵՒ ԵԿ
ԵԱԼ Ի ՏՈՒՆ; ՈՉ ԶՈՔ
ԵԹՈՂ ՄՏԱՆԵԼ·
ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ԶՊԵՏ
ՐՈՍ· ԵՒ ԶՅԱԿՈՎԲՈՍ;
ԵՒ ԶՅՈՎՀԱՆՆԷՍ·
ԵՒ ԶՀԱՅՐ ՄԱՆԿԱՆՆ·
ԵՒ ԶՄԱՅՐՆ ՆՈՐԱ·
ԼԱՅԻՆ ԱՄԵՆԵՔԻՆ ԵՒ
ԿՈԾԷԻՆ ԶՆԱ· ԵՒ
ՆԱ ԱՍԷ, ՄԻ ԼԱՅՔ·
ԶԻ ՉԷ ՄԵՌԵԱԼ· ԱՅԼ
ՆՆՋԷ· ԵՒ ԾԱՂՐ ԱՌ
ՆԷԻՆ ԶՆԱ ԶԻ ԳԻՏԷ
ԻՆ ԹԷ ՄԵՌԱՒ· ԵՒ
ՆՈՐԱ ՀԱՆԵԱԼ ԶԱՄԵ
ՆԵՍԻՆ ԱՐՏԱՔՍ ԿԱԼ
ԱՒ ԶՁԵՌԱՆԷ ՆՈՐԱ·
ՅԱՐՈՅՑ ԶՆԱ ԵՒ Ա

ՂԵՑԱՒ · ԲԱՐԲԱՌԵՑԱՒ
ԵՒ ԱՍԷ · ԱՐԻ ԿԱՑ ՅՈՏՍ
ՈՒՍԳՈՒ · ԵՒ ԴԱՐՁԱՒ
ՈԳԻ ՆՈՐԱ · ԵՒ ԿԱՆԳՆԵ
ՑԱՒ ՎԱՂՎԱՂԱԿԻ · ԵՒ
ՀՐԱՄԱՅԵԱՑ ՏԱԼ ՆՄԱ
ՈՒՏԵԼ · ԵՒ ԶԱՐՄԱ
ՑԱՆ ԾՆՈՂՔ ՆՈՐԱ :
ԵՒ ՆԱ ՊԱՏՈՒԻՐԵԱՑ ՆՈՑԱ ՄԻ
ՈՒՄԵՔ ԱՍԵԼ ԶԱՅՆ ՈՐ
ԵՂԵՒ :

ԿՈՉԵՑԵԱԼ ԶԵՐ
ԿՈՏԱՍԱՆՍՆ · ԵՏ
ՆՈՑԱ ԻՇԽԱՆՈՒԹԻ
ՒՆ Ի ՎԵՐԱՅ ԴԻՒԱՑ ·
ԵՒ ԲԺՇԿԵԼ ԶՀԻՒԱՆԴ
ՈՒԹԻՒՆՍ · ԵՒ ԱՌԱՔ
ԵԱՑ ԶՆՈՍԱ ՔԱՐՈԶԵԼ
ԶԱՐՔԱՅՈՒԹԻՒՆՆ ԱՅ ·
ԵՒ ԲԺՇԿԵԼ ԶԱԽՏԱ

ԺԵՏՍ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՄԻ
ԻՆՉ ԲԱՌՆԱՅՔ Ի ՃԱ
ՆԱՊԱՐՀ : ՄԻ ԳԱՒԱ
ԶԱՆ : ՄԻ ՄԱԽԱՂ : ՄԻ
ՀԱՑ : ԵՒ ՄԻ ԱՐԾԱԹ ·
ԵՒ ՄԻ ԵՐԿՈՒ ՀԱՆԴ
ԵՐՁՍ ՈՒՆԻՑԻՔ ·
ԵՒ ՅՈՐ ՏՈՒՆ ՄՏԱՆԻ
ՑԷՔ · ԱՆԴ ԿԱՑՋԻՔ ·
ԵՒ ԱՆՏԻ ԳՆԱՑԷՔ :
ԵՒ ՈՐՔ ՈՉ ԸՆԴՈՒՆԻ
ՑԻՆ ԶՁԵԶ · ՅՈՐԺԱՄ
ԵԼԱՆԻՑԷՔ Ի ՔԱՂԱՔԷՆ
ՅԱՅՆՄԱՆԷ · ԶՓՈՇ
ԻՆ ՅՈՏԻՑ ՁԵՐՈՑ ԹԱ
ԹԱՓԵՑԷՔ Ի ՎԿԱՅ
ՈՒԹԻՒՆ ՆՈՑԱ ·
ԵՒ ԵԼԵԱԼ ՇՐՋԷԻՆ
ԸՆԴ ԳԵՕՂՍ ԵՒ ԸՆԴ

Դ ՉԶ · Ա ՆԺ · ԱՐ ԻԺ

Դ ՁԵ ՁԸ · Ա ՁԸ · ԱՐ ԽԵ

ԳԵՒՂՍ, ԱՒԵՏԱՐԱՆ
ԷԻՆ ԵՒ ԲԺՇԿԷԻՆ ԸՆԴ
ԱՄԵՆԱՅՆ ՏԵՂԻՍ :
ԼՈՒԱՒ ՀԵՐՈՎԴԷՍ ՉՈՐ
ՐՈՐԴԱՊԵՏ ԶԳՈՐԾՍՆ
ԱՄԵՆԱՅՆ՝ ՎԱՍՆ ԱՍ
ԵԼՈՅՆ ՅՈՄԱՆՑ՝ Թ
Է ՅՈՎՀԱՆՆԷՍ
ՆԷՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌ-
ԵԼՈՑ · ԵՒ ՅՈՄԱՆՑ
ԹԷ ԵՂԻԱ ՅԱՅՏՆԵ
ՑԱՒ · ԵՒ ՅԱՅԼՈՑ
ԹԷ ՄԱՐԳԱՐԷ ՈՄՆ
ՅԱՌԱՋՆՈՑՆ ՅԱՐԵԱՒ
ԱՍԷ ՀԵՐՈՎԴԷՍ · ԶՅ
ՈՎՀԱՆՆԷՍ ԵՍ ԳԼԽԱ
ՏԵՑԻ ; ԻՍԿ ԱՅՍ ՈՎ ԻՑԷ
ԶՈՐՄԷ ԶԱՅՍ ԳՈՐԾՍ
ԼՍԵՄ ; ԵՒ ԽՆԴՐԷՐ ՏԵ
ՍԱՆԵԼ ԶՆԱ ·

Դ. ՃՐ
Հ ԾԷ

ԴԱՐՁԱՆ ԱՌԱՔԵԱԼՔՆ
ԵՒ ՊԱՏՄԵՑԻՆ ՆՄԱ
ԶԱՄԵՆԱՅՆ ԶՈՐ ԱՐ
ԱՐԻՆ :
ԵՒ ԱՌԵԱԼ ԶՆՈՍԱ ԱՌ-
ԱՆՁԻՆՆ ԳՆԱՑ Ի
ՏԵՂԻ ԱՆԱՊԱՏ ՔԱՂԱ
ՔԻՆ, ՈՐՈՒՄ ԱՆՈՒՆ ԷՐ
ԲԵԹՍԱՅԻԴԱՅ ·
ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՔՆ ԻԲՐ
ԵՒ ԳԻՏԱՑԻՆ, ԳՆԱՑ
ԻՆ ԶՀԵՏ ՆՈՐԱ : ԵՒ
ԸՆԿԱԼԵԱԼ ԶՆՈՍԱ
ԽՕՍԷՐ ԸՆԴ ՆՈՍԱ ՎԱ
ՍՆ ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆՆ
ԱՅ · ԵՒ ՈՐՈՑ ՊԷՏՔ Է
ԻՆ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ,
ԲԺՇԿԷՐ ·
ԵՒ ՍԿՍԱՒ ՕՐՆ ՏԱՐԱ
ԺԱՄԵԼ · ՄԱՏԵԱՆ

Դ. Յ Մ. ՄՐ
ՂԶ ԽԵ ՃԻԹ ԿԶ
ՂԷ ԽԵ ՃԻԶ
ՂԳ ԽԹ ՃԻԵ ԿԳ

ԵՐԿՈՏԱՍԱՆՔՆ ԵՒ ԱՍԵՆ
ՑՆԱ · ԱՐՁԱԿԵԱ Ց
ԶԺՈՂՈՎՈՒՐԴԴ ԶԻ
ԵՐԹԻՑԵՆ ՇՈՒՐՋ ԳԻՒ
ՂՍ ԵՒ ՅԱԳԱՐԱԿՍ ՀԱՆԳՉ
ԻՑԵՆ · ԵՒ ԳՏՑԵՆ ԿԵ
ՐԱԿՈՒՐՍ · ԶԻ ԱՍՏ
ՅԱՆԱՊԱՏ ՏԵՂՒՈՋ
ԵՄՔ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ ·
ՏՈՒՔ ԴՈՒՔ ԴՈՑԱ ՈՒՏ
ԵԼ · ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ ·
ՈՉ ԳՈՅ ՄԵՐ ԱՒԵԼԻ
ՔԱՆ ԶՀԻՆԳ ՆԿԱՆԱԿ
ԵՒ ԶԵՐԿՈՒ ՁԿՈՒՆՍ ·
ԲԱՅՑ ԵԹԷ ԵՐԹԻՑՈՒՔ
ԳՆԵՍՑՈՒՔ ԿԵՐԱԿՈՒՐ
ԺՈՂՈՎՐԴԵԱՆԴ ԱՅԴ
ՈՐԻԿ · ՔԱՆԶԻ ԷԻՆ
ԱՐՔ ԻԲՐԵՒ ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ·

ԱՍԷ ՑԱՇԱԿԵՐՏՍՆ ·
ԲԱԶՄԵՑՈՒՑԷՔ ԶԴՈ
ՍԱ · ԴԱՍՍ · ԴԱՍՍ ·
ՅԻՍՈՒՆ · ՅԻՍՈՒՆ · ԵՒ
ԱՐԱՐԻՆ ԱՅՆՊԷՍ · ԵՒ
ԲԱԶՄԵՑՈՒՑԻՆ ԶԱ
ՄԵՆԵՍԵԱՆՍ ·
ԵՒ ԱՌԵԱԼ ԶՀԻՆԳ ՆԿ
ԱՆԱԿՍՆ · ԵՒ ԶԵՐԿՈՒ
ՁԿՈՒՆՍՆ · ՀԱՅԵՑԱՒ
ՅԵՐԿԻՆՍ · ԱՒՐՀՆԵ
ԱՑ ԵՒ ԵԲԵԿ · ԵՒ ՏԱՅՐ
ՑԱՇԱԿԵՐՏՍՆ ԱՐԿԱ
ՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ ·
ԿԵՐԱՆ ԵՒ ՅԱԳԵՑԱՆ
ԱՄԵՆԵՔԵԱՆ · ԵՒ ԲԱՐՁ
ԻՆ ԶՆՇԽԱՐՍՆ ԿՈՏՈՐ
ՈՑՆ ԵՐԿՈՏԱՍԱՆ ՍԱ
ԿԱՌԻՍ · Յ
ԵՒ ԵՂԵՒ Ի ԿԱԼՆ ՆՈՐԱ ՅԱՂ

ՕԹՍ · ԱՌԱՆՁԻՆՆ ·
ԷԻՆԸՆԴՆՄԱԵՒԱՇԱ
ԿԵՐՏՔ ՆՈՐԱ ·
ԵՀԱՐՑ ՑՆՈՍԱ ԵՒ ԱՍԷ ·
ԶՈՔԱՍԵՆԶԻՆԷՆԺՈ
ՂՈՎՈՒՐԴՔՆ ԹԷ ԻՑԵՄ ·
ՆՈՔԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ
ՏՈՒԵԱԼ ԱՍԵՆ · ԶՅ
ՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ ·
ԵՒ ԱՅԼՔ ԶԵՂԻԱՅ ·
ԻՍԿ ԱՅԼՔ ԹԷ ՄԱՐԳԱ
ՐԷ ՈՄՆ ՅԱՌԱՋՆՈՑՆ
ՅԱՐԵԱՒ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԴՈՒՔ
ԶՈՔ ԱՍԷՔ ԶԻՆԷՆ
ԹԷ Ի ՑԵՄ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՊԵՏ
ՐՈՍ ԵՒ ԱՍԷ · ԶՔՍՆ ԱՅ ·
ՂԷ ՆԱ ՍԱՍՏԵԱՑ Ի ՆՈՍԱ ·
ԵՒ ՊԱՏՈՒԻ ՐԵԱՑ

ՄԻ ՈՒՄԵՔ ԱՍԵԼ ԶԱՅԴ ·
ԵՒ ԱՍԷ · ԹԷ ՊԱՐՏ Է
ՈՐԴՒՈՅ ՄԱՐԴՈՅ ԲԱԶ
ՈՒՄ ՉԱՐՉԱՐԵԼ · ԵՒ
Ա ՆԱՐԳԵԼ Ի ՔԱՀԱՆԱ
ԱՊԵՏԻՑ ԵՒ Ի ԾԵՐՈՑ ·
ԵՒ Ի ԴՊՐԱՑ · ՍՊԱՆ
ԱՆԵԼ ԵՒ ՅԵՐՐՈՐԴ ԱՒՈՒՐ
ՅԱՌՆԵԼ ·
ՂԸ ԱՍԷՐ ԱՌ ԱՄԵՆԵՍԵԱՆ ·
ԵԹԷ ՈՔ ԿԱՄԻ ԶԿՆԻ ԻՄ
ԳԱԼ · ՈՒՐԱՍՑԻ ԶԱՆ
ՁՆ · ԵՒ ԱՌ ՑԷ
ԶԽԱՉ ԻՒՐ ՀԱՆԱՊԱԶ
ԵՒ ԵԿԵՍՑԷ ԶՀԵՏ ԻՄ ·
ԶԻ ՈՐ ԿԱՄԻ ՅԻ
ԶԱ ՆՁՆ ԻՒՐ ԿԵ
ՑՈՒՑԱՆԵԼ ԿՈՐՈՒ
ՍՑԷ ԶՆԱ · ԵՒ ՈՐ ԿՈ
ՐՈՒՍՑԷ ԶԱՆՁՆ

[illegible]

ԻՒՐ ՎԱՍՆ ԻՄ ԳՏՑԷ ԶՆԱ·
ԶԻՆՉ ԱՒԳՈՒՏ Է ՄԱՐ
ԴՈՅ· ԵԹԷ ԶԱՇԽԱ
ՐՀ ԱՄԵՆԱՅՆ ՇԱՀ
ԵՍՑԻ· ԵՒ ԶԱՆՁՆ
ԻՒՐ ԿՈՐՈՒՍՑԷ· ԿԱՄ
ՏՈՒԺԵՍՑԻ·
ղէ ԶԻ ՈՐ ՈՔ ԱՄԱՒԹ ՀԱՄ
ԱՐԵՍՑԻ ԶԻՆԵՒ ԶԲԱ
ՆԻՒՔ· ԶՆԱ ԵՒ ՈՐ
ԴԻ ՄԱՐԴՈՅ ՅԱՄԱՒԹ
ԱՐԱՍՑԷ· ՅՈՐԺԱՄ
ԵԿԵՍՑԷ
ՓԱՌԱՒՔ ԻՒՐՈՎՔ· ԵՒ
ՀԱՒՐ· ԵՒ ՀՐԵՇՏԱ
ԿԱՑ ՍՐԲՈՑ·
ղը ԲԱՅՑ ԱՐԴԱՐ ԵՒ
ԱՍԵՄ ՁԵԶ· ԵԹԷ
ԵՆ ՈՄԱՆՔ Ի ԴՈՅԱՆ
ՈՐ ԱՅԴՐ ԿԱՆ·



ՈՐՔ ՄԻ ՃԱՇԱԿԵՍՑԵՆ
Զ ՄԱՀ ՄԻՆՉԵՒ ՏԵՍ
ՑԵՆ ԶԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ
ԱՅ·



ԵՒ ԵՂԵՒ ՅԵՏ ԱՅՍՑ
ԲԱՆԻՑ ԻԲՐԵՒ ԱՒՈՒՐՍ
ՈՒԹ· ԱՌԵԱԼ ԶՊԵՏ
ՐՈՍ· ԵՒ ԶՅԱԿՈԲՈՍ·
ԵՒ ԶՅՈՀԱՆՆԷՍ·
ԵԼ ՆԵՒ Ի ԼԵԱՌՆ ՄԻ ԲԱ
ՐՁՐ ԿԱԼ ՅԱՂԱՒԹՍ·
ԵՒ Ի ԿԱԼՆ ՆՈՐԱ ՅԱՂԱՒ
ԹՍ· ԵՂԵՒ ՏԵՍԻԼ ԵՐ
ԵՍԱՑ ՆՈՐԱ ԱՅԼԱԿԵՐՊ·
ԵՒ ՓՈԽԵՑԱՒ ՀԱՆԴ
ԵՐՁ ՆՈՐԱ· ԵՒ ԵՂԵՒ
ՍՊԻՏԱԿ ՓԱՅԼՈՒՆ·
ԵՒ ԱՀԱ ԱՐՔ ԵՐԿՈՒ ԽՕ
ՍԷԻՆ ԸՆԴ ՆՄԱ·
ՈՐ ԷԻՆ ՄՈՎՍԷՍ

ՍԵՒ ԵՂԻԱՅ ԵՐԵՒԵԱՆ ՓԱ
ՌԱՒՔ · ԵՒ ԱՍԷԻՆ ԶԵԼ
ԻՑՆ ՆՈՐԱ ԶՈՐ ԿԱՄԷՐ
ԵՂԱՆԵԼ ՅԷՄ ·
ԻՍԿ ՊԵՏՐՈՍ ԵՒ ՈՐ ԸՆԴ
ՆՄԱՅՆ ԷԻՆ ԾԱՆՐԱՑԵ
ԱԼ Ի ՔՆՈՅ · ԶԱՐ
ԹՈՒՑԵԱԼ ՏԵՍԻՆ ԶՓ
ԱՌՍՆ ՆՈՐԱ · ԵՒ ԶԵՐ
ԿՈՒՍ ԱՐՍՆ ՈՐ ԿԱՅԻՆ
ԸՆԴ ՆՄԱ ·
ԵՒ ԵՂԵՒ Ի ՄԵԿՆԵԼ
ՆՈՑԱ Ի ՆՄԱՆԷ ·
ԱՍԷ ՊԵՏՐՈՍ ՑՅՍ ·
ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՐՒՈՔ
Է ՄԵԶ ԱՍՏ ԼԻՆԵԼ ·
ԵՒ ԱՐԱՍՑՈՒՔ ԵՐԻՍ
ՏԱՂԱՒԱՐՍ · ՄԻ ՔԵԶ ·
ԵՒ ՄԻ ՄՈՎՍԻՍԻ ·
ԵՒ ՄԻ ԵՂԻԱՅԻ · ԵՒ

ԵՒ ՈՉ ԳԻՏԷՐ ԶԻՆՉ
ԽՕՍԷՐ · ԵՒ ԻԲՐԵՒ
ԶԱՅՍ ԱՍԷՐ · ԵՂԵՒ ԱՄՊ
ԵՒ ՀՈՎԱՆԻ ԵՂԵՒ Ի ՎԵ
ՐԱՅ ՆՈՑԱ · ԵՒ ԵՐԿԵ
ԱՆ Ի ՄՏԱՆԵԼՆ ՆՈ
ՑԱ ԸՆԴ ԱՄՊՈՎՆ ·
ՁԱՅՆ ԵՂԵՒ ՅԱՄՊ
ՈՅՆ · ԵՒ ԱՍԷ ·
ԴԱ Է ՈՐԴԻ ԻՄ ՍԻՐԵ
ԼԻ · ԴՄԱ ԼՈՒԱՐՈՒՔ ·
ԵՒ ԸՆԴ ԼԻՆԵԼ ԲԱՐ
ԲԱՌՈՅՆ ԳՏԱՒ ՅՍ
ՄԻԱՅՆ · ԵՒ ՆՈՔԱ
ԼՌԵՑԻՆ · ԵՒ
ՈՉ ՈՒՄԵՔ ՊԱՏՄԷ
ՑԻՆ ՅԱՒՈՒՐՍՆ ՅԱ
ՅՆ ՈՍԻԿ · ԵՒ ՈՉ
ԻՆՉ ՅՈՐՈՑ ՏԵՍԻՆ ·


ԵՒ ԵՂԵՒ Ի ՎԱՂԻՒՆ

ՄԻՆՉ ԻՋԱՆԷԻՆ ՆՈ
ՔԱ Ի ԼԵԱՌՆԷ ԱՆՏԻ ·
ԸՆԴ ԱՌԱՋ ԵՂԵՒ ՆՄԱ
ԺՈՂՈՎՈՒՐԴ ԲԱԶՈՒՄ ·
ԵՒ ԱՀԱ ԱՅՐ ՄԻ Ի ԺՈՂ
ՈՎՐԴԵՆԷ ԱՆՏԻ ԱՂ
ԱՂԱԿԵԱՑ ԵՒ ԱՍԷ ·
ՎԱՐԴԱՊԵՏ · ԱՂԱ
ՉԵՄ ԶՔԵԶ ՀԱՅԵԱՑ
ՅՈՐԴԻ ԻՄ · ԶԻ ՄԻԱ
ՄԱՒՐ Է ԻՆՁ · ԵՒ Ա
ՀԱ ԱՅՍ ՀԱՐԿԱՆԻ Ի
ՆՄԱ · ԵՒ ՅԱՆԿԱՐ
ԾԱԿԻ ԳՈՉԷ · ԵՒ ԶԱ
ՐԿՈՒՑԱՆԷ · ԵՒ
ԹԱՒԱԼԵՑՈՒՑԱՆԷ
ԶՆԱ · ԵՒ ՓՐՓՐԵՑՈՒ
ՑԱՆԷ · ԵՒ ՀԱԶԻՒ
ՄԵԿՆԻ Ի ՆՄԱՆԷ ԽՈՐ
ՏԱԿԵԱԼ ԶՆԱ · ԵՒ

ԱՂԱՉԵՑԻ ԶԱՇԱԿԵ
ՐՏՍ ՔՈ ԶԻ ՀԱՆՑԵՆ
ԶՆԱ · ԵՒ ՈՉ ԿԱՐԱՑԻՆ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ ·
ԵՒ ԱՍԷ · ՈՎ ԱԶԳ ԱՆ
ՀԱՒԱՏ ԵՒ ԹԻՒՐ · ՄԻ
ՆՉԵՒ ՅԵՐԲ ԻՑԵՄ ԸՆԴ
ՁԵԶ · ԵՒ ԱՆՍԱՅՑ
ԵՄ ՁԵԶ · ՄԱՏՈ Յ
ԱՅՍՐ ԶՈՐԴԻՆ ՔՈ · ԵՒ
ՄԻՆՉԴԵՌ ՄԱՏՉԷՐ ·
ԶԱՐԿՈՅՑ ԶՆԱ ԴԵՒՆ ·
ԵՒ ՋԱՐԺԱԼԵԱՑ ·
ՍԱՍՏԵԱՑ ՅՍ ԱՅՍՈՅ
ՊՂԾՈՅՆ ԵՒ ԲԺՇԿԷ
ԱՑ ԶՄԱՆՈՒԿՆ · ԵՒ
ԵՏ ԶՆԱ ՑՀԱՅՐ ԻՒՐ ·
ԵՒ ԶԱՐՄԱՆԱՅԻՆ ԱՄԷ
ՆԵՔԵԱՆ Ի ՎԵՐԱ ՄԵԾ
ԱՄԵԾԱՑՆ ԱՅ ·

ղ. ճ ըր կէ

ԵՒ Ի ԶԱՐՄԱՆԱԼՆ ԱՄԵ
ՆԵՑՈՒՆ ԸՆԴ ԱՄԵՆԱ
ՅՆԻ ԶՈՐ ԱՌՆԷՐ · ԱՍ
ԷՐ ՑԱՇԱԿԵՐՏՍՆ ԻՒՐ · ԴՈՒՔ
ԴԻՔ Ի ԼՍԵԼԻՍ ՁԵՐ ԶԲ
ԱՆՍ ԶԱՅՍՈՍԻԿ · ԶԻ
ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ՄԱՏՆ
ԵԼՈՑ Է Ի ՁԵՌՍ ՄԱՐԴԿԱՆ
ԵՒ ՆՈՔԱ ՈՉ ԳԻՏԷԻՆ
ԶԲԱՆՆ · ԵՒ ԷՐ ԾԱԾ
ԿԵԱԼ Ի ՆՈՑԱՆԷ ԶԻ
ՄԻ ԳԻՏԱՍՑԵՆ · ԵՒ
ԵՐԿՆՉԷԻՆ ՀԱՐՑԱՆ
ԵԼ ՑՆԱ ՎԱՍՆ ԲԱՆԻՆ
ԱՅՆՈՐԻԿ ·
ԵՒ ՄՈՒՏ ԽՈՐՀՈՒՐԴ Ի
ՆՈՍԱ · ԹԷ ՈՎ ԱՐ
ԴԵՕՔ ՄԵԾ ԻՑԷ Ի ՆՈ
ՑԱՆԷ · ՅՍ ԻԲՐԵՒ
ԾԱՆԵԱՒ ԶԽՈՐՀՈՒՐԴՍ

Ղ / ՃԲ / ՃԲ    Ը / ՃՂԶ / ՃԺԵ

ՆՈՑԱ · ԱՌ ՄԱՆՈՒԿ
ՄԻ ԿԱՑՈՅՑ Ի ՄԷՋ ՆՈ
ՑԱ ԱՌ ԻՒՐ · ԵՒ ԱՍԷ ·
ՈՐ ՈՔ ԸՆԿԱԼՑԻ ԶՄԱՆ
ՈՒԿՍ ԶԱՅՍ ՅԱՆՈՒՆ
ԻՄ · ԶԻՍ ԸՆԴՈՒՆԻ ·
ԵՒ ՈՐ ԶԻՍ ԸՆԴՈՒՆԻՑԻ ·
ԸՆԴՈՒՆԻ ԶԱՌԱՔԻՉՆ
ԻՄ · ԶԻ ՈՐ ՓՈՔՐԻԿՆ Է
ՅԱՄԵՆԵՍԵԱՆ Ի ՁԵԶ ·
ՆԱ ԵՂԻՑԻ ՄԵԾ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՈՎ
ՀԱՆՆԷՍ · ԵՒ ԱՍԷ ·
ՎԱՐԴԱՊԵՏ · ՏԵՍ
ԱՔ ԶՈՄՆ · ՈՐ ՅԱՆ
ՈՒՆ ՔՈ ԴԵՒՍ ՀԱՆԷՐ ·
ԵՒ ԱՐԳԵԼԱՔ ԶՆԱ ԶԻ
ՈՉ ԳԱՅՐ ԸՆԴ ՄԵԶ ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ · ՄԻ
ԱՐԳԵԼՈՒՔ · ԶԻ ՈՐ

Ղ / ՃԴ

ՈՉ Է ՁԵՐ ԹՇՆԱՄԻ
Ի ՁԵՐ ԿՈՂՄ Է ·
ԵՒ ԵՂԵՒ Ի ԿԱՏԱՐԵԼ ԱՒ
ՈՒՐՑ ՎԵՐԱՆԱԼՈՅ ՆՈ
ՐԱ · ԵՒ ԻՆՔՆ ԶԵՐԵՍՍ
ՀԱՍՏԱՏԵԱՑ ԵՐԹԱԼ
ՅԷՄ · ԵՒ ԱՌԱՔԵԱՑ
ՀՐԵՇՏԱԿՍ ԱՌԱՋԻ ԵՐ
ԵՍԱՑ ԻՒՐՈՑ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ՉՈԳԱՆ ՄՏ
ԻՆ Ի ԳԵՒՂ ՄԻ ՍԱՄԱՐԱ
ՑՒՈՑ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԻՆՉ
ՆՄԱ · ԵՒ ՈՉ ԸՆԿԱԼ
ԱՆ ԶՆԱ · ԶԻ ԴԷՄ ԵԴԵ
ԱԼ ԷՐ ՆՈՐԱ ԵՐԹԱԼ ՅԷՄ ·
ԻԲՐԵՒ ՏԵՍԻՆ ԱՇԱԿԵ
ՐՏՔՆ ՅԱԿՈԲՈՍ ԵՒ
ՅՈՎՀԱՆՆԷՍ · ԱՍԵՆ ·
ՏՐ · ԿԱՄԻՍ ԶԻ ԱՍԱ
ՑՈՒՔ · ԵՒ ԻՋՑԷ ՀՈՒՐ

ՅԵՐԿՆԻՑ · ԵՒ ՍԱՏԱԿԵ
ՍՑԷ ԶԴՈՍԱ ·
ԴԱՐՁԱՒ ՍԱՍՏԵԱՑ ՆՈ
ՍԱ ԵՒ ԱՍԷ · ՈՉ ԳԻՏԷՔ
ՈՐՈՅ ՀՈԳՒՈՅ ԷՔ ԴՈՒՔ ·
ԶԻ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ՈՉ
ԵԿՆ ԶՈԳԻՍ ՄԱՐԴԿԱՆ
ԿՈՐՈՒՍԱՆԵԼ · ԱՅԼ
ԿԵՑՈՒՑԱՆԵԼ · ԵՒ
ԳՆԱՑԻՆ ՅԱՅԼ ԳԵՒՂ ·
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ԵՐԹԱՅ
ԻՆ ՆՈՔԱ Ի ՃԱՆԱՊԱՐ
ՀԻ · ԱՍԷ ՈՄՆ ՑՆԱ ·
ԵԿԻՑ ԶԿՆԻ ՔՈ ՅՈՐ Ա
ՅՐ ԵՒ ԵՐԹԻՑԵՍ ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ · ԱՂՈՒ
ԵՍՈՒՑ ՈՐՋՔ ԵՆ ·
ԵՒ ԹՌՉՆՈՑ ԵՐԿՆԻՑ
ԴԱԴԱՐՔ · ԵՒ ՈՐԴՒ
ՈՅ ՄԱՐԴՈՅ ՈՉ ԳՈՅ

ՈՂՈՐԴԻ ՑԷ ԶԴԱՍԻԻՆ

ԵՐԱՆԻ ՅԱՐԻԻԱՍԻՍ · ԵՒ
ԶԵՆԻՄ · ԵՔՆԱԱԱԵՐԻ ·
ՀՐԱՄԱՆ ՆՅՈՒԹԲՆ ՉՆԱՒ
ԵՐԹԱԱ ԹԱԱՂԱԶՀԱՅՐ ·

ԵՐԱՆԻ ՅՆԱՅՆ · ԹՈՂ
ԼՈՆ ԱԴՂԵԶՄԵԱԵԱ
ԼՕԻԺՐԵԱՆԵՅ · ԵԻԴՈԻ
ԵՐԹ ԳԱՅՄԵԱԶԱՐՔԱ
ՈԹԻՔԵՆԱՅ ·

ԵՐԱՆԻ ԵԻԱՅԳԼԱՆ · ԵՒ
ԻՅԶԼԵԻՔԹԱՐԻ · ՔԱՅՅ
ՆԱԻՀՐԱՄԱՆ ՆՐՈՒԹԲՆ
ՀՐԱԺԱՐԵԱ ԻՅԱՆԵԻՄՍ

ԵՐԱՆԻ ՅՆԱՅՍ · ՈՉՈՔ
ԱՐ ՆԱՆԵՉԱՆՆԶԱԿ
ԽՕՈՒ ԵԻՀԱՅԵԱ ՅԻՅԵ
ՅՍԵԹ ԵԱՀՕՂ ԵԱԼԻ
ՅԵԱՐՔԱՅՈԹԵԱՆԱՅ ·

ՅԵՐԱՅՍՈՐԻՆԵՐԵԻԵ

ՅՈՅՅՐՔԵՅԼԵԻՍԻԻԱԱ
ՆԱՍՈՔՆԵԵԵՐՆԱԻՍ · ԵՔ
ԱՈՒԱՔԵԱՅԶՆՈՍԱԵՐՆՈ
ԻՍԵՐՆՈՒՍԱԱՈՒԱՉԻԻԻՐ
ՅԱՄԷՆԱՅՀՐԱԱՔՍԵԻ
ԻՅԵՂՆՍՈԻՐԲՆՔՆԵՐԹ ·
ԼՈՅԵՐ ·

ԵՒԱՄԻՅՆՍԱ · ՀՈՒ
ՉՔԲԱԶԹՄԵՆ · ԵՒՄՉ
ԱՆՔՍԱՆԱ · ԱՐԴԱՂ
ԱՉԷՅԵՔԶ ՔՐՀՆՉՕՑ
ԶԻՀԱՆՅԷՄՉԱՆՍԻ
ՀՈՒՆՉՈԻԻՐ ·

ԵՐԹԵԱՅՔԱՀԱԱՕԻՔ
ԵԱԶՉԷԶԻԲՐԻԶԴԱ
ՈԲՆՍԻՄԷ · ՉԴԱՅԳՕՅ ·

ՍԻԲԱՈՒՆԱՅՔ ՔԱԱՆ ·
ԱԻՄՆԱԻԱՂ · ՄԻԿԱԻ
ՉԻԿՍ · ԵԻԻԽՆՆԱ
ԳԱՐ ՀԻՈՂ ՉՈՅՆՄԻ

ՈՒՏԷՔ ՅՈՅԺ ՅԷՔ ·

Յորժամ կայցէք

[illegible]

[illegible]

[illegible]

ՔԱՆ ՔԱՂԱՔԻՆ ԱՅՆՄԻԿ ·
ՎԱՅ ՔԵԶ ՔՈՐԱԶԻՆ ·
ՎԱՅ ՔԵԶ ԲԵԹՍԱՅԻԴԱՅ ·
ԶԻ ԵԹԷ Ի ՍՈԴՈՄ ԵՒ Ի
ՏԻՒՐՈՍ ԵՂԵԱԼ ԷԻՆ ԶՕ
ՐՈՒԹԻՒՆՔՆ ՈՐ ԵՂԷՆ Ի
ՔԵԶ՝ ՎԱՂՈՒ ԵՒՍ ԱՐ
ԴԵՒՔ Ի ԽՈՐԳ ԵՒ Ի ՄՈԽԻՐ
ՆՍՏԵԱԼ ԵՒ ԱՊԱՇԽԱՐ
ԵԱԼ ԷՐ՝ ԲԱՅՑ ՏԻՒՐ
ՈՍԻ · ԵՒ ՍԻԴՈՎՆԻ ԴԻՒՐ
ԱԳՈՅՆ ԼԻՑԻ Ի
ԴԱՏԱՍՏԱՆԻՆ ՔԱՆ ՁԵԶ ·
ԵՒ ԴՈՒ ԿԱՓԱՌՆԱՈՒՄ
ՄԻՄԻՆՉԵՒ ՅԵՐԿԻՆՍ
ԲԱՐՁՐԱՑԻՍ · ԱՅԼ
ՄԻՆՉԵՒ Ի ԴԺՈԽՍ Ի
ՋՑԵՍ ՝
ՈՐ ՁԵԶ ԼՍԷ ՝ ԻՆՁ
ԼՍԷ · ԵՒ ՈՐ ԶՁԵԶ

ԱՆԱՐԳԷ՝ ԶԻՍ ԱՆԱՐ
ԳԷ՝ ԵՒ ՈՐ ԶԻՍ ԱՆԱՐ
ԳԷ · ԶԱՌԱՔԻՉՆ ԻՄ
ԱՆԱՐԳԷ ·
ԵՒ ՈՐ ԻՆՁ ԼՍԷ · ԼՍԷ
ԱՅՆՄԻԿ ՈՐ ԶԻՍ ԱՌԱ
ՔԵԱՑ ՝
ԴԱՐՁԱՆ ԵՒԹԱՆԱՍ
ՈՒՆ ԵՒ ԵՐԿՈՒՔՆ ՈՒՐԱԽ
ՈՒԹԵԱՄԲ ԵՒ ԱՍԷՆ ·
ՏՐ · ԵՒ ԴԵՒՔՆ ՀՆԱԶ
ԱՆԴԻՆ ՄԵԶ ՅԱՆՈՒՆ ՔՈ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՏԵՍ
ԱՆԷԻ ԶՍԱՏԱՆԱՅ ԱՆԿ
ԵԱԼ ՅԵՐԿՆԻՑ ԻԲՐԵՒ
ԶՓԱՅԼԱԿՆ ·
ԱՀԱ ԵՏՈՒ ՁԵԶ
ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ
ԿՈԽԵԼ ԶՕՁՍ
ԵՒ ԶԿԱՐԻՃՍ ·

ԵՒԶԱՄԵՆԱՅՆԶԱՒՐ
ՈՒԹԻՒՆԹՇՆԱՄՒՈՅՆ·
ԵՒՁԵԶՈՉԻՆՉՎՆԱՍԵ
ՍՑԷ· ԲԱՅՑ ԸՆԴ
ԱՅՆՄԻԽՆԴԱՅՔԵԹԷ
ԱՅՍՔՀՆԱԶԱՆԴԻՆՁԵԶ
ԱՅԼԽՆԴԱՑԷՔԶԻԱՆ
ՈՒԱՆՔՁԵՐԳՐԵԱԼԵՆ
ՅԵՐԿԻՆՍ·
ՅՆՄԻՆԺԱՄՈՒՑՆԾԱ
ՑԱՒ ՅՍ ՀՈԳՒՈՎՆՍՐԲ
ՈՎ· ԵՒԱՍԷ·
ԽՈՍՏՈՎԱՆԻՄԶՔԵՆ
ՀԱՅՐ· ՏԷՐԵՐԿՆԻՑ
ԵՒԵՐԿՐԻ·
ԶԻ ԾԱԾԿԵՑԵՐ
ԶԱՅՍՅԻՄԱՍՏ
ՆՈՑ ԵՒԻԳԻՏՆՈՑ
ԵՒՅԱՅՏՆԵՑԵՐ ՅԵՐ
ԶԱՅՍ ՏՂԱՅՈՑ·

ԱՅՈ ՀԱՅՐ ԶԻԱՅՍ
ՊԷՍ ՀԱՃՈՅԵՂԵՒԱՌ
ԱՋԻՔՈ·
ԱՄԵՆԱՅՆԻՆՉՏՈՒԱՒ
ԻՆՁԻՀԱՒՐԷԻՄՄԷ·
ԵՒՈՉՈՔԳԻՏԷՈՎԷՈՐ
ԴԻԵԹԷՈՉՀԱՅՐ·
ԵՒՈՎԷՀԱՅՐԵԹԷՈՉ
ՈՐԴԻ· ԵՒՈՒՄԿԱՄԵՍ
ՑԻՈՐԴԻՅԱՅՏՆԵԼ·
ԵՒԴԱՐՁԵԱԼԱՌԱՇԱԿ
ԵՐՏՍՆԱՌԱՆՁԻՆՆ
ԱՍԷ· ԵՐԱՆԻԱՉԱՑ
ՈՐՏԵՍԱՆԵՆԶՈՐ
ՏԵՍԱՆԷՔԴ· ԵՒԱԿԱ
ՆՋԱՑԴՁԵՐՈՑՈՐ
ԼՍԵՆԶՈՐԼՍԷՔԴ·
ԱՍԵՄՁԵԶ· ԶԻԲԱԶ
ՈՒՄՄԱՐԳԱՐԷՔԵՒԱՐ
ԴԱՐՔՑԱՆԿԱՑԱՆ

ՏԵՍԱՆԵԼ ԶՈՐ ԴՈՒՔԴ
ՏԵՍԱՆԷՔ ԵՒ ՈՉ ՏԵՍԻՆ.
ԵՒ ԼՍԵԼ ԶՈՐ ԴՈՒՔԴ ԼՍԷՔ.
ԵՒ ՈՉ ԼՈՒԱՆ.
ԵՒ ԱՀԱ ՅԱՐԵԱՒ ՈՄՆ
ԱՒՐԻՆԱԿԱՆ Ն ՓՈՐՁԷՐ
ԶՆԱ. ԵՒ ԱՍԷՐ.
ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՐԻ.
ԶԻՆՉ ԳՈՐԾԵՑԻՑ
ԶԻ ԶԿԵԱՆՍՆ ՅԱՒԻՏԵ
ՆԱԿԱՆՍ ԺԱՌԱՆԳԵ
ՑԻՑ. ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆԱ.
ՅԱՒՐԷՆՍՆ ԶԻՆՉ ԳՐ
ԵԱԼ Է. ՈՐՊԷՍ ԸՆԹԵՌ
ՆՈՒՍ. ՆԱ ՊԱՏԱՍԽԱ
ՆԻ ԵՏ ԵՒ ԱՍԷ. ՍԻՐԵՍ
ՑԵՍ ԶՏՐ ԱԾ ՔՈ ՅԱՄԷ
ՆԱՅՆ ՍՐՏԷ ՔՈՒՄՄԷ.
ԵՒ ՅԱՄԷՆԱՅՆ ԱՆՁ
ՆԷ ՔՈՒՄՄԷ. ԵՒ

ՅԱՄԷՆԱՅՆ ԶԱՒՐՈՒ
ԹԵՆԷ ՔՈՒՄՄԷ. ԵՒ
ՅԱՄԷՆԱՅՆ ՄՏԱՑ ՔՈՑ.
ԵՒ ԶԸՆԿԵՐ ՔՈ ԻԲՐԵՒ
ԶԱՆՁՆ ՔՈ.
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ. ՈՒՂԻՂ
ԷՏՈՒՐ ԶՊԱՏԱՍԽԱՆ
ԻԴ. ԶԱՅԴ ԱՐԱ ԵՒ ԿԵՑ
ՑԵՍ.
ՆԱ ԻԲՐԵՒ ԿԱՄԷՑԱՒ
ԶԱՆՁՆ ԱՐԴԱՐԱՑՈՒ
ՑԱՆԵԼ. ԱՍԷ ՑՅՍ.
ԵՒ ՈՎ Է ԻՄ ԸՆԿԵՐ.
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ.
ԵՒ ԱՍԷ.
ԱՅՐ ՄԻ ԻՋԱՆԷՐ
ՅԵՄԷ ՅԵՐԻՔՈՎ. ԵՒ
ԱՆԿԱՒ Ի ՁԵՌՍ ԱՒԱԶԱ
ԿԱՑ. ՈՐՔ ՄԵՐԿԱՑԻՆ
ԶՆԱ ԵՒ ՎԷՐՍ ԻՎԵՐԱՅ

ԵԴԻՆ · ԶՈՂՋԻՆ ԿԻՍԱ
ՄԱՀ ԵՒ ԳՆԱՑԻՆ ·
ԴԷՊ ԵՂԵՒ ՔԱՀԱՆԱՅԻ ՄԻ
ՈՋ · ԻՋԱՆԵԼ ԸՆԴ
ՆՈՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ ·
ԵՒ ՏԵՍԵԱԼ ԶՆԱ ԶԱՆՑ
ԱՐԱՐ ·
ՆՈՅՆՊԷՍ ՂԵՒՏԱՑԻ ՄԻ
ԵԿԵԱԼ ԸՆԴ ՆՈՅՆ ՏԵՂԻ
ԵՏԵՍ ԵՒ ԶԱՆՑ ԱՐԱՐ ·
ՍԱՄԱՐԱՑԻ ՈՄՆ ՃԱՆ
ԱՊԱՐՀՈՐԴԵԱԼ · ԵԿՆ
ԸՆԴ ՆՈՅՆ ՏԵՂԻ ·
ԵՒ ՏԵՍԵԱԼ ԶՆԱ ԳԹԱ
ՑԱՒ · ՄԱՏՈՒՑԵԱԼ ԿԱ
ՊԵԱՑ ԶՎԷՐՍ ՆՈՐԱ ԱՐ
ԿԵԱԼ Ի ՎԵՐԱՅ ՁԷԹ ԵՒ
ԳԻՆԻ · ԵՒ ԵԴԵԱԼ Ի ՎԵՐ
ԱՅ ԳՐԱՍՏՈՒ ԻՒՐՈՅ ·
ԱԾ ԶՆԱ Ի ՊԱՆԴՈԿԻ
ՄԻ

ԵՒ ԴԱՐՄԱՆԵԱՑ ԶՆԱ ·
ԵՒ ԻԲՐԵՒ Ի ՎԱՂԻՒ ԱՆԴՐ
ԵԼԱՆԷՐ ՀԱՆԵԱԼ ԵՏ
ՑՊԱՆԴՈԿԱՊԵՏՆ
ԵՐԿՈՒՍ ԴԱՀԵԿԱՆՍ ·
ԵՒ ԱՍԷ ԴԱՐՄԱՆ ՏՈՒՐ
ԴՄԱ · ԵՒ ԶՈՐԻՆՉ
ԾԱԽԵՍՑԵՍ Ի ԴՄԱ ·
Ի ՄԻՒՍԱՆԳԱՄ ԳԱԼՍ
ԵԱՆ ՆԻՄՈՒՄ ՀԱՏՈՒ
ՑԻՑ ՔԵԶ ·
ԱՐԴ ՈՎ ՅԵՐԵՑՈՒՆՑ Ա
ՅՆՈՑԱՆԷ ԹՈՒԻ ՔԵԶ
ՄԵՐՁԱՒՈՐ ԼԻՆԵԼ ԱՆԿ
ԵԼՈՅՆ Ի ՁԵՌՍ ԱՒԱԶ
ԱԿԱՑ ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ · ՈՐ ԱՐԱՐ
ԶՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ Ի
ՎԵՐԱՅ ՆՈՐԱ ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ · ԵՐԹ

ԵՒ ԴՈՒ ԱՐԱ ՆՈՅՆՊԷՍ:
ԵՒ ԵՂԵՒ Ի ԳՆԱԼ ՆՈՑԱ
ԵՒ ԻՆՔՆ ԵՄՈՒՏ Ի ԳԵՒՂ
ՄԻ · ԵՒ ԿԻՆ ՈՄՆ ԱՆ
ՈՒՆ ՄԱՐԹԱՅ ԸՆԿԱԼ
ԶՆԱ Ի ՏԱՆ ԻՒՐՈՒՄ
ԵՒ ՆՈՐԱ ԷՐ ՔՈՅՐ ՄԻ ՈՐ
ՈՒՄ ԱՆՈՒՆ ԷՐ ՄԱՐԻԱՄ ·
ՈՐ ԵԿՆ ՆՍՏԱՒ ԱՌ ՈՏՍ
ՏՆ · ԵՒ ԼՍԷՐ ԶԲԱՆՍ
ՆՈՐԱ · ԵՒ ՄԱՐԹԱՅ
ԶԲԱՂԵԱԼ ԷՐ Ի ԲԱԶՈՒՄ
ՍՊԱՍՈՒ · ԵԿՆ ԵԿԱՑ
ԱՌ ՆՄԱ ԵՒ ԱՍԷ · ՏՐ
ՈՉ ԻՆՉ Է ՓՈՅԹ ՔԵԶ
ԶԻ ՔՈՅՐ ԻՄ ՄԻԱՅՆ
ԵԹՈՂ ԶԻՍ Ի ՍՊԱՍՈՒ ·
ԱՐԴ ԱՍԱ ԴՄԱ ԶԻ ԻՆՁ ՕԳ
ՆԵՍՑԷ ԻՆՁ ·
Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ

ՅՍ · ԵՒ ԱՍԷ
ՄԱՐԹԱՅ · ՄԱՐԹԱՅ ·
ԴՈՒ ՀՈԳԱՍ ԵՒ ԶԲԱԶՈՒ
ԻՒԻՔ ԶԲԱՂԵԱԼ ԵՍ · ԲԱՅՑ
ԱՍՈՐ ՍԱԿԱՒ ԻՆՉ ՊԻՏՈՅ Է ·
ՄԱՐԻԱՄ ՄԱՍՆ ԲԱՐԻ ԸՆՏ
ՐԵԱՑ ՈՐ ՈՉ ԲԱՐՁՑԻ Ի
ՆՄԱՆԷ :
ՃԿԵ ԵՒ ԵՂԵՒ Ի ՏԵՂՒՈՋ ՈՒՐ
ԷՐ ՆԱ ՅԱՂՕԹՍ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԴԱԴԱՐԵԱՑ ·
ԱՍԷ ՑՆԱ ՈՄՆ ՅԱՇԱ
ԿԵՐՏԱՑ ԻՒՐՈՑ · ՏՐ
ՈՒՍՈՅՑ ՄԵԶ ՅԱՂՕԹՍ
ԿԱԼ · ՈՐՊԷՍ ՅՈՎՀԱՆ
ՆԷՍ ՈՒՍՈՅՑ ԱՇԱԿԵՐ
ՏԱՑ ԻՒՐՈՑ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՅՈՐԺԱՄ
ԿԱՑԷՔ ՅԱՂՕԹՍ ·
ԱՍԱՍՋԻՔ

Դ. ՃԿԴ. — Ա ԲԺԴ

ՀԱՅՐ ՄԵՐ · ՍՈՒՐԲ ԵՂ
ԻՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ · ԵԿԵՍ
ՑԷ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ՔՈ ·
ԶՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶ
ՈՐԴ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՒՐԸՍ
ԱՒՐԷՆ · ԵՒ ԹՈՂ ՄԵԶ
ԶՄԵՂՍ ՄԵՐ · ԶԻ ԵՒ
ՄԵՔ ԹՈՂՈՒՄՔ ԱՄԵ
ՆԱՅՆԻ ՈՐ ՊԱՐՏԻՑԷ
ՄԵԶ · ԵՒ ՄԻ ՏԱՆԻՐ
ԶՄԵԶ Ի ՓՈՐՁՈՒԹԻՒ՟
ՃԻԴ ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՈՎ Ի
ՁԷՆՋ ՈՐ ԻՑԷ
ԲԱՐԵԿԱՄ · ԵՒ ԵՐԹԻ
ՑԷ ԱՌ ՆԱ Ի ՄԷՋ ԳԻՇԵ
ՐԻ · ԵՒ ԱՍԻՑԷ ՑՆԱ ·
ԲԱՐԵԿԱՄ ՏՈՒՐ ԻՆՁ
ՓՈԽ ԵՐԻՍ ՆԿԱՆԱԿՍ ·
ԶԻ ԲԱՐԵԿԱՄ ԻՄ ԵԿ
ԱՌ ԻՍ ՅՈՒՂՒՈՅ:
Գ ՃԻԴ

ԵՒ ՈՉ ԻՆՉ ՈՒՆԻՄ ԴՆԵԼ
ԱՌԱՋԻ ՆՈՐԱ ·
ԵՒ ՆԱ Ի ՆԵՐՔՈՒՍ ԱՍԱՍ
ՑԷ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՒ ԱՍ
ԻՑԷ · ՄԻ ԱՇԽԱՏ
ԱՌՆԵՐ ԶԻՍ · ԶԻ ԴՈ
ՒՌՆՔ ՓԱԿԵԱԼ ԵՆ · ԵՒ
ՄԱՆԿՈՒՆՔՍ ԸՆԴ ԻՆ
ԵՒ ԿԱՆ ՅԱՆԿՈՂՆԻ ·
ՈՉ ԿԱՐԵՄ ՅԱՌՆԵԼ ԵՒ
ՏԱԼ ՔԵԶ ·
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ:
ԵԹԷ ՈՉ ՅԱՐՈՒՑԵԱԼ
ՏԱՑԷ ՆՄԱ ՎԱՍՆ ԲԱ
ՐԵԿԱՄՈՒԹԵԱՆՆ ·
ՎԱՍՆ ԱՆԱՄՕԹՈՒ
ԹԵԱՆՆ ՅԱՐՈՒՑԵԱԼ
ՏԱՑԷ ՆՄԱ ԶԻՆՉ ԵՒ
ՊԻՏՈՅ ԻՑԷ ·
ՃԻԵ ԵՒ ԵՍ ԱՍԵՄ ՁԵԶ · ԽՆԴ
Գ ՃԻԵ Ժ Գ

ԴՐԵՑԷՔ ԵՒ ՏԱՑԻ ՁԵԶ·
ՀԱՅՑԵՑԷՔ ԵՒ ԳՏՋԻՔ·
ԲԱԽԵՑԷՔ՝ ԵՒ ԲԱՑՑԻ
ՁԵԶ· ԶԻ ԱՄԵՆԱՅՆ
ՈՐ ԽՆԴՐԷ ԱՌՆՈՒ· ԵՒ
ՈՐ ՀԱՅՑԷ ԳՏԱՆԷ՝ ԵՒ
ՈՐ ԲԱԽԷ ԲԱՑՑԻ ՆՄԱ·
ՅՈՎՔ Ի ՁԷՆՋ ՀԱՅՐ
ԽՆԴՐԻՑԷ ՈՐԴԻ ԻՒՐ
ՁՈՒԿՆ· ՄԻԹԷ ՓՈ-
ԽԱՆԱԿ ՁԿԱՆՆ ՕՁ
ՏԱՅՑԷ ՆՄԱ՝ ԵՒ ԿԱՄ
ԽՆԴՐԻՑԷ ՁՈՒ· ՄԻ-
ԹԷ ԿԱՐԻՃ ՏԱՅՑԷ
ՆՄԱ· ԻՍԿ ԵԹԷ ԴՈՒ
Ք ՈՐ ՉԱՐՔԴ ԷՔ ԳԻՏԷՔ
ՊԱՐԳԵՒՍ ԲԱՐԻՍ ՏԱԼ
ՈՐԴՒՈՑ ՁԵՐՈՑ· ՈՐ
ՉԱՓ ԵՒՍ ԱՌԱՒԵԼ ՀԱՅՐ
ՁԵՐ ՅԵՐԿՆԻՑ ՏԱՅՑԷ
ԲԱՐԻՍ ԱՅՆՈՑԻԿ ՈՐ ԽՆԴ-
ՐԷՆ Ի ՆՄԱՆԷ·
ԵՒ ՀԱՆԷՐ ԴԵՒ ՄԻ ՀԱՄՐ·
ԵՒ ԵՂԵՒ Ի ՅԵԼԱՆԵԼ ԴԵՒԻՆ
ԽՕՍԵՑԱՒ ՀԱՄՐՆ· ԵՒ
ԶԱՐՄԱՑԱՆ ԱՄԵՆԱՅՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴՔՆ·
ԵՒ ՈՄԱՆՔ Ի ՆՈՑԱՆԷ
ԱՍԷԻՆ· ԲԵՂԶԵԲԵՂԱՒ
ԻՇԽԱՆԱՒՆ ԴԻՒԱՑ
ՀԱՆԷ ԶԴԵՒՍ·
ԵՒ ԱՅԼՔ ՓՈՐՁԷԻՆ ԵՒ
ՆՇԱՆ ՅԵՐԿՆԻՑ ԽՆԴ-
ՐԷԻՆ Ի ՆՄԱՆԷ·
ԵՒ ՆՈՐԱ ԳԻՏԱՑԵԱԼ
ԶԽՈՐՀՈՒՐԴՍ ՆՈՑԱ
ԱՍԷ ՑՆՈՍԱ· ԱՄԵՆ
ԱՅՆ ԹԱԳԱՒՈՐՈՒ-
ԹԻՒՆ ԲԱԺԱՆԵԱԼ Ա-
Ն ՁՆ ԱՒԵՐԻ· ԵՒ ՏՈՒՆ

ԲԱԺԱՆԵԱԼ ՅԱՆՁՆ
ԿՈՐԾԱՆԻ · ԱՊԱ ԵԹԷ
ՍԱՏԱՆԱ ԲԱԺԱՆԵՑԱ
ՅԱՆՁՆ Է · ԶԻԱՐԴ ԿԱՑ
ՑԷ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ
ՆՈՐԱ · ԶԻ ԱՍԷՔ ԶԻՆ
ԷՆ ԵԹԷ ԲԵԵՂԶԵԲՈՒՂԱ
Ւ ԻՇԽԱՆԱՒՆ ԴԻՒԱՑ ՀԱ
ՆԷ ԶԴԵՒՍ · ԵԹԷ
ԵՍ ԲԵՂԱՒ ՀԱՆԵՄ ԶԴԵ
ՒՍ · ՈՐԴԻՔՆ ՁԵՐ ԻՒ
ՀԱՆԻՑԵՆ · ՎԱՍՆ ԱՅՍ
ՈՐԻԿ ՆՈՔԱ ԵՂԻՑԻՆ ՁԵՐ
ԴԱՏԱՒՈՐՔ ·
ԵՒ ԵԹԷ ՄԱՏԱՄԲ ԱՅ
ՀԱՆԵՄ ԶԴԵՒՍ · ԱՊԱ
ՀԱՍԵԱԼ Է Ի ՎԵՐԱՅ ՁԵՐ ԱՐ
ՔԱՅՈՒԹԻՒՆ ԱՅ ·
ՅՈՐԺԱՄ ՀԶԱՒՐՆ ՍՊԱՌԱԶԻՆ
ՊԱՀԻՑԷ ԶԳԱՒԻԹ ԻՒՐ

Ի ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԵՆ ԻՆՉՔ
ՆՈՐԱ · ԲԱՅՑ ԵԹԷ ՀԶ
ԱՒՐԱԳՈՅՆ ՔԱՆ ԶՆԱ
ԵԿԵԱԼ ՅԱՂԹԻ
ՑԷ ՆՄԱ · ԶՍՊԱՌԱԶԻ
ՆՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ ՀԱՆԷ
ՅՈՐ ՅՈՒՍԱՑԵԱԼ ԷՐ ԵՒ
ԶԱՒԱՐ ՆՈՐԱ ԲԱՇԽԵ
ՑԷ · ՈՐ ՈՉ Է ԸՆԴ ԻՍ
ՀԱԿԱՌԱԿ ԻՄ Է · ԵՒ
ՈՐ ՈՉ ԺՈՂՈՎԷ ԸՆԴ ԻՍ
ՑՐՈՒԷ ·
ՅՈՐԺԱՄ ԱՅՍՆ ԵԼԱՆԻ
ՑԷ Ի ՄԱՐԴՈՅ · ՇՐՋԻ
ԸՆԴ ԱՆՋՐԴԻ ՏԵՂԻՍ ·
ԽՆԴՐԷ ՀԱՆԳԻՍՏ · ԵՒ
ՈՉ ԳՏԱՆԷ · ԱՍԷ ԴԱ
ՐՁԱՑ ՅԱՆԴՐԷՆ Ի ՏՈ
ՒՆ ԻՄ ՈՒՍՏԻ ԵԼԻ · ԵՒ
ԳԱՅ ԳՏԱՆԷ ՄԱՔՐԵԱԼ ԵՒ

ՅԱՐԴԱՐԵԱԼ. ՅԱՅՆ
ԺԱՄԵՐԹԱՅԵՒԱՌՆՈՒ
ԵՒԹՆԱՅԼԱՅՍՍՉԱՐԱԳՈ
ՅՆՔԱՆԶԻՆՔՆ. ԵՒՄՏ
ԵԱԼԲՆԱԿԵՆԱՆԴ. ԵՒԼԻ
ՆԻՆ ՅԵՏԻՆՔՄԱՐԴՈՅՆ
ԱՅՆՈՐԻԿ. ՉԱՐՔԱՆԶԱ
ՌԱՋԻՆՆ.

ԵՒԵՂԵՒՄԻՆՉԴԵՌՆԱ
ԽՕՍԷՐԶԱՅՍ. ՁԱՅՆԵ
ԲԱՐՁՐԿԻՆՄԻԻԺՈՂՈՎՐ
ԴԵՆԷԱՆՏԻ. ԵՒԱՍԷ.
ԵՐԱՆԻՈՐՈՎԱՅՆԻՆ
ՈՐԿՐԵԱՑԶՔԵԶ. ԵՒ
ՍՏԵԱՆՑՆԶՈՐԴԻԱՑՈՒ
ՑԻՐԶՔԵԶ. ԵՒՆԱԱՍԷ.
ՆԱԵՐԱՆԻԱՅՆՈՑԻԿԷ
ՈՐԼՍԵՆԶԲԱՆՆԱՅԵՒ
ՊԱՀԻՑԵՆ.

ԵՒԻԴԻՄԱՆԵԼԻԿԵՐԱ
ՆՈՅԱԺՈՂՈՎՐԴՈՑՆ
ՍԿՍԱՒԱՍԵԼ. ԱԶԳՍԱՅՍ
ԱԶԳՉԱՐ. ՆՇԱՆԽՆԴ
ՐԷ. ԵՒՆՇԱՆՆՅԵՐԿՆԻՑ
ՈՉՏԱՅՑԻՍՄԱ. ԲԱՅՑ
ՆՇԱՆՆՅՈՎՆԱՆՈՒ.
ԶԻՈՐՊԷՍԵՂԵՒՅՈՎՆ
ԱՆՆՇԱՆՆԻՆՈՒԷԱՑԻ
ՈՑ. ԱՅՆՊԷՍԵՂԻՑԻ
ԵՒՈՐԴԻՄԱՐԴՈՅԱԶԳ
ԻՍԱՅՍՄԻԿ.

ԴՇԽՈՅՆՀԱՐԱՒՈՅ
ՅԱՐԻՑԷԻԴԱՏԱՍՏԱ
ՆԻԸՆԴԱԶԳԻՍԱԸՆԴ
ԱՅՍՈՐԻԿ. ԵՒԴԱՏԱՊԱ
ՐՏԻՑԷԶՍՈՍԱ. ԶԻԵԿՆ
ԻԾԱԳԱՑԵՐԿՐԻԼՍԵԼ
ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆՍՈՂ
ՈՄՈՆԻ. ԵՒԱՀԱՒԱՍ
ԱՒԵԼԻՔԱՆԶՍՈՂՈՄՈՆ

Է ԱՍՏ ·
ԱՐՔ ՆԻՆՈՒԷԱՑԻՔ ՅԱՐԻ
ՑԵՆ Ի ԴԱՏԱՍՏԱՆԻ ԸՆԴ
ԱԶԳԻՍ ԱՅՍՈՐԻԿ · ԵՒ
ԴԱՏԱՊԱՐՏԵՍՑԵՆ ԶՍԱ ·
ԶԻ ԱՊԱՇԽԱՐԵՑԻՆ Ի
ՔԱՐՈԶՈՒԹԵԱՆՆ ՅՈՎ
ՆԱՆՈՒ · ԵՒ ԱՀԱՒԱՍԻԿ ԱՒ
ԵԼԻ ՔԱՆ ԶՅՈՎՆԱՆ Է
ԱՍՏ ·
ՈՉ ՈՔ ԼՈՒՑԵԱԼ
ՃՐԱԳ ԴՆԷ Ի ԾԱԾՈՒԿ
ԱՅԼ Ի ՎԵՐԱՅ ԱՇՏԱՆԱ
ԿԻ · ԶԻ ՈՐ ՄՏԱՆԵՆ
ԼՈՅՍ ՏԵՍԱՆԻՑԵՆ ·
ՃՐԱԳ ՄԱՐՄՆՈՅ ԱԿՆ Է
ՅՈՐԺԱՄ ԱԿՆ ՔՈ ԱՌԱՏ Է
ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐՄԻՆԴ
ԼՈՒՍԱՒՈՐ ԵՂԻՑԻ · ԵՒ
ԵԹԷ ԱԿՆ ՉԱՐ Է ԵՒ ՄԱՐ

ՄԻՆԴ ՔՈ ԽԱՒԱՐԻՆ ԵՂԻՑԻ ·
ԱՐԴ ԶԳՈՅՇ ԼԵՐ · ԳՈՒ
ՑԷ ԼՈՅՍԴ ՈՐ Ի ՔԵԶ Է
ԽԱՒԱՐ ԻՑԷ · ԵԹԷ
ՄԱՐՄԻՆԴ ՔՈ ԱՄԵՆԱՅՆ
ԼՈՒՍԱՒՈՐ Է · ԵՒ ՉԳՈ
ՑԷ ՄԱՍՆ ԻՆՉ ԽԱՒԱՐԻ ·
ԵՂԻՑԻ ԼՈՒՍԱՒՈՐ ԱՄԵ
ՆԱՅՆ · ՈՐՊԷՍ ՅՈՐ
ԺԱՄ ՃՐԱԳՆ ՆՇՈՂԻ
ՒՔ ԼՈՒՍԱՒՈՐԵՍՑԷ ԶՔԵԶ ·
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ԽՕՍ
ԷՐ · ԱՂԱՉԷՐ ԶՆԱ
ՈՄՆ ՓԱՐԻՍԵՑԻ · ԶԻ
ՃԱՇ ԱՐԱՍՑԷ ԱՌ ՆՄԱ ·
ԵՒ ՄՏԵԱԼ ԲԱԶՄԵՑԱՒ ·
ԻԲՐԵՒ ԵՏԵՍ ՓԱՐԻՍԵ
ՑԻՆ ԶԱՐՄԱՑԱՒ · ԶԻ
ՈՉ ՆԱԽ ՄԿՐՏԵՑԱՒ
ՅԱՌԱՋ ՔԱՆ ԶՃԱՇՆ ·

ԱՍԷ ՑՆԱ ՏՐ · ԱՅԺՄ
ԴՈՒՔ ՓԱՐԻՍԵՑԻՔ ·
ԶԱՐՏԱՔԻՆ ԲԱԺԱԿԻՆ
ԵՒ ԶՍԿԱՒԱՌԱԿԻ ՍՐԲԷՔ ·
ԵՒ ՆԵՐՔԻՆ ՁԵՐ ԼԻ Է
ՅԱՓՇՏԱԿՈՒԹԵԱՄԲ
ԵՒ ՉԱՐՈՒԹԵԱՄԲ · ԱՆ
ՄԻՏՔ · ՈՉ ԱՊԱՔԷՆ
ՈՐ ԶԱՐՏԱՔԻՆՆ ԱՐԱՐ
ԵՒ ԶՆԵՐՔԻՆՆ ՆՈՅՆ
ԱՐԱՐ · ԲԱՅՑ ԱՂԷ ԶԱՌ
ԿԱՅՍՆ ՏՈՒՔ ՈՂՈՐՄՈՒ
ԹԻՒՆ · ԵՒ ԱՀԱ ԱՄԵՆ
ԱՅՆ ՍՈՒՐԲ Է ՁԵԶ ·
ՎԱՅ ՁԵԶ ՓԱՐԻՍԵՑՒ
ՈՑ ԶԻ ՏԱՍԱՆՈՐԴԷՔ
ԶԱՆԱՆՈՒԽ ԵՒ ԶՓԵԳ
ԵՆԱՅ ԵՒ ԶԱՄԵՆԱՅՆ
ԲԱՆՋԱՐ · ԵՒ ԱՆՑԱ
ՆԷՔ ԶԻՐԱՒԱՄԲՔ ԵՒ ԶՍԻ

ՐՈՎՆ ԱՅ · ԶԱՅՍ ԱՐԺԱՆ
ԷՐ ԱՌՆԵԼ ԵՒ ԶԱՅՆ ՈՉ
ԱՆՑԱՆԵԼ ·
ՎԱՅ ՁԵԶ ՓԱՐԻՍԵՑՒ
ՈՑ ԶԻ ՍԻՐԷՔ ԶԲԱՐՁՐ
ԱԳԱՀՍ Ի ԺՈՂՈՎՈՒՐԴՍ ·
ԵՒ ԶՈՂՋՈՅՆՍ
Ի ՀՐԱՊԱՐԱԿՍ ·
ՎԱՅ ՁԵԶ ԶԻ ԷՔ ԴՈՒՔ
ԻԲՐԵՒ ԶԳԵՐԵԶՄԱՆՍ
ԱՆՅԱՅՏՍ · ԵՒ ՄԱՐԴ
ԻԿ ԳՆԱՆ Ի ՎԵՐԱՅ ՈՉ
ԳԻՏԵՆ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՈՄՆ
ՅՕՐԻՆԱԿԱՆԱՑՆ
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ · ՎԱՐ
ԴԱՊԵՏ ԶԱՅԴ ԻՐՍ
ԱՍԵԼՈՎ ԵՒ ԶՄԵԶ
ԹՇՆԱՄԱՆԵՍ ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ · ԵՒ ՁԵԶ

ՎԱՅ ԱՒՐԻՆԱԿԱՆԱՑԴ.
ԶԻ ԲԵՌՆԱՅՔ ՄԱՐԴԿԱՆ
ԲԵՌԻՆՍ ԾԱՆՈՒՆՍ ԵՒ
ԴԺՈՒԱՐԱԿԻՐՍ. ԵՒ ԴՈ
ՒՔ ՄԱՏԱՄԲ ՄԻՈՎ ԻԲԵ
ՌԻՆՍՆ ՈՉ ՄԵՐՁԵՆԱՅՔ:
ՎԱՅ ՁԵԶ ԶԻ ՇԻՆԷՔ ԶԳԵ
ՐԵԶՄԱՆՍ ՄԱՐԳԱՐԷԻՑՆ
ԵՒ ՀԱՐՔՆ ՁԵՐ ՍՊԱՆԻՆ
ԶՆՈՍԱ. ԱՊԱՔԷՆ
ՎԿԱՅԷՔ ԵՒ ԿԱՄԱԿԻՑ
ԷՔ ԳՈՐԾՈՑ ՀԱՐՑՆ ՁԵ
ՐՈՑ. ԶԻ ՆՈՔԱ ԿՈՏՈՐ
ԵՑԻՆ ԶՆՈՍԱ. ԵՒ ԴՈՒՔ
ԶԳԵՐԵԶՄԱՆՍ ՆՈՑԱ
ՇԻՆԷՔ.
ՎԱՍՆ ԱՅՍՈՐԻԿ ԻՄԱ
ՍՏՈՒԹԻՒՆՆ ԱՅ ԱՍԱՑ.
ԱՌԱՔԵՑԻՑ ՅՆՈՍԱ ՄԱ
ՐԳԱՐԷՍ ԵՒ ԱՌԱՔԵԱԼՍ

Ի ՆՈՑԱՆԷ ՍՊԱՆԱՆԻ
ՑԵՆ. ԵՒ ՀԱԼԱԾԱՆԻ
ՑԵՆ. ԶԻ ԽՆԴՐԵՍՑԻ
ԱՐԻՒՆ ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐ
ԳԱՐԷԻՑ ՀԵՂԵԱԼ Ի ՍԿ
ԶԲԱՆԷ ԱՇԽԱՐՀԻ.
ՅԱԶԳԷՍ ՅԱՅՍՄԱՆԷ
ՅԱՐԵՆԷ ԱԲԵՂԻ ՄԻՆՉ
ԵՒ ՅԱՐԻՒՆ ԶԱՔԱՐԻԱ
ՆՈՐ ԿՈՐՈՒՍԵԱԼ ՈՅՐ ԸՆԴ ՍԵՂ
ԱՆՈՅ [illegible]
ԵՒ ԸՆԴ ՏԱՃԱՐՆ.
ԱՅՈ ԱՍԵՄ ՁԵԶ. ԽՆԴ
ՐԵՍՑԻ ՅԱԶԳԷՍ ՅԱՅՍ
ՄԱՆԷ.
ՎԱՅ ՁԵԶ ԱՒՐԻՆԱԿԱ
ՆԱՑԴ. ԶԻ ԲԱՐՁ
ՅԷՔ ԶՓԱԿԱՆ ԳԻ
ՏՈՒԹԵԱՆ. ԴՈՒՔ
ՈՉ ՄՏԱՆԷՔ ԵՒ ՈՐՈՑ ՄՏԱ

ՆԷԻՆՆ ԱՐԳԵԼՈՒՔ:
ԵՒ Ի ԽՕՍԵԼՆ ԶԱՅՍ ԱՌ
ՆԱՅՆ ԱՌԱՋԻ ԺՈՂ
ՈՎՐԴԵԱՆՆ ԶԱՄԱՒՕՔ
ՀԱՐԻՆԱՆԵՔՆ·
ԵՒ ՍԿՍԱՆ ԴՊԻՐՔՆ ԵՒ
ՓԱՐԻՍԵՑԻՔՆ ՉԱՐԵԼ
ԵՒ ԳՐԳՌԵԼ ԸՆԴ ՆՄԱ
ՎԱՍՆ ԲԱԶՈՒՄ ԻՐԱՑ·
ԵՒ ՈՐՍԱԼ ԲԱՆ ԻՆՉ Ի
ԲԵՐԱՆՈՅ ՆՈՐԱ ԶԻ ՉԱՐ
ԱԽՕՍԵՍՑԵՆ ԶՆՄԱՆԷ·
ՈՐՈՎՔԻՆՈՒՏԵԼ ԲԻՒՐ
ԱՒՈՐՍ ՅԺՈՂՈՎՐԴԵԱՆ
ՄԻՆՉԵՒ ԿՈԽԵԼ ԶՄԻ
ՄԵԱՆՍ·
ՍԿՍԱՒ ԱՍԵԼ ՅԱՇԱԿԵ
ՐՏՍ ԻՒՐ· ՆԱԽ ԶԳՈ
ՅՇ ԼԵՐՈՒՔ ԱՆՁԱՆՑ·
Ի ԽՄՈՐՈՅ ՓԱՐԻՍԵՑԻՈՑ·

ՈՐ Է ԿԵՂԾԱՒՈՐՈՒԹԻՒՆ·
ԶԻ ՈՉ ԻՆՉ Է ԾԱԾՈՒԿ
ՈՐ ՈՉ ՅԱՅՏՆԵՍՑԻ·
ԵՒ ԳԱՂՏՆԻ ՈՐ ՈՉ ԾԱՆԻՑԻ·
ԱՅՆ ԶԻ ԶՈՐ ԻՆՉ ԱՍԱ
ՑԷՔ Ի ԽԱՒԱՐԻ ԼՍԵԼԻ ԼԻ
ՑԻ Ի ԼՈՅՍ· ԵՒ ԶՈՐ ՅՈՒ
ՆԿԱՆ ԽՕՍԵՑԱՐՈՒՔ
Ի ՇՏԵՄԱՐԱՆՍ ՔԱՐՈԶ
ԵՍՑԻ Ի ՎԵՐԱՅ ՏԱՆԵԱՑ·
ԲԱՅՑ ՁԵԶ ԱՍԵՄ ՍԻՐԵԼ
ԵԱՑ ԻՄՈՑ· ՄԻ ԶԱՐՀՈ
ՒՐԻՔ ՅԱՅՆՑԱՆԷ ՈՐ ՍՊ
ԱՆԱՆԵՆ ԶՄԱՐՄԻՆՆ·
ԵՒ ՅԵՏ ԱՅՆՈՐԻԿ ԱՒԵԼ
Ի ԻՆՉ ՈՉ ՈՒՆԻՆ ՅԻՆՉ ԱՌՆԵԼ·
ԱՅԼ ՑՈՒՑԻՑ ՁԵԶ ՅՈՒ
ՄԷ ԵՐԿՆՉԻՑԻՔ· ԵՐ
ԿՆՉԻՔ ՅԱՅՆՄԱՆԷ
ՈՐ ՅԵՏ ՍՊԱՆԱՆԵԼՈՅՆ

ՈՒՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ
ԱՐԿԱՆԵԼ Ի ԳԵՀԵՆ ·
ԱՍԵՄ ՁԵԶ ՅԱՅՆՄԱՆԷ
ԵՐԿՆՉԻՋԻՔ ·
ՈՉ ԱՊԱՔԷՆ ՀԻՆԳ ՃՆՃՂՈՒԿ
ԵՐԿՈՒՑ ԴԱՆԳԻ ՎԱՃ
ԱՌԻՆ · ԵՒ ՄԻ Ի ՆՈՑԱ
ՆԷ ՈՉ Է ՄՈՌԱՑԵԱԼ ԱՌ
ԱՋԻ ԱՅ · ԱՅԼ ՁԵՐ
ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ԻՍԿ ՀԵՐ
ԳԼԽՈՅ ԹՈՒԵԱԼ Է · ՄԻ
ԵՐԿՆՉԻՔ · ԶԻ ՔԱՆ
ԶԲԱԶՈՒՄ ՃՆՃՂՈՒԿ
ԼԱՒ ԷՔ ԴՈՒՔ · ԱՍԵՄ ՁԵԶ
ԶԻ ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԽՈՍՏՈՎ
ԱՆ ԼԻՑԻ ՅԻՍ ԱՌԱՋԻ
ՄԱՐԴԿԱՆ ∴ ԵՒ ՈՐԴԻ
ՄԱՐԴՈՅ ԽՈՍՏՈՎԱՆ
ԵՍՑԻ ԶՆՄԱՆԷ ԱՌԱՋԻ
ՀՐՇՏԱԿԱՑ ԱՅ ·

ՃԽԴ ԵՒ ՈՐ ՈՒՐԱՍՑԻ ԶԻՍ ԱՌ
ԱՋԻ ՄԱՐԴԿԱՆ · ՈՒՐ
ԱՑԵԱԼ ԼԻՑԻ ԱՌԱՋԻ
ՀՐՇՏԱԿԱՑ ԱՅ ·
ՃԽԵ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԱՍԻՑԷ
ԲԱՆ ԶՈՐԴՒՈՅ ՄԱՐԴ
ՈՅ ԹՈՂՑԻ ՆՄԱ · ԲԱՅՑ
ՈՐ ԶՀՈԳԻՆ ՍՈՒՐԲ ՀԱՅ
ՀՈՅԵՍՑԷ ՄԻ ԹՈՂՑԻ
ՆՄԱ ·
ՃԽԶ ԱՅԼ ՅՈՐԺԱՄ ՏԱՆԻ
ՑԵՆ ԶՁԵԶ Ի ԺՈՂՈՎ
ՈՒՐԴՍ ԵՒ Ի ՊԵՏՈՒԹԻ
ՒՆՍ ԵՒ ՅԻՇԽԱՆՈՒԹԻ
ՒՆՍ · ՄԻ ՀՈԳԱՅՑԷՔ
ՈՐՊԷՍ ԹԷ ԶԻՆՉ ՊԱ
ՏԱՍԽԱՆԻ ՏԱՅՑԷՔ ·
ԿԱՄ ԶԻՆՉ ԱՍԻՑԷՔ ·
ԶԻ ՀՈԳԻՆ ՍՈՒՐԲ ՈՒՍՈՒ
ՑԷ ԶՁԵԶ Ի ՆՄԻՆ ԺԱՄՈՒ

ԶԻՆՉ ՊԱՐՏ ԻՑԷ ԽՕՍԵԼ

ԱՍԷ ՈՄՆ Ի ԺՈՂՈՎՐԴԵ
ՆԷ ՑՆԱ · ՎԱՐԴԱՊԵՏ ·
ԱՍԱ. ՑԵՂԲԱՅՐ ԻՄ ԲԱ
ԺԱՆԵԼ. ԶԺԱՌԱՆԳՈՒ
ԹԻՒՆՆ ·

ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆԱ · ԱՅՐ
ՈՎ ԿԱՑՈՅՑ ԶԻՍ
ԴԱՏԱՒՈՐ ԿԱՄ ԲԱԺԱՆ
ԱՐԱՐ Ի ՎԵՐԱՅ ՁԵՐ ·

ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՏԵՍԷՔ
ԵՒ ԶԳՈՅՇ ԼԵՐՈՒՔ ՅԱ
ՄԵՆԱՅՆ ԱԳԱՀՈՒԹԵ
ՆԷ · ԶԻ ՈՉ ԵԹԷ Ի ՄԹ
ԵՐԻ ՅԻՆՉԻ ՅԱՒԵԼՈՒԼ Ի
ՑԵՆ ԿԵԱՆՔ ՆՈՐԱ ·

ԵՒ ԱՍԱՑ ԱՌ ՆՈՍԱ
ԱՌԱԿ ՄԻ ԵՒ ԱՍԷ · ԱՌՆ
ՈՒՄԵՄ ՄԵԾԱՏԱՆ
ԵՐՈՒԵՑԱՆ ԱՆԴԱՍՏԱ

Դ
ՃԽԱ

ՆԱՆՍ · ԵՒ ԽՈՐՀԷՐ Ի
ՄՏԻ ԻՒՐՈՒՄ ԵՒ ԱՍԷՐ ·
ԶԻՆՉ ԳՈՐԾԵՑԻՑ ·
ԶԻ ՈՉ ԳՈՅ ՏԵՂԻ ՈՒՐ ԺՈ
ՂՈՎԵՑԻՑ ԶԱՐԴԻՒՆՍ

ԵՒ ԱՍԷ ԳԻՏԵՄ ԶԻՆՉ ԱՐ
ԱՐԻՑ · ՔԱԿԵՑԻՑ ԶՇ
ՏԵՄԱՐԱՆՍ ԻՄ · ԵՒ
ԵՒՍ ՄԵԾԱՄԵԾՍ ՇԻՆ
ԵՑԻՑ · ԵՒ ԱՆԴ ԺՈՂ
ՈՎԵՑԻՑ ԶՑՈՐԵԱՆՆ ԵՒ
ԶԱՄԵՆԱՅՆ ԲԱՐՈՒԹԻ
ՒՆՍ ԻՄ · ԵՒ ԱՍԱՑԻՑ
ՑԱՆՁՆ ԻՄ · ԱՆՁՆ ·
ՈՒՆԻՍ ԲԱՐՈՒԹԻՒՆՍ
ՀԱՄԲԱՐԵԱԼ ԱՄԱՑ ԲԱԶ
ՄԱՑ · ՀԱՆԳԻՐ · ԿԵՐ ·
ԱՐԲ · ՈՒՐԱԽ ԼԵՐ ·

ԱՍԷ ՑՆԱ ԱԾ · ԱՆ
ՄԻՏ ՅԱՅՍՄ ԳԻՇԵՐԻ

ԶՀՈԳԻԴ ՔՈ Ի ՔԷՆ Յ
ՊԱՀԱՆՋԵՆ · ԻՍԿ ԶՈՐ
ՊԱՏՐԱՍՏԵՑԵՐՆ ՈՒՄ
ԼԻՆԻՑԻ · ՆՈՅՆՊԷՍ
ԵՒ ՈՐ ԳԱՆՁԷ ԱՆՁԻՆ ԵՒ
ՈՉ ՅԱԾ ՄԵԾԱՆԱՅ ·
ՃԿ ԱՍԷ ՑԱՇԱԿԵՐՏՍՆ ·
ՎԱՍՆ ԱՅՍՈՐԻԿ ԱՍԵՄ ՁԵԶ
ՄԻ ՀՈԳԱՅՔ ԸՆԴ ՀՈԳ
ՒՈՅ ԶԻՆՉ ՈՒՏԻՑԷՔ
ԵՒ ՄԻ ԸՆԴ ՄԱՐՄՆՈՅԴ
ԶԻՆՉ ԶԳԵՆՈՒՑՈՒՔ · ԶԻ
ՈԳԻ ԱՌԱՒԵԼ Է ՔԱՆ ԶԿԵ
ՐԱԿՈՒՐ ԵՒ ՄԱՐՄԻՆ ՔԱՆ
ԶՀԱՆԴԵՐՁՍ · ՀԱՅԵ
ՑԱՐՈՒՔ ԸՆԴ ԱԳՌԱՒՍ
ԶԻ ՈՉ ՍԵՐՄԱՆԵՆ ԵՒ ՈՉ
ՀՆՁԵՆ · ՈՐՈՑ ՈՉ ԳՈՅ
ՇՏԵՄԱՐԱՆ ԵՒ ՈՉ ՀԱ
ՄԲԱՐԱՆՈՑ · ԵՒ ԱԾ

Դ ՃԿ
Ժ ԽԹ

ԿԵՐԱԿՐԷ ԶՆՈՍԱ · ՈՐ
ՉԱՓ ԵՒՍ ԱՌԱՒԵԼ ԶՁԵԶ
ՈՐ ԼԱՒ ԷՔ ՔԱՆ ԶԹՌՉՈՒՆՍ
ՈՎ Ի ՁԷՆՋ ՀԱՌ ՅՈԳԱԼ
ԿԱՐԻՑԷ ՅԱՒԵԼՈՒԼ Ի
ՀԱՍԱԿ ԻՒՐ ԿԱՆԳՈՒՆ ՄԻ :
ԻՍԿ ԱՐԴ ԵԹԷ ԵՒ ՓՈՔՐՈՒ
ՉԷՔ ԲԱՒԱԿԱՆ · ՎԱՍ
ԱՅԼՈՑՆ ԶԻ ՀՈԳԱՅՑԷՔ ·
ՀԱՅԵՑԱՐՈՒՔ ԸՆԴ ՇՈՒՇ
ԱՆՆ ՎԱՅՐԵՆԻ ՈՐՊԷՍ
ԱՃԷ · ՈՉ ՋԱՆԱՅ ԵՒ
ՈՉ ՆԻՒԹԷ · ԱՍԵՄ ՁԵԶ
ԵՒ ՈՉ ՍՈՂՈՄՈՆ ՅԱ
ՄԵՆԱՅՆ ՓԱՌՍՆ ԻՒՐ
ՈՒՄ ԶԳԵՑԱՒ ԻԲՐԵՒ ԶՄԻ
Ի ՆՈՑԱՆԷ · ԻՍԿ ԵԹԷ
ԶԽՈՏՆ ՈՐ ԱՅՍԱՒՐ Ի
ԲԱՑԻ Է · ԵՒ ՎԱՂԻՒ Ի
ՀՆՈՑ ԱՐԿԱՆԵԼԻ Է ԱԾ



ՊԷՍ ԶԳԵՑՈՒՑԱՆԷ ՈՐ
ՉԱՓ ԵՒՍ ԱՌԱՒԵԼ ԶՁԵԶ
ԹԵՐԱՀԱՒԱՏՔ։ ԵՒ
ԴՈՒՔ ՄԻ ԽՆԴՐԷՔ ԶԻՆՉ
ՈՒՏԻՑԷՔ։ ԿԱՄ ԶԻՆՉ
ԸՄՊԻՑԷՔ։ ԿԱՄ ԶԻ
ՆՉ ԶԳԵՆՈՒՑՈՒՔ։ ԶԻ
ԶԱՅՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԵԹԱ
ՆՈՍՔ ԽՆԴՐԵՆ։ ԱՅԼ
ՁԵՐ ՀԱՅՐՆ ԳԻՏԷ ԶԻ
ՊԻՏՈՅ Է ԱՅՆ ԱՄԵՆԱ
ՅՆ։ ԲԱՅՑ ԽՆԴՐԵ
ՑԷՔ ԶԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ
ԱՅ։ ԵՒ ԱՅՆ ՅԱՒԵԼ
ՑԻ ՁԵԶ։
ՄԻ ԵՐԿՆՉԻՐ ՀՕՏ
ՓՈՔՐԻԿ։ ԶԻ ՀԱՃԵ
ՑԱՒ ՀԱՅՐՆ ՁԵՐ ՏԱԼ
ՁԵԶ ԶԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ։
ՎԱՃԱՌԵՑԷՔ ԶԻՆ

ՉՍ ՁԵՐ ԵՒ ՏՈՒՔ ՈՂՈՐ
ՄՈՒԹԻՒՆ։ ԵՒ ԱՐԱՐԷՔ
ՁԵԶ ՔՍԱԿՍ ԱՌԱՆՑ ՀՆ
ՆԱԼՈՅ ԳԱՆՁ ԱՆՊԱԿ
ԱՍ ՅԵՐԿԻՆՍ։ ՈՒՐ ՈՉ
ԳՈՂ ՄԵՐՁԵՆԱ ԵՒ ՈՉ ՑԵՑ
ԱՊԱԿԱՆԷ։
ԶԻ ՈՒՐ ԳԱՆՁՔ ՁԵՐ ԵՆ։
ԱՆԴ ԵՒ ՍԻՐՏՔ ՁԵՐ ԵՂԻ
ՑԻՆ։
ԵՂԻՑԻՆ ՄԷՋՔ ՁԵՐ
ՊՆԴԵԱԼ ԸՆԴ ՄԷՋՍ։
ԵՒ ՃՐԱԳՈՒՆՔ ԼՈՒՑԵԱԼՔ։
ԵՒ ԴՈՒՔ ՆՄԱՆՈՂՔ
ՄԱՐԴԿԱՆ։ ՈՐ ԱԿՆ
ՈՒՆԻՑԻՆ ՏՆ ԻՒՐԵԱՆՑ
ԵԹԷ ԵՐԲ ԴԱՌՆԱՅՑԷ Ի
ՀԱՐՍԱՆԵԱՑ։ ԶԻ ՅՈՐ
ԺԱՄ ԳԱՅՑԷ ԵՒ ԲԱԽԻ
ՑԷ ՎԱՂՎԱՂԱԿԻ ԲԱՆԱՆ



ՑԵՆ ՆՄԱ ·
ՃԺԵ ԵՐԱՆԻ Է ԾԱՌԱՅԻՑՆ
ԱՅՆՈՑԻԿ ԶՈՐՍ ԵԿԵԱԼ
ՏՐՆ ԳՏԱՆԻՑԷ ԱՐԹՈՒ
ՆՍ · ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ ·
ԶԻ ԳՕՏԻ ԸՆԴ ՄԷՋ ԱԾ
ՑԷ ԵՒ ԲԱԶՄԵՑՈՒՍՑԷ
ԶՆՈՍԱ ԵՒ ԱՆՑԵԱԼ ՊԱՇ
ՏԻՑԷ ԶՆՈՍԱ · ԵՒ ԵԹԷ
ՅԵՐԿՐՈՐԴ ՊԱՀՈՒ ԵԹԷ ՅԵՐՐՈ
ՐԴ ՊԱՀՈՒ ԵԿԵՍՑԷ ԵՒ
ԳՏՑԷ ԱՐԱՐԵԱԼ ԱՅՆՊԷՍ
ԵՐԱՆԻ ԵՆ ԾԱՌԱՅՔՆ
ԱՅՆՈՑԻԿ ·
ՃԺԶ ԱՅԼ ԶԱՅՍ ԳԻՏԱՍ
ՋԻՔ ԵԹԷ ԳԻՏԷՐ ՏԱՆՈՒ
ՏԷՐՆ · ՅՈՐՈՒՄ ԺԱՄՈՒ
ԳՈՂ ԳԱՅ · ՍԹԷՐ ԵԷՐ ՉՏ
ԱՅՐ ԱԿՆ ՀԱՏԱՆԵԼ
ԶՏԱՆ ԻՒՐՈՒՄ · ԵՒ

Դ ՃԺԵ ՃԽԹ · Ը ՄԿԳ ՄԿԴ · ՄՐ ՃԿԵ

ԴՈՒՔ ԵՂԵՐՈՒՔ ՊԱՏ
ՐԱՍՏՔ · ԶԻ ՅՈՐՈՒՄ
ԺԱՄՈՒ ՈՉ ԱԿՆ ՈՒՆԻՑԻՔ
ԳԱՅ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ·
ՃԺԷ ԱՍԷ ՊԵՏՐՈՍ · ՏՐ
ԱՌ ՄԵԶ ԱՍԱՑԵՐ ԶԱ
ՌԱԿԴ ԶԱՅԴ ԵԹԷ ԱՌ
ԱՄԵՆԵՍԻՆ ·
ԵՒ ԱՍԷ ՏՐ · ՈՎ ԻՑԷ
ՀԱՒԱՏԱՐԻՄ ՏՆՏԵՍ
ԵՒ ԻՄԱՍՏՈՒՆ · ԶՈՐ
ԿԱՑՈՒՑԷ ՏՐ Ի ՎԵՐ
[…]ԵՐԴԱՍՏԱՆԻ ԻՒՐ
ՈՅ · ՏԱԼ Ի ԺԱՄՈՒ
ԶԿԵՐԱԿՈՒՐ · ԵՐԱՆԻ
Ի Է ԾԱՌԱՅԻՆ ԱՅՆՄ
ԻԿ ԶՈՐ ԵԿԵԱԼ ՏՐՆ ԳՏ
ԱՆԻՑԷ ԱՐԱՐԵԱԼ ԱՅՆ
ՊԷՍ · ԱՐԴԱՐԵՒ ԱՍ
ԵՄ ՁԵԶ · ԶԻ Ի ՎԵՐԱՅ

Դ ՃԺԷ · Ը ՄԿԵ

ԱՄԷՆԱՅՆ ԸՆՉԻՑ ԻՒՐ
ՈՑ ԿԱՑՈՒՍՑԷ ԶՆԱ՝
ԱՊԱ ԵԹԷ ԱՍԻՑԷ ԾԱՌ
ԱՅՆ ԱՅՆ Ի ՍՐՏԻ ԻՒՐՈՒՄ
ՅԱՄԷ ՏՐ ԻՄ ԳԱԼ՝ ԵՒ
ՍԿՍԱՆԻՑԻ ՀԱՐԿԱՆԵԼ
ԶԾԱՌԱՅՍ ԵՒ ԶԱՂԱԽ
ՆԱՅՍ՝ ՈՒՏԵԼ: ԵՒ ԸՄ
ՊԵԼ ԵՒ ԱՐԲԵՆԱԼ: ԵԿ
ԵՍՑԷ ՏՐ ԾԱՌԱՅԻՆ ԱՅՆ
ՈՐԻԿ՝ ՅԱՒՈՒՐ ՅՈՐՈՒՄ
ՈՉ ԱԿՆ ՈՒՆԻՑԻ՝ ԵՒ Ի
ԺԱՄՈՒ ՅՈՐՈՒՄ ՈՉ ԳԻ
ՏԻՑԷ՝ ԸՆԴ ՄԷՋ ՀԵՐ
ՁԵՍՑԷ ԶՆԱ՝ ԵՒ ԶՄ
ԱՍՆ ՆՈՐԱ ԸՆԴ ԱՆՀԱՒ
ԱՏՍ ԴԻՑԷ՝
ԵՒ ԾԱՌԱՅՆ ՈՐ ԳԻՏԷ ԶԿԱ
ՄՍ ՏՆ ԻՒՐՈՅ՝ ԵՒ ՈՉ
ՊԱՏՐԱՍՏԻՑԷ ԸՍՏ ԿԱՄԱ

ՄԱՑ ՆՈՐԱ՝ ԱՐԲՑԷ
ԳԱՆ ԲԱԶՈՒՄ՝ ԵՒ ՈՐ
ՈՉ ԳԻՏԻՑԷ ԵՒ ԱՐԺԱՆ
ԳԱՆԻ ԻՆՉ ԳՈՐԾԻՑԷ՝
ԱՐԲՑԷ ԳԱՆ ՍԱԿԱՒ՝
ԱՄԷՆԱՅՆ ՈՐՈՒՄ ՇԱՏ
ՏՈՒԱՒ՝ ՇԱՏ ԽՆԴՐԵՍՑԻ
Ի ՆՄԱՆԷ՝ ԵՒ ՈՐՈՒՄ
ԲԱԶՈՒՄ ԱՒԱՆԴԵՑԱՒ
ԱՌԱՒԵԼ ԵՒՍ ՊԱՀԱՆՋ
ԵՍՑԻ Ի ՆՄԱՆԷ՝ Ե



ՀՈՒՐ ԵԿԻ ԱՐԿԱՆԵԼ Յ
ՅԵՐԿԻՐ՝ ԵՒ ԶԻՆՉ
ԿԱՄԻՄ ԵԹԷ ԱՐԴԷՆ ԻՍԿ
ԲՈՐԲՈՔԷՐ՝ ԵՒ ՄԿՐՏՈՒ
ԹԻՒՆ ՄԻ ՈՒՆԻՄ՝ ԵՒ
ԶԻԱՐԴ՝ ՓՈԹԱՄ Ի
ՆՉԵՒ ԿԱՏԱՐԵՍՑԻ՝
ՀԱՄԱՐԻՔ ԵԹԷ ԽԱՂԱՂ
ՈՒԹԻՒՆ ԵԿԻ ՏԱԼ ՅԵՐԿԻՐ




ՈՉ· ԱՍԵՄ ՁԵԶ·
ԱՅԼ ԲԱԺԱՆՈՒՄՆ· ԶԻ ԵՂ
ԻՑԻՆ ՅԱՅՍՄ ՀԵՏԵՒ ՀԻՆԳ
Ի ՄԻՈՒՄ ՏԱՆ ԲԱԺԱՆԵԱԼՔ
ԵՐԵՔ ՅԵՐԿՈՒՑ· ԵՒ
ԵՐԿՈՒՔ ՅԵՐԻՑ· ԲԱԺ
ԱՆԵՍՑԻ ՀԱՅՐ ՅՈՐԴՒՈՅ
ԵՒ ՈՐԴԻ Ի ՀԱՒՐԷ· ՄԱՅՐ
Ի ԴՍՏԵՐԷ· ԴՈՒՍՏՐ Ի ՄԱ
ՒՐԷ· ՍԿԵՍՈՒՐ Ի ՀԱՐՍՆԷ
ՀԱՐՍՆ Ի ՍԿԵՍՐԷ ԻՒՐՄԷ·
ԱՍԷՐ ԵՒ Ց ԺՈՂՈՎՈՒՐ
ԴՍՆ· ՅՈՐԺԱՄ ՏԵՍԱ
ՆԷՔ ԱՄՊ ԵԼԵԱԼ
ՅԱՐԵՒՄՏԻՑ· ԻՍԿՈՅ
ԱՍԷՔ ԵԹԷ ԱՆՁՐԵՒ ԳԱՅ·
ԵՒ ԼԻՆԻ ԱՅՆՊԷՍ· ԵՒ
ՅՈՐԺԱՄ ՀԱՐԱՒ ՇՆՉԷ
ԱՍԷՔ ԵԹԷ ԽՈՐՇ
ԱԿ ԼԻՆԻ· ԵՒ ԼԻՆԻ ԱՅՆ
ՊԷՍ·

ԿԵՂԾԱՒՈՐՔ· ԶԵՐ
ԵՍՍ ԵՐԿՆԻ ԵՒ ԵՐԿՐԻ
ԳԻՏԷՔ ՓՈՐՁԵԼ· ԻՍԿ
ԶԺԱՄԱՆԱԿՍ ԶԱՅՍ
ԶԻԱՐԴ ՈՉ ՓՈՐՁԷՔ·
ԸՆԴԷՐ ԵՒ ՅԱՆՁԱՆՑ
ԻՍԿ ՈՉ ԸՆՏՐԷՔ ԶԱՐ
ԴԱՐՆ·
ՅՈՐԺԱՄ ԵՐԹԻՑԵՍ
ԸՆԴ ՈՍՈԽԻ ՔՈՒՄ ԱՌ
ԻՇԽԱՆ· Ի ՃԱՆԱՊԱՐ
ՀԻ ՏՈՒՐ ԶՋԱՆ
ԶԵՐԾԱՆԵԼ Ի ՆՄԱՆԷ·
ԳՈՒՑԷ ՔԱՐՇԻՑԷ ԶՔԵԶ
ԱՌ ԴԱՏԱՒՈՐՆ· ԵՒ
ԴԱՏԱՒՈՐՆ ՄԱՏՆԻՑԷ
ԴԱՀՃԻ· ԵՒ ԱՐԿԱՆԻ
ՑԷ Ի ԲԱՆԴ· ԱՍԵՄ ՔԵԶ
ՈՉ ԵԼԱՆԻՑԵՍ ԱՆՏԻ
ՄԻՆՉԵՒ ՀԱՏՈՒՑԱՆԻ

ՑԵՍ ԶՅԵՏԻՆ ՆԱՔԱՐԱԿԻՏՆ
ԿԱՅԻՆ ՈՄԱՆՔ Ի ՆՄԻՆ
ԺԱՄԱՆԱԿԻ · ԵՒ ՊԱՏ
ՄԷԻՆ ՆՄԱ ՎԱՍՆ ԳԱԼ
ԻԼԵԱՑՒՈՑՆ · ԶՈՐՈՑ
ԶԱՐԻՒՆՆ ՊԻՂԱՏՈՍ
ԽԱՌՆԵԱՑ ԸՆԴ ԶՈՀՍ
ՆՈՑԱ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԵՒ ԱՍԷ
ՑՆՈՍԱ · ՀԱՄԱՐԻՔ Է
ԹԷ ԱՅՆ ԳԱԼԻԼԵԱՑԻՔ
ԵՂԷՆ ՄԵՂԱՒՈՐՔ ՔԱՆ
ԶԱՄԵՆԱՅՆ ԳԱԼԻԼԵ
ԱՑԻՍ · ԶԻ ԶԱՅՆՊԻ
ՍԻ ԱՆՑՍ ԿՐԵՑԻՆ · ՈՉ ·
ԱՍԵՄ ՁԵԶ · ԱՅԼ ԵԹԷ
ՈՉ ԱՊԱՇԽԱՐԻՑԷՔ ·
ԱՄԵՆԵՔԻՆ ՆՈՅՆՊԷՍ
ԿՈՐՆՉԻՑԻՔ ·
ԿԱՄ ՆՈՔԱ ՈՒԹՈՒ
ՏԱՍՈՒՆՔՆ · ՅՈՐՈՑ
ՎԵՐԱՅ ԱՆԿԱՒ ԱՇՏԱՐ
ԱԿՆ Ի ՍԻՂՈՎԱՄ · ԵՒ
ՍՊԱՆ ԶՆՈՍԱ · ՀԱՄ
ԱՐԻՔ ԵԹԷ ՆՈՔԱ ԵՂԷՆ
ՊԱՐՏԱՊԱՆՔ ՔԱՆ
ԶԱՄԵՆԱՅՆ ՄԱՐԴԻԿ
ՈՐ ԲՆԱԿԵԱԼ ԷԻՆ ՅԵՄ ·
ՈՉ · ԱՍԵՄ ՁԵԶ ·
ԱՅԼ ԵԹԷ ՈՉ ԱՊԱՇ
ԽԱՐԻՑԷՔ · ԱՄԵՆԵ
ՔԻՆ ՆՈՅՆՊԷՍ ԿՈՐՆ
ՉԻՑԻՔ ·
ԱՍԱՑ ԵՒ ԶԱՌԱԿՍ
ԶԱՅՍ ·
ԹԶԵՆԻ ՄԻ ԷՐ ՈՒՐՈՒՄՆ
ՏՆԿԵԱԼ ՅԱՅԳԻՈ
ԻՒՐՈՒՄ · ԵՒ ԵԿՆ ԽՆԴ
ՐԵԼ ՊՏՈՒՂ Ի ՆՄԱ ԵՒ ՈՉ
ԵԳԻՏ · ԱՍԷ ՑԱՅԳԵ

ԳՈՐԾՆ · ԱՀԱ ԵՐԵՔ
ԱՄՔ ԵՆ ՅՈՐՄԷ ՀԵՏԵ ԳԱՄ
ԽՆԴՐԵԼ ՊՏՈՒՂ Ի ԹԶԵ
ՆՒՈՋԴ ԵՒ ՈՉ ԳՏԱՆԵՄ·
ԱՐԴ ԿՏՐԵԱ ԶԴԱ ԸՆԴԷՐ
ԵՒ ԶԵՐԿԻՐԴ ԽԱՓԱՆԷ·
ՍԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԵՒ
ԱՍԷ · ՏՐ · ԹՈՂ ԶԴԱ
ԱՅՍ ԱՄ ԵՒՍ · ՄԻՆՉ ՇՈ
ՒՐՋ ԶԴՈՎԱՒ ԲՐԵՑԻՑ
ԵՒ ԱՐԿԻՑ ԱՂԲ · ԹԵՐ
ԵՒՍ ԱՐԱՍՑԷ ՊՏՈՒՂ·
ԱՊԱ ԹԷ ՈՉ ՅԱՄԷ ԵՒՍ
ՀԱՏՑԵՍ ԶԴԱ ·
ԵՒ ՈՒՍՈՒՑԱՆԷՐ Ի ՄԻ
ՈՒՄ Ի ԺՈՂՈՎՐԴԱՆՈՑ
ԱՑՆ Ի ՇԱԲԱԹՈՒՆ ·
ԵՒ ԱՀԱ ԿԻՆ ՄԻ ԷՐ · ԶՈՐ
ՈՒՆԷՐ ԱՅՍ ՀԻՒԱՆԴՈՒ
ԹԵԱՆ ԱՄՍ ՈՒԹՈՒՏԱ

ՍՆ · ԵՒ ԷՐ ԿԱՐԿԱՄԵ
ԱԼ · ԵՒ ՈՉ ԿԱՐԷՐ Ա
ՄԲԱՌՆԱԼ Ի ՎԵՐ
ՀԱՅԵԼ ·
ԵՒ ՏԵՍԵԱԼ ԶՆԱ ՅՍ̃ ·
ԿՈՉԵԱՑ ԱՌ ԻՆՔՆ ԵՒ
ԱՍԷ ՑՆԱ · ԿԻՆ ԴՈՒ
ԱՐՁԱԿԵԱԼ ԵՍ Ի ՀԻՒ
ԱՆԴՈՒԹԵՆԷ ՔՈՒՄՄԷ ·
ԵՒ ԵԴ Ի ՎԵՐԱ ՆՈՐԱ
ՁԵՌՆ · ԵՒ ԱՌԺԱՄ
ԱՅՆ ՈՒՂՂԵՑԱՒ · ԵՒ
ՓԱՌԱՒՈՐ ԱՌՆԷՐ ԶԱ̃Ծ ·
ՃԿԵ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԺՈՂ
ՈՎՐԴԱՊԵՏՆ ՑԱՍՈՒ



ՑԵԱԼ · ԵԹԷ ԸՆԴԷՐ
Ի ՇԱԲԱԹՈՒ ԲԺՇԿԷ
ԱՑ ՅՍ̃ · ԵՒ ԱՍԷ ՑԺՈ
ՂՈՎՐԴԵԱՆ ·
ՎԵՑ ՕՐ ԵՆ ՅՈՐՍ ԱՐԺԱՆ Է

Է ՃԿԵ Թ ՃԺԳ



ԳՈՐԾԵԼ. ՅԱՅՆ ԵԿԵԱՅՔ
ԲԺՇԿԵՑԱՐՈՒՔ. ԵՒ ՄԻ
ՅԱՒՈՒՐ ՇԱԲԱԹՈՒ.
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ
ՏՐ ԵՒ ԱՍԷ. ԿԵՂԾԱ-
ՒՈՐՔ. ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ
ՈՔ ՁԵՐ Ի ՇԱԲԱԹ-
ՈՒ. ՈՉ ԱՐՁԱԿԷ ԶԵԶ
ԻՒՐ ԿԱՄ ԶԷՇ Ի ՄՍՐՈՅ
ԵՒ ՏԱՆԻ ՏԱՅ ՋՈՒՐ.
ԻՍԿ ԶՍԱ ԴՈՒՍՏՐ ԱԲ
ՐԱՀԱՄՈՒ Է. ԶՈՐ ԿԱՊ
ԵԱՑ ՍԱՏԱՆԱՅ. ԱՀԱ
ԱԴԻԿ ՈՒԹԵՒՏԱՍՆ ԱՄԷ.
ՈՉ ԷՐ ԱՐԺԱՆ ԱՐՁԱԿԵԼ
Ի ԿԱՊԱՆԱՑ ԱՅՆՑԻԿ Ի
ՇԱԲԱԹՈՒ.
ՃԿԶ ԵՒ ԶԱՅՍ ԻԲՐԵՒ ԱՍԱՑ
ՅԱՄՕԹ ԼԻՆԷԻՆ Ա
ՄԵՆԵՔԵԱՆ ՈՐ ՀԱԿԱՌ-

ԱԿՆ ԷԻՆ ՆՄԱ.
ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ԺՈՂՈՎՈՒ
ՐԴՆ ՈՒՐԱԽ ԼԻՆԷՐ Ի
ՎԵՐԱՅ ԱՄԵՆԱՅՆ ՓԱՌ-
ԱՒՈՐԱԹԵԱՆՑՆ ՈՐ
ԳՈՐԾԷԻՆ Ի ՆՄԱՆԷ.





ՃԿԷ ԱՍԷՐ. ՈՒՄ ՆՄԱՆ Է
ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆՆ ԱՅ.
ԵՒ ՈՐՈՒՄ ՆՄԱՆ ՆՄԱՆՈՒԹԵ
ՄԲ ՆՄԱՆԵՑՈՒՑԻՑ
ԶՆԱ.
ՆՄԱՆ Է ՀԱՏՈՅ ՄԱՆԱՆ
ԵԽՈՅ. ԶՈՐ ԱՌԵԱԼ
ՄԱՐԴՈՅ ԱՐԿ Ի ՊԱՐՏԷԶ
ԻՒՐ. ԵՒ ԱՃԵԱՑ ԵՒ
ԵՂԵՒ ԾԱՌ. ԵՒ ԹՌՉ-
ՈՒՆՔ ԵՐԿՆԻՑ ԲՆԱ
ԿԵՑԱՆ ՅՈՍՏՍ ՆՈՐԱ.
ՃԿԸ ԵՒ ԴԱՐՁԵԱԼ ԱՍԷ.
ՈՒՄ ՆՄԱՆԵՑՈՒՑԻՑ



Գ ՃԿԶ

Գ ՃԿԵ ՃԿԸ ՃԿԸ — Ս ՃԼԲ ՃԼԲ — ԺԳ ԽԳ

ԶԱՐՔԱՅՈՒԹԻՒՆՆ ԱՅ·
ՆՄԱՆ Է ԽՄՈՐՈՅ · ԶՈՐ
ԱՌԵԱԼ ԿԻՆ ԹԱՔՈՅՑ
ՅԱԼԵՒՐ ԵՐԻՑ ԳՐՈՒՈՑ ·
ՄԻՆՉԵՒ ԽՄՈՐԵՑԱՒ Ա
ՄԵՆԱՅՆ ·
ԵՒ ՇՐՋԷՐ ԸՆԴ ՔԱՂԱՔՍ
ԵՒ ԸՆԴ ԳԵՒՂՍ ՈՒՍՈՒՑԱ
ՆԷՐ · ԵՒ ՃԱՆԱՊԱՐՀ
ԱՐԱՐԵԱԼ ՅԵՄ ·
ԱՍԷ ՈՄՆ ՑՆԱ · ՏՐ ·
ԵԹԷ ՍԱԿԱՒՔ ԻՑԵՆ Ո Ր
ԱՊՐԵԼՈՑ ԻՑԵՆ ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՋԱ
ՆԱՑԱՐՈՒՔ ՄՏԱՆԵԼ
ԸՆԴ ԴՈՒՌՆ ՆԵՂ · ԱՍ
ԵՄ ՁԵԶ · ԶԻ ԲԱԶՈՒ
ՄՔ ԽՆԴՐԵՍՑԵՆ ՄՏԱՆ
ԵԼ · ԵՒ ՈՉ ԿԱՐԱՍՑԵՆ ·
ՅՈՐՄԷ ՀԵՏԷ ՅԱՐԻՑԷ ՏԱ

ՆՈՒՏԷՐՆ · ԵՒ ՓԱԿԵՍՑԷ
ԶԴՈՒՌՆՆ · ԵՒ ՍԿՍԱՆԻ
ՑԻՔ ԿԱԼ ԱՐՏԱՔՈՅ ԵՒ ԲԱԽ
ԵԼ · ԵՒ ԱՍԵԼ · ՏՐ ՏՐ ·
ԲԱՑ ՄԵԶ · ԵՒ ՊԱՏԱՍ
ԽԱՆԻ ՏՈՒԵԱԼ ԱՍԻՑԷ
ՁԵԶ · ՈՉ ԳԻՏԵՄ ԶՁ
ԵԶ ՈՒՍՏԻ ԷՔ ·
ՅԱՅՆԺԱՄ ՍԿՍԱՆԻՑԻ
Ք ԱՍԵԼ · ԿԵՐԱՔ ԱՌԱՋԻ
ՔՈ ԵՒ ԱՐԲԱՔ · ԵՒ Ի ՀՐԱ
ՊԱՐԱԿՍ ՄԵՐ ՈՒՍՈՒՑԵՐ ·
ԱՍԵՄ ՁԵԶ · ՈՉ ԳԻՏ
ԵՄ ԶՁԵԶ ՈՒՍՏԻ ԷՔ ·
Ի ԲԱՑ ԿԱՑԷՔ ՅԻՆԷՆ Ա
ՄԵՆԱՅՆ ՄՇԱԿՔ ԱՆԱ
ՒՐԷՆՈՒԹԵԱՆ · ԱՆԴ
ԵՂԻՑԻ ԼԱԼ ԵՒ ԿՐՃԵԼ
ԱՏԱՄԱՆՑ ·
ՅՈՐԺԱՄ ՏԵՍԱՆԻՑԷՔ

ԶԱԲՐԱՀԱՄ · ԵՒ ԶԻՍ
ՀԱԿ ԵՒ ԶՅԱԿՈՎԲ · ԵՒ
ԶԱՄԵՆԱՅՆ ՄԱՐԳԱՐԷ
ՍՆ ՅԱՐՔԱՅՈՒԹԵԱՆՆ
ԱՅ · ԵՒ ԶՁԵԶ ՀԱՆԵԱԼ
ԱՐՏԱՔՍ · ԵՒ ԵԿԵՍՑԵՆ
ՅԱՐԵՒԵԼԻՑ ԵՒ ՅԱՐԵՒ
ՄՏԻՑ · Ի ՀԻՒՍԻՍՈՅ ԵՒ
Ի ՀԱՐԱՒՈՅ · ԵՒ ԲԱԶՄԵ
ՍՑԻՆ ՅԱՐՔԱՅՈՒԹԵԱՆՆ ԱՅ ·
ԵՒ ԱՀԱ ԵՆ ՅԵՏԻՆՔ ՈՐ
ԵՂԻՑԻՆ ԱՌԱՋԻՆՔ · ԵՒ
ԵՆ ԱՌԱՋԻՆՔ ՈՐ ԵՂԻ
ՑԻՆ ՅԵՏԻՆՔ · Յ
ՅՆՄԻՆ ԱՒՈՒՐ ՄԱՏԵԱՆ
ՈՄԱՆՔ ՓԱՐԻՍԵՑԻՔ ԵՒ
ԱՍԵՆ ՑՆԱ : ԵԼ ԵՒ ԳՆԱ
ԱՍՏԻ · ԶԻ ՀԵՐՈՎԴԷՍ
ԿԱՄԻ ՍՊԱՆԱՆԵԼ ԶՔԵԶ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԵՐԹԱՅՔ

ԱՍԱՑԷՔ ԱՂՈՒԵՍՈՒԴ ԱՅԴ
ՄԻԿ · ԱՀԱՒԱՍԻԿ ՀԱՆ
ԵՄ ԴԵՒՍ · ԵՒ ԲԺՇԿՈՒ
ԹԻՒՆՍ ԿԱՏԱՐԵՄ ԱՅՍԱՒՐ ·
ԵՒ ՎԱՂԻՒ · ԵՒ ՅԵՐԻՐ
ԱՒՈՒՐՆ ԿԱՏԱՐԻՄ · ԲԱՅՑ
ՊԱՐՏ Է ԱՅՍԱՒՐ ԵՒ ՎԱՂ
ԻՒ · ԵՒ Ի ՄԻՒՍՈՒՄ ԱՒՐ
ԳՆԱԼ : ԶԻ ՈՉ Է ՊԱՐՏ
ՄԱՐԳԱՐԷԻ ԿՈՐՆՉԵԼ
ԱՐՏԱՔՈՅ ԵՐՍՂԷՄ ·
ԵՂԷՄ · ԵՂԷՄ ՈՐ ԿՈՏՈՐԵ
ՍԶՄԱՐԳԱՐԷՍՆ · ԵՒ
ՔԱՐԿՈԾ ԱՌՆԵՍ ԶԱՌ
ԱՔԵԱԼՍՆ ԱՌ ՔԵԶ : ՔԱՆ
ԻՑՍ ԱՆԳԱՄ ԿԱՄԵՑԱ
Յ ԺՈՂՈՎԵԼ ԶՄԱՆԿՈՒ
ՆՍ ՔՈ · ՈՐՊԷՍ ՀԱՒ
ԶՁԱԳՍ ԻՒՐ ԸՆԴ ԹԵՒ
ՈՎՔ · ԵՒ ՈՉ ԿԱՄԵՑԱՐ
ՈՒՔ :



Ահա թողեալ լիցի
ձեզ տունդ ձեր ·
Բայց ասեմ ձեզ՝ եթէ
ոչ եւս տեսանիցէք զիս
յայսմ հետէ · մինչ
եւ ասիցէք աւրհնեալ
եկեալ յանուն տն ·
Եւ եղեւ ի մտանել նոր
ա ի տուն իշխանացն փա
րիսեցւոց ի շաբաթու
ուտել հաց · եւ նոքա
սպասէին նմա ·
Եւ ահա այր ոմն էր ջ
րգողեալ առաջի նորա ·
Պատասխանի ետ յս եւ
ասէ ցաւրէնսգէտսն եւ
ցփարիսեցիսն · եթէ ար
ժան իցէ ի շաբաթու
բժշկել · Եւ նոքա լռ
ին եղեն ·

Եւ բուռն հարեալ զն
ա բժշկեաց զնա
եւ արձակեաց ·
Եւ ասէ ցնոսա · ոյր ո
ւք ի ձէնջ էշ կամ
եզն անկանիցի ի
ջրհոր ոչ վաղվաղակի
հանիցէ զնա յաւուր
շաբաթու ·
Եւ ոչ կարացին տալ նմա
պատասխանի առ այն ·
Ասէ եւ առ կոչեցեա
լսն առակ մի ·
Հայեցեալ եթէ զի
առ գլխաւոր բազմականսն ·
Ասէ ցնոսա · յորժամ
կոչեսցէ ոք զքեզ ի
հարսանիս կամ ի կոչ
ունս · մի բազմիցես
յառաջին բազմոցն ·

ԳՈՒՑԷ ՊԱՏՈՒԱԿԱՆԱ
ԳՈՅՆ ՔԱՆ ԶՔԵԶ
ԻՑԷ ԿՈՉԵՑԵԱԼ ԻՆՄԱ
ՆԷ ։ ԵՒ ԵԿԵԱԼ ՈՐ ԶՔԵԶ
ԵՒ ԶՆԱ ԿՈՉԵԱՑ ·
ԱՍԻՑԷ ՑՔԵԶ ։ ՏՈՒՐ
ՍՄԱ ՏԵՂԻ ։ ԵՒ ՍԿՍԱ
ՆԻՑԻՍ ԱՄՕԹՈՎ ԶՅ
ԵՏԻՆ ՏԵՂԻՆ ՈՒՆԵԼ ։
ԱՅԼ ՅՈՐԺԱՄ ԿՈՉԻՑԻՍ
ԵՐԹ ԲԱԶՄԵԱ
ՅԵՏԻՆ ՏԵՂՒՈՋ ։ ԶԻ
ՅՈՐԺԱՄ ԵԿԵԱՑԷ ՈՐ ԿՈ
ՉԵԱՑՆ ԶՔԵԶ ։ ԱՍԻՑԷ
ԲԱՐԵԿԱՄ Ի ՎԵՐ ՄԱՏ
ԻՐ ։ ՅԱՅՆԺԱՄ ԵՂԻ
ՑԻ ՔԵԶ ՓԱՌՔ ԱՌԱՋԻ
ԲԱԶՄԱԿԱՆԱՑՆ ՔՈՑ ·
ԶԻ ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԲԱՐ
ՁՐԱՑՈՒՑԱՆԷ ԶԱՆՁՆ

ԽՈՆԱՐՀԵՍՑԻ ։ ԵՒ
ՈՐ ԽՈՆԱՐՀԵՑՈՒՑԱ
ՆԷ ԶԱՆՁՆ ԲԱՐՁՐ
ԱՍՑԻ ։



ԱՍԱՑ ԵՒ ՑԿՈՉՆԱ
ՏԷՐՆ ։ ՅՈՐԺԱՄ ԱՌՆԻ
ՑԵՍ ՃԱՇ ԿԱՄ ԸՆԹՐԻՍ ·
ՄԻ ԿՈՉԵՐ ԶԲԱՐԵԿԱՄՍ
ՔՈ ։ ԵՒ ՄԻ ԶԱԶԳԱ
ԿԱՆՍ ՔՈ ։ ԵՒ ՄԻ ԶԴՐԱ
ՑԻՍ ՔՈ ։ ԵՒ ՄԻ ԶՄԵԾ
ԱՄԵԾՍ ՔՈ ։ ԶԻ ՄԻ ԵՒ
ՆՈՔԱ ՓՈԽԱՐԷՆ ԿՈՉ
ԵՍՑԵՆ ԶՔԵԶ ։ ԵՒ ԼԻ
ՆԻՑԻ ՔԵԶ ՀԱՏՈՒՑՈՒՄՆ
ԱՅԼ ՅՈՐԺԱՄ ԱՌՆԻՑԵ
Ս ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ ։
ԿՈՉԵԱ ԶԱՂ
ՔԱՏՍ ։ ԵՒ ԶԽԵ
ՂՍ ։ ԶԿԱՂՍ ։ ԵՒ ԶԿՈՅՐՍ

Դ ՃՁԶ · Ը ՃՁԶ · Դ ՃՁԷ ·

ԵՒ ԵՐԱՆԵԱԼ ԼԻՆԻՑԻՍ·
ԶԻ ՈՉ ՈՒՆԻՆ ՓՈԽԱՐԷՆ
ՀԱՏՈՒՑԱՆԵԼ ՔԵԶ·
ԵՒ ՀԱՏՈՒՑԻ ՔԵԶ ՓՈԽԱՐ
ԷՆ ՅԱՐՔԱՅՈՒԹԵԱՆՆ
ԱՐԴԱՐՈՑ·
ԻԲՐԵՒ ԼՈՒԱՒ ԶԱՅՍ ՈՄՆ
Ի ԲԱԶՄԱԿԱՆԱՑՆ ԱՍԷ·
ԵՐԱՆԻ ՈՐ ԿԵՐԻՑԷ ՀԱՑ
ՅԱՐՔԱՅՈՒԹԵԱՆՆ ԱՅ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆԱ·
ՃՀԱ ԱՅՐ ՈՄՆ ԳՈՐԾԵԱՑ
ԸՆԹՐԻՍ· ԵՒ ՀՐԱՒԻՐ
ԵԱՑ ԶԲԱԶՈՒՄՍ· ԵՒ
ԱՌԱՔԵԱՑ ԶԾԱՌ
ԱՅՍ ԻՒՐ Ի ԺԱՄՈՒ ԸՆԹ
ՐԵԱՑՆ· ԿՈՉԵԼ
ԶՀՐԱՒԻՐԵԱ
ԼՍՆ ԵԿԱՅՔ·
ԶԻ ԱՀԱՒԱՍԻԿ ՊԱՏՐԱՍ
Գ ՃՀԱ Մ ՄԻԹ

ՏԵԱԼ Է ԱՄԵՆԱՅՆ ԻՆՉ·
ԵՒ ՍԿՍԱՆ ԱՄԵՆԵՔԵԱՆ
ՄԻԱԲԱՆ ՀՐԱԺԱ
ՐԵԼ· ԱՌԱՋԻՆՆ ԱՍԷ·
ԱԳԱՐԱԿ ԳՆԵՑԻ· ԵՒ
ՀԱՐԿ Է ԵԼԱՆԵԼ ՏԵՍԱՆ
ԵԼ ԶՆԱ· ԱՂԱՉԵՄ
ԶՔԵԶ ԿԱԼ ԶԻՍ ՀՐԱ
ԺԱՐԵԱԼ· ԵՒ ՄԻՒՍՆ·
ԱՍԷ· ԼՈՒԾՍ ՀԻՆԳ ԵԶ
ԱՆՑ ԳՆԵՑԻ· ԵՒ ԵՐԹ
ԱՄ ՓՈՐՁԵԼ ԶՆՈՍԱ·
ԱՂԱՉԵՄ ԶՔԵԶ ԿԱԼ
ԶԻՍ ՀՐԱԺԱՐԵԱԼ· ԵՒ
ՄԻՒՍՆ ԱՍԷ· ԿԻՆ ԱՌԻ·
ԵՒ ՎԱՍՆ ԱՅՆՈՐԻԿ ՈՉ
ԿԱՐԵՄ ԳԱԼ·
ԵՒ ԵԿԵԱԼ ԾԱՌԱՅՆ ՊԱ
ՄԵԱՑ ԶԱՅՆ ՏՆ ԻՒՐՈՒՄ·
ՅԱՅՆԺԱՄ ԲԱՐԿԱՑԵԱԼ

ՏԱՆՈՒՏԷՐՆ · ԱՍԷ Ց
ԾԱՌԱՅՆ ԻՒՐ · ԵԼ
ՎԱՂՎԱՂԱԿԻ ՅՀՐԱՊԱՐԱ
ԿՍ ԵՒ ՓՈՂՈՑՍ ՔԱՂԱՔ
ԻԴ · ԵՒ ԶԱՂՔԱՏՍ ·
ԵՒ ԶԽԵՂՍ · ԵՒ ԶԿԱՂՍ
ԵՒ ԶԿՈՅՐՍ · ՄՈՒԾ
ԱՅՍՐ · ԵՒ
ԱՍԷ ԾԱՌԱՅՆ · ՏՐ ·
ԵՂԵՒ ԶՈՐ ՀՐԱՄԱ
ՅԵՑԵՐՆ · ԵՒ ՏԱԿԱ
[?]ԵՂԻ · ԵՒ ԱՍԷ ՏՐՆ
ՑԾԱՌԱՅՆ · ԵԼ Ի ՃԱ
ՆԱՊԱՐՀՍ ԵՒ ՅՑԱՆԿՍ ·
ԵՒ ՍՏԻՊԵԱ ՄՏԱՆԵԼ ·
ԶԻ ԼՑՑԻ ՏՈՒՆ ԻՄ ·
ԱՍԵՄ ՁԵԶ · ԶԻ ՈՉ ՈՔ
ՅԱՐԱՆՑ ԿՈՉԵՑԵԼՈՑՆ[?]
ՃԱՇԱԿԵՍՑԷ ՅԸՆԹՐԵԱՑ
ԻՄՈՑ ·

ԵՒ ԵՐԹԱՅԻՆ ԸՆԴ ՆՄԱ
ԺՈՂՈՎՈՒՐԴՔ ԲԱԶՈՒՄՔ ·
ԴԱՐՁԱՒ ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ·
ԵԹԷ ՈՔ ԳԱՅ ԱՌ ԻՍ · ԵՒ
ՈՉ ԱՏԷ ԶՀԱՅՐ ԻՒՐ
ԵՒ ԶՄԱՅՐ · ԵՒ ԶԿԻՆ ·
ԵՒ ԶՈՐԴԻՍ · ԵՒ ԶԵՂ
ԲԱՐՍ · ԵՒ ԶՔՈՅՐՍ ·
ՆԱԵՒ ԶԱՆՁՆ ԵՒՍ
ԻՒՐ · ՈՉ ԿԱՐԷ ԻՄ ԱՇ
ԱԿԵՐՏ ԼԻՆԵԼ · ԶԻ ՈՐ
ՈՉ ԲԱՌՆԱՅ ԶԽԱՉ ԻՒՐ ԵՒ
ԳԱՅ ԶԿՆԻ ԻՄ · ՈՉ ԿԱՐԷ
ԻՄ ԱՇԱԿԵՐՏ ԼԻՆԵԼ ·
ՈՔ Ի ՁԷՆՋ · ԿԱՄԻՑԻ
ՇԻՆԵԼ ԱՇՏԱՐԱԿ · ԵՒ
ՈՉ ՆԱԽ ՆՍՏԵԱԼ ՀԱՄ
ԱՐԻՑԻ ԶԾԱԽՍՆ · Ե
ԹԷ [?]ՆԻՑԻ ԲԱՒԱԿԱՆ Ի
ԿԱՏԱՐԱԾՈՒՄՆ · ԶԻ ՄԻ

ՅԵՒԲՐԵՒ ԱՐԿԱՆԻՑԷ
ՀԻՄՆ. ԵՒ ՉԿԱՐԻՑԷ
ԿԱՏԱՐԵԼ. ԱՄԵՆԵՔԵԱՆ
ՈՐ ՏԵՍԱՆԻՑԵՆ. ՍԿՍԱ
ՆԻՑԵՆ ԾԱՂՐ ԱՌՆԵԼ ԶՆԱ.
ԵՒ ԱՍԵԼ. ԱՅՐՍ ԱՅՍ
ՍԿՍԱՒ ՇԻՆԵԼ. ԵՒ ՈՉ ԿԱՐ
ԱՑ ԿԱՏԱՐԵԼ.
ԿԱՄ ՈՐ ԹԱԳԱՒՈՐ. ԵՐԹ
ԵԱԼ ՏԱՅՑԷ ՊԱՏԵՐԱԶՄ
ԸՆԴ ԱՅԼՈՒՄ ԹԱԳԱՒՈՐԻ.
ԵՒ ՈՉ ՆՍՏԵԱԼ ՆԱԽ ԽՈՐ
ՀԵՍՑԻ. ԵԹԷ ԿԱՐՕՂ Ի
ՑԷ ՏԱՍՆ ՀԱԶԱՐԱՒ ԶԴ
ԷՄ ՈՒՆԵԼ ԶԱՅՆՈՐԻԿ
ՈՐ ԳԱՅՑԷ Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԱ
ՔՍԱՆ ՀԱԶԱՐԱՒ. ԱՊԱ
ԹԷ ՈՉ ՄԻՆՉԴԵՌ ՀԵՌ
ԱԳՈՅՆ ԻՑԷ ՊԱՏԳԱՄԱ
ՒՈՐՍ ԱՌԱՔԵԱԼ ԵԱՆ

ԱՂԱՉԻՑԷ Ի ԽԱՂԱՂ
ՈՒԹԻՒՆ.
ՃՂԷ ԱՅՍՊԷՍ ԵՒ ԱՄԵՆԱ
ՅՆ ՈՔ Ի ՁԷՆՋ. ՈՐ ՈՉ
ՀՐԱԺԱՐԻՑԷ ՅԸՆՉԻՑ
ԻՒՐՈՑ. ՈՉ ԿԱՐԷ ԻՄ
ԱՇԱԿԵՐՏ ԼԻՆԵԼ.
ՃՂԸ ԲԱՐ ԻԷ ԱՂ.
ԱՊԱ ԵԹԷ ԱՂՆ ԱՆ
ՀԱՄ ԵՍՑԻ. ՈՉ
ՅԵՐ ԿԻՐ. ԵՒ ՈՉ
ՅԱՂԲԻ ՊԻՏԱՆԱՑՈՒ.
ԱՅԼ ԸՆԿԵՆՈՒԼ ԶՆԱ
ԱՐՏԱՔՍ.
ՈՐՈՒՆԻՑԻ ԱԿԱՆՋՍ
ՃՂԹ ԼՍԵԼՈՅ. ԼՈՒԻՑԷ. 7
ԵՒ ԷԻՆ ՄԵՐՁ ԱՌ ՆԱ ԱՄԵ
ՆԱՅՆ ՄԱՔՍԱՒՈՐՔ ԵՒ
ՄԵՂԱՒՈՐՔ ԼՍԵԼ Ի ՆՄԱՆԷ.
ՏՐՏՆՋԷԻՆ ՓԱՐԻՍԵ

| Ղ | Մ | ՄՐ |
|---|---|---|
| ՃՂԷ | ՂԶ | |
| ՃՂԸ | ԼԲ | ԽԲ |
| ՃՂԹ | ՀԲ | ԻԲ |

ՑԻՔՆ ԵՒ ԴՊԻՐՔ ԵՒ ԱՍ
ԷԻՆ · ԹԷ ՍԱ ԶՄԵՂԱՒ-
ՈՐՍ ԸՆԴՈՒՆԻ · ԵՒ ՈՒՏ
Է ԸՆԴ ՆՈՍԱ ·

ԵՒ ԱՍԷ ԱՌ ՆՈՍԱ ԶԱՌԱ
ԿՍ ԶԱՅՍ · ՈՎ Ի ՁԷՆՋ
ՄԱՐԴ · ՈՐՈՅ ԻՑԷ ՀԱՐ
ԻՒՐ ՈՉԽԱՐ · ԵՒ ԿՈՐՈՒ
ՍԱՆԻՑԷ ՄԻ Ի ՆՈՑԱՆԷ ·
ՈՉ ԹՈՂՈՒ ԶԻՆՆ
ՍՈՒՆ ԵՒ ԶԻՆՆ ՅԱՆԱ
ՊԱՏԻ ԵՒ ԵՐԹԱՅ ԶՀ
ԵՏ ԿՈՐՈՒՍԵԼՈՅՆ · ՄԻ
ՆՉԵՒ ԳՏԱՆԻՑԷ ԶՆԱ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԳՏԱՆԷ · ԴՆԷ
Ի ՎԵՐԱՅ ՈՒՍՈՑ ԻՒՐՈՑ
ԽՆԴՈՒԹԵԱՄԲ · ԵՒ ԵԿԵԱ
Լ Ի ՏՈՒՆ ԿՈՉԷ ԶԲԱ
ՐԵԿԱՄՍՆ ԵՒ ԶԴՐԱՑԻՍ
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՈՒՐ
ԱԽ ԼԵՐՈՒՔ ԸՆԴ ԻՍ ԶԻ
ԳՏԻ ԶՈՉԽԱՐՆ ԻՄ ԶԿ
ՈՐՈՒՍԵԱԼ · ԱՍԵՄ ՁԵԶ
ԶԻ ԱՅՍՊԷՍ ՈՒՐԱԽՈՒ
ԹԻՒՆ Ի ՅԵՐԿԻՆՍ · Ի ՎԵ
ՐԱՅ ՄԻՈՅ ՄԵՂԱՒՈՐԻ ՈՐ
ԱՊԱՇԽԱՐԻՑԷ · ՔԱՆ
Ի ՎԵՐԱՅ ԻՆՆՍՈՒՆ ԵՒ ԻՆՆ
ԱՐԴԱՐՈՑ ՈՐՈՑ ՈՉ ԻՑԷ
ՊԻՏՈՅ ԱՊԱՇԽԱՐՈՒ
ԹԻՒՆ ·

ԿԱՄ ՈՒՐ ԻՑԷ ԿԻՆ ՈՐՈՅ Ի
ՑԷ ԴՐԱՄՔ ՏԱՍՆ · ԵՒ
ԵԹԷ ԿՈՐՆՉԻՑԻ ԴՐԱՄ
ՄԻ · ՈՉ ԼՈՒՑԱՆԷ
ՃՐԱԳ · ԵՒ ԱԾԻՑԷ
ԱՒԵԼ Ի ՏԱՆ · ԵՒ ԽՆԴ
ՐԻՑԷ ՍՏԷՊ · ՄԻՆՉԵՒ
ԳՏԱՆԻՑԷ · ԵՒ ԻԲՐԵՒ
ԳՏԱՆԷ · ԿՈՉԷ ԶԲԱ

ՐԵԿԱՄՍ ԵՒ ԶԴՐԱՑԻՍ·
ԵՒ ԱՍԷ՝ ՈՒՐԱԽ ԼԵՐՈՒՔ
ԸՆԴ ԻՍ ԶԻ ԳՏԻ ԶԴՐԱՄՆ
ԻՄ ԶՈՐ ԿՈՐՈՒՍԻ·
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ՝ ԶԻ
ԱՅՍՊԷՍ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ
ԵՂԻՑԻ ԱՌԱՋԻ ՀՐԵՇՏԱ
ԿԱՑ ԱՅ Ի ՎԵՐԱ ՄԻՈՅ ՄԵ
ՂԱՒՈՐԻ ՈՐ ԱՊԱՇԽԱՐԻՑԷ
ԵՒ ԱՍԷ՝ ԱՌՆ ՄԻՈՅ Է
ԻՆ ԵՐԿՈՒ ՈՐԴԻՔ· ԱՍԷ
ԿՐՏՍԵՐՆ Ի ՆՈՑԱՆԷ ՑՀԱ
ՅՐՆ՝ ՀԱՅՐ· ՏՈՒՐ ԻՆՁ
ԲԱԺԻՆ ՈՐ ԱՆԿԱՆԻ ՅԸ
ՆՉԻՑԴ· ԵՒ ՆԱ ԲԱԺ
ԱՆԵԱՑ ՆՈՑԱ ԶԿԵԱՆՍ·
ԵՒ ՅԵՏ ՈՉ ԲԱԶՈՒՄ ԱՒ
ՈՒՐՑ· ԺՈՂՈՎԵԱՑ ԶԱ
ՄԵՆԱՅՆ ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ
ՅՆ ԳՆԱՑ ՅԱՇԽԱՐՀ

ՀԵՌԻ· ԵՒ ԱՆԴ ՎԱՏՆԵ
ԱՑ ԶԻՆՉՍՆ ԻՒՐ ԶԻ ԿԵԱ
ՅՐ ԱՆԱՌԱԿՈՒԹԵԱՄԲ·
ԵՒ ԻԲՐԵՒ ՍՊԱՌԵԱՑ Զ
ԱՄԵՆԱՅՆ· ԵՂԵՒ ՍՈՎ
ՍԱՍՏԻԿ ՅԱՇԽԱՐՀԻՆ
ՅԱՅՆՄԻԿ· ԵՒ ՆԱ ՍԿՍԱ
Ւ ՉՔԱՒՈՐԵԼ· ԵՒ
ԳՆԱՑԵԱԼ ՅԱՐԵՑԱՒ·
Ի ՄԻՈՒՄ Ի ՔԱՂԱՔԱՑՒ
ՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ ԱՅՆ
ՈՐԻԿ· ԵՒ ՅՂԵԱՑ ԶՆԱ
ՅԱԳԱՐԱԿՍ ԻՒՐ ԱՐԱԾԵԼ
ԽՈԶՍ· ԵՒ ՑԱՆԿԱՅՐ
ԼՆՈՒԼ ԶՈՐՈՎԱՅՆ ԻՒՐ
ՅԵՂՋԻՒՐԷՆ ԶՈՐ ԽՈԶ
ՔՆ ՈՒՏԷԻՆ· ԵՒ ՈՉ
ՈՔ ՏԱՅՐ ՆՄԱ·
ԵՒ ԵԿԵԱԼ Ի ՄԻՏՍ ԻՒՐ
ԱՍԷ· ՔԱՆԻ ՎԱՐՁ

ԿԱՆՔ ԵՆ Ի ՏԱՆ ՀԱՒՐ ԻՄ
ՈՅ ՀԱՑԱԼԻՑՔ · ԵՒ ԵՍ
ԱՍՏ ՍՈՎԱՄԱՀ ԿՈՐՆՉԻՄ
ՅԱՐՈՒՑԵԱԼ ԳՆԱՑԻՑ
ԱՌ ՀԱՅՐ ԻՄ · ԵՒ ԱՍ
ԱՑԻՑ ՑՆԱ ՀԱՅՐ ՄԵՂ
ԱՅ ՅԵՐԿԻՆՍ ԵՒ ԱՌԱՋԻ
ՔՈ · ԵՒ ՈՉ ԵՒՍ ԵՄ
ԱՐԺԱՆԻ ԿՈՉԵԼ ՈՐԴԻ ՔՈ ·
ԱՐԱ ԶԻՍ ԻԲՐԵՒ ԶՄԻ Ի
ՎԱՐՁԿԱՆԱՑ ՔՈՑ
ԵՒ ՅԱՐՈՒՑԵԱԼ ԵԿՆ ԱՌ
ՀԱՅՐ ԻՒՐ · ԵՒ ՄԻՆՉ
ԴԵՌ ՀԵՌԱԳՈՅՆ ՆԱ
ԷՐ · ԵՏԵՍ ԶՆԱ ՀԱՅ
ԵՒ ԳԹԱՑԱՒ · ԵՒ ՅԱՌ
ԵԱՒ ԸՆԹԱՑԱՒ ԸՆԴ
ԱՌԱՋ · ԱՆԿԱՒ ԶՊ
ԱՐԱՆՈՑԱՒ ՆՈՐԱ ԵՒ
ՀԱՄԲՈՒՐԵԱՑ ·

ԵՒ ԱՍԷ ՑՆԱ ՈՐԴԻՆ ·
ՀԱՅՐ ՄԵՂԱՅ ՅԵՐԿԻՆՍ ԵՒ
ԱՌԱՋԻ ՔՈ · ԵՒ ՈՉ ԵՒՍ
ԵՄ ԱՐԺԱՆԻ ԿՈՉԵԼ ՈՐԴԻ ՔՈ ·
ԱՍԷ ՀԱՅՐՆ ՑԾԱՌԱ
ՅԱՍ ԻՒՐ · ՎԱՂՎԱՂԱԿԻ
ՀԱՆԷՔ ԶՊԱՏՄՈՒՃԱՆ
ԱՌԱՋԻՆ ԵՒ ԱԳՈՒՑԷՔ
ՆՄԱ · ԵՒ ՏՈՒՔ ԶՄԱ
ՏԱՆԻ Ի ՁԵՌՆ ՆՈՐԱ · ԵՒ
ԿՕՇԻԿՍ ՅՈՏՍ ՆՈՐԱ ·
ԵՒ ԱԾԷՔ ԶԵԶՆ ԶՊԱՐԱՐ
ԱԿ ԶԵՆԷՔ · ԿԵՐԻՑՈՒՔ
ԵՒ ՈՒՐԱԽ ԼԻՑՈՒՔ · ԶԻ
ԱՅՍ ՈՐԴԻ ԻՄ ՄԵՌԵԱԼ
ԷՐ ԵՒ ԵԿԵԱՑ · ԿՈՐՈՒ
ՍԵԱԼ ԷՐ ԵՒ ԳՏԱՒ · ԵՒ
ՍԿՍԱՆ ՈՒՐԱԽ ԼԻՆԵԼ ·
ԵՒ ԷՐ ԵՐԷՑ ՈՐԴԻՆ ՆՈ
ՐԱ ՅԱԳԱՐԱԿԻ · ԵՒ

ՄԻՆՉԴԵՌ ԳԱՅՐ ԵՒ ՄԵ
ՐՁ ԵՂԵՒ Ի ՏՈՒՆ· ԼՈՒԱՒ
ԶՁԱՅՆ ԵՐԳՈՑ ԵՒ ՊԱՐ
ՈՒՑ· ԵՒ ԿՈՉԵՑԵԱԼ Ա
ՌԻՆՔՆ ԶՄԻ Ի ԾԱՌԱՅԻՑՆ
ՀԱՐՑԱՆԷՐ ԹԷ ԶԻՆՉ
ԻՑԷ ԱՅՆ· ԵՒ ՆԱ ԱՍԷ·
ԵՂԲԱՅՐ ՔՈ ԵԿԵԱԼ Է· ԵՒ
ԷԶԵՆ ՀԱՅՐ ՔՈ ԶԵԶՆ
ՊԱՐԱՐԱԿ ԶԻ ՈՂՋԱՄԲ
ԸՆԿԱԼԱՒ ԶՆԱ· ԲԱՐ
ԿԱՑԱՒ ԵՒ ՈՉ ԿԱՄԷՐ
ՄՏԱՆԵԼ· ԵՒ ՀԱՅՐՆ
ԵԼԵԱԼ ԱՐՏԱՔՍ ԱՂԱՉ
ԷՐ ԶՆԱ· ՊԱՏԱՍԽԱ
ՆԻ ԵՏ ԵՒ ԱՍԷ ՑՀԱՅՐՆ·
ԱՅՍՔԱՆ ԱՄՔ ԵՆ ԶԻ
ԾԱՌԱՅԵՄ ՔԵԶ· ԵՒ ԵՐ
ԲԵՔ ԶՊ ԱՏՈՒԻՐԱՆ·
ԱՒ ՔՈ ՈՉ ԱՆՑԻ·

ՈՒԼ ՄԻ· ԵՐԲԵՔ ՈՉ Ե
ՏՈՒՐ ԻՆՁ ԶԻ ՈՒՐԱԽ ԵՂ
ԷՑ ԸՆԴ ԲԱՐԵԿԱՄՍ ԻՄ·
ՅՈՐԺԱՄ ԵԿՆ ՈՐԴԻ ՔՈ
ԱՅԴ ՈՐ ԵԿԵՐ ԶԸՆՉՍ
ՔՈ ԸՆԴ ՊՈՌՆԻԿՍ· ԶԵ
ՆԵՐ ԴՄԱ ԶԵԶՆ ՊԱՐԱՐԱԿ·
ՆԱ ԱՍԷ ՑՆԱ· ՈՐ
ԴԵԱԿ· ԴՈՒ ՀԱՆԱՊԱԶ
ԸՆԴ ԻՍ ԵՍ· ԵՒ ԱՄԵՆԱ
ՅՆ ՈՐ ԻՆՉ ԻՄ Է
ՔՈ Է· ԱՅԼ ՈՒՐԱԽ ԼԻ
ՆԵԼ ԵՒ ԽՆԴԱԼ ՊԱՐՏ ԷՐ·
ԶԻ ԵՂԲԱՅՐ ՔՈ ԱՅՍ
ՄԵՌԵԱԼ ԷՐ ԵՒ ԵԿԵԱՑ·

ԿՈՐՈՒՍԵԱԼ ԷՐ ԵՒ ԳՏԱՒ·
ԵՒ ԱՍԷ ԱՌ ԱՇԱԿԵՐՏՍՆ
ԱՅՐ ՄԻ ԷՐ ՄԵԾԱՏՈՒ
ՆՈՐՈՅ ԷՐ ՏՆՏԵՍ·
ԵՒ ԵՂԵՒ ԶՆՄԱՆԷ ԱՄԲ



[illegible]ՈՒԹԻՒՆ [illegible]
[illegible] ՎԱՏՆԷ ԶԻՆ
ՉՍ ՆՈՐԱ.
ԿՈՉԵԱՑ ԵՒ ԱՍԷ ՑՆԱ.
ԶԻՆՉ Է ԱՅԴ ԶՈՐ ԼՍ
ԵՄ ԶՔԷՆ. ՏՈՒՐ ԶՀԱ
ՄԱՐ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ
ՔՈ. ԶԻ ՈՉ ԵՒՍ ԿԱՐԵՍ
ԼԻՆԵԼ ՏՆՏԵՍ. ԱՍԷ
ԸՆԴ ՄԻՏՍ ԻՒՐ ՏՆՏԵՍՆ.
ԶԻՆՉ ԳՈՐԾԵՑԻՑ.
ԶԻ ՏԷՐ ԻՄ ՀԱՆԷ ԶԻՍ ՏՆ
ՏԵՍՈՒԹԵՆԷՍ. ԳՈՐԾ
ԵԼ ՈՉ ԿԱՐԵՄ. ՄՈՒՐ
ԱՆԱԼ ԱՄԱՉԵՄ. ԳԻՏ
ԵՄ ԶԻՆՉ ԱՐԱՐԻՑ. ԶԻ
ՅՈՐԺԱՄ Ի ԲԱՑ ԵԼԻՑԻՄ
Ի ՏՆՏԵՍՈՒԹԵՆԷՍ
ԸՆԿԱԼՑԻՆ ԶԻՍ Ի ՏՈՒ
ՆՍ ԻՒՐԵԱՆՑ. ԵՒ

ԿՈՉԵԱԼ ԱՌ ԻՆՔՆ
ԶԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՊԱՐ
ՏԱՊԱՆԱՑ ՏՆ ԻՒՐՈՅ.
ԱՍԷ ՑԱՌԱՋԻՆՆ.
ՔԱՆԻՆՉ ՊԱՐՏԻՍ ՏՆ
ԻՄՈՒՄ. ԵՒ ՆԱ ԱՍԷ.
ՀԱՐԻՒՐ ՄԱՐ ՁԻԹՈՅ.
ԱՍԷ ՑՆԱ. ԱՌ ԶԳԻՐ
ՔՈ. ԵՒ ՆԻՍՏ ԳՐԵԱՅ
ՎԱՂՎԱՂԱԿԻ ՅԻՍՈՒՆ.
ԴԱՐՁԵԱԼ ԱՍԷ ՑՄԻՒՍ.
ԴՈՒ ՔԱՆԻՆՉ ՊԱՐՏԻՍ.
ԵՒ ՆԱ ԱՍԷ. ՀԱՐԻՒՐ ՔՌՈ
ՑՈՐԵՆՈՅ. ԵՒ ԱՍԷ
ՑՆԱ. ԱՌ ԶԳԻՐ ՔՈ ԵՒ
ՆԻՍՏ ԳՐԵԱՅ ՈՒԹՍՈՒՆ.
ԵՒ ԳՈՎԵԱՑ ՏԷՐՆ ԶՏՆ
ՏԵՍՆ ԱՆԻՐԱՒՈՒԹԵԱՆ
ԶԻ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՄԲ
ԱՐԱՐ. ԶԻ ՈՐԴԻՔ ԱՇ

ԽԱՐՀԻՍ ԱՅՍՈՐԻԿ
ԻՄԱՍՏՆԱԳՈՅՆ ԵՆ ՔԱՆ
ԶՈՐԴԻՍ ԼՈՒՍՈՅ ՅԱԶԳԻ
ԻՒՐԵԱՆՑ ·
ԵՒ ԵՍ ՁԵԶ ԱՍԵՄ · ԱՐԱՐ
ԷՔ ՁԵԶ ԲԱՐԵԿԱՄՍ Ի ՄԱ
ՄՈՆԱՅԷ ԱՆԻՐԱՒՈՒԹԵ
ԱՆ · ԶԻ ՅՈՐԺԱՄ ՊԱԿ
ԱՍԵՍՑԷ · ԸՆԿԱԼՑԻ
Ն ԶՁԵԶ Ի ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ
ՈՐ Ի ՓՈՔՈՒՆ ՀԱՒԱՏԱՐ
ԻՄ Է · ԵՒ Ի ԲԱԶՄԻՆ
ՀԱՒԱՏԱՐԻՄ Է · ԵՒ ՈՐ Ի
ՓՈՔՈՒՆ ԱՆԻՐԱՒ Է · ԵՒ
Ի ԲԱԶՄԻՆ ԱՆԻՐԱՒ Է ·
ԻՍԿ ԱՐԴ ԵԹԷ ՅԱՆԻՐԱՒ
ՄԱՄՈՆԱՅԻՆ ՉԵՂԷՔ ՀԱ
ՒԱՏԱՐԻՄՔ · ԶՃՇՄԱՐ
ԻՏՆ ՈՎ ՀԱՒԱՏԱՍ
ՑԷ · ԵՒ ԵԹԷ ՅՕՏԱՐՈՒՄ

ՉԵՂԷՔ ՀԱՒԱՏԱՐԻՄ ·
ԶՁԵՐՆ ՈՎ ՏԱՑԷ ՁԵԶ ·
ՈՉ ՈՔ ԿԱՐԷ ԵՐԿՈՒՑ ՏԵՐ
ԱՆՑ ԾԱՌԱՅԵԼ · ԶԻ Կ
ԱՄ ԶՄԻՆ ԱՏԻՑԷ · ԵՒ
ԶՄԻՒՍՆ ՍԻՐԵՍՑԷ ·
ԿԱՄ ԶՄԻՆ ՄԵԾԱՐԵՍՑԷ
ԵՒ ԶՄԻՒՍՆ ԱՐՀԱՄԱՐ
ՀԵՍՑԷ · ՈՉ ԿԱՐԷՔ ԱՅ
ԾԱՌԱՅԵԼ ԵՒ ՄԱՄՈՆԱՅԻ ·
ԻԲՐԵՒ ԼՈՒԱՆ ԶԱՅՍ ԱՄԵ
ՆԱՅՆ ՓԱՐԻՍԵՑԻՔՆ ·
ՔԱՆԶԻ ԱՐԾԱԹԱՍԵՐՔ
ԷԻՆ ԱՆՏՈՒՄԱՆԷԻՆ ԶՆԱ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԴՈՒՔ
ԷՔ ՈՐ ԱՐԴԱՐԱՑՈՒՑԱ
ՆԷՔ ԶԱՆՁԻՆՍ ՁԵՐ
ԱՌԱՋԻ ՄԱՐԴԿԱՆ ·
ԲԱՅՑ ԱԾ ԳԻՏԷ
ԶՍԻՐՏՍ ՁԵՐ ·

ԶՀՐԱՄԱՆՍ ՀԱՅՐ ԻՄ
ԲԱՐՁՐ Է· ՊԻՂԾ Է ԱՌԱՋԻ
ՀԻ ԱՅ·

ՃԹ· ԱՒՐԷՆՔ ԵՒ ՄԱՐԳԱՐԷՔ
ՄԻՆՉԵՒ ՑՅՈՎՀԱՆՆԷՍ·
ՅԱՅՆՄ ՀԵՏԷ ԱՐՔԱՅՈՒ
ԹԻՒՆ ԵՐԿՆԻՑ ԱՒԵՏԱ
ՐԱՆԻ· ԵՒ ԱՄԵՆԱՅՆ
ՈՔ Ի ՆԱ ԲՌՆԱԴԱՏԻ·

ՃԻ· ԴԻՒՐԻՆ Է ԵՐԿՆԻ ԵՒ
ԵՐԿՐԻ ԱՆՑԱՆԵԼ· ՔԱՆ
ՅՕՐԻՆԱՑՆ ՄԻՈՅ ՆՇԱՆ
ԱԽԵՑԻ ԱՆԿԱՆԵԼ·

ՃԻԱ· ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԱՐՁԱԿԷ
ԶԿԻՆ ԻՒՐ· ԵՒ ԱՌՆՈՒ ԱՅԼ
ՇՆԱՅ· ԵՒ ՈՐ ԶԱՐՁԱ
ԿԵԱԼՆ ԱՌՆՈՒ· ՇՆԱՅ·

ՃԻԲ· ԱՅՐ ՄԻ ԷՐ ՄԵԾԱՏՈՒՆ
ԵՒ ԶԳԵՆՈՅՐ ԲԵՀԵԶՍ
ԵՒ ԾԻՐԱՆԻՍ· ԵՒ ՈՒՐ
ԱԽ ԼԻՆԷՐ ՀԱՆԱՊԱԶ
ԱՌԱՏԱՊԷՍ·

ԵՒ ԱՂՔԱՏ ՈՄՆ ԱՆՈՒՆ
ՂԱԶԱՐՈՍ· ԱՆԿԵԱԼ
ԴՆԷՐ ԱՌ ԴՐԱՆ ՆՈՐԱ ՎԻ
ՐԱՒՈՐԵԱԼ· ԵՒ ՑԱՆԿ
ԱՅՐ ՅԱԳԵԼ Ի ՓՇՐԱՆԱ
ՑՆ ՈՐ ԱՆԿԱՆԷԻՆ Ի ՍԵՂ
ԱՆՈՅ ՄԵԾԱՏԱՆՆ· ԱՅԼ
ԵՒ ՇՈՒՆՔ ԵԿԵԱԼ
ԼԻԶՈՒԻՆ ԶՎԷՐՍ ՆՈՐԱ·

ԵՂԵՒ ՄԵՌԱՆԵԼ ԱՂՔԱ
ՏԻՆ· ԵՒ ՏԱՆԵԼ ՀՐՇՏԱ
ԿԱՑՆ Ի ԳՈԳՆ ԱԲՐՀՄՈՒ·

ՄԵՌԱՒ ԵՒ ՄԵԾԱՏՈՒՆՆ
ԵՒ ԹԱՂԵՑԱՒ· ԵՒ Ի ԴԺ
ՈԽՍ ԱՄԲԱՐՁ ԶԱՉՍ ԻՒՐ·
ՄԻՆՉԴԵՌ ԷՐ Ի ՏԱՆՋԱՆՍ
ԵՏԵՍ ԶԱԲՐԱՀԱՄ Ի ՀԵՌ
ԱՍՏԱՆԷ· ԵՒ ԶՂԱԶԱՐՈ

ԻԳՈԳ ՆՈՐԱ ՀԱՆԳ
ՈՒՑԵԱԼ. ԵՒ ՆԱ Ա
ՂԱՂԱԿԵԱՑ ԵՒ ԱՍԷ.
ՀԱՅՐ ԱԲՐԱՀԱՄ ՈՂՈՐ
ՄԵԱ ԻՆՁ. ԵՒ ԱՌԱՔԵԱ
ԶՂԱԶԱՐՈՍ ԶԻ ԹԱՑԷ
ԶԾԱԳ ՄԱՏԻՆ ԻՒՐՈՅ
Ի ՋՈՒՐ. ԵՒ ԶՈՎԱՑՈՒ
ՑԷ ԶԼԵԶՈՒ ԻՄ. ԶԻ
ՏԱՌԱՊԻՄ Ի ԲՈՑՈՅ
ԱՍՏԻ. ԵՒ ԱՍԷ ՑՆԱ
ԱԲՐԱՀԱՄ. ՈՐԴԵԱԿ
ՅԻՇԵԱ ԶԻ ԸՆԿԱԼԱՐ ԶԲ
ԱՐԻՍ ՔՈ Ի ԿԵԱՆՍ ՔՈՒՄ
ԵՒ ՂԱԶԱՐՈՍ ՆՈՅՆՊԷՍ
ԶՉԱՐՉԱՐԱՆՍ. ԱՐԴ
ՍԱ ԱՅՍՐ ՄԽԻԹԱՐԻ.
ԵՒ ԴՈՒ ԱՅԴՐ ՊԱՊԱԿԻՍ.
ԵՒ Ի ՎԵՐԱՅ ԱՅՍՐ ԱՄԵՆԱ
ՅՆԻ ՎԻՀ ՄԵԾ Է ՀԱՍՏԱ
ՄԵԶ ԵՒ ԸՆԴ ՁԵԶ. ԵՒ ՈՐ
ԿԱՄԻ ՅԻՈՔԱՐԻ ԱՌ ՁԵԶ
ԱՆՑԱՆԵԼ ՈՉ ԿԱՐԷ.
ԵՒ ՈՉ ԱՅՆՏԻ ՈՔ ԱՌ ՄԵԶ
ԱՆՑԱՆԵԼ.
ԵՒ ԱՍԷ. ԱՐԴ ԱՂԱՉԵՄ
ԶՔԵԶ ՀԱՅՐ. ԶԻ ԱՌ
ԱՔԻՑԵՍ ԶԴԱ Ի ՏՈՒՆ
ՀԱՒՐ ԻՄՈՅ. ԵՆ ԻՄ ԱՅԴ
ԵՂԲԱՐՔ ՀԻՆԳ. ՈՐՊԷՍ
ԶԻ ՏԱՑԷ ՆՈՑԱ ՎԿԱ
ՅՈՒԹԻՒՆ. ԶԻ ՄԻ ԵՒ
ՆՈՔԱ ԳԱՑԵՆ ՅԱՅՍ
ՏԵՂԻ ՏԱՆՋԱՆԱՑ.
ԵՒ ԱՍԷ ԱԲՐԱՀԱՄ. ՈՒՆԻՆ
ԶՄՈՎՍԷՍ ԵՒ ԶՄԱՐԳԱ
ՐԷՍ. ՆՈՑԱ ԼՈՒԻՑԵՆ.
ԵՒ ՆԱ ԱՍԷ. ՈՉ ՀԱՅՐ ԱԲ
ՐԱՀԱՄ. ԲԱՅՑ ԵԹԷ
ՈՔ Ի ՄԵՌԵԼՈՑ ԵՐԹԻՑԷ

ԱՌ ՆՈՍԱ ԱՊԱՇԽԱՐ
ԵՍՑԷՆ. ԱՍԷ ՑՆԱ ԱԲ
ՐԱՀԱՄ. ԵԹԷ ՄՈՎՍԻ ԵՒ ՄԱՐԳԱՐԷ
ԻՑՆ ՈՉ ԼՍԵՆ. ԵՒ ՈՉ ԹԷ
Ի ՄԵՌԵԼՈՑ ՅԱՌՆԻՑԷ
ՉՀԱՒԱՆԵՍՑԻՆ.

ԵՒ ԱՍԷ ՑԱՇԱԿԵՐՏՍՆ
ԻՒՐ. ԱՆՀՆԱՐ Է
ՉԳԱԼ ԳԱՅԹԱԳՂՈՒԹ
ԵԱՆՑ. ԲԱՅՑ ՎԱՅ ԱՅՆՄ
ՄԱՐԴՈՅ ՈՐՈՎ ԳԱՅ
ՑԷ. ԼԱՒ ԷՐ ՆՄԱ ԵԹԷ
ՎԷՄ ԵՐԿԱՆԱՒՈՐ
ԿԱԽԷՐ ԶՊԱՐԱՆՈՑԷ ՆՈՐԱ
ԵՒ ԸՆԿԵՆԷՐ Ի ԾՈՎ.
ՔԱՆ ԹԷ ԳԱՅԹԱԳՂԵ
ՑՈՒՑԱՆԷՐ ԶՄԻ Ի
ՓՈՔՐԿԱՆՑՍ ՅԱՅՍՑԱ
ՆԷ. ԶԳՈՅՇ ԼԵՐՈՒՔ
ԱՆՁԱՆՑ.

ՃՂԵ ԵԹԷ ՄԵՂԻՑԷ ՔԵԶ ԵՂ
ԲԱՅՐ ՔՈ ՍԱՍՏԵԱ ՆՄԱ.
ՃՂԶ ԵՒ ԵԹԷ ԶՂՋԱՑԻՑԷ
ԹՈՂ ՆՄԱ. ԵՒ ԵԹԷ
ԵՒԹՆ ԱՆԳԱՄ ՄԵՂԻ
ՑԷ ՔԵԶ. ԵՒ ԵՒԹՆ ԱՆԳ
ԱՄ ԴԱՐՁՑԻ ԱՌ ՔԵԶ ԵՒ
ԱՍԻՑԷ ԶՂՋԱՑԵԱՄ.
ԹՈՂ ՑԵՍ ՆՄԱ.

ԵՒ ԱՍԵՆ ԱՌԱՔԵԱԼՔՆ
ՑՏՐ. ՅԱՒԵԼԵԱ ՄԵԶ ՀԱՒ
ԱՏՍ.

ԵՒ ԱՍԷ ՏՐ. ԵԹԷ ՈՒ
ՆԷԻՔ ՀԱՒԱՏՍ ԻԲՐԵՒ
ԶՀԱՏ ՄԱՆԱՆԽՈՅ.
ԵՒ ԱՍԷԻՔ ԹԶԵՆՒՈՅ
ՅԱՅԴՄԻԿ ԽԼԵԱՑ
ՏՆԿԵԱՑ Ի ԾՈՎՈՒ. ԵՒ
ՀՆԱԶԱՆԴ ԼԻՆԷՐ ՁԵԶ.

ԻՍԿ Ո Ի ՁԷՆՋ ԾԱՌ

ՈՒՆԻՑԻ ԾԱՌԱ ՀՈՂԱԳՈ
ՐԾ ԿԱՄ ՀՈՎԻՒ ՈՐ ԻԲՐԵՒ
ՄՏԱՆԻՑԷ ՅԱԳԱՐԱԿԷ
ԱՍԻՑԷ ՑՆԱ ՎԱՂՎԱՂԱ
ԿԻ ԹԷ ԱՆՑ ԲԱԶՄԵԱՑ·
ԱՅԼ ՈՉ ԱՍԻՑԷ ԵԹԷ ՊԱՏ
ՐԱՍՏԵԱ ԶԻՆՉ ԸՆԹՐԵ
ԼՈՑ ԻՑԵՄ · ԵՒ ԳՕՏԻ
ԱԾԵԱԼ ՊԱՇՏԵԱ ԶԻՍ ·
ՄԻՆՉԵՒ ԿԵՐԱՅՑ ԵՒ ԱՐ
ԲԻՑ · ԵՒ ԱՊԱ ԿԵՐԻՑԵՍ
ԵՒ ԱՐԲՑԵՍ ԴՈՒ · ՄԻ
ԹԷ ՇՆՈՐՀ ԻՆՉ ՈՒՆԻ
ՑԻ ԾԱՌԱՅՆ ԱՅՆՄԻԿ
ԶԻ ԱՐԱՐ ԶԱՄԵՆԱՅՆ
ՀՐԱՄԱՅԵԱԼՍՆ ·
ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ԴՈՒՔ ՅՈՐ
ԺԱՄ ԱՌՆԻՑԷՔ ԶԱՄԷ
ՆԱՅՆ ՀՐԱՄԱՆԵԱԼՍՆ
ՁԵԶ · ԱՍԱՍՋԻՔ ԵԹԷ

ԾԱՌԱՅՔ ԱՆՊԻՏԱՆՔ
ԵՄՔ ԶՈՐ ՊԱՐՏԷԱՔՆ
ԱՌՆԵԼ ԱՐԱՐԱՔ ·
ԵՒ ԵՂԵՒ ՄԻՆՉ ԵՐԹԱՅՐ
ՆԱ ՅԵՄ · ԵՒ ԻՆՔՆ
ԱՆՑԱՆԷՐ Ի ՄԷՋ ՍԱ
ՄԱՐԻԱՅ · ԵՒ ԳԱԼԻԼԵ
ԱՑՒՈՑ · ԵՒ ՄԻՆՉԴԵՌ
ՄՏԱՆԷՐ Ի ԳԵՒՂ ՈՒՐԵՄՆ ·
ՊԱՏԱՀԵՑԱՆ ՏԱՍՆ
ԱՅՐ ԲՈՐՈՏՔ · ՈՐՔ ԿԱ
ՅԻՆ Ի ՀԵՌԱՍՏԱՆԷ ·
ԲԱՐՁԻՆ ԶՁԱՅՆ ԻՒՐ
ԵԱՆՑ · ԵՒ ԱՍԷՆ ·
ՅՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՈՂՈՐ
ՄԵԱ Ց ՄԵԶ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԵՏԵՍ ԶՆՈ
ՍԱ · ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԵՐԹ
ԱՅՔ ՑՈՒՑԷՔ ԶԱՆՁ
ԻՆՍ ՔԱՀԱՆԱՅԻՑ ·

Եւ եղ. եւ իբրեւ գնայ
ին առժամայն սրբեցան.
մի ոմն ի նոցանէ իբ
րեւ ետես թէ բժշկե
ցաւ · դարձաւ մեծ
ի ձայն մեծ փառաւոր
առնէր զԱծ · Անկաւ
ի վերայ երեսաց իւրոց
առ ոտս նորա եւ գոհա
նայր զնմանէ · եւ ն
ա էր սամարացի ·
Պատասխանի ետ Յս
եւ ասէ · ոչ տասանն
քան սրբեցան · իսկ արդ
ուր են իննն · զի
ոչ գտան դառնալ տալ
փառս այ · բայց մի
այն այլազգիս այս ·
Եւ ասէ ցնա · արի
գնա · զի հաւատք քո

կեցուցին զքեզ ·
Հարցեալ ցնա փա
րիսեցւոցն · եթէ
երբ գայցէ արքայու
թիւն այ ·
Պատասխանի ետ նոցա
եւ ասէ · ոչ գայ ար
քայութիւն այ խնդ
րելով · եւ ոչ ասի
ցեն ահաւասիկ այսրէ
կամ անդ · զի ա
հաւասիկ արքայութիւն
այ ի միջի ձերում է ·
Ասէ եւ ցաշակեր
տսն · եկեսցեն աւու
րք յորժամ ցանկայցէք զ
մի յաւուրց որդւոյ
մարդոյ տեսանել եւ
ոչ տեսանիցէք ·
Եւ ասիցեն ձեզ ·

ՆՔ ԵՐԵՒԵՑԱՒ ԼԱՅՆԱՆ
ՄԻ ԵՐԹԱՅՑԷՔ ԶԿՆԻ:

ՄԵ ԶԻ ՈՐՊԷՍ ՓԱՅԼԱԿՆ
ՓԱՅԼԱՏԱԿԵԱԼ Ի ՆԵՐ
ՔՈՅ ԵՐԿՆԻՑ ԸՆԴ ԵՐԿ
ՆԻՒՔ ԾԱԳԵԱԼ.
ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ՈՐԴԻ ՄԱ
ՐԴՈՅ ՅԱՒՈՒՐ ԻՒՐՈՒՄ.

ՄԶ ԲԱՅՑ ՆԱԽ ՊԱՐՏ Է ՆՄԱ
ԲԱԶՈՒՄ ՉԱՐՉԱՐԻԼ
ԵՒ ԽԱՐԵԼ ՅԱԶԳ
ԷՍ ՅԱՅՍՄԱՆԷ.

ՄԷ ԵՒ ՈՐՊԷՍ ԵՂԵՒ ՅԱՒՈՒ
ՐՍՆ ՆՈՅԻ.
ՆՈՅՆՊԷՍ ԵՂԻՑԻ ԵՒ
ՅԱՒՈՒՐՍՆ ՈՐԴՒՈՅ ՄԱՐԴՈՅ.
ՈՒՏԷԻՆ, ԸՄՊԷԻՆ,
ԿԱՆԱՅՍ ԱՌՆԷԻՆ, ԵՒ
ԱՐԱՆՑ ԼԻՆԷԻՆ, ՄԻՆՉ
ԵՒ ՅԱՒՈՒՐՆ ՅՈՐՈՒՄ ԵՄ

Դ ՄԵ ՄԶ ՄԷ
Մ ՄՀԶ ՄԿԹ ՄԿԸ
ՄՐ ՉԴ

ՈՒՏ ՆՈՅ Ի ՏԱՊԱՆՆ ԵՒ ԵԿ
ԵԱԼ ՋՐՀԵՂԵՂՆ ԵՒ
ԿՈՐՈՅՍ ԶԱՄԵՆԵՍԵԱՆ.
ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ՈՐՊԷՍ
ՅԱՒՈՒՐՍՆ ՂՈՎՏԱՅ ԵՂԵՒ.
ՈՒՏԷԻՆ. ԸՄՊԷԻՆ.
ԳՆԷԻՆ. ՎԱՃԱՌԷԻ
ՆԷԻՆ. ՏՆԿԷԻՆ.
ԵՒ ՅՈՐՈՒՄ ԱՒՈՒՐ ԵԼ
ՂՈՎՏ Ի ՍՈԴՈՄԱՅ.
ՏԵՂԱՅ ՀՈՒՐ ԵՒ ԾԾ
ՈՒՄԲ ՅԵՐԿՆԻՑ ԵՒ ԿՈՐ
ՈՅՍ ԶԱՄԵՆԵՍԵԱՆ.

ՄԸ ԸՍՏ ՆՄԻՆ ՕՐԻՆԱԿԻ
ԵՂԻՑԻ ՅԱՒՈՒՐՆ
ՅՈՐՈՒՄ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ
ՅԱՅՏՆԵԼՈՑ Է.

ՄԹ ՅԱՅՆՄ ԱՒՈՒՐ ՈՐ ԻՑ
Է Ի ՏԱՆԻՍ, ԵՒ ԿԱ
ՐԱՍԻ ԻՒՐ Ի ՏԱՆ, ՄԻ

Դ ՄԸ ՄԻԲ
Մ ՄԽԸ
ՄՐ ՃԽԴ

ԻՋՑԷ ԱՌՆՈՒԼ ԶԱՅՆ·
ԵՒ ՈՐ ՅԱՆԴԻ ԻՑԷ ՆՈՅ
ՊԷՍ ՄԻ ԴԱՐՁՑԻ ՅԵՏՍ·
ՅԻՇԵՑԷՔ ԶԿԻՆՆ ՂՈՎՏԱ·
ՈՐ ԽՆԴՐԵԱՑԷ ԶԱՆՁՆ
ԻՒՐ ԱՊՐԵՑՈՒՑԱՆԵԼ
ԿՈՐՈՒՍՑԷ ԶՆԱ· ԵՒ ՈՐ
ԿՈՐՈՒՍՑԷ ԱՊՐԵՑՈՒ
ՑԷ ԶՆԱ·
ԱՍԵՄ ՁԵԶ· ՅԱՅՆ
ԳԻՇԵՐԻ· ԵԹԷ ԵՂԻ
ՑԻՆ ԵՐԿՈՒ Ի ՄԻՈՒՄ ՄԱՀԻՃ
ՄԻՆ ԱՌՑԻ· ԵՒ ՄԻՒՍ
Ն ԹՈՂՑԻ· ԵՒ ԵԹԷ ԵՂ
ԻՑԻՆ ԵՐԿՈՒ ԱՂԱՑ Ի ՄԻ
ԱՍԻՆ· ՄԻՆ ԱՌՑԻ
ԵՒ ՄԻՒՍՆ ԹՈՂՑԻ·
ԵՒ ԵԹԷ ԻՑԵՆ ԵՐԿՈՒ
ՅԱՆԴԻ· ՄԻՆ ԱՌՑԻ
ԵՒ ՄԻՒՍՆ ԹՈՂՑԻ·

Դ. ՄԺ. ՄԾԶ ՄԾԸ — Ա ՃԵ — ՄԻ ՂԷ

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏՈՒՆ ԵՒ
ԱՍԵՆ ՑՆԱ· ՈՒՐ ՏՐ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ· ՈՒՐ
ՄԱՐՄԻՆՆ ԻՑԷ ԱՆԴ ԺՈՂ
ՈՎԵՍՑԻՆ ԱՐԾՈՒԻՔ·
ԱՍԱՑ ԵՒ ԱՌԱԿ ՄԻ ՆՈ
ՑԱ· ԱՌ Ի ՑՈՅՑ ՆԵԼ ԹԷ ՊԱ
ՐՏ Է ՅԱՄԵՆԱՅՆ ԺԱՄ
ՅԱՂՕԹՍ ԿԱԼ ԵՒ ՄԻ
ՁԱՆՁՐԱՆԱԼ·
ԱՍԷ ԴԱՏԱՒՈՐ ՄԻ
ԷՐ Ի ՔԱՂԱՔԻ ՈՒՐԵՄՆ
ՅԱՅ ՈՉ ԵՐԿՆՉԷՐ· ԵՒ
Ի ՄԱՐԴԿԱՆԷ ՈՉ ԱՄԱ
ՉԷՐ· ԵՒ ԱՅՐԻ ՄԻ
ԷՐ Ի ՆՄԻՆ ՔԱՂԱՔԻ
ԳԱՅ[illegible]Ր ԱՌ ՆԱ ԵՒ
ԱՍԷՐ· ԴԱՏ ԱՐԱ ԻՆՁ
ՅՈՍՈԽԷ ԻՄՄԷ· ԵՒ ՈՉ
ԿԱՄԷՐ Ի ԲԱԶՈՒՄ ԺԱ

Դ. ՄԺԴ

ՄԱՆԿԱՆՍ՝ ՅԵՐԿԱՅՆՈՐ
ԻՆ ԱՄԵՆԱՅՆԻ ՅԻՐԱՒ՝
ԴԵՆԻ ՅԱՅՈՐԴԵՐԿՆՉ
ԻՄԵՆԻՄԱՐԴԿԱՆ ԵՈՉ
ԱՄԱՉԵՄ՝ ՍԱՆԱՅ Ն
ԱԿԱՄՆԱՃԻՆԱՐԱՌՆԵ
ԼՈՅԶ ԻՆԱՅՐՈՅՆԱՐԱ
ՐԻՑՆԱՄԱԴԱՐԶԻՄԻ Ի
ՍՊԱՌԵՆԵԱԼԱԱ Ի
Ե ԱՆՉԵԱՅԶԻՄ՝
ՆԻ ԱՄԷ ՐՐ՝ ԼՈՒԱՐ
ՌՈՐՋԻ ՆՉԴԱՐԱՒՈՐՆ
ԱՆԻՐԱՒՈՒԴԵԱՆԱՄԷՐ՝
Յ ԱՆԱՃ ՈՉ ԱՌՆԵԱՐ
ԵՃԻՔԵՐՈՒ
ԴԻՔՆՃԱՌԱՅԻՅ
ԻՐՈՅ՝ ՈՐԱԿ ԱԿ
ԱՆԵՆԱՌՆԱԻ ՐՈՒ
ԵԻԻԴԻՃԵՐԻ՝ ԵԻԵՐ
[illegible]ՅՆԱՄԻՐՄԻԱՅՆ

ԼՔՆԻՆԱՌՆՈՐԱ.
Ա ՅՍ՝ ԱՄԵՆԱՅՆ ԶԳ·ԶԻ
ԱՐԱՐԱՅԵԱԼ ՐԵՃԻՔՆԴՐ
ՈՒԴԻՔՆՆՈՅԱԿԱՊԼ
ՂԱՆԻ՝
Ե ՍԿՈՐԴԻ ՄԱՐԴՈՅԵԼ
ԵԱԼ ԿԵՐԱՆԻ ՅԵՂԲԱՅՐ
ՅԵՐԿՐԻ՝
Ա ՍԱ ՅԵՒԱՌՈՒՄԱՆՍ
ԳԱՆՉԱՅԵԱԼ ՍՅԱՆՉ
ՔՆԱՄԵԴԵԱՐԴԱՐԳԻՅԵՆ
ԵԻԻՈՐԵՍՅԵՆԶՔԱ
ԶՈՒՄԶԱՌԱՆԱԶԱՅՍ՝
Ա ՍԷ ԱՐՔ ԵՐԿՈՒԵԼՔՆ
ԻՐԱ Ք ԱՐՆԿԱԼՅԱԿ
ԱՒԴՍ՝ ՄՔՆՓԱՐԻՄԵ
ՅԻ՝ ԵԻՍՆԻԻՄՆԱՄԱՐՈՒ
ՈՐ՝ ՓԱՐԻՍԷՅՔՆԿԱՅՐ
ՄԵ ԿՈՒՍԻ՝ ԵԻԶԱ
ՅԱՌՈՒ ԱՆՉԻՆՆ

ԱՂՕԹՍ ԱՌՆԷՐ ՅԱՆՁՆ ·
ԱԾ ԻՄ ԳՈՀԱՆԱՄ ԶՔ
ԷՆ ԶԻ ՈՉ ԵՄ ԻԲՐԵՒ
ԶԱՅԼՍ ՄԱՐԴԻԿՆ Է ·
ԶՅԱՓՇՏԱԿՈՂՍ ԵՒ
ԶՇՆՈՂՍ · ԵՒ ԶԱՆԻՐ
ԱՒՍ · ԿԱՄ ԻԲՐԵՒ ԶԱ
ՅՍ ՄԱՔՍԱՒՈՐ · ԱՅԼ
ՊԱՀԵՄ ԵՐԿԻՑՍ Ի ՇԱ
ԲԱԹՈՒ ԵՒ ՏԱՄ ՏԱՍ
ԱՆՈՐԴՍ ՅԱՄԵՆԱՅ
ՍՏԱՑՈՒԱԾՈՑ ԻՄՈՑ ·
ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐՆ ԿԱՅՐ
ՅԵՏՈՅ · ԵՒ ՈՉ ԿԱՄԷՐ
ԵՒ ՈՉ ԶԱՉՍՆ ՅԵՐԿԻ
ՆՍ ՀԱՄԲԱՌՆԱԼ · ԱՅԼ
ԿՈԾԷՐ ԱՍԵԼՈՎ · ԱԾ
ՔԱՒԵԱ ԶԻՍ ԶՄԵՂԱՒ
ՈՐՍ · ԱՍԵՄ ՁԵԶ ·
ԷՋ ՍԱ ԱՐԴԱՐԱՑԵԱԼ

Ի ՏՈՒՆ ԻՒՐ ՔԱՆ ԶՆԱ ·
ԶԻ ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԲԱՐ
ՁՐԱՑՈՒՑԱՆԷ ԶԱՆՁՆ
ԽՈՆԱՐՀԵՍՑԻ ·
ԵՒ ՈՐ ԽՈՆԱՐՀԵՑՈՒ
ՑԱՆԷ ԶԱՆՁՆ ԲԱՐՁՐ
ԱՍՑԻ ·



ՄԱՏՈՒՑԱՆԷԻՆ ԱՌ
ՆԱ ՄԱՆԿՏԻ · ԶԻ ՄԵ
ՐՁԵՍՑԷ Ի ՆՈՍԱ ·
ԻԲՐԵՒ ՏԵՍԻՆ ԱՇԱ
ԿԵՐՏՔՆ ՍԱՍՏԷԻՆ
ՆՈՑԱ ·
ԱՅԼ ՅՍ ԿՈՉԵԱՑ ԶՆՈ
ՍԱ ԱՌ ԻՆՔՆ ԵՒ ԱՍԷ ·
ԹՈՅԼ ՏՈՒՔ ՄԱՆԿ
ՏՈՅԴ ԳԱԼ ԱՌ ԻՍ ԵՒ ՄԻ
ԱՐԳԵԼՈՒՔ ԶԴՈՍԱ ԶԻ
ԱՅԴՊԻՍԵԱՑԴ Է ԱՐՔԱ
ՅՈՒԹԻՒՆ ԱՅ ·

Գ ՃԼԵ ՃԼԶ · Ա ԼԱ Ծ ՃԼԲ · ԱՐ ՃԶ

ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ՝ ՈՐ
ՈՉ ԸՆԴՈՒՆԻ ԶԱՐՔԱՅՈՒ
ԹԻՒՆ ԱՅ ԻԲՐԵՒ ԶՄԱՆ
ՈՒԿ ՈՉ ՄՏՑԷ Ի ՆԱ·
ԵՒ ՀԱՐՑ ՑՆԱ ՈՄՆ ԻՇԽԱՆ
ԵՒ ԱՍԷ՝ ՎԱՐԴԱՊԵՏ
ԲԱՐԻ՝ ԶԻՆՉ ԳՈՐԾԵ
ՑԻՑ ԶԻ ԶԿԵԱՆՍՆ ՅԱՒ
ԻՏԵՆԱԿԱՆՍ ԺԱՌԱՆԳ
ԵՑԻՑ՝
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ՝ ԶԻ ԱՍ
ԵՍ ԶԻՍ ԲԱՐԻ՝ ՈՉ ՈՔ
ԲԱՐԻ՝ ԲԱՅՑ ՄԻ ԱԾ·
ԶՊԱՏՈՒԻՐԱՆՍ ԳԻՏԵՍ
ՄԻ ՇՆԱՐ՝ ՄԻ ՍՊԱՆ
ԱՆԵՐ՝ ՄԻ ԳՈՂԱՆԱՐ·
ՄԻ ՍՈՒՏ ՎԿԱՅԵՐ՝ ՊԱՏ
ՈՒԵԱ ԶՀԱՅՐ ՔՈ ԵՒ
ԶՄԱՅՐ՝ ԵՒ ՆԱ ԱՍԷ
ԶԱՅԴ ԱՄԵՆԱՅՆ ԱՐ

ԱՐԻ Ի ՄԱՆԿՈՒԹԵՆԷ
ԻՄՄԷ·
ԻԲՐԵՒ ԼՈՒԱՒ ԶԱՅՍ
ՅՍ՝ ԱՍԷ ՑՆԱ՝ ՄԻ
ԵՒՍ ՊԱԿԱՍ Է ՔԵԶ·
ԶԱՄԵՆԱՅՆ ԻՆՉ ԶՈՐ
ՈՒՆԻՍ ՎԱՃԱՌԵԱՑ
ԵՒ ՏՈՒՐ ԱՂՔԱՏԱՑ · ԵՒ
ՈՒՆԻՑԻՍ ԳԱՆՁՍ ՅԵՐ
ԿԻՆՍ՝ ԵՒ ԵԿ ԶԿՆԻ ԻՄ՝
ԵՒ ՆԱ ԻԲՐԵՒ ԼՈՒԱՒ ԶԱՅՆ
ՏՐՏՄԵՑԱՒ՝ ՔԱՆԶԻ
ԷՐ ՄԵԾԱՏՈՒՆ ՅՈՅԺ·
ԻԲՐԵՒ ԵՏԵՍ ԶՆԱ ՅՍ
ՏՐՏՄԵԱԼ՝ ԱՍԷ՝ ՈՐ
ՊԷՍ ԴԺՈՒԱՐԱՒ ՈՐՔ Զ
ՈՒՆԻՆ ՄՏԱՆԻՑԵՆ
ՅԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԱՅ·
ԴԻՒՐԻՆ ԴՈՅՆ ԻՑԷ ՄԱԼ
ԽՈՅ ԸՆԴ ԾԱԿ ԱՍՂԱՆ



ԱՆՑԱՆԵԼ ՔԱՆ ՄԵԾԱ
ՏԱՆ ՅԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ
ԱՅ ՄՏԱՆԵԼ · ԵՒ ՈՐ
ԼՈՒԱՆՆ ԱՍԵՆ · ԵՒ ՈՎ
ԿԱՐԻՑԷ ԱՊՐԵԼ · ԵՒ
ՆԱ ԱՍԷ ԱՆՀՆԱՐԻՆՔ
ԻՄԱՐԴԿԱՆԷ · ՀՆԱՐ
ԱՒՈՐՔ ԵՆ ՅԱՅ ·
ԵՒ ԱՍԷ ՊԵՏՐՈՍ · ԱՀԱՒ
ԱՍԻԿ ՄԵՔ ԹՈՂԱՔ ԶԱՄԵ
ՆԱՅՆ ԻՆՉ ԵՒ ԵԿԱՔ ԶՀ
ԵՏ ՔՈ · ԵՒ ՆԱ ԱՍԷ Ց
ՆՈՍԱ ·
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ · Ե
ԹԷ ՈՉ ՈՔ Է ՈՐ ԹՈՂՈՒ Զ
ՏՈՒՆ · ԿԱՄ ԶԾՆՈՂՍ ·
ԿԱՄ ԶԵՂԲԱՐՍ · ԿԱՄ
ԶԿԻՆ · ԿԱՄ ԶՈՐԴԻՍ ·
ՎԱՍՆ ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ
ԱՅ · ԵԹԷ ՈՉ ԱՌՆՈՒ

ԲԱԶՄԱՊԱՏԻԿ Ի ԺԱՄԱ
ՆԱԿԻՍ ՅԱՅՍՄԻԿ · ԵՒ
ՅԱՇԽԱՐՀԻՆ ՈՐ ԳԱԼՈՑ
Է ԶԿԵԱՆՍՆ ՅԱՒԻՏԵ
ՆԱԿԱՆՍ ԺԱՌԱՆԳԵ
ՍՑԷ ·
ԵՒ ԱՌԵԱԼ ԶԵՐԿՈՏ
ԱՍԱՆՍՆ ԱՌԱՆՁԻՆ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԱՀԱՒ
ԱՍԻԿ ԵԼԱՆԵՄՔ ՅԷՄ
ԵՒ ԿԱՏԱՐԵՍՑԻՆ ԱՄԵ
ՆԱՅՆ ԳՐԵԱԼՔՆ ՄԱՐ
ԳԱՐԷԻՒՔ ՎԱՍՆ ՈՐԴՒ
ՈՅ ՄԱՐԴՈՅ · ԶԻ ՄԱՏ
ՆԵՍՑԻ ՀԵԹԱՆՈՍԱՑ
ԵՒ ԱՅՊԱՆԵՍՑԻ · ԵՒ
ՀԱՐԿԱՆԻՑԵՆ ԶՆԱ ·
ԵՒ ՍՊԱՆԱՆԻՑԵՆ ·
ԵՒ ՅԵՐՐՈՐԴ ԱՒՈՒՐ ՅԱՐԻՑԷ ·
ԵՒ ՆՈՔԱ ՈՉ ԻՆՉ ՅԱՅՆ



ԱՅԼ ԷՐ ԲԱՆՆ ԾԱԾԿԵԱԼ
Ի ՆՈՑԱՆԷ. ԵՒ ՈՉ ԳԻ
ՏԷԻՆ ԶԱՍԱՑԵԱԼՍՆ.
ՄԻԲ ԵՒ ԵՂԵՒ Ի ՄԵՐՁԵՆԱԼՆ ՆՈ
ՐԱ ՅԵՐԻՔՈՎ. ԿՈՅՐ ՄԻ
ՆՍՏԷՐ ԱՌ ՃԱՆԱՊԱՐ
ՀԱՒ ՄՈՒՐԱՑԻԿ.
ԻԲՐԵՒ ԼՈՒԱՒ ԶԱՆՑԱ
ՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ.
ՀԱՐՑԱՆԷՐ ԹԷ ԶԻՆՉ
ԻՑԷ ԱՅՆ.
ՄԻԳ ԵՒ ՊԱՏՄԵՑԻՆ ՆՄԱ
ԵԹԷ ՅՍ ՆԱԶՈՎՐԱՑԻ
ԱՆՑԱՆԷ.
ՄԻԴ ԱՂԱՂԱԿԵԱՑ ԵՒ ԱՍԷ.
ՅՍ ՈՐԴԻ ԴԱՒԹԻ ՈՂՈՐ
ՄԵԱՑ ԻՆՁ. ԵՒ ՈՐ
ԱՌԱՋԻՆ ԵՒ ԶԿՆԻ ԵՐ
ԹԱՅԻՆ. ՍԱՍՏԷԻՆ
ՆՄԱ ԶԻ ԼՌԵՍՑԷ. ԵՒ

Գ. | Մ | ՄՏ
ՄԻԲ | ՄՂ | ՃՁԲ
ՄԻԳ | |
ՄԻԴ | ՄԷ | ՃԻԶ

ՆԱ ԵՒՍ ԱՌԱՒԵԼ ԱՂԱՂ
ԱԿԷՐ. ՈՐԴԻ ԴԱՒԹԻ.
ՈՂՈՐՄԵԱՑ ԻՆՁ.
ՋՏԵՂԻԱՒ ՅՍ. ԵՒ
ՀՐԱՄԱՅԵԱՑ ԱԾԵԼ ԶՆԱ
ԱՌ ԻՒՐ. ԵՒ ԻԲՐԵՒ ՄԵ
ՐՁ ԵՂԵՒ ԱՌ ՆԱ.
ԵՀԱՐՑ ՑՆԱ ԵՒ ԱՍԷ.
ԶԻՆՉ ԿԱՄԻՍ ԶԻ ԱՐԱՐ
ԻՑ ՔԵԶ. ԵՒ ՆԱ ԱՍԷ.
ՏՐ. ԶԻ ԲԱՑՑԻՆ ԱՉՔ
ԻՄ. ԵՒ ՏԵՍԻՑ.
ԵՒ ՅՍ ԱՍԷ ՑՆԱ. ՀԱՅ
ԵԱՑ. ՀԱՒԱՏՔ ՔՈ ԿԵ
ՑՈՒՑԻՆ ԶՔԵԶ. ԵՒ ԱՌ
ԺԱՄԱՅՆ ԵՏԵՍ. ԵՒ ԵՐԹ
ԱՅՐ ԶՀԵՏ ՆՈՐԱ ՓԱՌ
ԱՒՈՐԵԼՈՎ ԶԱԾ.
ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ԺՈՂՈՎՐ
ԴԵԱՆՆ ՏԵՍԵԱԼ ՏԱՅՐ

ԱՒՐՀՆՈՒԹԻՒՆ ԱՅ։
ԵՒ ՄՏԵԱԼ ՇՐՋԷՐ ԸՆԴ Ե-
ՐԻՔՈՎ։
ԵՒ ԱՀԱ ԱՅՐ ՄԻ ԿՈՉԵ-
ՑԵԱԼ ԶԱԿՔԷՈՍ՝ ԵՒ ՆԱ
ԷՐ ՄԱՔՍԱՊԵՏ՝ ԵՒ ԻՆ
ՔՆ ՄԵԾԱՏՈՒՆ ՅՈՅԺ։
ԵՒ ԽՆԴՐԷՐ ՏԵՍԱՆԵԼ
ԹԷ ՈՎ ԻՑԷ ՅՍ․ ԵՒ ՈՉ
ԿԱՐԷՐ Ի ԲԱԶՄՈՒԹԵՆԷՆ
ԶԻ ԿԱՐՃ ԷՐ ՀԱՍԱԿԱՒ։
ԵՒ ԸՆԹԱՑԵԱԼ Ի ՅԱՌ
ԱՋՆ ԵԼ Ի ԺԱՆՏԱԹԶ
ԵՆԻՆ ԶԻ ՏԵՍԱՆԻՑԷ ԶՆ
ՔԱՆԶԻ ԸՆԴ ԱՅՆ ԿԱՄ
ԱՆՑԱՆԵԼՈՑ ԷՐ՝
ԻԲՐԵՒ ԵԿՆ Ի ՏԵՂԻՆ
ՀԱՅԵՑԱՒ Ի ՎԵՐ ՅՍ․
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ՝ ԶԱԿՔԷ
ՓՈՒԹԱՅ ԷՋ ԱՅԺՄ՝

ԶԻ ԱՅՍԱՒՐ Ի ՏԱՆ ՔՈՒ
ԱՐԺԱՆ Է ԻՆՁ ԱԳԱՆԵԼ։
ՓՈՒԹԱՑԱՒ ԵՒ ԷՋ ԵՒ
ԸՆԿԱԼԱՒ ԶՆԱ ՈՒՐԱԽ
ՈՒԹԵԱՄԲ՝ ԻԲՐԵՒ
ՏԵՍԻՆ ԱՄԵՆԵՔԵԱՆ ՏՐՏ
ՆՋԷԻՆ ԵՒ ԱՍԷԻՆ ԵԹԷ
ԱՌ ԱՌՆ ՄԵՂԱՒՈՐԻ ԵՄ
ՈՒՏ ԻՋԱՆԵԼ։
ԵՒ ԿԱՑ ԶԱԿՔԷՈՍ․
ԵՒ ԱՍԷ․ ՏՐ ԱՀԱ ԶԿԷՍ
ԸՆՉԻՑ ԻՄՈՑ ՏԱՑ
ԱՂՔԱՏԱՑ․ ԵՒ ԵԹԷ
ԶՈՔ ԶՐԿԵ ․ ՑԻՑ․
ՀԱՏՈՒՑԻՑ ՉՈՐԵՔԿԻՆ․
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ ՅՍ․ ԱՅՍ
ԱՒՐ ԵՂԵՒ ՓՐԿՈՒԹԻՒՆ
ՏԱՆՍ ԱՅՍՄԻԿ․ ՔԱՆԶԻ
ԵՒ ՍԱ ՈՐԴԻ ԱԲՐԱՀԱՄՈՒ Է․
ԶԻ ԵԿՆ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ

ԽԱՒՍԵԼ ԵՒ ԵԹԷ ՅՈՒՅԱՆ
ԵԼ. ԶԿՈՒՐՈՒՄԷԱԿՆ
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ՆԱ ԶԱՅՍ
ՅԱԿԱՆ՝ ՅԱՒԵԼԱՌ
ԱԿՄԻՒԵՐԿԱՍԱՆԷ՝ ԱԼԱՆ
ՄԵՐՁԷՆԱԼՈՅՆՈՐԱՅԷ
ԵՒՀԱՄԱՐԵԼՈՅՆՈՅԱ
ԷՌԵԱՌՋԿԱՄԱՑՆՅԱ
ՅԺՆԵԼՈՅԻՅԷԱՐԲԱՑ
ՈՒՌԻՔԵՆԱՅ·
ՀԱԷ· ԱՅՐՈՄՆԱՁՆ
ՈՒ ԱԿԱՆԳԻՆԱՑ ՅԱՃ
ԽԱՐՀՀԵՌԻԱՌՆՈՒ
ԻՐՌԱ· ԳԱՒՈՐՈՒ·
ՌԻՆԵՒԴՈՒՆԱԼ·
ԵՒՆՈՉԷՅԻԱԶԾԱՌ
ԱՅՄՆԻՒՐ· ԵՐ
ՆՈՅԱԺԱՄՆՄՆԱՌ·
ԵՒԱՌԷ ՅՆՈՍԱ· ՅԱՐԳ
ՅԷՐԶԱՅԴՄԻՆՉԵՒԵՆ

ԵՒՐԱԳԱՐԱՅԻՐՆՈՐԱՐԷ
ԻՆՁՆԱԱՌԱՐԷՅԻՆՀՐ
ՃԺՐԱԿԱՋԿՆԻՆՈՐԱԵՒ
ԱՍԷՆ՝ ԷՌԵՈՉԿԱՄ
ԻՄԲՌԱԳԱՒՈՐԵԼԴՈ
ՐԱՒԱԿԷՐԱՄԷՐ՝
ԵՒԵՂԷՒ ԴԻՈՒՆԱԿՆՄԱ
ԱՌԵԱԼ ԶԲԱԳԱՒՈՐ
ՈՒՌԻՔԵՆ՝ ԵՒԿՈՉԷ
ՅԵԱԶ ԾԱՌԱՅՆ:
ԱՐՈ ՅԺՈՒԵԱԼ ԷՐԶԱՐ
ԾԱՌՆ· ԶԻԳԻՐԱՍ
ՅԷՌԵՈՒ ԶԻՆՉԷԱՀ
ԷՅԱՒ՝ ԵԿՆԱՌԱՀԻ
ԵՒԱՍԷ՝ ՌԲ՝ ՄՆԱՆ
ԲՈ· ԺԱՄՆՄՆԱԿԱՄԱՐ·
ԵՒԱՍԷՅՆԱ· ԱԶՆԻՒ
ԾԱՌԱՅ· ԲԱԶԲԻՒՐՀԱՒ
ԱՄԱՐԻՄ· ՉԻՒՓԱՐ
ՈՒ ԵՏՀԱՐԱՐԱՐԻՄԵՂԵՐ·

Ղ
Մտ
Մր
Մն
Մտ
ՃՅԴ

ԼԻՑԻՍ ԻՇԽԱՆՈՒԹԻ
ՒՆ ՈՒՆԵԼ ՏԱՍՆ ՔԱՂԱՔԱՑ
ԵԿՆ ԵՒ ԵՐԿՐՈՐԴՆ ԵՒ ԱՍԷ ·
ՄՆԱՍՆ ՔՈ ՀԻՆԳ ՄՆ
ԱՍ ԱՐԱՐ · ԱՍԷ ՑՆԱ ·
ԵՒ ԴՈՒ ԼԻՑԻՍ ԻՇԽԱՆ
ՈՒԹԻՒՆ ՈՒՆԵԼ Ի ՎԵՐԱ
ՀԻՆԳ ՔԱՂԱՔԱՑ · ԵԿՆ
ՄԻՒՍՆ ԵՒ ԱՍԷ · ՏՐ ·
ԱՀԱ ՄՆԱՍՆ ՔՈ ԶՈՐ
ՈՒՆԷԻ ԾՐԱՐԵԱԼ Ի ՎԱՐ
ՇԱՄԱԿԻ · ԵՐԿՆՉԷԻ
Ի ՔԷՆ · ԶԻ ԱՅՐ ՄԻ ՍՏԱ
ՄԲԱԿ ԵՍ · ԲԱՌՆԱՍ
ԶՈՐ ՈՉ ԵԴԻՐ · ԵՒ ՀՆ
ՁԵՍ ԶՈՐ ՈՉ ՍԵՐՄԱՆԵ
ՑԵՐ · ԵՒ ԱՍԷ ՑՆԱ ·
Ի ԲԵՐԱՆՈՅ ՔՈՒՄՄԷ
ԴԱՏԵՑԱՅՑ ԶՔԵԶ
ԾԱՌԱՅԴ ՉԱՐ ·

ԳԻՏԷԻՐ · ԵԹԷ ԱՅՐ ՄԻ
ՍՏԱՄԲԱԿ ԵՄ · ԲԱՌ-
ՆԱՄ ԶՈՐ ՈՉ ԵԴԻ · ԵՒ
ՀՆՁԵՄ ԶՈՐ ՈՉ ՍԵՐՄ
ԱՆԵՑԻ · ԵՒ ԸՆԴԷՐ ՈՉ
ԵՏՈՒՐ ԶԱՐԾԱԹԴ ԻՄ
Ի ՍԵՂԱՆԱՒՈՐՍ · ԵՒ
ԵԿԵԱԼ ԵՍ ՏՈԿՈՍԻՔ ՊԱ
ՀԱՆՋԷԻ ·
ԵՒ ԱՍԷ ՑՍՊԱՍԱՒՈՐՍՆ ·
ԱՌԷՔ Ի ԴՄԱՆԷ ԶՄՆ
ԱՍՆ · ԵՒ ՏԱՐԱՅՔ ՏՈՒՔ
ԱՅՆՄ ՈՐ ՈՒՆԻՑԻ ԶՏԱ
ՍՆ ՄՆԱՍՆ ·
ԵՒ ԱՍԵՆ ՑՆԱ · ՏՐ ·
ՈՒՆԻ ՏԱՍՆ ՄՆԱՍ ·
ՄԼ ԱՍԵՄ ՁԵԶ · ԵԹԷ ԱՄԵ
ՆԱՅՆ ՈՐ ՈՒՆԻՑԻ ·
ՏԱՑԻ ՆՄԱ · ԵՒ ՅԱՅՆ
ՄԱՆԷ ՈՐ ՈՉՆ ՈՒՆԻՑԻ

Ղ · ՄԼ · Ա · ՄՂԷ · ՄՐ · ԺԵ

ԵՒ ԶՈՐ ՈՒՆԻՆ ԲԱՐՁ
ՑԻ Ի ՆՄԱՆԷ·

ԲԱՅՑ ԶԹՇՆԱՄԻՍ
ԶԱՅՆՈՍԻԿ· ՈՐ ՈՉ ԿԱ
ՄԵՑԱՆ ԶԻՍ ԹԱԳԱՒՈՐԵԼ
Ի ՎԵՐԱՅ ՆՈՑԱ· ԱԾ
ԷՔ ԱՅՍՐ ԵՒ ՍՊԱՆԷՔ ԱՌ
ԱՋԻ ԻՄ·

ԵՒ ԻԲՐԵՒ ԶԱՅՍ ԱՍԱՑ·
ԳՆԱՑ ՅԱՌԱՋ ԵԼ
ԱՆԵԼ ՅԷՄ·

ԵՒ ԵՂԵՒ ԻԲՐԵՒ ՄԵՐՁԵ
ՑԱՒ Ի ԲԵԹՓԱԳԷ· ԵՒ
Ի ԲԵԹԱՆԻԱՅ· ՄԱՏ
Ի ԼԵԱՌՆՆ ՈՐ ԿՈՉԻ ՁԻԹԵ
ՆԵԱՑ· ԱՌԱՔԵԱՑ ԵՐ
ԿՈՒՍ ՅԱՇԱԿԵՐՏԱՑ ԻՒՐ
ՈՑ· ԵՒ ԱՍԷ· ԵՐԹԱՅՔ
ԴՈՒՔ Ի ԳԵՂՆ ՈՐ ՀԱՆԴ
ԷՊ ՄԵՐ ԿԱՅ· ՅՈՐ

Գ. ՄԼԲ ... ՄԶ ... ՃԻԵ

ԻԲՐԵՒ ՄՏԱՆԷՔ· ԳՏ
ԱՆԻՑԷՔ ՅԱՒԱՆԱԿ ՄԻ
ԿԱՊԵԱԼ· ՅՈՐՈՒՄ ՈՔ
Ի ՄԱՐԴԿԱՆԷ ԵՐԲԵՔ
ՈՉ ՆԱՍՏԱՒ· ԼՈՒԾԷՔ
ԶՆԱ ԵՒ ԱԾԷՔ· ԵՒ Ե
ԹԷ ՈՔ ՀԱՐՑԱՆԻՑԷ
ԶՁԵԶ· ԵԹԷ ԸՆԴԷՐ
ԼՈՒԾԱՆԷՔ· ԱՅՍՊԷՍ
ԱՍԱՍՋԻՔ ՑՆԱ· ԵԹԷ
ՏՆ ԻՒՐՈՒՄ ՊԻՏՈՅ Է·

ԻԲՐԵՒ ՉՈԳԱՆ ՈՐ ԱՌ
ԱՔԵՑԱՆՆ· ԳՏԻՆ ՈՐ
ՊԷՍ ԱՍԱՑ ՑՆՈՍԱ·

ԿԱՅՐ ՅԱՒԱՆԱԿՆ· ԵՒ
ՄԻՆՉԴԵՌ ԼՈՒԾԱՆԷԻՆ
ԶՅԱՒԱՆԱԿՆ· ԱՍԵՆ
ՏԵԱՐՔ ՆՈՐԱ ՑՆՈՍԱ·
ԶԻ ԼՈՒԾԱՆԷՔ ԶՅԱՒ
ԱՆԱԿԴ· ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵ

Գ. ՃԼԳ ... ՄԲ ... ՃԺԷ

ՏՆ ԻՒՐՈՒՄ ՊԻՏՈՅ Է.
ԵՒ ԱԾԻՆ ԶՅԱՒԱՆԱԿՆ
ԱՌ ՅՍ. ԵՒ ԱՐԿԱՆԷԻՆ
ԶՆՈՑԱՒ ՀԱՆԴԵՐՁՍ.
ԵՒ ՀԵԾՈՒՑԻՆ ԶՅՍ.
ԵՒ ԸՆԴ ԵՐԹԱԼՆ ՆՈՐԱՅ
ԶՀԱՆԴԵՐՁՍ ԻՒՐԵԱՆՑ
ՏԱՐԱԾԱՆԷԻՆ ԶՃԱ
ՆԱՊԱՐՀԱՒՆ.
ԵՒ ԱՅՆԻԿ ՄԵՐՁ ԵՂ
ԵՒ ԶԱՌԻՎԱՅՐ ԼԵՐԻՆՆ
ՁԻԹԵՆԵԱՑ. ՍԿՍԱՆ
ԱՄԷՆԱՅՆ ԲԱԶՄՈՒ
ԹԻՒՆ ԱՇԱԿԵՐՏԱՑՆ
ԱՒՐՀՆԵԼ ԶԱԾ Ի ՁԱՅ
ՆՄԵԾ. ՎԱՍՆ ԱՄԵՆԱ
ՅՆ ԵՂԵԼՈՑ ԶՕՐՈՒ
ԹԵԱՆՑՆ ԶՈՐ ՏԵՍԻՆ.
ԵՒ ԱՍԷԻՆ. ԱՒՐՀՆԵ
ԱԼ ՈՐ ԳԱՅ ԹԱԳԱՒՈՐԴ
ՅԱՆՈՒՆ ՏՆ.
ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ՅԵՐ
ԿԻՆՍ. ԵՒ ՓԱՌՔ Ի ԲԱՐ
ՁՈՒՆՍ.
ԵՒ ՈՄԱՆՔ Ի ՓԱՐԻՍԵ
ՑԻՈՑ Ի ՅԱՄԲՈԽԷԱՆ
ՏԻ. ԱՍԵՆ ՑՆԱ.
ՎԱՐԴԱՊԵՏ. ՍԱՍՏԵԱ
ԱՇԱԿԵՐՏԱՑ ՔՈՑ.
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ
ԵՒ ԱՍԷ. ԱՍԵՄ ՁԵԶ.
ԶԻ ԵԹԷ ԴՈՔԱ ԼՌԵՍ
ՑԵՆ. ՔԱՐԻՆՔԴ ԱՂԱՂԱ
ԿԵՍՑԵՆ.
ԵՒ ԻԲՐԵՒ ՄԵՐՁ ԵՂԷ ՏԵ
ՍԵԱԼ ԶՔԱՂԱՔՆ. ԼԱՅ
Ր Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԱ.
ԵՒ ԱՍԷ. ԵԹԷ ԳԻՏԷԻՐ
ԴՈՒ ԳՈՆԷ ՅԱՒՈՒՐՍ
ՅԱՅՍՄԻԿ ԶԽԱՂԱՂՈՒ

ԹԻՒՆ ՔՈ· ԲԱՅՑ ԱՅԺՄ
ԾԱԾԿԵՑԱՒ ՅԵՐԵՍԱՑ
ՔՈՑ· ԶԻ ԵԿԵՍՑԵՆ ԱՒ-
ՈՒՐՔ Ի ՎԵՐԱՅ ՔՈ· ԵՒ
ՊԱՏԵՍՑԵՆ ԶՔԵԶ ԹՇ-
ՆԱՄԻՔ ՔՈ ՊԱՏՆԷՇ
ԵՒ ՊԱՇԱՐԵՍՑԵՆ ԶՔ-
ԵԶ· ԵՒ ՆԵՂԵՍՑԵՆ ԶՔ-
ԵԶ ՅԱՄԵՆԱՅՆ ԿՈՂ-
ՄԱՆՑ· ԵՒ ՅԱՏԱԿԵՍ-
ՑԵՆ ԶՔԵԶ· ԵՒ ԶՈՐ-
ԴԻՍ ՔՈ Ի ՔԵԶ·
ՄԼԵ ԵՒ ՈՉ ԹՈՂՈՒՑՈՒՆ ՔԱՐ
Ի ՔԱՐԻ ՎԵՐԱՅ ՅԱՄԵՆԱ-
ՅՆ Ի ՔԵԶ· ՓՈԽԱՆԱԿ
ԶԻ ՈՉ ԾԱՆԵԱՐ ԶԺԱՄԱ-
ՆԱԿ ԱՅՑԵԼՈՒԹԵ-
ԱՆ ՔՈ·
ՄԼԸ ԵՒ ՄՏԵԱԼ Ի ՏԱՃԱՐՆ·
ՍԿՍԱՒ ՀԱՆԵԼ ԶՎԱ-

ՆԱՒԱՃԱՌՈՂՍ ԵՒ ԶԳՆ-
ՈՂՍ· ԵՒ ԶՍԵՂԱՆՍ
ՀԱՏԱՎԱՃԱՌԱՑՆ
ՑՐՈՒԵԱՑ· ԵՒ ԱՍԷ Ց-
ՆՈՍԱ·
ԳՐԵԱԼ Է· ԵՒ ԵՂԻՑԻ
ՏՈՒՆ ԻՄ ՏՈՒՆ ԱՂՕԹ-
ԻՑ· ԵՒ ԴՈՒՔ ԱՐԱՐԷՔ
ԶԴԱ ԱՅՐ ԱՒԱԶԱԿԱՑ·
ՄԼԶ ԵՒ ԷՐ ՈՒՍՈՒՑԱՆԷՐ ԶՕ-
ՐՀԱՆԱՊԱԶ Ի ՏԱՃ-
ԱՐԻՆ·
ՔԱՀԱՆԱՅԱՊԵ-
ՏՔՆ· ԵՒ ԴՊԻՐՔՆ ԵՒ
ԳԼԽԱՒՈՐՔ ԺՈՂՈՎՐԴԵ-
ԱՆՆ ԿԱՄԷԻՆ ԶՆԱ
ԿՈՐՈՒՍԱՆԵԼ· ԵՒ ՈՉ
ԳԻՏԷԻՆ ԹԷ ԶԻՆՉ
ԱՌՆԻՑԵՆ· ԶԻ ԺՈՂ-
ՈՎՈՒՐԴՆ ԱՄԵՆԱՅՆ

Դ ՄԼԵ ՄԼԸ · Յ ՃԶ · Մ ՄԿԶ ՄԽԱ · ՄՐ ՃԼԵ ՃԻԱ

Դ ՄԼԶ · Յ ՀՋ ՋԵ ՊԵ · Մ ՄԻ · ՄՐ ՃԻԷ ՃԻԸ

ԿԱԽԵԱԼ ԿԱՅԻՆ ԶՆՄ
ԱՆԷ ԻԼՍԵԼ ·
ԵՒ ԵՂԵՒ ԻՄԻՈՒՄ ԱՒՈՒ
ՐՑ ՅԱՅՆՑԻԿ ՄԻՆՉ
ԴԵՌ ՈՒՍՈՒՑԱՆԷՐ ԶԺ
ՈՂՈՎՈՒՐԴՆ · ԻՏԱ
ՃԱՐԻՆ ԵՒ ԱՒԵՏԱՐ
ԱՆԷՐ ·
ՀԱՍԻՆ ԻՎԵՐԱՅ ՔԱՀԱ
ՆԱՅԱՊԵՏՔՆ ԵՒ ԴՊԻ
ՐՔՆ ԾԵՐՈՎՔՆ ՀԱՆԴ
ԵՐՁ · ԵՒ ԱՍԵՆ ՑՆԱ ·
ԱՍԱ ՄԵԶ · ՈՐՈՎ ԻՇ
ԽԱՆՈՒԹԵԱՄԲ ԳՈՐԾ
ԵՍ ԴՈՒ ԶԱՅԴ · ԿԱՄ
ՈՎ Է ՈՐ ԵՏ ՔԵԶ ԶԱՅԴ
ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԵՒ
ԱՍԷ ՑՆՈՍԱ ·
ՀԱՐՑԻՑ ԵՒ ԵՍ ԶՁԵԶ

Գ. ՍԴԽ · Ս ՍՃԷ · ՍՏ ՃԻԷ

ԲԱՆ ՄԻ · ՏՈՒՔ ԻՆՁ
ՊԱՏԱՍԽԱՆԻ ·
ՄԿՐՏՈՒԹԻՒՆՆ ՅՈՎ
ՀԱՆՆՈՒ · ՅԵՐԿՆԻՑ ԷՐ ·
ԵԹԷ Ի ՄԱՐԴԿԱՆԷ ·
ԵՒ ՆՈՔԱ ԽՈՐՀԵՑԱՆ Ի
ՄԻՏՍ ԻՒՐԵԱՆՑ ԵՒ ԱՍԵՆ ·
ԵԹԷ ԱՍԱՍՑԵՄՔ ՅԵՐԿՆԻՑ ·
ԱՍԷ · ԻՍԿ ԸՆԴԷՐ ՈՉ
ՀԱՒԱՏԱՑԷՔ ՆՄԱ ·
ԵՒ ԵԹԷ ԱՍԱՍՑԵՄՔ ԹԷ Ի ՄԱՐԴ
ԿԱՆԷ · ԱՄԵՆԱՅՆ ԺՈ
ՂՈՎՈՒՐԴՆ ՔԱՐԿՈԾ ԱՌ
ՆԵՆ ԶՄԵԶ · ԶԻ ՀԱՍ
ՏԱՏԵԱԼ ԷԻՆ ՄՏԱՒ ԶՅ
ՈՎՀԱՆՆԷ ԵԹԷ ՄԱՐ
ԳԱՐԷ Է ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏՈՒՆ
ՉԳԻՏԵԼ ՈՒՍՏԻ ԻՑԷ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ · ԵՒ



ՈՉԵՍԱՍԵՄՁԵԶԹԷՈՐՈՎԻՇ
ԽԱՆՈՒԹԵԱՄԲԱՌՆԵՄ
ԶԱՅԴ·
ՄԾԱ ՍԿՍԱՒԱՌԺՈՂՈՎՈՒ
ՐԴՆԶԱՌԱԿՍԶԱՅՍ·
ԱՅՐՄԻՏՆԿԵԱՑԱՅԳԻ·
ԵՒԵՏԶՆԱՅՄՇԿՍ· ԵՒ
ԳՆԱՑՃԱՆԱՊԱՐՀԺԱ
ՄԱՆԱԿՍԲԱԶՈՒՄՍ·
ԵՒԻԺԱՄՈՒԱՌԱՔԵԱՑԱՌ
ՄՇԱԿՍՆԾԱՌԱՅ· ԶԻ
ԻՊՏՂՈՅԱՅԳՒՈՅՆՏԱ
ՑԵՆՆՄԱ· ԵՒՄՇԱԿՔՆ
ԳԱՆԵԱԼԶՆԱԵՒԱՐ
ՁԱԿԵՑԻՆՈՒՆԱՅՆ·
ԵՒՅԱՒԵԼՄԻՒՍԱՅԼԾԱՌ
ԱՅՅՂԵԼ· ՆՈՔԱԵՒԶՆ
ԵՒՍԳԱՆՀԱՐԻՆԵՒԱՌԱ
ՔԵՑԻՆԱՆԱՐԳԵԱԼ·
ԵՒՅԱՒԵԼԶԵՐՐՈՐԴ Ն

ԱՌԱՔԵԼ· ԵՒԶՆԱՎԻ
ՐԱՒՈՐԵՑԻՆ· ԵՒՀԱՆ
ԻՆԱՐՏԱՔՍ·
ԱՍԷ ՏՐ ԱՅԳՒՈՅՆ·
ԶԻՆՉԱՐԱՐԻՑ· ԱՌԱ
ՔԵՑԻՑԶՈՐԴԻԻՄՍԻՐ
ԵԼԻ· ԹԵՐԵՒՍԻՍՄԱ
ՆԷ ԱՄԱՉԵՍՑԵՆ·
ԻԲՐԵՒՏԵՍԻՆՄՇԱԿՔՆ·
ԽՈՐՀԷԻՆԻՄԻՋԻ
ԻՒՐԵԱՆՑԵՒԱՍԵՆ·
ՍԱԷԺԱՌԱՆԳՆ· ՍՊԱՆ
ՑՈՒՔԶՍԱ· ԶԻՄԵՐԼԻ
ՑԻԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆՆ·
ԵՒՀԱՆԵԱԼԶՆԱԱՐՏԱ
ՔՈ ՔԱՆԶԱՅԳԻՆԵՒ
ՍՊԱՆԻՆ·
ԱՐԴԶԻՆՉԱՐԱՍՑԷ
ՆՈՑԱՏՐԱՅԳՒՈՅՆ·
ՈՉԱՊԱՔԷՆԳԱՅՑԷԵՒ

ԿՈՐՈՒՍՑԷ ԶՄՇԱԿՍՆ
ԶԱՅՆՈՍԻԿ · ԵՒ ՏԱՑ
ՑԷ ԶԱՅԳԻՆ ԱՅԼՈՑ·
Ի ԲՐԵՒ ԼՈՒԱՆ ԱՍԵՆ·
ՔԱՒ ԼԻՑԻ · ԵՒ ՆԱ ՀԱ
ՅԵՑԱՒ ԸՆԴ ՆՈՍԱ ԵՒ ԱՍԷ·
ԻՍԿ ԶԻՆՉ Է ԱՅՆ ՈՐ
ԳՐԵԱԼՆ Է · ԹԷ ՎԷ
ՄՆ ԶՈՐ ԱՆԱՐԳԵՑԻՆ
ՇԻՆՈՂՔՆ ՆԱ ԵՂԵՒ
ԳԼՈՒԽ ԱՆԿԵԱՆ ·
ԱՄԵՆԱՅՆ ՈՐ ԸՆԴՀԱՐ
ՑԻ ԸՆԴ ՎԷՄՆ ԸՆԴ ԱՅՍ
Ի ԽՈՐՏԱԿԵՍՑԻ · ԵՒ
ՅՈՐ ՎԵՐԱՅ ԱՆԿԱՆԻ
ՀՈՍԵՍՑԷ ԶՆԱ ·
ԵՒ ԽՆԴՐԷԻՆ ԴՊԻՐՔՆ
ԵՒ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՔՆ
ԱՐԿԱՆԵԼ Ի ՆԱ ՁԵՌՍ
Ի ՆՄԻՆ ԺԱՄՈՒ · ԵՒ

ԵՐԿԵԱՆ Ի ԺՈՂՈՎՐ
ԴԵՆԷՆ · ԶԻ ԳԻՏԱՑԻՆ
ԵԹԷ ԱՌ ՆՈՍԱ ԱՍԱՑ
ԶԱՌԱԿՍ ԶԱՅՆ ·
ԵՒ ԱՊԱՍՊԱՍԵՑԻՆ ԵՒ
ԱՌԱՔԵՑԻՆ ԴԱՒԱՃԱՆ
ԿԵՂԾԱՒՈՐԵԱԼՍ · ԶԱ
ՆՁԻՆՍ ԱՌ ԱՐԴԱՐՍ ՑՈՒՑԱՆ
ԵԼ · ԶԻ ԸՄԲՌՆԵՍՑԵ
ԶՆԱ ԲԱՆԻՒՔ · ԱՌ Ի
ՄԱՏՆԵԼ ԶՆԱ ՊԵՏ
ՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՇԽԱՆ
ՈՒԹԵԱՆ ԴԱՏԱՒՈՐԻՆ ·
ՀԱՐՑԻՆ ՑՆԱ ԵՒ ԱՍԵՆ ·
ՎԱՐԴԱՊԵՏ · ԳԻՏԵՄՔ
ԵԹԷ ՈՒՂԻՂ ԽԱՒՍԻՍ ԵՒ
ՈՒՍՈՒՑԱՆԵՍ · ԵՒ ՈՉ
ԱՌՆՈՒՍ ԱԿՆ · ԱՅԼ
ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՄԲ
ՈՒՍՈՒՑԱՆԵՍ ԶՃԱՆԱ

Գ. մտթ Յ ղկ Մ մր ՄԴ ճիգ

ՊԱՐՀՆ ԱՅ ՝ ԱՐԺԱՆ Է
ՄԵԶ ՀԱՐԿ ՏԱԼ ԿԱՅՍ
ԵՐ՝ ԵԹԷ ՈՉ ·
ԵՒ ՆԱ ՀԱՅԵՑԵԱԼ ԸՆԴ ԽՈՐ
ԱՄԱՆԿՈՒԹԻՒՆ ՆՈՑԱ
ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՑՈՒՑԷՔ
ԻՆՁ ԴԱՀԵԿԱՆ ՝
ԵՒ ՆՈՔԱ ՑՈՒՑԻՆ ·
ԵՒ ԱՍԷ ԶՈՅՐ ՊԱՏԿԵՐ
ԵՒ ԶԳԻՐ ՈՒՆԻ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏՈՒՆ
ԵՒ ԱՍԵՆ՝ ԶԿԱՅՍԵՐ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԱՐԴ ԵՐ
ԹԱՅՔ ՏՈՒՔ ԶԿԱՅՍԵՐ
ԿԱՅՍԵՐ ՝ ԵՒ ԶԱՅՆ ԱՅ ·
ԵՒ ՈՉ ԿԱՐԱՑԻՆ ԸՄԲՌ
ՆԵԼ ԲԱՆԻՒՔ ԶՆԱ ԱՌԱ
ՋԻ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ ·
ԵՒ ԶԱՐՄԱՑԵԱԼ ԸՆԴ
ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ՆՈՐԱ ·



ԼՌԵՑԻՆ ·
ՄԱՏՈՒՑԵԱԼ ՈՄԱՆՔ Ի
ՍԱԴՈՒԿԵՑՒՈՑՆ · ՈՐՔ
ՀԱԿԱՌԱԿԷԻՆ ՉԼԻՆԵ
ԼՈՅ ՅԱՐՈՒԹԵԱՆ ·
ՀԱՐՑԻՆ ՑՆԱ ԵՒ ԱՍԵՆ ·
ՎԱՐԴԱՊԵՏ · ՄՈՎՍԷՍ
ԳՐԵԱՑ ՄԵԶ · ԵԹԷ
ՈՒՐՈՒՔ ԵՂԲԱՅՐ ՄԵՌԱ
ՆԻՑԻ ՝ ՈՐՈՅ ԿԻՆ ԻՑԷ ·
ԵՒ ՆՈՐԱ ԱՆՈՐԴԻ ԻՑԷ ՝
ԶԻ ԱՌՆՈՒՑՈՒ ԵՂԲԱՅՐ
ՆՈՐԱ ԶԿԻՆՆ · ԵՒ ՅԱ
ՐՈՒՑԷ ԶԱՒԱԿ ԵՂԲԱ
ԻՐ ԻՒՐՈՒՄ ·
ԱՐԴ ԵՂԲԱՐՔ ԵՒԹՆ ԷԻՆ ·
ԱՌԱՋԻՆՆ ԱՌԵԱԼ
ԿԻՆ ՝ ՄԵՌԱՒ ԱՆՈՐԴԻ
ԱՌ ԶՆԱ ԵՒ ԵՐԿՐՈՐԴՆ ·
ՄԵՌԱՒ ԵՒ ՆԱ ԱՆՈՐԴԻ ·

ԱՌ ԶՆԱ ԵՒ ԵՐՐՈՐԴՆ
ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ԵՒԹՆԵ
ՔԵԱՆՆ․ ԵՒ ՈՉ ԹՈՂԻՆ
ՈՐԴԻՍ․ ՄԵՌԱՒ ԵՒ
ԿԻՆՆ․ ԱՐԴ Ի ՅԱՐՈՒ
ԹԵԱՆՆ ՈՒՄ Ի ՆՈՑԱ
ՆԷ ԼԻՆԻՑԻ ԿԻՆ․ ԶԻ ԵՒ
ԹԱՆԵՔԵԱՆ ԿԱԼԱՆ
ԶՆԱ։

Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՈ
ՑԱ ՅՍ ԵՒ ԱՍԷ․ ՈՐԴԻՔ
ԱՇԽԱՐՀԻՍ ԱՅՍՈՐԻԿ
ԿԱՆԱՅՍ ԱՌՆԵՆ ԵՒ ԱՐ
ԱՆՑ ԼԻՆԻՆ․ ԻՍԿ ՈՐ
ԱՐԺԱՆԻ ԼԻՆԻՆ ԱՅՆՄ
ԱՇԽԱՐՀԻ ՀԱՍԱՆԵԼ
ԵՒ ՅԱՐՈՒԹԵԱՆՆ ՈՐ Ի
ՄԵՌԵԼՈՑ․ ՈՉ ԿԱՆ
ԱՅՍ ԱՌՆԵՆ․ ԵՒ ՈՉ
ԱՐԱՆՑ ԼԻՆԻՆ՝ ՔԱՆ
ԶԻ ԵՒ ՈՉ ՄԵՌԱՆԵԼ
ԵՒՍ ԿԱՐԵՆ․ ԶԻ ՀԱ
ՒԱՍԱՐ ՀՐՇՏԱԿԱՑ ԵՆ
ԵՒ ՈՐԴԻՔ ԱՅ․ ՔԱՆԶԻ
ՅԱՐՈՒԹԵԱՆ ՈՐԴԻՔ ԵՆ՝

Ա ՅԼ ԶԻ ՅԱՌՆԵՆ ՄԵՌ
ԵԱԼՔ՝ ԵՒ ՄՈՎՍԷՍ
ԳՈՒՇԱԿԵԱՑ Ի ՄՈՐԵՆ
ՒՈՋՆ՝ ՈՐՊԷՍ ԱՍԷ
ԶՏՐ ԱԾ ԱԲՐԱՀԱՄՈՒ
ԵՒ ԶԱԾ ԻՍԱՀԱԿԱՅ՝
ԵՒ ԶԱԾ ՅԱԿՈԲԱՅ․ ԵՒ
ՈՉ Է ԱԾ ՄԵՌԵԼՈՑ․ ԱՅԼ
ԿԵՆԴԱՆԵԱՑ․ ԶԻ ԱՄԵ
ՆԵՔԵԱՆ ՆՄԱ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ՝

Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏՈՒՆ ՈՄ
ԱՆՔ Ի ԴՊՐԱՑՆ ԵՒ ԱՍԵՆ․
Վ ԱՐԴԱՊԵՏ․ ԲԱՐՒՈՔ
ԱՍԱՑԵՐ՝

մխդ Ե ՒՈՉ ԵՒՍ ԻՇԽԷԻՆ ՀԱՐ

Դ մխդ · Ա մԻԶ · ՄՐ Ճղզ

ՑԱՆԵԼ ԶՆԱ ԵՒ ՈՉԻՆՉ·
ՄՂԵ ԱՍԷ ՑՆՈՍԱ՝ ԶԻԱՐԴ
ԱՍԵՆ ԶՔՍԷ ԵԹԷ ՈՐԴԻ
Է ԴԱՒԹԻ՝ ԶԻ ԻՆՔՆ
ԴԱՒԻԹ ԱՍԷ Ի ԳԻՐՍ ՍԱՂ
ՄՈՍԱՑ·
ԱՍԱՑ ՏՐ ՑՏՐ ԻՄ·
ՆԻՍՏ ԸՆԴ ԱՋՄԷ ԻՄ
ՄԷ ՄԻՆՉԵՒ ԵԴԻՑ ԶԹ
ՇՆԱՄԻՍ ՔՈ ՊԱՏՈՒԱՆԴ
ԱՆ ՈՏԻՑ ՔՈՑ· ԻՍԿ Ե
ԹԷ ԴԱՒԻԹ ԶՆԱ ՏՐ ԿՈՉԷ
ԶԻԱՐԴ ՈՐԴԻ ՆՈՐԱ ԻՑԷ·
ՄՂԶ ԵՒ ԻԼՍԵԼ ՈՒ ԱՄԵՆԱՅՆ
ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ·
ԱՍԷ ՑԱՇԱԿԵՐՏՍՆ· ԶԳ
ՈՅՇ ԼԵՐՈՒՔ Ի ԴՊՐԱՑՆ
ՈՐ ԿԱՄԻՆ ԳԱՃՕՃԱ
ՆԱՒՔ ՇՐՋԵԼ· ՍԻՐԵՆ

ԶՈՂՋՈՅՆՍ Ի ՀՐԱՊԱՐ
ԱԿՍ· ԵՒ ԶՆԱԽԱԹՈ
ՌՍ Ի ԺՈՂՈՎՈՒՐԴՍ· ԵՒ
ԶԳԱՀՍ ՅԸՆԹՐԻՍ·
ՈՐ ՈՒՏԵՆ ԶՏՈՒՆՍ ԱՅՐ
ԵԱՑ· ԵՒ ՊԱՏՃԱՌ
ԱՆԱՒՔ ՅԵՐԿԱՐԵՆ ԶԱՂ
ԱՒԹՍ· ՆՈՔԱ ԸՆԿ
ԱԼՑԻՆ ԱՌԱՒԵԼԻ ԴԱՏԱՍ
ՏԱՆՍ·
ՄՂԷ ԵՒ ՀԱՅԵՑԵԱԼ ԵՏԵՍ
ԶՄԵԾԱՏՈՒՆՍՆ
ՈՐ ԱՐԿԱՆԷԻՆ ԶՏՈՒՐՍ
ԻՒՐԵԱՆՑ Ի ԳԱՆՁ
ԱՆԱԿՆ· ԵՏԵՍ
ԵՒ ԶԿԻՆ ՄԻ ԱՅՐԻ
ԱՂՔԱՏ· ՈՐ ԱՐԿ
ԱՆԷՐ ԱՆԴ ԵՐԿՈՒՍ ԼՈՒՄ
ԱՅՍ·
ԵՒ ԱՍԷ· ԱՐԴԱՐԵՒ

Գ· ՄՏԹԷ ՄՂԶ· | Ա· ՄՐԿ ՄՂԵ | Ա· ԽՕ ԼԴ· ԽԼԶ

Գ· ՄՂԷ | ԱՐ ԽԼԶ

ԱՍԵՄ ՁԵԶ · ԶԻ ԱՅՐ
ԻՆ ԱՅՆ ԱՂՔԱՏ ԱՌԱՒ
ԵԼ ԱՐԿ ՔԱՆ ԶԱՄԵՆԵ
ՍԻՆ · ԱՄԵՆԵՔԻՆ ՆՈ
ՔԱ Ի ՅԱՒԵԼՈՐԴԱՑ ԻՒՐԵԱՆՑ
ԱՐԿԻՆ ՅԸՆԾԱՅՍՆ ԱՅ
ԲԱՅՑ ՍԱ Ի ՆՈՒԱԶՈՒ
ԹԵՆԷ ԻՒՐՄԷ · ԶԿԵԱ
ՆՍ ԻՒՐ ԶԱՄԵՆԱՅՆ ԶՈՐ
ՈՒՆԷՐ ԱՐԿ ·
ԵՒ ՅԱՍԵԼ ՈՄԱՆՑ ԶՏ
ԱՃԱՐԷՆ · ԵԹԷ ԳԵ
ՂԵՑԻԿ ՎԻՄՕՔ ԵՒ ԸՆԾ
ԱՅԻՒՔ ԶԱՐԴԱՐԵ
ԱԼ Է · ԱՍԷ ՑՆՈՍԱ ·
ԶԱՅԴ ԱՄԵՆԱՅՆ ԶՈՐ
ՏԵՍԱՆԷՔԴ · ԵԿԵՍ
ՑԵՆ ԱՒՈՒՐՔ · ՅՈՐՍ ՈՉ
ԹՈՂՑԻ ԱՅԴՐ ՔԱՐ Ի ՔԱ
ՐԻ ՎԵՐԱՅ ՈՐ ՈՉ ՔԱԿԵՍՑԻ

ՀԱՐՑԻՆ ՑՆԱ ԵՒ ԱՍԵՆ ·
ՎԱՐԴԱՊԵՏ ԵՐԲ ԼԻՆԻ
ՑԻ ԱՅԴ · ԵՒ ԶԻՆՉ
ՆՇԱՆ ԻՑԷ ՅՈՐԺԱՄ
ԱՅԴ ԼԻՆԵԼՈՑ ԻՑԷ ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ · ԶԳՈՅՇ ԿԱ
ՑԷՔ · ՄԻ ԽԱԲԻՑԻՔ ·
ԶԻ ԲԱԶՈՒՄՔ ԳԱՅՑԵՆ
ՅԱՆՈՒՆ ԻՄ · ԵՒ ԱՍԻ
ՑԵՆ ԹԷ ԵՍ ԵՄ · ԵՒ
ՄԵՐՁԵՑԱՒ ԺԱՄԱՆԱԿ ·
ՄԻ ԵՐԹԱՅՑԷՔ ԶԿՆԻ
ՆՈՑԱ ·
ՅՈՐԺԱՄ ԼՍԻՑԷՔ ՊԱՏ
ԵՐԱԶՄՈՒՆՍ ԵՒ ԽՌՈՎ
ՈՒԹԻՒՆՍ · ՄԻ ԶԱՐ
ՀՈՒՐԻՑԻՔ · ԶԻ ՊԱՐՏ Է
ՆԱԽ ԱՅԴՄ ԼԻՆԵԼ ·
ԱՅԼ ՈՉ ԱՌԺԱՄԱՅՆ
ԿԱՏԱՐԱԾ ·

ՅԱՅՆԺԱՄ ԱՍԷ ՑՆՈՍԱ·
ՅԱՐՈՒՑԵԱԼՋԴ ՅԱՌԱՋԴԻ
ԼԵՌԱՅ՝ ԵՒ ԽԱՂԱՑԻ
ՈՐՈՒԹԻՔՆԻ ԹԱՂԱՒՈՐ
ՍԹԵԱՆ ՆԱ ԵՐԱՅ՝ ԵՒ
ՀԱՐԺԱՄՈՒՔՆ ՄԵԾԱՄԷ
ԾՔ ԻՄԵՂԻՍ ՄԵՂԻՍ·
ՍՍԱՔ՝ ԵՒ ՍՐԱԾՈՒԹԻ
ՔՆՔ՝ ԵՒ ԵՂԻ ՅՔՆԱՐ
ՂԱՒԻՔ՝ ԵՒ ՆՇԱՆՔ
ՄԵԾԱՄԷԾՔ ՅԵՐԿՆԻՑ
ԱՅՑՅԱՌՈՒԱԾ ՀՐԱՆՁԱ
ՅՍԱՄԵՆԱՅՆ՝ ՄԻՇ
ՅԵՆՁՉԵ ԹՈՒԻՐԵԱՅՆ
ԻՉԵՁ՝ ԵՒ ՎԱՃԱՌԵ
ՅԵՆ՝ ԵՒ ՄԱՐՏ ՆԵԱՅՔ
ԻԺՈՂՈՎՈՒՐԴ՝ ԵՒ Ի
ԲԱՆԻՍ՝ ԵՒ ՊԱՆ Ի
ՅԻՆԱԹԱՀԻԴԱՊԱՒ
ՈՐԱՅ՝ ԵՒ ԹԱԳԱՒՈՐ

ԱՅԿԱՄՆԱՄՆՈՒԱՆԻՄ
ՈՅ՝ ԵՒ ԼՔՆԻՅԻՇԵՁ
ԱՅՆԻԱԿԱՌՈՒԹԻՒՆ·
ԱՐԴԻՔ ԻՄԻՔԱՇԵՐ
ՄԻՅԱ ԹԻԱՀԱԴՈՅՆ
ԿՐԹԵԼՊԱԼՈՅԳԱՊԱ
ԽՄՆԻ ՁԻԵՍՊԱՅ
ՇԵՁԲԵՐՄՆԵՒԻՄԱ Ա
ՊՈՒԹԻՔՆ՝ ՈՐՈՒՄ
ՈՉԿԱՐԱՅԵՆԿԱՆ
ԿԱԹԱԿ· ԿԱՄՊԱԳԱ
ՊԱՍՕԱՆԻԱՄԵՆԱՅՆ
ՆԱԿԱՍԱԿՈՐԴՔՆՇԵՐ·
ՄԱՐՏԱՄՀԻՐԵՒԻԾՆ
ԱԳԼԱՅ ԵՒ ՅԵԴԲԱՐՑ
ԵՒ ՅԱՌԱՋՆԿԱՆԱՅԵՒ
ԻԲԱՐԵԿԱՄԱՅ ԵՒՍԳԱ
ՆԱՆԻՅԵՆԻՉԵՆՀ·
ԵՒԵԴՈՒՀԻՐԱՊԻՅԵԱԿ
ՅԱՄԵՆ ԿԵՅՈՒՆՑ ԱԿԱՆ



ԱՆՈՒԱՆ ԻՄՈՅ · ԵՒ ՄԱԶ
ՄԻ Ի ԳԼԽՈՅ ՁԵՐՄԷ ՈՉ
ԿՈՐԻՑԷ · ԵՒ ՀԱՄԲԵՐ
ՈՒԹԵԱՄԲ ՁԵՐՈՎ ՍՏԱՍ
ՋԻՔ ԶՈԳԻՍ ՁԵՐ ·
մյբ ԱՅԼ ՅՈՐԺԱՄ ՏԵՍԱՆ
ԻՑԷՔ ՇՈՒՐՋ ՊԱՏԵԱԼ
ԶՕՐԱՑ ԶԵՐՄ · ՅԱՅՆ
ԺԱՄ ԳԻՏԱՍՋԻՔ ԶԻ
ՄԵՐՁԵԱԼ Է ԱՒԵՐԱԾ ՆՈՐԱ ·
մյգ ՅԱՅՆԺԱՄ ՈՐ Ի ՀՐԵԱՍ
ՏԱՆԻ ԻՑԵՆ ՓԱԽԻ
ՑԵՆ Ի ԼԵՌԻՆՍ · ԵՒ ՈՐ
Ի ՄԻՋԻ ՆՈՐԱ ԻՑԵՆ ԽՈ
ՒՍԵՍՑԻՆ · ԵՒ ՈՐ Ի ԳԻ
ԱՒԱՆ ԻՑԵՆ ՄԻ ՄՏՑԷ
ԻՆԱ · ԶԻ ԱՒՈՒՐՔ ՎՐ
ԷԺԽՆԴՐՈՒԹԵԱՆ ԵՆ
ԱՅՆՈՔԻԿ · ԱՌ Ի ԿԱՏ
ԱՐԵԼՈՅ ԱՄԵՆԱՅՆ ԳՐԵ

դ. մյբ մյգ · մ մկլ · մտ ձկգ

ԼՈՑ ·
մյդ ԲԱՅՑ ՎԱՅ ՅՂԵ
ԱՑՆ ԵՒ ՍՏՆՏՈՒԱՑՆ
ՅԱՒՈՒՐՍՆ ՅԱՅՆՈՍԻԿ ·
ԶԻ ԵՂԻՑԻ ՄԵԾ ՀԱՐԿ
Ի ՎԵՐԱՅ ԵՐԿՐԻ ·
ԵՒ ԲԱՐԿՈՒԹԻՒՆ ԺՈՂՈՎ
ԴԵԱՆՆ ԱՅՍՄԻԿ ·
մյե ԵՒ ԱՆԿՑԻՆ Ի ՍՐՈՅ · ԵՒ
ԳԵՐԻ ՎԱՐԵՍՑԻՆ ՅԱՄԵՆԱՅՆ
ՀԵԹԱՆՈՍՍ ·
մյզ ԵՒ ԵՐՄ ԵՂԻՑԻ ԿՈԽԱՆ
ԱԶԳԱՑ ՄԻՆՉԵՒ ԿԱՏ
ԱՐԵՍՑԻՆ ԺԱՄԱՆԱԿՔ
ՀԵԹԱՆՈՍԱՑ ·
ԵՒ ԵՂԻՑԻՆ ՆՇԱՆՔ ՅԱՐ
ԵԳԱԿՆ · ԵՒ Ի ԼՈՒՍԻՆ
ԵՒ ՅԱՍՏԵՂՍ · ԵՒ ՅԵՐ
ԿՐԻ ՆԵՂՈՒԹԻՒՆ ՀԵԹԱ
ՆՈՍԱՑ · ՅԱՀԵՂ ԲԱՐ

դ. մյդ մյե մյզ · մ մկթ մծա · մտ ձկդ ձկե ձկզ

ԲԱԹՈՅ ԻԲՐԵՒ ԾՈՎՈՒ
ԽՌՈՎՈՒԹԵԱՆ ՅԵԼԱ
ՆԵԼՈՅ ՈԳՒՈՑ ՄԱՐԴԿԱՆ
ՅԵՐԿԻՒՂԷ · ԵՒ Ի ԿԱՐ
ԾԵԱՑ ԵԿԵԼՈՑ Ի ՎԵՐԱ
Յ ՏԻԵԶԵՐԱՑ · ԶԻ ԶԱՒՐ
ՈՒԹԻՒՆՔ ԵՐԿՆԻՑ ՇԱՐ
ԺԵՍՑԻՆ :
ԵՒ ՅԱՅՆԺԱՄ ՏԵՍՑԵ
ԶՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ԵԿԵԱԼ
ՓԱՌԱՒՔ ԲԱԶՄԱՒՔ :
ԵՒ ՅՈՐԺԱՄ ՍԿՍԱՆԻՑԻ
ԱՅՍ ԼԻՆԵԼ ԱՄԲԱՐՁ
ԷՔ ԵՒ ԲԱՐՁՐԱՑՈՒՑ
ԷՔ ԶԳԼՈՒԽՍ ՁԵՐ · ԶԻ
ՄԵՐՁ Է ՓՐԿՈՒԹԻՒՆ
ՁԵՐ :
ԵՒ ԱՍԱՑ ԱՌԱԿՍ ՆՈ
ՑԱ · ՏԵՍԷՔ ԶԹԶԵ
ՆԻՆ ԵՒ ԶԱՄԵՆԱՅՆ

ԾԱՌ · ՅՈՐԺԱՄ ՑՈՅՑԱ
ՆԵՆ ԶՊՏՈՒՂՍ ԻՒՐԵԱ
ՆՑ · ՏԵՍԱՆԷՔ Ի
ՆՈՑԱՆԷ ՃԱՆԱՉԷՔ
ԵԹԷ ՄԵՐՁ Է ԱՄԱՌՆ ·
ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ԴՈՒՔ ՅՈՐ
ԺԱՄ ՏԵՍԱՆԷՔ ԶԱՅՍ
ԱՄԵՆԱՅՆ ԵՂԵԱԼ ԳԻ
ՏԱՑԻՔ ԶԻ ՄԵՐՁ Է
ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԱՅ :
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ · Ե
ԹԷ ՈՉ ԱՆՑՑԷ ԱԶԳՍ
ԱՅՍ ՄԻՆՉԵՒ ԱՅՍ ԱՄԵ
ՆԱՅՆ ԵՂԻՑԻ ·
ԵՐԿԻՆՔ ԵՒ ԵՐԿԻՐ ԱՆՑ
ՑԵՆ · ԵՒ ԲԱՆՔ ԻՄ ՄԻ
ԱՆՑՑԵՆ ·
ԶԳՈՅՇ ԼԻՆԻՑԻՔ ԱՆՁ
ԱՆՑ ·
ԳՈՒՑԷ ԾԱՆՐԱՆԱՅ



ՑԻՆ ՍԻՐՏՔ ՁԵՐ· ՇՈՒ
ԱՅՏՈՒԹԵԱՄԲ· ԵՒ ԱՐ
ԲԵՑՈՒԹԵԱՄԲ· ԵՒ ՀՈ
ԳՈՎՔ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ
ԱՔ· ԵՒ ՅԱՆԿԱՐԾԱ
ԿԻ ՀԱՍԱՆԻՑԷ Ի ՎԵՐԱՅ
ՁԵՐ ՕՐՆ ԱՅՆ· ԶԻ
ԻԲՐԵՒ ԶՈՐՈԳԱՅԹ ՀԱ
ՍԱՆԻՑԷ Ի ՎԵՐԱՅ ԱՄԵ
ՆԵՑՈՒՆ ՈՐ ԲՆԱԿԵԱԼ
ԵՆ ԸՆԴ ԱՄԵՆԱՅՆ ԵՐ
ԵՍՍ ԵՐԿՐԻ:
ԱՐԹՈՒՆ ԿԱՑԷՔ Յ
ՈՒՂԷՐԷՔ ԵՒ ՅԱՄԵՆԱ
ՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՂԱՉՍ ԱՐԱՐ
ԷՔ· ԶԻ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԻ
ՑԻՔ ԶԵՐԾԱՆԵԼ ՅԱՅՍ
ՑԱՆԷ ԱՄԵՆԱՅՆԷ ՈՐ ԼԻ
ՆԵԼՈՑ Է· ԵՒ ԿԱԼ ԱՌ
ԱՋԻ ՈՐԴՒՈՅ ՄԱՐԴՈՅ·



ԵՒ Ի ՏՈՒԷ Ի ՏԱՃԱՐԻՆ
ՈՒՍՈՒՑԱՆԷՐ· ԵՒ ԶԳԻ
ՇԵՐՆ ԵԼԵԱԼ ԱԳԱՆԷՐ
Ի ԼԵՐԻՆՆ ՈՐ ԿՈՉԷՐ Ձ Ի
ԹԵՆԵԱՑ:
ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ԺՈՂՈՎ
ՈՒՐԴՆ ԿԱՆԽԷՐ ԸՆԴ
ԱՌԱՒՕՏՆ ԱՌ ՆԱ Ի ՏԱՃ
ԱՐՆ· ԼՍԵԼ Ի ՆՄԱՆԷ· Յ
ՄԵՐՁԵՑԱՒ ԱՒՐ ԲԱՂ
ԱՐՋԱԿԵՐԱՑՆ· ՈՐ
ԿՈՉԷՐ ՊԱՍՔԱՅ·
ԵՒ ԽՆԴՐԷԻՆ ՔԱՀԱ
ՆԱՅԱՊԵՏՔՆ ԵՒ ԴՊԻ
ՐՔՆ· ԹԷ ՈՐՊԷՍ ՍՊԱՆԱՆԻ
ՑԵՆ ԶՆԱ· ՔԱՆԶԻ
ԵՐԿՆՉԷԻՆ Ի ԺՈՂՈՎՐ
ԴԵՆԷՆ ԱՆՏԻ·
ԱՊԱ ՄՈՒՏ ՍԱՏԱՆ
ԱՅ Ի ՅՈՒԴԱՅ ՈՐ ԿՈՉԷ

ՑԵԱԼՆ ՍԿԱՐԻՈՎՏԱՑԻ
ՈՐ ԷՐ Ի ԹՈՒՈՅ ԵՐԿՈՏԱՍ
ԱՆԻՑՆ ։
ՉՈԳԱՒ ԵՒ ԽՕՍԵՑԱՒ ԸՆԴ ՔԱ
ՀԱՆԱՅԱՊԵՏՍՆ՝ ԵՒ
ԸՆԴ ԴՊԻՐՍՆ՝ ԵՒ ԸՆԴ
ԻՇԽԱՆՍ ԺՈՂՈՎՐԴԵ
ԱՆՆ՝ ԶԻ ՄԱՏՆԵՍՑԷ
ԶՆԱ ՆՈՑԱ ։
ԵՒ ԽՆԴԱՑԻՆ՝ ԵՒ ԽՈՍ
ՏԱՑԱՆ ՏԱԼ ՆՄԱ ԱՐ
ԾԱԹ ։ ԵՒ ՅԱՆՁՆ
ԱՌ ։ ԵՒ ԽՆԴՐԷՐ ՊԱՐ
ԱՊ ՄԱՏՆԵԼ ԶՆԱ ՆՈ
ՑԱ՝ ՄԵԿՆՈՒՍԻ՝ ՅԱ
ՄԲՈԽԷՆ ։



ԵՒ ԵԿՆ ՕՐ ԲԱՂԱՐՋԱԿԵ
ՐԱՑՆ ։ ՅՈՐՈՒՄ ՊԱՐ
ՏԷՐ ԶՊԱՍԵՔՆ ԶԵ
ՆՈՒԼ ։

դ. մկդ · ա. մղէ · ժր. ծն

ԵՒ ԱՌԱՔԵԱՑ ԶՊԵՏՐՈՍ
ԵՒ ԶՅՈՎՀԱՆՆԷՍ
ԵՒ ԱՍԷ՝ ԵՐԹԱՅՔ ՊԱ
ՐԱՍՏԵՑԷՔ ԶՊԱՍԵՔՆ
ԶԻ ԿԵՐԻՑՈՒՔ ։
ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ՝ ՈՒՐ
ԿԱՄԻՍ ԶԻ ՊԱՏՐԱՍ
ՏԵՍՑՈՒՔ ։
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ՝
ԱՀԱՒԱՍԻԿ ՄՏԱՆԷՔ
Ի ՔԱՂԱՔՆ ։ ՊԱՏԱՀԻ
ՑԷ ՁԵԶ ԱՅՐ ՄԻ ԲԱՐ
ՁԵԱԼ ՍԱՓՈՐ ՋՐՈՅ ։
ԵՐԹԻՔ ԶՀԵՏ ՆՈ
ՐԱ Ի ՏՈՒՆՆ ՅՈՐ ՄՏԱՆ
ԻՑԷ ։ ԵՒ ԱՍԱՍՋԻՔ
ՑՏԱՆՈՒՏԷՐ ՏԱՆՆ՝
ՎԱՐԴԱՊԵՏՆ ԱՍԷ ՔԵԶ՝
ՈՒՐ Է ՎԱՆՔՆ ՈՒՐ ԶՊ
ԱՍԵՔՆ ՈՒՏԻՑԵՄ Ա

ԿԵՐԱՅՑ ԻՄ ՀԱՆԴԵՐՁ ·
ԵՒ ՆԱ ՑՈՅՑԷ ՁԵԶ ՎԵՐ
ՆԱՏՈՒՆ ՄԻ ՄԵԾ ԶԱՐ
ԴԱՐԵԱԼ · ԱՆԴ ՊԱՏՐԱ
ՍՏԵՍՋԻՔ · ԵՒ ԳՆԱՑԵ
ԱԼ ԳՏԻՆ ՈՐՊԷՍ ԱՍԱՑ
ՆՈՑԱ · ԵՒ ՊԱՏՐԱՍ
ՏԵՑԻՆ ԶՊԱՍԵՔՆ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԺԱՄ ԵՂԵՒ ԲԱԶ
ՄԵՑԱՒ · ԵՒ ԵՐԿՈՏ
ԱՍԱՆ ԱՌԱՔԵԱԼՔՆ
ԸՆԴ ՆՄԱ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ·
ՄԿԴ ՑԱՆԿԱԼՈՎ ՑԱՆԿԱՑԱ
ԶԱՅՍ ՊԱՍԵՔՍ ՈՒՏԵԼ
ԸՆԴ ՁԵԶ ՄԻՆՉՉԵՒ
ՉԱՐՉԱՐԵԱԼ ԻՑԵՄ ·
ԲԱՅՑ ԱՍԵՄ ՁԵԶ · ԹԷ
ՈՉ ԵՒՍ ԿԵՐԱՅՑ Ի ՍՄԱ
ՆԷ ՄԻՆՉԵՒ ԼՑՑԻ

Ա
ՄԿԴ

ՅԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ ԱՅ ·
ՄԿԵ ԵՒ ԸՆԿԱԼԵԱԼ ԲԱԺԱԿ
ԳՈՀԱՑԱՒ · ԵՒ ԱՍԷ ·
ԱՌԷՔ ԶԱՅԴ · ԵՒ ԲԱ
ԺԱՆԵՑԷՔ ԸՆԴ ՁԵԶ ·
ԱՍԵՄ ՁԵԶ · ԵԹԷ ՈՉ
ԵՒՍ ԱՐԲԻՑ ՅԱՅՍՄՀԵ
ՏԵՒ Ի ԲԵՐՈՅ ԱՅԳՒՈՅ ·
ՄԻՆՉԵՒ ԵԿԵՍՑԷ ԱՐ
ՔԱՅՈՒԹԻՒՆ ԱՅ ·
ՄԿԶ ԵՒ ԱՌԵԱԼ ՀԱՑ ԳՈՀԱՑԱՒ
ԵԲԵԿ · ԵՏ ՆՈՑԱ ԵՒ
ԱՍԷ · ԱՅՍ Է ՄԱՐՄԻՆ
ԻՄ ՈՐ ՎԱՍՆ ԲԱԶՄԱՑ
ՏՈՒԵԱԼ · ԶԱՅՍ ԱՐԱ
ՐԷՔ ԱՌ ԻՄՈՅ ՅԻՇԱ
ՏԱԿԻ ·
ՄԿԷ ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ԶԲԱԺԱ
ԿՆ ՅԵՏ ԸՆԹՐԵԱՑՆ ·
ԵՒ ԱՍԷ · ԱՅՍ ԲԱԺԱԿ

Դ
ՄԿԵ
ՄԿԶ
ՄԿԷ

ՆՈՐ ՈՒԽՏԻՆ ԻՄՈՎ ԱՐ
ԵԱՄԲ. ՎԱՍՆ ՁԵՐ
ՀԵՂԼՈՅ.
ԲԱՅՑ ԱՀԱՒԱՍԻԿ ՁԵՌՆ
ՄԱՏՆՉԻՆ ԻՄՈՅ Ի ՍԵՂԱՆ
ԵՒ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ ԸՍՏ
ՍԱՀՄԱՆԵԼՈՅՆ ԵՐԹ
ԱՅ. ԲԱՅՑ ՎԱՅ ՄԱՐ
ԴՈՅՆ ԱՅՆՄԻԿ ՅՈՐՈՅ
ՁԵՌՆ ՄԱՏՆԻՑԻ.
ԵՒ ՆՈՔԱ ՍԿՍԱՆ ԽՆԴՐ
ԵԼ ԸՆԴ ՄԻՄԵԱՆՍ.
ԹԷ ՈՎ ՆՈՑԱՆԷ ՈՐ ԶԱ
ՅՆ ԳՈՐԾԵԼՈՑ ԻՑԷ.
ԵՒ ԵՂԵՒ ՀԱԿԱՌԱԿՈՒԹԻ
ՒՆ Ի ՄԷՋ ՆՈՑԱ. ԹԷ
ՈՎ Ի ՆՈՑԱՆԷ ՀԱՄԱՐԻՑԻ
ՄԵԾ.
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ. ԹԱ
ԳԱՒՈՐՔ ԱԶԳԱՑ ՏԻՐԵՆ

ՆՈՑԱ. ԵՒ ՈՐ ԻՇԽԷՆ
ՆՈՑԱ ԲԱՐԵՐԱՐՔ ԿՈՉԻՆ.
ԱՅԼ ԴՈՒՔ ՈՉ ԱՅՆՊԷՍ.
ԱՅԼ ՈՐ ՄԵԾՆ Է Ի ՁԵԶ
ԵՂԻՑԻ ԻԲՐԵՒ ԶԿՐՏՍԵՐՆ.
ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻԲՐԵՒ
ԶՍՊԱՍԱՒՈՐՆ.
ՈՎ Է ՄԵԾ. ԲԱԶՄԵԱԼՆ
ԵԹԷ ՍՊԱՍԱՒՈՐՆ. ՈՉ
ԱՊԱՔԷՆ ԲԱԶՄԵԱԼՆ.
ԲԱՅՑ ԵՍ ԵՄ Ի ՄԷՋ Ի
ՁԵՐՈՒՄ ԻԲՐԵՒ ՍՊԱՍ
ԱՒՈՐ. ԵՒ ԴՈՒՔ ԷՔ ՈՐ
ՅԱՐԱՄՆԱՅԻՔ ԸՆԴ ԻՍ Ի ՓՈՐ
ՁՈՒԹԻՒՆՍ. ԵՒ ՈՒ
ԽՏԵՄ ԵՍ ԸՆԴ ՁԵԶ. ՈՐ
ՊԷՍ ՈՒԽՏԵԱՑ ՀԱՅՐ
ԻՄ ԻՆՁ ԱՐՔԱՅՈՒԹԻՒ
Ն ԶԻ ՈՒՏԻՑԷՔ ԵՒ ԸՄՊԻ
ՑԷՔ Ի ՍԵՂԱՆ ԻՄ ՅԱՐ

ՔԱՅՈՒԹԵԱՆ ԻՄՈՒՄ ·
ԵՒ ՆՍՏՋԻՔ ՅԵՐԿՈՏ
ԱՍԱՆ ԱԹՈՌՍ · ԴԱՏ
ԵԼ ԶԵՐԿՈՏԱՍԱՆ ԱԶԳ
ԻՂԻ ·
ԵՒ ԱՍԷ ՏՐ · ՍԻՄՈՆ
ՍԻՄՈՆ · ԱՀԱ ՍԱՏԱ
ՆԱՅ ԽՆԴՐԵԱՑ ԶՁԵԶ
ԽԱՐԲԱԼԵԼ ՈՐՊԷՍ ԶՑՈ
ՐԵԱՆ · ԱՅԼ ԵՍ ԱՂԱՉԵ
ՑԻ ԶՀԱՅՐ ԶԻ ՄԻ ՆՈՒԱ
ԶԵՍՑԷ ՀԱՒԱՏՔ ՔՈ ·
ԵՒ ԴՈՒ ԵՐԲԵՄՆ ԴԱՐՁ
ՑԻՍ ԵՒ ՀԱՍՏԱՏԵՍՑԵՍ
ԶԵՂԲԱՐՍ ՔՈ ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆԱ · ՏՐ ·
ԸՆԴ ՔԵԶ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ
Ի ԲԱՆՏ · ԵՒ Ի ՄԱՀ ԵՐ
ԹԱԼ ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆԱ · ԱՍԵՄ

ՔԵԶ ՊԵՏՐԷ · ՉԻՑԷ
ԱՅՍՕՐ ՀԱՒ ԽՕՍԵԱԼ
ՄԻՆՉԴՈՒ ԵՐԻՑՍ ՈՒՐԱ
ՑԻՍ ԶԻՍ ՉԳԻՏԵԼ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՅՈՐ
ԺԱՄ ԱՌԱՔԵՑԻ ԶՁԵԶ
ԱՌԱՆՑ ՔՍԱԿԻ · ԵՒ ՄԱ
ԽԱՂԻ ԵՒ ԿԱՒՇԿԱՑ ·
ՄԻԹԷ ԿԱՐԱՒՏ ԵՂԷՔ
ԻՄԻՔ · ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ ·
ԵՒ ՈՉ ԻՄԻՔ ·
ԱՊԱ ԱՍԷ · ԱՅԼ ԱՅԺ
ՄՈՐ ՈՒՆԻՑԻ ՔՍԱԿ
ԱՌՑԷ · ՆՈՅՆՊԷՍ ԵՒ
ՄԱԽԱՂ · ԵՒ ՈՐ ՈՉՆ
ՈՒՆԻՑԻ · ՎԱՃԱՌ
ԵՍՑԷ ԶՀԱՆԴԵՐՁՍ · ԵՒ
ԳՆԵՍՑԷ ԻՒՐ ՍՈՒՐ ·
ԱՅԼ ԱՍԵՄ ՁԵԶ ·
ԶԻ ԱՅՍ ՈՐ ԳՐԵԱԼ

ՊԱՐՏ Է ԶԻ ԿԱՏԱՐԵՍ
ՑԻ ՅԻՍ. ԹԷ ԸՆԴ ԱՆ
ՕՐԷՆՍ ՀԱՄԱՐԵՑԱՒ.
ԶԻ ՈՐ ՎԱՍՆ ԻՄ ԻՆՉ ԷՐ
ԿԱՏԱՐԵԱԼ Է.
ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ. ՏՐ.
ԱՀԱՒԱՍԻԿ ԵՆ ԱՍՏ ԵՐ
ԿՈՒ ՍՈՒՐՔ.
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ. ԲԱՒ
ԱԿԱՆ ԵՆ.
ԵՒ ԵԼԵԱԼ ԳՆԱՅՐ ԸՍՏ
ՍՈՎՈՐՈՒԹԵԱՆՆ ԻՒՐ
Ի ԼԵԱՌՆՆ ՁԻԹԵՆ
ԵԱՑ.
ԳՆԱՑԻՆ ԶՀԵՏ ՆՈ
ՐԱ ԱՇԱԿԵՐՏՔՆ
ՆՈՐԱ.
ԵՒ ԻԲՐԵՒ ԵՀԱՍ Ի ՏԵՂԻՆ
ԱՍԷ ՑՆՈՍԱ. ՅԱՂ
ՕԹՍ ԿԱՑԷՔ ԶԻ ՄԻ Մ

ՏԱՆԻՑԷՔ Ի ՓՈՐՁՈՒԹԻՒՆ.
ԵՒ ԻՆՔՆ ՄԵԿՆԵՑԱՒ Ի
ՆՈՑԱՆԷ ԻԲՐԵՒ ՔԱՐԸՆ
ԿԷՑ. ԵԴ ԾՈՒՆՐ
ԿԱՅՐ ՅԱՂՕԹՍ. ԵՒ Ա
ՍԷՐ.
ՀԱՅՐ, ԵԹԷ ՀՆԱՐ Է
ԱՆՑՈՑ ԶԲԱԺԱԿՍ
ԶԱՅՍ ՅԻՆԷՆ.
ԲԱՅՑ ՈՉ ԻՄ ԿԱՄՔՍ ԱՅԼ
ՔՈՅԴ ԼԻՑԻ.
ԵՒ ՅԱՐՈՒՑԵԱԼ ՅԱՂ
ԹԻՑՆ. ԵԿՆ ԱՌ
ԱՇԱԿԵՐՏՍՆ. ԵՒ Ե
ԳԻՏ ԶՆՈՍԱ ՆՆՋԵԱԼՍ
Ի ՏՐՏՄՈՒԹԵՆԷՆ.
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ. ԶԻ
ՆՆՋԷՔ. ԱՐԻՔ ԿԱ
ՑԷՔ ՅԱՂԹՍ. ԶԻ
ՄԻ ՄՏԱՆԻՑԷՔ Ի ՓՈՐ

ՁՈՒԹԻՒՆ·
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ՆԱ ԽՕՍ
ԷՐ· ԱՀԱ ԽՈՒՌՆ
ԱՄԲՈԽ· ԵՒ ՈՐ ԿՈՉ
ԷՐՆ ՅՈՒԴԱ ՄԻ ՅԵՐԿՈ
ՏԱՍԱՆԻՑՆ ԱՌԱՋՆ
ՈՐԴԷՐ ՆՈՑԱ·
ԻԲՐԵՒ ՄԵՐՁԵՑԱՒ
ԱՌ ՅՍ ՀԱՄԲՈՒՐԵԼ
ԶՆԱ· ՔԱՆԶԻ ԶԱ
ՅՍ ՆՇԱՆ ՏՈՒԵԱԼ ԷՐ
ՆՈՑԱ· ԹԷ ԸՆԴ ՈՐ
ՈՒՄ ԵՍ ՀԱՄԲՈՒՐԵ
ՑԻՑ· ՆԱ Է· ԶՆԱ ՈՒ
ՆԻՑԻՔ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ· ՅՈՒԴԱ·
ՀԱՄԲՈՒՐԵԼՈՎ ՄԱՏ
ՆԵՍ ԶՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ·
ԻԲՐԵՒ ՏԵՍԻՆ ՈՐ ԶՆ
ՈՎԱՒՆ ԷԻՆ ԶԼԻՆԵԼ
ԷՐՆ· ԱՍԵՆ ՑՆԱ· ՏՐ·
ՀԱՐՑՈՒՔ ԶՆՈՍԱ ՍՐՈՎ·
ԵՒ ԵՀԱՐ ՄԻ ՈՄՆ Ի ՆՈ
ՑԱՆԷ ԶՔԱՀԱՆԱՅԱ
ՊԵՏԻՆ ԾԱՌԱՅ· ԵՒ
Ի ԲԱՑ ԵՀԱՆ ԶԱՋՈՅ
ՈՒՆԿՆ ՆՈՐԱ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ
ԵՒ ԱՍԷ· ԹՈՅԼ ՏՈՒՔ
ՄԻՆՉԵՒ ՑԱՅԴՎԱՅՐ·
ԵՒ ԱՍԷ ՑԵԿԵԱԼՍՆ Ի
ՎԵՐԱ ՆՈՐԱ ՅՔԱՀԱՆԱ
ԱՊԵՏՍՆ· ԵՒ ՑԻՇԽԱ
ՆՍ ՏԱՃԱՐԻՆ· ԵՒ
ՑԾԵՐՍՆ·
ԵՒ ՄԱՏՈՒՑԵԱԼ ՅՈՒ
ՆԿՆ ԲԺՇԿԵԱՑ ԶՆԱ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ· ԻԲ
ՐԵՒ Ի ՎԵՐԱՅ ԱՒԱԶԱ
ԿԻ ԵԼԷՔ ՍՈՒՍԵՐՕՔ ԵՒ

ԲՐՈՎՔ ՈՒՆԵԼ ԶԻՍ·
ՀԱՆԱՊԱԶ Ի ՏԱՃԱՐԻ
Ն ԸՆԴ ՁԵԶ ԷԻ· ԵՒ ՈՉ ՁԳԵ
ՑԷՔ ԶՁԵՌՍ ՅԻՍ։ ԱՅԼ
ԱՅՍ Է ՁԵՐ ԺԱՄ ԵՒ ԻՇ
ԽԱՆՈՒԹԻՒՆ ԽԱՒԱՐԻ·
ԿԱԼԵԱԼ ԶՆԱ ԱԾԻՆ
ԵՒ ՄՈՒԾԻՆ Ի ՏՈՒՆ ՔՀ
ՆԱՅԱՊԵՏԻՆ·
ԵՒ ՊԵՏՐՈՍ ԵՐԹԱՅՐ
ԶՀԵՏ ՆՈՐԱ ՀԵՌԱՍՏՈՅ·
ԻԲՐԵՒ ԼՈՒՑԻՆ ԿՐԱԿ Ի
ՄԷՋ ԳԱՒԹԻՆ· ԵՒ
ՆՍՏԵԱԼ ՇՈՒՐՋ·
ՆՍՏԷՐ ԵՒ ՊԵՏՐՈՍ Ի ՄԷ
Ջ ՆՈՑԱ։ ԵՏԵՍ ԶՆԱ
ԱՂԱԽԻՆ ՈՄՆ ԶԻ ՆՍ
ՏԵԱԼ ԱՌ ԼՈՅՍՆ· ՀԱՅ
ԵՑԱՒ Ի ՆԱ ԵՒ ԱՍԷ· ԵՒ
ՍԱ ԸՆԴ ՆՄԱ ԷՐ ՈՐ ԸՆԴ

ԸՆԴ ՆՄԱՅՆ ԷՐ· ԻՍԿ
ՊԵՏՐՈՍ ՈՒՐԱՑԱՒ ԵՒ Ա
ՍԷ· ՈՉ ԳԻՏԵՄ ԶՆԱ
ԿԻՆ ԴՈՒ·
ԵՒ ՅԵՏ ՍԱԿԱՒ ՄԻՈՅ
ԱՅԼ ՈՄՆ ՏԵՍԵԱԼ ԶՆԱ·
ԵՒ ԱՍԷ· ԵՒ ԴՈՒ Ի ՆՈ
ՑԱՆԷ ԵՍ· ԵՒ ՊԵՏ
ՐՈՍ ԱՍԷ· ԱՅՐ ԴՈՒ ՉԵՄ
Ի ՆՈՑԱՆԷ· ԵՒ ԻԲՐԵՒ
ԺԱՄ ՄԻ ԱՆՑԵԱԼ ԷՐ ԱՅ·
ԱՅԼ ՈՄՆ ՊՆԴԷՐ ԵՒ
ԱՍԷՐ· ՍՏՈՅԳ ԵՒ
ՍԱ ԸՆԴ ՆՄԱ ԷՐ· ՔԱՆ
ԶԻ ԳԱԼԻԼԵԱՑԻ Է·
ԱՍԷ ՊԵՏՐՈՍ· ԱՅՐ ԴՈ
ՉԳԻՏԵՄ ԶԻՆՉ ԽՕՍԻ
ՍԴ· ԵՒ ՆՈՅՆԺԱՄ
ԱՅՆ ՄԻՆՉԴԵՌ ՆԱ ԶԱ
ՅՆ ԽՕՍԷՐ· ԽԱՒՍԷ

ՑԱՒ ՀԱՒ·
ԴԱՐՁԱՒ ՏՐ ԵՒ ՀԱՅԵՑԱ
Ի ՊԵՏՐՈՍ·
ԵՒ ՅԻՇԵԱՑ ՊԵՏՐՈՍ
ԶԲԱՆՆ ՏՆ ԶՈՐ ԱՍԱՑ՝
ՑՆԱ· ՄԻՆՉ ՉԵՒ ՀԱՒ
ՈՒ ԽԱՒՍԵԱԼ ԻՑԷ ԵՐԻՑՍ
ՈՒՐԱՍՑԻՍ ԶԻՍ· ԵԼԵԱԼ
ԵՒ ԵԼԱՑ ԴԱՌՆԱՊԷՍ·
ԵՒ ԱՐՔՆ ՈՐ ՊԱՀԷԻՆ
ԶՆԱ· ԾԱԾԿԷԻՆ ԶԵ
ՐԵՍՍ ՆՈՐԱ· ԱՅՊՆ
ԱՌՆԷԻՆ ԶՆԱ· ԵՒ
ՀԱՐԿԱՆԷԻՆ· ՀԱՐ
ՑԱՆԷԻՆ ՑՆԱ ԵՒ ԱՍԷ
ԻՆ· ՄԱՐԳԱՐԷԱՑ
ՈՎ Է ՈՐ ԵՀԱՐ ԶՔԵԶ·
ԵՒ ԱՅԼ ԲԱԶՈՒՄ ԻՆՉ
ՀԱՅՀՈՅՈՒԹԻՒՆ ԽԱՒ
ՍԷԻՆ ԶՆԱ·

ԵՒ ԻԲՐԵՒ ԱՅԳ ԵՂԵՒ·
ԺՈՂՈՎԵՑԱՒ ԾԵՐԱ
ԿՈՅՏ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ·
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՔՆ ԵՒ
ԴՊԻՐՔՆ· ՀԱՆԻՆ
ԵՒ ԱԾԻՆ ԶՆԱ ՅԱՏԵԱՆ
ԻՒՐԵԱՆՑ· ԵՒ ԱՍԵՆ·
ԵԹԷ ԴՈՒ ԵՍ ՔՍՆ ԱՍԱ ՄԵԶ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ· ԵԹԷ
ԱՍԱՑԻՑ ՁԵԶ· ՈՉ
ՀԱՒԱՏԱՅՔ·
ԻՆՁ· ԵՒ ԵԹԷ ՀԱՐ
ՑԻՑ ՁԵԶ· ՈՉ
ՏԱՅՔ ԻՆՁ ՊԱՏԱՍԽԱ
ՆԻ· ԿԱՄ ԱՐՁԱԿԵՑԷՔ·
ԱՅՍՈՒՀԵՏԵ
Ւ ԼԻՑԻ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ
ՆՍՏԵԱԼ ԸՆԴ ԱՋՄԷ ԶԱՒՐՈՒ
ԹԵԱՆՆ ԱՅ·
ԵՒ ԱՍԵՆ ԱՄԵՆԵՔԵԱՆ·

ՈՒՐԵՄՆ ԴՈՒ ԵՍ ՈՐԴԻ
ԱՅ.
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ. ԴՈ
ՒՔ ԱՍԷՔ ԵԹԷ ԵՍ ԵՄ.
ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ. ԶԻՆՉ
ԵՒՍ ՊԻՏՈՅ ԵՆ ՄԵԶ ՎԿ
ԱՅՔ. ԶԻ ՄԵՔ ԻՆՔՆԻՆ
ԼՈՒԱՔ Ի ԲԵՐԱՆՈՅ ԴՈՐԱ.
ԵՒ ՅԱՐՈՒՑԵԱԼ ԱՄԵՆԱ
ՅՆ ԲԱԶՄՈՒԹԻՒՆ ՆՈ
ՑԱ ԱԾԻՆ ԶՆԱ ԱՌ ՊԻՂ
ԱՏՈՍ.
ԵՒ ՍԿՍԱՆ ՉԱՐԱԽՕՍԵԼ
ԶՆՄԱՆԷ ԵՒ ԱՍԵԼ.
Զ. ՍԱ ԳՏԱՔ ԶԻ ԹԻՒՐ Է
ԶԱԶԳՍ ՄԵՐ. ԵՒ ԱՐԳ
ԵԼՈՅՐ ՀԱՐԿՍ ՏԱԼ ԿԱՅ
ՍԵՐ. ԵՒ ԱՍԷՐ ԶԱ
ՆՁՆԷ ԵԹԷ ՔՍ ԻՑԷ
ԹԱԳԱՒՈՐ.

ԵՒ ՊԻՂԱՏՈՍ ՀԱՐՑ
ՑՆԱ ԵՒ ԱՍԷ. ԴՈՒ ԵՍ
ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ.
ԵՒ ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ
ՆՄԱ ԵՒ ԱՍԷ. ԴՈՒ ԱՍ
ԱՑԵՐ.
ԵՒ ԱՍԷ ՊԻՂԱՏՈՍ
ՑՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՍ
ԵՒ ՑԺՈՂՈՎՈՒՐԴՍՆ.
ՉԳՏԱՆԵՄ ԻՆՉ ՊԱՏՃԱ
ՌՆ Ի ՅԱՅՍՄԻԿ.
ԵՒ ՆՈՔԱ ՊՆԴԷԻՆ ԵՒ
ԱՍԷԻՆ. ԵԹԷ ԽՌ
ՈՎԷ ԶԺՈՂՈՎՈՒՐԴՍ.
ԵՒ ՈՒՍՈՒՑԱՆԷ ԸՆԴ
ԱՄԵՆԱՅՆ ՀՐԷԱՍՏԱ
ՆՍ ՍԿՍԵԱԼ Ի ԳԱԼԻԼԵԷ
ՄԻՆՉԵՒ ՅԱՅՍՐ.
ԵՒ ՊԻՂԱՏՈՍ ԻԲՐԵՒ
ԼՈՒԱՒ ԶԳԱԼԻԼԵԷ.

ԵՀԱՐՑ ԵԹԷ ԳԱԼԻԼԵ
ԱՑԻ ԻՑԷ ԱՅՐՆ. ԵՒ ԻԲՐԵՒ
ԳԻՏԱՑ ԵԹԷ ՅԻՇԽԱ
ՆՈՒԹԵՆԷ ՀԵՐՈՎԴԻ Է.
ԵՅՂԵԱՑ ԶՆԱ ԱՌ ՀԵՐ
ՈՎԴԷՍ. ՔԱՆԶԻ ԵՒ
ՆԱ ՅԵՄ ԷՐ ՅԱՒՈՒՐՍՆ
ՅԱՅՆՈՍԻԿ. ԵՒ ՀԵՐ
ՈՎԴԷՍ ԻԲՐԵՒ ԵՏԵՍ ԶՅՍ
ՈՒՐԱԽ ԵՂԵՒ ՅՈՅԺ.
ԶԻ ԿԱՄԷՐ Ի ԲԱԶՈՒՄ
ԺԱՄԱՆԱԿԱՑ ՏԵՍԱՆ
ԵԼ ԶՆԱ. ԵՒ ԱԿՆ ՈՒ
ՆԷՐ ՆՇԱՆ ԻՆՉ ԵՂ
ԵԱԼ ՏԵՍԱՆԵԼ Ի ՆՄԱՆԷ.
ՔԱՆԶԻ ԼՍԷՐ ԲԱԶՈՒՄ
ԻՆՉ ԶՆՄԱՆԷ.
ՀԱՐՑԱՆԷՐ ԶՆԱ ԲԱՆ
ԻՒՔ ԲԱԶՄԱՒՔ. ԵՒ ՆԱ
ՈՉ ԻՆՉ ԵՏ ՊԱՏԱՍԽԱՆԻ.

ՅԷ ԿԱՅԻՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՔՆ
ԵՒ ԴՊԻՐՔՆ. ԵՒ ՊՆԴԱ
ԳՈՅՆ ԱՄԲԱՍՏԱՆԷԻՆ
ԶՆՄԱՆԷ.
ՅԸ ԱՐՀԱՄԱՐՀԵԱՑ ԶՆԱ
ԵՒ ՀԵՐՈՎԴԷՍ ՀԱՆԴ
ԵՐՁ ԻՒՐՈՎՔ ԶԱՒՐԱԿԱ
ՆԱՒՔՆ. ԵՒ ԱՅՊՆ ԱՐ
ԱՐԵԱԼ ԱՐԿ ԶՆՈՎԱՒ
ՍՊԻՏԱԿ ՀԱՆԴԵՐՁՍ.
ԵՏ ՏԱՆԵԼ ԱՆԴՐԷՆ ԱՌ
ՊԻՂԱՏՈՍ. ԵՒ ԵՂԷՆ
ԲԱՐԵԿԱՄՔ ՊԻՂԱՏՈՍ
ԵՒ ՀԵՐՈՎԴԷՍ ՅԱՒՈՒՐ
ՅԱՅՆՄԻԿ. ՔԱՆԶԻ
ՅԱՌԱՋ ԹՇՆԱՄԻՔ
ԷԻՆ.
ԿՈՉԵԱՑ ՊԻՂԱՏՈՍ
ԶՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՍՆ
ԵՒ ԶԻՇԽԱՆՍՆ ԵՒ

Ժ. / ՅԷ / ՅԸ   Ա / ՅԺ   ՄՐ / ՃՂԹ

ԶԺՈՂՈՎՈՒՐԴՍՆ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ· ԱԾԷՔ
ԱՌ ԻՍ ԶԱՅՐԴ ԶԱՅ
ՐԴ ԶԱՅԴ· ԻԲՐԵՒ ԶԻ
ԹԻՒՐԵՑՈՒՑԱՆԷ ԶԺՈՂՈՎ
ՐԴԵԱՆ· ԵՒ ԱՀԱՒԱՍԻԿ
ԱՌԱՋԻ ՁԵՐ ԴԱՏԵՑԱ·
ԵՒ ՈՉ ԻՆՉ ԳՏԻ ՅԱ
ՌՆԴ ՅԱՅԴՄԻԿ· ԶՈՐՈՑ
ԴՈՒՔԴ ՉԱՐԱԽՕՍԷՔ
ԶՆՄԱՆԷ·
ԱՅԼ ԵՒ ՈՉ ՀԵՐՈՎԴԷՍ·
ՔԱՆԶԻ ԵՍ ՈՒՂԱՐԿԵԼ
ԶԴԱ ԱՌ ՆԱ· ԵՒ ԱՀԱ ՈՉ
ԻՆՉ ԱՐԺԱՆԻ ՄԱՀՈՒ
ԳՈՐԾԵԱԼ Է ԴՈՐԱ· ԽՐ
ԱՏԵՑԻՑ ԶԴԱ ԵՒ ԱՐՁԱ
ԿԵՑԻՑ·
ԶԻ ՊԱՐՏ ԷՐ ՆՄԱ ԸՍՏ ՏՕ
ՆԻՆ ԱՐՁԱԿԵԼ ՆՈՑԱ·

ԵՒ ՆՈՔԱ ԱՂԱՂԱԿԷԻՆ
ԱՄԵՆԱՅՆ ԲԱԶՄՈՒԹԵ
ԱՄԲՆ ԵՒ ԱՍԷԻՆ· ԲԱ
ՐՁ ԶԴԱ· ԵՒ ԱՐՁԱ
ԿԵԱ ՄԵԶ ԶԲԱՐԱԲԲԱ·
ՈՐ ԷՐ ՎԱՍՆ ԽՌՈՎՈՒ
ԹԵԱՆ ԻՐԻՔ ԵՂԵԼՈՅ
Ի ՔԱՂԱՔԻՆ ԵՒ ՍՊԱՆ
ՈՒԹԵԱՆ ԱՐԿԵԱԼ Ի ԲԱՆՏ·
ԴԱՐՁԵԱԼ ՊԻՂԱՏՈՍ
ԽԱՒՍԵՑԱՒ ԸՆԴ ՆՈՍԱ· ՔԱՆ
ԶԻ ԿԱՄԷՐ ԱՐՁԱԿԵԼ ԶՅՍ·
ԵՒ ՆՈՔԱ ԱՂԱՂԱԿԷԻՆ·
ԽԱՉ ՀԱՆ ԶԴԱ·
ԵՒ ՆԱ ԵՐԻՑՍ ԱՍԷ ՑՆՈ
ՍԱ· ԶԻՆՉ ՉԱՐ ԱՐԱՐ
ԴԱ· ՈՉ ԻՆՉ ԱՐԺԱՆ
Ի ՄԱՀՈՒ ԳՏԻ Ի ԴՄԱ·
ԽՐԱՏԵՑԻՑ ԶԴԱ· ԵՒ
ԱՐՁԱԿԵՑԻՑ·

ՅԺԲ ԵՒ ՆՈՔԱ ՍՏԻՊԷԻՆ
ՄԵԾԱՁԱՅՆ. ԵՒ
ԽՆԴՐԷԻՆ ԶՆԱ Ի ԽԱՉ
ՀԱՆԵԼ. ԵՒ ԶՕՐԱՆ
ԱՅԻՆ ԲԱՐԲԱՌՔ ՆՈՑԱ ԵՒ
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻՑՆ.
ՅԺԳ ԵՒ ՊԻՂԱՏՈՍ ՀԱՒԱՆ
ԵՑԱՒ ԱՌՆԵԼ ԶՀԱՅ
ՑՈՒԱԾՍ ՆՈՑԱ.
ՅԺԴ ԱՐՁԱԿԵԱՑ ՆՈՑԱ
ԶԲԱՐԱԲԲԱՅՆ ԶՈՐ Վ
ԱՍՆ ԽՌՈՎՈՒԹԵԱՆ ԵՒ
ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՐԿԵ
ԱԼ ԷՐ Ի ԲԱՆՏ. ԶՈՐ
ԽՆԴՐԷԻՆՆ ԻՍԿ.
ԵՒ ԶՅՍ ՄԱՏՆԵԱՑ Ի Կ
ԱՄՍ ՆՈՑԱ.
ՅԺԵ ԻԲՐԵՒ ԱԾԻՆ ՏԱՆԷԻՆ
ԶՆԱ.
ԸՄԲՌՆԵՑԻՆ ԶՍԻՄ

| Ղ | Յ | Մ | Մր |
| --- | --- | --- | --- |
| ՅԺԲ | ՃՂԶ | | |
| ՅԺԳ | ՃՂԴ | ՅԻԶ | ՄԶ |
| ՅԺԴ | ՃՂԶ | ՅԻԸ | |
| ՅԺԵ | ՃՂԵ | ՅԼԱ | ՄԱ |

ՈՎՆ ԿԻՒՐԵՆԱՑԻ ՈՐ ԳԱՅՐ
ՅԱՆԴԷ. ԵԴԻՆ Ի ՎԵՐԱ
ՆՈՐԱ ԶԽԱՉՆ ԲԵՐԵԼ
ԶՀԵՏ ՅԻ.
ՅԺԶ ԵՒ ԵՐԹԱՅՐ ԶՀԵՏ ՆՈ
ՐԱ ԲԱԶՄՈՒԹԻՒՆ ԺՈՂ
ՈՎՐԴԵԱՆՆ. ԵՒ ԿԱՆ
ԱՆՑ ՈՐՔ ԿՈԾԷԻՆ ԵՒ ԱՇ
ԽԱՐԷԻՆ ԶՆԱ.
ԴԱՐՁԱՒ ՅՍ ԵՒ ԱՍԷ ՑՆՈ
ՍԱ. ԴՍՏԵՐՔ ԵՄԻ.
ՄԻ ԼԱՅՔ Ի ՎԵՐԱՅ ԻՄ.
ԱՅԼ ԼԱՅԷՔ Ի ՎԵՐԱՅ
ԱՆՁԱՆՑ ԵՒ Ի ՎԵՐԱՅ
ՈՐԴՒՈՑ ՁԵՐՈՑ. ԶԻ
ԵԿԵՍՑԵՆ ԱՒՈՒՐՔ ՅՈՐՍ
ԱՍԻՑԵՆ. ԵԹԷ ԵՐԱ
ՆԻ ԱՄԼՈՑ. ԵՒ ՈՐՈՎ
ԱՅՆԻՑ ՈՐ ՈՉ ԾՆԱՆ.
ԵՒ ՍՏԵԱՆՑ ՈՐ ՈՉ ԴԻԱՅ

| Գ. |
| --- |
| ՅԺԶ |

ՈՒՑԻՆ · ՅԱՅՆԺԱՄ
ՍԿՍԱՆԻՑԻՆ ԱՍԵԼ ԼԵՐ
ԱՆՑ ԹԷ ԱՆԿԵՐՈՒՔ
Ի ՎԵՐԱՅ ՄԵՐ · ԵՒ ԲԼՐ
ՈՑ ԵԹԷ ԾԱԾԿԵՑԷՔ
ԶՄԵԶ ·

ՅԺԷ ԶԻ ԵԹԷ ԸՆԴ ՓԱՅՏ ԴԱ
ԼԱՐ ԶԱՅՍ ԱՌՆԵՆ · ԸՆԴ
ՉՈՐՆ ԶԻՆՉ ԼԻՆԻՑԻ ·

ՅԺԸ ԱԾԷԻՆ ԵՒ ԱՅԼ ԵՐԿՈՒՍ
ՉԱՐԱԳՈՐԾՍ ՍՊԱՆԱՆ
ԵԼ ԸՆԴ ՆՄԱ ·

ԻԲՐԵՒ ՉՈԳԱՆ Ի ՏԵՂԻՆ
ԱՆՈՒԱՆԵԱԼ ԳԱԳԱԹ
ԱՆԴ ՀԱՆԻՆ ԶՆԱ Ի
ԽԱՉ ·

ՅԺԹ ԵՒ ԶՉԱՐԱԳՈՐԾՍՆ ԶՈ
ՄՆ ԸՆԴ ԱՋՄԷ · ԵՒ
ԶՈՄՆ ԸՆԴ ՁԱԽՄԷ
ԽԱՉԵՑԻՆ ·

| Ղ | Յ | Մ | Մր |
|---|---|---|---|
| ՅԺԷ | ՃՂԷ | ՅԼԶ | ՄՂԷ |
| ՅԺԸ | ՃՂԸ | ՅԼԸ | ՄԼ |
| ՅԺԹ | ՃՂԶ | ՅԼԶ | ՄՂԷ |

ՅԻ ԵՒ ՅՍ ԱՍԷ · ՀԱՅՐ ·
ԹՈՂ ԴՈՑԱ · ԶԻ ՈՉ
ԳԻՏԵՆ ԶԻՆՉ ԳՈՐԾԵՆ ·

ՅԻԱ ԵՒ ԲԱԺԱՆԵԱԼ ԶՀԱՆԴ
ԵՐՁՍ ՆՈՐԱ ԱՐԿԱՆԷԻՆ
ՎԻՃԱԿՍ · ԵՒ ԿԱՅՐ
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՀԱՅԷ
ՑԵԱԼ ·

ՅԻԲ ԱՆԳՈՍՆԷԻՆ ԶՆԱ
ԻՇԽԱՆՔՆ ՀԱՆԴԵՐՁ
ՆՈՔՕՔ ԵՒ ԱՍԷԻՆ ·
ԶԱՅԼՍ ԱՊՐԵՑՈՅՑ ·
ԱՊՐԵՑՈՒՍՑԷ ԵՒ ԶԻ
ՆՔՆ · ԵԹԷ ԴԱ Է
ՔՍ ՈՐԴԻ ԱՅ ԸՆՏՐԵԱԼ ·

ՅԻԳ ԱՅՊՆ ԱՐԱՐԵԱԼ ԶՆԱ
ԵՒ ԶԻՆՈՒՈՐՔՆ ԵԿԵԱԼ
ԱՌԱՋԻ · ՄԱՏՈՒ
ՑԱՆԷԻՆ ՆՄԱ ՔԱՑԱԽ
ԵՒ ԱՍԷԻՆ · ԹԷ ԴՈՒ ԵՍ

| Ղ | Յ | Մ | Մր |
|---|---|---|---|
| ՅԻ | ՄԱ | ՅԼԳ | ՄԺԲ |
| ՅԻԱ | | ՅԼԸ | ՄԺԸ |
| ՅԻԲ | | ՅԽԲ | ՄԻԲ · |
| ՅԻԳ | | | |

ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ ՓՐԿ
ԵԱ ԶԱՆՁՆ ՔՈ.
ՅԺԴ ԵՒ ԷՐ ԳԻՐ ԳՐԵԱԼ Ի ՎԵՐԱ
ՆՈՐԱ. ՅՈՒՆԱՐԷՆ. ԵՒ
ԴԱՂՄԱՏԵՐԷՆ. ԵՒ ԵԲ
ՐԱՅԵՑԵՐԷՆ ԳՐՈՎ. Ե
ԹԷ ԱՅՍ Է ԱՐՔԱՅ ՀՐԷԻՑ.
ՅԺԵ ՍԿԱ ՄԻ ՈՄՆ Ի ԿԱԽԵԼՈՑ
ՉԱՐԱԳՈՐԾԱՑ ՀԱՅ
ՀՈՅԵՐ ԶՆԱ. ԵՒ ԱՍԷՐ.
ՈՉ ԴՈՒ ԵՍ ՔՐԻՍՏՈՍՆ. ՓՐԿԵԱ
ԶԱՆՁՆ ՔՈ ԵՒ ԶՄԵԶ.
ՅԺԶ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԸՆԿ
ԵՐՆ ՍԱՍՏԵԼՈՎ ՆՄԱ.
ԵՒ ԱՍԷ. ՈՉ ԵՐԿՆՉԻՍ
ԴՈՒ ՅԱՅ. ԶԻ Ի ՆՄԻՆ
ՊԱՏԺԻ ԵՍ. ՄԵՔ ՅԻ
ՐԱՒԻ. ԶԻ ԱՐԺԱՆԻ ՈՐ
ՈՅ ԳՈՐԾԵՑԱՔ ԸՆԴՈՒՆԻ
ՄՔ ԶՀԱՏՈՒՑՈՒՄՆ.

ԵՒ ՍԱ ԱՊԻՐԱՏ ԻՆՉ ՈՉ
ԳՈՐԾԵԱՑ.
ԵՒ ԱՍԷՐ ՑՅՍ. ՅԻՇԵԱ
ԶԻՍ ՏՐ. ՅՈՐԺԱՄ ԳԱՍ
ԱՐՔԱՅՈՒԹԵԱՄԲ ՔՈՎ.
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ ՅՍ.
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՔԵԶ.
ԱՅՍՕՐ ԸՆԴ ԻՍ ԻՑԵՍ
Ի ԴՐԱԽՏԻՆ.
ՅԺԷ ԵՒ ԻԲՐԵՒ ԷՐ ՎԵՑԵՐՈՐԴ
ԺԱՄՆ ԵՂԵՒ. ԽԱՒԱՐ
ԵՂԵՒ Ի ՎԵՐԱՅ ԱՄԵՆԱ
ՅՆ ԵՐԿՐԻ ՄԻՆՉԵՒ ՑԻ
ՆՆ ԺԱՄ.
ԽԱՒԱՐԵՑԱՒ ԱՐԵԳԱԿՆ.
ԵՒ ՀԵՐՁԱՒ ՎԱՐԱԳՈՅՐ
ՏԱՃԱՐԻՆ ԸՆԴ ՄԷՋ.
ՅԺԸ ԵՒ ԿԱՐԴԱՑ ՅՍ Ի ՁԱՅՆ
ՄԵԾ ԵՒ ԱՍԷ.
ՀԱՅՐ. Ի ՁԵՌՍ ՔՈ

Ղ. ՅԺԴ ՅԺԵ ՅԺԶ — Մ ՅԽԸ ՅԽԹ ՅԼԶ — Մր ՄԻԸ ՄԻԴ ՄԻԹ
Ղ. ՅԺԷ ՅԺԸ — Մ ՅԿ ՅԿԴ — Մր ՄԻ ՄԻԴ

ՅԱՆՁՆ ԱՌՆԵՄ ԶՀՈԳ
Ի ԻՄ·
ԶԱՅՍ ԻԲՐԵՒ ԱՍԱՑ· Ե
·ՀԱՆ ԶՈԳԻ·
ՅԻԹ ԵՒ ՏԵՍԵԱԼ ՀԱՐԻՒՐԱՊԵ
ՏԻՆ ՈՐ ԻՆՉ ԵՂԵՒՆ· ՓԱՌ
ԱՒՈՐ ԱՐԱՐ ԶԱԾ· ԵՒ ԱՍԷ·
ԱՐԴԱՐԵՒ ԱՅՐՍ ԱՅՍ ԱՐ
ԴԱՐ ԷՐ·
ՅԼ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ԺՈՂՈՎ
ՈՒՐԴՆ ՈՐ ԵԿԵԱԼ ԷԻՆ·
ԵՒ ՏԵՍԱՆԷԻՆ ԶՏԵՍ
ԻԼՆ ԶԱՅՆ ԵՒ ԶԳՈՐԾՍ
ԲԱԽԷԻՆ ԶԿՈՒՐԾՍ ԵՒ
ԴԱՌՆԱՅԻՆ·
ՅԼԱ ԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՅՆ
ԾԱՆՕԹՔ ՆՈՐԱ ՀԵՌ
ԱՍՏԱՆԷ· ԵՒ ԿԱՆ
ԱՅՔ ՈՐ ԵԿԵԱԼ ԷԻՆ Ի ԳԱԼ
ԻԼԵԷ ԶՀԵՏ ՆՈՐԱ· ԵՒ
Գ / ՅԺԶ / ՅԼ / ՅԼԲ · Յ / ՄԴ · Մ / ՅԺԳ / ՅԺԱ · ՄՐ / ՄԴԳ / ՄԺԵ

ՏԵՍԱՆԷԻՆ ԶԱՅՆ·
ՅԼԲ ԵՒ ԱՀԱ ԱՅՐ ՄԻ ԱՆՈՒ-
ՅՈՎՍԷՓ ՈՐ ԷՐ ՆԱԽԱՐԱՐ·
ԱՅՐ ԲԱՐԵԳՈՐԾ ԵՒ
ԱՐԴԱՐ·
ՍԱ ՉԷՐ ՄԻԱԲԱՆԵԱԼ
ԸՆԴ ԽՈՐՀՈՒՐԴՍ ՆՈՑԱ
ԸՆԴ ԳՈՐԾՍ ՆՈՑԱ·
ՅԱՐԻՄԱԹԵԱՅ ՔԱՂԱՔԷ
ՀՐԷԻՑ·
ՈՐ ԵՒ ԻՆՔՆ ԱԿՆ
ՈՒՆԷՐ ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆՆ
ԱՅ·
ՍԱ ՄԱՏՈՒՑԵԱԼ ԱՌ
ՊԻՂԱՏՈՍ· ԽՆԴՐ
ԵԱՑ ԶՄԱՐՄԻՆՆ ՅԻ·
ՅԼԳ ԵՒ ԻՋՈՒՑԵԱԼ ՊԱՏ
ԵԱՑ ԶՆԱ ՊԱՏԱՆԱՒ
ԿՏԱՒ· ԵՒ ԵԴ Ի
ԿՌԱԾՈՅ ԳԵՐԵԶՄԱՆԻ
Ղ / ՅԼԲ / ՅԼԳ · Յ / ՄԶ / ՄԷ · Մ / ՅԺԸ / ՅԺԹ · ՄՐ / ՄԻԷ / ՄԼԱ

ՈՒՐ ՉԷՐ ՈՔ ԵՐԲԷՔ ՆԱՒ ԵԴԵԱԼ ·
ԵՒ ԱՒՐՆ ԷՐ ՈՒՐԲԱԹ · Ի
ՇԱԲԱԹՆ ԼՈՒՍԱՆԱՅՐ ·
ԵՒ ԵՐԹԱՅԻՆ ԶՀԵՏ ՆՈ
ՐԱ ԿԱՆԱՅՔ ՈՐ ԵԿԵԱԼ Է
ԻՆ Ի ԳԱԼԻԼԵԷ · ՏԵՍԱ
ՆԷԻՆ ԶԳԵՐԵԶՄԱՆՆ
ԵՒ ՈՐՊԷՍ ԵԴԱՒ ՄԱՐ
ՄԻՆՆ ՆՈՐԱ ·
ԴԱՐՁԱՆ ԵՒ ՊԱՏՐԱՍ
ՏԵՑԻՆ ԽՈՒՆԿՍ ԵՒ
ԻՒՂՍ · ԵՒ ԶՇԱԲԱԹՈ
ՒՆ ՀԱՆԳԵԱՆ ԸՍՏ ՕՐԻՆԱ
ՄԱՆ ՊԱՏՈՒԻՐԱՆԻՆ ·
Ի ԱՅԳ ՅՈՒՄԻԱՇԱԲԱԹ
ՈՒՆ · ԱՌԱՒՕՏՆ ԸՆԴ
ԱՌԱՒՕՏՆ ԵԿԻՆ Ի ԳԵ
ՐԵԶՄԱՆՆ · ԲԵՐԻՆ
ԶԽՈՒՆԿՍՆ ԶՈՐ ՊԱՏ
ՐԱՍՏԵՑԻՆ · ԵՒ ԱՅԼ
ԿԱՆԱՅՔ ԸՆԴ ՆՈՍԱ ·
ԵՒ ԳՏԻՆ ԶՎԷՄՆ ԹԱՒ
ԱԼԵՑՈՒՑԵԱԼ Ի ԴԵՐԵԶ
ՄԱՆԷՆ ԱՅՆ · ԵՒ
ՄՏԵԱԼ ԻՆԵՐՔՍ ՈՉ ԳՏ
ԻՆ ԶՄԱՐՄԻՆՆ ՏՆ ՅԻ ·
ԵՒ ԵՂԵՒ ԸՆԴ ՀԻԱՆԱԼ
ՆՈՑԱ ՎԱՍՆ ԱՅՆՈՐԻԿ ·
ԵՒ ԱՀԱ ԱՐՔ ԵՐԿՈՒ ՀԱ
ՍԻՆ ԱՌ ՆՈՍԱ Ի ՀԱՆԴԵՐ
ՁՍ ԼՈՒՍԱՒՈՐՍ ·
ԵՒ ԻԲՐԵՒ ԶԱՀԻ ՀԱՐԱՆ
ԵՒ ԽՈՆԱՐՀ ՀԱՅԵՑՈՒՑԻՆ
ԶԵՐԵՍՍ ԻՒՐԵԱՆՑ ՅԵՐ
ԿԻՐ · ԱՍԵՆ ՑՆՈՍԱ ·
ԶԻ ԽՆԴՐԷՔ ԶԿԵՆԴԱՆԻՆ
ԻՆ ԸՆԴ ՄԵՌԵԱԼՍ · ՉԷ
ԱՍՏ · ԱՅԼ ՅԱՐԵԱՒ ·
ՅԻՇԵՑԷՔ ՈՐՊԷՍ ԽՕՍ
ԵՑԱՒ ԸՆԴ ՁԵԶ ՄԻՆՉ

ԷՐՆ Ի ԳԱԼԻԼԵԱ ԵՒ ԱՍԷՐ.
ԵԹԷ ՊԱՐՏ Է ՈՐԴՒՈՅ
ՄԱՐԴՈՅ ՄԱՏՆԻԼ Ի ՁԵ-
ՌՍ ՄԱՐԴԿԱՆ ՄԵՂԱՒՈՐ-
ԱՑ. ԵՒ ԽԱՉԵԼ ԼԻՆԵԼ
ԵՒ ՅԵՐՐՈՐԴ ԱՒՈՒՐ ՅԱՌ-
ՆԵԼ.
ՅԱԷ ԵՒ ՅԻՇԵՑԻՆ ԶԲԱՆՍՆ
ՆՈՐԱ. ԵՒ ԴԱՐՁԱԼ
ՊԱՏՄԵՑԻՆ ԶԱՅՍ Ա-
ՄԵՆԱՅՆ ՄԵՏԱՍԱՆԻՑ
ԵՒ ԱՅԼՈՑՆ ԱՄԵՆԵՑՈՒ.
ԵՒ ԷԻՆ ՄԱՐԻԱՄ ՄԱԳ-
ԴԱՂԷՆԱՑԻ. ԵՒ ՅՈՎ-
ՀԱՆՆԱ. ԵՒ ՄԱՐԻԱՄ
ՅԱԿՈԲԱՅ. ԵՒ ԱՅԼՔ
ԸՆԴ ՆՈՍԱ ՈՐՔ ՊԱՏՄԷ-
ՑԻՆ ԶԱՅՍ ԱՌԱՔԵԼՈՑՆ.
ԵՒ ԵՐԵՒԵՑԱՆ ԱՌԱՋԻ
ՆՈՑԱ ՇԱՂՓԱՂՓՈՒԹԻ-

Ղ ՅԱԷ — Ա ՅԾԴ — ՄՐ ՄՂԹ

ՒՆ ԲԱՆՔՆ ՆՈՑԱ. ԵՒ
ՉՀԱՒԱՏԱՅԻՆ ՆՈՑԱ.
ԻՍԿ ՊԵՏՐՈՍ ՅԱՐՈՒ-
ՑԵԱԼ ԸՆԹԱՑԱՒ Ի ԳԵՐ-
ԵԶՄԱՆՆ. ԵՒ ՀԱՅԵ-
ՑԵԱԼ ՏԵՍԱՆԷ ԶԿՏԱՒ-
ՍՆ ԶԻ ԿԱՅԻՆ.
ԵՒ ԳՆԱՑ ԸՆԴ ՄԻՏՍՆ
ԶԱՐՄԱՑԵԱԼ ԵԹԷ ԶԻ-
ՆՉ ԵՂԵՒ.
ԵՒ ԱՀԱ ԵՐԿՈՒՔ Ի ՆՈ-
ՑԱՆԷ ԵՐԹԱՅԻՆ Ի ՆՄ-
ԻՆ ԱՒՈՒՐ Ի ԳԵՒՂ ՄԻ.
ՈՐ ՀԵՌԻ ԷՐ ՅԵՄԷ ՀԱՐ-
ԻՒՐ ԵՒ ՎԱԹՍՈՒՆ ԱՍՊԱ-
ՐԷԶՍ. ԵՒ ԷՐ ԱՆՈՒՆ
ՆՈՐԱ ԷՄԱՒՈՒՍ.
ԵՒ ՆՈՔԱ ԽԱՒՍԷԻՆ ԸՆԴ
ՄԻՄԵԱՆՍ ՎԱՍՆ ԱՄԵ-
ՆԱՅՆ ԱՆՑԻՑՆ ԱՆՑ

ԵԼՈՑ·
ԵՒ ԵՂԵՒ ԸՆԴ ԽԱՒՍԵԼՆ
ՆՈՑԱ ԵՒ ԸՆԴ ՎԻՃԵԼ·
ԵՒ ԻՆՔՆ Յ̄Ս ՄԵՐՁ
ԵՑԱՒ ԵՒ ԵՐԹԱՅՐ ԸՆԴ
ՆՈՍԱ · ԵՒ ՆՈՑԱ ԱՉՔ
ԿԱԼԵԱԼ ԷԻՆ ԱՌ Ի ՉԾԱ
ՆԱՉԵԼՈՑ ԶՆԱ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԶԻՆՉ
ԷՆ ԲԱՆՔԴ ԱՅԴ ՈՐՈՑ
ԱՒՃԻՔԴ ԸՆԴ ՄԻՄԵԱ
ՆՍ ՄԻՆՉԴԵՌ ԳՆԱՅՔԴ
ԵՒ ՏՐՏՄԵԱԼՔ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՄԻ
ՈՄՆ Ի ՆՈՑԱՆԷ ՈՐՈՒՄ
ԱՆՈՒՆ ԷՐ ԿՂԷՈՊԱՍ·
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ · ԴՈՒ ՄԻ
ԱՅՆ ԿԵԱՍ ՅԵ̄Մ ՈՐ ՈՉ
ԳԻՏԱՑԵՐ ԶԻՆՉ ԳՈՐԾ-
ԵՑԱՒ Ի ՆՄԱ ՅԱՒՈՒՐՍ

ՅԱՅՍՈՍԻԿ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ · ԶԻՆՉ·
ԵՒ ՆՈՔԱ ԱՍԵՆ · ԶՅ̄Է
ՆԱԶՈՎՐԱՑՒՈՅ · ՈՐ
ԵՂԵՒ ԱՅՐ ՄԱՐԳԱՐԷ·
ՀԶԱՒՐ ԱՐԴԵԱՄՔ ԵՒ ԲԱ
ՆԻՒՔ ԱՌԱՋԻ Ա̄Յ ԵՒ Ա
ՄԵՆԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԵ
ԱՆ · ՈՐՊԷՍ ՄԱՏ
ՆԵՑԻՆ ԶՆԱ ՔԱՀԱՆԱ
ԱՊԵՏՔՆ ԵՒ ԻՇԽԱՆՔՆ
Ի ԴԱՏԱՍՏԱՆ ՄԱՀՈՒ
ԵՒ ՀԱՆԻՆ ԶՆԱ Ի ԽԱՉ·
ՄԵՔ ԱԿՆ ՈՒՆԷԱՔ ԹԷ
ՆԱ Է ՈՐ ՓՐԿԵԼՈՑՆ Ի
ՑԷ ԶԻ̄Ղ̄·
ԱՅԼ ԵՒ ՀԱՆԴԵՐՁ ԱՅՍ
ՄԱՄԵՆԱՅՆԻ · ԱՅՍ
ԵՐՐՈՐԴ ԱՒՐ Է · ՅՈՐՄԷ
ՀԵՏԷ ԱՅՆ ԳՈՐԾԵՑԱՒ·

ԱՅԼ ԵՒ ԿԱՆԱՅՔ ՈՄԱՆՔ
Ի ՄԷՆՋ ԶԱՐՄԱՑՈՒՑԻՆ
ԶՄԵԶ· ՈՐՔ ԿԱՆԽԵԱԼ
ԸՆԴ ԱՌԱՒԱՒՏՍ ՉՈԳԱՆ
Ի ԳԵՐԵԶՄԱՆՆ· ԵՒ ՈՉ
ԳՏԻՆ ԶՄԱՐՄԻՆՆ ՆՈՐԱ·
ԵԿԻՆ ԵՒ ԱՍԵՆ· ԵԹԷ
ՏԵՍԻԼ ԵՒՍ ՀՐԵՇՏԱԿԱՑ
ՏԵՍԻՆ· ՈՐՔ ԱՍԷԻՆ ԶՆ
ՄԱՆԷ ԿԵՆԴԱՆԻ Է·
ԵՒ ԳՆԱՑԻՆ ՈՄԱՆՔ Ի ՄԷ
ՆՋ Ի ԳԵՐԵԶՄԱՆՆ·
ԵՒ ԳՏԻՆ ԱՅՆՊԷՍ ՈՐ
ՊԷՍ ԿԱՆԱՅՔՆ ԱՍԱՑԻՆ
ԲԱՅՑ ԶՆԱ ՈՉ ՏԵՍԻՆ·
ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ· ՈՎ ԱՆ
ՄԻՏՔ ԵՒ ՀԵՂԳԱՍԻՐՏՔ
Ի ՀԱՒԱՏԱԼ· ՅԱՄԵՆԱ
ՅՆԻ ԶՈՐ ԽԱՒՍԵՑԱՆ
ՄԱՐԳԱՐԷՔՆ· ՈՉ Զ

ԱՅՆՍ ՊԱՐՏ ԷՐ ՉԱՐՉԱ
ՐԵԼ ՔԻ· ԵՒ ՄՏԱՆԵԼ
Ի ՓԱՌՍ ԻՒՐ·
ԵՒ ՍԿՍԵԱԼ Ի ՄՈՎՍԷՍԷ
ԵՒ ՅԱՄԵՆԱՅՆ ՄԱՐԳԱ
ՐԷԻՑ· ՄԵԿՆԷՐ ՆՈՑԱ
ՈՐ ԻՆՉ ՅԱՄԵՆԱՅՆ ԳԻ
ՐՍ ԳՐԵԱԼ Է ԶՆՄԱՆԷ·
ԻԲՐԵՒ ՄԵՐՁԵՑԱՆ Ի
ԳԵՒՂՆ ՅՈՐ ԵՐԹԱՅԻՆ·
ԵՒ ՆԱ ՊԱՏՃԱՌԷՐ ՀԵ
ՌԱԳՈՅՆ ԵՒՍ ՈՒՐԵՔ ԵՐԹԱԼ·
ԵՒ ԲՌՆԱԴԱՏԷՑԻՆ
ԶՆԱ ԵՒ ԱՍԷՆ· ԱՌ ՄԵԶ
ԱԳԻՐ· ԶԻ ԸՆԴ ԵՐ
ԵԿՍ Է· ԵՒ ՏԱՐԱԺԱՄ
ԵԱԼ Է ԱՒՐՍ·
ԵՒ ԵՄՈՒՏ ԱԳԱՆԵԼ ԸՆԴ
ՆՈՍԱ·
ԵՒ ԵՂԵՒ Ի ԲԱԶՄԵԼ ՆՈՐ

ԸՆԴՆՈՍԱ · ԱՌԵԱԼ
ԶՀԱՑՆ · ՕՐՀՆԵԱՑ·
ԵԲԵԿ · ԵՒԵՏՆՈՑԱ·
ԵՒՆՈՑԱԲԱՑԱՆԱՉՔ
ԵՒԾԱՆԵԱՆԶՆԱ·
ԵՒՆԱԱՆԴԷՆԵՂԵՒԻՆՈՑԱՆԷ
ԱՆԵՐԵՒՈՅԹ·
ԵՒԱՍԵՆՑՄԻՄԵԱՆՍ·
ՈՉԵՒՍԻՐՏՔԻՍԿՄԵՐ
ՋԵՌԵԱԼԷԻՆԻՄԵԶՄԻ
ՆՉԽՕՍԷՐԸՆԴՄԵԶ
ԶՃԱՆԱՊԱՐՀԱՅՆ
ԵՒՈՐՊԷՍԲԱՆԱՅՐՄԵԶ
ԶԳԻՐՍ:
ԵՒՅԱՐՈՒՑԵԱԼՆՈՅՆ
ԺԱՄԱՅՆԴԱՐՁԱՆ
ՅԵՄ · ԵՒԳՏԻՆԺՈՂ
ՈՎԵԱԼԶՄԵՏԱՍԱ
ՍՆ ԵՒԶՈՐԸՆԴՆՈՍ
ԱՅՆ · ԵՒԱՍԷԻՆԹԷ



ԱՐԴԱՐԵՒՅԱՐԵԱՒՏՐ·
ԵՒԵՐԵՒԵՑԱՒՍԻՄՈՎՆԻ·
ԵՒՆՈՔԱՊԱՏՄԷԻՆԶԱ
ՅՆՈՐԶՃԱՆԱՊԱՐՀ
ԱՅՆ· ԵՒԹԷԶԻԱՐԴ
ԵՂԾԱՆԱՒԹԱՆՈՑԱ
ԻԲԵԿԱՆԵԼՀԱՑԻՆ·
ՅԻ ՄԻՆՉԴԵՌՆՈՔԱԶԱՅՍ
ԽՕՍԷԻՆ·
ԻՆՔՆԻՍԿՅՍԵԿԱՑԻ
ՄԷՋՆՈՑԱԵՒԱՍԷՑՆՈ
ՍԱ·
ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸՆԴ
ՁԵԶ· ԵՍԵՄՄԻԵՐԿՆ
ՉԻՔ· ԵՒԶԱՀԻՀԱՐԵԱԼ
ԵՐԿՆՉԷԻՆ· ԵՒՀԱՄ
ԱՐԷԻՆՈԳԻԻՆՉՏԵՍԱՆԵԼ·
ԵՒԱՍԷՑՆՈՍԱ· ԶԻ
ԽՌՈՎԵԱԼԷՔ· ԵՒ
ԸՆԴԷՐԽՈՐՀՈՒՐԴՔ

Գ ՅԻ
Յ ՄՏԳ· ՄՅԷ

ԵԼԱՆԵՆ Ի ՍՐՏՍ ՁԵՐ ·
ՏԵՍԷՔ ԶՁԵՌՍ ԻՄ ԵՒ
ԶՈՏՍ · ԶԻ ԵՍ ՆՈՅՆ
ԵՄ · ՇՕՇԱՓԵՑԷՔ
ԶԻՍ ԵՒ ՏԵՍԷՔ · ԶԻ ՈԳԻ
ՄԱՐՄԻՆ ԵՒ ՈՍԿԵՐՍ ՈՉ
ՈՒՆԻ · ՈՐՊԷՍ ԶԻՍ
ՏԵՍԱՆԷՔ · ԶԻ ՈՒՆԻՄ ·
ՅԻԸ ԵՒ ԶԱՅՍ ԱՍԱՑԵԱԼ · Ե
ՑՈՅՑ ՆՈՑԱ ԶՁԵՌՍՆ ԵՒ
ԶՈՏՍ ·
ԵՒ ՄԻՆՉԴԵՌ ՏԱԿԱՒ
ԻՆ ՉՀԱՒԱՏԱՅԻՆ Ի ԽՆԴ
ՈՒԹԵՆԷՆ ԵՒ ԶԱՐՄԱ
ՑԵԱԼ ԷԻՆ ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ · ՈՒՆ
ԻՔ ԻՆՉ ԿԵՐԱԿՈՒՐ ԱՍՏ ·
ԵՒ ՆՈՔԱ ԵՏՈՒՆ ՆՄԱ ՁԿ
ԱՆ ԽՈՐՈՎԱԾՈՅ · ԵՒ
ԽՈՐԻՍԽ ՄԵՂՈՒ ՄԱՍՆ

ԻՆՉ · ԵՒ ԱՌԵԱԼ ԵԿԵՐ
ԱՌԱՋԻ ՆՈՑԱ · ԵՒ
ԶՄՆԱՑՈՐԴՍՆ ԵՏ
ՑՆՈՍԱ ·
ԵՒ ԱՍԷ ԱՅՍ ԲԱՆՔ ԷՆ
ԶՈՐ ԽԱՒՍԵՑԱՅ ԸՆԴ ՁԵԶ
ԵԹԷ ՊԱՐՏ Է ԼՆՈՒԼ Ա
ՄԵՆԱՅՆ ԳՐԵԼՈՑՍ
ԻՐԷՆՍՆ ՄՈՎՍԷՍԻ ·
ԵՒ ՄԱՐԳԱՐԷԻՍՆ ·
ԵՒ Ի ՍԱՂՄՈՍՍ ՎԱՍՆ
ԻՄ ·
ՅԱՅՆԺԱՄ ԵԲԱՑ ԶՄԻ
ՏՍ ՆՈՑԱ ԻՄԱՆԱԼ
ԶԳԻՐՍ · ԵՒ ԱՍԷ Ց
ՆՈՍԱ · ԶԻ ԱՅՍՊԷՍ
ԳՐԵԱԼ Է ՉԱՐՉԱՐԵԼ
ՔՍԻ · ԵՒ ՅԱՌՆԵԼ Ի ՄԵ
ՌԵԼՈՑ ՅԱՒՈՒՐ ԵՐՐՈՐԴ ·
ԵՒ ՔԱՐՈԶԵԼ ՅԱՆՈՒՆ

Ղ ՅԻԱ
Յ ՄԻԶ ՄՆԴ ՄԴԷ

ՆՈՐԱ ԱՊԱՇԽԱՐՈՒԹԻ
ԵՒ ԹՈՂՈՒԹԻՒՆ ՄԵՂԱՑ
ՅԱՄԵՆԱՅՆ ԱԶԳՍ ՍԿՍ
ԵԱԼ ՅԵՄ̅Է․ ԵՒ ԴՈՒՔ ԷՔ
ՎԿԱՅՔ ԱՅՍՈՑԻԿ․
ԵՒ ԱՀԱ ԵՍ ԱՌԱՔԵՄ ԶԱՒ
ԵՏԻՍ ՀԱՒՐ ԻՄՈՅ Ի ՁԵԶ․
ԵՒ ԴՈՒՔ ՆՍՏՋԻՔ Ի ՔԱ
ՂԱՔԻՍ ՅԵՄ̅․ ՄԻՆՉԵՒ
ԶԳԵՆՈՒՑՈՒՔ ԶԱՒՐՈՒ
ԹԻՒՆ Ի ԲԱՐՁՐԱՆՑ․ ԵՒ
ԵՀԱՆ ԶՆՈՍԱ ՄԻՆՉԵՒ
Ի ԲԵԹԱՆԻԱ․ ԵՒ ԱՄԲ
ԱՐՁԵԱԼ ԶՁԵՌՍ ԻՒՐ ՕՐՀ
ՆԵԱՑ ԶՆՈՍԱ․
ԵՒ ԵՂԵՒ ՅԱՒՐՀՆԵԼՆ
ՆՈՐԱ ԶՆՈՍԱ․ ՄԵԿՆԵ
ՑԱՒ Ի ՆՈՑԱՆԷ ԵՒ ՎԵՐԱ
ՆԱՅՐ ՅԵՐԿԻՆՍ․
ԵՒ ՆՈՔԱ ԵՐԿԻՐ ՊԱԳԵԱԼ
ՆՄԱ ԴԱՐՁԱՆ ՅԵՄ̅․
ՈՒՐԱԽՈՒԹԵԱՄԲ ՄԵԾԱՒ․
ԵՒ ԷԻՆ ՀԱՆԱՊԱԶ Ի ՏԱ
ՃԱՐԻՆ․
ԳՈՎԷԻՆ․ ԵՒ ԱՒՐՀՆԷ
ԻՆ ԶԱ̅Ծ ։





ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ

Ի ՍԿԶԲԱՆԷ ԷՐ ԲԱՆՆ
ԵՒ ԲԱՆՆ ԷՐ ԱՌ ԱԾ.
ԵՒ ԱԾ ԷՐ ԲԱՆՆ. ՆԱ ԷՐ
Ի ՍԿԶԲԱՆԷ ԱՌ ԱԾ.
ԱՄԵՆԱՅՆ ԻՆՉ ՆՈՎԱ
ԵՂԵՒ. ԵՒ ԱՌԱՆՑ ՆՈ
ՐԱ ԵՂԵՒ ԵՒ Ո՛Չ ԻՆՉ. ՈՐ
ԻՆՉ ԵՂԵՒ.
ՆՈՎԱՒ ԿԵԱՆՔ ԷՐ.
ԵՒ ԿԵԱՆՔ ԷՐ ԼՈՅՍ ՄԱՐԴ
ԿԱՆ. ԵՒ ԼՈՅՍՆ Ի ԽԱ
ՒԱՐԻՆ ԼՈՒՍԱՒՈՐԷ.
ԵՒ ԽԱՒԱՐՆ ԶՆԱ ՈՉ ԵՂԵ
ՀԱՍ.
ԵՂԵՒ ԱՅՐ ՄԻ ԱՌԱՔԵԱԼ
ՅԱՅ. ԱՆՈՒՆ ՆՈՐԱ
ՅՈՎՀԱՆՆԷՍ.
ՍԱ ԵԿՆ Ի ՎԿԱՅՈՒԹԻՒՆ
ԶԻ ՎԿԱՅԵՍՑԷ ՎԱՍՆ

ԼՈՒՍՈՅՆ. ԶԻ ԱՄԵ
ՆԵՔԵԱՆ ՀԱՒԱՏԱՍՑԵՆ
ՆՈՎԱ. ՈՉ ԷՐ ՆԱ ԼՈ
ՅՍՆ. ԱՅԼ ԶԻ ՎԿԱՅ
ԵՍՑԷ ՎԱՍՆ ԼՈՒՍՈՅՆ.
ԷՐ ԼՈՅՍՆ ՃՇՄԱՐԻՏ
ՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԷ
ԶԱՄԵՆԱՅՆ ՄԱՐԴ ՈՐ
ԳԱԼՈՑ ԷՐ ՅԱՇԽԱՐՀ.
ՅԱՇԽԱՐՀԻ ԷՐ. ԵՒ
ԱՇԽԱՐՀ ՆՈՎԱ ԵՂԵՒ
ԵՒ ԱՇԽԱՐՀ ԶՆԱ
ՈՉ ԾԱՆԵԱՒ.
ՅԻՒՐՍՆ ԵԿՆ. ԵՒ ԻՒՐՔ՝
ԶՆԱ ՈՉ ԸՆԿԱԼԱՆ.
ԻՍԿ ՈՐՔ ԸՆԿԱԼԱՆ
ԶՆԱ. ԵՏ ՆՈՑԱ
ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ՈՐ
ԴԻՍ ԱՅ ԼԻՆԵԼ. ՈՐՈՑ
ՀԱՒԱՏԱՅԻՆ ՅԱՆ

ՈՒՆ ՆՈՐԱ · ՈՐՔ ՈՉ ՅԱ
ՐԵՆԷ · ԵՒ ՈՉ Ի ԿԱՄ
ԱՑ ՄԱՐՄՆՈՅ · ԵՒ ՈՉ
Ի ԿԱՄԱՑ ԱՌՆ · ԱՅԼ
ՅԱՅ ԾՆԱՆ ·
ԵՒ ԲԱՆՆ ՄԱՐՄԻՆ ԵՂԵ
Ւ ԵՒ ԲՆԱԿԵԱՑ Ի ՄԵԶ ·
ԵՒ ՏԵՍԱՔ ԶՓԱՌՍ ՆՈ
ՐԱ · ԶՓԱՌՍ ԻԲՐԵՒ ԶՄԻ
ԱԾՆԻ Ի ՀԱՒՐԷ · ԼԻ
ՇՆՈՐՀԱՒՔ ԵՒ ՃՇՄԱՐ
ՏՈՒԹԵԱՄԲ ·
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԿԱՅԷ
ՎԱՍՆ ՆՈՐԱ ԱՂԱՂԱԿԷ
ԱՅ ԵՒ ԱՍԷ ·
ՍԱ Է ԶՈՐՄԷ ԱՍԷԻ · ՈՐ
ԶԿՆԻ ԻՄ ԳԱՅ · ԱՌ
ԱՋԻ ԻՄ ԵՂԵՒ · ԶԻ ՆԱԽ
ՔԱՆ ԶԻՍ ԷՐ ·
ԵՒ Ի ԼՐՄԱՆԷ

ՆՈՐԱ ՄԵՔ ԱՄԵՆԵՔԻՆ
ԱՌԱՔ ՇՆՈՐՀՍ ՓՈԽԱ
ՆԱԿ ՇՆՈՐՀԱՑ ·
ԶԻ ՕՐԷՆՔ Ի ՁԵՌՆ ՄՈՎ
ՍԻՍԻ ՏՈՒԱՆ ·
ՇՆՈՐՀՔ ԵՒ ՃՇՄԱՐ
ՏՈՒԹԻՒՆ Ի ՁԵՌՆ ՅԻ
ՔԻ ԵՂԵՆ ·
ԶԱԾ ՈՉ ՈՔ ԵՏԵՍ ԵՐԲԵՔ ·
ՄԻԱԾԻՆՆ ՈՐԴԻՆ
ՈՐ Է Ի ԾՈՑ ՀԱՒՐ ՆԱ ՊԱՏ
ՄԵԱՑ ·
ԵՒ ԱՅՍ Է ՎԿԱՅՈՒԹԻ
ՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ
ՅՈՐԺԱՄ ԱՌԱՔԵՑԻՆ ԱՌ
ՆԱ ՀՐԷԱՅՔՆ ՅԵՐՄԷ
ՔԱՀԱՆԱՅՍ ԵՒ ՂԵՒՏԱ
ՑԻՍ · ԶԻ ՀԱՐՑՑԵՆ ԶՆԱ
ԹԷ ԴՈՒ ՈՎ ԵՍ ·
ԵՒ ԽՈՍՏՈՎԱՆ ԵՂԵ

ԵՒ ՈՉ ՈՒՐԱՑԱՒ · ԽՈՍ
ՏՈՎԱՆԵՑԱՒ · ԵԹԷ
ԵՍ ՈՉ ԵՄ ՔՍՆ ·
ԵՒ ՀԱՐՑԻՆ ՑՆԱ · ԻՍԿ
ԱՐԴ ԶԻՆՉ · ԵՂԻԱՍ ԵՍ ·
ԵՒ ԱՍԷ ՈՉ ԵՄ · ԻՍԿ ՄԱՐ
ԳԱՐԷ ԵՍ ԴՈՒ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ · ՈՉ ·
ԻՍԿ ԱՍԵՆ ԶԴՈՒ ՈՎ ԵՍ
ԶԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՏԱՑ
ՑՈՒՔ ՈՐՈՑ ԱՌԱՔԵՑԻՆ
ԶՄԵԶ · ԶԻ ԱՍԵՍ ՎԱՍՆ
ԱՆՁԻՆ ՔՈ ·
Ժ ԱՍԷ · ԵՍ ԵՄ ՁԱՅՆ ԲԱՐ
ԲԱՌՈՅ ՅԱՆԱՊԱՏԻ ·
ՈՒՂԻՂ ԱՐԱՐԷՔ ԶՃԱՆ
ԱՊԱՐՀ ՏԵԱՌՆ · ՈՐՊԷՍ
ԱՍԱՑ ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԷ ·
ԺԱ ԵՒ ԱՌԱՔԵԱԼՔՆ ԷԻՆ Ի
ՓԱՐԻՍԵՑՒՈՑ ԱՆՏԻ ·

Յ Ժ ԺԱ · Մ Ր · ՄՐ Բ · Ղ Է

ՀԱՐՑԻՆ ՑՆԱ · ԵՒ ԱՍ
ԵՆ · ԻՍԿ ԶԻ ՄԿՐՏԵՍ
ԵԹԷ ԴՈՒ ՉԵՍ ՔՍՆ · ԵՒ
ՈՉ ԵՂԻԱ · ԵՒ ՈՉ ՄԱՐ
ԳԱՐԷՆ ·
ԺԲ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՈՎ
ՀԱՆՆԷՍ ԵՒ ԱՍԷ ·
ԵՍ ՄԿՐՏԵՄ ԶՁԵԶ
ՋՐՈՎ · Ի ՄԻՋԻ ՁԵՐ
ՈՒՄ ԿԱՅ ԶՈՐ ԴՈՒՔՆ ՈՉ
ԳԻՏԷՔ · ՈՐ ԶԿՆԻ ԻՄ
ԳԱԼՈՑ Է · ՈՐՈՒՄ ԵՍ ՉԵՄ
ԱՐԺԱՆԻ ԵԹԷ ԼՈՒԾԻՑ
ԶԽՐԱՑՍ ԿԱՒՇԿԱՑ
ՆՈՐԱ ·
ԺԳ ԱՅՍ Ի ԲԵԹԱՆԻԱ ԵՂ
ԵՒ ՅԱՅՆԿՈՅՍ ՅՈՐԴԱ
ՆԱՆՈՒ · ԻՐԵՂԻՆ
ՈՒՐ ԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՒ
ՄԿՐՏԷՐ ·

Յ ԺԲ ԺԳ · Մ ԺԱ · ՄՐ Գ · Ղ Ժ



Ի ՎԱՂԻՒ ԱՆԴՐ ՏԵՍԱ
ՆԷ ԶՅՍ ԶԻ ԳԱՅՐ ԱՌ
ՆԱ · ԵՒ ԱՍԷ·
ԱՀԱՒ ԱՍԻԿ ԳԱՌՆ
ԱՅ ՈՐ ԲԱՌՆԱՅ ԶՄԵՂՍ
ԱՇԽԱՐՀԻ·

ձգ ՍԱ Է ՎԱՍՆ ՈՐՈՅ ԵՍ Ա
ՍԷԻ· ԶԿՆԻ ԻՄ ԳԱՅՐ
ԱՌԱՋԻ ԻՄ ԵՂԵՒ· ԶԻ
ՅԱՌԱՋ ԻՄ ԷՐ ՔԱՆ ԶԻ"·
ԵՒ ԵՍ ՈՉ ԳԻՏԷԻ ԶՆԱ·
ԱՅԼ ԶԻ ՅԱՅՏՆԵՍՑԻ
ՅԻՂԻ· ՎԱՍՆ ԱՅՆ
ՈՐԻԿ ԵԿԻ ԵՍ ՋՐՈՎ
ՄԿՐՏԵԼ·

ձե ՎԿԱՅԵԱՑ ՅՈՎՀԱՆՆԷ
ԵՒ ԱՍԷ· ՏԵՍԱՆԷԻ
ԶՀՈԳԻՆ ԶԻ ԻՋԱՆԷՐ
ԻԲՐԵՒ ԶԱՂ ԱՒՆԻ
ՅԵՐԿՆԻՑ· ԵՒ
ՀԱՆԳՉԷՐ Ի ՎԵՐԱ ՆՈՐԱ·
ԵՒ ԵՍ ՈՉ ԳԻՏԷԻ ԶՆԱ·
ԱՅԼ ՈՐ ԱՌԱՔԵԱՑՆ ԶԻՍ
ՄԿՐՏԵԼ ՋՐՈՎ· ՆԱ
ԱՍԱՑ ՑԻՍ· ՅՈՐ ՎԵՐԱ
ՏԵՍԱՆԻՑԵՍ ԶՀՈԳԻՆ
ԶԻ ԻՋԱՆԻՑԷ· ԵՒ ՀԱ
ՆԳՉԻՑԷ Ի ՎԵՐԱ ՆՈՐԱ·
ՆԱ Է ՈՐ ՄԿՐՏԷ ՀՈԳՒՈՎՆ
ՍՐԲՈՎ· ԵՒ ԵՍ ՏԵՍԻ· ԵՒ
ՎԿԱՅԵՑԻ· ԵԹԷ ՍԱ Է
ՈՐԴԻ ԱՅ·



ձզ Ի ՎԱՂԻՒ ԱՆԴՐ ԿԱՅՐ
ՅՈՎՀԱՆՆԷՍ· ԵՒ
ՅԱՇԱԿԵՐՏԱՑՆ ՆՈՐԱ
ԵՐԿՈՒՔ·
ԵՒ ՀԱՅԵՑԵԱԼ ԸՆԴ ՅՍ
ԶԻ ԳՆԱՅՐ· ԵՒ ԱՍԷ
ԱՀԱՒԱՍԻԿ ԳԱՌՆ
ԱՅ·

| | | | |
|---|---|---|---|
| Յ | Մ | ՄՐ | Ղ |
| ձգ | ժ | գ | ժ |
| ձե | ձգ | ա | |

ԼՈՒԱՆ Ի ՆՄԱՆԷ ԵՐԿՈՒ
ԱՇԱԿԵՐՏՔՆ ԶԻ ԽՕՍ
ԷՐ. ԵՒ ԳՆԱՑԻՆ ԶՀԵՏ
ՅԻ. ԻԲՐԵՒ ԴԱՐՁԱՒ
ՅՍ ԵՒ ՏԵՍԵԱԼ ԶԻ ԵՐԹԱՅ
ԻՆ ԶՀԵՏ ՆՈՐԱ.
ԱՍԷ ՑՆՈՍԱ. ԶԻՆՉ
ԽՆԴՐԷՔ. ԵՒ ՆՈՔԱ Ա
ՍԵՆ ՑՆԱ. ՌԱԲԲԻ. ՈՐ
ԹԱՐԳՄԱՆԵԱԼ ԼԻՆԻ
ՎԱՐԴԱՊԵՏ. ՈՒՐ ԵՆ
ԱՒԹԵՒԱՆՔ ՔՈ. ԱՍԷ
ՑՆՈՍԱ. ԵԿԱՅՔ ԵՒ ՏԵ
ՍԷՔ. ԵԿԻՆ ԵՒ ՏԵՍԻՆ
ՈՒՐ ԷԻՆ ԱՒԹԵՒԱՆՔ
ՆՈՐԱ. ԵՒ ԱՌ ՆՄԱ ԿԱՑ
ԻՆ ԶԱՅՆ ԱՒՐ. ԶԻ ԺԱՄ
ԷՐ ԻԲՐԵՒ ՏԱՍՆԵՐՈՐԴ.
ԷՐ ԱՆԴՐԷԱՍ ԵՂԲԱՅՐ
ՍԻՄՈՎՆԻ ՊԵՏՐՈՍԻ. ՄԻ

ՅԵՐԿՈՒՑ ԱՆՏԻ. ՈՐ
ԼՈՒԱՆՆ Ի ՅՈՎՀԱՆ
ՆԷ. ԵՒ ԳՆԱ
ՑԻՆ ԶՀԵՏ ՆՈՐԱ.
ԼԷ ԳՏԱՆԷ ՍԱ ՆԱԽ ԶԵՂ
ԲԱՅՐ ԻՒՐ ԶՍԻՄՈՎՆ.
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ. ԳՏԱՔ
ԶՄԵՍԻԱՅ ՈՐ ԹԱՐԳՄԱ
ՆԻ ՔՍ.
ՍԱ ԱԾ ԶՆԱ ԱՌ ՅՍ.
ՀԱՅԵՑԵԱԼ ԸՆԴ ՆԱ ՅՍ
ԱՍԷ. ԴՈՒ ԵՍ ՍԻՄՈՎՆ
ՈՐԴԻ ՅՈՎՆԱՆՈՒ. ԴՈՒ
ԿՈՉԵՍՑԻՍ ԿԵՓԱՍ. ՈՐ
ԹԱՐԳՄԱՆԻ ՊԵՏՐՈՍ.
Ի ՎԱՂԻՒ ԱՆԴՐ ԿԱՄ
ԵՑԱՒ ԵԼԱՆԵԼ Ի
ԳԱԼԻԼԵԱՑ.
ԳՏԱ ՆԷ ԶՓԻԼ
ԻՊ ՊՈՍ.

Յ ՃԺԵ ԺԸ · Մ ՃԿԶ · ՄՐ ՀԲ · Ղ ՂԹ

ԵՒ ԱՍԷ ՑՆԱ ՅՍ̃ ԵԿ ԶՀԵՏ
ԻՄ՝ ԵՒ ԷՐ ՓԻԼԻՊՊՈՍ
Ի ԲԵԹՍԱԻԴԱՅ Ի ՔԱՂԱՔԷ
ԱՆԴՐԷԻ ԵՒ ՊԵՏՐՈՍԻ՝
Գ ՏԱՆԷ ՓԻԼԻՊՊՈՍ
ԶՆԱԹԱՆԱՅԷԼ՝ ԵՒ Ա
ՍԷ ՑՆԱ՝ ԶՈՐՄԷ ԳՐ
ԵԱՑ ՄՈՎՍԷՍ ՅՕՐԷՆ
ՍՆ ԵՒ ՄԱՐԳԱՐԷՔՆ՝
ԳՏԱՔ ԶՅ̃Ս ԶՈՐԴԻ ՅՈՎ
ՍԵՓԱՅ Ի ՆԱԶԱՐԵԹԷ՝
Ա ՍԷ ՑՆԱ ՆԱԹԱՆԱՅԷԼ
Ի ՆԱԶԱՐԵԹԷ ՄԱ
ՐԹ ԻՆՉ ԻՑԷ ԲԱՐՒՈՅ
ԼԻՆԵԼ՝ ԱՍԷ ՑՆԱ
ՓԻԼԻՊՊՈՍ՝ ԵԿ ԵՒ ՏԵՍ՛
Ե ՏԵՍ ՅՍ̃ ԶՆԱ
ԹԱՆԱՅԷԼ ԶԻ ԳԱՅՐ
ԱՌ ՆԱ՝ ԵՒ ԱՍԷ ՎԱՍՆ
ՆՈՐԱ՝ ԱՀԱ ԱՐԴԱՐԵՒ

ԻՂ̃ ԱՑԻ ՅՈՐՈՒՄ ՆԵՆԳ
ՈՒԹԻՒՆ ՈՉ ԳՈՅ։
Ա ՍԷ ՑՆԱ ՆԱԹԱՆԱՅԷԼ
ՈՒՍՏԻ ՃԱՆԱՉԵՍ ԶԻՍ՝
Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ̃ ԵՒ
ԱՍԷ ՑՆԱ՝ ՄԻՆՉ ՉԵ
Ւ ՓԻԼԻՊՊՈՍԻ ԿՈՉԵ
ՑԵԱԼ ԶՔԵԶ։ ԶԻ ԷԻՐ Ի
ՆԵՐՔՈՅ ԹԶԵՆՒՈՅՆ
ՏԵՍԻ ԶՔԵԶ՝
Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ
ՆԱԹԱՆԱՅԷԼ՝ ՌԱԲԲԻ
ԴՈՒ ԵՍ ՈՐԴԻ ԱԾ̃Յ՝ ԴՈՒ
ԵՍ ԹԱԳԱՒՈՐ ԻՂ̃Ի՝
Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ̃
ԵՒ ԱՍԷ՝ ՓՈԽԱՆԱԿ
ԶԻ ԱՍԱՑԻ ՔԵԶ ԹԷ ՏԵ
ՍԻ Ի ՆԵՐՔՈՅ ԹԶԵՆՒՈՅ
ՀԱՒԱՏԱՍ՝ ՄԵԾԱՄԵ
ԾՍ ՔԱՆ ԶԱՅՍ ՏԵՍՑԵ

Եւ ասէ ցնա · ամէն
ամէն ասեմ ձեզ · տե
սանիցէք զերկինս բա
ցեալ · եւ զհրեշ
տակս այ զի ելանէ
եւ իջանէին ի վերայ
որդւոյ մարդոյ ·
Եւ յաւուր երրորդի
հարսանիք եղեն ի կա
նա գալիլեացւոց · եւ
անդ էր մայրն յի ·
Կոչեցաւ եւ յս եւ աշա
կերտք նորա ի հարսա
նիսն · եւ ի պակասել
գինւոյն · ասէ մայրն
յի · գինի ոչ գոյ դոցա ·
Ասէ ցնա յս · զի կայ
իմ եւ քո կին · չեւ է
հասեալ ժամանակ իմ ·
Ասէ մայր նորա

ցպաշտօնեայսն · որ
զինչ ասիցէ ձեզ ար
ասջիք · եւ անդ էին
թաղարք վեց · քարե
այք ըստ սրբութեանն
հրէից · կային ·
առնոյին մարս եր
կուս կամ երիս ·
Ասէ ցնոսա յս · լց
էք զթաղարսդ ջրով ·
եւ լցին զնոսա մինչ
եւ ի վեր · եւ ասէ ցնո
սա · արդ առէք եւ բե
րէք առ ճարտարապետն ·
եւ նոքա բերին · իբրեւ
ճաշակեաց ճարտա
րապետն զջուրն գի
նի եղեալ · եւ ոչ գի
տէր ուստի իցէ · բայց
յպաշտօնեայքն գի

ՐԷԻՆ ՈՐ ՔԱՐԿԻՆ ԶՋՈՒՐՆ
ԿՈՉԷ ԶՓԵՍԱՅՆ
ՃԱՐՏԱՊԵՏՆ · ԵՒ ԱՍԷ · Ա
ՄԵՆԱՅՆ ՄԱՐԴ ԶԱՆ
ՈՅՇ ԳԻՆԻՆ ՅԱՌԱՋԱ
ԳՈՅՆ ԴՆԷ · ԵՒ
ՅՈՐԺԱՄ ԱՐԲԵՆԱՆ · ՅԱՅՆ
ԺԱՄ ԶՅՈՌԻՆ · ԴՈՒ
ԶԱՆՈՅՇ ԳԻՆԻՍ ՊԱՀ
Է ՑԵՐ ՄԻՆՉԵՒ ՑԱՅԺՄ ·
ԶԱՅՍ ԱՐԱՐ ՍԿԻԶԲՆ
ՆՇԱՆԱՑ ՅՍ Ի ԿԱՆԱ
ԳԱԼԻԼԵԱՑՒՈՑ · ԵՒ
ՅԱՅՏՆԵԱՑ ԶՓԱՌՍ ԻՒՐ ·
ԵՒ ՀԱՒԱՏԱՑԻՆ Ի ՆԱ
ԱՇԱԿԵՐՏՔՆ ՆՈՐԱ ·
ՅԵՏ ԱՅՍՈՐԻԿ ԷՋ
ՅՍ Ի ԿԱՓԱՌՆԱՒՈՒՄ
ԻՆՔՆ ԵՒ ՄԱՅՐ ԻՒՐ · ԵՒ
ԵՂԲԱՐՔ ԻՒՐ · ԵՒ ԱՆԴ

ԿԱՑԻՆ ԵՒ ՈՉ ԲԱԶՈՒՄ ԻՆՉ
ԱՒՈՒՐՍ ·
Ժ ԵՒ ԷՐ ՄԵՐՁ ԶԱՏԻԿՆ
ՀՐԷԻՑ ·
ԺԱ ԵՒ ԵԼ ՅՍ ՅԵՄ · ԵՒ
ԵԳԻՏ Ի ՏԱՃԱՐԻՆ · ԶՎ
ԱՃԱՌԷԻՆ ԶԱՐՋԱ
ՌՍ · ԵՒ ԶՈՉԽԱՐՍ · ԵՒ
ԶԱՂԱՒՆԻՍ · ԵՒ ԶԼՈՒ
ՄԱՅԱՓՈԽՍՆ ՈՐ ՆՍՏԷ
ԻՆ · ԵՒ ԱՐԱՐ ԽԱՐԱ
ԶԱՆ ՉՈՒԱՆԵԱՑ · ԵՒ
ԵՀԱՆ ԶԱՄԵՆԵՍԻՆ Ի
ՏԱՃԱՐԷՆ · ԶՈՉԽԱ
ՐՍ · ԵՒ ԶԱՐՋԱՌՍ · ԵՒ
ԵՒ ԶՊՂԻՆՁ ՀԱՏԱՎԱ
ՃԱՌԱՑՆ ՑՐՈՒԵԱՑ ·
ԵՒ ԶՍԵՂԱՆՍՆ ԿՈՐԾԱ
ՆԵԱՑ · ԵՒ ՈՐ ԶԱՂԱՒ
ՆԻՍՆ ՎԱՃԱՌԷԻՆ ԱՍԷ

Յ ԺԱ · Մ ԾԱ · Յ Ի ԻԱ · Մ ՄՀԴ ՄԺԱ · ՄՐ ՃԶԹ ՃԻԱ · Ղ ՄԿ ՄՂԷ



ՅԴ ԱՍՏԻ · ԵՒ ՄԻ ԱՌՆԷՔ
ԶՏՈՒՆ ՀԱՒՐ ԻՄՈՅ
ՏՈՒՆ ՎԱՃԱՌԻ ·
ԺԲ ԱՊԱ ՅԻՇԵՑԻՆ ԱՇԱ
ԿԵՐՏՔՆ ՆՈՐԱ ԵԹԷ ԳՐ
ԵԱԼ Է · ՆԱԽԱՆՁ
ՏԱՆ ՔՈ ԿԵՐԻՑԷ ԶԻՍ ·
ԺԳ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏՈՒՆ
ՀՐԵԱՅՔՆ ԵՒ ԱՍԵՆ ՑՆԱ
ԶԻՆՉ ՆՇԱՆ ՑՈՒՑԱ
ՆԵՍ ԴՈՒ ՄԵԶ ԶԻ ԶԱ
ՅԴ ԱՌՆԵՍ ·
ԺԴ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ Յ͞Ս ԵՒ
ԱՍԷ ՑՆՈՍԱ · ՔԱԿԵՑԷ
Ք ԶՏԱՃԱՐԴ ԶԱՅԴ · ԵՒ
ԶԵՐԻՍ ԱՒՈՒՐՍ ԿԱՆԳՆ
ԵՑԻՑ ԶԴԱ ·
ԱՍԵՆ ՑՆԱ ՀՐԵԱՅՔՆ
ՔԱՌԱՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ
ԱՄԱՒ ՇԻՆԵՑԱՒ ՏԱՃԱՐՍ

ԱՅՍ · ԵՒ ԴՈՒ ԶԵՐԻՍ
ԱՒՈՒՐՍ ԿԱՆԳՆԵՍ ԶԴԱ ·
ԲԱՅՑ ՆԱ ԱՍԷՐ ՎԱՍՆ
ՏԱՃԱՐԻ ՄԱՐՄՆՈՅ ԻՒ
ՐՈՅ · ԻՍԿ ՅՈՐԺԱՄ ՅԱ
ՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ · ՅԻ
ՇԵՑԻՆ ԱՇԱԿԵՐՏՔՆ ՆՈ
ՌԱ ԹԷ ԶԱՅՍ ԱՍԱՑ Յ͞Ս ·
ԵՒ ՀԱՒԱՏԱՑԻՆ ԳՐՈՑՆ
ԵՒ ԲԱՆԻՆ ԶՈՐ ԱՍԱՑ Յ͞Ս ·
ԻԲՐԵՒ ԷՐ ՅԵ͞Մ Ի ԶԱՏ
ԿԻՍՆ Ի ՏԱՒՆԻՆ · ԲԱԶՈՒՄՔ
ՀԱՒԱՏԱՑԻՆ ՅԱՆՈՒՆ
ՆՈՐԱ · ԶԻ ՏԵՍԱՆԷ
ԻՆ ԶՆՇԱՆՍՆ ԶՈՐ
ԱՌՆԷՐ ·
ԲԱՅՑ ԻՆՔՆ Յ͞Ս
ՈՉ ՀԱՒԱՏԱՅՐ ԶԱՆ
ՁՆ ՆՈՑԱ · ՔԱՆԶԻ
ԻՆՔՆ ԳԻՏԷՐ ԶԱՄԵՆԵՍԻ ·

ႰႠႫႤႧႳ ႧჃႧ ႨႺႭႣႠ ႰႠჂ ႨႷႭ ႩႠႺႱႠ ႸႨႬႠ ·

ႨႷႭ ႥႨႬႫႤ ႩႠႺႨ ႴႠႰႨႱႤႥႤႪႧႠႢႠႬႨ ႬႨႩႭႣႨႫႭႱ ႱႠႾႤႪႨ ႫႨႱႨ ႫႧႠႥႠႰႨ ჀႳႰႨႠႧႠჂ ·

ႤႱႤ ႫႭႥႨႣႠ ႫႨႱႠ ႶႠႫႤ · ႣႠ ჀႰႵႳႠ ႫႠႱ · ႰႠႡႨ · ႳႼႷႨႧ ႰႠႫႤႧႳ ႶႫႰႧႨႱႠ ႫႨႤႰ ႫႭႱႰႳႪ ႾႠႰ ႫႭႛႶႳႠႰႨ · ႰႠႫႤႧႳ ႥႤႰႥႨႱ ႛႠႪ ႳႺ ႱႠႱႼႠႳႪႧႠ ႠႫႠႧ ႵႫႬႠႣ · ႰႭႫႤႪႧႠ ႸႤႬ ႨႵႫ · ႳႩႳႤႧႳ ႠႰႠ ႶႫႤႰႧႨ ႨႷႭႱ ႫႨႱ ႧႠႬႠ ·

ႫႨႳႢႭ ႨႤႱႳ ႣႠ ჀႰႵႳႠ ႫႠႱ · ႠႫႤႬ ႠႫႤႬ ႢႤႲႷჃ ႸႤႬ · ႳႩႳႤႧႳ ႥႨႬႫႤ ႠႰႠ ႸႭႡႨႪ ႨႷႭႱ ႫႤႭႰႤႣ · ႥႤႰ ႾႤႣႥႠႣ ႤႛႪႭႱ ႱႠႱႳႴႤႥႤႪႨ ႶႫႰႧႨႱႠჂ · ჀႰႵႳႠ ႫႠႱ ႬႨႩႭႣႨႫႭႱ · ႥႨႧႠႰ ႛႠႪ ႳႺ ႩႠႺႱႠ ႸႭႡႠႣ ႫႭႾႳႺႤႡႳႪႱႠ · ႬႳႳႩႳႤ ႛႠႪ ႳႺ ႫႳႺႤႪႱႠ ႣႤႣႨႱႠ ႧჃႱႨႱႠႱႠ ႫႤႭႰႤႣ ႸႤႱႪႥႠႣ ႣႠ ႸႭႡႠႣ ·

ႫႨႳႢႭ ႨႤႱႳ · ႠႫႤႬ ႠႫႤႬ ႢႤႲႷჃ ႸႤႬ · ႳႩႳႤႧႳ ႥႨႬႫႤ ႠႰႠ ႸႭႡႨႪ ႨႷႭႱ ႼႷႪႨႱႠႢႠႬ ႣႠ ႱႳႪႨႱႠ · ႥႤႰ ႛႠႪ ႳႺ ႸႤႱႪႥႠႣ ႱႠႱႳႴႤႥႤႪႱႠ ႶႫႰႧႨႱႠႱႠ ·

ԻՀՈԳՒՈՅ· ՀՈԳԻ· ԴՈՒ
ՄԻԶԱՐՄԱՆԱՐԹԷԱՍ
ԱՑԻՔԵԶ· ՊԱՐՏԷԾՆԱ
ՆԵԼ ՎԵՐՍՏԻՆ· ԶԻ
ՀՈՂՄՈՒՐԿԱՄԻՇՆՉԷ
ԵՒԶՁԱՅՆՆՈՐԱԼՍԵՍ·
ԱՅԼՈՉԳԻՏԵՍՈՒՍՏԻԳԱ
ՅԿԱՄՅՈԵՐԹԱՅ· ՆՈՅՆ
ՊԷՍԵՒԱՄԵՆԱՅՆԾՆ
ԵԱԼՆԻՀՈԳՒՈՅՆ·

ՊԱՏԱՍԽԱՆԻԵՏՆԻ
ԿՈԴԻՄՈՍԵՒԱՍԷՑՆԱ
ԶԻԱՐԴՄԱՐԹԻԱՅԴԻՄ
ԼԻՆԵԼ·

ՊԱՏԱՍԽԱՆԻԵՏՅՍ
ԵՒԱՍԷՑՆԱ· ԴՈՒԵՍ
ՎԱՐԴԱՊԵՏԴԻՂԻ· ԵՒ
ԶԱՅԴՈՉԳԻՏԵՍ·

ԱՄԷՆԱՄԷՆԱՍԵՄՔԵԶ
ԶԻԶՈՐԳԻՏԵՄՔ
ԽՕՍԻՄՔ· ԵՒԶՈՐ
ՏԵՍԱՔՎԿԱՅԵՄՔ· ԵՒ
ԶՎԿԱՅՈՒԹԻՒՆՄԵՐ
ՈՉԸՆԴՈՒՆԻՔ·

ԵՒԱՐԴԵԹԷԶԵՐԿ
ՐԱՒՈՐՍՆԱՍԱՑԻՁԵԶ
ԵՒՈՉՀԱՒԱՏԱՅՔ·
ԶԻԱՐԴԵԹԷԶԵՐԿՆԱՒ
ՈՐՍՆԱՍԱՑԻՑՀԱՒԱՏԱ
ՅՑԷՔ·

ԵՒՈՉՈՔԵԼՅԵՐԿԻՆՍ
ԵԹԷՈՉՈՐԷՋՆՅԵՐ
ԿՆԻՑ· ՈՐԴԻՄԱՐԴՈՅ
ՈՐԷՆՅԵՐԿԻՆՍ· ԵՒ
ՈՐՊԷՍՄՈՎՍԷՍԲԱՐՁՐ
ԱՑՈՅՑԶՕՁՆՅԱՆԱՊԱ
ՏԻՆ· ՆՈՅՆՊԷՍ
ԲԱՐՁՐԱՆԱԼՊԱՐՏԷ
ՈՐԴՒՈՅՄԱՐԴՈՅ· ԶԻ
ԱՄԵՆԱՅՆՈՐՀԱՒԱՏԱ

ԻՆԱ Ը՛ՆԿԱԼՑԻ ԶԿԵԱՆ
ՍՆ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆՍ ·
ԶԻ ԱՅՆՊԷՍ ՍԻՐԵԱՑ
ԱԾ · ԶԱՇԽԱՐՀ ՄԻՆՉ
ԵՒ ԶՈՐԴԻՆ ԻՒՐ ՄԻԱԾԻՆ
ԵՏ · ԶԻ ԱՄԵՆԱՅՆ ՈՐ
ՀԱՒԱՏԱՅ Ի ՆԱ ՄԻ ԿՈՐԻ
ՑԷ · ԱՅԼ ԸՆԿԱԼՑԻ
ԶԿԵԱՆՍՆ ՅԱՒԻՏԵ
ՆԱԿԱՆՍ · ԶԻ ՈՉ ԱՌ-
ԱՔԵԱՑ ԱԾ ԶՈՐԴԻ ԻՒՐ
ՅԱՇԽԱՐՀ · ԵԹ Է
ԴԱՏԵՍՑԻ ԶԱՇԽԱՐՀ ·
ԱՅԼ ԶԻ ՓՐԿԵՍՑԻ ԱՇ
ԽԱՐՀ ՆՈՎԱՒ · ՈՐ
ՀԱՒԱՏԱՅ Ի ՆԱ ՈՉ ԴԱՏԱ
ՊԱՐՏԵՍՑԻ · ԵՒ ՈՐ ՈՉ
ՀԱՒԱՏԱՅՆ ԱՐԴԷՆ
ԻՍԿ ԴԱՏԱՊԱՐՏԵԱԼ Է ·
ԶԻ ՈՉ ՀԱՒԱՏԱՑ ՅԱՆ

ՈՒՆ ՄԻԱԾՆԻ ՈՐԴՒՈՅ
ԱՅ · ԵՒ ԱՅՍ ԻՍԿ Է ԴԱ
ՏԱՍՏԱՆ · ԶԻ ԼՈՅՍ
ԵԿՆ ՅԱՇԽԱՐՀ · ԵՒ
ՍԻՐԵՑԻՆ ՄԱՐԴԻԿ ԶԽԱ-
ՒԱՐ ԱՌԱՒԵԼ ՔԱՆ ԶԼՈՅՍ ·
ԶԻ ԷԻՆ ԳՈՐԾՔ ԻՒՐԵԱՆՑ
ՉԱՐՈՒԹԵԱՆ · ԶԻ Ա
ՄԵՆԱՅՆ ՈՐ ԶՉԱՐ ԳՈ
ՐԾԷ ԱՏԵԱՅ ԶԼՈՅՍՆ ·
ԵՒ ՈՉ ԳԱՅ ԱՌ ԼՈՅՍՆ ·
ԶԻ ՄԻ ՅԱՆԴԻՄԱՆԵՍ
ՑԻՆ ԳՈՐԾՔ ՆՈՐԱ Ի ԼՈՒ-
ՍՈՅՆ · ԻՍԿ ՈՐ ԱՌՆԷ
ԶՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ
ԳԱՅ ԱՌ ԼՈՅՍՆ · ԶԻ
ՅԱՅՏՆԻ ԼԻՑԻՆ ԳՈՐ
ԾՔ ՆՈՐԱ · ԵԹԷ
ԱՎ ԳՈՐԾԵ
ՑԱՆ ·

ՅԵՏ ԱՅՍՈՐԻԿ ԵԿՆ ՅՍ
ԵՒ ԱՇԱԿԵՐՏՔ ՆՈՐԱ ՅԵ
ՐԿԻՐՆ ՀՐԷԱՍՏԱՆԻ· ԵՒ
ԱՆԴ ԴԵԳԵՐԷՐ ԸՆԴ ՆՈՍԱ
ՆԵ ԵՒ ՄԿՐՏԷՐ·
ԻԵ ՄԿՐՏԷՐ ԵՒ ՅՈՎՀԱՆ
ՆԷՍ ՅԱԵՆՈՎՆ· ՄԵ
ՐՁ ԱՌ ՍԱՂԷՄ· ԶԻ
ՋՈՒՐՔ ԲԱԶՈՒՄՔ ԷԻՆ
ԱՆԴ· ԵՒ ԳԱՅԻՆ ԵՒ ՄԿՐ
ՏԷԻՆ·
ԻԶ ԶԻ ՉԵՒ ԵՒՍ ԷՐ ԱՐԿԵԱԼ
ԶՅՈՎՀԱՆՆԷՍ Ի ԲԱՆՏ·
ԻԷ ԵՒ ԵՂԵՒ ԽՆԴԻՐ ՅԱՇԱ
ԿԵՐՏԱՑՆ ՅՈՎՀԱՆ
ՆՈՒ ԸՆԴ ՀՐԷԻ ՎԱՍՆ
ՍՐԲՈՒԹԵԱՆ·
ԵԿԻՆ ԱՌ ՅՈՎՀԱՆՆԷ
Ս ԵՒ ԱՍԵՆ ՑՆԱ· ՌԱԲԲԻ·
ՈՐ ԷՐՆ ԸՆԴ ՔԵԶ ՅԱՅՆ

Յ ԻԵ ԻԶ ԻԷ · Մ Ը ՃԸ ՃԸ · Մր Ը Դ · Ղ Զ Ծ

ԿՈՅՍ ՅՈՐԴԱՆԱՆՈՒ·
ՈՐՈՒՄ ԴՈՒ ՎԿԱՅԵՑԵՐ·
ԱՀԱ ԵՒ ՆԱ ՄԿՐՏԷ
ԵՒ ԱՄԵՆԵՔԵԱՆ ԳԱՆ ԱՌ ՆԱ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՈՎ
ՀԱՆՆԷՍ ԵՒ ԱՍԷ· ՈՉ
ԿԱՐԷ ՄԱՐԴ ԱՌՆՈՒԼ
ՅԱՆՁՆԷ ԵՒ ՈՉԻՆՉ· Ե
ԹԷ ՈՉ ԻՑԷ ՆՄԱ ՏՈՒԵԱԼ
Ի ՅԵՐԿՆԻՑ Ի ՎԵՐՈՒՍՏ·
ԻԸ ԴՈՒՔ ՁԵԶԷՆ ՎԿԱՅԷՔ
ԻՆՁ· ԶԻ ԱՍԱՑԻ ԹԷ
ՉԵՄ ԵՍ ՔՍՆ· ԱՅԼ
ԱՌԱՔԵԱԼ ԵՄ ԱՌԱՋԻ
ՆՈՐԱ·
ՈՐ ՈՒՆԻ ՀԱՐՍՆ ՆԱ Է
ՓԵՍԱՅ· ԻՍԿ ԲԱՐԵԿԱՄ
ՓԵՍԱՅԻ ՈՐ ԿԱՅ ԵՒ ԼՍԷ
ՆՄԱ· ՈՒՐԱԽՈՒԹԵԱՄԲ
ՈՒՐԱԽ ԼԻՆԻ ՎԱՍՆ ՁԱՅ
ՆԻ

Յ ԻԸ

փեսային · արդ այսու
րախութիւն որ իմս է
լցեալ է · նմա պարտ
է աճել · եւ ինձ նուա
զել ·
Որ ի վերուստն գայ
ի վերոյ է քան զամե
նայն · որ յերկրէ
այն է · յերկրէ է · եւ
յերկրէ խօսի ·
Որ յերկնից գայ ·
զոր ետես եւ զոր լուաւ
վկայէ · եւ զվկայ
ութիւն նորա ոչ ոք
ընդունի · որ ընդունի
զվկայութիւն նորա ·
կնքեաց եթէ Ած ճշ
մարիտ է · զի զոր Ած
առաքեաց զբանն Այ
խօսի · զի ոչ եթէ
չափով տայ Ած զհոգի ·
Հայր սիրէ զորդի · եւ
զամենայն ետ ի
ձեռս նորա ·
Որ հաւատայ յորդի ի
ընդունի զկեանսն
յաւիտենականս · եւ
որ ոչ հնազանդի որ
դւոյ · ոչ տեսցէ
զկեանս · այլ բարկու
թիւն Այ մնայ ի վերայ
նորա ·
Իբրեւ գիտաց Յս
եթէ լուան փարիսե
ցիքն · եթէ Յս բազ
ում աշակերտս առնէ
եւ մկրտէ քան զՅով
հաննէս ·
Թէպէտ եւ Յս
ինքն ոչ մկրտէր · այլ

ԱՇԱԿԵՐՏՔ ՆՈՐԱ·
ԻԲ ԹՈՂՈՒ ԶՀՐԷԱՍՏԱՆ
ԵՐԹԱՅՐ· ԴԱՐՁԵԱԼ
ԱՆԴՐԷՆ Ի ԳԱԼԻԼԵԱՅ·
ԻԳ ԵՒ ԷՐ ՆՄԱ ԱՆՑԱՆԵԼ
ԸՆԴ ՍԱՄԱՐԻԱՅ·
ԳԱՅ ՆԱ Ի ՔԱՂԱՔ ՄԻ ՍԱ
ՄԱՐԱՑՒՈՑ ՈՐՈՒՄ ԱՆ
ՈՒՆ ԷՐ ՍԻՒՔԱՐ· ՄԵՐՁ
Ի ԳԵՕՂՆ ԶՈՐ ԵՏ ՅԱԿՈԲ
ՈՐԴՒՈՅ ԻՒՐՈՒՄ ՅՈՎ
ՍԷՓԱ· ԵՒ ԱՆԴ ԷՐ ԱՂ
ԲԵՒՐՆ ՅԱԿՈԲԱՅ·
ԵՒ ՅՍ ՎԱՍՏԱԿԵԱԼ Ի ՃԱ
ՆԱՊԱՐՀԷՆ ՆՍՏԷՐ
ԱՌ ԱՂԲԵՐՆ· ԵՒ ԷՐ
ԺԱՄ ԻԲՐԵՒ ՎԵՑԵՐՈՐԴ·
ԳԱՅ ԿԻՆ ՄԻ Ի ՍԱՄԱՐԻԱ
ՀԱՆԵԼ ՋՈՒՐ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ ՏՈՒՐ

Յ
ԼԲ
ԼԴ

Ր
ԺԱ

ԻՆՁ ԸՄՊԵԼ· ԶԻ Ա
ՇԱԿԵՐՏՔ ՆՈՐԱ ԵՐԹԵ
ԱԼ ԷԻՆ Ի ՔԱՂԱՔ
ԱՆ ԶԻ ԿԵՐԱԿՈՒՐ
ԳՆԵՍՑԵՆ·
ԱՍԷ ՑՆԱ ԿԻՆՆ ՍԱՄԱ
ՐԱՑԻ· ԴՈՒ ՈՐ ՀՐԷԱՅԴ
ԵՍ· ԶԻԱՐԴ ՅԻՆԷՆ
ԸՄՊԵԼ ԽՆԴՐԵՍ Ի ԿՆ
ՈՋԷ ՍԱՄԱՐԱՑՒՈՅ·
ԶԻ ՈՉ ԵՐԲԵՔ ԽԱՌՆԱ
ԿԻՆ ՀՐԷԱՅՔ ԸՆԴ ՍԱՄԱ
ՐԱՑԻՍ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ
ՅՍ ԵՒ ԱՍԷ· ԵԹԷ ԳԻ
ՏԷԻՐ ԴՈՒ ԶՊԱՐԳԵՒ
ՍՆ ԱՅ· ԵՒ ՈՎ Է ՈՐ ԱՍ
Է ՑՔԵԶ· ՏՈՒՐ ԻՆՁ
ԸՄՊԵԼ· ԴՈՒ ԽՆԴՐԷ
ԻՐ Ի ՆՄԱՆԷ ԵՒ

ՏԱՅՐ ՔԵԶ ՋՈՒՐՆ ԿԵՆ
ԴԱՆԻ ·
ԱՍԷ ՑՆԱ ԿԻՆՆ · ՏՐ
ԴՈՒ ՔԱՆԶԻ ԵՒ ԴՈՅԼ
ԻՍԿ ՈՉ ՈՒՆԻՍ · ԵՒ ՋՐ
ՀՈՐԴ ԽՈՐ Է · ԻՍԿ ԱՐԴ
ՈՒՍՏԻ ՈՒՆԻՑԻՍ ԶՋՈ
ՒՐՆ ԿԵՆԴԱՆԻ · ՄԻԹԷ
ԴՈՒ ՄԵԾ ԻՆՉ ԻՑԵՍ
ՔԱՆ ԶՀԱՅՐՆ ՄԵՐ ԶՅԱ
ԿՈԲ · ՈՐ ԶԱՅՍ ՋՐ
ՀՈՐ ԵՏ ՄԵԶ · ԵՒ ԻՆՔՆ
ԱՍՏԻ ԱՐԲ · ԵՒ ՈՐԴԻՔ
ՆՈՐԱ · ԵՒ ԽԱՇԻՆՔ
ՆՈՐԱ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ · ԱՄԵՆԱ
ՅՆ ՈՐ ԸՄՊԷ Ի ՋՐՈՅ Դ
ՅԱՅԴՄԱՆԷ ՄԻՒՍԱՆԳ
ԱՄ ԾԱՐԱՒԷ ·

ՈՐ ԸՄՊԷ Ի ՋՐՈՅՆ ԶՈՐ
ԵՍ ՏԱՑ ՆՄԱ ՄԻ ԾԱՐԱՒ
ԵՍՑԻ ՅԱՒԻՏԵԱՆ · ԱՅԼ
ՋՈՒՐՆ ԶՈՐ ԵՍ ՏԱՑ ՆՄԱ
ԵՂԻՑԻ ՆՄԱ ԱՂԲԻՒՐ ՋՐ
ՈՅ ԲՂԽԵԼՈՅ Ի ԿԵԱՆՍ
ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆՍ ·
ԱՍԷ ՑՆԱ ԿԻՆՆ · ՏՐ
ՏՈՒՐ ԻՆՁ ԶՋՈՒՐՆ ԶԱ
ՅՆ · ԶԻ ՄԻ ԾԱՐԱՒԵ
ՑԻՑ · ԵՒ ՄԻ ԵԿԻՑ ԱՅՍՐ
ՀԱՆԵԼ ՋՈՒՐ ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ · ԵՐԹ
ԿՈՉԵԱ ԶԱՅՐ ՔՈ ԵՒ ԵԿ ԱՅՍՐ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ
ԿԻՆՆ ԵՒ ԱՍԷ · ՉԻՔ ԻՄ ԱՅՐ ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ · ԲԱՐՒՈՔ
ԱՍԱՑԵՐ ՉԻՔ ԻՄ ԱՅՐ ·
ԶԻ ՀԻՆԳ ԱՅՐ ՓՈԽԵԱՑ
ՔՈ · ԵՒ ԶՈՐ ԱՅԺՄՆ

ՈՒՆԻՍ ՉԷ ՔՈ ԱՅՐ · ԶԱՅԴ
ԱՐԴԱՐԵՒ ԱՍԱՑԵՐ ·
ԱՍԷ ՑՆԱ ԿԻՆՆ · ՏՐ ·
ԹՈՒԻ ԻՆՁ ԹԷ ՄԱՐԳԱ
ՐԷ ԵՍ ԴՈՒ · ՀԱՐՔՆ
ՄԵՐ Ի ԼԵՐԻՆՍ ՅԱՅՍՄԻԿ
ԵՐԿԻՐ ՊԱԳԻՆ ·
ԵՒ ԴՈՒՔ ԱՍԷՔ ԹԷ ՅԷՄ
[illegible] Է ՏԵՂԻ · ՈՒՐ
ԱՐԺԱՆ ԻՑԷ ԵՐԿԻՐ ՊԱԳԱ
ՆԵԼ ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ · ԿԻՆ
ԴՈՒ ՀԱՒԱՏԱ ԻՆՁ · ԶԻ
ԵԿԵՍՑԷ ԺԱՄԱՆԱԿ ·
ՅՈՐԺԱՄ ՈՉ Ի ԼԵՐԻՆՍ ՅԱ
ՅՍՄԻԿ · ԵՒ ՈՉ ՅԷՄ ԵՐ
ԿԻՐ ՊԱԳԱՆԻՑԷՔ ՀԱՒՐ ·
ԴՈՒՔ ԵՐԿԻՐ ՊԱԳԱՆԷՔ
ՈՐՈՒՄ ՈՉՆ ԳԻՏԷՔ ·
ՄԵՔ ԵՐԿԻՐ ՊԱԳԱՆԵՄՔ

ՈՐՈՒՄ ԳԻՏԵՄՔ · ԶԻ
ՓՐԿՈՒԹԻՒՆ Ի ՀՐԷԻՑ Է ·
ԱՅԼ ԵԿԵՍՑԷ ԺԱՄԱՆ
ԱԿ · ԵՒ ԱՅԺՄ ԻՍԿ Է
ՅՈՐԺԱՄ ՃՇՄԱՐԻՏ ԵՐ
ԿՐՊԱԳՈՒՔՆ ԵՐԿԻՐ ՊԱ
ԳԱՆԻՑԵՆ ՀԱՒՐ ՀՈԳ
ՒՈՎ ԵՒ ՃՇՄԱՐՏՈՒԹԵ
ԱՄԲ · ՔԱՆԶԻ ԵՒ ՀԱՅՐ
ԱՅՆՊԻՍԻ ԵՐԿՐՊԱԳՈ
ՒՍ ԽՆԴՐԷ ·
ՀՈԳԻ Է ԱԾ · ԵՒ ԵՐ
ԿՐՊԱԳՈՒԱՑ ՆՈՐԱ
ՀՈԳՒՈՎ ԵՒ ՃՇՄԱՐ
ՏՈՒԹԵԱՄԲ ՊԱՐՏ Է ԵՐ
ԿԻՐ ՊԱԳԱՆԵԼ ·
ԱՍԷ ՑՆԱ ԿԻՆՆ · ԳԻՏ
ԵՄ ԶԻ ՄԵՍԻԱՅ ԳԱՅ
ԱՆՈՒԱՆԵԱԼՆ ՔՍ ·
ՅՈՐԺԱՄ ԵԿԵՍՑԷ ՆԱ ՊԱՏ

ՄԵՍՑԷ ՄԵԶ ԶԱՄԵՆԱՅՆ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ· ԵՍ ԵՄ
ՈՐ ԽՕՍԻՄՍ ԸՆԴ ՔԵԶ·
ԵՒ ՅԱՅՆ ԺԱՄ ԵԿԻՆ ԱՇԱ
ԿԵՐՏՔՆ ՆՈՐԱ· ԵՒ
ԶԱՐՄԱՆԱՅԻՆ ԶԻ ԸՆԴ
ԿՆՈՋ ԽՕՍԷՐ·
ԲԱՅՑ ՈՉ ՈՔ ԱՍԱՑ ՑՆԱ
ՅԻՍ ԵԹԷ ԶԻՆՉ ԽՆԴ
ՐԵՍ ԿԱՄ ԶԻՆՉ ԽՕՍԻՍ
ԸՆԴ ԴՄԱ· ԵԹՈՂ
ԿԻՆՆ ԶՍԱՓՈՐ ԻՒՐ· ԵՒ
ՉՈԳԱՒ Ի ՔԱՂԱՔՆ· ԵՒ
ԱՍԷ ՑՄԱՐԴԻԿՆ· ԵԿ
ԱՅՔ ՏԵՍԷՔ ԶԱՅՐ ՄԻ
ՈՐ ԱՍԱՑ ԻՆՁ ԶԱՄԵ
ՆԱՅՆ ՈՐ ԻՆՉ ԳՈՐ
ԾԵԱԼ Է· ՄԻԹԷ ՆԱԻ
ՑԷ ՔՍՆ·
ԵԼԻՆ Ի ՔԱՂԱՔԷՆ· ԵՒ

ԳԱՅԻՆ ԱՌ ՆԱ· ԵՒ ՄԻՆՉ
ՉԵՒ ԵԿԵԱԼ ԷԻՆ ՆՈՔԱ·
ԱՂԱՉԷԻՆ ԶՆԱ ԱՇԱԿ
ԵՐՏՔՆ ԵՒ ԱՍԷԻՆ· ՌԱԲԲԻ
ՀԱՑ ԿԵՐ· ԵՒ ՆԱ ԱՍԷ
ՑՆՈՍԱ· ԵՍ ԿԵՐԱԿՈՒՐ
ՈՒՆԻՄ ՈՒՏԵԼ ԶՈՐ ԴՈՒ
ՔՆ ՈՉ ԳԻՏԷՔ·
ԱՍԷԻՆ ԱՇԱԿԵՐՏՔՆ
ԸՆԴ ՄԻՄԵԱՆՍ· ՄԻ
ԹԷ ԵԲԵՐ ԻՆՉ ՈՔ ՆՄԱ
ՈՒՏԵԼ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ· ԻՄ
ԿԵՐԱԿՈՒՐ ԱՅՆ Է· ԶԻ
ԱՐԱՐԻՑ ԶԿԱՄՍ ԱՅՆ
ՈՐԻԿ ՈՐ ԱՌԱՔԵԱՑՆ
ԶԻՍ· ԵՒ ԿԱՏԱՐԵՑԻՑ
ԶԳՈՐԾՍ ՆՈՐԱ·
ՈՉ ԴՈՒՔ ԱՍԷՔ· ԵԹԷ
ԱՅԼԵՒՍ ՉՈՐՔ ԱՄԻՍՔ

ԷՆ ԵՒ ՀԵՂՁԱՒ ԴԻՆ·
Ա ՀԱՒԱՍԱՒԼԱՆԱԼ ՄՉԷՔ·
ԱՄԵԱՄՉԷՔ ԶԱՄՉԱՉԷՐ
ԵՒՐԵԱՄԷՔ ԶԱՐՐՈՐԱՑՈ
ԶԻԱԳԻՐ ԲԱԼԱՅԵԱԼ ԷՆ
ԵՒԻ ՀՈՒՆՉՈՒ ՀԱՍԵԱԼ·
ԵՒՈՐ ՀՆՉԷՆԱԼ ԱՐՉԱՄ·
ՆՈՒ· ԵՒԺՈՂՈՎԷՔԳ
ԺՈՒ ԴԻԼԵԱՄՆԱՄՆՅԱՒԻ
ԲԵԼԱԼԱՄՆԱ· ԶԻՈՐ
ԱԵՐԱՄ ՆԵՆ· ԵՒՈՐՀՆ
ՉԷԼՀ ԱԱԱՐԱԼԱՅՅՆԱ·
ԱԱ ՅԷՆ· ՅԱՅԱՄԻԼԷ
ԲԱ ՆԼԵԼԾԱՐԻԲ ԶԻ
ԱՅԴ ԷՈՐԱԷՐԱՄ ՆԷՆ·
ԵՒԱՅԴԷՈՐ ՀՆՉԷՆ·
Ե ՄԱՒԱՔԷՅԻԶՉԷԶ
ՀՆՉԷԼ ԶՈՐՈՉԴԻՈՒՔ
ԱԱԱԲԱԼԷՅԷՔ· ԱՅ
ԴՔ ԱԱՄ ԲԱԼԻՅԷՆ

ԵՒԴՈՒՔ ԻՒԼԱԱՐԲԱՆՈՒ
ՆՈՅԱՄՐԲԷՔ·
Ե ԻՒՔԱԴԱՔԷՆՅԱՅՆԱՄ
ՆԷ ՍԱԱՄԱՐԱՅԻՈՅՆ
ԲԱԶ ՈՒԱՔ ՀԱԻԱԲԱ
ՅԻՆԲՆԱՄ ԱՄՆԲԱՆԻ
ԿՆՈ. ԾՆԱԼԻԱՅԷԼՈՅ·
ԵԽԵԱՄԱՅԻՆՉԶԱՄԷ
ՆԱՅՆՈՐԲՆՉԻԱԴՈՐ
ԾԵԱԼԵՐ·
Ե ՈԼԻԲՐԼԻԵԼԻՆԱԹ
ՆԱՍԱԱՐԱՐԱՅԻՔՆ·
Ա ՂԱՉԷՐ ԶՆԱԼԻ
ՆԵԼ ԸՆԴ ՆՄԱ· ԵՒ
ԵՂԵՒԱ ԿԻԱԻՈՒՐԱԷՐ
ԼՈՒԻ· ԵՒԵՒԻՍԲԱԶ
ՈՒՔ ՀԱԻԱԲԱՅԻՆԻ
ՆԱ ԼԱՄՆԲԱ ՆԻՆՈՐԱ·
ԵՒԱՍԷԻՆՅԼԻԷՆ· ԹԵ
ՈՉԱՅՍՈՒՀԵԲԼԻ ԼԱՄ
ԲՈ

ԲԱՆԻՑԴ ՀԱՒԱՏԱՄՔ·
ԶԻ ՄԵՔ ԻՆՔՆԻՆ ԼՈՒԱՔ
ԵՒ ՈՒՍԱՔ· ԵՒ ԳԻՏ
ԵՄՔ ԹԷ ՍԱ Է ՃՇՄԱՐ
ՏԻՒ ՓՐԿԻՉ ԱՇԽԱՐ
ՀԻ·
ԽԲ ԵՒ ՅԵՏ ԵՐԿՈՒՑ ԱՒ
ՈՒՐՑ· ԵԼ ԱՆՏԻ ԵՒ
ԳՆԱՑ Ի ԳԱԼԻԼԵԱՑ·
ԽԳ ԶԻ ԻՆՔՆ ՅԻՍՈՒՍ ՎԿԱ
ՅԵԱՑ· ԵԹԷ ՄԱՐԳԱՐԷ
ՅԻՒՐՈՒՄ ԳԱՒԱՌԻ
ՊԱՏԻՒ ՈՉ ՈՒՆԻ· ԱՅԼ
ՅՈՐԺԱՄ ԵԿՆ ՆԱ Ի ԳԱ
ԼԻԼԵԱՅ ԸՆԿԱԼԱՆ ԶՆԱ
ԳԱԼԻԼԵԱՑԻՔՆ ԶԻ
ՏԵՍԵԱԼ ԷԻՆ ԶԱՄԵ
ՆԱՅՆ ՉԱՆ ՆԱ ԶՈՐ
ԱՐԱՐ ՅԷՄ Ի ՏՕՆԻՆ·
ՔԱՆԶԻ ԵՒ ՆՈՔԱ ԵԿԵԱԼ
[illegible]

ԷԻՆ Ի ՏՕՆՆ·
ԽԴ ԵԿՆ ԴԱՐՁԵԱԼ Ի ԿԱՆԱ
ԳԱԼԻԼԵԱՑՒՈՑ· ՈՒՐ
ԱՐԱՐ ԶՋՈՒՐՆ ԳԻՆԻ·
ԽԵ ԵՒ ԱՆԴ ԷՐ· ԹԱԳԱՒ
ՈՐԱԶՆ ՄԻ· ՈՐՈՅ ՈՐ
ԴԻ ՆՈՐԱ ՀԻՒԱՆԴ ԿԱՅՐ
Ի ԿԱՓԱՌՆԱՈՒՄ·
ՆԱ ԻԲՐԵՒ ԼՈՒԱՒ ԵԹԷ
ՅՍ ԵԿԵԱԼ Է Ի ՀՐԷԱՍՏԱ
ՆԷ Ի ԳԱԼԻԼԵԱՅ· ԵԿՆ
ԱՌ ՆԱ· ԵՒ ԱՂԱՉԷՐ
ԶԻ ԻՋՑԷ ԵՒ ԲԺՇԿԵՍՑԷ
ԶՈՐԴԻ ՆՈՐԱ ՔԱՆԶԻ
ՄԵՐՁ ԷՐ Ի ՄԵՌԱՆԵԼ·
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ· ԵԹԷ
ՈՉ ՆՇԱՆՍ ԵՒ ԱՐ
ՈՒԵՍՏՍ ՏԵՍԱՆԷՔ·
ՈՉ ՀԱՒԱՏԱՅՔ·
ԱՍԷ ՑՆԱ ԹԱԳԱՒՈՐ
[illegible]

ԱՔՆ՝ ՏՐ ։ ԷՋ ՄԻՆՉ
ՉԵՒ ՄԵՌԵԱԼ ԻՑԷ ՄԱՆ
ՈՒԿՆ ԻՄ ։
ԱՍԷ ՑՆԱ ՅՍ ։ ԵՐԹ
ՈՐԴԻ ՔՈ ԿԵՆԴԱՆԻ Է ։
ԵՒ ՀԱՒԱՏԱՑ ԱՅՐՆ ԲԱ
ՆԻՆ ԶՈՐ ԱՍԱՑ ՆՄԱ ՅՍ
ԵՒ ԳՆԱՅՐ ։ ԵՒ ՄԻՆՉ
ԴԵՌ ԻՋԱՆԷՐ ԸՆԴ ԱՌ
ԱՋ ԵՂԵՆ ՆՄԱ ԾԱՌԱ
ՅՔ ՆՈՐԱ ԱՒԵՏԻՍ
ԵՏՈՒՆ ԵՒ ԱՍԵՆ ։
ԵԹԷ ՈՐԴԻՆ ՔՈ ԿԵՆ
ԴԱՆԻ Է ։ ՀԱՐՑԱՆԷՐ
ՑՆՈՍԱ ՎԱՍՆ ԺԱՄՈՒՆ
ՅՈՐՈՒՄ ԱՊԱՔԻՆԵԱՑՆ
ԵՒ ԱՍԵՆ ՑՆԱ ։ ԵՐԵԿ
ՅԵՒԹՆԵՐՈՐԴ ԺԱՄՈՒ
ԵԹՈՂ ԶՆԱ ՋԵՐՄՆ
ԳԻՏԱՑ ՀԱՅՐՆ ՆՈՐԱ
ԵԹԷ ՅԱՅՆ ԺԱՄՈՒ
ՅՈՐՈՒՄ ԱՍԱՑ ՑՆԱ ՅՍ
ԵԹԷ ՈՐԴԻՆ ՔՈ ԿԵՆԴԱ
ՆԻ Է ։ ԵՒ ՀԱՒԱՏԱՑ
ԻՆՔՆ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ
ՏՈՒՆ ԻՒՐ ։
ԶԱՅՍ ԴԱՐՁԵԱԼ ԵՐԿ
ՐՈՐԴ ՆՇԱՆ ԱՐԱՐ ՅՍ
ԵԿԵԱԼ Ի ՀՐԷԱՍՏԱՆԷ
Ի ԳԱԼԻԼԵԱ ։
ԺԵ ՅԵՏ ԱՅՍՈՐԻԿ ՏԱՒՆ ԷՐ
ՀՐԷԻՑ ։
ԵՒ ԵԼ ՅՍ ՅԵՄ ։ ԵՒ
ԷՐ ՅԵՄ Ի ՊՐՈԲԱՏԻԿԷ
ԱՒԱԶԱՆԻՆ ։ ՈՐ ԿՈՉ
ԷՐ ԵԲՐԱՅԵՑԵՐԷՆ ԲԵԹ
ՀԵԶԴԱ ։ ՀԻՆԳ ՍՐԱՀ ։
ՅՈՐՍ ԱՆԿԵԱԼ ԴՆԷԻՆ
ԲԱԶՄՈՒԹԻՒՆ ՅՈՅԺ
ՀԻՒԱՆԴԱՑ ։ ԿԱՂԱՑ

ԼՈՒՐԱՅ· ՏՈՒՌԱՅԵ
ԼԱՅ· ՈՐԱՆԼՈՒՆԵԻՆ
ՀՈՒՐՅՆ ՅՈՒԶԵԼՈՅ·
ԵՒԱՆՇԽԵՐԱՅՐԻՒ ՈՐՈՅ
ԵՐԵՍՈՒՆԵՒՈՒՌԱՄԷՐ
ՅԻՄԱՆԴՈՒՌԵԱՆ ՆԻՒ
ՐՈՒՄ· ԶՆԱԻԲՐԵԻԵ
ԸՆԱՅՍԶԻՄՆԼԵԱՆԴՆ
ԷՐ· ԵՒԴԻԸՐԱՅԵՌԷ
ԲԱԶՈՒՄԱՄԻՄՆԱՔ
ԷՆԱՅՆՈՒՅԵԸԵԻ·
Ա ՌԷՅՆԱ· ԿԱՄԻՍ
ՈՂՀԼԻՆԵԼ·
Դ ԱԸՐԱՈՒՄՆԻԵԸՅԻ
ՄՆԵՆԷԻԱԱԷ· ԸՐ·
ՈՋԶՔ ՈՒՆԻՄ· ԵՌԷ
ՅՈՒՌԱՄՀՈՒՐՔՆ
ՅՈՒԶԵՍ ՅԲՆ
ԱՐԼՅԷ ԶԻՍ
ՅԱԻԱ ԶԱՆԻ·

ԵԻՄԲՆՋԵՍԴՄԵԻԱՂԻՄ
ԱՅԴ ՈՐ ՔԱՆԶ ԻՍՅԱՈՒ
Ա ՀԱՏՈՅՆԻ ՀԱՆԷ·
Ա ՌԷՅՆԱՅՍ· ԱՐԻ
ԱՌԶԱՄ ՅԻX ԱՔՈԷԲ
ՏՆԱ· ԵԻՈՂՀԱՅԱՒ
ԱՅՐՆ· ԵԻՅԱՐԵԱՒԱՌ
ԶՄԱ ՅԻXՍԻՐԵԻՇԸՀԷ·
Ե ՒԷՐՇԱԲԱՌՅԱՒՈՒՐ
ՅԱՅՆԼՄԻԼ· ԱԱԷՆՅՐ
ԵԱՅՔՆՅԲԼՃԼԵԱԼ·
Ճ ԱԲԱՌԷ· ԼԷ ՈՋ
ԷՐԱՌԼՄ ԼՔԵԶ ԱՈՆՈՒՂ
ԶՅԱXԻՍՔՈ·
Դ ԱԸՐԱՈՒՄՆԻԵԸՆԱ
ՅԱԷԻԱԱԷ· ՈՐԲԼՃ
ԼԵԱՅՆԶԻՍ· ՆԱԱՍ
ԱՅՅԻՍ· ԱՌԶՄԱ
ՅԻXՍՔՈՒԻՏՆԱ·
Յ ԱՌՅԲԼՅՆԱՈՒԷԱՅԲ
3
ՍԱ

ՈՐԱՍԱՑՔԵԶԱՌԶՄԱ
ՀԻՃՍՔՈԵՒՇՐՋԵԱՅ ·
ԵՒԲԺՇԿԵԱԼՆՈՉԳԻ
ՏԷՐԹԷՈՎԻՑԷ ՛ ՔԱՆ
ԶԻՅՍ̅ԽՈՅՍԵՏՎԱՆ
ԱՄԲՈԽԻՆԻՏԵՂՒՈՋԷ
ԱՆՏԻ ՛
ՅԵՏԱՅՍՈՐԻԿԳՏԱՆԷ
ԶՆԱՅՍ̅ԻՏԱՃԱՐԻՆ
ԵՒԱՍԷՑՆԱ ՛ ԱՀԱՒ
ԱՍԻԿՈՂՋԱՑԱՐԱՅԼ
ՄԻԵ ՒՍՄԵՂԱՆՉԵՐ
ԶԻՄԻՉԱՐԻՆՉԼԻՆԻ
ՑԻՔԵԶ · ԳՆԱՑԱՅ
ՐՆ ԵՒՊԱՏՄԵԱՑ
ՀՐԷԻՑՆ · ԵԹԷՅՍ̅
ԷՈՐԲԺՇԿԵԱՑՆԶՆԱ ·
ԵՒ ՎԱՍՆԱՅՆՈՐ
ԻԿՀԱԼԱԾԷԻՆԶՅՍ̅
ՀՐԷԱՅՔՆ · ԶԻԶԱ

ՅՆԱՌՆԷՐԻՇԱԲԱԹՈՒ ·
ԵՒՅՍ̅ՊԱՏԱՍԽԱՆԻ
ԵՏՆՈՑԱ · ՀԱՅՐԻՄ
ՄԻՆՉԵՒՑԱՅԺՄԳՈՐ
ԾԷ · ԵՒԵՍԳՈՐԾԵՄ ·
ՎԱՍՆԱՅՆՈՐԻԿԱՌԱՒ
ԵԼԽՆԴՐԷԻՆՀՐԷԱՅՔ
ՍՊԱՆԱՆԵԼԶՆԱ ·
ԶԻՈՉՄԻԱՅՆԼՈՒԾԱ
ՆԷՐԶՇԱԲԱԹՆ ·
ԱՅԼԵՒՀԱՅՐԻՒՐԿՈՉ
ԷՐԶԱ̅Ծ · ԵՒՀԱՒԱ
ՍԱՐԱՌՆԷՐԶԱՆՁՆ
ԱՅ̅ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻԵՏՅՍ̅
ԵՒԱՍԷՑՆՈՍԱ ·
ԱՄԷՆ ԱՄԷՆ
ԱՍ ԵՄ ՁԵԶ ·
ՈՉԿԱՐ Է ՈՐ
ԴԻ ՄԱՐԴՈ Յ

ԱՌՆԵԼ ՅԱՆՁՆԷ ԵՒ
ՈՉԻՆՉ· ԵԹԷ ՈՉ ՏԵ
ՍԱՆԻՑԷ ԶՀԱՅՐՆ ԶԻ
ԱՌՆԷ· ԶԻ ԶՈՐ ՆԱՅՆ
ԱՌՆԷ· ԶՆՈՅՆ ԵՒ ՈՐ
ԴԻ ՆՄԻՆ ՆՄԱՆ ԱՌՆԷ·
ԶԻ ՀԱՅՐ ՍԻՐԷ ԶՈՐԴԻ
ԵՒ ԶԱՄԵՆԱՅՆ ԻՆՉ
ՑՈՒՑԱՆԷ ՆՄԱ ԶՈՐ ԻՆ
ՔՆ ԱՌՆԷ· ԵՒ ՄԵԾԱ
ՄԵԾՍ ԵՒՍ ՔԱՆ ԶՍՈՅ
ՆՍ ՑՈՒՑԱՆԷ ՆՄԱ
ԶԳՈՐԾՍ· ԸՆԴ ՈՐ
ԴՈՒՔ ԶԱՐՄԱՆԱՅՔ·
ԶԻ ՈՐՊԷՍ ՀԱՅՐ ՅԱ
ՐՈՒՑԱՆԷ ԶՄԵՌԵԱ
ԼՍ· ԵՒ ԿԵՆԴԱՆԻ ԱՌ
ՆԷ· ՆՈՅՆՊԷՍ ԵՒ
ՈՐԴԻ ԶՈՐՍ ԿԱՄԻ ԿԵՆ
ԴԱՆԻ ԱՌՆԷ·

ԵՒ ՈՉ ԵԹԷ ՀԱՅՐ ԴԱ
ՏԻ ԶՈՔ· ԱՅԼ Զ Ա
ՄԵՆԱՅՆ ԴԱՏԱՍՏԱՆ
ԵՏ ՈՐԴՒՈՅ ԻՒՐՈՒՄ·
ԶԻ ԱՄԵՆԵՔԵԱՆ ՊԱՏ
ՈՒԵՍՑԵՆ ԶՈՐԴԻ· ՈՐ
ՊԷՍ ՊԱՏՈՒԵՆ ԶՀԱՅՐ·
ՈՐ ՈՉ ՊԱՏՈՒԷ ԶՈՐԴԻ·
ՈՉ ՊԱՏՈՒԷ ԶՀԱՅՐ
ԶԱՌԱՔԻՉՆ ՆՈՐԱ·
ԱՄԵՆ ԱՄԵՆ ԱՍԵՄ
ՁԵԶ· ԶԻ ՈՐ ԶԲԱՆ
ԻՄ ԼՍԷ· ԵՒ ՀԱՒԱՏԱ
ԱՅՆՄ ՈՐ ԱՌԱՔԵԱՑ
ԶԻՍ· ՈՒՆԻ ԶԿԵ
ԱՆՍ ՅԱՒԻՏԵՆԱԿԱ
ՆՍ· ԵՒ Ի ԴԱՏԱՍՏԱՆ
ՈՉ ՄՏԱՆԷ· ԱՅԼ
ՓՈԽԵՑԱՒ Ի ՄԱՀՈՒ
ԱՆԷ Ի ԿԵԱՆՍ·

[illegible]

ԱՄԷՆ ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ.
ԶԻ ԳԱՅ ԺԱՄ ԵՒ
ԱՐԴԷՆ ԻՍԿ Է. ՅՈՐԺԱՄ
ՄԵՌԵԱԼՔ ԼՈՒՑԵՆ
ՁԱՅՆԻ ՈՐԴՒՈՅՆ ԱՅ.
ԵՒ ՈՐՔ ԼՈՒՑԵՆՆ ԿԵՑՑԵ
ԶԻ ՈՐՊԷՍ ՀԱՅՐ ՈՒՆԻ
ԿԵԱՆՍ ՅԱՆՁԻՆ ԻՒՐ
ՈՒՄ. ՆՈՅՆՊԷՍ ԵՒ
ԵՏ ՈՐԴՒՈՅ ՈՒՆԵԼ ԿԵ
ԱՆՍ ՅԱՆՁԻՆ ԻՒՐՈՒՄ.
ԵՒ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ
ԵՏ ՆՄԱ ԴԱՏԱՍՏԱՆ
ԱՌՆԵԼ. ԵՒ ԶԻ
ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ Է
ԸՆԴ ԱՅՍ ՄԻ ԶԱՐՄԱ
ՆԱՅՔ. ԶԻ ԵԿԵՍՑԷ
ԺԱՄԱՆԱԿ. ՅՈՐՈՒ
ՄԱՄԵՆԵՔԵԱՆ ՈՐ Ի ԳԵՐ
ԵԶՄԱՆՍ ԱՅՑԵՆ.

ԼՈՒԻՑԵՆ ՁԱՅՆԻ ՆՈ
ՐԱ. ԵՒ ԵԼԵՑԵՆ ԱՐ
ՏԱՔՍ. ՈՐՈՑ ԶԲԱՐԻՍ
ԳՈՐԾԵԱԼ ԻՑԷ Ի ՅԱՐ
ՈՒԹԻՒՆ ԿԵՆԱՑ. ԵՒ
ՈՐՈՑ ԶՉԱՐ ԱՐԱՐԵԱԼ Ի
ՑԷ Ի ՅԱՐՈՒԹԻՒՆ ԴԱ
ՏԱՍՏԱՆԱՑ.
ՈՉ ԿԱՐԵՄ ԵՍ ՅԱՆՁՆԷ
ԱՌՆԵԼ. ԵՒ ՈՉ ԻՆՉ.
ԱՅԼ ՈՐՊԷՍ ԼՍԵՄՆ
ԴԱՏԻՄ. ԵՒ ԴԱՏԱՍ
ՏԱՆՆ ԻՄ ԱՐԴԱՐ Է.
ԽԶ ԶԻ ՈՉ ԽՆԴՐԵՄ ԶԿԱ
ՄՍ ԻՄ. ԱՅԼ ԶԿԱՄՍ
ԱՅՆՈՐԻԿ ՈՐ ԱՌԱՔԵԱ
ՑՆ ԶԻՍ.
ԽԷ ԵԹԷ ԵՍ ՎԿԱՅԵՄ ՎԱ
ՍՆ ԻՄ. ՎԿԱՅՈՒԹԻՒՆ
ԻՄ ՉԷ ՃՇՄԱՐԻՏ.

Յ ԽԲ ԽԴ · Մ ՄԴԷ · Մր ՃԿԶ, ՃԿԵ · Գ. ՄՀԲ

ԱՅԼ Է ՈՐ ՎԿԱՅԷ ՎԱՍՆ ԻՄ
ԵՒ ԴՈՒՔ ԳԻՏԷՔ ԵԹԷ ՃՇ
ՄԱՐԻՏ Է ՎԿԱՅՈՒԹԻ
ՒՆՆ · ԶՈՐ ՎԿԱՅԵԱՑ
ՎԱՍՆ ԻՄ ·
ԴՈՒՔ ԱՌԱՔԵՑԷՔ ԱՌ
ՅՈՎՀԱՆՆԷՍ · ԵՒ ՆԱ
ՎԿԱՅԵԱՑ ՃՇՄԱՐՏՈՒ
ԹԵԱՆՆ · ԱՅԼ ԵՍ ՈՉ
ԵԹԷ Ի ՄԱՐԴԿԱՆԷ ԱՌ
ՆՈՒՄ ԶՎԿԱՅՈՒԹԻՒՆ ·
ԱՅԼ ԶԱՅՍ ԱՍԵՄ ԶԻ
ԴՈՒՔ ԱՊՐԵՍՋԻՔ ·
ՆԱ ԷՐ ՃՐԱԳՆ ՈՐ ԼՈՒ
ՑԵԱԼ ԷՐ ԵՒ ԾԱԳԷՐ ·
ԵՒ ԴՈՒՔ ԿԱՄԵՑԱՐՈՒՔ
ՑՆԾԱԼ ԱՌ ԺԱՄԱՆ
ԱԿ ՄԻ Ի ԼՈՅՍ ՆՈՐԱ ·
ԲԱՅՑ ԵՍ ՈՒՆԻՄ ՎԿ
ԱՅՈՒԹԻՒՆ ՄԵԾ

ԵՒՍ ՔԱՆ ԶՅՈՎՀԱՆՆՈՒ ·
ԶԳՈՐԾՍՆ
ԶՈՐ ԵՏ ՑԻՍ
ՀԱՅՐ · ԶԻ
ԿԱՏԱՐԵ
ՑԻՑ ԶՆՈ
ՍԱ · ՆՈՅՆ ԻՆՔՆ
ՎԿԱՅԵՆ ՎԱՍՆ ԻՄ
ԳՈՐԾՔՆ ԶՈՐ ԳՈՐԾԵՄ
ԵԹԷ ՀԱՅՐՆ ԱՌԱՔԵԱՑ
ԶԻՍ · ԵՒ ՈՐ ԱՌԱՔ
ԵԱՑՆ ԶԻՍ ՀԱՅՐ ·
ՆԱ ՎԿԱՅԵԱՑ ՎԱՍՆ ԻՄ
ՈՉ ԶՁԱՅՆ ՆՈ
ՐԱ ԵՐԲԷՔ ԼՈՒԱՐՈՒՔ ·
ԵՒ ՈՉ ԶՏԵՍԻԼ ՆՈ
ՐԱ ՏԵՍԷՔ ·
ԵՒ ՈՉ ԶԲԱՆՆ ՆՈՐԱ
ՈՒՆԻՔ Ի ՁԵԶ ԲՆԱԿ
ԵԱԼ · ԶԻ ԶՈՐ ԱՌԱՔ

ԱՔԵԱՑ · ԴՈՒՔ ՆՄԱ
ՈՉ ՀԱՒԱՏԱՅՔ ·
ՔՆՆԵՑԷՔ
ԶԳԻՐՍ · ԶԻ
ԴՈՒՔ ՀԱՄԱ
ՐԻՔ · ՆՈՔԱԻՔ
ՈՒՆԵԼ ԶԿԵԱՆՍՆ
ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆՍ : ԵՒ
ՆՈՔԱ ԻՍԿ ԵՆ ՈՐ ՎԿԱ
ԵՆ ՎԱՍՆ ԻՄ : ԱՐԴ
ՀԱՄԱՐԻՔ ՈՒՆԵԼ ԶԿ
ԵԱՆՍ · ԵՒ ԴՈՒՔ ՈՉ
ԿԱՄԻՔ ԳԱԼ ԱՌ ԻՍ · ԶԻ
ԶԿԵԱՆՍ ԸՆԴՈՒՆԻՑԻՔ :
ԶՓԱՌՍ Ի ՄԱՐԴԿԱՆԷ
ՈՉ ԱՌՆՈՒՄ : ԱՅԼ
ԳԻՏԵՄ ԶՁԵԶ : ԵԹԷ
ԶՍԷՐ ԱՅ ՈՉ ՈՒՆԻՔ
ՅԱՆՁԻՆՍ :
ԵՍ ԵԿԻ ՅԱՆՈՒՆ ՀԱՒՐ

ԻՄՈՅ : ԵՒ ՈՉ ԸՆԴՈՒ
ՆԻՔ ԶԻՍ : ԵԹԷ ԱՅԼ
ՈՔ ԵԿԵՍՑԷ ՅԻՒՐԱՆ
ՈՒՆ ԶՆԱ ԸՆԴՈՒՆԻՑԻՔ ·
ԶԻԱՐԴ ԿԱՐԷՔ ԴՈՒՔ ՀԱՒ
ԱՏԱԼ · ԶԻ ԶՓԱՌՍ
ՄԻՄԵԱՆՑ ԱՌՆՈՒՔ :
ԶՓԱՌՍ ԶԱՌ ԻՄԻՈՅՆ
ԱՉԻԽՆԴՐԷՔ :
ՄԻ ՀԱՄԱՐԻՔ ԵԹԷ ԵՍ
ՉԱՐԱԽԱՒՍ ԼԻՆԻՑԻՄ
ԶՁԷՆ ԱՌ ՀԱՒՐ :
ԳՈՅ ՈՐ ՉԱՐԱԽԱՒՍԷ
ԶՁԷՆ : ՄՈՎՍԷՍ
ՅՈՐ ԴՈՒՔՆ ՅՈՒՍԱՑԵ
ԱԼՔ : ԶԻ ԵԹԷ ՀԱ
ՒԱՏԱՅԻՔ ԴՈՒՔ ՄՈՎՍԻՍԻ ·
ՀԱՒԱՏԱՅԻՔ ԱՐԴԵՕՔ ԵՒ
ԻՆՁ · ԶԻ ՎԱՍՆ ԻՄ
ԻՍԿ ԳՐԵԱՑ · ԶԻ ԵԹԷ

ՆՈՐԱ ԳՐՈՑՆ ՈՉ ՀԱՒԱ
ՏԱՅՔ · ԶԻԱՐԴ ԶԻՄ
ԲԱՆԻՑՍ ՀԱՒԱՏԱՅՑԷՔ ·
Յ ԵՏ ԱՅՍՈՐԻԿ ԳՆԱՑ
ՅԻՍ ՅԱՅՆԿՈՅՍ ԾՈՎՈՒՆ
ԳԱՂԻԼԵԱՑՒՈՑ ՏԻԲԵՐ
ԵԱՅ · ԵՒ ԶՀԵՏ ԵՐԹԱ
ՅՐ ՆՈՐԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ԲԱԶՈՒՄ · ԶԻ ՏԵՍԱՆԷ
ԻՆ ԶՆՇԱՆՍՆ ԶՈՐ
ԱՌՆԷՐ Ի ՎԵՐԱ ՀԻՒԱՆ
ԴԱՑ ·
Ե Լ Ի ԼԵԱՌՆ ՅՍ · ԵՒ ԱՆԴ
ՆՍՏԷՐ ԱՇԱԿԵՐՏՕՔՆ
ՀԱՆԴԵՐՁ ·
Ե Ւ ԷՐ ՄԵՐՁ ԶԱՏԻԿՆ ՏՕՆ
ՀՐԷԻՑ ·
Ա ՄԲԱՐՁ ԶԱՉՍ ԻՒՐ ՅՍ ·
ԵՒ ԵՏԵՍ ԶԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ԲԱԶՈՒՄ ԳԱՅՐ ԱՌ ՆԱ ·

Ա ՍԷ ՑՓԻԼԻՊՊՈՍ ՈՒՍ
ՏԻ ԳՆԵՍՑՈՒՔ ՀԱՑ ԶԻ
ԿԵՐԻՑԵՆ ԴՈՔԱ ·
Զ ԱՅՍ ԱՍԷՐ ՓՈՐՁԵԼՈՎ
ԶՆԱ · ՔԱՆԶԻ ԻՆՔՆ ԳԻ
ՏԷՐ ԶԻՆՉ ԱՌՆԵԼՈՑ ԷՐ ·
Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՄԱ
ՓԻԼԻՊՊՈՍ · ԵՐԿԵՐԻՒՐ
ԴԱՀԵԿԱՆԻ ՀԱՑ ՉԷ ԴՈ
ՑԱ ԲԱՒԱԿԱՆ · ՈՐՊԷՍ
ԶԻ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՈՔ ՍԱԿԱՒ
ԻԿ ԻՆՉ ԱՌՆՈՒՑՈՒ ·
Ա ՍԷ ՑՆԱ ՄԻ ՅԱՇԱԿԵ
ՐՏԱՑ ՆՈՐԱ · ԱՆԴՐԷ
ԱՍ · ԵՂԲԱՅՐ ՍԻՄՈ
ՆԻ ՊԵՏՐՈՍԻ · Է ԱՍՏ
ՊԱՏԱՆԵԱԿ ՄԻ ՈՐ ՈՒ
ՆԻ ՀԻՆԳ ՆԿԱՆԱԿ ԳԱ
ՐԵՂԷՆ · ԵՒ ԵՐԿՈՒՍ ՁԿ
ՈՒՆՍ · ԱՅԼ ԱՅՆ ԶԻՆՉ Է

| | | | |
|---|---|---|---|
| Յ | Ա | Ա | Դ |
| ԻԶ | ԻԲ | ԻԸ | ՃՁԹ ԻԸ |
| ԻԷ | ՃԻԶ | | ԴԵ |
| ԻԸ | ԿՂԴ | ՃԻԶ | ԿԿ |
| ԻԹ | ՃԻԷ | ԿԴ | ԴԴ |

նոսա Յս ·

Եւ ծովն ի սաստիկ հող
մոյ շնչելոյ յուզէր ·
Եւ վարեալ իբրեւ աս
պարէզս քսան եւ հինգ
կամ երեսուն · տեսա
նեն զՅս զի գնայր
ի վերա ծովուն · եւ
մերձ էր ի նաւն · զար
հուրեցան յոյժ · եւ
նա ասէ ցնոսա · ես
եմ մի երկնչիք · եւ
կամէին առնուլ զնա
ի նաւն · եւ վաղվա
ղակի եղեւ նաւն յեր
կիրն յոր երթային ·

ԾԵ Ի վաղիւ անդր ժող
ովուրդ բազում որ կա
յր յայնկոյս ծովուն ·
Տեսանէր թէ այլ
նաւ ոչ գոյր անդ · բա
յց միայն միոյն ·
յոր մտին աշակերտք
Յսի · եւ զի չէր մտեալ
Յս ընդ աշակերտսն
իւր ի նաւն · բայց
միայն աշակերտքն նո
րա գնացին · իբրեւ
այլ նաւք գային ի Տի
բերեայ մաւտ յայն
տեղին ուր զհաց կե
րան ·

Իսկ իբրեւ ետես ժողով
ուրդն եթէ Յս ոչ է
անդ · եւ ոչ աշակե
րտք նորա · առին
նաւս զնաւսն եւ եկին
ի Կափառնաում խնդրել
զՅս ·

Իբրեւ գտին զնա

ՅԱՅՆԿՈՅՍ ԾՈՎՈՒՆ·
ԱՍԵՆ ՑՆԱ ՌԱԲԲԻ ԵՐԲ ԵԿ
ԻՐ ԱՅՍՐ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՈՑԱ
ՅՍ ԵՒ ԱՍԷ· ԱՄԷՆ ԱՄԷՆ
ԱՍԵՄ ՁԵԶ· ԽՆԴՐԷՔ
ԴՈՒՔ ԶԻՍ· ԻԲՐ ՈՉ ԵԹԷ
ՆՇԱՆՍ ՏԵՍԷՔ· ԱՅ
Լ ԶԻ ԿԵՐԱՅՔ Ի ՀԱՑԷՆ
ԵՒ ՅԱԳԵՑԱՐՈՒՔ· ԵՐԹ
ԱՅՔ ԳՈՐԾԵՑԷՔ ՄԻ ԶԿ
ՈՐՍՏԱԿԱՆ ԿԵՐԱԿՈՒՐ
ԱՅԼ ԶԿԵՐԱԿՈՒՐՆ ՈՐ
ՄՆԱՅ Ի ԿԵԱՆՍ ՅԱՒԻ
ՏԵՆԱԿԱՆՍ· ԶՈՐ ՈՐԴԻ
ՄԱՐԴՈՅ ՏԱՑԷ ՁԵԶ·
ՔԱՆԶԻ ԶՍԱ ՀԱՅՐ ԿՆՔ
ԵԱՑ ԱԾ·
ԱՍԵՆ ՑՆԱ ԶԻՆՉ ԱՌ
ՆԻՑԵՄՔ ԶԻ ԶԳՈՐԾՍ

ԱՅ ԳՈՐԾԵՍՑՈՒՔ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ ԵՒ
ԱՍԷ ՑՆՈՍԱ· ԱՅՍ Է ԳՈ
ՐԾՆ ԱՅ ԶԻ ՀԱՒԱՏԱՍ
ՋԻՔ ՅԱՅՆ ԶՈՐ ԱՌԱՔԵ
ԱՑՆ ԶԻՍ·
ԽԳ ԱՍԵՆ ՑՆԱ· ԶԻՆՉ ՆՇ
ԱՆ ԱՌՆԵՍ ԴՈՒ ԶԻ ՏԵՍ
ՑՈՒՔ ԵՒ ՀԱՒԱՏԱՍՑՈՒՔ·
ԶԻՆՉ ԳՈՐԾԵՍՑԵՍ·
ԽԴ ՀԱՐՔՆ ՄԵՐ ԿԵՐԱՆ ԶՄԱ
ՆԱՆԱՅՆ ՅԱՆԱՊԱ
ՏԻՆ· ՈՐՊԷՍ ԵՒ ԳՐ
ԵԱԼ Է· ԶՀԱՑ ԵՐԿՆԻՑ
ԵՏ ՆՈՑԱ ՈՒՏԵԼ·
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ· ԱՄԷՆ·
ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ· ԵԹ
ԷՉ ՄՈՎՍԷՍ ԵՏ ՁԵԶ ԶՀ
ԱՑՆ ՅԵՐԿՆԻՑ· ԱՅԼ
ՀԱՅՐ ԻՄ ՏԱՑԷ ՁԵԶ
Յ
ԽԳ
ԽԴ

ԶՀԱՑՆ ՅԵՐԿՆԻՑ ՃՇ
ՄԱՐԻՏ · ԶԻ ՀԱՑ ԱՅ Է
ՈՐ ԻՋԱՆԷ ՅԵՐԿՆԻՑ ԵՒ
ԿԵԱՆՍ ՏԱՅ ԱՇԽԱՐՀԻ ·
ԱՍԵՆ ՑՆԱ · ՏԷՐ · ՅԱՄԵՆ
ԱՅՆ ԺԱՄ ՏՈՒՐ ՄԵԶ ԶՀ
ԱՑԴ ԶԱՅԴ · ԱՍԷ ՑՆՈ
ՍԱ ՅՍ · ԵՍ ԵՄ ՀԱՑՆ Կ
ԵՆԱՑ ·
ՈՐ ԳԱՅ ԱՌ ԻՍ ՈՉ ՔԱՂՑԻ
ՑԷ · ԵՒ ՈՐ ՀԱՒԱՏԱՅ ՅԻՍ
ՈՉ ԵՐԲԷՔ ԾԱՐԱՒԵՍՑԻ ·
ԱՅԼ ԱՍԱՑԻ ՁԵԶ ԶԻ ԵՒ
ՏԵՍԷՔ ԶԻՍ ԵՒ ՈՉ ՀԱՒ
ԱՏԱՅՔ · ԶԱՄԵՆԱՅՆ
ԶՈՐ ՏԱՅ ԻՆՁ ՀԱՅՐ ԱՌ ԻՍ
ԵԿԵՍՑԷ · ԵՒ ՈՐ ԳԱՅ ԱՌ
ԻՍ ՈՉ ՀԱՆԻՑ ԱՐՏԱՔՍ ·
ԶԻ ԻՋԻ ՅԵՐԿՆԻՑ
ՈՉ ԶԻ ԶԿԱՄՍ ԻՄ ԱՐԱՐԻՑ

ԱՅԼ ԶԿԱՄՍ ԱՅՆՈՐԻԿ
ՈՐ ԱՌԱՔԵԱՑՆ ԶԻՍ ·
ԱՅՍ ԵՆ ԿԱՄՔ ՀԱՒՐ ԻՄ
ՈՅ ՈՐ ԱՌԱՔԵԱՑՆ ԶԻՍ ·
ԶԻ ԶԱՄԵՆԱՅՆ ԶՈՐ ԵՏ
ՑԻՍ ՀԱՅՐ · ՈՉ ԿՈՐՈՒՍ
ԻՑ Ի ՆՄԱՆԷ · ԱՅԼ ՅԱՐ
ՈՒՑԻՑ ԶՆԱ ՅԱՒՈՒՐՆ
ՅԵՏՆՈՒՄ ·
ԱՅՍ ԵՆ ԿԱՄՔ ՀԱՒՐ
ԻՄՈՅ · ԶԻ ԱՄԵՆԱՅՆ
ՈՐ ՏԵՍԱՆԻՑԷ ԶՈՐԴԻ
ԵՒ ՀԱՒԱՏԱՅՑԷ Ի ՆԱ
ԸՆԿԱԼՑԻ ԶԿԵԱՆՍ
ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆՍ · ԵՒ
ԵՍ ՅԱՐՈՒՑԻՑ ԶՆԱ ՅԱՒ
ՈՒՐՆ ՅԵՏՆՈՒՄ ·
ՏՐՏՆՋԷԻՆ ԶՆՄԱՆԷ
ՀՐԵԱՅՔՆ ԶԻ ԱՍԱՑ Ե
Ս ԵՄ ՀԱՑՆ ԻՋԵԱԼ

ՅԵՐԿՆԻՑ ։ ԵՒ ԱՍԷԻՆ
ՈՉ ՍԱ Է ՈՐԴԻՆ ՅՈՎՍԷՓԱ·
ԶՈՐՈՅ ՄԷՔ ԳԻՏԵՄՔ
ԶՀԱՅՐՆ ԵՒ ԶՄԱՅՐ ։ ԻՍԿ
ԶԻԱՐԴ ԱՍԷ ԵԹԷ Ս ՅԵ
ՐԿՆԻՑ ԻՋԻ ·
ԿԴ Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ ԵՒ
ԱՍԷ ՑՆՈՍԱ ։ ՄԻ ՏՐՏ
ՄՆՋԷՔ ԸՆԴ ՄԻՄԵԱՆՍ·
Ո ՉՈՔ ԿԱՐԷ ԳԱԼ ԱՌ ԻՍ·
ԵԹԷ ՈՉ ՀԱՅՐ ՈՐ ԶԻՍ Ա
ՌԱՔԵԱՑ ՁԳԵՍՑԷ ԶՆԱ·
ԻԱ · ԵՒ ԵՍ ՅԱՐՈՒՑԻՑ ԶՆԱ
ՅԱՒՈՒՐՆ ՅԵՏՆՈՒՄ ·
Գ ՐԵԱԼ Է Ի ՄԱՐԳԱՐԷՍ
ԵՒ ԵՂԻՑԻՆ ԱՄԷՆԵՔՆ
ՈՒՍԵԱԼՔ ՅԱՅ ·
ԿԵ Ա ՄԷՆԱՅՆ ՈՐ ԼՈՒԱՒ Ի
ՀԱՒՐԷ ԵՒ ՈՒՍԱՒ Ի
ԳԱՅ ԱՌ ԻՍ · ՈՉ ԵԹ

Յ Կ ԿԵ · Մ ՃԺԲ · ՄՐ ՃԿԵ · Ղ ՃԻԳ

ԶՀԱՅՐ ՈՔ ՏԵՍԱՆԷ ԲԱՅՑ Է·
ԵԹԷ ՈՉ ՈՐ ԷՆ ՅԱՅ ՆԱ
ԵՏԵՍ ԶՀԱՅՐ ·
Ա ՄԷՆ ԱՄԷՆ ԱՍԵՄ ՁԵԶ·
Զ Ի ՈՐ ՀԱՒԱՏԱՅ ՅԻՍ
ՈՒՆԻ ԶԿԵԱՆՍՆ ՅԱՒԻ
ՏԵՆԱԿԱՆՍ ·
ԿԶ Ե Ս ԵՄ ՀԱՑՆ ԿԵՆԱՑ ·
ԿԷ Հ ԱՐՔՆ ՁԵՐ ԿԵՐԱՆ ԶՄԱ
ՆԱՆԱՅՆ ՅԱՆԱՊԱՏԻ
ԵՒ ՄԵՌԱՆ ·
ԿԸ Ա ՅՍ Է ՀԱՑՆ ՈՐ ՅԵՐԿ
ՆԻՑ ԻՋԱՆԷ · ԶԻ ՈՐ
ՈՒՏԷ Ի ՍՄԱՆԷ ՄԻ ՄԵ
ՌԱՆԻՑԻ ·
ԿԹ Ե Ս ԵՄ ՀԱՑՆ ԿԵՆԴԱ
ՆԻ ՈՐ ՅԵՐԿՆԻՑ ԻՋԻ·
ԵԹԷ ՈՔ ՈՒՏԻՑԷ Ի ՀԱՑ
ԷՍ ՅԱՅՍՄԱՆԷ ԿԵՑՑԷ
ՅԱՒԻՏԵԱՆ · ԵՒ ՀԱՑՆ

Յ ԿԲ ԿԳ ԿԴ ԿԵ · Մ ՃՂԴ ՄՂԴ ՄՂԴ ՄՂԴ · ՄՐ ՃԿԵ ՃԿԵ ՃԿԵ ՃԿԵ · Ղ ՃԿԹ ՃԿԹ ՃԿԹ ՃԿԹ

ԶԻ ՄՈՎՍԷՍ ԵՏ ՁԵԶ ԶԹԼ
ՓԱՏՈՒԹԻՒՆ · ԶԻ ՈՉ
ԵԹԷ Ի ՄՈՎՍԻՍԷ Է · ԱՅԼ
Ի ՀԱՐՑՆ Է · ԵՒ Ի ՇԱ
ԲԱԹՈՒ ԹԼՓԱՏԷՔ
ԶՄԱՐԴ · ԻՍԿ ԱՐԴ ԵԹԷ
ԹԼՓԱՏՈՒԹԻՒՆ ԱՌ
ՆՈՒ ՄԱՐԴ Ի ՇԱԲԱԹՈՒ ·
ԶԻ ՄԻ ԱՒՐԷՆՔՆ ՄՈՎ
ՍԻՍԻ ԼՈՒԾՑԻՆ · ԸՆԴ
ԻՍ ՑԱՍՈՒՑԱՆԷՔ · ԶԻ
ԶԱՄԵՆԱՅՆ ՄԱՐԴՆ ԲԺ
ՇԿԵՑԻ Ի ՇԱԲԱԹՈՒ ·
ՄԻ ԸՍՏ ԱՉՍ ԴԱՏԻՔ ·
ԱՅԼ ՈՒՂԻՂ ԴԱՏԱՍՏԱՆ
ԱՐԱՐԷՔ ·
ԱՍԷԻՆ ՈՄԱՆՔ ՅԵՄԱ
ՑԻՈՑ ԱՆԻՐԻ · ՈՉ ՍԱ Է
ՆԱ ԶՈՐ ԽՆԴՐԷԻՆ Ս
ՊԱՆԱՆԵԼ · ԵՒ ԱՀ
ԱՒԱՍԻԿ ՅԱՅՏՆԱՊԷՍ
ԽԱՒՍԻ · ԵՒ ՈՉ
ԻՆՉ ԱՍԵՆ ԴՄԱ · ՄԻ
ԹԷ ԱՐԴԵՕՔ ԵՒ ԻՇԽԱ
ՆՔՆ ԳԻՏԱՑԻՆ ԵԹԷ
ՍԱ Է ՔՍՆ · ԱՅԼ
ԶՍԱ ԳԻՏԵՄՔ ՈՒՍՏԻ Է ·
ԲԱՅՑ ՔՍ ՅՈՐԺԱՄ ԳԱՅ
ՑԷ · ՈՉ ՈՔ ԳԻՏԷ · ՈՒՍ
ՏԻ Է ·
ԱՂԱՂԱԿԵԱՑ ՅՍ
Ի ՏԱՃԱՐԻՆ ՈՒՍՈՒՑԱ
ՆԷՐ ԵՒ ԱՍԷՐ ·
ՃԶ ԵՒ ԶԻՍ ԳԻՏԷՔ · ԵՒ
ՈՒՍՏԻ ԵՄ ԳԻՏԷՔ ·
ԵՒ ՅԱՆՁՆԷ ԻՄՄԷ
ՈՉ ԵՄ ԵԿԵԱԼ · ԱՅԼ
Է ՃՇՄԱՐԻՏ ՈՐ ԱՌԱ
ՔԵԱՑՆ ԶԻՍ · ԶՈՐ
ԴՈՒՔ ՈՉ ԳԻՏԷՔ ·

3 ՃԶ    Ա Ա    ՆՐ ՃԽԲ ՃԽԱ

ԵՒ ԵՍ ԳԻՏԵՄ ԶՆԱ ·
ԶԻ Ի ՆՄԱՆԷ ԵՄ · ԵՒ
ՆԱ ԱՌԱՔԵԱՑ ԶԻՍ ·
ԽՆԴՐԷԻՆ ԶՆԱ ԿԱԼՆՈՒԼ
ԵՒ ԵԼ Ի ՄԻՋՈՅ ՆՈՑԱ ·
ԵՒ ՈՉ ՈՔ ԱՐԿԱՆԷՐ ՁԵՌՆ
ԶԻ ՉԵՒ ԵՒՍ ԷՐ ՀԱՍԵԱԼ ԺԱՄ
ՆՈՐԱ ·
ԵՒ ԲԱԶՈՒՄՔ Ի ԺՈՂՈՎՐ
ԴԵՆԷՆ ՀԱՒԱՏԱՑԻՆ
Ի ՆԱ · ԵՒ ԱՍԷԻՆ · ՔՍ
ՅՈՐԺԱՄ ԳԱՅՑԷ · ՄԻ
ԹԷ ԱՒԵԼԻ ՆՇԱՆՍ
ԱՌՆԻՑԷ · ՔԱՆ ԶՈՐ
ՍԱ ԱՌՆԷ ·
ԵՒ ԼՈՒԱՆ ՓԱՐԻՍԵՑԻ
ՔՆ ԶԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ
ՈՐ ՏՐՏՆՋԷՐ ԶՆՄԱՆԷ ·
ԵՒ ԱՌԱՔԵՑԻՆ ՔԱՀԱ
ՆԱՅԱՊԵՏՔՆ ԵՒ ՓԱ

ՐԻՍԵՑԻՔ ՍՊԱՍԱՒՈՐՍ
ԶԻ ԿԱԼՑԻՆ ԶՆԱ ·
ԱՍԷ ՅՍ · ՓՈՔՐԻԿ
ԵՒՍ ԺԱՄԱՆԱԿ ԸՆԴ
ՁԵԶ ԵՄ · ԵՒ ԵՐԹԱՄ
ԱՌ ԱՅՆ ՈՐ ԱՌԱՔԵԱՑՆ
ԶԻՍ ·
ԽՆԴՐԷՑԷՔ ԶԻՍ ԵՒ
ՈՉ ԳՏԱՆԻՑԷՔ · ԵՒ
ՈՒՐ ԵՍ ԵՐԹԱՄ ԴՈՒՔ
ՈՉ ԿԱՐԷՔ ԳԱԼ ·
ԱՍԵՆ ՀՐԵԱՅՔՆ ԸՆԴ
ՄԻՄԵԱՆՍ · ՈՒՐ ՍԱ
ՅՈՐ ԵՐԹԱԼՈՑ Է ԴԱ ·
ԶԻ ՄԵՔ ՈՉ ԿԱՐԵՄՔ
ԳՏԱՆԵԼ ԶԴԱ ·
ՄԻԹԷ Ի ՍՓԻՒՌՍ
ՀԵԹԱՆՈՍԱՑ
ԵՐԹԱԼՈՑ ԻՑԷ ·
ԵՒ ՈՒՍՈՒՑԱՆԷ

ՅԵԶՐՀԵԹԱՆՈՍԱՑ · ԶԻ
ՆՉ ԷՐ ԲԱՆՍ ԱՅՍ ԶՈՐ Ա
ՍԱՑ · ԽՆԴՐԻՑԷՔ ԶԻՍ
ԵՒ ՈՉ ԳՏԱՆԻՑԷՔ · ԵՒ
ՈՒՐ ԵՄ ԵՍ ԴՈՒՔ
ՈՉ ԿԱՐԷՔ ԳԱԼ ·
Ի ՎԵՐՋՆՈՒՄ ԱՒՈՒՐ
ՄԵԾ ՏՕՆԻՆ · ԿԱՅՐ
ՅՍ ԱՂԱՂԱԿԷՐ ԵՒ ԱՍԷՐ ·
ԵԹԷ ՈՔ ԾԱՐԱՒԻ ԻՑԷ
ԵԿԵՍՑԷ ԱՌ ԻՍ ԵՒ ԱՐԲ
ՑԷ · ԵՒ ՈՐ ՀԱՒԱՏԱՅ ՅԻՍ
ՈՐՊԷՍ ԵՒ ԱՍԷ ԳԻՐՔ
ԳԵՏՔ ՅՈՐՈՎԱՅՆԷ
ՆՈ ՐԱ ԲՂԽԵՍ
ՑԵՆ ՋՐՈՅ ԿԵՆ
ԴԱՆՈՒ ԹԵԱՆ ·
ԶԱ ՅՍ ԱՍԷՐ ՎԱՍՆ
Հ ՈԳՒՈՅՆ Զ ՈՐ

ԸՆԴՈՒՆԵԼՈՑ ԷԻՆ ·
ՈՐՔ ՀԱՒԱՏԱՅԻՆ ՅՆԱ ·
ԶԻ ՉԵՒ ԵՒ ԷՐ ՀՈԳԻ · ՔԱՆ
ԶԻ ՅՍ ՉԵՒ ԵՒ ԷՐ ՓԱՌԱՒՈՐ
ԵԱԼ ·
ՈՄԱՆՔ Ի ԺՈՂՈՎՐԴԵ
ՆԷՆ ԻԲՐԵՒ ԼՈՒԱՆ ԶԲԱ
ՆՍ ԶԱՅՍՈՍԻԿ · ԱՍԷ
ԻՆ ՍԱ Է ՃՇՄԱՐԻՏ ՄԱՐ
ԳԱՐԷՆ ·
ԱՅԼՔ ԱՍԷԻՆ ՍԱ Է ՔՍՆ ·
ԱՅԼՔ ԱՍԷԻՆ ՄԻԹԷ
Ի ԳԱԼԻԼԵԱՅ Է ԳԱԼ
ՈՑ Է ՔՍՆ · ՈՉ ԳԻՐՔ ԱՍ
ԵՆ · ԹԷ Ի ԶԱՒԱԿԷ ԴԱՒ
ԹԻ · Ի ԲԵԹՂԵՀԵՄ
ԳԵՂՋԷ · ՈՒՍՏԻ ԷՐ ԴԱՒԻԹՆ
ԳԱԼՈՑ Է ՔՍՆ ·
ԵՒ ԵՂԵՒ ՀԵՐՁՈՒԱԾՔ
Ի ՄԷՋ ԺՈՂՈՎՐԴԵԱՆՆ

ՎԱՍՆ ՆՈՐԱ:
ՃԿԴ ԵՒ ՈՄԱՆՔ Ի ՆՈՑԱՆԷ
ԿԱՄԷԻՆ ԿԱԼՆՈՒԼ
ԶՆԱ. ԱՅԼ ՈՉ ՈՔ
ԱՐԿ Ի ՆԱ ՁԵՌՍ.
ՃԿԵ ԵԿԻՆ ՍՊԱ
ՍԱՒՈՐՔՆ ԱՌ ՔԱՀԱ
ՆԱՅԱՊԵՏՍՆ. ԵՒ
ՓԱՐԻՍԵՑԻՍ. ԵՒ
ԱՍԵՆ ՑՆՈՍԱ ՆՈՔԱ.
ԸՆԴԷՐ ՈՉ ԱԾԷՔ ԶՆԱ
ԱՅՍՐ
ՃԿԶ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏՈՒՆ
ՍՊԱՍԱՒՈՐՔՆ
ԵՒ ԱՍԵՆ. ԱՅՍՊԷՍ
ՈՉ ԵՐԲԷՔ ԽՕՍԵՑԱՒ
ՄԱՐԴ ՈՐՊԷՍ ԱՅՐԴ
ԱՅԴ.
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏՈՒՆ ՆՈ
ՓԱՐԻՍԵՑԻՔՆ ԵՒ ԱՍԵՆ

ՄԻԹԷ ԵՒ ԴՈՒՔ ԽԱԲԵ
ՑԱՐՈՒՔ. ՄԻԹԷ
ՈՔ Յ ԻՇԽԱՆԱՑ ՀԱՒ
ԱՏԱՑ Ի ՆԱ ԿԱՄ ՓԱ
ՐԻՍԵՑՒՈՑ. ԱՅԼ ԱՄ
ԲՈԽՍ ԱՅՍ ՈՐ ՈՉ ԳԻ
ՏԷ ԶՕՐԷՆՍ
ՆԶՈՎԵԱԼՔ ԵՆ.
ԱՍԷ ՑՆՈՍԱ ՆԻԿՈ
ԴԵՄՈՍ ՈՐ ԵԿԵԱԼ ԷՐ
ԱՌ ՆԱ ԳԻՇԵՐԻ ՈՐ
ԷՐ ՄԻ Ի ՆՈՑԱՆԷ.
ՄԻԹԷ ՕՐԷՆՔՆ ՄԵՐ
ԴԱՏԻՆ ԶՄԱՐԴ ԵԹԷ
ՈՉ ԼՍԵՆ Ի ՆՄԱՆԷ
ՆԱԽ ԵՒ ԳԻՏԱՍՑԵՆ
ԶԻՆՉ ԳՈՐԾԷ.
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏՈՒՆ
ԵՒ ԱՍԵՆ ՑՆԱ.

[illegible]

89

[illegible]

ԱՅ · ԱՅԼ ԶԻ ՅԱՅՏ
ՆԵՍՑԻՆ ԳՈՐԾՔՆ ԱՅ
Ի ԴՄԱ · ԵՒ ԻՆՁ ՊԱ
ՐՏ Է ԳՈՐԾԵԼ ԶԳՈՐԾՍ
ԱՅՆՈՐԻԿ ՈՐ ԱՌԱՔԵԱ
ՑՆ ԶԻՍ · ՄԻՆՉԴԵ
Ռ ՏԻՒ Է · ԳԱՅ ԳԻՇ
ԵՐ ՅՈՐԺԱՄ ՈՉ ՈՔ ԿԱՐԷ
ԳՈՐԾԵԼ · ՄԻՆՉԴԵՌ
ՅԱՇԽԱՐՀԻ ԵՄ · ԼՈՅՍ
ԵՄ ԱՇԽԱՐՀԻ ·
ԶԱՅՍ ԻԲՐԵՒ ԱՍԱՑ ·
ԵԹՈՒՔ Ի ԳԵՏԻՆ · ԵՒ
ԱՐԱՐ ԿԱՒ Ի ԹՔՈՅՆ ·
ԵՒ ԾԵՓԵԱՑ ԶԿԱՒՆ Ի
ՎԵՐԱՅ ԱՉԱՑ ԿՈՒՐԻՆ ·
ԵՒ ԱՍԷ ՑՆԱ · ԵՐԹ ԼՈՒ
ԱՅ ՅԱՒԱԶԱՆԻՆ ՍԵԼ
ՈՎԱՄ ՈՐ ԹԱՐԳՄԱՆԻ
ԱՌԱՔԵԱԼ · ՉՈԳԱՒ

ԼՈՒԱՑԱՒ ԵՒ ՏԵՍԱՆԷՐ ·
ԻՍԿ ԴՐԱՑԻՔՆ ԵՒ ՈՐ
ՈՑ ՏԵՍԵԱԼ ԷՐ ԶՆԱ
ՅԱՌԱՋԱԳՈՅՆ ԵԹԷ
ՄՈՒՐԱՑԻԿ ԷՐ · ԱՍԷ
ԻՆ ՈՉ ՍԱ Է ՈՐ ՆՍՏԷՐ ·
ԵՒ ՄՈՒՐԱՆԱՅՐ ·
ԱՅԼՔ ԱՍԷԻՆ · ՍԱ Է ·
ԱՅԼՔ ԱՍԷԻՆ · ՈՉ
ԱՅԼ ՆՄԱՆ Է ՆՄԱ ·
ԵՒ ԻՆՔՆ ԱՍԷՐ ԹԷ ԵՍ ԵՄ ·
ԱՍԷԻՆ ՑՆԱ · ԻՍԿ
ԶԻԱՐԴ ԲԱՑԱՆ ԱՉ
ՔՈ · ՆԱ ԵՏ ՊԱՏԱՍ
ԽԱՆԻ · ԱՅՐ ՄԻ ՈՐ
ՈՒՄ ՅՍ ԱՍԵՆ ԿԱՒ Ա
ՐԱՐ ԵՒ ԾԵՓԵԱՑ ԶԱ
ՉՍ ԻՄ · ԵՒ ԱՍԷ ՑԻՍ ·
ԵՐԹ Ի ՍԵԼՈՎԱՄ · ԵՒ
ԼՈՒԱ · ՉՈԳԱՅ ԼՈՒԱՑԱ ·

ԵՒ ՏԵՍԱՆԵՄ · ԱՍԵՆ
ՑՆԱ · ՈՒՐ Է ՆԱ · ԱՍԷ
ՑՆՈՍԱ · ՈՉ ԳԻՏԵՄ ·
ԱԾԻՆ ԱՌ ՓԱՐԻՍԵ
ՑԻՍՆ ԶՆԱ ՈՐ ԵՐԲԵՄ
Ն ԿՈՅՐՆ ԷՐ · ԵՒ ԷՐ
ՇԱԲԱԹ ՅՈՐԺԱՄ ԶԿ
ԱՒՆ ԱՐԱՐ ՅՍ · ԵՒ Ե
ԲԱՑ ԶԱՉՍ ՆՈՐԱ ·
ԴԱՐՁԵԱԼ ՀԱՐՑԱՆԷ
ԻՆ ԶՆԱ ԵՒ ՓԱՐԻՍԵ
ՑԻՔՆ ԵՒ ԱՍԷԻՆ · ԹԷ
ԶԻԱՐԴ ՏԵՍԱՆԵՍ ·
ԵՒ ՆԱ ԱՍԷ ՑՆՈՍԱ ·
ԿԱՒ ԵԴ Ի ՎԵՐԱՅ ԱՉ
ԱՑ ԻՄՈՑ · ԵՒ ՏԵՍԱ
ՆԵՄ · ԱՍԵՆ ՈՄԱՆ
ՔԻ ՓԱՐԻՍԵՑՒՈՑ
ՉԷ ԱՅՐ ԱՅԴ ՅԱՅ ·
ԶԻ ԶՇԱԲԱԹՍ ՈՉ

ՊԱՀԷ · ԱՅԼՔՆ ԱՍԷ
ԻՆ · ԻՍԿ ԶԻԱՐԴ ԿԱ
ՐԷ ՄԱՐԴ ՄԵՂԱՒՈՐ
ԱՅՍՊԻՍԻ ՆՇԱՆՍ Ա
ՌՆԵԼ · ԵՒ ԵՂԵՒ ՀԵՐՁ
ՈՒԱԾՔ Ի ՄԷՋ ՆՈՑԱ ·
ԱՍԵՆ ԴԱՐՁԵԱԼ ՑԿ
ՈՅՐՆ · ԴՈՒ ԶԻ ԱՍԵՍ
ՎԱՍՆ ՆՈՐԱ · ԶԻ Ե
ԲԱՑ ԶԱՉՍ ՔՈ · ԵՒ
ՆԱ ԱՍԷ · ԹԷ ՄԱՐ
ԳԱՐԷ Է · ԵՒ ՈՉ ՀԱՒ
ԱՏԱՅԻՆ ՀՐԷԱՅՔՆ
ԶՆՄԱՆԷ · ԹԷ ԿՈ
ՅՐ ԷՐ ԵՒ ԲԱՑԱՒ · ՄԻ
ՆՉԵՒ ԿՈՉԵՑԻՆ ԶԾ
ՆՈՂՍ ԲԱՑԵԼՈՅՆ ·
ՀԱՐՑԻՆ ՑՆՈՍԱ ԵՒ
ԱՍԵՆ · ՍԱ Է ՈՐԴԻՆ
ՁԵՐ ԶՈՐՄԷ ԴՈՒՔՆ

[illegible]

ԶԱՅՍ ՄԻ ԳԻՏԵՄ ԶԻ
ԿՈՅՐ ԷԻ · ԵՒ ԱՐԴ ՏԵ
ՍԱՆԵՄ ·

ԴԱՐՁԵԱԼ ԱՍԵՆ ՑՆԱ ·
ԶԻՆՉ ԱՐԱՐ ՔԵԶ · ԶԻ
ԱՐԴ ԵԲԱՑ ԶԱՉՍ ՔՈ ·

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՈ
ՑԱ · ԱՍԱՑԻ ԻՍԿ ՁԵ
ԶԶ · ԵՒ ՈՉ ԼՈՒԱՐ
ՈՒՔ · ԶԻ ԿԱՄԻՔ ՄԻՒՍ
ԱՆԳԱՄ ԼՍԵԼ · ՄԻԹԷ
ԵՒ ԴՈՒՔ ԿԱՄԻՔ ԱՇԱ
ԿԵՐՏՔ ՆՈՐԱ · ՆՈՔԱ
ՀԱՅՀՈՅԵՑԻՆ ԶՆԱ
ԵՒ ԱՍԵՆ · ԴՈՒ ԼԻ
ՋԻՐ ՆՈՐԱ ԱՇԱԿԵ
ՐՏ · ՄԵՔ ՄՈՎՍԻ
ՍԻ ԱՇԱԿԵՐՏՔ ԵՄՔ ·
ՄԵՔ ԳԻՏԵՄՔ ԶԻ ԸՆԴ
ՄՈՎՍԻՍԻ ԽՕՍԵՑԱ
ԱԾ · ԶԴԱ ՈՉ ԳԻՏԵՄՔ
ՈՒՍՏԻ ԻՑԷ ·

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ԱՅ
ՐՆ · ԵՒ ԱՍԷ ՑՆՈՍԱ ·
ԱՅԴ ԻՍԿ ԵՆ ՍՔԱՆՉԵ
ԼԻՔ · ԶԻ ԴՈՒՔ ՈՉ
ԳԻՏԷՔ ՈՒՍՏԻ ԻՑԷ · ԵՒ
ԶԻՄ ԶԱՉՍ ԵԲԱՑ ·

ԳԻՏԵՄՔ ԶԻ ԱԾ ՄԵՂ
ԱՒՈՐԱՑ ՈՉ ԼՍԷ · ԲԱ
ՅՑ ԵԹԷ ՈՔ ԱԾԱՊԱՇՏ
ԻՑԷ · ԵՒ ԶԿԱՄՍ
ՆՈՐԱ ԱՌՆԻՑԷ · ՆՄԱ
ԼՍԷ · ՅԱՒԻՏԵՆԻՑ
ՈՉ ԼՈՒԱՒ ԵԹԷ Ե
ԲԱՑ ՈՔ ԶԱՉՍ ԿՈՒՐԻ
Ի ԾՆԷ ԿՈՅՐ ԾՆԵԼՈՅ ·
ԵԹԷ ՈՉ ՅԱԾՈՅ ԷՐ ԱՅՐ
ԱՅՆ · ՈՉ ԿԱՐԷՐ ԱՌ
ՆԵԼ ԻՆՉ ·

[illegible]

Յ

[illegible]

ԱՅԼ ԱՅԼՈՒՍՏ ԵԼԱՆԷ
ՆԱ ԳՈՂ Է ԵՒ ԱՒԱԶԱԿ ·
ԻՍԿ ՈՐ ՄՏԱՆԷ ԸՆԴ
ԴՈՒՌՆ · ՀՈՎԻՒ Է ՈՉ
ԽԱՐԱՑ · ՆՄԱ ԴՌՆ
ԱՊԱՆՆ ԲԱՆԱՅ · ԵՒ
ՈՉԽԱՐՔՆ ՁԱՅՆԻ
ՆՈՐԱ ԼՍԵՆ · ԵՒ ԶԻ
ՒՐ ՈՉԽԱՐՍՆ ԿՈՉԷ ՅԱ
ՆՈՒԱՆԷ · ԵՒ ՀԱՆԷ
ԶՆՈՍԱ · ԵՒ ՅՈՐԺԱՄ
ԶԻՒՐՍՆ ԶԱՄԵՆԱՅՆ
ՀԱՆԻՑԷ · ԱՌԱՋԻ
ՆՈՑԱ ԵՐԹԱՅ · ԵՒ
ՈՉԽԱՐՔՆ ԶՀԵՏ ՆՈ
ՐԱ ԵՐԹԱՆ · ԶԻ ՃԱ
ՆԱՉԵՆ ԶՁԱՅՆ
ՆՈՐԱ · ԶՕՏԱՐԱՒ
ԶՀԵՏ ՈՉ ԵՐԹԻՑԵՆ ·
ԱՅԼ ՓԱԽՉԻՑԵՆ Ի

ՆՄԱՆԷ · ԶԻ ՈՉ ՃԱ
ՆԱՉԵՆ ԶՁԱՅՆ ՕՏ
ԱՐԱՑ ·
ԶԱՅՍ ԱՌԱԿ ԱՍԱՑ
ՆՈՑԱ ՅՍ̅ · ԵՒ ՆՈՔԱ
ՈՉ ԳԻՏԱՑԻՆ · ԵԹԷ
ԶԻՆՉ ԷՐ ՈՐ ԽՕՍԷՐՆ
ԸՆԴ ՆՈՍԱ ·
ԴԱՐՁԵԱԼ ԱՍԷ ՑՆՈ
ՍԱ ՅՍ̅ · ԱՄԷՆ ԱՄԷՆ
ԱՍԵՄ ՁԵԶ · ԵՍ ԵՄ
ԴՈՒՌՆ ՈՉԽԱՐԱՑ ·
ԱՄԵՆԵՔԵԱՆ ՈՐ ՅԱՌԱՋ
ՔԱՆ ԶԻՍ ԵԿԻՆ ԳՈՂՔ
ԷԻՆ ԵՒ ԱՒԱԶԱԿՔ ·
ԱՅԼ ՈՉ ԼՈՒԱՆ ՆՈՑԱ
ՈՉԽԱՐՔՆ ·
ԵՍ ԵՄ ԴՈՒՌՆ · ԸՆԴ
ԻՍ ԵԹԷ ՈՔ ՄՏԱՆԻ
ՑԷ · ԿԵՑՑԷ ·

[illegible]



[illegible]

ԱՆԴՐԷՆ ԵՐԹԱՍ·
Պ Ա ՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ
ՈՉ ԵՐԿՈՏԱՍԱՆ ԺԱՄ Է
ՅԱՒՈՒՐ· ԵԹԷ ՈՔ ԳՆԱՅ
ՑԷ Ի ՏՈՒԸՆՋԵԱՆ ՈՉ ԳԱ
ՅԹԱԳՂԻ· ԶԻ ԶԼՈ
ՅՍ ԱՇԽԱՐՀԻՍ ԱՅՍ
ՈՐԻԿ ՏԵՍԱՆԷ· ԱՊԱ
ԹԷ ՈՔ ԳՆԱՅ Ի ԳԻՇԵ
ՐԻ ԳԱՅԹԱԳՂԻ· ԶԻ
ԼՈՅՍ ՈՉ ԳՈՅ Ի ՆՄԱ·
Զ ԱՅՍ ԻԲՐԵՒ ԱՍԱՑ·
ՅԵՏ ԱՅՍՈՐԻԿ ԱՍԷ ՑՆՈ
ՍԱ· ՂԱԶԱՐՈՍ ԲԱՐԵ
ԿԱՄՆ ՄԵՐ ՆՆՋԵԱՑ·
ԱՅԼ ԵՐԹԱՄ ԶԻ ԶԱՐ
ԹՈՒՑԻՑ ԶՆԱ·
Ա ՍԵՆ ՑՆԱ ԱՇԱԿԵ
ՐՏՔՆ· ՏՐ· ԵԹԷ
ՆՆՋԵԱՑ· ԱՊԱՊ
ՐԻ·

Ա ՅԼ ՅՍ ԱՍԱՑ ԶՄԱՀ
ՈՒ ՆՈՐԱ ԱՍԷՐ· ՆՈՔԱ
ԱՅՍ ԳԻՏԷԻՆ ԹԷ ՅԱ
ՂԱԳՍ ՆՆՋԵԼՈՅ ԶՆՆՋԵ
ԼՈՅ ՔՆՈՅՆ ԱՍԷ·
Յ ԱՅՆԺԱՄ ԱՍԷ ՑՆՈ
ՍԱ ՅՍ· ՅԱՅՏՆԱՊԷՍ·
Ղ ԱԶԱՐՈՍ ՄԵՌԱՒ· ԵՒ
ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ ՎԱՍՆ ՁԵ
Ր ԶԻ ԴՈՒՔ ՀԱՒԱՏԱ
ՑԻՔ· ԶԻ ԵՍ ՈՉ ԷԻ
ԱՆԴ· ԲԱՅՑ ԱՐԴ ԵԿ
ԱՅՔ ԵՐԹԻՑՈՒՔ ԱՌ ՆԱ·
Ա ՍԷ ԹՈՎՄԱՍ ԱՆՈՒ
ԱՆԵԱԼՆ ԵՐԿՈՒՈՐԵԱԿ
ՑԱՇԱԿԵՐՏԱԿԻՑՍՆ·
ԵԿԱՅՔ ԶԻ ԵՒ ՄԵՔ
ԵՐԹԻՑՈՒՔ ԵՒ ՄԵՌՑՈՒՔ·
Ե ԿՆ ՅՍ ԵՒ ԵԳԻՏ ԶՆԱ
ՉՈՐԵՔ ԱՒՐ ԵՂԵԱԼ ԳԵՐԵԶ

ⴋⴈⴑⴈ:

[illegible]

[illegible]

[illegible]

ԺԱՄԷՍ ՅԱՅՍՄԱՆԷ·

ճէ Ա ՅԼ ՎԱՍՆ ԱՅՍՈՐԻԿ
ԵԿԻ Ի ԺԱՄՍ ՅԱՅՍ·
ՀԱՅՐ ՓԱՌԱՒՈՐԵԱ
ԶԱՆՈՒՆ ՔՈ·
ԵԿՆ ԲԱՐԲԱՌ ՅԵՐԿՆԻՑ·
ՓԱՌԱՒՈՐԵՑԻ· ԵՒ
ԴԱՐՁԵԱԼ ՓԱՌԱՒՈՐ
ԵՑԻՑ· ԵՒ ԺՈՂՈ
ՎՈՒՐԴՆ ՈՐ ԿԱՅՐ ԵՒ ԼՍԷՐ
ԱՍԷՐ· ՈՐՈՏՈՒՄՆ
ԼԻՆԵԼ· ԱՅԼՔ ԱՍԷԻՆ
ՀՐԵՇՏԱԿ ԽՕՍԵՑԱՒ
ԸՆԴ ՆՄԱ·

Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՅՍ·
ԵՒ ԱՍԷ· ՈՉ ՎԱՍՆ ԻՄ
ԵՂԵՒ ԲԱՐԲԱՌԴ ԱՅԴ
ԱՅԼ ՎԱՍՆ ՁԵՐ· ԱՅԺՄ
ԴԱՏԱՍՏԱՆ Է ԱՇ
ԽԱՐՀԻՍ ԱՅՍՈՐԻԿ·
ճը

Ա ՅԺՄ ԻՇԽԱՆՆ
ԱՇԽԱՐՀԻՍ ԱՅՍՈՐ
ԻԿ· ԸՆԿԵՆԵՍՑԻ Ա
ՐՏԱՔՍ· ԵՒ ԵՍ ՅՈՐԺԱՄ
ԲԱՐՁՐԱՑԱՅՑ ՅԵՐ
ԿՐԷ ԶԱՄԵՆԵՍԵԱՆ
ՁԳԵՑԻՑ ԱՌ ԻՍ·
Զ ԱՅՍ ԱՍԷՐ ՆՇԱՆԱ
ԿԵԼ ԹԷ ՈՐՈՎ ՄԱՀՈՒ
ՄԵՌԱՆԵԼՈՑ ԻՑԷ·
Պ ԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ
ՆՄԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ
Մ ԵՔ ԼՈՒԱՔ ՅՕՐԻՆԱՑ
Ն ԹԷ ՔՍ ՅԱՒԻՏԵԱՆ
ԿԱՅ· ԵՒ ԴՈՒ ԶԻ
ԱՐԴ ԱՍԵՍ ԹԷ ՊԱՐՏ
Է ԲԱՐՁՐԱՆԱԼ ՈՐԴ
ՒՈՅ ՄԱՐԴՈՅ· ՈՎ Է
ԱՅՍ ՈՐԴԻ ՄԱՐԴՈՅ·
Ա ՍԷ ՑՆՈՍԱ ՅՍ·

[illegible]

[illegible]

ԱՌ.ՐԻՆ ԿԱՅՑ․

ՆՍՏԱՅԻ ՅՆԱ ․ ԱԵ․
ԱԶԻՆՉԱՌ․ԿԵԼ.Ա.ՅԵԱ
ԱՐԱԱ.ԱԴ Ա.ԱԴԱՒ․
ԵՒ ԶԱՅՍ ՄԱՉԱՐԻՒԱՐԱ
ՅԱՒԷՐԱԶ ԱՐԻ.ԱՆԿԱՅ
ԱՆ.ԲԻ ԵՍԵՐԱՆԻԵ․
ԱԱԱ․Յ․ՅՆԱ ․ ԶՒԱՐ
ԱՆԻ ՀԱԱՐԵՐԿԱԵ
ԶԻԶԱՐԿԴ ԿԱՅ․Ա․Ր
ՅԱՒԴԻԵՅ ․ ԱԱԱ․ՅՆԱ
ՅԱ․ ՔԻԵԱՅԻՆԶՈՒ
ԴԻ․ԲՈՍՅԻ․ՅԵԱՆԷԶ Ի
ԲԱՒԻՆԻ ․ ԵԻԱՈՐԻ
ԱՆԻԲԻ.ԲԱՅԻԱՕԲԱՅ
Ն ԱԿԻՆՐԱԱԱ.ԵԱԱԶԴ
Ա.ԲԱԱՆ ․ ԵԼԱՐԲԱ
ԱԱԴ ԱԱԴԱԿԻ․ Ա ԵՒ
ԷՐԴԻՑԷՐ ․ ԵՒԻՐ
ՐԵՒ ԵՒ․

Ս ՈՒ ԶԻ ․ ՄԱՅՐ
ՃԱՌ ԱՌ ԱՐԷ ՅԱՒՈՐ
ԴԻԱԱՐԻՈՅ ․ ԵՒԱԾ․
ՃԱՌԻԱՌԷՅԱՒԻԲԿԱՐԱ
ԶԻԵԶ․ԵԱԾ․ ՃԱՌԱՌ
ԱՐԷ ՅԱՒԻԲԿԱՐ ․ ԵՒ
ԱԾ․ ՃԱՌԱՌԷ Ա ՅԵ
ԶԿԱՅԱՆ ՉՆԻԻՐ ․
ԵԻԱԱԼԱԱԴ ԱԱԻ․ՃԱ
ԱԱԱԱՐԵԱ ՅԵԶՆԱ ․
Ս ՐԴԻԵԱՈՒԲԻԱՐ․ ԾԱՐ
ԲԵՉ․ԼԱԱՐԻԱ ԿԱԱԶԻ
ՉԵԶ ԵԱՒԵՒԷՐԴԷ
ԱԱԱ ՅԻ ՅՉԲԵԱՅԱՆ
ԵՈՒԵԱԻԲԵԱԼ ԵԲՕԱՆ
ԴԻԱԻ ԱՉԿԱՐԷԶԴԻԱ․
ԵԻԱ ԲԴԻԶԵԶ ԿԱԱԵՐ
Դ ԱՐԱԻԲԱՐ ԿԻԵՐԱԱՐ
ՉԵԶ ․ ԶԻԱՒՐԵԱ ․
ՃԻԲԶ ԱԱԻՐԵԱԻԱ ․

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

ՆԻՑԷ ԱՇԽԱՐՀ ԵԹԷ
ՍԻՐԵՄ ԶՀԱՅՐ․ ԵՒ
ՈՐՊԷՍ ՊԱՏՈՒԻՐԵԱՑ
ԻՆՁ ՀԱՅՐ ՆՈՅՆՊԷՍ
ԱՌՆԵՄ․
ԱՐԻՔ ԳՆԱՑՈՒՔ
ԱՍՏԻ․
ԵՍ ԵՄ ՈՐԹՆ ՃՇՄԱՐ
ՏԻ․ ԵՒ ՀԱՅՐ ԻՄ ՄՇ
ԱԿ Է․ ԱՄԵՆԱՅՆ
ՈՒՌ ՈՐ ՅԻՍ Է․ ԵՒ ՈՉ
ԲԵՐԷ ՊՏՈՒՂ ԿՏՐԷ
ԶՆԱ․ ԵՒ ԶԱՄԵՆԱՅՆ
ՈՐ ԲԵՐԷ ՊՏՈՒՂ ՍՐԲԷ
ԶՆԱ․ ԶԻ ԱՌԱՒԵԼ
ՊՏՈՒՂ ԲԵՐՑԷ․
ԴՈՒՔ ԱՐԴԷՆ ՍՈՒՐԲ
ԷՔ ՎԱՍՆ ԲԱՆԻՆ
ԶՈՐ ԽՕՍԵՑԱՅ ԸՆԴ
ՁԵԶ․ ԿԱՑԷՔ ՅԻ...

ԵՒ ԵՍ Ի ՁԵԶ․ ՈՐՊԷՍ
ՈՒՌՆ ՈՉ ԿԱՐԷ ՊՏՈՒՂ
ԲԵՐԵԼ ՅԱՆՁՆԷ ԻՒՐ
ՄԷ․ ԵԹԷ ՈՉ ԿԱՅՑԷ
ՀԱՍՏԱՏԵԱԼ ՅՈՐԹՆ․
ՆՈՅՆՊԷՍ ԵՒ ԴՈՒՔ
ԵԹԷ ՈՉ ԿԱՅՑԷՔ ՀԱՍՏԱ
ՏԵԱԼ ՅԻՍ․
ԵՍ ԵՄ ՈՐԹՆ․ ԵՒ ԴՈՒՔ
ՈՒՌ․ ՈՐ ՀԱՍՏԱՏ
ԵԱԼ Է ՅԻՍ․ ԵՒ ԵՍ Ի
ՆՄԱ․ ՆԱ ԲԵՐԷ ՊՏ
ՈՒՂ ՅՈՅԺ․ ԶԻ ԱՌ
ԱՆՑ ԻՄ ՈՉԻՆՉ ԿԱՐ
ԻՑԷՔ ԱՌՆԵԼ․ ԵԹԷ
ՈՔ ՈՉ Է ՀԱՍՏԱՏԵԱԼ
ՅԻՍ․ ԸՆԿԵՆՈՒ ԱՐՏԱՔ
Ս ԻԲՐԵՒ ԶՈՒՌՆ ԵՒ ՑԱՄԱ
ՔԵՑԻ․ ԵՒ ԺՈՂՈՎԵՆ
ԶՆԱ ԵՒ Ի ՀՈՒՐ ԱՐԿԱՆԵՆ

[illegible]

[illegible]

[illegible]

Եւ ասէ: ցնոսա: [illegible]

[illegible]

ՏՐՏՄՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ
ԶԻ ՀԱՍԵԱԼ Է ԺԱՄ ՆՈ
ՐԱ·
ԱՅԼ ՅՈՐԺԱՄ ԾՆՑԻ
ԶՄԱՆՈՒԿՆ· ՈՉ ԵՒ
ՅԻՇԷ ԶՆԵՂՈՒԹԻՒՆՆ
ՎԱՍՆ ԽՆԴՈՒԹԵԱՆՆ·
ԶԻ ԾՆԱՒ ՄԱՐԴ ՅԱՇ
ԽԱՐՀ·
ԵՒ ԴՈՒՔ ԱՅԺՄ ՏՐՏՄՈՒ
ԹԻՒՆ ՈՒՆԻՔ· ԱՅԼ
ԴԱՐՁԵԱԼ ՏԵՍԻՑ ԶՁ
ԵԶ· ԵՒ ԽՆԴԱՍ
ՑԵՆ ՍԻՐՏՔ ՁԵՐ· ԵՒ
ԶԽՆԴՈՒԹԻՒՆ
ՁԵՐ ՈՉ ՈՔ ՀԱՆՑԷ
Ի ՁԷՆՋ·
ԵՒ ՅԱՅՆՄ ԱՒՈՒՐ
ԶԻՍ ՈՉ ԻՆՉ ՀԱՐՑԱՆ
ԻՑԷՔ·

ԱՄԷՆ ԱՄԷՆ ԱՍԵՄ
ՁԵԶ· ԶԻ ԶՈՐ
ԻՆՉ ԽՆԴՐԻՑԷՔ Ի ՀԱ
ՒՐԷ ՅԱՆՈՒՆ ԻՄ
ՏԱՑԷ ՁԵԶ· ՄԻ
ՑԱՅԺՄ ՈՉ ԻՆՉ ԽՆ
ԴՐԵՑԷՔ ՅԱՆՈՒՆ ԻՄ·
ԽՆԴՐԵՑԷՔ ԵՒ ԱՌ
ՆՈՒՑՈՒՔ· ԶԻ
ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ
ՁԵՐ ԼՑԵԱԼ ԻՑԷ·
ԶԱՅՍ ԱՌԱԿԱՒՔ ԽԱ
ՒՍԵՑԱՅ ԸՆԴ ՁԵԶ·
ԵԿԵՍՑԷ ԺԱՄԱՆԱԿ
ՅՈՐԺԱՄ ՈՉ ԵՒՍ ԱՌԱ
ԿԱՒՔ ԽԱՒՍԵՑԱՅՑ ԸՆԴ
ՁԵԶ· ԱՅԼ ՅԱՅՏ
ՆԱՊԷՍ ԶՀԱՒՐԷ
ՊԱՏՄԵՑԻՑ ՁԵԶ·
ՅԱՅՆՄ ԱՒՈՒՐ ՅԱՆ

ԽՆԴՐԵՍՋԻՔ · ԵՒ
ՈՉ ԱՍԵՄ ՁԵԶ ԵԹԷ
ԵՍ ՀԱՐՑԻՑ ԶՀԱՅՐ
ՎԱՍՆ ՁԵՐ · ԶԻՆՔ
ՆԻՆ ՀԱՅՐ ՍԻՐԷ
ԶՁԵԶ · ԶԻ ԴՈՒՔ
ՍԻՐԵՑԷՔ ԶԻՍ · ԵՒ
ՀԱՒԱՏԱՑԷՔ ԵԹԷ
ԵՍ ՅԱՅ ԵԼԻ ·
ԵԼԻ Ի ՀԱՒՐԷ ԵՒ ԵԿԻ
ՅԱՇԽԱՐՀ ·
ԴԱՐՁԵԱԼ ԹՈՂՈՒՄ
ԶԱՇԽԱՐՀ · ԵՒ
ԵՐԹԱՄ ԱՌ ՀԱՅՐ ·
ԱՍԵՆ ՑՆԱ ԱՇԱ
ԿԵՐՏՔՆ · ԱՀԱՒԱՍ
ՅԱՅՏՆԱՊԷՍ
ԽՕՍԻՍ · ԵՒ ԱՌԱԿՍ
ԵՒ ՈՉ ՄԻ ԻՆՉ ԱՍԵՍ
ԱՅԺՄԻԿ ԳԻՏԵՄՔ

ԵԹԷ ԳԻՏԵՍ ԶԱ
ՄԵՆԱՅՆ · ԵՒ ՈՉ
ԻՆՉ Է ՊԻՏՈՅ ԵԹԷ
ՈՔ ՀԱՐՑԱՆԻՑԷ ԶՔ
ԵԶ ·
ՅԱՅՍՄԻԿ ՀԱՒԱՏԱ
ՄՔ ԵԹԷ ՅԱՅ ԵԼԵՐ ·
ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՏ ՆՈ
ՑԱ ՅՍ ԵՒ ԱՍԷ · ԱՅԺՄ
ՀԱՒԱՏԱՅՔ · ԱՀԱ
ԵԿԵՍՑԷ ԺԱՄ ԵՒ ԵԿԵԱԼ
ԻՍԿ Է · ԶԻ ՑՐՈՒԵՍ
ՋԻՔ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ
ՏԵՂԻՍ · ԵՒ ԶԻՍ ՄԻ
ԱՅՆ ԹՈՂՈՒՑՈՒՔ ·
ԵՒ ՈՉ ԵՄ ՄԻԱՅՆ · ԶԻ
ՀԱՅՐ ԸՆԴ ԻՍ Է ·
ԶԱՅՍ ԽՕՍԵՑԱՅ ԸՆԴ
ՁԵԶ · ԶԻ ՅԻՍ
ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ





ՈԱՐՈԵՐՈԻՐ ՆԵՆՋ
ՅԱՇԽԱՐՀԷՓՈԵԻՆ․
ԵԻՆՋԵՐՈԻՐԶ ՆԱՈԱ
ԵԻԶԲՆՆՐՈՊԱՀԵ
ՅԻՆ ։
ԱՐԻԳԻՐԱ ՅԻՆՆՕԵ
ԶԱՐԵՆԱՅՆԻՆ Ջ
ԶԱՐ ԵՐՈԻՐԻՆՋ․
ԵՐՈԻՆԱՅԱ ․ ԵԻՆԱ
ՓԱՐՆՆԱԱ ԱՆ ԵԻՏԱ
ԵՐՆԴՇՐԱՐՐՈ
ՐՋԵԱՐԻԵԱ ԵԱՈԻՓԵՆ
ԵՆԻ ։
ԵԻՀԱԻԱՐԱՅԻՆԵԱԺ
ԳՈԻԱՈԻԱՓԵՅԵՐ․
ԱՐԻԵԱԱԱԱՐՆՆԱՅԱ
ԱԴ ԱՋԵԱՐ ․ ԵԻԱՋ
ԱՊԱՐՆԱՇԽԱՐՀԻ ԱԴ
ԱՋԵԱՐ ․ ԱՅԴ ԱՊԱՐՆ
ՆԱ ՅԱ ԶՈՐԱԵՐՓԻՐՆ

ԻՆՋ ․ ԶԻՓՐԱՆ ․ ԵԻ
ԱՐԻՆՋԻԱՐ ․ ԱԱՐ Ե
ՆԱՅՆՓՐԱ ․ ԵԻՈՐԻՆՋ
ՓԱ ․ ԱՅՆԻԱՐԵ ․ ԵԻ
ՓԱԱԻԱԻԱՐԵԱԱԵԱՐ Ի
ՆԱԱԱ ․
ԵԻԵԱԱՋԵԻԱԵԱՐՅԱՇ
ԽԱՐՀԻ ․ ԵԻՆԱՓԱ
ՅԱՇԽԱՐՀԻԵՆ ․ ԵԻ
ԵԱԱԻՓԵԶ ԳԱԱՐ ․
ՀԱՅՐ ․ ԱՈԻՐԻԳԱՀ
ԵԱՅԶ ՆԱԱԱՅԱ ՆԱԻ
ՓԱ ԱՐԱԱԵՐՈԻՐ ՆԻՆՋ ․
ԶԻ ԵԴԵ ՅԻՆԱՐԻ ԱՐԳԵ
ԵԻՐԵՓՐԻԵԱՓ ․
ՍԻՆՋԵԻ ՅԱՇԽԱՐՀԻ
Ր ԵԻԱԱԱԱ ․ ԵԱԳԱՀԵ
ԻԶ ՆԱԱԱՅԱՆԱԻՆՓԱ
ԱՐԱԱ ԵՐՈԻՐԱԻՆՋ ․
ԵԻ ԳԱ ՀԻ ՅԻՅ ․

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible] 1844 [illegible]
2 [illegible]

[illegible]

գրող
Յովհաննէս Մելիքեան եմ,
Թիֆլիզ 1839 Սեպտեմբերի 20

